

150

541

Missing 1096

1558-64
Printed in Turkey

Կ Ա Թ Ա Լ Ե Թ Ի Լ Ե Վ

Բ Ա Հ Կ Ա Կ Ա Ն Ա Ր Ո Ւ Ե Ս Տ Ի

Ռէստէն պարոն Միքայէլի տէր պետրոսէան կոս-
տանդնուպօլսէցւոյ ՚ի լեզու աշխարհմբառ :

՚ի Պատրիարքութեան կոստանդնուպօլսոյ՝
ան Ատեփաննոսի Շմենապատիւ Արքաղան
Շմբեպիսկոպոսի :



Հասոր • Գ Ե • Ե

ՅՈՒԹՈՒԹԻՒՆ

Say. Խոջու Եպապօսէ Խաղաղինից

1838

1132:

99/6 - 54

* Արքայի մատուցելու համար կամ բժիշկ հացած անդ ։ Ըստ դէքս եղանակութիւն դստեր ժողովը դեան իմոյ :

11-1923 + 822:



2004

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԻՆ ՏԱՐԵԼՈՒԱՃ

Ուսհիմ է սպիտակը . աճ . Մերակներէ . էս : Բոր-
բոքումն արդանդի . հայ : Խլմիհաղի առհետ . ար :

Ասոր Ինչ ըստՀՀ :

* . 161 . Վահանիթիտէ ըսված հիւանդութիւն
որ է արգանդին բորբոքումը , ուրիշ հիւանդութիւ-
ներէն զատ ըլլալէն մատէ՝ բէոխթօնիթիտէ ըս-
ված հիւանդութիւն ալ զատ է : որ էքսէրի կընիկ
մարդոց տրղացկանունը ատենը պատահելուն հա-
մար ֆէպպուէ բուեռբէռալէ կըսվէ :

Բայց իրաւունք ունինք որ՝ այս տեղըս անմիջա-
պէս ֆէպպուէ բուեռբէռալէն ետքը ասիկայ ըս-
տորագրենք :

Դաշտանը (հայիղ) չեկած կոյս աղջիկներուն
արգանդին բորբոքիլ խիստ նատիր կը պատահի .
և ֆուանք իր բժշկաբանը գրած ատենը կըսէ որ՝
տահա հիչ մէկ հատ մը ասանկ բորբոքում տեսած
չեմ կոյս և չի կարգըված կամ տահա հայիղ չեկած
աղջիկներուն վերսոյ :

Բայց հայիղ գալ ըսկըսածին պէս՝ արգանդին
դիւրագրգութիւն էվելնալով՝ այս ախտիս ենթա-
կայ կըլայ (տակը կիյնայ) արգանդը կըլնայ բոր-
բոքիլ . մանաւանդ հայիղին ատենը :

Այս հիւանդութես տւելի տակը կիյնան կար-
գըված կընիկները , թէ և յղի եղած չըլլան :

Բայց աւելի ուշղաւնութիւն կունենան յղի եղած
ատեննին , և տղայ բերածներնուն պէս և տղացկա-
նութեն առաջին ատենները . և երբ որ կինը տա-
րիքը առնելով հայիղը կտրի և խայրի տղայ չի կըր
նայ բերել այս վտանգէս ալ կազատի . անկեց ետքը
խայրի արգանդը չի բորբոքիր :

Եւ որովհետեւ արգանդին դիրքը ամէն ատեն
նցյնը չի մնար , ամէն ատեն ալ արգանդին մէկ կոշ-
մը չի բորբոքիր . պազի մէկ դին կըլայ բորբոքու-

մը, պազի, մէկ ուրիշ դին. և ասկեց յայտ կը լսոյ որ
թէպէտ ամենն ալ մի և նոյն արգանդին մասունք-
ներն են որ կը բորբոքին, բոյց այլ և այլ նշաններ
կունենան, և հիւանդութե գործերը չէ թէ միայն
բորբոքման տեղին՝ և շատ տեղ եայըլմիշ ըլլալուն
կընացի, այլ և արգանդին մօտ եղած անդամքներուն
շատ կամ քիչ բորբոքելուն կեօթէ ալ կը լսոյ:

Ասոր համար է որ քիչ խօսքով այս հիւանդութելս
հասկըցընելը և սահման տալս կժուար է. և ամե-
նուն մէկէն յարմարելու նշանները քիչ են, մէկը դ
մէկէ ֆարիս ըլլալու նշանները շատ են. ուստի չենք
կըրնար երկու խօսքով ամենն ալ լսինցունել:

Հասարակոց ամեն մէթութիւնէի յարմարօղ նը-
շաններն են միայն սաստիկ հիւանդան, արգանդին
մէկ տեղը անխախտ և անփոփոխ խիստ ցաւիլը,
և երելու պէս բան մը իմանալը, պայշընութելը,
և միտէին շատիեկ ավոլվելը:

Ամեն ատեն հիւանդութե նոր ըսկըսած ժամա-
նակը զուհուը չեն ըներ արգանդին բերանին յայտ-
նի ուռեցքն ու տաքութիւնը. և ցաւցած տեղին
ձեռք դըղչելով ցաւը չէվելուր:

Ասոր բաժանումը:

* . 162 . **Ա**րգանդին պազի միայն մէկ դին կը բոր-
բոքի, պազի ամենը մէկէն:

Մէկ դին բորբոքած ատենը կամ տակը կը լսոյ
բորբոքած տեղը, կամ թէփէն. պազի առ ջնի կող-
մն, պազի ետևի դիէն. և պազի ալ կուշտերէն:

Այս ամեն ըսած բաները ուրիշ ատեն այնքան
յայտնի չեն ըլլար, որքան որ յզի եղած կամ նոր
տշոյ բերած ժամանակը:

Պազի հեղ արգանդը բորբոքումով այնքան մէծ-
ցած կը լսոյ որ իրօկասթուիօյին դիէրէն ձեռք
դըղցընեսնէ ոչ միայն արգանդին այն տեղվանքը
ըլլալը, այլ և արգանդին որ դին բորբոքում եղած
ըլլալը խօսյ կիսմացվել:

Այս փարուակիս բորբոքումը , որ պազի լճքնաւ-
կը տակ հիւանդութե մը : և պազի ուրիշ հիւանդութ-
ե մը զուհուրած կը լլայ . ամէն ատեն խորունկ և
ֆէմմօնօզա շըլլար . պազի ալ երեսկուկ և երան-
ձըլլը կը լլայ . և արգանդին ներսի դիու երեսին
վըրայ ալ կը լլայ ըլլալ , դըրսի երեսին վըրայ ալ :

Եւ մ.թռիթիտենի հետ գըստնը լված հիւմմանե-
րուն սաստիտւթիլ և որպիտութին ալ մ.թռիթիտե-
նի բնութիլ և որպիտութիլ կը փոխէ , ինչպէս որ
ուրիշ բորբոքումներուն վըրայ ալ խօսեցանք :

Ասոր նշանները :

* * 163 : Վ աղանդին որ կողմը որ բորբոքած ըլ-
լայ , թէ որ բորբոքումը խըզով և բորբոքովական
հիւմմայով գալու ըլլայ նէ՝ եքսերի էն ըսկիզբը
սաստիկ ցրտութի մը կը կոխէ , և հիւանդին պայ-
զընութի կուգայ . ասկէց ետքը սաստիկ տաքութի
մը կը սկըսի . և հիւանդութէ բըռնը լվածը թէ որ
կէնչ և սաժով կտղմութի ունենայ , կամ տղան
անցուցած ըլլայ , կամ տղան բերած ատենը ար-
դանդը զօռ քաշած ըլլայ նէ՝ սաստիկներուն նավզը
մեծ սըլս և կարծր կը լլայ . ուրիշներունը՝ հիւան-
դութիւնը նոր սկսած ատենը պէտք եղածին չափ
մեծ և լեցուն ըլլալով քիչմի ատեն անցածին պէտք
կը մանը լնայ և տկար կը լլայ . պազի հեղալ ան-
հաւասար կը դարնէ :

Պազի կը լլայ որ հիւանդութէ սկիզբէն արգան-
դին մ.ջը երոցքով ցաւ մը կը լլայ տըզան բերելուն
ետքը զուհուր ըրած ցաւերուն պէս , որ չանցնիր
և տեղը չի փոխէր :

Այս ցաւըս սկիզբները ատեն ատեն կը թուլնայ ,
և ետքը տահաւ աւելի կը սաստիկանայ , և առջիւ տեշ-
դը չի փոխէլով մինչև մ.ջքը եայըլմիշ կը լլայ :

Մէկ կին մը որ շատ ատեն չըներ ծոցվօր մնալու
և այս բորբոքումն բըռնը լին , արգանդին ցաւը
եքսերի մէկ խարեր կը լլայ և թիւ տեշ կը մնայ և կը

կօթտայց , որ իտ՝ ոյս կելպ կօթտացօղ ցաւին
բուլսանթէ կըսեն . այսինքն՝ նավզի պէս նետօղ .
նավզն ալ շատ անդամ լեցուն և կարծր կըլլայ :

Տղացկաններուն որ պատահի՝ փորերնին բնա-
պէս ուռեցած կըլլայ , բայց կակուղ . և տըղան բե-
րելէն ետքը քանի մի սահաթ անցնելով՝ ձեռքով
արգանդը եօխալամիշ ընեսնէ՝ ծոցվորութէ ժամա-
նակին պէս ուռեցած կը գլանես :

Բայց մէթոփիթիտէին ուռեցքը՝ բէռիթօնիթիտէ
բուեռքէռալէին ուռեցքին պէս շուտ մը երեան
չելլէր . պազի անդամ բորբոքումին տեղը արգան-
դին տակը ըլլայ նէ՝ ճանաչելը դժուար կըլլայ :

Այն ատենը պէտք է բուեպէին օրեմա տեղէքը
եօխալամիշ ընել և տեսնել թէ ուռեցքին էթրաֆը
պէլլի՛ է մի , և ուռեցքին ձեւ արգանդին ձևին
կընըմանի՛ մի :

Շատ անդամ հիւանդութէ առաջին օրերը փո-
րուն ուռեցքը այնքան մեծ չերեար , անանկ կու-
գայ որ բորբոքումը բէլվիներուն մշջն է :

Այս միջոցիս ծիծերը կուռենան և կը պինդնան .
Տօքին ալ վավելը կըկրտրի . և այս կըտրելըս պազի
հիւանդութիւն ըսակըստծ իքէն պատահէլով՝ պատճառ
կըսեպվի . պազի ալ հիւանդութիւն սկսելէն ետքը
կըլլայ , և հիւանդութիւն դործքերուն մէկն է ասիկոյ :

Ամենուն վըրայ ալ հասարակօրէն կըտեսնըվին
սըրտի խառնըվիլ շատ քամի դուրս տալ , փսխէ-
լիքը դաշւեղի մաղձ մը փըսխէլ ժանկի գունով .
շալխանթըլյի մշջ ըլլալ . փորը ելլալու և շըռելու
հարկաւորութէ սըխընթըներ . որ պազը հեղասոնք
երկուքն ալ լնելը դժուար կըլլայ :

Շատ ծարաւութի կունենայ , և լեզուն չոր կըլ-
լայ , գլուխը կըցաւի աչքին քէօքէն սկսելով մինչեւ
թէփէն և մինչեւ էնքսէն . երեսը կարմիր կըլլայ .
քունը չե տանիր , ապշխալամիշ կընէ կամ խենթուե
նշաններ կըցըցընէ , կըհառչէ , դժուար շունչ կառ-
նէ , մշջքն ու իբօքօնտուիօ ըաված ալ շերը կըցաւի

և կերկիութեալ կըլլայ . սաթլիճանի պէս ցաւ կիմանայ
կամ կուրծքը կամ եախային ոսկորին դիերը . չոր հազ
մընալ կունենայ , որ հիւանդին սըլլընթը կուտայ :

Այս ըսած նշաններէս ետքը հիւանդին վըրան
կուգան հեծկըլլտալ , մ-թէոռիզմօ , մկանունիքներուն
ծայրի ձգանք ըսված մանրաթելերուն թըրթըրո-
ալը . ճակատն ու կուրծքը քըրտընիլը , որ հիւան-
դին հիչ խեր մը չունենար . նաւզը պըզտիկ և կըծ
կըտած և մէջ մէջ և խիստ սըխ կըզարնէ . ձեռ-
քէրն ու ոտքէրն ալ կըպաղին :

Ասոնցմէ ետքը հիւանդը նորէն կըսկըսի չոյլըրի
գունով կանաչ կանաչ փըսխել , և նորէն խիստ սաս
տիկ պայլութիւն մը կըկոխէ վըրան , որ կանկուէնայի
խըլավուղէ . արգանդէն խիստ գարշահոտ մէկ
հիւթ մը կըսկըսի վաղել . աղբն ու մէզը հիւանդը
չիմացած իքէն դուրս կելլեն . և երբ որ թմրութի
և սըխ սըխ պայըլմիշ ըլլալ ըսկըսինէ՝ մահուանը
մօտենալուն նշան է :

Բայց ինչպէս որ առաջալ ըսինք , բորբոքումին
տեղին կէօրէ հիւանդութիւններն ալ կըփոխվին :

Երբոր բորբոքումը արգանդին տակը ըլլայ , բո-
լորակ և կարծը ուռեցքմը բէյտահ կըլլայ հիւանդին
փորուն մէջը , որ հիւանդը ձեռք դըպցընել չետար :

Թէ որ արգանդին թէփէն (չեռվիչէն) և բե-
րանն է նէ բորբոքումը , մատըդ իգական անդամ-
քէն ներս խօթելով կըտեսնես որ արգանդին բե-
րանը գոցվեր է , և կըցաւի , և տաք և կարծը է , և
քիչմի ալ ետ գացած է :

Արգանդին ետևի դիերը բորբոքած ըլլան նէ՝
ցաւը կերթայ մէջքը . հիւանդը խապիղ կըլլայ ,
մայասըլմ տամարները մէկ պինդ ուռեցքմը բէյտահ
կընեն . և հիւանդը նիք (թէնէզմօ) ըսված ցաւը
կունենայ :

Թէ որ արգանդին առջևի դիերը բորբոքիննէ՝
բուպէ ըսված տեղը ցաւ կիմանայ . և միղելու
(շուելու) դժուարութիւն կըքաշէ :

Այս գիտուածիս՝ թէպէտ արդանդին սախտած ըլլալուն նշաններն ալ պակաս չեն, բոյց քալափուշտն ալ քննելու է, որ արդանդին առաջն է. խապիլ է որ այս ալ սախտուի մը ունեցած ըլլայ:

Արդանդին կուշտի դիերը բորբոքած ըլլան նէ կապընները ծանր և կերիլմիշ եղած կըլլան, ոտքերը կըթըմրին և դժուար կըշարժին. և արդանդին ո՞ց դին բորբոքած է նէ՝ հիւանդը այն դիուն վերայ թօփալւամիշ կընէ քալելու ժամանակը, տաղը հեղ խալչան ալ կըցաւի:

Տըլացկաններուն արդանդը ո՞ր դիու վերայ բորբոքած է նէ՝ էքսէրի արդանդն ու արդանդին բերանն ալ այն դիուն վերայ կըծըսին:

Թէ որ բոլը արդանդը բորբոքած է նէ՝ ցաւը բոլը ոյն կոզմէրը պատած կըլլայ. և հիւանդը ոչ կըրնայ նըստիլ, ոչոտքի վերայ կոյնիլ և ոչ պըտըտիլ. և ամէն մէկ դիուն բորբոքմանը վերայ զատ զատ ի՞նչ նշաններ դըրինք նէ՝ անոնք ամենն ալ զօան մէլձոււտ են:

Բորբոքումը եպյըլիք ըլլալով պազի հեղ մինչե իգական անդամը կիջնայ. և այն տեղը տաքութի և կարմրութի և ցաւ մը կիմացվի, և հիւանդը ոյն տեղերը ցաւելուն համար հիշմէկ բանմը դըպցընելու չի թողուր:

Տըսցիաններուն պատահած բորբոքումը պազի ծննոքական անդամիններուն դըրսի դին զարնելով անկէց թէքրուր նէրս կերթայ, և արդանդէն դուրս անդամիններուն ալ կըպըլլակի:

Թէթոիթիսէին հետք գրանըված հիւմմոյին սրտիսըներ՝ ամէն մէկ հիւմմոյին իր յատուկ նշանութ կըճանչըրվի, որ իրենց տեղը թարիք ըռած եմք. ամէնէն աւելի օգուտ կընէ ասոնք ճանչնալու՝ առաջեւց զուհուր ըրած բորբոքման պատճառները, և այն երկրին ոյն տարվան մէջ շատ գըտնըված հիւմմոյին բնութիւնը:

Ասոյ պատճեռները :

* . 164 . ԱԿԵԹՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՈւ կերպ պատճառ
ունի . մէկը ամէն տեսակ բորբոքումներուն հասաւ
րակ ըլլալուն համար՝ ընդ հանրապէս բորբոքմանց
վերայ խօսած առենիիս իշարէթ ըրած եմք . և մէ-
կալ տեսակ բարձրառները՝ արգանդին բորբոքմանը
յատուկ ըլլալով՝ այս տեղըս պէտք է գրել :

Ասոնց գլխաւորները՝ բեռնթօնիթիտէ բուեռն
բէռալէին պատճառներն են . որ են կամ հայեղին
իամ լօքիին կամ մայասըլին կամ հայեղին տեղ վա-
զած ձերմակ հիւթին, կամ ուրիշ տեղերէ ելլալու
ատէթ ունեցող արիւններուն յանկարծակի կըտրը
վիլը . որ ասոր ալ ուժով պատճառներ եղած կըւ-
լան . ինչպէս են վախը, բարկութիւնը, հոգնած
իքէն ծննդական անդամները պաղեցընելը :

Այս կարգիս մ.ջը կըմըտնեն նաև թէ սովորա-
կան պատճառները և թէ մախսուսէն դեղերովզու
հուր ըրած տղայ անցընելը, կինը յղե իքէն խա-
զոյով փորուն վըրան իյնալ բըռվիլը, այն տեղին
վըրան սաստիկ զարնըվիլը, փորուն սըլսմըվիլը,
դժուար տղաբելքը, մանաւանդ՝ արգանդին դիբքը
շեղինէ ըլլալը, և արգանդին բերանը միշտ սըլս-
մըված ըլլալը :

Դարձել տըղացկանը տահա մատղաշև կամ տա-
րիքը առած պառաւ ըլլալով՝ դայեկին ուսուլսուզ
տավրանմիշը ըլլալը և ծննդական անդամները ինձիտ-
միշը ընելը, կամ տըղան դուրս հանելու համար
անըզգուշաբար լավութայի գործիք բանեցընելը .
տըղին ընկերը հանելու համար ամէլէ և զօռ ընե-
լը բեռնէօ և վաճինա լաված տեղերուն պատի-
լը կամ ուրիշ կերպ պէրէլէնմիշը ըլլալը վաճինային
թունալ և վար կախվիլը . արգանդին զայիֆնալը :

Արիւնը բխտի կըտրելով, կամ տըղին ընկերը
զօռուքի դուրս քաշելն իքէն՝ մէկ կըտորը փրթելով
արգանդին բերանը պահթըլուքիշըլլալ և փըտիլ

և գարշահոտ Թարախի փոխվելով կըծվելը և քովե
եղած ներսի և դրսի տեղերուն գրգռութի տալը.
շարունակ ցաւ և ըսբազմո քաշելը, տըղան բերե-
լէն ետքը տըղացկանին փորը սըլսը կապելը • բե-
ռիթօնիթխտէ բուեռբեռալէ հիւանդութիրը, և այլն :

Ասոր Գոռշահութիւնը :

* . 165 . **Պ**էթովիթխտէն խիստ վտանգաւոր մէկ
հիւանդութիւննմընէ . և թէ որ նոր սկսած ատենը
սաստկութքը ըսկսի նէ՝ սէպէքի միշտ անբժշշկե-
լի է . ձարտար բժիշկի ձեռքով պիլէ բժշկը վոզ-
խիստ քիչ կըլսայ :

Ուրիշ բորբոքութիւններուն վերջը լ՛ոչէ նէ ե.քսէրի
ատոր վերջնալ այն է . և կանկուէնա եղածը ամե-
նէն շատ է :

Ամենէն գէշ արդանդին բորբոքումը այն է որ՝
արդանդը բոլոր, կամ արդանդին տակը կըբըռնէ :

Երբ որ արդանդին թէֆէն կամ բերանը բոր-
բոքի՝ այնքան վտանգաւոր շըլլար . և բորբոքումին
վերջը թարախոտ եարա ըլլալ իխտիզա ընէնէ՝
թարախը խօլսայ կըրնոյ դուրս ելլալ վաճինայէն :

Արդանդին ետեի դին կամ առջեի դին զուհուր
ըրած բորբոքումը թէ որ թարախի դառնալու ըլ-
լայ նէ՝ փորը դուրս ելլալու և շըռելու դժուարութի
տալէն ետքը, ուղիղ աղիքն ու միզարանն ալ կավոէ :

Եւ եարաներուն թարախը դուրս ելլալու ատենը
պազի ուղիղ աղիքին մէջը կըլվագէ, որ գէշ չէ . բայց
երբեմն հիւանդին մահուանն ալ պատճառ կըլսայ՝
երբ որ աղիքին դայացութիւնը ավլէ :

Պազի ալ փորուն մէջը կելլայ թարախը, կամ բել-
վիին մէջը կիջնայ, և պազի այս գարշահատ թարա-
խը փորուն մէկ դիէն դուրս կելլայ :

Կինը յղի իքէն արդանդը բորբոքի, և արդան-
դը շուշումը չանցնի և շատ արիւն չի վազէ նէ արդան-
դէն՝ սէպէքի միշտ մահաբեր է :

Պազի հեղ լքին կամ հայինը կամ ուրիշակ սակ:

արիւնը քակվելով հիւանդին փորէն՝ արգանդին
բորբոքումը տաղըլից կըլլայ . եարա բէյտահ չը-
ներ . մանաւանդ՝ թէ որ արգանդին ներսի դիու
երեսին վըրայ է նէ բորբոքումը :

Ասիկայ տաղըլից ըլլալու ատենը պազի ան-
դամ արգանդէն թարախային և հոտած և արիւ-
նախառն հիւթմը զուհուր ընելով ծննդական ան-
դամիներէն դուրս կելլայ . կամ ելլանձըս կամ
ռէվմաթիզմօմը երևան ելլալով՝ արգանդին բոր-
բոքման հիւթը ուրիշ մէկ տեղմը կըտանի :

Պազի ալառատ քըրտինքով կըքակվի, որ բոլոր
մարմինին վըրայ հաւասար կըտարածվի . և երբեմն
ալ շտա կըշտէ . և շէոլին ներքին թարախային մէկ
մըրուր մը կիջնայ :

Խիստ քիչ անգամ կորէկըտիկ (միլեառէ) ըս-
ված էզանթէման դուրս կուտայ . և այս կերպերով
կըլլայ հիւանդութեան քոիզին . (պէօհրաննը) :

Ներսը եարա զուհուր ընելը կըճանչցվի եարա
ներուն սովորական նշաններէն , որ ընդ հանրա-
պէս բորբոքմանց վըրայ խօսած ատեննիս իշարէթ-
ըրեր եմք , և բորբոքումին վերոգրեալ կերպերուն
մէկովը չի քակվելէն և տաղըլից ըըլլալէն ներսը
թարախ ժողվավիլ սկսինէ՝ ցաւերը կըշատնան
արգանդին մէջ . և տաքութիւնը իրիկվանէ իրի-
կուն ազմից կըլլայ , առաջկուց մըսեցընելով :

Ուռեցքը բուպէին վերէն ՚ի վար կերկըննայ կը
մէծնայ , և փորու ջրգողութեան նման կըլլայ :

Ասոր վըրան մէկ շիշ խօթածի ցաւի պէս ցաւ-
մը կուգայ , և նավզ զարկածի պէս կըզարնէ ցաւը .
կըկոթտայ , այս միջոցիս մէջը կամ մինակ մէզը կըկըտ-
րի կամ խապիղ կըլլայ , կամ երկուքը մէկէն կըկլորի :

Փորուն մէջ զուհուր եղած եարան պատռելուն
նշանները ասոնք են . թարախ ժողվավիլ իքէն զու-
հուր ըրած նշաններուն թուլնալ և տկարանալը ,
ծննդական անդամիքէն թարախ վազելը . կամ վեր-
ջապէս՝ ներսը եարա խաղուխանթիշ ըլլալուն մա-

Հարեր նշանները ։ Թարախային ջրգողութիւն, մէթէ օռիզմօ, դանդաղատենդ (Ֆէպառէ լէնթա) ։ կամ շուտով մը կանկռէնայի դառնալը :

Մեռնողներուն մարմինները բանալով տեսնը-ված է որ՝ ուրիշ բորբոքումներուն պէս արդանդին բորբոքումն ալ կը ընայ արդանդին մէկ դին կարծ-ըացընել և նասուըրի պէս ընել և այս ըսածըս է.ք-սէրի արդանդին թէփէն կամ չեռվիչէ ըսկած տեղը կը լսայ :

Եւ այս տեղս գիտնալ հարկ է որ՝ արդանդին ձեւը տանձի ձեւով բան մը ըլլալով՝ լսյն տեղը՝ որ կը նոջ պորտախն դին է, կը սվե տակ, իս՝ ֆօնտօ ։ և նեղ տեղը՝ որ գէտ՝ ի ծննդական անդամիններուն դին է, կը սվե չեռվիչէ, այսինքն՝ թէփէ :

Ասիկայ այս տեղս իշարէթ ըրինք որ ըսած-նիս խօլայ հասկըցվի :

Արգանդին մէջ պազի կարծը ուռեցքներ ալ կը լսն՝ որ շեռոռ կը սալին ։ բայց ասոնք կերևի որ ուրիշ պատճառներէ առաջ կուգան :

Բայց թէ որ ասոնք մէթութիւնէն ետքը կը լսն նէ՝ ըսելէ որ մէթութիւնէն ոչ քակված տա-ղըմիշ եղած է, և ոչ թարախոտելով եաբա բէյ-տահ ըրած է, և այս հալիս մէջը հիւմման և ցաւը կը հանդարտի ։ և մատըդ վաճինայէն ներս խօթելու ըլլասնէ կարծը մէկ բան մը կուգայ ձեռքիդ, որ չի ցաւիր ։ մանաւանդ՝ երբ որ հիւմմագը շիտակ նըստած ըլլայ :

Այս ուռեցքը անհաւասար գունտ ու փոս կը լսայ ։ և բէրինէօին վը ըստ ՚ի վար կը կախիլի ։ և ար-դանդը փորուն մէկ դին կամ մէկալ դին դարձա-ծի պէս կուգայ ։ և արդանդին բէրանը չէվ կը լսայ, մէկ ստքը կամ մէկալը թմրած կը լսայ, վառիչէ ըս-ված մանր թէսպիհի հատիք պէտ ուռեր կը լսն ե-թակներուն վը ըստ, և ցաւմը կիմանայ խորունկէն ։ և բոլոր ոտքը էտէմա ըսված պաղ ուռեցքով ու-անցած կը լսայ :

Մէջքը կըցաւի . ծննդական անգամքներէն Ճեք
մակ և սրուլաշըս հիւթմը կըլազէ տայմա . հայ-
իզք կըքիչնայ կամ բոլորովին կըկըտրի , կամ սովո-
րական չափէն շատ աւելի արիւն կելլէ արգանդէն :

Կինը կամ հիւ չեկըբնար ծոցվորիւ , կամ ծոց-
վորելէն եռքը ատէթ եղած ժամանակ մը կունենաց
որ՝ այն ժամանակը եկածին պէս առանց յայտնի
պատճառ մը զահուր ընելու տըղան կանցընէ :

Այս հիւանդութիւ քալափուշտին և ուզիղաղե-
քին ալ հիւանդութիւն կըպատճառի , և կինն ալ
պէնիզպիզ և միճազուրդ կըլլայ :

Արգանդին մէջ շիռուօն նոր սկսած ատենը ճանչ
նալու գիտնալը շատ դժուարէ :

Այս արգանդին կամ կընոջ ձուարանին (օվայա)
ուրիշ հիւանդութիւներուն հետ խօլայ կըշոփոթի .
բոյց շատ անգամ մինչև որ ճանչնամ ըսեսնէ՝ այն
ուռեցքը գէշ եարայի մի կըփոխվի կամ քառչե-
նօմա կըլլայ , և ասոնք անբժշկելի հիւանդութիւներ
էն , և մեռնելէն աւելի գէշ են :

Արգանդին մէջ կանկռէնա զուհուր ընելը վերի
ըտած նշաններովս պէտք եղածին չափ կըճանչցը
վին , և արգանդին բուն դոյացութելը կազմըլածքը
սիւնիէրի պէս ըլլալուն համար , և դժուար տղա-
րելքին ատենը ինձինմիշ ըլլալովը կամ զգացող և
գրգռական յատկութիւն շատնալուլու , հիւանդութե-
երրորդ կամ հինգերորդ կամ եօթներորդ օրը ե-
րեան կելլէն՝ միլախել , հեծկըլլալ , խենթումենթ
խօսիլ և տայըլխամիշ ընել . թմրիլ , մէթէօռիզմօ ,
փորէն սե մէկ բան մը կելլայ որ լէշի պէս կըհո-
տի , և հիւանդը ասոր ելլան ալ շիմանար . ցաւն
ու երոցքը կըկըտրի . նավզը խիստ մանր և մէջ
մէջ և սըլս կընետէ , ձեռքերն ու սորքերը կըպա-
ղին , փակչըտուկ քըրտինք դուրս կուտայ . լիքօդիւ
միա ըսլած տալզընութիւն և քօնվուլսիօնէ կուդայ ,
և ասոնք ամէնն ալ կանկռէնա ըլլալու , և հիւանդին
մեռնելը մօտ ըլլալուն նշաննելն են :

Ասոր գիտքը :

* * 166. Այս հիւանդութեղիլս ըռակըսած իբէն խէլացի թէրթիպներով առաջը առնելը՝ ըլլալէն ետքը աղէկացընելէն և տէֆ ընելէն շատ խօլայ է : Ասոր առաջը առնելը կըլլայ բէռիթօնիթիտէ բուէռբէռալէին առաջը առնելուն թէրթիպներովը, որ առաջկուց իւր յատուկ տէղը գըրած ըլլալովիս՝ սյս տէղըս նորէն կրկնելը մեզի աւետքրդ կերեի :

Խելմը աղէկ խրատներ և զգուշութիւններ ալ գոյելիները ծոցվորներուն և տղացկաններուն կուտան . թէ ի՞նչպէս ընելու է և ի՞նչպէս կենալու է, թէ տըղան բէրելն իբէն և թէ բէրելէն ետքը :

Անոնք ամենն ալ փորձած բաներ են . պազի աւելքրդաղաւտական բաներով դիմար ընես ալնէ զտրտք չունի :

Մէկ անգամը մէթութիւնէն մշյտան ելլալէն ետքը՝ անոր թիմար ընելու ըսկըսելու պիտի ըլլայ, ինչ կերպով որ փորտիքներուն բորբոքումներուն դարմանը կըլլայ սովորաբար :

Պէտք է որ հիւանդին կացութեն վիճակը և հիւանդութեն պատճառները և հիւանդութեան հետ զըսնելոված հիւմմային բնութիւնը աղէկ քըննէ և հասկընայ բըժիշկը :

Թէ՛ որ մէթութիւնէն պատճառը սաստիկ մէկ կիրք մը եղած ըլլայ, և հիւանդը չիկարգըված ըլլայ, կամ ծոցվոր չըլլայ, կամ արիւնը կիւմրահ ըլլայ, կամ կազմութիւնը ուժով ըլլայ, կամ տըղան անցընելըն ետքը պատահի, և տըղան անցուցած տոտենը շատ արիւն թէլէֆ ըրած չըլլայ, շուտմը արիւն առնելու է առանց ժամանակ անցընելու, ուրիշ բորբոքումներուն ըրածիդ պէս և թէ ներնէն թէ դըրսէն՝ անթիֆլօճիսթիքօ ըսկած կերպը բանեցընելու է որ պաղըշկեցունէ :

Եւ բորբոքումը սաստիկ ըլլայ նէ՝ տղացկանին

Էքին կամ տըզացկան չեղողին հայիզը կըտրած չըլայ պիլէնէ՝ կենէ պէտք է արիւն առնել:

Տղացկաններէն արիւն առնելու հախին ուրիշ քննութիներ կան և ասոնցմէ արիւն հանելը պազե օգուտ և պազե վեսա կընէ թէ և ամենուն ալ հիւնդութիւնը մի և նոյն մշտախթիւնն է:

Պազե կին բուն խաւնըվածքով փափուկ և տկար կըլսայ , և տըզան բերած ատենը ըսբազմօյէ շատ նեղութի քաշած կըլսայ . և լքին կըտրըվելուն և արգանդին բորբոքմանը պատճառը արգանդին ընչերակներուն և երակներուն ըսբազմօյով կըծկըտիլ և կերիլմիշ ըլսան է , ասոնցմէ արիւն առնես , և մանաւանդ՝ մէկ անգամի խանահաթ ընես՝ կրկնելու ըլսանէ՝ տկարութիր էվելցընելով սբազմոն ալ կըշատ նայ , հիւնդութիւնն ալ քանի՛ երթայնէ ավմիշկըլսայ :

Այս հիւնդութես հետ կամթուիքօ նէւզօզա հիւմմայ ըլսայնէ գէշկըլսայ բորբուտիլ և չարանշան և վտանգաւոր կըլսայ ուրիշ ջղային տենդի (հիւմմայի) հետ միացած բորբուտմներուն պէս , և արիւն առնելը ասոր ալ գէշկըլս կըբերէ :

Նոյնպէս երբ որ բըխտի կըտրած արիւն , կամ տըզին ընկերին կտորը փըրթած ըլսալով արգանդին բերանը գոյեն , և տաքութիւնն մնան հոն , և այն տեղերուն փափուկ և դիւրազգած ըլսալով բորբոքման նշաններ ցըցընեն . ասանկներէն ալ արիւն առնել հարկ չէ . այլ ինչ գեղ որ արգանդին և ջնովերուն ըսբազմոն կըդադրեցընէնէ այն գեղերը գործ ածելու է . կամ այն գրգուիչ բանը փորէն դուրս ձգել տալու է . և արգանդին բնական ճամբան բանալու է՝ որ դուրս ելլալու հիւթերը ներսը հափիս ըլսալով դուրս ելլալու ուրիշ ճամբամը փըն տըրեն իքէն՝ հիւնդը չափէն աւելի ուժէ չհձրգեն :

Ուեպէտ չափազանց տաքութիր տղացկանին վւնասակար է , բայց թէ որ բորբոքման խըզը անցնելէն ետքը մարմնոյն ամէն կողմէն հաւասարապէտ արտաշնչութիր բանալու յարմար դեղմի տասնէ:

հիւանդին չոտ աղեկ կուգայ ուստի կը ինաս մէ վանտա սալինա խըմցնել հիւանդիուք քը չեկ կամ ուրիշ թեթև տիաբնօիքա (արտաշնչութիւն բացող) գեղեր տալ:

Պազի երկիր տղացկանները եաղւըշ ըսված համատիսով մը մէկ բանմը որքան քիշ և տկար հոտ ունենայ նէ անկէց վախնալով կը զգուշանան ուրիշ երկիրներ տահաւ աւելի սուր հոտով գեղեր կը բնոյ տըրվել տըրղացկաններուն անվաս , թէ և իմաս փափուկ եղած ըլլոն:

Բայց ոյս վեհակիս տըրղացկանին մը տքի գըրած կարծիքը դիմաւորեն ալ վտանգաւոր է զերէ ջեղերը ամէնն ալ տակն ու վլրայ եղած ըլլութիվ հոտով գեղերն ալ շատ անուշութիւն ունեցողներն ալ կը բնան հիւանդին վանաս բերել:

Արգանդին բորբոքումը՝ ներս գեղ ձըրգելով մարեմը սեսնէ , գիտցած ըլլաս որ՝ առանկ գործիքով ներս թափած դեղերը արգանդին մէջ չեն կը բնար մը տնիել և ներգործելու եղանակնին միոյն գըրած տեղերնուն գրգութիւն տալն է :

Բայց թէ որ վաճինային բորբոքումը արգանդէն աւելի է , կը բնաս զգուշութ մուչիլաձինէ տի կօմիտ տուապիքան և ըլլակս կաթը մէկը զմէկու խառնել , և շերինկայով ներս լեցընել . ասիկայ վաճինային մէջ գըտնըլած կը ծու և գրգութ հիւթը կը տկարա ցընէ անոր հետ խառնըլելով , և սբազմն կը կը տրէ :

Թէ որ արգանդի բորբոքումունեցողկինը ծոյզ վոր ըլլայ , և փորու տըրղան մեռած և հոտած և փըտաած ըլլայ , կամ տղացկանը տըրղան բերելէն ետքը արգանդը կամ տըրղին ընկերին կը տորը կամ բըստի կը տրած արիւն գըտնըլի , հարկ է անոնք գուրս հանել որքան որ արգանդին բերանին բացութիւնը կը ներէ ու թող կուտոյ :

Եւայս դիպուածիս ալ շերինկայով արգանդին մէջը զգուշութը գեղ թափելը , արգանդին մէջն գըտնըլած փըտաած և հոտած և խըթիչը հիւթը

կըքակէ, կըքարակցընէ, և դուրս համելու խօլոյ-
լաթմիշ կընէ:

Տղացկաններուն ըոբազմօներուն և չափազանց
գիւրագրգուռներուն աղէկ տիքաթ ընելու է
բժիշկը՝ բորբոքումը տաղըլիշ ըլլալէն ետքը, և
ասոնք երևան ելածներուն պէս՝ թէ աֆիօնը և թէ
ուրիշ կակուղ հանդարտեցընօղ դեղերը շատ օդ-
տակար կընան ըլլալ. բայց ասոնց հիշ մէկը բոր-
բոքում կեցած ատենը չե արսվիր:

Եարա գոյանալու և թարախոտելու նշաններ տե-
սածիդ պէս ուրիշ բորբոքումներուն այս աստիճանը
հասած ատենին համար թարիֆ ըրած դեղերնիս
գործ ածէ:

Էն պռաջ տես որ թարախը վաճինայէն դուրս
հանես: և թէ որ եարան մինասիսլէթսիղ տեղ ըւ-
լալուն համար ածիկոյ անհնար ըլլայնէ՝ ձեռքէդ
նկածին չափ խայրէթ պիտի ընես որ՝ կամ ուղիղ
աղեքին մշտանիս հիւթը, կամ միզանց խողովակ-
ներուն մէկուն մշջը. և որքան որ կընասնէ մու-
խայէթ եղե՛ր որ հիւանդին ուժը թէլէֆ չընես:

Արգանդին մշջ հասըլ եղած շիռոօին և քառ-
չինօմային դարմանը ուրիշ հատորի մշջ կըգրեմիք,
երբ որ շիռոօներուն և քառչինօմաներուն վըրան
ընդհանրապէս խօսելու ըլլանք:

Մէտէ ի-բէւնէլի. պահանջման հայութաց կամ բար-
բառումն սպանուաց. հայ: Իւլիէհաղիւլ մէտէ. այ:

Ասոր որպէսսալիէւնց:

* . 167 . **Վ**մնն ալգիտեն որ՝ մարդոյս ստամքոը
մարդոյս ամեն անդամբներուն հետը ուրքան զարմա-
նալի մէկ իլհախութիւմը ունի. և ամեն անդամբնե-
րուն վըրայ կիշխէ, և ամեն անդամբներն ալ ասոր
վըրայ կիշխէն. այն թէրէմէն որ՝ պազի հիւանդու-
թեան մշջ բըժիշկը շիռփհէի մշջ կըմնայ, թէ հի-
ւանդուն բուն տեղը ստամքան է մի՛ թէ ուրիշ ան-

Դամբներուն մէջին է :

Ստամբովին մեծութելը և լայնութելը և դիրքը
կերպ կերպ կը լլան մարդոյն տարիքին և ապրուս-
տին կերպին և մարմնոյն դիրքին և ուրիշ մօտի ե-
ղած փորոտիքներուն որպիսութելը կէօրէ . և ասոնք
ամէնն ալ զատ զատ հիւանդութե և ախտի ողառ-
ձառ կը լլան ստամբովին :

Եւ կասթութիտէ ըսածնիս՝ որ է ստամբովին
բորբոքումը, քիչ զուհուր ընօղ հիւանդութեներէն չե՞ :

Եւ այս հիւանդութեն գլսաւոր նշաններն են
սաստիկ և սուր հիւանձամը . էրիկասթոխօ ըաված
տեղը կամ ստամբովին վերի դիերը կէրկիութիւն
և երոցք և ցաւ . փըսիսէլ, մարիլ, հեծկըլտալ . և այս
նշանները կէրակուր կէրածին պէս ազմիշ կը լլան,
և կէրած կէրակուրը փըսիսէլով դուրս կէլսյ :

Հատ մարդու վըսյա ալ այս ըսած նշաններուս
հիշմէկը չերեսիր . և մեռնելէն ետքը թէ որ քննուե
համար փորը բանաննէ՝ միսյն այն ատենը կիմացվե
որ ստամբովը բորբոքած է եղեր . պազիներուն
վըսյա ալ այս ըսած նշաններուս ամէնը երեւելէն
ետքը հիւանդը մեռնելով՝ փորոտիքը քըննած նայ
ած են որ ստամբովին վըսյա հիշմէկ բորբոքումի
եսէրմը չիկայ եղեր :

Ըսած նըշանները ուրիշ պատճառներէ ալ կըր-
նան գալ . և պազի հեղ անանկ դեղերով կըբժշկը-
վին որ՝ բորբոքումի ըլլար այն դեղերը :

Ասոր նշանները :

* . 168 . Բայց առանկ գէշ հիւանդութելը տի-
քաթով քըննելով, և շատ մեռելներու փորը ձըշ-
քած և քննածներուն պատճառթիները կարդալով
կըտեսնանք որ՝ ստամբովին պազի ամէն դին մէկէն,
և պազի միսյն մէկ դին կամ խորունկ կամ միսյն
երեսէն բորբոքումիլ կունենան . խորունկ բորբո-
քումին կըսկի կասթութիտէ ֆլէմօնօզա . երես-
կուկ եղածին ելլաննըլս (էռիսիբէլաչէա) կըսկի :

Եւ այս երկու տեսակոտը կը լւայ որ ինքնազմուխ
հիւանդութիւն կը լւան, և կը լւայ որ ուրիշ հիւանդու
թեան մը նըշան ըլլալով երկրորդական կը սվին:

Բայց երկրորդական եղածը եքսէրի երանձըխը
ըսված տեսակէն կը լւայ:

Պազի հեղալ հիւանդութիւներուն վերջին ժա-
մանակներն որ մօտենայ՝ մէկ գաղտուուկ բորբո-
քում մը զուհուր կը նէ ստամբուխին, և այս կասթ-
ոիթիուէս պազի անգամ մէկ երկրի մէջ շատի վրայ
մէկէն զուհուր ընելով՝ երիտէմիքա կը լւայ:

Այս տիստիս տեսակներուն՝ հետը գըտնըված
հիւմմային բնութիւն և որպիսութիւն ալ շատ ֆարխ
կուտան, և էնթէռիթիուէ հիւանդութե ու ասոր
հետ եղած հիւմման շատ անգամ ստամբուխին կը լւ-
այ կամ ջոային, պազի ալ հիւմմայի մի նշան
չեղած իրէն՝ մէկ գաղտուուկ բորբոքում մը կը լւայ
ստամբուխին մէջը:

Փլէմմօնօզա ըսված ստամբուխին բորբոքումը՝ ու-
րիշ բորբոքումներուն պէս են, առաջ սաստիկ ցըր-
տուիով մը կը սկըսի, անկէց ետքը հիւանդին ներսի
դին տահաւ աւելի սաստիկ տաքութիւն մը կառնէ, և
հիւանդը շատ ծարաւութիւն պայշընութիւն կունե-
նայ, բէռիքառտիս և երիկասթոխ ըսված տեղերը
կերկիութիւն և երոցք և ցաւ կունենան, և այս ցա-
ւըս դըպչելով կը շատնայ:

Նոյնպէս ստամբուխին վըրան եօպլան դըպչե,
կամ հիւանդը ուժով մը սօլուխը իրէն քաշէ, կամ
հազայ, կամ ուրիշ ինչկերպ զօռ ընէնէ, հիւան-
դութիւնը և ցաւը կեզելոյ:

Ստամբուխին շատ սըխընթը կուտան նաև ստա-
մբուխին դիւրազգացուեն եվելնալը, շարունակ սըր-
տին խառնըվիլը, փըսխէլիք գալը, շատ քէրքըս-
տըկալը (ունութթօ), և քէրքըստըկացած ա-
տէնը ցաւ խմանալը, և ստամբուխին գրգուութիւնն
կուտան նաև կերակուր ուտելըն ետքը՝ ըստա-
մբուխին երոցքը և ցաւը, և կերած կերակուրը

Քըսիսէլով գուրս տալը :

Եւ հիւանդութիւն ծանր եղած առենը՝ թէ որ
այս ըսած նշանները տէֆ ընելուն շուտ մը ձարը
չի տեսնելովինէ՝ քիչ տոտենի մէջ շատ կեվելուն . ա-
նանկ որ՝ հիւանդը իր խըմածը պիլէ փըսիսէլ կըս-
կըսի , թէ և խիօտ զարարութ ըլլայ . և խըմածը
կամ մինակ կելլայ , կամ ժանկի դունով շատ սաֆ-
ռայի . հետ խտանրված :

Փորը էքսէրի քիչ դուրս կելլայ , և շատ անդամ
խաղը ալ կըլլայ , անանկ որ սովորական դեղերով
չեքակվիր :

Այս միջոցիս՝ նավզւ շատ անդամ մանր և սըխ
և կըծկըտած և կարծը կը գտնես . պազի հեղալ մէջ
մէջ և անհաւասար կըլլայ :

Քնհատութիւն և անհանդստութիւն և չալսանմիշ
ըլլալը և դժուարաշնչութիւն և ծարաւութիւնը և
բերնին չորութիւն քիչ տոտենի մէջ շատ մը կեվելուն :

Հեծկըտուքն ալ վըրայ գալով ստամոքսին ցաւը
կեվելլընէ :

Երեսին դոյնը շատ ավօած կըլլայ . և վերջապէս
հիւանդին ձեռքն ու ոտքը կը պաղեն . ուժը շատ
կը տկարանոյ . ստամոքսը սբազմօյի մէջ կիյնայ , որ
մինչև տուօտէնու ըսված այլքը կըտարածվի . պա-
զիներուն դալուկ կամ սարըլը իս կըպատահի . պո-
զիները այս ըսած նշանները ամենն ալ ունենալէն
զատ՝ խենթ ու մէնթ ալ կը խօսին և սայըլութմիշկը-
նեն . վերջապէս ստամոքսին երոցքը և ցաւը բոլո-
րովին տէֆ կըլլայ երիկասթոխին դիէն . և ստա-
մոքսը քամիուլ լեցվելով ուռեցքը կըշատնայ , փորն
ալ կուռենոյ . հիւանդին հիչմէկ խըմելիք մը ստա-
մոքսին մէջ զապթ ընելը խապիլսիզ կըլլայ . ստա-
մոքսէն ալ սըխ սըխ նօսր և կըտրած կաթի ջուրի
ոլէս ջուրեր կելլան փըսիսէլով , որ սիէռօ կըպին .
ձեռքերն ու ոտքերը պուղ կը կըտրին . և լիբօթի-
միայով և որոյզընութիւնով մահաբեր կանկունայի
նշաններ երեան ելլալն ետքը՝ քիչ ատեն ան-

ցընելով՝ հիւանդը կը մեռնի:

Եսիսիբէլաչէա ըսված ստամքսին, բորբոքումը
ուրիշկերպ չի ճանչըլլիր, Փախաթ ի՞նչ պատճառէ
որ կը յնայ գար նէ, անոնք սմէնը մէկ տեղ գալէն,
և մասնաւորապէս՝ հետը բորբոքողական հիւմմա
շունենալէն կիմացվի:

Եթի որ երանձըս մը կամ ուրիշ եզանթէմա մը
ներս զարնելէն ետքը կասթոիթիտէի նշաններ ե-
րեին, և բերնին և պօղազէն մէջը երոցք և խապառ-
ձրիներ ըլլան, և առաջկուց կասթոիթա կամ նէռ-
վօղտ ըսված հիւմմաներուն մէկը կամ աֆդէ ըս-
ված հիւանդութիւնը պատահած է, կամ մարմինը
շատ տկար է, կամ հիւանդացողը առաջկուց պէրի
բնութք միհազսըզէ, և ստամքսին մէջ ամէն կերպ
բորբոքման նշանները երեին, կամ զէհիրլի կամ
շիւպհէլի բան մը կերած ըլլայ հիւանդացողը, կամ
ներսի դիերը կրակի պէս երին և դըրսի դիէն պաշ-
պուզ ըլլան, կը յաս ատենը ամէն կերպ ստու-
դութեամբ հասասութիւն թէ՝ այն բորբոքումը եր-
անձիալը սօյէն է:

Ուրէլ բարբառամերէն քորիւը:

* * 169 * Պայց ինչ որ ստամքսային հիւմմային
մինասիպէթովը ստամքսին փափուկ և դիւրազգած
ըլլալուն վըրայ խօսեցանք նէ, անոնք մունալ պէտք
չէ. և մաղձին և ստամքսին մէջը մետած և փրտ-
տած կերակութներուն կծուռութիւն պատճառված
ստամքսին ցաւերը կասթոիթիտէ չի կարծէս:

Պէտք է քօլէռա ըսված հիւանդութիւնէն ալ
կասթոիթիտէն Փարիս ընէլ. զէրէ բուն քօլէռա
ըսված հիւանդութիւնը, ինչ մըտքով որ կիմանային
հին բժիշկները, և մենք ալ մաղձային հոսմունքնե-
րուն մէջը պիտի ստորագրեմք, շատ պատահող հիւան-
դութիւնը, և եքսէրլու գարնան ատենը կը պատահի:
Այս քօլէռա հիւանդութես ցատկութիւնը այն է
որ՝ մէկէն ՚ի մէկ հէմ կը փըսիս՝ հէմ փորը կը քը-

չէ , և հիւանդը հիշ բան մը չէ խորձ ալ նէ՝ փըսա
խունքը մէկ տիւզիյէ է , և փոխելով շատ բան կը
հանէ դուրս : ստամբուն ալ չերիր կասթռիթիտէնն
ողէս , հետը հիւմմա ալ չունենար :

Քառակալճիա ըտված հիւանդութիւնն ալ ասով
Փարիս կը պայ որ՝ այս ցաւիս հետ հիւմմա չըլլար ,
հիւանդը շատ ծարաւութիւն չունենար . ստամբուն
ցաւը հաստատուն չըլլար , աեղը կը փոխէ՝ կըրա
կի ուէս ալ չերիր :

Հիւանդին ստամբուն մշն ալ քիչմի դեղէ
կամ հիշ որ չէ նէ՝ խըմելիք կը մընայ :

Երիկամթոխինն և բէսորիթօնիօխինն մկանունքները
բորբոքինն նէ՝ որ երիկամթոխինն ներքինն իյնալով
ստամբուն վըրան եղածի ուէս կուգայ , դաւրսէն
մէկ ուռեցք մը յայտնի կը լլայ տաք , եթրաֆը էշկեա
րէ ուէլլի կընէ , որ դըպած ատենըդ շատ կը ցաւի :

Բայց այս նշաններըս կասթռիթիտէն նշաններ
թէն շատ թոյլ են :

Կասթռիթիտէն երամթիթիտէ ըովլած ախտը մէկ
ըղմէկէ Փարիս ընելը ամենէն դըժուար է . և ստա-
մբուի բորբոքումը կը ընայ սև ձիերին ալ անցնիւ
և անկիոյ պըլլաշորկէլ :

Բայց երամթիթիտէն թէ որ նոր սկըսած ատենը
Փարիսին երթաս նէ՝ ստամբուն վըրայ երոցք և
ցաւ չի պատճառեր . և առած կերակուրը կամ խը-
մելիքը կամ դեղը անանկ շուտ մը չի փըսիներ . և
կասթռիթիտէնն բըռնըլլած հիւանդի շափ ալ
շատ պայզընութիւնն չի գար վըրան :

Դարձեալ՝ սև ձիյերի իւֆիւնէթ ըսված հի-
ւանդութիւնն բըռնըլլազինն նազլը՝ կասթռիթիտէ-
նն ուէս որիս և կըծկըտած և մանք չի դարներ :

Ասոր պատճառնէք :

* * 170 * Աւրիշ բորբոքումներուն ամենուն պատ-
ճառը ի՞նչ է նէ՝ ստամբուի բորբոքումներ պատճառն
ալ նոյն է :

Եւ առանց մշկն շատ ոըլս պատահածները՝ որ
սէպեքի ստամոքսին ալ յաստեկ են, առո՞ք են. ըս-
տամոքսին դըսէն մէկ ստամուն մը զուհուր ըլլալը
էղեմիշ կամ պէրէլէնմիշ ըլլալը, խոցվելը, փոշ-
տանկութիւն՝ կամ իւր տեղէն խախտիլը, գրգուիչ ե-
կըտըրտօղ և ծակծըրտօղ բաներ կըլելը, որ կամ
իրենց կարծրութիւն և ձևովը, կամ իրենց կըծուու-
թիւնովը ստամոքսին կը վլնասեն, ինչպէս են ձամի
կըտորվանք, թօբըլու, փուշ կամ փուշի ձեռվ մանր
ոսկորներ, երօղ զէկիրներ՝ ոըշան օժուի պէս, և
ախ ոիւլիւմէնի պէս, փըսիսէցընօղ և սաստիկ լու-
ծէլտըլօղ գեղեր, մանմալրներ և ուրիշ թունաւոր
խոտեր, ստամոքսը շատ տաքութիւն ունեցած ատենը
պաղ ջուրը մըանել, պուզլու ջուր խըմել, կամ
պուզ կամ տօնտուրմա ուտել, որ շատերը կընեն:
Խխտ տաք կերակուրին վըրոյ առանց զգուշու-
նալու պաղ ջուր խմել, առանց չափի և առանց
ժամանակի քէմիին ուախի խըմել. կարծր կամ խը-
մորելով շտոնալու կերակուր ուտելուն համար՝ ըս-
տամոքսը չափազանց կերիմիշ ըլլալ, գլխու վըրոյ
եարա կամ վլնաստակար պէրէ ունենալ. որ գլուխը
մանաւոր կերպով մը ստամոքսին կատակցութիւն
ունենալուն համար անկէց սախտառութիւն անմիջապէս
ստամոքսին բորբոքում մը կը բերէ, կամ ու ճիէրը
կը բորբոքէ:

Այս պտտմառները ամենն ալ թարախոտ խոցեր
ալ փէյտահ կընեն:

Կասթռիթիոէին նէլքին պատմառներուն կարգը
կանցնին ստամոքսին մօտ եղած փորոտիքներուն
մշկուն բորբոքումը, ինչպէս են օմէնթօն կամ ձար-
պամաշիը, պաղըրսախները, սև ճիէրը, տալախը, և
ստոծանին (տիաֆռամման) * ստամոքսին մէջէն
հասըլ եղած կամ դուրսէն հոն մըտած կըծուութիւն.
ստամոքսային հիւմաններուն ըմբնիալու տուենները
փըտառած և ալթած նիւթերուն կամ գէշ սաֆ-
ուային ստամոքսին վըրոյ արված գըրգըւութիւն,

բօթակուային կամ նիպրիզին կըծու հիւթը՝ որ
պաղի հեղ ոտքերէն քալելով վեր կուգոյ, ըստա-
մոքսը կը բորբոքէ:

Այս ներգործութիւն կընեն նաև ոէվմաթիզմօյի
և երանձընի և գէշ եարաներու և բորոտութեան
և սքուպութի և ուրիշ ամէն տեսակ էզանթէման-
երուն հիւթը. ատէթի պէս եղած փորբըշոքին
կըորիլը, բնական կամ բնականի պէս եղած արիւ-
նահոսութե դադրիլը, ինչպէս են հայիզը, և մա-
նաւանդ մնյասըլն արիւնը:

Սաստիկ էօրքէ ելլալը. մանաւանդ թէ որ այն
էօրքէին արան մէկ փրսիսցընօղ կամ սաստիկ լու-
ծող դեղ առնէ, կամ պուզը ջուր խըմէ:

Ասոր Գոռշահութեանը:

* . 171 . Այս հիւանդութես վստանդները շատ
և ծանր են, մանաւանդ՝ ստամոքսին շատ փափուկ
և դիւրազգած ըլլալուն համար, և մարմնոյն ամէն
դիտուն հետը ստամոքսին կապակցութիւն ունենա-
լուն համար:

Այս հիւանդութես մեռնաղները բորբոքումին
ուժէն և դէշութիւն այնքան չեն մեռնիր, որքան
որ քոնվուլսիօննէն, և մէկէն ՚ի մէկ ուժերնին կըտ-
րելին. որ ստամոքսին՝ ջղերուն հետ ունեցած
իլհախութիւննէն կը պատճառի:

Շատ անգամաւ բորբոքումը քիչմի երկանկեկ
քըշէ նէ՝ ստամոքսին ներսի դիփ զարին վարոյ կան-
կուէնաւ մը հասըլ կընէ. կամ խառամուխ ըսլած հաս
ողաներուն (բէթէք քիյէի) պէս խաշը խոշը և
լսյն լսյն լւքէներ բէյտահ կընէ, որ ստամոքսին
դըրսի դիւն հաղիւ թէ կերենան:

Այս հիւանդութեանս վարըշը հքսէրի խիստ
շափուխ կըլլայ. և նիպրիզին հիւթը ներս զարնե-
լին կամ զէհիղլի բան կերած ըլլալին կախում
ունի. և շատ փափուկ և նաղիք բնութի ունեցող
մարդոցը գէշ կըբերէ:

Հիւանդութե՛ պատճառը թեթև ըլլայնէ՝ հիւանդութիւնը այնքան երկան չի քըշեր:

Երլանձըլուց բաված միաւ իւֆիւնեթին շատ անգամ ջըսյին հիւանձնյի հետ միանալով շուտ մը կանկուէնայի կը փոխվեր, բայց ֆլէմիօնօղա տեսակը թե որ տաղըլիշ չըլլայ, և բորբոքումն ալ կանկուէնա պատճառելու չափ ուժ չունենայ, խոց կամ զօմիքա կը պատճառել, և ասոնք պատռելով մէջի թարախնին կամ փորը կիջնան, կամ քովի դըսնըլված փորոտիքներուն էօզին կը բանին, կամ ստամոքսին մէջը կը վազեն, և այս ետքի ըսածըս մէկալներուն ամէնէն աղէկէ, և ասոնցմէ կը պատճառին դէշ և փիս եարաներ:

Բորբոքումը տաղըլիշ ըլլալմքը կը հասկընամք՝ թէ որ հիւանդութե՛ սկիզբը կարենամք հիւանդութեան պատճառը տէֆ ընելու ույզուն դեղէր գործ ածել, և հիւանդութեան պատճառն ալ թէ որ ուժով և թունաւոր բան եղած չըլլայ:

Եւ պէտք եղածին չափ արիւն առնելէն ետքը շահ տամարները կը կակուղնան և կը լցցվին, թէ որ ստամոքսին սաստիկ երոցքն ու ցաւը թուլնայ, թէ որ խըմած խըմելիքները ստամոքսին մէջը մնան, և փորը խապիով չըլլայ:

Ուրիշ կէրպով ներսի աւելորդ հիւթերուն ելլան ալ հիւանդութեան տաղըլիշ ըլլալուն աղէկնշաններն են:

Եւ ասանկ հիւթերուն դուրս ելլեն են՝ քըրալինքը, շէոր, և ամէնէն աւելի սըս սըս փորը դուրս դորնելու,

Կասմոխթիւն թարախ ժողվելու երես բըռնելը՝ հիւմինյին շարունակութիւնն և ուժէն պէլլի կըլլայ, որ ետքը՝ պայզընութիւնն ու սըրտին խառնըլվելը շանցած իբէն՝ ցաւցն քիչնալը, և ստամոքսին մէջ ծանրութիւնն մը բէյտահ ըլլալը, և ներսի դին թարախ բէյտահ ըլլալը ցըցլնօղ ուրիշ յատուկ նշանները ամէնն ալ ստամոքսին վերայ թարախտա եարա բէյտահ ըլլալիքը խապար կուտան:

Թեէ որ եւարան բացվելով թարախը ըստամբոքախն մշջը թափի նէ՝ հիւանդին վերէն և վարէն շատ և աբիւնախտոն թարախ դուքս կելլէ:

Քիչ կը պատահի որ ստամբոք բէռիթօնիօխն կը պած ըլլոյ, և այն տեղի գլոտնը թարախը՝ երիկասթուխօխն կամ սրբութին դիերը մաշեցընէ, և անկէց ելլալու իւնեն ճամբար գլոտնէ:

Թեէ որ եւարան պատուելով թարախը փորուն մշջ վազէ նէ՝ հիւանդը մեռնելն չազատիր:

Թեէ որ թարախը կամաց կամաց սըզմշը ըլլալով մօտի փորոտիքներուն մշջը բանի նէ՝ կը պատահի թափէ ըաված վերէմը, և խոռօքէ բուռութիւնիա ըսված ջրգողութիւն, որ ասոնք ալ մահաբեր են:

Ծառ անգամ ոյս հիւանդութես վերջը ստամբոքսին վարան գէշեարաներ բէյտահ ընել կըլլոյ, որ ստամբոքին երոցքն ու ցաւը չեն կըրնար տէք ընել. ցաւը տայմա կերակուր ուտելն եաքը կըշատնոյ, մանաւանդ՝ թե որ քիչմի գրգռութիւն տայ նէ կերածը:

Այս ցաւը տահան աւելի ազմիշ կըլլոյ, թե որ երիկասթուխօխն դիերը ձեռք դըպիցնես և ցաւը շատցածին պէս կըսկըսի հիւանդը հեծկըլլալ և փըսիսել, և փըսիսած ատենը թարախտ և փակըստոք և գարշահատ թարախ մը կելլոյ դուքս սրազի ալ իստակ արիւն կելլոյ:

Կասթոիթիստէն ստամբոքսին վարայ կարծը ունեցք կամ շիռո պատճառել ըլլար՝ կը կարծեմք. և շիռո եղած ըլլոյ նէ՝ նշանները ուրիշ հատորի մշջպիտի գրեմք շիռոօի վարայ յատկապէս խօսելով. կանկուէնա (եէնմէճէ) ըլլալիքը և եղած ըլլալը կանկուէնայի սովորական նշաններէն աղէկ կը ճանչցըլլի:

Ասիք ճարչ և դէշէրէ:

* * 172 • Կասթոիթիստէն առաջը առնելու թէր թիւները ամենն ալ մէկիկ մէկիկ այս տեղս դըելու.

ըլլանքնեւ շատ երկան կըլլոյ :

Եւ ինչպէս որ շատ անգամ ըստ եմք պէտք է միշտ հիւանդութեւ պատճառները աղեկ հասկընալ, որ կարենաս ոյն պատճառները՝ կամ մարմիննեն բոլորովին տէֆ ընել, կամ վնասակար ուժերնին կոտրել, կամ պարե՛ իւղոտ և մուշելաճինօզօ դեղեւրով ներսի մասունքները պահպանել որ վնաս մը չի հասցընեն :

Բայց շենքի հիւանդին քով ուշկը հասնի բըժիշկը, զերե հիւանդը անիկայ կանչելու էհմալ կընէ, ուստի հիւանդին քով գացածին պէտք է հիւանդութեան յատուկ պատճառները կամ առած զէ հիրին բնութիւն հասկընալ, և քիմիական բանզէ հիրներով անոնց առաջը առնել, կամ երկար ժամանակով փորձով աղեկ տեսնըլած դեղերը գործ ածել, որոնց շատ հարկաւոր է գիտնալը. բայց ասոնք բացատրելուն տէղը հոս չէ. մեր բժշկական բաւարանին մէջը ամէն կերպ զէ հիրին դէմ իրեն յատուկ բանզէ հիրը գըրած կը գըտնես, տէս հոն :

Պատճառները մեր կարողութեանը կէօրէ տէֆ ընելէն կամ փոխելէն կամ տկարացընելէն ետքը՝ երբ որ կը տեսնես քի ստամոքսին բորբոքումը ֆլէմմօնօզա ըսլած տեսակէն է, և հետը գըտնըլած հիւաման բորբոքողական է. պէտք է առանց առեն անցընելու շուտովմը արիւն առնել. որ նշաններուն սաստկութեանը, և ուրիշ տէղ թարիֆ եղած կանոններուս նայելով կըրնաս կըրկնել. և ոյս գործէս ետ կոյնել պէտք չէ նավզին մանրութիւնը և ձեռքերուն և ոտքերուն պաղելը և կենսական ուժին անգործ մնալը նայելով :

Ասկէց ետքը պէտք է ստամոքսին և բոլոր փորին վերայ լինմէնթօ վօլաթիլէով շրփել և ասոր հետը կըրնաս քիչմի ալ աֆիօն խառնել. նոյնուհիս պէտք է ստամոքսին և փորուն վերայ մէկ կակընջընօզ մըթսրուխովմը, կամ մէջը սասրուն հալեցուցած ըլլանք կաթով ֆութիթի լուիլ:

Արիւն առնելէդ ետքը ստոամբսին վարայ լայն
և խոշոր բէհլվան եախըսի զարկ՝ չէ թէ եախը
բանալու համար, այլ միայն տաքցոնելու և կարմըր-
ցընելու համար :

Չիւնքի այս տէրէձէիս մէջը հիւանդին ստո-
միքսին զգայականուեիլ շատ ըլլալուն համար՝ ի՞նչ
որ ներս երթայնէ կը փըսիսէ, ուստի բորբոքում-
ներու համար հարկաւոր եղած դեղերը ստոամբ-
սին մէջ չի կընալով մընալ՝ պէտք է զգուշութք
իհթիքանով ներս մըտքընել այս դեղերը . և հի-
ւանդը իր ծարաւութիլ մարելու համար ի՞նչ դեղ
որ ուզէ՝ պէտք է ըլլանաս տալ, և հարկ է որ փորը
կակըզցընօղ և անուշցընօղ (տէմուլցէնթէ) դեղ
ըլլայ, և քիչ տալու է :

Այս դիսպուտածիս մէջը ամենէն աղէկ խըմելիքն է
մէկ բաժին էմուլսիօնէ տի կօմմա առապիքա, և
երկու բաժին ըլլանաս ջուր :

Այս հիւանդուեն ինչպէս որ փըսիսէցընօղ դե-
ղերը մահաբեր են, ասանկ սեպէլ պէտք է նաև
լուծմունք տըվօղ դեղերը, թէ և մեծանուն վար-
պետներ աղէկութել վկայութիւն տըված են, միայն
այս կերպ դեղըս կընաս տալ թէ որ կասթռիթի-
տէին հետ գըտնըլված հիւմման կասթռիքօ ինֆի-
ամինաթօռիա ըսված տեսակէն է, տար ալ մինչև որ
բորբոքումը շատ չի տիաբանայ նէ լուծողչի տըրվիր:

Լուծող տըրվիլալ պէտք ըլլայ նէ՝ աղի լուծուող-
ներ ըլլար քըրըրթարթարի կամ մակնէվայի կամ
ուրիշ աղերու պէս, այլ զամփ արապիի սիւպիէի
մէջ քիչմի խուտրէթ հէլվասի հալեցնար, կամ նոյն
սիւպիէն լոկ հինտ եաղիյով խառնէ և խըմցնար:

Դեղմը կայ որ բօձիօնէ անթէմթիքա տէլուի-
վէռիօ կըսվի, որ փըսիսէլ կըսլել տալու համար
շնչված թէրթիպ մի է, ասիկայ ալ այս հիւանդուեն
ատենը շատ բուխսէթ չունիք տալու . զէրէ նոր
վառած քէօմիւրէ ելած ծանը հուսով դոլորշիքին
պէս օդ մը կը պատճառէ ներսը :

Աֆիօնին ալ կիււվէնմիշ չեւք կըրնար ըլլալ մինչև
բորբոքման վախը կատարելապէս թէքմիւն տէֆ
ըլլայ գէրէ այն ատենը միսյն ստամբուլն դիւրազ-
դացութիւնը կէվելցընէ ուստի բորբոքումին աւելի
ուժ կուտայ թէ որ բորբոքման ատենը տըրվի նէ:
Եւ այս գեղս իհմիքանուլոր գործ ածվի՝ տահա-
աւելի օգուտ կընէ:

Կասթռիթիտէն էռիսիբելաչէա ըսված տեսա-
կէն ըլլայ և հետի եղած հիւմման բորբոքողական
ըլլալը փէք յայտնի չըլլայ տէ՝ արիւն առնես նէ՝
վընաս կընէ հիւանդին:

Այս տեսակ ստամբուլ բորբոքումը չեւնքի
եքսէրի ուրիշ հիւանդութիւն առաջ կուգայ անոր
համար ասիկայ բժշկելու պէտք է՝ ամէնէն առաջ
բուն հիւանդութիւնը ի՞նչէ նէ անիկայ տէֆ ընել:

Չատ ատեն այս հիւանդութես իստիզայ կըլլայ
էբիկասթռիօ ըսված տեղին վըրան բէհլիվան եա-
խըսի բանեցընել և առանց հաճամաթի շիշէ քա-
շել որ չոր շիշէ կըսվի և թէ որ արիւն առնել
աճապա պէ՞տք էր մի տէյի շիւպհէ ունենաս նէ՝
հաճամաթ ալ կըրնաս ընել:

Եւ թէ որ երեխքի սաֆուային ավըրվելէն կամ
ստամբուլն մէջը չի մարսած և ավրած և փըտտած
բաներ գըտնըվելէն պատճառաւած է վերցիշեալ
թեթև լուծողականը տնւր այսինքն՝ զամիս արա-
պիլի սիւպիէոլ խուտրէթ հէվլասի կամ հինտ եա-
զի կամ տէմիր հինտիի էօզով կաթի սիրութկա:

Եւ թէ որ սըխ սըխ փըսիսելուն համար չի կըր-
նաս այս գեղը բանեցընելտալ ջուրի մէջ տէմիք
հինտիի էօզ և կիււհէրչիւէ հալեցնաւը և իհմիքան
ըրէ կամ թէ որ բորբոքումին հէտը եղող հիւմ-
ման չզայլին է և հիւանդը շատ ինկած է նէ ուժէ՝
քեաֆիրիոլ քընա քընա հօքնա ըրէ:

Ըստամբուլ մէջ եարա բէյտահ ըլլայ և թարա-
խոտի նէ՝ անոր բժիշկը բնութիւնն է քժշական
արուեստը ասոր խեր չունի:

Ե՛րբ որ հասկընամք քի եարա բէյտահ եղեր և
կը թարախոտի կոր օգնութիւն կընեմք որ եարան
բացված առենը ստամոքսին մէջը իջնոյ թարախը
և առոր օգուտ կընեն քիչ և ջըրոտ կերակուրներ,
և փորը կակըղցընօղ խըմելիք :

Ստամոքսին մէջ բէյտահ եղած եարան ալէքսէ-
րի մահաբեր է, և դեղ ըլլար ։ Փախաթ հիւանդը
ինքը զենքը բէհրիզով խուլանոմիշ ըլլալու է, նօսր
ուտելիքով, և մանաւանդ՝ հաւկըթի դեղնուցով
թէրպիւ եղած մըսի ջըրով :

Եւ այս տեսակ ախտ ունեցող հիւանդներուն
հիչ մէկը պալսամիքօ ըսված դեղերուն չէ կըրցած
դիմանալ :

Հիւանդին շատկեկ սրսցըլմիշ եղած առենը՝ ա-
չիտօ քառալոնիքօյով աղեկ մը խառնըլած ջուրը
էշու կաթով խառնէ խըմցներ ։ և քընա քընայի
մըթպուխով իհթիքան ըրէ :

Պաշը ինչ ըստու :
Էնտիւիլիտե ։ իու ։ Բար-
բուռուն աշխայ ։ հայ ։ Իլլիհառիւլ էնտ ։ ար ։

Ասոր ինչ ըստու :

* · 173 · Պաշեքներուն բորբոքմանը ույղուն ըլ-
լալը ստամոքսէն քիչ չէ ։ Բայց ասոր բորբուումը
քիչ կըլայ որ խորառնկէն և ֆլէմմօնօղա ըսված
տեսակէն ըլլայ ։ շատը երեսկուկ և էռիսիթէլաչէա
կըլայ ։ տահա աւելի կըլայ սինթօմաթիքա ըլլա-
լը ։ այսինքն՝ ուրիշ հիւանդուինէ առաջ կու դայ ։
և այս հիւանդութես բժիշկները յունական բա-
ռով էնթէռիթիսէ կըսեն :

Խոկ այս բորբոքման գլխաւոր նշանները մէկ
խարար չեն ըլլար ։ զէրէ աղիքները փորուն մէջ
շատ տեղ կը բըռնեն + և դիբքելինին և վարընին
ամէն մարդուն վըրայ և ամէն ատեն միակերպ և
համտաստուն ըլլար :

Այս հիւանդութիւն քիչ չի պատահիք, ինչոք

որ անդամագնինն վարպետներուն պատմուիներէն կը սորմիլք . և թէ որ ընթացքը գաղտուկ չըլլայ նէ՝ որ այս ալ երբեմն կըլլայ շատ անդամ մէկ երօղ հիւմայովմը , և ներսէն սաստիկ և երօղև շեշ խօթածի պէս , և սուբ մէկ կէրկիութիովմը և ցաւովմը կըմկըսի . և ցաւը կամ փորուն մէկ դիմ կըլլայ , կամ ամէն դիմ մէկէն կը բըռնէ . ատեն ատեն կը թուլայ՝ և ետքը նորէն կը սաստկանայ . սիրտը կը խառնըմի . և պազի ալ կը փըսիսէ , մ.թէօսիզմօ կունենայ , փորը խապիդ կըլլայ , որ շատ դըժուար կը քակվի . բայց պազի ալ փոր քըշուք և թէնէզմօ (նիք) կունենայ :

Ասոք նշաննէրը :

* • 174 • Ճւ այս հիւանդութիւնս երբեմն մըսեցընելով կը բըռնէ , և երբեմն հիչ չի մըսեցըներ , փորուն մէջ մէկ սուբ և երօղ և տեղը չի փոխող ցաւ մը մշտան կէլլայ . և ուրիշ տեղերէն աւելի՝ պարտին բոլորը կըլլայ :

Պազի ալ այս ցաւըս փորուն միսյն մէկ դիմ կըլլայ . պազի բոլոր փորը կը պատէ . բայց ցաւցած տեղին էթրաֆը կամ հատած տեղը կիմանայ հիւանդը . և քիչ մի կըտրելով հիւանդին հանգստութիւններէն ետքը նորէն կըսկըսի . և միշտ ետքէն եկած ցաւը առջինէն սաստիկ կըլլայ :

Այս միջոցիս հիւանդը կը քէլքըստըկոյ (կէյիրիշ կընէ) և փորը կիւռլէմիշ կընէ . և խապիզ կըլլայ . ուստի տեսնողը (քոլիքա ֆլամուօզա) ըսված տեսակ փորու ցաւը կը կարծէ :

Բայց հիւանդին երեսն ու աչքերը նոյիսնէ՝ սովորականէն խարիճ , և վախցած մարդու երեսի և աչքի պէս կը տեսնես . որ ցաւը կըտրած ատենը գիտնալով որ նորէն սկսի սկսի՝ խենթի պէս չորս դիմ կը դառնայ վախտնք տրովէս թէ իմտատ դըտնէլու համար :

Ցաւը շատցած ատենը սիրտը կը խառնըմի և

փըսիսելեքը կու գոյ, և պազի կը փըսիսէ ալ, նովզը ցած և սըխ և տկար կը զարնէ, և թէ որ աղէկ տիքքաթ ընեսնէ՝ կարծր և անհաւասար կը դըտնես:

Հատին լեզուն կարմիր և չոր կըլլայ, և հիւանդը սաստիկ ծարաւութիւնն կունենայ:

Խիստ շատ անգամ փորը կերիլիշ եղած կըլլայ, և փորուն մէջ գըտնըլած մկանունքները որ սբազմօյով կը քաշվին և կը կըծկըտին, տահա աւելի կէրմիշ կընեն փորը, և ցաւ մը նալ զուհուր կընէ, որ վըրան ձեռք գըտցընել չի տար:

Եւ պազի ալ սբազմօն նստոյ տեղին ծակը կը գոցէ, և սըխ սըխ շոռելու խթմունք ունենալով սյս խըթմունքիս պատճառովը շէռն ալ քիչ քիչ և ցաւով կելլայ:

Անհանգիստ և չալիսնիթը յի մէջ ըլլալով՝ փորուն մէջ գըտնըլած փորոտիքները ամենն ալ կըրակի պէս կերին, և սաստիկ ծարաւ և շատ տկարութին կունենայ, քանի երթայնէ հիւանդութիւն սաստիկանալով ցաւը տահա աւելի կուժովնայ և տեղս պէլի կընէ չի փոխեր, և անհարեերելի կըլլայ, կըս կըսի հեծկըլուալ, փըսիսէլը կէվէլնայ, և ժանիկի գունով և կանաչ սաֆրա մը դուրս կը հանէ փըսիսելով:

Թէպէտ ենթէոիթիտէ հիւանդութիւնէ բըռնըլվողնելուն շատ անգամ բոլոր փորը կը ցաւի, բայց պազիներուն հիւանդութէ սկիզբները անանկ նըշաններ կերեին որ՝ աղիքներուն նրը բորբոքած ըլլալը յայտնի կըցըցընեն:

Ե՛րբ որ փորուն տէյ օրթա տեղը և պիրուին բոլորները ցաւինէ՝ բարակ աղիքները բորբոքած կըլլան, և ասոնց բորբոքած տաենը կերած կերակուրը ստամոքսին մէջ սէպէ քիչ հիչ չի մընար, շուտ մը փըսիսէլով դուրս կելլայ, որ հաստ աղիքները բորբոքիննէ ոյնքան շուտով չի փսխեր հիւանդը կերածը:

Ե՛րբ որ ցաւին սաստիկ տեղը իբօքօնտուիօներուն ներքիննէ, և ցաւը մէկալ սաթլիմաններուն կը նիմանի, կտոր երաթիթիտէ ըսկած հիւանդութեամբ:

պաւին պես կըլլայ . կամ տահա ստատիկ ըջալով
մէկ դիեն մէկ ալ դին եայլըլիշ կըլլայ , և յաւցած
տեղը բոլոր ընթացքովը՝ ձեռքով ալ կըրնաս գըտ-
նել կէրմիշ ըրած չուանի պէս , և այս կը դըտնես
էքսէրի ստամբքսին և սև ձիէրին և տալախին ներ
քեռվը և սլէօպրէկներուն էթրաֆը , այս նշաննե-
րէն կըբնաս խմանալ որ՝ բորբոքած աղեքը քեօր
ըսլած պաղըրսախն է , որ խո՛ կըսվի ինժէսթինօ
չիէքքօ :

Թէ որ մէջքին դիերը խորունկէն ցաւ մը խմա-
նայ , և սըլս սըխ փորուն աւելորդ աղըը սկարպե-
լու իխթիզոյ մը խմանայ , և թանձր իւլլինքի նման
հիւթէ մը զատ բան մը չելլէ փորէն , և այս նշան-
ներուս հետ թէնէզմօ (նիք) ըսված ցաւը ունե-
նայ , շեռը տամլա տամլա կաթէ , և մայասըլին տա-
մարները ուռեցած ըլլան . կըբնանք այն ժամանակը
հաստատութեամբ ըսել թէ՝ ինժէսթինօ ութթօ
(ուղիղ աղեք) ըսվածն է բորբոքածը :

Բայց բորբոքու մը ո՞ր տեղն որ ըլլայ , գրգռուե
պատճառով պաղըրսախները կըծկըտելով , և թէ որ
փորոտիքներուն մէկն ալ տեղէն ելած և խախտած
է նէ՝ այն ալ աղեքին վըրան հեծնալով , աղեքին
ծակը սիւթիւն պիւթիւնէ կը գոցվի . այն ասենը
ինչ կերակուր որ առնէ հիւանդը՝ կը փըսիսէ . և
թէ որ երկան ատեն քըշէ նէ փըսիսէլը՝ առած կե-
րակուրին հետը խառն գարշահոտ աղը ալ դուրս
կուտայ . և այս է իլէօ ըսված ախար , որ ար՛ ըապ-
պիլ ըահմ կըսեն :

Այս հիւանդուիլս շատ պատճառներ մէկ տեղ
գալով՝ բէյտահ կըլլայ . ինքնադլուս հիւանդուիլը
քիչ կըլլայ . և ուրանք վօլմուլո ըսված հիւանդուելը
հետ մէկ կըսեպեն ասիկայ՝ լսքին աղէկ չեն ըներ .
դէրէ ասոնք երկուքը զատ զատ՝ և մէկ ըղմէկէ
ֆարխլը հիւանդութիւններ են :

Այս դիտուածներում՝ ամէն ատեն հիւանդը խա-
պը ըլլար + սկազի բուն աղեքներուն բորբոքման

առենն աշ փորը կը քըշէ , նօսը ջուրի նման և քիչ
մի աշ արիւնով խառնոծ բանեց կելայ փորեն :

Ճանաչելու համար պիտայի չնելը :

* . 175 . Արինչև հիմա ըսածնիս՝ այս հիւան-
դութե սովորական նշաններն են . բայց շատ ան-
դամ կըլայ որ՝ էնթէռիթիտէին նշանները յայտ-
նի իքէն պիլէ՝ շատ կրթեալ չեղող բժիշկները
շաշըրմիշ կընեն :

Հատ անգամ նավզը նայելով հիչմէկ հիւանդութիւնը
ու նշան չի կըրնար իմանալ . աղիքներուն երոցքը
և ցաւը երբեմն կամ հիչ չեն ըլլար , կամ թոյլ
կըլան , և պազի ալ ողջ իքէն այս մահաբեր հի-
ւանդութես նշաններէն հիչ մէկը չերեցած իքէն՝
մեռնելէն ետքը մարմինը ճշքելով՝ և պազի կանկուենա
ալ կըլայ . և ասո՞ք էքսէրի ուրիշ հիւանդութե
նշաններ կըլան :

Պազի պաղըրսախ իւֆիւնէթիէն մեռնող հի-
ւանդներուն փորը բանալով՝ պաղըրսախներուն վը-
րայ մօռարմիշ եղած լէքէներ չեն տեսնըլիր . տա-
մարներուն մէջը արիւն կայնած և աս գիտ ան գին
միսերուն մէջ տաղըլմիշ եղած չըլլար , այս նշաննե
րըս չի տեսնալով ալ ըսել չըլլար թէ այն հիւանդը
մեռցընօղ ախտը պաղըրսախ իւֆիւնէթին չեր :

Պազի անգամ թէ բորբոքուլական և թէ սաֆ-
ուավի հիւանդներուն ատենը աղիքներուն վըրան
դըտնըլած տամարները հաստըցած և թանձրացած
կըլան՝ մէջերնուն արիւնը թանձրանալով և քէ-
նարները կըլոցելով . և ասոր պատճառը՝ կամ այն
կըլայ որ՝ տամարներուն մէջ դըտնըլած արիւննե-
րը ուրիշ ճամբայ մը չեն կըրնար դըտնել պարպը-
վելու և հոն կը մնան , կամ աղիքներուն վըրան ջե-
ղերուն վընասակար գէշ հիւթ մը բէյտահ ըլլալով
կէս բարալիսի (անգամալուծութիւն) կը պատճա-
ռեն այն տամարներուն , որով իրենց մէջն արիւնը

պարզելու համար իխթիզայ եղած շարժումը և հարաբեմը կը դադարի և եկած արիւնը մէջը մը-նալով ըստ կերպովնիս կամ կը պաղի արիւնը և տամարը կը հաստըցնէ , կամ թաշմիշ կըլլայ :

Աղիքներուն էթրաֆը հաստըցընօղ և ուռեցը-նօղ բորբոքումը խիստ նատիր կըլլայ . ուրիշ փո-րոտիքները թանձրացընօղին պէս չէ . և շատ ֆլէմ-մօնէ ըսված արիւնով լեցուն խաղառնըներ չեն բէյտահ ըլլար որ՝ պաղըրսախին այտընլը իւր լեցը-նեն և գոցեն :

Բայց շատ կըլլայ որ՝ պաղըրսախիներու բորբո-քումի նշաններ կը աեսնըվին մեռնողներուն փո-րը , հիչոր չէ նէ՝ երլանձըլուր ըսված տեսակէն . որ բժիշկը հիշ Փարիսին ալ դացած ըլլար հիւան-դը չի մեռած լիքէն , և հիչ մէկ նշան մը տեսած չըլլար որ՝ ասանկ բան մը պէլքի կայ տէյի շիւպ-հէ ընէ . ասիկայ բնութելը սխալ չի սեպվեր , ան-ձակ մէկ պակասութիւն մը կըսեպվի :

Ասոնք այս տեղը իշարէթ ընելը իխթիզալը կը-սեպեմք որ՝ այս հիւանդունը բաստ եկած ատենը բժիշկը ամէնէն մանր և աչքի չերևալու նշաններ-ուն պիլէ տիքքաթ ընէ . որ պաղըրսախ իւֆիւնէ-թիին նշաններուն շատը չի տեսնըվելուն համար՝ չըսէ թէ՝ աղիքները առողջ են , հիշ բորբոքումը չունին :

Ասոր պատճառները :

* . 176 . Խնթէռիթիտէին (պաղըրսախ իւֆիւ-նէթիին) պատճառները կասթոիթիտէին (միտէ իւֆիւնէթիին) պատճառներուն հետ շատ նմանութիւն և ուշղունութելի ունին , ըստամոքսը բորբոքե-լէն ետքը՝ բորբոքումը պաղի անդամ պաղըրսախ-ներուն կանցնի . պաղի ալ իր առջի տեղը չի փո-խելով եացըլմիշ կըլլայ , և պաղըրսախներուն ալ կը պըլլայ . կամ ստամոքսը պիւթիւն պիւթիւնէ բոր-բոքումէն ազատ մնալով անոր տեղը պաղըրսախ-ները կը բորբոքին :

Պալը ըստախո իւֆիւնէթի բեյտահ ընօղ մասնաւ որ պատճառները ասոնք են . փորուն կամ ոտքին վըրաց երկան առեն պաղ բան մը գըրված կամ դը-պած ըլլալով պաղ առնելը , պաղըրսախներուն մէջ զարարլը մէկ բան մը մտած ըլլալէն պատճառված ըուըազմօ բըռնելը , սաֆոայի կըծուութիր , փըտ-տած և կըծված բան մը ոյն տեղվանիք դանըվիլ և դրգուութի տալը . ուկմաթիզմօ (վէճայի մէֆասըլ) կամ տիզզէնթէռիա (իչազըրսը) կամ երլանձըլ կամ ուրիշ ասոնց նման հիւանդութիներ պատճա-ռող գէշ հիւթեր , զէհիր , սաստիկ լուծմունք տը-վօղ գեղեր , որ պաղըրսախին վըրայի խըլքինքի պէս որատած փակըտուք հիւթը կը սըկըրդէն վար կու-տանի . մանաւանդ սալը սաղուով շննված թէրքիոդ-ները . տղան անցընել տալու համար շինված դե-ղերը , մայասըլին կամ տղացկանութեն հիւթին կամ հայիզին կըտրըվիլը , վօվլօլօ (պաղըրսախ տէօնմէ-սի) ըսված ախտը , որ է պաղըրսախներուն մէկ ըզ մէկու մէջ անցնիլը . կարծը մէկ նիւթ մը՝ ինչ որ ըլլաց , որ պաղըրսախին մէջ մըանելըվ անխիզոյ կը հասարցընէ . սօղուընանները , որ պաղըրսախը շատ էօրսէլէմիշ կընեն և կը ծակեն ալ . մօտ եղած փո-րտիքներուն մէկուն , ինչպէս են մէսէնթէռիօ և բէռիթօնիօին բորբոքումները , ափանսըզան ոյն աեղլանքներուն սըխմըլիլը , դըրսէն զօռ քաշելը փոշաանկութեն էռնիա ինքառչէռաթա ըսված տե-սակը . փորուն մէկ տեղը պէրելէնմիշ ըլլալով և ծակվելով պաղըրսախներուն դուրս թափիլը և ու-րիշ ասոնց պէս զուհուրաթները :

Ասոր Գուշահութիւնը :

* · 177 · Յիւ ինքնիրեն պատահող և թէ ուրիշ հիւանդութիւններէ պատճառաւած երլանձըլուը պա-ղըրսախ իւֆիւնէթիին վէրջը շատ անգամ կանկ-ունա կըլլայ :

Քէմիօնօղա ձինսին վատանդն ալ պսկէց թեթև

չուլլոր , թէ որ Թարախոտ եարա բէյտահ ընելը կանկռէնային կարգը անցունենք նէ , զէրէ եարան կանկռէնա չեղած իքէն ալ ինքնիրեն զարարլը և մահաբեր բան մը իքէն՝ կանկռէնայի ալ կը դառնայ շատ անդամ :

Պաղըրսախս իւֆիւնէթիին երկու տեսակն ալ ի-րենց ընութեանը ձգես նէ՝ խիստ քիչ ատենի մէջ սփաշէլլօյի կը դառնան , որ կանկռէնային ամէնէն գէշ և վերջն ճինս նէ . և այս տէրէնէ ավըրվելը պազի մէկ օրվան՝ կամ մէկ քանի օրվան մէջ կըլլայ . պազի շաբաթ մը և քանի մի օր ալ էվել կը քըշէ .

Եւ պաղըրսախսներուն կանկռէնայէն հիշմէկ բը-ժըկըվօղմը չի կայ . Փախաթ էռնիա ինքառչէռ-ռաթա ըսված փոշտանկութիլ ասկէց կազատէ , որ պաղըրսախսը փորուն մրսերուն հետը կըպած ըլ-լալով մէկ արուեստական ծակ մը կը բացվի նըստոյ տեղին ծակին գոցվելուն փոխանակ . կամ մէկ ըզ մէկու մէջ անցնելով կանկռէնա եղած պաղըրսա-խսը՝ ուրիշ տեղերուն հիշմէկ սախատ մը չի բերե-լով կը փըրթի դուրս կիյնոյ . բայց այս ետքի ըսա-ծըս խիստ քիչ բաստ եկած զուհուրաթներէն է :

Պազի պաղըրսախս իւֆիւնէթի ունեցող հիւ-անդներուն փորը դուրս զարկած ատենը , իլլէ երբ որ տիսսէնթէռուիաի հիւթէն ըլլայնէ հիւանդուե պատճառը , պաղըրսախսի կըտորներու նման բաներ դուրս կելլէ աղբին հետ , որ չի գիտողները քա-շած ցաւին ալ նայելով՝ կը կարծէն թէ՝ պաղըր-սախսներն են՝ որ անանկ կը կըտըրտին ու դուրս կելլան . բայց ասիկայ ուրիշ բան չէ . իլլէ թանձ-րացած և մակարդած լինֆա է , որ պաղըրսախսնե-րուն վըրայ պըլլըկած և տօնմիշ եղած ըլլալով ա-նոնց նըման ձև մը վաստըկած է . ինչպէս որ խա-լիսի վըրայ բան մը թափելու և պաղեցընելու ըլ-լաս նէ՝ թըպիսը խալիսին նման կըլլայ :

Կըրնայ ըլլալ որ՝ աղէկ կերպով դիմար ընե-լովայս բորբոքումն ալուրիշ բորբոքումներուն պէս

Քակվե և տաղութիշ ըլլայ . և այս կերպ քակվելուա
գլխաւոր նշանն է ամեն թարաֆը մ.կէն հաւասար
և ալէսէվիե առատ քըրտինք մը դուրս տալը . շէ-
ռին ներքին թարախուտ և խորասանի գունով
մըրուր մը իջնալը , և փորէն թարախի պէս և ար-
իւնոտ կամ մաղձային աղբ դուրս ելլալը ,

Հաստ սկաղըրսախներն որ բորբոքին՝ բարակնե
րուն բորբոքումին չափ չի վախցըլիք , և մայասըլին
արիւնը բացվ՛ըով խորայ տէֆ կըլլայ . բայց ինչ-
պէս որ առաջալ ըսինք՝ ովզ իքէն հիշ մէկ պա-
ղըրսախի բորբոքումը չի ցըցընօվ մարդուն պիլէն
մեռնելէն ետքը անոդամաղնինները տեսած են որ
պաղըրսախները կամ մէկ ըզմէկու հետ՝ կամ բէ-
ռիթօնիօին հետ կըլլած կըլլան . և ասկէց էշկեա-
րէ կըլլայ որ՝ բըժիշկներուն գիտցածէն աւելի
քաստ կուգայ պաղըրսախներուն երկու երեսին ալ
բորբոքումը . և ամեն անգամ որ բորբոքումը ըսած
կերպովը տաղութիշ կըլլայ նէ՝ զուհուր ըրած տե-
ղերը պիւթիւն պիւթիւնէ անուղնատ չի թողուր :

Պաղըրսախներուն մէջը թարխտելուն կամ եա-
քա հասըլ ըլլալուն և թարախ կապելուն նշանները
ուրիշ տեղերու թարխութիներուն պէս են . բայց
թէ որ պաղըրսախներուն վլրան եարա զուհուր
ըրած ըլլալուն սաղլամնա իսպաթ մը չունենամք
նէ՝ շատ շեւպհելի կըլլայ եարային թարախ կա-
պելը . և պաղի ալ բժիշկներ պիւթիւնէ պիւթիւն
պիւթիւնէ առւտ կելլայ :

Եւ եղած ժամանակը՝ ինչպէս որ փորոտիքնե-
րուն մէկին վըրան բորբոքում ըլլալով անկէց ե-
լած թարախը քովինին կանցնի , նոյնալէս ալ պա-
ղըրսախներուն վըրայ ելած եարային թարախը թէ
որ պաղըրսախներ կամ փորուն մէջի պարապ տեղը
չի մտնէ նէ՝ ասոնց քովի փորոտիքներուն մէկուն
մէջ կը վազէ , և կըլրնայ ալ երեն ճամբայ բանալ փո-
րուն մկանունքներուն մէջէն , և երթալ բէռիթօնի-
օին հասնիլ , կամ մինչեւ պորտը գալ . ինչպէս որ

քժը շկական պատմութիներուն մէջ օրինակ ունիմք որ՝ մէկուն քօլօն կամ կէօտէն ըսլած պաղըրսախը բորբոքելով՝ թարախը դէպ ՚ի պորաը եկած է :

Հաստ պաղըրսախներուն բորբոքումն շատ կըլլայ թարախոտիլ. բարակ պաղըրսախները կանկռէնայի աւելի մէյլ ունին, ուղիղ աղիքին վըրայ շատ անգամ եարա և մաթեա (Ֆիւթուլա) բէյտահ կըլլայ, որ չի դիտցողները մայասըլ զանն կընեն :

Պաղի մարդոց բորբոքում զուհուը ընելով՝ ուղիղ աղիքին ու քալաբուշով մէկ ըզմէկու փակած կըլլան . և քալաբուշին վըրան եարա ըլլալով՝ թարախն զատ աղիքին մէջի աղըն ալ քալաբուշին մէջը կանցնի :

Ասանկ որ ըլլայ նէ հիւանդները քանի մի ատեն չեն կըրնար շռուել. ֆախաթ շեռ անցնող խոզովակէն խըզովմը շատ և գէշ հոտով փուք կելլէ :

Պաղիներուն շէռը շէռի ճամբոյէն դուրս կելլէ ալնէ, բայց պուլանը և իւղոտ կըլլայ. հոտը շատ գէշ և աղբի հոտի պէս կըլլայ. շռուել չի կըրցողներուն փորը կը քըշէ և շէռը աղբին հետ մէկ տեղ կելլայ :

Պաղին արական անդամքէն արիւն պօշանմիշ կըլլայ և անովլ կը մեռնի. պաղիները ջրդող կըլլան. և պաղիներն ալ մէթէօռիզմօ ըսված փքախտութիւնով կը մեռնին :

Ամէն մեռնողներուն ալ աղիքներուն և քալաբուշին վըրան սֆաչէլո ըսված կանկռէնան բէյտահ եղած կըլլայ, աղիքներն ալ ուրիշ փորոտիքներուն պէս կամուրնան և քար կը կըտրին. բայց այս վիճակիս հասնելուն պատճառը բորբոքումը չէ, իլլէ տամարներուն և շնչերակներուն (շահտամարներուն) և մանր երակներուն և մսագնտակներուն (պէղէթէրիներուն) հաստընալն է, որ երկան ատեն քըշելով՝ ասանկ ամուրութի ալ բէյտահ կընէ :

Բայց ուղիղ աղիքին բորբոքման պատճառը եքսէ քի մայասըլ կըլլայ, անոր համար զարմանք չէ որ ու-

դիշաղիքին վըրայ ասանկ ամուրնալ շատ պատահիւ
Կնոջը մէկը պլէնոռուեա ըսված իլլէթը ունե-
նալով որ հայիզեն տեղը ձերմակ մէկ հիւթ մը կը
վազեր՝ դեզուլ կըտրել ուղեց այս անկանոն վազե-
լը. դեղը թէյսիր ըրաւ, և հիւթը կըտրեցաւ. բայց
ներս զարնելով և նըստյ տեղեն ճամբայ գլունե-
լով դուրս ելաւ, բայց տեսան որ՝ ստորին աղի-
քին մէջի ծակը շատ նեղցած էր:

Մեռելներուն մարմինը բացօղ և քըննող ան-
դամազննինները կը վկայեն թէ՝ աղիքին մէջերը տեղ
տեղաւելի սըլմըված և պինդ և նասըր կապած տե-
ղեր կը գըտնըվին, քան թէ շիռոօ ըսված ուռեցքը:

Այս շիռոօն էքսէրի առանց բորբոքման կը
պատճառի. բայց մէկ ալ կերպ պնդանալ և նասըր
կըտրելը հէլպէթետ առաջկուց մէկ բորբոքումմը
ունեցած կըլլայ. և այս բորբոքումմը շատ անդամ
գաղտուկ մնացած կըլլայ:

Այս աղիքներուն մէջեն պիտի անցնին մարդոյս
սննդարար (պէսլէլիձի) իլսթիզալը հիւթերը, ինչ
պէս որ ամենուն ալ յայտնի է. և ասոնք սըլսը և
այտընըլսնին նեղեղած ատենը մէջերնուն հիջմէկ
բան մը չե կըրնար անցնիլ, այն նեղտեղին վերի դին
եկած բանը կը լեցիլ. և քամի ալ կը հանէ մէջեն:

Ասոնք այն տեղը ետեւ ետեւ շատնալով և չե կըը
նալով վար իջնալ թըլսըլմիշ կըլլան կը մնան. և
պաղըրսախին այն տեղը՝ մէջը բան լեցուցած տօպ-
րակի մի պէս կը կախիլ. և շատ հիւանդութիւններ
բէյտահ կըլլան ասկէց. և մանաւանդ փըսխել և
փորու խարդութիւ և փորու ցաւ. և տեղին կեօրէ՝
և տրիած արգելքներուն շատութեր կեօրէ՝ ասոնք
ալ թիւրիւ թիւրիւ դործեր կունենան. մենք
Երբ որ շիռոօներուն վըրայ խօսիմք նէ՝ ասոնց հա-
խին ալ այն տեղը ընդ արձակ կը խօսիմք:

Պաղըրսախ իւֆիւնեթին կանկռէնոցի փոխվե-
լուն նշանները՝ մէկ ալ կանկռէնաներուն նշաններն
են. ասոնցմէ զատ ասոնք ալ կան որ՝ հիւանդին

փորուն ցաւը պիւթիւն պիւթիւնէ կը կըտրի . Ա-
թեօիզմօ ըսված քամիոտ ուռեցքը կէվելնայ .
որիս սըխ կը հեծկըլտոյ . նավար մանը և մէջառ մէջ
կըլլայ . Երեսը ֆաչչեա իբբօքութիքա (մեռելա-
տիպ ըսված կերպովը ավըլըված կըլլայ , սոյըլիլա-
միշ կընէ , թմրած կըլլայ , ձեռքերը ռեքերը պա-
ղած կըլլան և փակչըտուք քըլըմիք մը դուրս կու-
տան . սափուավի կամ անհամ կամ նըստոյ տեղէն
ելլալու աղբի պէս բան մը կը փըսիսէ , նըստոյ տե-
ղէն ալ ջուրի պէս նօսր և երող և գարշահոտ և ձեր
մակ գունով բան մը կելլայ . հիւանդին վըրան սըխ
սըխ մարելիք կուգայ :

Ասնկուէնան լըման եղածին պէ՞՞ հիւանդին խել-
քը գլուխը կուգայ , առողջացոյ տէյի քովիններուն
հետ քիչ մը ուրախանամ ըսելն իքէն կը մեռնի :

Բէռիթօնիթիտէ հիւանդուն համար ըսածներնուս
պէ՞՞ այս հիւանդութե՞ս հետն ալ խոռօքէաքութօ
կամ սուր ջրգողութի՞ կըլլայ . և ասոր ալ վերջը էք-
սէրի կանկուէնա կըլլայ , և շատ օր ալ միջոց չի՛տար :

Պազի բժիշկներ որ ջրգողութեան պատճառ մէկ
քօլիքա լինֆիամմաթօռիա մը իւֆիւնէթլի սանձը
կըլլայ ըսիննէ , այս այն քօլիքա ըսածնին է . ոխալը
միայն այնքան է՝ որ աղէկ մը չեն հասկըցէր , թէ բորբո
քո՞ւմէ մի այս ցաւըս , եօխսա մէկ սատէ ցա՞ւ մընէ մի :

Եւ չիւնկի այս ջրգողութեանս ատէնը՝ պազի
անդամ սիէռօ ըսված ջրանման հիւթը փորուն մէջ
մուհալլէխը չալսանմիշ կըլլայ , ասոր մէջ հասըլ ե-
ղած թարախային և թանձր մասունքները վար կիջ-
նան , կամ բէլլի ըսված տեղը կը նստին , կամ պա-
ղըրսախներուն կը կըպչին . և ասոնց թացութիւնը
պաղըրսախները ծծելով՝ ասոնք կը չորնան , և ա-
ղիքները մէկ ըզմէկու փակչէլուն պատճառ կըլլան :

Ասոր դիմքը :

* . 178 . Կասթոիթիտէի համար տըված թէր-
քիսկնիս՝ ինը էռիթիտէի հոմար ալ աղէկ կու գան .

այս հիւանդութեա նայող բժիշկը ամէնէն առաջ պէտք է որ հիւանդութեա պատճառները տէֆ ընէ :

Ուստի՝ թէ որ էռնիա ինքառչեռաթա ըսված տեսակէն է նէ՝ պէտք է նախ և առաջ կամ իր տեղէն խախտած աղեքը (պաղպասախը) իր տեղը գընել, կամ տեղը գըրմելու ալ ըլլոյ տէ հիւանդին խեր պիտի չունենայ նէ, էռնիօթօմիա ըսված գործողութիւնը ընելով՝ էռնիան կըտրել նետել:

Թէ որ բորբոքման պատճառը զէ հիւներն են, կամ ուժով և սաստիկ լուծող դեղերն են, որ գըրդըռութիւն տալով աղեքները ինձիթմիշ ըրած են. և անոնց ուժը կոտրելու համար տալու յատուկ բանցէ հիր մը չունիս նէ՝ իւղային բաներ հէմ բերնէն տուր, հէմ իհմիքան ըրէ :

Հիւանդութեա մը վերջւ աղեքներուն մէջ փրտուած և ավշած նիւթեր մնալով, կամ շատութիւնով նին կամ կծուութիւնովին աղեքի բորբոքում պատճառելու ըլլաննէ՝ թեթև լուծողներ պէտք է տալ, ինչպէս են կաթի սիրութկա, թամբըհնատիի հօղ, խուտրէթ հէլվասի, իւղի յատկառէս հինտ եաղի ըսվածը, և ատոնցմէ զատ՝ պէտք է նաև ինքուզիոնէ տի քամօմիլլոյով կամ պալ սիրքէսին ջրով խառնելով հօքնա ընել:

Թէ որ էզանթէմա մը կամ ուշվմաթիզմոյի (վէճայի մէֆասորի) հիւթ մը կամ ուրիշ ասոնց նման գրգուիչ և կծու հիւթ մը ներս զարնելով պատճառած է նէ բորբոքումը, վերոգրեալ դեղերէն զատ՝ բէհլիվան եախըսի և հառտալ եախըսի զարնելալ պէտք է ցաւցած տեղին վըրան :

Հիւանդութեա պատճառը՝ մայասըլին արիւնին, կամ հայիղին կամ լքիին կըտրին է նէ, կամ փորուն երակներուն լեցունութիւն է նէ, թենէն արիւն առնելէն ետքը՝ պէտք է սիւլիւկ ալ փակցընել նստոյ տեղը բէրինէօն՝ որ է ծննդական անդամիքին և նստոյ տեղին միջոցը՝ ծննդական անդամիքին երկու քոլերը՝ թէ որ հիւանդը կընիկ

մարդ է նե, ստոյդ էնթէռիթիտէին՝ որ ինքնապը-
լուխ հիւանդութիւնը մը նե, ուրիշ հիւանդութիւն ա-
ռաջ եկած չէ, թէպէտ ցաւցին, և բոլոր մարմնոյն
վըրոյ տիրօղ ըսթազմօին համար նավզը կըծկըտած
և մանր և տկար կըլլոյ, կասթռիթիտէին պէս, բայց
աճէլէ լնելու արիւն առնելու է, ինչպէս որ միտէ
իւֆիւնէթիին համար ալ ըսմիք, մինչև որ նավզը
իւր խարերը գըտնէ + ուժէ ինկած երեալուն ալ
նոյիւլ պէտք չէ:

Խիստ հարկաւոր գործը այս կերպովը գլուխ
հանելէն ետքը՝ սիւլիւկ փակցընելը շատ օգուտ
կընէ. ինչպէս որ քիչմի առաջ խօսեցանք, և սիւ-
լիւկ փակցուր գորուն վըրոյ, և նոյն տեղը հաճա-
մաթ ըրէ, և շիշէ փակցուր:

Փորուն էթրաֆը կամ կիւլ հաթմի մէջէմիով
կամ օլիօ քանֆօռաթօյով կամ պան թօխումիի ե-
ղով շփէ. ետքը մէջը սապոն հալեցուցած կաթով
ըլլունախ ֆօնէնթօ զարկ վըրան. կամ թէ որ հիւան-
դը շատ անհանգիստ չէ, և պայզընութիւն չի գար նէ
վըրան, ոտքերը մինչև ծունկը և տահա վեր՝ ըլլունախ
ջուրի մէջդիր, և բէք տաք ջրէն աղէկ մը զգուշացիր:

Իւղոտ կամ զամին առապիով շինված հօքնաներ
ըրէ սըլս սըլս, բայց ամէն մէկ անգամին քիչքիչ.
թէ որ (տիւղ պաղըրսախին) ուղեղաղեքին վըրոյ
է նէ բորբոքումը՝ այս իհթիքանըս չի՛ յարմարիր:

Այս հիւանդութէս խիստ վնասակար են թար-
թարօ էմթիքօյով կամ թիւթիւնի մուխով թէր-
քիւղ եղած հօգնաները, նոյնպէս վնասակար են
խթիչ (տիւրթմիւշ ընօղ) լուծողները, և սատէ-
ճիվա տալը. զէրէ փորուն խաղզութիւնը այս հի-
ւանդութեանս պատճառ չէ + ասկէց պատճառած
մէկ զուհուրաթ մը նէ:

Վէճայի մէֆասըլէն կամ իջուածքէ պատճառած պա-
ղըրսախիներու բորբոքումին շատ օգտակար է՝ ցաւցած
տեղին վըրան բէհլիվան եախըսի փակցընելը. ինչ-
պէս որ ուրիշ բորբոքույներուն ալ օգուտ կընէ:

Ներսէն օդնութե՛ կընեն էմօլլիէնթի և մուշե-
լաձինօզի ըսված դեղերը՝ ըլլաճախ տալով . բայց
սալէ մէտիօ ըսված աղերը այս հիւանդութե՛ս դեղ
տէյի գործ ածելը՝ կըբնայ վասանդաւոր ըլլալ .
ուստի ասո՞ք բանեցընելու շատ զգուշութի պէտք է :

Մինչեւ որ բորբոքման նշանները կատարելա-
պէս դադարած չըլլան նէ՝ այս հիւանդութե՛ս ա-
ֆիօն տալ չըլլար . և ասո՞ց խըզը անցնելէն ետքը՝
կըբնաս զամփ առապիի սիւպիյէի հետ խառնելով
տալ . ասոր հախին պէտք եղած զգուշութիւնները
կասթուիթիտէ հիւանդութե՛ վըրայ խօսելով՝ հաս-
կըցուցած եմք :

Քեաֆուրի գործածելու ալ զգուշութի պէտք
է, թէ որ ներսէն տալու ըլլաս . և Երբ կը տեսնես՝
որ շատ արիւն տռնելով հիւանդը շատկէկ ինկած է
ուժէ , այն ատենը կըբնաս տռանց վախի տալ :

Թէ որ ասո՞ց գործածութիը բժշկին հարկաւոր
երեւ նէ՝ բորբոքում ունեցող աղիքին տիքքաթ ընե-
լու է . թէ որ հաստ աղիքները բորբոքած են նէ՝
բերնէն թող տոյ . թէ որ բարակ աղիքներն են
նէ՝ հօքնա թող ընե :

Ե՛րբ կը տեսնես՝ որ հիւանդութիը չափաւոր և
արիւնային փոր քըշուքով պիտի քակվի , կաթի
սիրութկայի մէջ թամարհինտի հալեցնուր և տուր
որ խըմէ . կամ զամփ առապիի սիւպիյէի մէջ խուս
ըէթ հելվասի հալեցնուր և անիկայ տուր :

Աղիքներուն վըրան եղած եարանները թարխոտիլ
պատահէլու ըլլայ նէ , որ ուրիշ հիւանդութիններու
ալ նման ըլլալով՝ կըբնայ բժիշկիը խաբել , հասկըց-
վէլէն ետքը՝ կասթուիթիտէին եարա փոխվելուն և
թարախոտելուն ատենը ի՞նչդեղ թարիֆ ըրինք նէ՝
այն դեղը ըրէ . բայց գիտցած ըլլաս որ՝ ասիկայ
բժշկելու դժուար բան է . շատ անգամ հիշ մէկ
դեղմը ասոր խեր չըներ :

Ուղեղ աղիքին (շիտակ պաղըրսախին) վըրայ աչ-
քութեսնըլելու և ձեռք հարցըննելու տեղ ըլլայ նէ՝

եարան՝ կամ սուբքուռաձիօնէն (Թարխոտիլը) չեռահի վերաբերեալ բան կըլլայ անոր դիմարը :

թէ երկար քըշօղ հիւանդութիւն և թէ բորբոքումն պատճառած աղիքներուն կարծրութիւնը անանկ մէկ ախտ մը նէ որ՝ դուրսէն նշաններով ձանչնալը շատ դժուար և շիւրհէլի է . ճանչցըվենէ՝ դեղընելը տահա դժուար , և սէպէքի բոլորովին անկարելի է :

Մէկուն ուղիղ աղիքը՝ նըստոյ տեղին ծակին մօտերը նեղցած ըլլալով՝ ֆուանք բժիշկին յաջողեցաւ նեղ տեղը լանցընել տէ ֆաաթով իւղային իհթիքաններ ընելով , և պութիռո տի քաքքաօ ըսլած եղով բասսէրիօ (ֆիթիլ) թէրքիպ ընելով , և երկան ատեն նըստոյ տեղէն ֆիթիլ բանեցընելով , ինչպէս որ միզանց խողովակին (խորարի ճամբային) հիւանդութիւններուն համար կընեն բժիշկները :

Աղիքի բորբուռմը քաշօղ և անկեց աղեկցօղ մարդը՝ պէտք է որ կերակուրի հախի շատ սըլսը բէհրիղ կենայ , գրգռիչ և կարծը և քամիոտ բաները կըրնան հիւանդութիւն նորէն եդ դարձընել :

Ասանկ հասկըցի՛ր նա և սբիոիթօղօ և պահարեղէն և ասթոինմէնթէ (սըքընձը) ըսլած դեղերուն հախին , Երբ որ ներսէն տալ իխթիզա ընէ :

Պազի անդամ աղէկ կուգան մառձիալէ ըսված հանքային ջուրերը , քընա քընային ինֆուզիօնէն (պաղ թրչոցը) . և ի՞նչդեղ որ առանց չափազանց բորբուռմը տալու կըրնայ հիւանդին աղիքները իբենց բնական վիճակի մէջ խօթել :

Քառամիւնք իւգիւնէլի . պահանջանք է իւգիւնէլի իւգիւնէլի . իւգիւնէլի . իւգիւնէլի . իւգիւնէլի .

Ասոր ինչ ըլլալը :

* . 179 . Առ ձիւրին սուր և սաստիկ հիւանդութիւններէն առելի կը պատահին երկար քըշօղ հիւան-

դութիները, կարծեմք թէ սուր հիւանդութիներէն ալ քանի մի տեսակ կը բնայ ըլլալ, սակայն հիմակու հալը բժիշկներուն մէջ ծանօթ եղածը երաթիթիտէ ըսվածն է, որ է սև ձիերին բորբոքումը:

Հատ անգամ սյա հիւանդութիլը ուրիշ հիւանդութիւն պատճառելով՝ սինթօմաթիքօ կը լսոյ, և եքսերի երեսկուկ ըլլալով բորբոքումը՝ եռիսիբէլաչէա (երլանձըլիլ) կը ալի հտիօբաթիքա և ֆլէմ մօնօզա ըլլալը քիչ կը պատահի մեր երկիրները:

Եւ պազի ձիերին դըրսի դիի երեսը կամ խուզապէ պիչինը տեղը կը լսոյ, պազի ներսի երեսը կամ փոս տեղը կը լսոյ. բայց ամէն ատէն մշյտան ելլալը մէկ կերպով շըլլար, ամէրիդայի մէջ երաթիթիտէն դաւառական հիւանդութին մի է, սէպէքի այն տեղին մախսուս, և այն տեղը ինքնագլուխ հիւանդութին է, ուրիշ հիւանդութիւններէ չի պատճառիր:

Մեր երկիրները քիչ կը լսոյ. բայց պազի տեղեր երիտեմիքա կը լսոյ և բոլոր իրեն յատուկ նշաններովը կեցնի:

Հատ մեռելներու մարմիններալ քննելով անդամազնին բժիշկները խաղար կուտան, թէ դադուկ և երկար քըշօղալ կը բնայ եղեր այս բորբոքումը ըլլալ, զէրէ ողջ իքէն հիչ մէկ սև ձիերի հիւանդութին նշան չի ցըցընօղ մարդոցը վարայ ալ մեռնելնուն ետքը լերդի բորբոքում տեմնըլված կայ:

Ճնողքէ զաւակի մնալու և միրաս անցնելու հիւանդութիւններուն մէկը թոքին (սիք ձիերին) հիւանդութիւնն է, մէկը ուղեղինը, և մէկն ալ այս սև ձիերինը:

Եւ անանկ տըներ կան որ՝ ամէնուն ալ սըլս սըլս սև ձիերներու հիւանդութին կը պատահի, թէ բորբոքողական և թէ երկար քըշօղ:

Վերոգրեալ կերպովիս այս հիւանդութեանս տեղը և բնութիւնը կերպ կերպ ըլլալուն համար դըրսէն ալ ամէն ատէն միակերպ երկոյթ չունեալ, ուստի քիչ խօսքով ասիկայ հասկըցընելու

Հոգնելով այս հիւանդութեանս մէկ սահիծ և համառօտ սահման մը չեմք կըրնար տալ:

Մարդոյս ամէն մէկ տարիքին կէօրէ սև ձիէրին ալ շափը և դիպը և տարածութիր և մեծութիւնը կը փոխվի. զգացական կարողութին ալ մի և նոյն սև լերդին վըրայ պազի տեղ բարակ և փափուկ կըլլ լայ . և քիչ մի բանէ կառնըլի. պազի ալ այնքան փափուկ չըլլար , աւելի սէրթմէ բաներու կըրնայ դիմանալ . ուստի մի և նոյն պատճառը սև ձիէրին մէկ դիուն վըրայ ներգործելով ծանր հիւանդութի կը պատճառէ . մէկ ուրիշ սէրթին ներգործելով՝ կամ խիստ թեթև անհանգստութի մը կուտայ՝ որ շուտ մը կանցնի , կամ հիչ բան չըներ :

Թէ որ յացանի և սուր է նէ սև ձիէրին բորբոքումը , այն ատենը հիւմմա մը երեան կելլայ , հիւանդին իբօքօնսութօները կէրիլմիշ եղած կըլլան . աջ կողմի օմուզը և եախային ոսկորին դին կը ցաւի , կըշտի վըրայ պառկիլը դժուար կըլլայ . պազիները մէկ կըշտին վըրայ չեն կըրնար պառկիլ , պազիները մէկ ալ կըշտին վըրայ դժուար շունչ կառնեն . չոր հազ և հեծկըլլութք կունենան . և շատ անգամ ալ սիրտը կը խառնըլի և կը փըսիէ :

Ասոր նշանները :

* · 180 · 1. Ք բաթիթսէն՝ ուրիշ հիւանդութիներուն պէս մըսեցընելով կըսկըսի , որ պազի հեղ սաստիկ կըլլայ . պազի ալ քիչ մի շատկէկ ատեն կը քըշէ սովորականէն աւելի . ասիկայ անցածին պէս մէկ չափազանց տաքութի մը կը կոխնէ , և բոլոր մարմինը կը պատէ . բայց աւելի երոցքը բուժքութիթնէները կըլլան . և շատ սաստիկ ծարաւով կը պապակի հիւանդը :

Թէ որ սև ձիէրին խուսդուք պիչիմի տեղը բորբոքելու լլայ նէ՝ այն տեղը խիստ սաստիկ ցաւ մը կիմանայ , որ մըզքախ խօթածի նման կը ցաւի . և հւանդը եքսէրի աջդիուն վըրայ չի կըրնար պառկիլ :

Թե՛ որ սև ճիերին փոս թարաֆը բորբոքած
ըլլայ նէ՝ սօլին վըրան պառկելը դժուար կըլլայ .
և ստամոքսին ալ շատ անհանգստութիներ զուհուր
կընեն . ինչպէս են՝ սիրտ խառնըվելը . ժանկի գու-
նով կանանչ սաֆռամը մը փըսիսել . էքիկասթոխին
դին կէրկիութի . շատ անգամ սարըլը ալ . և աս-
կէց աւելի շատ կըլլայ հեծկըլտուքը , որ ատեն ա-
տեն ծանր նեղութիւն կուտայ հիւանդին :

Այս ալ կըրնայ ըլլալ որ՝ բորբոքումը սև ճիե-
րին ստամոքսին ալ կանցնի . մինչև որ բորբոքած
տեղին մեծութիւնը և ուռեցքը խիստ շատ չը-
լայ նէ՝ իբօքօնտուխօին դին զուհուր ըրած ուռեց-
քը դուրսէն չիմացվեր :

Ե՛րբ որ բորբոքումին տեղը անմիջապէս կողե-
րուն նեղքեներն է , կամ երբ որ ձեռօք քիչ մը վեր
վերցընեսնէ սև ճիերը՝ այն ատեններն ալ իբօքօնտ-
ուխօներուն ձեռք զարնելով ուռեցքը կիմանաս :

Աև ճիերին ետեի դիու վերի կողմը բորբոքինէ՝
այնքան շատ դիւրազգացութիւն չունենար . և այս
տեղը տիաֆռամմախն ետին մտած է . նոյնպէս կո-
ղերուն կամարին տակը պահված կողմն ալ , որ է սև
ճիերին ետեի վարի դին , շատ դիւրազգացուի չունի :

Այս դիստուածիս՝ հիւանդին հեծկըլտուքը
և դժուարաշնչութիւնը և հազը կը շատնայ , և սօլուխը
ներս քաշած ատենը մէկ սաստիկ ցաւ մը կիմանայ .
պազի հեղ այս ցաւըս մինչև մշջքը և մինչև աջ
կողմի երիկամը (պէօպրէկը) եայըլմիշ կըլլայ :

Տիաֆռամմային մօտ եղած տեղին բորբոքումը
շուտ մը թոքին կանցնի . կամ թոքին բորբոքումը
սև ճիերին առջևի դիուն վըրոյ կանցնի , և ասոնք
երկուքն ալ շատ տեսնըված են :

Աև ճիերին եօզը բորբոքի նէ՝ ցաւը խորունկէն
կըլլայ , և ծանրութիւնը մը կունենայ հետը . բայց պազի
հեղ սև ճիերին օրթայ տեղը բառէնքիմային վըրոյ
զուհուր ըրած բորբոքումն ալ սաստիկ ցաւ կիմանայ
հիւանդը , որպէս թէ մըզքախօվլ կը ծակծըկէն :

Աև Ճիերին բորբոքած տեղին մեծութե պըզտե-
կութել կեօրէ ալ ծանրութիլ էվել կամ պակաս
կըլլայ պազի անդամ ու Ճիերը իրեն բնականին
երկուքին չափ կը մեծնոյ , և իրեն մեծութիւնովը
ըստամքսին նեղութե կուտայ՝ որ իրեն քովն է .
նոյնպէս նեղութե մէջ կը ձըգէ տուեւէտէնօ ըսկած
աղլիքն ու թոքը (աք Ճիերը) . և տիաֆռամմային ալ
շնչառութե ատենը հարկաւոր եղած շարժմունքին
արգելք տալով հիւանդը կուրծքը լեցւած և որխ-
մըլածի պէս կիմանայ , և խեղդըլդրուկի մէջ կիշնոյ .
պազի հեղալ մեծնալով կը ծանրանայ և կէրմիշ կը-
նէ . որպէս թէ տիաֆռամմային և սթէռնոյին
փակած ըլլայ :

Թէ որ բորբոքած ու Ճիերը այնքան մեծնոյ որ՝
մինչև տալախը հասնի , որ էքսէրի տղոց վըրոյ ։
և խիստ քիչ անդամալ չափահասներուն վըրոյ կը
տեսնըվի , այն ատենը ցաւը՝ որ վըրան ձեռք գըպ-
ցունեսնէ տահա աւելի կը շատնոյ , և կէրկիութիլը
և ուռեցքը էբիկամուխօին թարաֆը կըլլան . և
ստամքսն ու տիաֆռամման շատ անհանդիստ կըլլան :

Ամէն էքաթիթիսէին՝ հեծկըլլուք և օմուզի և
եախայի ոսկորի և ճիտի ցաւ ըլլար . և ցաւի ալնէ
ամէն ատեն տջդին չի ցաւիր , պազի անդամ ձախ
դին ալ կը ցաւի , թէպէտ ասիկայ քիչ կըլլայ . և
թեին մէկն ալ թմրած կըլլայ . մանաւանդ աջթեւը :

Այս մէկ ըզմէկէ Փարխլը նշաններուս պատճա-
ռը սև Ճիերին մէկ տեղը կամ մէկ ալ տեղը բոր-
բոքում ըլլալն է . և ցաւերը տիաֆռամմաթիքօ և
սիմբաթիքօ կռանուէ և պոսքիալէ ըսկած ջեղե-
րուն ընթացքին (վարըշին) կընոյին . և այս ը-
սած ջեղերս ամէնն ալ չեռվիքալէ ջլլին բաժան-
մունքներն են :

Տեսանք սր լեղին տօպրակը մէկ հիւանդի մը
վըրոյ բորբոքած ըլլալով Փլէմմօնօզա տեսակէն .
մաշկէրը խիստ ձերմակ և փայլուն եղած էին . և
պյնքան թանձրացէր էին , որ մէկ բթաչտի մը

Հաստութիւն սւնէին :

Այս դիպուածիս մշջը թէ որ բորբոքումը սև ձիէրին ալ անցած չէ նէ՝ ցաւը միայն կարճ կողերուն և սև ձիէրին քէնարը կիմացվի :

Եթաթիթիտէին ատենը մշյտան ելող հազը, որ շատ անգամ չոր կըլլայ, կամ տիաֆռամմային գըրգուութիւնէն զուհուր կընէ, կամ ջիղերուն մէկ ըզմէկու հետ իլհախ ըլլալէն :

Հիւանդին փորը շատ անգամ խապըշ կըլլայ . և թէ որ սարըլս խառնըվինէ հիւանդուն հետը՝ փորուն աւելորդները ձերմակ կելլայ, բայց պազի հեղալ՝ բորբոքած տեղէն կըծուած լեղի հիւթ մը իջնալով վար՝ փորուն աւելորդները ջուրի պէս նօսր և արիւնախառն կըլլան, և հետերնին ցաւ ալ կըլլայ . սարըլս չեղած ատենը՝ մշզը (շէռը) ուրիշ բորբոքումներուն ատենը եղած մշզին պէս է :

Բորբոքումը թէ որ խիստ սաստիկ ըլլայ նէ՝ հետը գըտնըված հիւմման ալ այնքան ուժով չըլլար . և գիշերները կը սաստկանայ . կամ օր մը կըլլայ օր մը չըլլար :

Նազզը կարծր կըլլայ և սըլս կընետէ . բայց երբ որ հիւանդը ցաւը խորունկէն խմանայ նէ՝ նավզը տուողձ մարդոց նավզէն շատ ֆարխ չունենար :

Երկար քըշօղ հիւանդութեանը նշանները տահա աւելի մութ են . և սէպէքի միշտ շեւպհէլի է ասոնք ձանչնալը, և ասոր գլխաւոր պատճառը այն է որ՝ հիւանդները սյս կերպ հիւանդութիւնս բանի տեղ չի դնելով բժիշկներն ալ խաղար չեն ունենար՝ որ ողջութեան ժամանակը քըննեն . թէ որ անդամազննութի ընելու սովորութի եղած երկիր պատահի նէ՝ հիւանդը մեռնելէն ետքը փորը բացված ատենը կը ձանչցվի :

Բայց մեր գիտցածին շափ նշանները ասոնք են . շարունակ մէկ թոյլ տագրութի մը կիմանայ . սև ձիէրին վըրան ցաւ մը և կէրկիութի մը և լեցունութիւն մը և երոցք մը կիմանայ, մատ կոխած ատենը

ցաւը կէզելնայ . մէկ դին կամ մէկ ալ դին դժուար կը պառկի . և ասոնցմէ զատ ցաւ մը կիմանայ երկու քիւրէկին արան . քիթը կը վազէ . մայասըլէն արիւն կերթայ :

Ասոնք տեսնելով բժիշկը՝ թէ որ նախընթաց պատճառներն ալ աղէկ տիքքաթով հարցընէ և հասկընայ նէ՝ կը լնայ քիչմը բան սէզմիշ ընել այս հիւսնդութեանս վըրայ :

Ասոր պատճառները :

* . 181 . Ուրիշ բորբոքումներուն հասարակ է զած պատճառներէն զատ՝ սև ձիերին բորբոքման մասնաւոր պատճառներն են գըլսուն զօրնըվելը և պէրէլէնմիշ ըլլալը , որ ուրիշ փորութիւններու բորբոքումալ կը պատճառէ . և ասկէց շուտ մը սև ձիերին վըրան եարայ ալ բէյտահ կը լլայ :

Փորուն եղած դիպուածնելն ալ այս կարգիս մէջ կը մըտնէն , ինչպէս են՝ փորուն վըրայ իյնալը , եաբաշանմիշ կամ պէրէլէնմիշ ըլլալը , սըլսմըվելը , փորուն վըրայ ուրիշ մէկ ծանր բան մը իյնալը . բարձր տեղէ ցաթկելը . և այլն :

Հոգւոյ կիրքերն ալ սև ձիերին շատ վնաս կունենան , մանտւանդ՝ սաստիկ բարկութենիլ . նոյնպէս վնասակար է պաղ առնելը , պաղ ջուրի մէջ մըտնելը . և հոգնած հոգնած չոր գետնի վըրայ բըռվիլ պառկիլը :

Սև ձիերին մէջև լեղինն տօպրակին մէջ բէյտահ եղած քարերն ալ սև ձիերի բորբոքում կը պատճառէն . և ասկէց լեղինն ամանը բորբոքելէն մատէ՝ վըրան կանկռէնա ալ գոյանալով սև ձիերին խելմը տեղին վըրան ալ կը տարածվի :

Փորուն մէջ գոյացած լօմպոխօխտէ ըսված սօշուլճաններն ալ աղիքներուն մէջէն սև ձիերին մէջ կելլէն . ուրիշ կենդանիներու ալ ըլխըններ գըտնըված են այս տեղս , որ միշտ գրգռութեն կուտան . և պազի անգամ բորբոքում ալ կը պատճառէն :

Աղեքները և ստամբուր և տիտաֆռամման և թոքը
բորբոքող բաներն ալ կը ընան սև Ճիերի բորբոքում
պատճառել . ստամբուրին և աղեքներուն մէջը ավրած
և փըտուած հիւթեր մնալէն , կամ առողջաբար փոր
քը ըսուք մը անըզգուշաբար դադրեցընելէն ալ շատ
անգամ սև Ճիերի բորբոքման պատճառ կը լսոյ :

Վեճայի մէֆասըլի և բորոտութեն և երանելիսի
հիւթերը , և ուրիշ հիւթեր ալ իրենց կը ծու և ե-
րող բնութեամբը՝ տեղերնին փոխելով սև Ճիերին
վըրան երթան նէ՝ ասոնք ալ այս բորբոքմանը կը ը-
նան պատճառ ըլլալ բայց ասոր մասնաւոր պատ-
ճառ չեմք կը ընար տալ ամրավան չափաղանց սաս-
տիկ տաքութիւնը և տաֆրային ալլըլիվել և փըտախիլը
որ այն միջոցին կը պատահի շատ անգամ :

Զերէ բժշկական պատմութիները կարդալով՝ որ
ամէն կողմի բժշկութեն դասատու վարժապետները
իրենց կողմի գըտնիլոված հիւանդութիները գրած
են , նէմցէի մէջ ուրան մարդ կը հիւանդանան նէ
այս հիւանդութիւնը , իդալիսայի մէջ անկեց աւելի
զուհուր չըներ . և իդալիսայի ամառը շատ տաք կը լ-
լսյ՝ նէմցէիստանի նոյելով :

Եւ չգիտեմք որ արեելեան հինտիստանու մէջ
ինչու համար գաւառական հիւանդութիւն (էնտէ-
միլիքա) է էբաթիթիտէն . օդոյն տաքութիւնը համար
է մի . տաքութիւնը պատճառով դժուարաշնչութիւնը
խափանվելուն համար է մի . հոգնած և տաքցած ի-
քէն սպազ հովի դէմ կենալու կամ ովաղ ջուր խը-
մելու համար է մի , որ ասիկայ մէկ ալ պատճառնե-
րէն հաւանական կերեւի . կամ ասոնց հիւչ մէկը չէ
աէ՝ ուրիշ մէկ բան մը նէ մի ասոր պատճառը , որ
մինչեւ հիմա անծանօթ է մնացած ասոնց հիւմէկը
հիմակվան բժիշկները չեն կը ընար կը լորել նեանել :

Ասոր Գուշականը :

* · 182 · | բաթիթիտէին վերջն ալ մէկ ալ բոր-
բոքութիւնը վերջանապնուն պէս կը լսոյ . և հի-

ւանդութե՛ պատճառին կեօրէ և հետը գտնը ված
հիւմմային կեօրէ, և հիւանդին կազմը վածքին կեօրէ
կը լայ հիւանդութեանը վտանգին ծանրութիւնը :

Այն ալ գիտաւալ պետք է թե՝ տառաջկուց այս
փորութիւնը յատուկ հիւանդութե՛ մը քաշա՞ծ է մի.
ինչպէս են՝ խցանք (սիւտտէ) կարծրանալ, կարծը
ուռեցք, և սթէաթօմա ըսված պաղ եարան :

Ընդ հանրապէս, թէ որ էբաթիթիտէն շուտով
ձանչցը վի նէ՝ և աղեկ կերպով նոյզի նէ, այնքան
վտանգաւոր չէ. և հիւանդին հեծկը լուալէն ալ այն-
քան չի վախցը վիր այս հիւանդութե՛ս մէջ, որքան
որ ուրիշ բորբոքումներուն ատենը կը վախցը վիր :

Աքութա կամ սուր ըսված էբաթիթիտէն քու-
նիքոյին (երկար քջողին) չափ վանաս չի ցըցներ
և չի վախցըներ, այս քունիքա բորբոքումը պազի
անգամ սաստիկ հիւմմայով և խիստ ցաւով կուդաց
մինչեւ երկու ամիս մը շարունակ կը քըշէ. և ասոր
պատճառն է՝ շատոնց վանդէ պէրի ու ձիէրին մէջը քար
կամ սթէաթօմա կամ ուրիշ մէկ բան մը գըտնը վիլու:

Այն էբաթիթիտէն որ կասթոիքա և նեռվօզա
հիւմմաններուն վերջանալու ատենները կը պատառ-
էի, և ու ձիէրին միայն երեսը զապիթ կը ներսը
չի բանիր, և կանկռէնայի մէյիլ կունենան, ամէն
տեսակէն աւելի վախնալու բան է :

Սև ձիէրին փոս դին եղած բորբոքումը կամա-
րածե կողմին բորբոքումն շատ աւելի վտանգաւոր
է, զէրէ հիւանդութե՛ը տաղը լիշ չըլլար. և թարա-
խոտած տաենը հոն ժողվը վածքած թարախը խօրայ չէ
որ աղիքներուն մէջ գոյ, և անկէց բնական ձամբով
դուրս ելլայ. ցաւն ալ շատ կը լայ, հետը գըտնը-
ված հիւմման ալ Խըզւը կը լայ. և այսքան բաննե-
րը հելլպէթ հիւանդին ներսը մէկ մահաբեր բան
մը և սախատութիւն մը պիտի հանեն :

Էբաթիթիտէին քակվելը և տաղը լիշ ըլլալը
կը լայ, կամ հիւանդութեանը առաջին շաբթուն
մէջ, կամ դէպ ՚ի երկրորդին վերջերը, և արիւն կը

պարսկըլի կամ քթէն , կամ նըստոյ տեղէն , կամ փարք-քըշէլով սաֆռայոտ կամ արխւնոտ բաներ կելըն , կամ շատ և առատ կը քըրանի և կը շռէ , և շեռին տակը շատ մը մըուր կիջնայ , կամ վերջադէս՝ մարմնայն դըրտի դին երլանձըլս կելըայ . ընութիւնը ասոնք խուլըանմիշ կըլըայ այս հիւանդութիւնէս մարդըս ազատելու համար :

Ծէս որ սև ձիերին հետ ագձիերն ալ բորբոքումին իլհախ եղած է նէ՝ ըսածներէս զատ՝ շատ ալ պալռամ կը քակվի հիւանդէն :

Հին առենվան բժիշկներն ալ ֆարխին գացեր էին , հիմակըլաններն ալ կը հատոատեն որ՝ թէ որ սև ձիերին բորբոքումը փոխվի տալախի ցաւ ըլլայ նէ՝ նշան է որ հիւանդութեան վերջը ազէկի է . խիստ սուր հիւամման և անանկ ծարաւութի մը որ հիւանդին բերանը կը պաղակի , աղէկ նշան չեն . և այս երաթիթիտէիս երլանձըլսէն սբատճառ-ված ըլլալը կիսացընեն :

Եւ ինչ տեսակ երաթիթիտէ ըլլայ նէ ըլլայ , սև ձիերին վարայ շատ անգամ կըպչուտ լինֆա ողըշկելով տօնմիշ կըլըայ , և մէկ սուտ մաշկի մը պէս վըրան կը պատէ . և ասով սև ձիերը կը փակ-չի բէռիթօնիօին և ուրիշ անոր մօտ եղած փորո-տիքներուն հետը . և այս փակչելով էքսէրի վըրան եարա հասը ըլլալին և թարախ ժողվէլին կաղա-տի . բայց պազի ալ կըլըայ որ՝ մէկ ուրիշ տեղէ մը թարախսոտելու համբայ կը բացվի :

Սկ ձիերին վարայ մեծ և երեելի ուռեցք մը բէյտահ եղած ըլլայ նէ բորբոքումով՝ դժուար կըլ-ըայ քակիվէլու . խիստ շատ անգամ թարախսոտելու կը դուռնայ :

Եւ թէ այս թէ գաղտուկ ուռեցքը , որ ձանչ-նալուն նշանները վերը գրեցինք , ուրիշ փորոտիք-ներու վարայ այնիքան ոըլս չըլլար , որքան սև ձիե-րին վարայ :

Եարան պազի սև ձիերին կամարածե մասին

զըրան կելլայ, և պաղի ալ փոսին մէջը կելլայ պաղի ալ բառէնքիմային օրթա տեղը կելլայ ասոնց ամենուն ալ զերջը մէկ կերպ չեն ըլլար:

Եւ այս եարաս թէ որ իր քէֆին մնայ նէ՝ ձիւ էրին շատ տեղին վըրայ կամ ամենուն վըրայ մէկէն եայրըմիշ կըլլայ. և ասկէց կըլլայ վէրէմին թապէ բուռուլէնթա ըսված տեսակը:

Եւ եարան բացվիլը վտանգաւոր և մահաբեր է. մէջի թարախը կամ փորուն մէջ կը վազէ, կամ սև ձիւրին մօտ եղած փորոտիքներուն մէկուն մէջը, կամ ձիւրին փակած մէկ տեղմը, կամ ստամոքսին մէջը, կամ աղեքներուն մէջը. և յատկապէս կէօտէն ըսվածին մէջը. կամ կուրծքին փոսին մէջը, թէ որ առաջկուց եղած բորբոքումին մէջը տիաֆուամինն ալ խառնըված էր նէ:

Քիչ կըլլայ տալախին մէջ պարսլվիլը թէ որ մինչեւ հոն կըրնայ հասնիլնէ բորբոքած ձիւրը:

Վերջապէս՝ բէոխթօնիոին վըրան ալ կը վազէ այս թարախը, այն տեղվանքը՝ որ փորուն և մէջքին ատտօմինալէ և լօմպառէ ըսված մկանունքներուն վըրան կուգան. և այս ըսած տեղերուս ո՞րն որ երթան նէ՝ այն տեղին յատուկ նշաննէր կը ցըցընեն:

Այս եարաներս դէպ՚ի լայնութիւնը և դէպ՚ի երկայնութիւնը քալելով եղած տեղը մէկ գէշ մաթեա մը կը բանան. պաղի անգամ տլձիւրին մէջ գլունըված թարախը՝ տութեած էբաթիքօ ըսված անօթներէն ճամբայ կը գըտնէ, և քօլէտօքքօին մէջ մըտնելով շիտակ տուօտէնո աղեքին մէջ կերթայ. և անկէց դուրս կելլայ կամ թարախուտ փըսխունքով մը, կամ թարախուտ և արիւնոյին փորքըշուքովմը:

Եւ ասով պաղի կըլլայ որ՝ ձիւրին եարան կը թէմիզնայ և կը բըժըշկըվի, և պաղի ալ ետեւէ ետեւ դուրս ելլալու հիւթը չի պակսելով հոսմունք մը բէյտահ կըլլայ որ՝ ֆլուսու էբաթիքօ կըսվի. և այս հիւանդութիւնս էքսէրի շատ կը քըշէ, և վերջապէս կը մէռցընէ:

Եւ որովհետեւ ձիերը բորբոքած ըլլայ նէ՝ կողերուն նեցքներէն փօրուն մէջը տեղտեղ վեր կելլայ , ուստի եարան թէ որ բէսիթօնիօխն կըպած ըլլայ նէ՝ դուրսի դիմն մօտ կըլլայ . բանալը խօլայ կըլլայ . և այն ատենը ասիկայ բժշկելը ձեռահի գործ կըլլայ , որ թէ ատեն չանցած իքէն շուտ մը այս եարան բացվենէ՝ շատ անգամ գէշ չի գար վերջը :

Այս հիւանդութիւնը իտուօքէ աքութօ ըսված ջրգողութելը փոխվելը խիստ նատիր կըլլայ , և ասիկայ եղած ատենը՝ հիշ մէկ թարախի նշան մը շըլլալով՝ լերդին մաշկն ու ասրէ մըսին արալսի միջոցը ջրովէ կը լեցվե :

Պազի ոչխարներուն ու ձիերներուն մէջը ջուր կը գըտնենք , և այս ըսած ջրգողութիւնիս է . բայց չենք գիտեր թէ բորբոքած ըլլալէն մի կը պատահի այս ջուրիս թօփ ըլլալը եօխսա ուրիշ մէկ հիւանդութիւննէ՞ մը մի :

Առաջկուց ըսած ենք որ՝ եբաթիթիւնէն մէր երկիրները քիչ որատահած հիւանդութիւնը նէ . ուստի ազէկմը վախիտ չեն գըտած անդամազմնինէրը ստուգէլու թէ այս բորբոքումէս ու ձիերին վօրան շիռու կը դօյանայ մի :

Հիւանդը հիշ մէկ ձիերին կողմերը ցաւ մը չիւմացած իքէն՝ մեռնելէն ետքը շատ կըլլայ որ անդամազմնինը անաբ ձիւրը կարծ ըլլալէն առաջ տահած աւելի յայտնի կիւմանայ . շնչառութեն դժուարութիւն՝ որ կերակուրէն ետքը տահած աւելի կը շատնայ , մարսողութիւնը ավարված ըլլալը փորու պնդութիւն՝ որ խօլայ չի քակվեր , երեսին ոլենիզսիդ ըլլալը , աջ ոտքին պաղ ուռեցքը՝ որ եբաթիթիւնէն անցնելէն ետքը երևան կիւլէ :

Այս ձիերին առանց մէծնալու միայն կարծրանապան աշաններն են՝ աջ կողմի իբօքօնտուխային կարծրութիւնը կամ ուռեցքը , կախվածի պէս ծանրանալը՝ որ սօլուխ առած ժամանակը տահած աւելի յայտնի կիւմանայ . շնչառութեն դժուարութիւն՝ որ կերակուրէն ետքը տահած աւելի կը շատնայ , մարսողութիւնը ավարված ըլլալը փորու պնդութիւն՝ որ խօլայ չի քակվեր , երեսին ոլենիզսիդ ըլլալը , աջ ոտքին պաղ ուռեցքը՝ որ եբաթիթիւնէն անցնելէն ետքը երևան կիւլէ :

Աւ Ճիերին մէջը կանկուենա զուհուր ընելու նը-
շանները՝ ընդհանրապէս բորբոքումներուն վօրոյ
խօսած ժամանակնիս ընդարձակ գրեցինք՝ ուզո-
ղը կըբնայ հոն կարդալ:

Ասոր դէմաքը:

* * 183. Ուրիշ բորբոքումներուն աղեկցած դե-
ղերովը էբաթիթիտէն ալ կաղէկնայ, ուստի՝ հի-
աւանդին նախը մանր և պըզուիլ սլիլը նետէ նէ՝
ալէտք է արիւն առնել, և հիւանդութեան ուժին
նայելովալ կրկնել, թէ որ պէտք ըլլայ նէ:

Ասկեց ետքը գլուաւորապէս գուլելի դեղերն են
մայասըլին երակներուն վըրսյ և սև Ճիերին եղած
կողմը սիւլիւկ փակցընել, և հաճամաթ ընել և
շեշէ զարնել:

Արիւնը քիչցընելէն ետքը՝ ցաւցած տեղին վը-
րան բէհւլվան եախըսիով խաբլամիշ ընելը, կամ
ուկուենթօ վօլաթիլէ զարնելը, և կակըշըլնօլ ֆօ-
մէնթիները գործ ածելը, և էմօլլիւնթէ դեղերով
իհթլիքան ընելը:

Եւ այս հիւանդութես առենը թեթև լուծմունք
տըվողները, ինչպէս են թամըր հինտիի էօզը, քը-
րըմ թարթար, կամ խուտրէթ հէլվասի, կաթի
սիրութկայի մէջ հալեցընելով, կամ թինթուռա ա-
քուօզա տի ուապաւառօ ըսված թէրքիպը շու-
տով մը հէմ փորուն մէջի շատ սաֆուան դուրս կը-
թափէ, հէմ հիւանդութեն նիւթը դուրս կը հանէ
տութթօ քօլէտօքօ ըսված ճամբովը ուստի ուրիշ
հիւանդութիւններուն և բորբոքումներուն ամէնէն
աւելի այս ախտիս օգուտ կընէ:

Այս միջոցիս՝ հիւանդին խըմելեքը պիտի ըլլայ
ջըով օսսիմիէլէ և նիւթու, կամ սատէ ոիրութկայ.
բայց սըլս սըլս խըմէ. ամէն մէկ խըմածին քիչքիչ
թող խըմէ, և տաքուկ ըլլայ. պաղմող գործ չածէ:

Ե՛րբ որ տեսնես քի՞ հիւանդութիւը քըլլամինքով
քակվելու մէյլիլի է, պէվսնորա սալինա խըմցնուր,

Հետը խիստ քիչ թարթարօ եւ մէթիքօ իստենելով ,
և քըչիկ քըչիկ խըմցնւր , կամ օսսիմիկէլէտվ ին-
ֆուզիօնէ տի սամպուքօ խըմցնւր :

Փորձով ուրիշ մէկ դեղ մը նաև գըտնըված է , որ
հինտիստանի մէջ գաւառւական եղած էբաթիթիտէն
այս եղանակովս կը բժշկեն , սնդիկ (ժիվա) գործ
կածեն , թէ՛ ներսէն և թէ դըրսէն . և այս դեղըս
երոպիայի մէջն ալ փորձըված և աղէկութիւնը իս-
պաթ եղած է . և կերեւի թէ՝ սև ճիերին բոր-
բոքումին թարխոտելու գաւնալը արգելելու հա-
մար ասկէց զատ դեղ չիկայ :

Այս դեղիս ներգործութել վըրայ թէպէտ ո-
մանք կասկածաւոր են՝ բայց չիչ մէկ ճիւանդիմի մի
քէտէր հասած չիկայ , միայն պազիներուն օգուտ չէ
ըրած . այն ալ յայտնի է որ ուշ ըսկըրաելուն համար
կըլայ . վախիթով սկըրաված ըլայ ոյս դեղս արը-
վելունէ օգուտ պիտի ընէ :

Այս դեղս գործ ածելուն կերպը ոյս է . Են
առաջ ճիւանդէն քիչմի արխւն կառնեն , և ան-
թիֆլօքիսթիքօ դեղեր կուտան . և այս միջոցին ճիւ-
անդին ցաւցած տեղին վըրան ճիվա մէհլէմի կը
շըփեն , ներսէն ալ քալօ մելանօ կուտան . որ քիչ
ատեն անցնելով բերանը ջրոտել կըսկըսի . և ասով
ցաւը բոլորովին կը գաղթի :

Այս մէհլէմը մէկ կամ երկու օր միայն գործ
կածեն սև ճիերին վրան շսփելու . երրորդ օրը
ցաւցած տեղին վըրայ բէհլիվան եախըսի կը զար-
նեն , և մէհլէմը ճախ դիու իբօքօնտուիօին վըրան
կը քըսեն :

Ասանկ չափազանց սնդիկ գործածելեն տկար
ճիւանդներուն կամ առատ ջուր կուգայ բերնի ,
կամ փորերնին քշել կըսկըսի . և թէ որ էբաթի-
թիտէին հետ գըտնըված ճիւմման կասթուիքօ նեռ-
վօզա տեսակէն է նէ՝ սընդիկը մինակ տըրվելով
շատ ծանր վընասներ կըընայ ընել ,

Ուստի ոմանք ըսին ոք՝ սընդիկին հետ քընա

Քընհա կործ ածելու է ուրիշներն ալ բերնեն ջուր
վազելը էսիրկէմիշ ընելու համար՝ կամախ սիւլիւ-
մն, կամ թաթլը սիւլիւմն կուտան քընա քընայովէ:

Սուր երաթիթիտէին եղած դեղերը երկար քը-
չող հիւանդութեան ալ օգուտ կընեն, բոյց չափը
հիւանդութեանը թուլութեանը և պատճառներուն
յարմարեցընելու է:

Ուստի շատ օգտակար են ցաւցած տեղին վը-
րան հաճամաթ ընել, սիւլիւկ փակցընել, միացն
կարմրութիւն տալու չափ բէհլիվան եալսըսի դար-
նել, անթիֆլօճիսթիքօ ըսված դեղերը սըս սըս
գործածել, խըմելու ջուրը թթվաշղընելով մէջը, կամ
մը կիւհէրչիլէ ձըգելով և հալեցընելով մէջը, կամ
սիրութկայ կամ սատէ կաթ տալ խայմախը առնե-
լէն ետքը, հօքնա ընել, մսելէնէ և հացէ բէհրիզ
իենալ, հասուն պտուղներ շատկէկ գործ ածել,
պազե պազի ալ խիստ քիչ քալօմէլանօ առնել, և
վէրջապէս հանքային ջուրեր գործածել:

Ակ ձիւրին վըրայ եարա բէյտահ եղած ատենը
թէ որ ձեռահի ձեռք պիտի կըլնոյ հասնիլ, և
ուռեցքը շատ չի խաղալէն կը հասկընամք որ՝ մէկ
տեղմը փակած է. մանաւանդ բէռիթօնիօին վը-
րայ, որ ասանկ գործողունս այսպիսի տեղի վըրայ
փակչիլը խիստ հարկաւոր է. ձիւրին գոյացութիւն
շատկէկ թէլէֆիւթ չեղած իքէն եարան շուտով
բանալ հարկ է:

Աղէկ նոյէ որ՝ լեղիին տօպրտկը լայնցած ըլ-
լալով՝ դուն անիկայ սև ձիւրի եարա և ուռեցք
չի կարծես. զէրէ ասանկ եանողըշութիլը հիւանդը
շիւրհէսիզ կը մեռցընէ:

Այս հիւանդութիւս մեռածներուն մէկուն փորը
քննելով՝ տեսան որ՝ սև ձիւրին աջկողմի փերթին
վարի ծայրին վըրան զուհուր եղած եարան ձեռա-
հը ծակեմ ըսեն իքէն՝ գործիքը անկէց անցնելէն
ետքը կէօտէնն ալ ծակեր է:

Եարան բանալէն ետքը նոյելը և դիմար ընելը

Ակռահի բան է + միսյի այս ըսենք որ՝ հիւանդը
անանկ տառկըցընելու է քի՝ թարախը վաղելը խօ-
լոյ ըլլոյ :

Եարային բերանէն ներս՝ եարան թէմիզ ըլո-
նօղ շիրինկաներ ալ գործ ածելէն զատ՝ հիւանդին
ուժը չի կորալնցընելու համար քընա քընա ալ
պէտք է տալ :

Սև ձիերին կարծրանալուն և շիռոօփին ընելու
դէղերը ուրիշ տեղ պիտի գրեմք :

Տուշտ իւգիւնէլի ։ աճ ։ Աբշէնիլիտէ ։ իտ ։ բար-
բուռնուն դայձեշտն հայ ինիհայ իջնօհաշ ։ աբ ։

Ասոր բնութիւնը :

* * 184 · Տալախ ըսված գործարանքը մարդոյս
վըրան ինչ գործ ունենալը մինչև հիմա աղէկ մը
յայտնըված չէ ։ և ասոր պատահած հիւանդութի-
ներուն վըրայ ալ շատ կատարեալ տև զեկութիւն-
ներ չունիմք :

Ճիները ասոր դիրքին և տարածութեն և ձեռյն
նայելով, որ տիամբամային՝ և ստամոքսին՝ և քօ-
լոն կամ կէօտէն աղեքին՝ և կողերուն սսկորներուն
ներքին պահված է ։ պէօտըէկներէն տահա վերով,
և բէութօնիօին մէջ իյնալովը անկէց կը զատվին :

Տէսակ տեսակ հիւանդութիներու պատճառ ըսին
ասիկայ, մինչև խենթութե պատճառ ալ դըրին ։ հա-
սըլո՛ սեամաղթէն կամ խառասէվայէն ինչ հի-
ւանդութիւն կըլլայ ըսիննէ՝ անոնց ամենուն ալ
տեղը տալախն է ըսին :

Այս սիւնկերի նորան դոյացութիս տեսակ տե-
սակ հիւանդութիներու մէջ կլյնայ ։ երբեմն ուրիշ
հիւանդութիւններու ներքի կլյնալով նէօպէթով
մէյմը կը լէցվի մէյմը կը պարսլըվի ։ որով կերեի
որ՝ մէկ մը կուռենայ վեր կելլայ, և մէկ մը նաև կը
սըմքի վար կիջնայ :

Պաշտ հեղ կուռենայ կը մէծնայ, որ լօմզաբա-

ցիներուն բնական ախտ է իրենց երկրին բերմունքէն . բայց անալախին գոյացութեանը վօրայ աւելի միս չի բունիր + և կամաց կամաց իր տեղէն դէպի վար ինջածի պէս կըլլայ . պազի հեղ կարծր կըլլայ նասըրի կամ քարի կամ ոսկորի պէս , պազի ուռեցվորած և մեծցած կըլլայ , պազի իրեն բնական չափէն պըզտիկ կըլլայ , և պազի ալ կը բորբոքի . բայց այս բորբոքումըս ամէն բժիշկ միաբան կը վկայեն որ՝ խիստ քիչ տեսնլված բան է . այս բորբոքումըս բժիշկները խոալերէն սբլէնիթիտէ կըսեն . և էրաթիթիտէին շատ նման է . և նշանները սէպէքի նոյնն են . ֆախաթ ցաւը և ուռեցքը և ուրիշ նշանները ձախ կողմի իբօքօնտուիօն կըլլան :

Ասոր նշանները :

* * 185 . **Ի**յս հիւանդութեանս նոր սկսած ատենը՝ մէկ սաստիկ մըսելով տաքութի մը կուգայ , մըսելը անցնելէն ետքը շարունակ տաքութիւն մը կը կոխէ՝ որ պազի կը թուլոյ , չափազանց ծարաւութի և պայզընութի կուգայ , ձախ կողմի իբօքօնտուիօն ներքին մէկ ցաւ մը կըլլայ՝ որ դըպած ատենըդ կէվէլոյ ցաւը , նոյնպէս նէֆէսը ներս քաշած ատենն ալ ցաւը շատ կըլլայ . և ցաւին տեղերը կըլլայ օմուզը և ծիծերը և քլավիքօլա ըսված տեղվանքը :

Պազի խորունկէն կըլլայ . և պազի սուը և գէշ կըլլայ . էքսէրի այս ցաւը կարճ կողերուն քէնարներէն ալ աշմիշ կըլլայ , և հետը դժուարաշնչութիւն կունենայ :

Պազի՝ եւթ որ բորբոքումը տալախսէն տիաֆուամմախին վըրան անցնի նէ՝ հազ և հեծկըլտուք ալ կըլլայ . և հիւանդը ձախ կողմին վըրան պառկելու ըլլայ նէ՝ դըպուարութի կը քաշէ . պազի տալախը ծանրացած կըլլայ և ստամբսին վըրոյ հեծնալով նեղութե պատճառը այն կըլլայ . պազի բորբոքումն ալ մինչև ստամբուլ կը հասնի . և աջ դիու վըրոյ

պառկեն ալ կը դժուարանց :

Ասանկ եղած ատենը՝ սիրտ խառնվելալ կը լ-
լայ, փրսիւլքը կուգոյ, և կը փրսիւ ալ սաֆւաի
պէս և արիւնախառն բանմը, որ շատ կելայ դուրս
պազի հեղ ձախ կողի պէօպրէկին վըրոյ եղածի
պէս մէկ ցաւ մը, և մեզմ դեղերավ տէ՛ֆ չըլալու
խաղղութի մը, պազի հեղ խոշորկեկ և ծանր ու-
ռեցք մը, որ եփ աղէկ ալ յայտնի կը լայ դըրսէն,
և ձեն ալ կը ցըցմէ որ տալախին վըրան է ուռեց-
քը . սասնիք առնեն ալ կիմացընեն որ տալախին
վարի ծայրն է բորբոքումին տեղը:

Ասոր պատճառնէլը :

* . 186 . Լասթոիթիսէ և էնթէռէթիսէ և է-
լաթիթիսէ հիւանդութիները պատճառող բանե-
րը սբէնիթիսէ ալ կը պատճառեն թէպէտ ասիկայ
տահա քիչ կը լայ :

Պազի և ձիերին և ստամբուխին և տիաֆուամ-
մային և բանքուասին և քոլոն ըսված աղիքին և
բէռիթօնիօնին բորբոքումները տալախին կանցնին,
և շատ կը լայ որ տալախէն դէպ ՚ի և ձիերը եր-
թալու արիւնին ձամբան գոյված ըլլալով արիւնը
հափս եղածի պէս տալախին մէջ կը մնայ . ուստի
զարմանք է որ այս բանը շատ պատահելուն կէօրէ
տալախին բորբոքումը ինչու համար քիչ պատա-
հելու հիւանդութիւներուն կարգը պիտի ըլլայ :

Ասոր Գուշակութեանը :

* . 187 . Եթաթիթիսէին վերջաւորութեանը և
վտանգին վըրայ ինչ որ անցեալ դլուխին մէջ խօ-
սեցանք նէ՝ այս հիւանդութեանս վըրայ ալ նոյնը
իմանալու է :

Մէկի մը տալախին բորբոքումը քակվեր և տա-
ղըմիշ եղեր է՝ առատ շէռ հանելով, և հիւանդու-
թեան հիւթը աղիքէն անցնելով . ասկից տահա
աղէկ է բոլոր մարմնոցն վըրայ հաւասար քըլլախիք

գուլս տալը , և մայասըլը բացվելը :
 Աև կամ արիւնային հիւթ մը փըտիւլու այս
 հիւանդութես քակվելը աւանըլած բան չէ . կամ
 պարէ՝ խիստ քիչ կը պատահէի . տալախը թարխուե-
 լու մէյլ ընելուն նշանները ուրիշ ամեն բորբոք-
 ման ընդ հանուր նշաններէն կը ձանչըլվի որ ի-
 րեն կարգին մէջը դրած եմք . և ոյս պատահմուն-
 քիս՝ էբաթիթիտէին թարխուելուն յատուկ եղած
 նշաններուն պէս բաներ զուհուր կընեն :

Պազի թարախը բորբոք տալախը կը հալեցընէ և
 կը փըտուցընէ , պազի ստամոքսին մէջը ձամբքա կը
 դըտնէ , և անկէց փըտունքուլ դուրս կէլլէ . պազի
 քօլոն աղիքին մէջը երթալով փոր քըշուք կամ
 ֆլուսսօ ըսբլէնիքօ ըսված հոսմունքը կընէ . պազի
 կուրծքին մէջը կամ աք ձիւրին մէջը կը պարպըլվի ,
 և թիզէ բուռուլէնթա ըսված վերէմը կը պատճա-
 ռէ . պազի ալ փորուն մէջը կը վազէ . կամ տալախը
 բէռիթօնիօին փակած ըլլալով՝ երբ որ բէռիթօ-
 նիօն ալ բորբոքած ըլլայնէ՝ կամ փորու մէջի մկա-
 նունքներուն վըրան երթալու ձամբայ կը բանայ
 թարխախը կամ կըոնակի կամ մէջքի մկանունքնե-
 րուն կերթայ . և թէ որ քիչ ատենի մէջ եարան չէ
 կարծրանայնէ՝ թաղէ ըսբլէնիքա ըսված հիւան-
 դութիւր զուհուր կընէ . և հիւանդը ասովլ կը մեռնիւ

Տալախը բորբոքումով կարծրանայ և շիռոս ըլ-
 լայնէ՝ ու ձիւրին վըրայ խօսած ատեննիս ըսինք
 ասոր ինչ ընելքը :

Ասոր բիբլի:

* * 188 * Ելքաթիթիտէն բժշկելու համար թա-
 րիք ըրած՝ կերպերնիս՝ ըսբլէնիթիտէն ալ կը
 բժշկեն կատարելամէս . ուրիշ դեղի կարօտ չէմք *

Պէօղրէն իւգիւնէլիւ . ամ : Նէք-իւնիու . իւ : Բար-
բուռունն երիւանու . հայ : Իշլիհողիւ-ւ դիւշտհ . ար :

Ասոր որպէսութենէլ :

* . 189 . Արդոցս երիկամունքները (պէօպ-
րէկները) մէկ կըծու հիւթմը կը հանեն դուրս . էփ
աղէկ շատկէկ երակներ և անօթներ կայ վըրանին ,
որ ամէնն ալ սրտին մօտ են , և ասոնց հիւանդուն
դվասաւոր պատճառը՝ մէջերնին քար գոյանալն է :
Բայց ասոնց բորբոքիլը՝ տալախին բորբոքումէն
ալ քիչ կը պատահի , և քիչ պատահելուն համար
չենք կըրնար սապիթթ ընել՝ թէ այս հիւանդու-
թիւնս ծեր և էրիկ մարդոց շատ կը պատահի ,
կէնձերուն և կընիկ մարդոց քիչ կըլայ . ինչպէս
որ պազի բժիշկներ ըսած են :

Մեզի կուգայ թէ՝ այս զրուցվածքըս միայն կար-
ծէքով գըտնըլած խօսք մը նէ , հիչ մէկը չէ կըրցած
փորձելու և անտանկ հասկըրնալու :

Պէօպրէկներու վըրայ ցաւ էքսէրի կը պատա-
հի , թէ կէնձի և թէ ծեր մարդու , թէ էրիկ մար-
դու և թէ կընիկ մարդու . և հետը բորբոքողական
նշաններ ալ կըլայ :

Բայց ասոնք ամէնն ալ պէօպրէկի բորբոքում
չեն . մէջքին մկանունքներուն՝ կամ կըռնակի ոս-
կորներուն արա տեղերու յօդակապներուն վըրայ
իջուածք կիջնայ , կամ կըռնակի ոսկորին մէջի ծու-
ծը կը բորբոքի , կամ քօլօն աղիքին մէկ դին բոր-
բոքում կը պատահի , և էքսէրի երիկամունքին մօ-
տէն անցած տեղերը , կամ սաստիկ և երկար քըշօղ
սբազմօ մը կըլայ այն տեղլանիքը . և ասոնք ամէնն
ալ կըրնան այս երիկամունքէ բորբոքման նման
ցաւերու պատճառ ըլլալ :

Ասոնցմէ կը հասկըրնամք որ այս գործարանիքիս
վըրայ բորբոքում զուհուր ըլլալը խօլայ բան չէ .
Բայց անդամաղըննիններուն յիշատակագիրերը

նայելով՝ կը տեսնանք, ու շատ մարդու ու կենդան
նութե՛ ժամանակը որէօպրէկի բորբոքման նշան մը
չե պատահած իբէն՝ մեռնելոն ետքը թարխոաիլմը
գըտնըված է դաղսուակ որէօպրէկին վըրայ. այս կը
ցըցընէ որ՝ այս գործարանքիս ալ կըբնայ եղէր
բորբոքում պատահիլ:

Ասոնց նայելով բժիշկը, որովհետեւ խօսայ կըբ-
նայ խաբըվիլ, կամ ուրիշ ցաւելը նէֆոխթիտէ կար-
ծելով, կամ բուն նէֆոխթիտէն ուրիշ հիւան-
դութիմը համարելով, որէաք է նշաններուն աղեկ
տիքքաթով նայիլ և աղեկ քըննելոր չի սխալի. զէ-
րէ պաղի անգամ վընաս կելայ այս սխալմանքէս.
մանաւանդ՝ թէ որ բուն հիւանդութիւնը սբազմ
ըլլայ, և միքը նէֆոխթիտէ կարծէ, կամ ասոր
հակառակը, նէֆոխթիտէն սբազմօ կարծէ, և իր
կարծիքին կէօրէ դեղ այս:

Ուստի՝ նէֆոխթիտէ ըսած հիւանդութիւննիս
հիւմինայոտ մէկ հիւանդութիմի մի է շատ անգամ. և
որէօպրէկներուն վըրան մէկ ցաւ մը կիմանայ հի-
ւանդը, որ երբեմն սուը և սաստիկ և երեշու պէս
կըլայ. երբեմն ալ խորունկէն կըլլայ և նազգի պէս
կը զարնէ. և այս ցաւը շէվինէ կիջնայ մինչև գա-
լափուշտին մէջը. ոըլս ոըլս կը շըռէ հիւանդը, և
շէռը պաղի ջըրոտ կըլլայ, պաղի կարմիր, և պաղի
ալ թարախի պէս, եքսէրի ամէն մէկ անգամին քիչ
քիչ կը շըռէ, պաղի ալ երիկամունքը հիշ շէռ չի
հաներ գուրս:

Հատ հեղ այս հիւանդութիմէս բըռնըվողներուն
սիրաը կը խառնըվի, փախելքը կուգայ՝ կը փըսիէ.
անձիի պէս ցաւ մը կունենայ. շատին պաճախու-
թմրած կըլլայ. և ամորձիքը կը ցաւի կամ ներս
կը քաշվի:

Ասոր Գուշահութեանը:

* * 190. Երիկամունքներուն երկուքը մէկէն բոր
բոքէլը. քիչկը պատահի, շատը այն է որ՝ միայն ձախ

կողմի պէտպրեկին վերի բարձր դիտն վարոյ կըլլայ
բորբոքումը . աջդիտնին վըրան խիստ քիչ զած է :
Ակիզբ հիւմմայովմը կուգայ . շատին հիւմմայէն
առաջ փորուն վերերը դէպ ՚ի ետին , սէպէքի
տօռասալք ըսած ոսկորներուն էն վարի ոսկորին
կողմերը մէկ խորունկիէկ ցաւ մը կիմանայ , որ կերի ,
և նավզի պէս կը զարնէ . կարճ կողերուն էն եղբի
երկու ոսկորին առաջները , կըո՞նակի ոսկորէն երեք
մատի չափ հեռու . որ լոմպառէ ըսված ոսկորնե-
րուն առաջին չորս ոսկորները՝ այն տեղերը կիյնան :

Այս ցաւըս սկիզբէն խորունկ և եռյզըն է , և
դէպ ՚ի ներս բանելու պէս կը ցաւի . բայց քիչմի
անցածին պէս հը սուրնայ , երսցք մը բէյտահ կը-
նէ , և մըզախով ծակծըկածի պէս կըլլայ . և կը
տարածի բոլոր միզաբէր խողովակին (ուռէթէռէ-
լին) վըրան մինչև քալափառշախն մէջը , կամ սերմ-
նալեր անօթներէն (սբէռմաթիքօ վազօ) , խո-
սըիներէն դէպ ՚ի ամորձիքը , որ այն ատենը ա-
մորձիքըն ալ խօլայ ետ կը քաշվի :

Ամորձիքին ցաւն ու ներս քաշվիլը , և պալոր-
ըլն թըմրիլը և սբազմօն և կէրկիութիւնը՝ միայն
քարէ պատճառած պէտպրէկի բորբոքումին կըլլան :

Եւ այս հիւանդութիւնէս բըռնըվօղ հիւանդին
շուտ մը կըսկըսի սըլս ոըլս շըռելքը գալ . և շէռը
կամ շատ խօյի ներկած է , կամ արիւնագոյն է .
որպէս թէ շէռին մէջ արիւն խառնած ըլլայ . կամ
թարախի պէս է . և թէ որ հիւանդութիլը ծանր է
նէ՝ շէռը խստակ կըլլայ ջուրի պէս . բայց ինչպէս
որ ըլլայ՝ քիչ կելլայ շէռը :

Հիւանդութեան սաստիկ աստիճանին որ հասնի
հիւանդը , կամ երկու պէտպրէկները մէկէն բորբո-
քած ըլլան , շէռը պիւթիւն պիւթիւնէ կը դադա-
րի , հիչ չի գար . զէրէ ինչ բան որ արիւնէն պիտի
զատվէր և այն տեղէն վար պիտի քալափուշտին
մէջը իջնար նէ , այն հիւթը արիւնէն չի զատվիր .
որովհետեւ զատողները պէտպրէկներն են :

Շէսին ասանել խափանվելէն, չեւնքի պէօպրէկ-
ներուն մէջը գացած սինիրները՝ միտէին և աղիքնե
րուն սինիրներուն հետ շատ իլհախութի ունին, և
ասկից զուհութ կընեն փուք, սիրո խառնըվել փըս-
խելիքը գալ, փըսիւշ, պայզընութի, քուկույի կամ
ասնձըյի նըման ցաւեր . և փորուն պազի կէսին
չափը, և պազի ալ ասէնը մէկէն կուռենոյ:

Թէ որ պէօպրէկներուն փոսերուն մէջը զու-
հութ եղած քարը գրգուռութի տայ, սինիրներուն
վերոգրեալ կէրպուվը մէկ ըզմէկու հետ իլհախութի
ունենալնուն համար՝ կըսկըսի ամորձիքը ցաւիլ և
նէրս քաշվիլ, կամ բըսօսաս ըսված մկանունիքնե-
րուն և պաճախներուն գացող սինիրները պէօպ-
րէկներուն ուռեցքէն սըխմըվելով ոտքերը կամ
կը թմրին, կամ ըսբազմօ կըլլան և կը ցաւին, կամ
էտէմա ըսված առանց տափութեան ուռեցքը բէյ-
տահ կըլլայ վըրանին:

Մէջքը շատ տաքցած կըլլան, և չէ թէ միայն
դըպչելով ասստիկ կը ցաւին, այլև անկողինին տա-
քութիւնն ալ ասոնց այս ցաւը կը պատճառէ:

Հիւանդը չի կըրնար քալել պառ կելու ալ ըլայ
նէ՝ միայն կըռնակի վըրայ կը պառկի . դէրէ բոր-
բուքում եղած տեղը շատ ցաւ քաշելով՝ նոյն ցա-
ւը անտանելի կըլլայ՝ երբ որ չի ցաւած դին ալ
կըշտի վըրայ գայ, կամ փորուն վըրան պառկի:

Եւ թէպէտ ըմպաճնինէ ըսված հիւանդութե
պէս՝ ասոր ալ մէջքը շատ կը ցաւի, բայց կըլլայ
հիւանդը դէպի առաջծըռած իքէն՝ նոքը զի՞նքը շիտ
կել, և այս շարժմունքովը մէջքին ցաւը չէվելնար:

Այս հիւանդութես հետ ծանր հիւմմայի ուրիշ
նշաններն ալ պակաս չեն ըլլար, և բորբուքութը նը-
քան սաստիկ ըլլայ՝ բոլոր մարմնոյն վըրան տիրած
պաղութիը, և պայզընութիը, և սըխմըվե-
լը, և բէռկօտտիօ ըսված տեղերուն խօթվօղ շար-
ժումները՝ այնքան շատ կըլլան . ձեռքերն ու սո-
քերը կը պաղին, փակչըտուք քըլլանիք մը դուրս

կուտայ , ապյօնսլամիշ կընէ , և կը մարի :

Այս հիւանդներուս նազգը հիւանդութե՛ նոր սկած ատենը լեցուն կըլլայ , և սալընթըլյոլ կը զարնէ . Երբ որ ցաւը և ըսբազմօն շատնաննէ՝ նազգը կըկըծկըտի , և կըլլայ մանը , կարծը և միջոց տըվող , և նազգին որպիսութիւն կը հասկըցվի թէ՝ բորբոքումը պէօպրէկներուն փոսերուն մէջն է մի՝ Եօխսա բուն իր վըմա՞ն է մի :

Բաժանուն :

* . 191 . Այժմութիւնուն ալ ուրիշ դորձարանիք ներուն բորբոքումներուն պէս պազի ֆլէմմօնօզմ կըլլայ . Երբ որ հիւանդութիւն խորունկը բանած ըլլայ . և որազի երանճիլը կըլլայ . Երբ որ միայն երեսէն եղած ըլլայ բորբոքումը :

Այս հիւանդութիւնուն թէ որ իջուածքէ մը չե ոպատճառինէ՝ հիչ երիտէմիքօ չըլլար . և հետը գըտնլված հիւմինն ապյօնա բորբոքովականն է :

Պազի ինքնագլուխ հիւանդութիւնի մի է ասիկայ . պազի երկրորդականն է . և ոյէօպրէկներուն մէջը խում կամ քար ըելյուհ ըլլալէն կըլլայ . վերը՝ պէօպրէկներուն գաղտուկի բորբոքում մը յիշեցինք . բայց ասիկայ երկար քշող բորբոքումներուն սըրանն է . և կերեկի որ մէջքի կամ փորու ցաւերու հետ խօլոյ կըլլայ ասոր խառնուիլը :

Ասոր պատճառնէրը :

* . 192 . Խժիշկները այս հիւանդութեանս շատ պատճառներ ցըցուցին . և անաննկ պատճառներ ալ կան՝ որ այս հիւանդութեանս յատկութեաննը հետ չեն ույիշ ըլլար :

Զերէ անսնց թէյսիր ընելովը նէֆութիտէ պատճառել իխոտիզա ընենէ՝ քիչ պիտի չըլլայ այս հիւանդութիւնը :

Այս պատճառներուս շատը՝ ուրիշ բորբոքումներուն ամիսնուն ալ պատճառ կըլլան , և միւսմթա-

քիւ մ. չ. քին վարայ ի յնալը՝ կամ զարնը վելը՝ կամ
էզիւմիշ կամ պէրէլէնմիշ ըլւալը , եարալանմիշ ըլ-
լալը , պէլքի ձիու վարայ երկան ճամբա երթալն
ալ , ծըռած իքէն ծանր ըան մը գետնէն վերցընելու-
համար ինքը զենքը զօռլամիշ ընելը , կըոնակը և
մէջքը քըրտընած իքէն մըսեցընելը , վեճայի մէ-
ֆասըլ և նիքրիդ պատճառող հիւթերը , որ կըծու
ըլւոլով այն ուեղ եկածներնուն պէս՝ պէօպրէկները
ինժիթմիշ կլնեն . ուրիշ հիւանդութիւններ պատ-
ճառող կըծու հիւթերը :

Այս ըսածներէս դատ՝ պէօպրէկներուն վըրայ
յատկապէս ուժով թէյսիր ընօղ բաները , ինչպէս
են երկար ատեն ըսբազմօ քաշելը , խունտուզ պէօ-
պէկին , ներսէն շատ պալսամօի միւթալիս դեղեր
դործ ածելը , մօտի դործարանիքներուն մէկուն բոր-
բոքումը , ինչպէս են տալախը , բէռիթօնիօն , սե-
ձիէրը , և կէօտէն ըսված աղիքը՝ եարաները . մէջ-
քի կամ կողի ոսկորներուն պէօպրէկներուն մօտ
եղած մէկ հատին փըտտիլը կամ կոտրիլը :

Իլէ երբ որ ուռէթէուէ ըտված շեռը բերօղ
ճամբաներուն մէջ սրածայր և խորտուբորտ ձեռով
քարեր գըտնըլին , որ իրենց մէծութը և ձեռվը
պէօպրէկի գրգռութի կուտան , և ասիկայ եքուրի
մարդը սաստիկ շարժած ատենը կըլսոյ , կամ Երբ
որ հիւանդը կիւռ արիւն ունի , շեռը շատ ատեն
զապթ ընելն ալ պէլքի այս հիւանդութեն պատ-
ճառ ըլլոյ :

Ասոր Գուշակութիւնը :

* * 193 * **Աէֆութիտէն թէ որ լնքիր գլատն**
եկած հիւանդութի մը նէ , և ուրիշ հիւանդութ հետ
իլշախութի չունի , և կանուխկէկ բժշկի իյնայ , և
աղէկ ճամբով նայվինէ՝ շատ գէշ հիւանդութ չէ .
միայն՝ մէկ պէօպրէկը պիւթիւն , կամ երկու պէօպ
րէկները մէկէն օինիրներու միջնօրդութը մէկ մէկու
իլշախութի ունենալով սաստիկ բորբոքած չըլլոյ .

Եւ այս սաստկութելը՝ և բորբոքումը մէկէն մէկին անցնելը ժամանակէ ետև ըլլալով, ըսինք որ կանուխ հինանէ բժիշկին ձեռքը՝ շատ վտանգ չունի. քարեն զուհուր եղածը կամ հիշ չի բժը կըվեր, կամ բժշկը ետքը նորէն կըլլայ:

Եռը ջրի պէս և խտակ ըլլալը գէշ նշան է. և երբ որ հիւանդութելը բորբոքումը թունալէն ետքը առանց թարխութելու նշան երևելու շատ շէռ ելլայ, և շէռին գոյնը խահվէի շէրպէթի գոյն կամ կաթի գոյն ըլլայ, կամ գլուխըված ամանին տակը շուտ մը թարախի պէս մրուր մը իջնի. նշան է որ՝ հիւանդութիւնը առող կը քակվի:

Այս իլլէթիս քիչ օգուտ չունին նաև մայասըլլը հոտմունքին առատանալը, կամ ամէն կողմը հաւասար և առատ տաք քըրտինքը, որ իր ժամանակին գալող բոլոր մարմինը կը պատէ:

Այս հիւանդութեանըս մէջ հիւանդը չիմացած իքէն ալ թարախութելը խօլայ է:

Ասիկայ եղած ըլլալը ճանշնալու նշանները աւեսէվիէ բորբոքումներուն վլրաց խօսած ատեննիս ցըցուցեր եմք. միայն թարախի նման հոտած բան մը տեսածներնոււս պէս շէռին տակը՝ պէտք չ' շուտով մը վլընուել թէ թարախոտած է. նոյնպէս այս նշաններուս մէկը կամ թարախ իջնալը չի տեսնելով պէտք չ' թարխոտած չ' ըսել:

Ուրիշ տեղմանք բէյտահ եղածներէն աւելի պէտքէկներուն մէջը բէյտահ եղած թարախը իրեն ծանրութիւնը վար շէռ բէրօղ ճամբաններուն (ուռուէթէռէի) մէջը իջնալով դուրս կելլայ. և բէյտահ եղած չեղած շէռին կը խառնըվի, և կը հալի անոր մէջը. ուստի ասանկ թարախոտ շէռը քանի մի տարի ալ կը քըշէ, մինչև որ ֆէպուէ լէնթէի դարձընէ. զէրէ թարախին դուրս չի կընալ ելլալովը և շըջանի խառնըվելովը կըլլայ այս հիւմմաս:

Պէտքը կներուն մէջ պազի անջամ հեռի տեղերէն ալ թարախի նիշան հիւթեր կուղանի, և առ տեղե-

եղած հիւթերը դուրս ելալու ձամբա գըտնելու
համար հեռի տեղեր տլ կերթան :

Պազի հեղ անանկ մէկ բորբոքումի մը կը բըռնը-
լին որ՝ կամաց կամաց մէյտան կելայ և ուշ առաջ
կուգոյ . և հիչ մէկ եարա մը բէյտահ ըըրած իքէն՝
թարախի պէս բան մը կը հանէ դուրս , որ ասիկայ
քալափուշտին շատ բաստ կուգոյ :

Կամ վերջապէս այս թարախի պէս հիւթս շէռ
բէրօղ ձամբաներէն և քալափուշտէն և բուօնթա-
թայէն կանցնի , և շէռին հետ խառնըվելով տես-
նողը կը կարծէ թէ՝ պէօպրէկները բորբոքած . և
թարխոտած է , և թարախը անկեց կուգոյ . և ասոր
ասանկ կարծըլվելուն մէկ պատճառն ալ ոյն կըբնայ
ըլլալ որ՝ թարախոտ շէռը չսկսած իքէն՝ առաջմէկ
մէջքի ցաւ մը զուհուր կընէ :

Այս ճերմակ հիւթին շէռին հետ աղէկ մը խառ-
նըլած ըլլալը և շէռին պըլըշկուկ և փակըտուկ
ըլլալը նոյելով ալ չե՞ք կըբնար վըճռել թէ պէօպ
րէկը թարխոտած է :

Շէռին մէջը հիչ թարախի մի նշան չի ցըցուցած ի-
քէն՝ մեռնօղ պազիներուն պէօպրէկներուն մէջը թա-
րախոտած եարաներ գըտնըված է մեռնելէն ետքը :

Կը պատմէ ֆռանք իրեն պատահած մէկ դիպ-
ուած մը որ՝ մէկ մարդու մը պէօպրէկը թէպէտ
սահին բորբոքած էր , բոյց մեռնելէն ետքը փորն
որ բացին նէ՝ վէշէքոյին և բուօնթաթային վըրոյ
մէկ շիռոօ ըաված կարծը ուռեցք մը և մէկ մեծկակ
եարա մի ալ գըտնըվեցաւ , և չիւնքի ողջութեան
ժամանակը վըրան հիչ մէկ նէֆռիթիտէի նշան մը
շէր տեսմնըված , մեռնելէն ետքնալապէօպրէկներուն
անխըտար տիքքաթ չըրին . միայն քալափուշտին
բորբոքումը քննեցին՝ հէմ ուղիղ աղիքին դիէն ,
հէմ շէռը անցնօղ ձամբաներուն դիէն :

Բայց կըծված թարախը որ պէօպրէկներէն քա-
լափուշտին մէջը կանցնի , անանկ դրդութիւն մը
կուտայ քալափուշտին որ՝ ըսբազլո և կըծիլսէլ իլ

որաւանառէ + և ան սնելը կը կարծէ թէ՝ հիւանդուն
ասըլ տեղը քալափուշոն է, պաղի ալ տեսնրված է,
որ՝ թարախը քալափուշոյն մէջը կը չորնաց ու կը
թանձրանայ, և ամուը մէկ բան մը կը լոյց, և մէկ
տօպրակի պէս բանի մը մէջ վեշտահ եղած քա-
րի կը նմանի:

Ուստի՝ պէօպրեկին բարբոքման ատենը թարխո-
տելու շտա նշանը մէկն նայելով, կամ շտա չի
գըտած ատենը անանկ նշաններ նայելու է որ՝
շիւրհէլը ու վախնալու ըլլան:

Եւ ասանկ նշաններն են, առաջկուց նէ ֆոխթի-
տէ գըտանըլիլը աղէկ դիտնաւ, այս բորբոքմանըս
աղէկ կերպով քակված ըլլալուն նշանը չի տես-
նելը, տաքութեանը և ցաւոյն թուլնալը, քիչմի
ատեն անցնելով ցաւին նավզի զարնըվածքի պէս
նետելով ցաւիլը:

Այս նշանները հասկընալէց եռքը՝ հիւանդը
փորու վըրոյ պառկեցուր, կամ ու դին կը ցաւի
նէ՝ այն դիուն վըրոյ թող պառկի, որ ցաւցած
տեղը ասով վեր կելլայ, և հարցուր որ մէկ ծանը
բան մի կը կախվի՞ կոր մի վերէն վար մէկ կուշտէն
դէպ մի մէկու կուշտը, ցաւերուն արան մըսիլ մի
ալ կիմանաց կօր մի:

Թռարխոտած տաենը մէկ դանդաղ տաքութիւնն
մի ալ կըսկըսի, որ անկանոն կերպով կը բըսնէ, և
թաղէ բուռուշէնթա ըսկած հիւանդաւթելը նը-
շանները կը ցըցընէ:

Այս նշանները տեսնալէց եռքը կընաս զանն
ընէլ թէ պէօպրեկին վըրան թարխոտած ըլլայ:
Պաղի հեղ դուբէն ալ կիմացվի պէօպրեկին վը-
րան չիպան կենալը, մէջըն վըրաներէն մէկ չու-
խանթըլը ուռեցք մը իմանալով, և էտեմա ըսկած
ուռեցքը բեշտահ ըլլալէն, որ եարա հասըլ ըլլա-
լուն յայտնի նշանն է:

Ըլուելն ալ կը դժուարանայ, և շէոլն հետ թա-
րխս դուրս կելլայ վերը դըած կերպովը, և այս

թարախործ պազի խիստ գէշ կը հոաի , պէօպրեկին
վըրայ գուհուր ըրած այս վօմիքա ըսած ուռեցքնիս
պազի իր բըռնած տեղին՝ և իր կակղութէը կամ
կարծրութեանը նայելով անանկ ուժ մը կունենայ
որ՝ պէօպրեկին առըլ դոյացութէը պիւթիւն կը
հալեցընէ . և հիւանդը մեռնելէն ետքը Փորը Բա-
ցովները միայն վըրայի զարը կը գըտնան պօշտօպ-
րակի պէս մէջը պարագած :

Պազի հեղդէպ'ի պէօպրեկի փոս աեղերը Բաց-
վելով Լոմպառէ և քուռուալէ լնոթէոնօ ըսված
մկանունքներուն արա տեղի մըսերուն մէջէն ճամ-
բայ կը գըտնէ . կամ բէռիթօնիօն իլլէթին պատ-
ճառովը ասսնց հետ կըսրած իբէն՝ բէռիթօնիօն կը
մաշեցընէ . և ասոր վըրայէն ծակ բանալով ու ձի-
երին կամ քալափուշտին մէջ կանցնի . կամ քօլոն
աղեքին մէջն ալ կանցնի պազի հեղ . և ասսնկ ե-
ղած ատենը՝ թարախը շեռին խառնըլելովնըտայ
աեղէն դուրս կելլայ :

Առաջքի կերպովն որ ըլլայ նե՝ հիւանդին շէ-
ռին հետ թարախ , և պազի ալ մանը քարեր խառ-
նըլված կըլլան , և եարա մը նալ բէյտահ կըլլայ . ո՞
եարային ծակը մաթեայի ծակի նըման ծուռ ու-
մուռ ըլլալուն համար խիստ դժուար կը բժշկըվի .
կամ հիչ չի բժշկըվի :

Եւ չի բժշկըված ատենը խօլայ կըլլայ կանկուէ-
նայի փոխվիլը , և երբեմն վէռթէպուէներուն ոս-
կորներն ալ կը մաշեցընէ և կը փըտտեցընէ :

Պազի անգամ եարալը պէօպրեկին բացված ֆիս-
թօլան ուռեցէռէլ տեղկանցնի , մինչև որ պէօպրեկը
պիւթիւն պիւթիւնէ մաշի , և երկան ատեն բացված
կը մնայ , հիւանդին կենացը ասլա զարար մը չի բերեր :

Ստոյդ լըտված ալէ որ՝ պէօպրեկին վըրայ բէյ-
տահ եղած եարան դըրսէն կը բացվի , և քարով և
թարախոտ շեռով իր մէջն եղած հիւթը դուրս
կուտայ . բայց քիչ մի ատեն անցնելէն ետքը քօլոն
աղեքը կը մտշի , և թարախոտ շեռը փորալ և ալ-

բոլ դուրս կելլէ, չէ թէ միայն նստոց տեղէն, այլ
և մշջքին վըրայի բացված ծակերէն ալ դուրս կելլէ:

Պաղի հեղաւը պէօպրէկին վըրայի եարան կը
գոյվի, կամ թարախին աւելի թանձրանալէն, կամ
բըլսաի կըտրած արիւն գալէն, կամ աղբոլ, կամ
ուրիշ բաներով, այն առենը նորէն կըսկըսի հիւմ-
ման, և խիստ սուր նէֆորիթիտէի նշանները նորէն
երևան կելլէն, այլ երբ որ թարախին նորէն ճամ-
բայ բացվի նէ՝ կը թեթևնան այս նշանները, և
հիւմանդը հանգիստ կը կըտնէ, բայց այս հանգըս-
տութիւնս ալ շատ չե քըշեր:

Ուրիշ բորբոքումներուն պէս՝ նէֆորիթիտէին ալ
վերջը շիռուօ ըլլալը խիստ քիչ կը պատահի, և
ի՞նչ պատճառէ ըլլայ նէ ըլլայ, այս հիւմանդու-
թիւնս քիչ կը լայ մարդոյս վըրայ:

Ե՞րբ որ եարան ոչ քակվի և ոչ թարխոտի, և
ողէօպրէկին վըրայ մէկ կարծր ուռեցք մը մնայ և
չի ցաւի, և հիւմանդին անանկ գայ որ՝ փորուն մշջ
ծանր բան մը կոյ, կամ ուռքին մէկը թմրած ըլլայ,
և ինքը թօփալ քոլէ, խիստ քիչ շրուէ, մարմինը
բոլոր՝ սըսխոյի պէս ըլլայ, առանք երևած ատենը
հիչմէկ շիռբնէ մը չի մնաք՝ որ ներսը ծածկըված
մէկ շիռուօ մը կոյ, որ սպազի անգամ շատ կը լայ:

Նէֆորիթիտէին կանկուէնայի դարձած ըլլալուն
նշանները առաջկուց ալէսէվիէ բորբոքումներուն
վըրայ խօսելն իքէն թարիֆ ըրած եմք, և առաւել
յայտնի կըլլան առաջկուց զուհուը ըրած հիւմինայ-
ին ուժէն, հիւմանդին շատ կենսական ուժը պակսէ-
լէն, մարելիք գալէն, պաղ քրտինքէն, նավզը խիստ
մանր և խիստ սըլս և վախիթ վախիթ զարնելէն,
ցաւերուն մէկէն ՚ի մէկ կըտրըվէլէն, հիւմանդին
ափեղ ցփեղ խօսելէն, հեծկլսուքէն, տայբա
փըսխէլէն, շէուլ պիւթիւն պիւթիւնէ կըտրըվէ-
լէն, և փորէն ելած աղբէն, որ խիստ դարշահոտ
և սե կըլլայ, և հետք մօռարմիշ եղած մըսի կտոր-
վանք կը գըտնըվի խառնըված:

Ասոր դիմաբը :

* . 194 . « Եթքուիթիտէն բժշկելուն կերպը ուրիշ հիւանդութիներուն պէս է , հիչ ֆարիս չունի անոնց յմէ . Փախաթ պէտք է քունտուղ պէօձէկի գործ ածելէն սախընմիշ ըլլալ , չիւնքի այս դեղը պէօպրէկին գրգռութ տալու յատուկ զօրութ ունի . Նոյնպէս քեաֆիրին ներսէն գործ ածելն ալ նոյն պատճառին համար վնասակար է :

Աղի և շեռ բերօղ (տիուռէթիքօ) ըսված դեղերը պիլէ շիւբհէլի են , և շատ տըրված ատենը վընասակար են , զէրէ առողջ մարդոց պիլէ այս դեղերը շեռին կըծուութիւն կուտան , և պէօպրէկը բորբոքած ըլլալով՝ այս բորբոքումէս շատ գրգռութիւն բեյտահ կըլլայ վըրան :

Երկան ատեն կերակուր չուտել ծոմ բռնելուն վնասը խիստ շատ է՝ թէ որ ուտելիքին տեղը խըմելիքը չի լցըներնէ . և հիւանդին խըմած ջուրն ալ պէտք է որ ըլլամաս ըլլայ , սըլս խըմէ . բայց ամէն մէկ խըմելուն քիչ քիչ թող խըմէ :

Ուքան որ կըրնայ , և պարագաներուն միւսահատէ տալուն չափ պէտք է տէօշէկին տաքութէն սախընմիշ ըլլայ , և շատ կըռնակի վըրայ պառկելու հավես չընէ :

Հօքնաները այս հիւանդութեն խիստ հարկաւոր եքէն՝ քըչիկ քըչիկ ընելու է , և ըլլամաս զէյթին եաղիյով ըլլալու է . զէրէ շատ եղած ատենը՝ աղիքը կըրնայ իրեն լենալովլը բորբոքած պէօպրէկը սըլսմել և նեղը ձըգել . մանաւանդ թէ որ սօլ դիունն է նէ :

Թաեթև և խթիչ բնութի չունեցող լուծող դեղերն ալ աղէկ են , ինչպէս են՝ խուտրէթ հել վասին և հինտ եաղին :

Այս ախտէս զուհուր ըրած փըսխելը պէտք է ըլլամաս խըմելիքով և զամի առապիկ սիւպիկով մեղմացընել և կակըցընել :

Ամէնէն մեծ դեղն է՝ այս թիւրլիւ հիւանդէն ար-

իւն առնելը , և ախտին սաստկութեղը տէրէմէնե-
բուն նոյելով , կըրնաս ալ քանի մի անգամ կըկնել :

Արիւն առնելէն ետքը՝ մէջքը ցաւցած տեղին
զօրան խորունկ հաճախաթ ընել և շիշէ զարնելը ,
և նըստոց տէղին ծակին և ծննդական անդախնե-
րուն բոլորը սիւլիւկ փակցընելն ալ շատ օգտա-
կար են , թէ որ այս հիւանդութեանս պատճառով
մայասըլը կամ հայիղը կըտրըլած ըլլայ :

Ասոնցմէ ետքը պէտք է մէջքին վօրան ուսուլ
ուսուլ լինիմէնթօ վօրաթիլէով շփել :

Թէ որ բժիշկին բազդէն յաջողեցաւ որ հիւան-
դութիւնը նոր բըռնած ատենը հիւանդին քովլ
կանչըլլ , և հիւանդութեղ պատճառը պէօպրէկին
մէջը քար գըտնըլիլը չմլայ , առաջ պէտք եղածին
չափ արիւն առնելէն ետքը՝ մէջքին վօրան պաղ
ֆօմէնթի զարնել :

Բայց ասիկայ ընելու խխոտ քիչ կըլայ որ բը-
ժիշկը բուխտաթ ունենայ . զէրէ եքսէրի բժիշկը
ուշ կը կանչըլի հիւանդին քովլ , և կանուխ կանչը-
լի պիլէ նէ՝ հիւանդութիւնը ի՞նչ ըլլալը աղէկ մը
պէլի ըլլալը . և հիւանդութիւնը քիչ մի մէյտան ա-
ռածը լալէն ետքը , կակըզցընօղ ֆօնմէնթինելը և
ոտքը ջուրը գնելը տահա աւելի աղէկ կուգայ ,
որով ըսբազմոն կը մեղմանայ :

Այս հիւանդութեն մեծ օգնութեն ընօղդեղերն
են՝ զամին առապիին սիւպիին , գարիին և չէյլէն
քէօքիւին և մեղրով շինված սալէպին մըթպուխ-
ները , բայց պէտք չէ որ հետը կիւհէրչիլէ գըտ-
նըլի . զէրէ քիչ որ տասնէ՝ հիչմէկ բան մը ըներ ,
և շատ տասնէ՝ չէռ բէրօղ բնութիւննալուն հա-
մար՝ պէօպրէկը կը խըթէ և վանաս կուտայ :

Մինչեւ որ մինասիպ չափով արիւնը առնելով
հիւանդութեն և բորբոքման ուժը չի կոտրի նէ՝ այս
հիւանդութիւնիս մէջը աֆիօն տալը վընասակար
ըլլալը գիտեմք . Փախաթ թէ որ բորբոքումն ու
հիւման պիւթիւն սիւթիւնէ տաղըլիշեղած ըւ-

լան՝ աֆիօնը այս բաներէս մեացած փափկութեր
և դիւրազգացութիւն աէֆ ընելով շատ օգուտ կընէ:
Քարէ զուհուր եղած նէֆութիւններուն՝ թէ
որ բորբոքումը աղէկ մը անցած ըլլայնէ, յաւերը
կըտքելու համար շատ օգտակար են աֆիօնի տայիր
դեղերը. բայց զգուշութեք վարչելուն կերպն ալ
պէտք է որ ճարտար բժիշկները գիտնան. և տալու
դեղերնուն ու հիւանդութեք բնութերը մէկ ըզմեկու
հետ բուպար ընելով՝ ույզուն եղած ողարագան կէօ-
գեթէմիշ ընենա ֆըլոսանտը աղէկ գործ ածեն:

Պէօպրէկին բորբոքումը թարխոտելու մէջ ընե-
լը իմացվածին պէս՝ ուրիշտեղ թարիֆ ըրած նը-
շաններովնիս, անխուէ անթիփօքանթիքօ կերպը ետ
ձբգէ, կակըզցընող լաբաներ և ֆօմէնթիներ զար-
նելով խայրէթ ըրէ որ եարան շուտով հասուն-
նոյ և բացվի:

Եարան բացված ատենը մէջի թարախը պէօպ-
րէկին փոսին մէջ վազելը աղէկ բան է, և մենք ալ
ասոր խայրէթ ընելու եմք. բայց ասիկայ ամեն ա-
տեն այսպէս ընելը բժշկական արհեստին կարո-
ղութիւննեն վեր բան է:

Թէ որ բնական ճամբով ասիկայ չի կըրնաս նէ
ձեռք ձբգէլ դըրաէն աղէկ մը քըննէ նայէ որ ու-
ռեցքին չալսանթը յէն հասկընաս թարախին ո՞ր
տեղ թօփ եղած ըլլալը, և այն տեղէն ծակել նէֆ-
ուօթօմիա ըաված գործովութեամբը. և մէջի հիւթը
դուրս հանել, բանեցընել, թէմիզլմիշ ընել, և
գոցելը ձէռահի արուեստին գործն է:

Այս հիւանդութեօ մենք ալ գիտեմք և առաջ-
կուց ալ ըսինք որ՝ մէկէն ՚ի մէկ դատում ընել չը-
լար. բայց թէ որ եարան շուտ մը չի բացվինէ չի
մացվիր. չգիտեմք թէ էհմալ ընելէն ի՞նչ պը-
տուղ կելլէ:

Եարան ինքն իրեն պատռելով փորուն մէջ կամ
մէկալփորտիքներուն, մէկուն մէջը կամ մէանունք-
ներուն արա տեղը պարպըվինէ, կանուխ կամ ուն-

հիւանդը մեռնելէն չի խալսոիր :

Ասոնց կարգէն ու սըրայէն դուրս հանէ թարախին կեօտէնին մէջը վազելը , որ ամէն ատեն մահաբեր չէ . թէպէտ հիւանդութէ թարախին անկէց դուրս ելլան ալ քիչ կը պատահի :

Երբ որ թարախը շեռին հետ խառնըլիելով դուրս կելլէ պէօպրէկէն , պէտք է սնուցիչ ուտելիքներ կերցընել , և իշու կամ ուրիշ տեսակ թաղէ կաթ խըրցընել . մուչիլլաձինօզօ ըսված դեղերէն մըթպուխներ շինել , մեղրով անուշցընել և հիւանդին տալ , քընա քընայի մըթպուխ գործ ածել . քիրէ-ճի ջուր , սելթէռանա ըսված մատենի ջուրը կամ ասոնց նմանները տալ . պազի հեղ մառձիալէ դե-զեր ալ կըրնաս տալ :

Պալսամօնէրը պէօպրէկիներուն վըրայ շատ ուժ ունենալիուն համար շիւքհէլի են , և հիւմման սաստիկ եղած ատենը վընաս ալ կուտան . հիւմմա չե-ղած ատենը կը ներեմք որ էսթուաթթօ աքդուզօտի միռուան քընա քընա խիւլասասիյով խառնելով , և հետը քիչ մի ալ պալսամօ տի քօփախալա դնելով տըրվի քիչ քիչ , որպէս թէ թէմէսսիւզ ընելով , թէ ի՞նչ օգուտ կամ վընաս պիտի ընէ :

Պէօպրէկինն մէջը զուհուր ըրած շիւռօօին դէմ դէղ մինչև հիւմմա տահա գըտնըրված չէ :

Ք. աշումուշու իւֆիւնէլի . աճ : Զիսլիլիտէ . իս : Բար-բուտունն ժամիշու իս : Իշշարանին . հայ : Իւլիհառդիւլ իւսունէ . ար :

Ասոր ինչ ըստէ :

* . 195 . **Պէօպրէկինն դէպ ՚ի քալափուշտը շեռ բէրող խողովակներուն հիւանդութները հասկընալու համար թէպէտ յատուկ նշան մը չունիք , բայց մեռելներուն մարմինները բացող վարպետները կը պատմեն որ՝ այս խողովակներուս կը պատահի լայն նաև , նեղնալ , գոցվիլ , բորբոքիլ , վրանին թարախոտ**

եարաւ բեշտահ ըլլալ, և վերջապէս՝ պատռիլ:

Բորբոքումը խօլայ կըբնայ ճամբայ գլտնել պէօպրեկեն դէպ ՚ի քալափուշտը, կամ քալափուշտէն դէպ ՚ի պէօպրեկը. քալափուշտը շատ փափուկ դիւրազգացութիւն ունենալուն համար խօլայ կըլլայ բորբոքիլը. և թէպէտ ասոր բորբոքումը շատ անդամ մէկ ուրիշ հիւանդութիւնէ մը զուհուր ըրած կըլլայ, և միայն երեսկուկ և երանձլսլը ըսված տեսակէն կըլլայ, բայց փորձով տեսմնըված է որ՝ ինքնիրեն ալ կըբնայ բորբոքիլ, և խորունկ ալ կը բանի բորբոքումը, այսինքն՝ Փլէմմօնօզա ըսված տեսակէն ալ կընայ ըլլալ:

Ասոնց երկուքն ալ խիստ սուր և սաստիկ բորբոքումը նեն շատ անդամ. և պազի ալ երկար քշօղ բորբոքումներուն սըրան կըլլան. և ներսի դիի երեսը միայն բորբոքած կըլլայ:

Աս բորբոքումիս բժիշկները հոռմի բառէ առնելով խտալերէն չիսթիթիտէ կըսեն, և է մէկ սաստիկ հիւանձա մը, ըստամոքսին ներքեները իբօկասթուիօնն դին խորունկիեկ մէկ ցաւ մը, որպէս թէ ներսի դին կը կըտըրատեն կամ սուր բանով մը մըշտածի պէս կը ցաւի:

Այս ցաւըս որազի ժուռ կուգոյ բէլլին մէջը. հիւանդը սըխ սըխ շոռել կուզէ, և փորուն աղբը դուրս հանելիքը կուգոյ. որազի անդամ ոյս նշաններուս հետը մէկ ուռեցք մը նալ կըլլայ, որ կը ցաւի, և հիւանդը չի թողուր որ՝ մէկ մարդ մը ձեռք դըպցընէ, և սըխ սըխ փըսիսելիքը կուգոյ՝ բահաթսըղութիւնով մը:

Ասոր նշանները:

* . 196 . Առ հասարակ բորբոքումներուն զուհուր ըրած նշաններէն մատէ՝ չիսթիթիտէին իրեն յատուկ նշաններ ալ կան, որ մէկ խարէր չեն ըլլար, բորբոքումին տեղին և բնութեր կեօրէ կը փոխվին: Բորբոքումը կըբնայ բոլոր քալափուշտին վըրայ

մէկէն ըլլալ . բայց ասիկոյ հիւանդութեան , նոր ըսկսած ատենը նատիր կը պատահի :

Մէկ քովին վըրայ կամ առջնի դին կամ ետեի դին բորբոքիլը շատ կըլլայ . պազի ալ վերերը կը բորբոքի՝ որէ տակը , և պազի վարի դին՝ որէ թէփէն :

Երբ որ քալափուշտին քովերը քիչ մի խօրունկ-կէկ բորբոքած ըլլայ՝ շէռ բերօղ խողովակներուն ծակը կը գոցվի , որ այս ծակերը շէվինէ քա-լափուշտին կաշիներուն վըրայէն կանցնի . և այն ատենը քալափուշտին ցաւէն մատէ՝ այս ալ կըլլայ որ՝ շէռը քալափուշտին մէջը կամ հիչ չե կըրնաբ գալ պէօպրէկներուն մէջէն , կամ քիչ մի բան կուդայ . և ուռէթէռէռէն գոցվելով կուռենայ , մինչեւ բարակ աղիքի մի թանձրութի կը համնի . և ասկէց զուհուր ըրած ցաւը մինչեւ պէօպրէկները կերթայ . երբէմն ուռէթէռէէն ուռէցքը դըրսէն ալ յայտնի կըլլայ :

Ասկէց առաջ կուդայ նաև պէօպրէկնն հախին լցունութի և կէրկիութի և գրգռութէ նշաններ :

Եւ այս բաները պէօպրէկնն որին որ համնի՝ այն պէօպրէկը իւր գործէն կը խափանվի . և շէռը այն ատենը անցնելով ուռէթէռէէն մէջը և անկէց վար չիջնալով հօն կը մնայ . խողովակը ուռենալով վերջապէս կը պատռի . և թէ որ շէռը պէօպրէկնն մէջը մնայ նէ՝ պէօպրէկը կանկռէնայ կըլլայ :

Թէ որ քալափուշտին բորբոքումը առջնի դին ըլլայ , կարծրութին ու ցաւը որ ձեռք դըպցընե-լով կէվելնայ , բուպէին դիերը կըլլայ . թէ որ քա-լափուշտին ետեի դին ըլլայ՝ և հիւանդը կընիկ մարդ ըլլայ , թէթև մէկ բորբոքում մը նալ արգան-դին վըրայ զուհուր կընէ . բայց թէ որ երիկ մարդ ըլլայ նէ՝ ուղիղ աղիքին վըրան կըլլայ , որ կը սըխմէ և խապցութի և կէրկիութիւն և թէնէզմօ (նիք) ըսված ցաւը կը պատճառէ . և մայասըլի տամարնե-ըը նավզե զարկածի պէս զարնելով կը ցաւին :

Թէ որ քալափուշտին տակըն է նէ բորբոքածը՝

ինքը զի՞նքը քաշելու կարողութիւնն չունենար որ
շեռը թողտոյ, բայց չիսթիթիտէն քիչտեղ զապթ
ըրած ըլլալով՝ և բոլոր դործարանին դիւրագը-
դրութիւնը եվելալովլը հիւանդը քիչ շեռ պիլէ
ունենայ քալափուշտին մէջընէ՝ որիս որիս շուելիքը
կուգայ . և թէ որ ըսբազմօյտը և վերի կողմերուն
իլհախ ըլլալուն համար՝ քալափուշտին վարի ծացըը
կամ թէ գիէն քաշված և պիւզիւլիշեղած շըլայնէ՝
շեռը շատ կուգայ, և ամեն գալունալ դուրս կելլէ :

Թէ որ հիւանդութիւնը քալափուշտին ովօղազը-
րլայնէ՝ չիւնքի բորբոքման պատճառ եղօղ բա-
ները ամեն տեղէն աւելի այն տեղը թէյսիր կը-
նեն, ցուը կը տարածի բէոյնէօմն դիւրը, և շեռը
չի կը նաև դուրս ելլալուն համար՝ այն տեղը հաւ-
կիթի ձևով մէկ ուռեցք մը բէյտահ կը լայ , ոյս
ուռեցքը պազի ստորին որովայնին վարի դիւրը
կը լայ . չիսթիթիտէին ուրիշ տեսակները այնքան
չեն պատճառեր ոյս ուռեցքը :

Աւղեղ աղեկին մէջը ասանկ ուռեցք ըլլալը՝
մատրդ նըստոյ տեղէն ներս խօթելով կիմանաս .
և այս ուռեցքը գըտնըված տեղին բոլորները
սըխմելով ցաւ կը պատճառէ . և այս պատճառիս
համար ազբը կը չորնայ , հոն կը մնայ և թէնէզմօ
կամ նիք կը պատճառէ :

Եւ շեռը անցնօղ խողովակին մէջ շեռ հանօղ
դործիք խօթելու ըլլաս նէ՝ հնար չէ որ մինչեւ քա-
լափուշտը հասցընես . զէրէ անտանելի ցաւ կը
քաշէ հիւանդը :

Հիւանդութեն պէս պէս տեղերուն իլսոխզային՝
նոր ըսկըսած ատենը ամեն մէկ հիւանդին վըրայ
այլ և այլ նշաններ զուհուր կընեն . բայց ետքը երբ
որ սաստկանայ և տարածվի՝ ամէնուն նշանները մէ-
կէն մէկ տեղ կուգան . և են ասոնք , սաստիկ ցաւ
և երոցք մը միտէին ներքեները իբոկասթոխ
ըսված տեղերը , և բոլոր բէլլին և մէջքը և շեռ
բէրօղ խողովակը (ուռեթէուէ) և բէոյնէօն և

նըստոյ տէղը և քթօն ըսկած աղիքը . շատ
շըռելիքը կուգոյ , բայց շըռելու դժուարութիւն
կը քաշէ . և այս դժուարութիւնովս քանի՛ երթայ՝
ցաւերը կը սաստկանան , շէռը պիւթիւն պիւ-
թիւնէ կը խափանի , փորը կէրիլիշ կըլլայ և սան-
ճըյի նման ցաւ մը կունենայ , սլիս սըլս փուք դուրս
կուտայ , սիրտը կը խառնըլի , փըսխելիքը կուգոյ ,
ժանկի գունով սաֆռա կը փըսխէ , կը հեծկըլտայ ,
չալսանթըյի մէջ կիյնայ , ափեղ ցըփեղ կը խօսի ,
քունը չի տանիր , տալզըն կը կենայ , և մկանունք-
ները կը թօթվըլին :

Քալափուշտին ներսի դին ըլլայ բորբոքումը , և
միայն երեսկուկ ըլլայ , խորունկը հասած չըլլայնէ՝
այսքան սաստիկ չըլլար . և էքսէրի երկան ատեն
կը քըշէ :

Քալափուշտին բորբոքումը սաստիկ եղած ա-
տենը շէռը խօյի կըլլայ , և շատ նօսր կամ ջուրի
նըման . Երբ որ սաստիկ չըլլայնէ՝ շէռին հետը մէկ
հիւթ մը կը խառնըլի , որ է սպիտակագոյն կամ
դեղնագոյն , խիստ պըլըշկուկ , թարախի նման ,
կամ դէշ հոտած :

Բորբոքումը սաստիկ ըլլայնէ՝ տաքութիւնը շատ
ուժով կըլլայ , և նավզը խիստ կարծը և լեցուն կըլ-
լայ , և սըլս կը զարնէ . բայց հիւանդութիւնը լարն-
նալու ատենները մօտենայնէ՝ կը քաշվի և մանր
կը զարնէ . բորբոքումը թոյլ ըլլայնէ՝ նավզն ալ
այնքան թոյլ կըլլայ , որ սէպէքի հիշյայտնի չըլլար :

Ասոր պատճառանձրը :

* . 197 . Քալափուշտի բորբոքման պատճառանձ-
րը ալէսէլիյէ ուրիշ բորբոքումներուն պատ-
ճառներուն պէս են . և միւսաթաքիւլ ի՞նչ բան
որ նէֆութիւտէ կը պատճառէ նէ՝ չիսթիթիւտէ ալ
կը պատճառէ . և շատ անգամ այն տեղերը քար
կամ խումբ բէյտահ ըլլալէն կըլլան :

Այս գործարանքիս բորբոքման մէկ ուրիշ պատ-

հառն, ալ՝ հայի զին պիւթիւնն պիւթիւննէ խափան զիլը կամ համբան շաշքմիշ ընելն է . և ինչ լուսութիւնն որ ըլլայ այն տեղվանքը՝ ձիով համբայ ընելն, կամ առաջա հեծնալեն, կամ մարմնոյն ուրիշ կերպ սաստիկ շարժմունքեն, ասոնք ալ կը պատճառեն այս հիւանդութիւնը :

Ասանկ են նա և մօտ տեղերուն բորբոքումը կամ թարախտիլը կամ ուշեռուա ըսվածը . և այս մօտ ըսած տեղերս են պէօպըէ կները, շէռ բերօղ խողովակները, շէռ անցնօղ խողովակը, վաճինան, բէռինէօն, բուսթաթա ըսված մագնուակը, սերմնապահ ըսված փամփուշտները, արգանդը, ռէթթօ և քոլոն ըսված պաղըրսախները և բէռիթօնիօն :

Բուպէ ըսված ոսկորին փըտախլը կամ մաշիլը կամ կոտրիլը կամ կըտրըլիլը, եզելմիշ ըլլալը, զարնըլիլը, կարծը մէկ բանի մի վըրայ իյնալը՝ որ բէռինէօն պէրէլէնմիշ կըլլայ . քալափուշտին փոշտանկութիլը, կամ մէջը բէյտահ եղած մեծկակ քարմը հանելու հոգնելն իքէն՝ քալափուշտը վիրաւորիլը, տղացկանը դժուար տղայ բէրելն իքէն՝ տըղային գլուխը քալափուշտը սըխմելը, ծանը բան մը ֆէլէնկոլ տեղէն խախտեմ ըսելն իքէն՝ փորուն վարի դիով ֆէլէնկին ծայրին վըրայ հեծնալ և զուլամիշ ընելը, որ եքսէրի այն սըսեխին ծայրը քալափուշտին պօղազն վըրայ գալով էօրսէլէմիշ կընէ, կամ շէռ անցնօղ խողովակը կը սըխմէ և կը վիրաւորէ :

Քալափուշտէն արիւն գալը, կամ ոլլէնօռուէա ըսված հոսմունքը խիստ շուտով կըտրել և ներս թէփմիշ ընելը . ֆլուսսօ պիանքօ ըսված ձերմակ հիւթը՝ որ պաղե կընիկներէն հայիզե տեղ կելլայ . ամէն կըծուութիւնն ունեցող հիւթեր . ինչպէս են բորստութիւն, կամ ֆուէնկի, կամ պըլէնօռուէա, կամ սիվլըթիք, կամ թէմըէյի, կամ երլանձըս պատճառող հիւթերը, թարդ թարդ հիւթերուն տեղ փոխելը, իլլէ նէվազելն հիւթը՝ Երբ որ քա-

բախուչտին մէջը իջնայ, ներսէն կամ դուքսէն խռոված տուղպէտէ օձէ կիով շինված դեղեր շատ գործ ածելը, կըծուութիւն տրվօղ շէռ բերօղ դեղերուն շատութիւնը, քալափուշտին ցաւ տըւօղ ըսրակմօ ունենալը՝ և ատոր երկան քըշելը, սըխ սըխ և այցելու շերինկա և ֆիթիւ գործ ածելը երկան առեն, շէռը շատկեղ զարթ ընելը քալափուշտին մէջ՝ և այլն:

Ասոր Գուշտիւնիւնը:

* * * . 198 . ♫ Քալափուշտին բորբոքումը շմտ զարլը մէկ իլէթ մը նէ . և քալափուշտին շէնքը շատ նազիք ըլլալուն համար, և էքսէրի մէջը թօփլանմիշ եղած և մնացած հիւթը փըտտած ըլլալուն համար, խօլցած կամ բառալիսիա կըլլայ կամ կանկ ռէնա, և ատոնիք կըրնաս ճանշնաւ ալէսէվիյէ բորբոքումներուն կանկունացին գամար ճանշնալու նըշաններէն՝ որ գրեթ եմք :

Թէկ որ քալափուշտին մէջի քարէն կամ ուրիշ պատճառով մը իրեն մէջը մէկ տիւզիյէ գրգռութիշ ընենաց նէ՝ կըրնայ քակվիլ, և առանց թարախ ժողվելու և եարա բանալու տէֆ ըլլալ, ինչպէս որ նէ ֆութիթիտէին համար զրեցինք . այսինքն՝ առատ շէռ մը քակվելով թարախի պէս, որ տակը ճերմակ և թեթև մըտք մը կիջեցընէ . և այս մըրուրըս պանդի խիստ փակչըսուկ կըլլայ, պանդի ալ քրտինքով տէֆ կըլլայ իլէթս, և քըրտինքը պիտի տաք և ողուղուլու ըլլայ, և մարմնոյն ամէն դին մէկ խարէթ ըլլայ, պանդի ալ յանկարծակի մարմինին վըրան մէկ ելլանձըս մը զուհուր կընէ, որ ատեն մը կը մնայ . և ատով տէֆ կըլլայ քալափուշտին բորբոքումը :

Այսպիսի ելլանձըս ելածին ողէս՝ հարկ է որ քալափուշտին ուռեցքը խայտ ըլլայ, և հիւմնան անցընէ, և հոսմունիքները իրենց ատէթին կէօրէս մկօնն երթալ :

Եւ թէպէտ քալափուշտի բորբղբումը թոյլ ըլլայ
նէ՝ այս կերպովըս կը ընայ քակվիլ, բայց առեն մը
կը մնայ ուռեցքը, և հիւանդը չի կը ընար շեռը
զապթ ընել և սըխ սըխ կը շըռէ:

Քալափուշտին թարխոտելուն նշանները՝ ուրիշ
բորբղբումներուն պէս ըլլալնուն համար՝ այս տե-
ղըս գրելը աւելորդ կը սեպէմ, անձախ այս բոր-
բղբմանըս թարխոտիլ շատ չի պատահիր, էքսէրի
կանկունայի կը գառնայ:

Եւ Երբ որ թարխոտի և եարան հանուննայ նէ՝
թարխոը մշտիթիուէին հախին թարիֆ ըրած ճամ-
բանիս կը ըլլանէ, և Երբ որ շէռ բերօղ խողովա-
կէն ճամբայ չի գըտնայ դուրս ելլալու նէ՝ ինքնի-
րէն ճամբայ կը բանայ՝ կամ ուղիղ տղիքէն, կամ
արգանդին մշջէն, կամ բեռինէօէն, կամ բեռիթօ-
նիօէն, կամ փորոտիքներուն մէկէն, որ բորբղբման
ատենը քալափուշտին հետը կը պած էին, և այս
կերպը հիւանդին մահ կը բերէ:

Տահա շուտով կը մեռցընէ՝ Երբ որ փորուն կամ
բելիներուն մշջը գոյ թարխոը:

Ե՛րբ կը տեսնաս որ՝ շէռին հետ թարխի պէտ
բան մը կելլայ, չիւնիքի ասիկայ մինակ պէտպիւէին
բորբղբմանը չի պատահիր, քալափուշտին բորբղ-
բմանն ալ կը լլայ, և ասոնցմէ ՚ի զատ՝ բռութաթա-
ըսված մոագընտակիներուն և սերմնափակ քալա-
փուշտներուն (վէշիքէթթա սէմինալէ) վըրան եա-
րա զուհուը ընենէ՝ անոնց թարխին ալ շէռին
հետ կը խառնըլի, ասոր համար բժիշկը ասիկայ ա-
ղէկմը չի կը ընար ճանշնալ միայն այս նշաններովըս,
և թէ որ առաջնուց եղած նշաններուն տիքքած
ըրած չըլլալով հիւանդութեն բնութիւնը չի գիտ-
նայ նէ, շատ մեծ սխալներու մշջ կիցնայ:

Հատ հիւանդներ տեսնըլված են որ՝ ներսելինն
ճիչ մէկ եարայի մի նշան չեղած իքէն՝ շէռին տակը
թանձը մէկ բան մը կիջնայ, որ շատ պուլաշըխ և թա-
րխի ալ խիստ կը նըմանի, և այս բանիս պատ-

Նառը ուրիշ բան չենք կը բնար ըսել, անձախ կամ՝ քաղաքուշտին իջուածք մը զուհուր ըրած կը լսայ նէ-վազելի պէս, կամ երկար քըշօղ մէկ բորբոքում մը կունենայ, որ եքսէրի մայաբլին մէկ տեսակն է, և առնեց կը բնամք քաղաքուշտի դիւքքեամ ըսել:

Ոմանքը ըսած են որ՝ շէռ անցնօղ խողովակինն կամ ըռոսաթաթայինն վըրան եարա ըլսայ նէ՝ անոր թարախոր շուտ մը և մինակ դուրս կելսայ, և հիւանդին շուելիքը չե դար, և ոյն տեղվանքինն թարախոր վազելը հիւանդը չիմանար + միայն քաղաքուշտին մէջն թարախոն է՝ որ դուրս ելսան իքէն շէռին խառնըլած ըլսալով կիմացընէ, և առէթա շուելու պէս զոռ ընելու է այս թարախոր դուրս համելու համար:

Բայց սրազի անդամ մի և նոյն մարդուն հիւմ քաղաքուշտին մէջը եարա կը լսայ, հիւմ ըռոսաթաթայինն վըրաց + քաղաքուշտինն եարայինն ուռեցքը շատ մէծ չուլսրով՝ քաղաքուշտին չէռվիչէնն կամ թէփէն ամուր մը դոցած շըլսար, շէռը անկէց դուրս կելսայ, և թէպէտ քաղաքուշտին մէջն թէմիզ կելսայ, բայց թարախոտ անզէնն անցնելն իքէն՝ անկէց թարախոր պըլսչի իքէն + և տեսնողը սուտ կարծիք կը լընէ՝ որ ոյն թարախոր քաղաքուշտէն եկած է + ուստի այս դէշիլլեթիս սահին նշանը ասոնք են, որ չիսթիթիտէն անցնելն եօքը՝ հիւանդին բռւպէ և բէլլի ըսլած տեղերը մէկ նեղութի մը զուհուր ընէ + և ոյս նեղութիս միշտ մի և նոյն տեղ մընայ, և մէկ տիւզիւյշէ դժուար շըւել մը ունենայ կամ շէռը չե կը բնայ զապօթ ընել, յայտնի դանդաղ տափութի մը ունենայ, ինքը օրէ օր զապունայ, շէռին մէջը երկան ատեն թարախոտ և հոտած հիւթ մը բէյտահ ըլսայ, և կամ նոտայ տեղէն կամ վաճինայէն քաղաքուշտը քըննելու համար մատ կամ դործիք մը խօթելու ըլսայ նէ՝ ամեն ատեն մի և նոյն տեղը մէկ անտանելի ցաւ մը իմանայ հիւանդը:

Ըստ բժիշկներ քննելով ստուգած են որ՝ քա-

լավուշտին ամեն դիէն աւելի՝ թէփէն կամուրնայ
և նասըր կը կապէ :

Այս բաները ուրիշ պատճառներէն ալ կը ընան
ըլլալ բայց աւելի՝ քալափուշտի բորբոքումն կը լ-
ւան . իլլէ՝ երբ որ բորբոքումը թուլ ըլլայ ,
և մէկ մասնաւոր կը ծու բանէ մը պատճառած ըլլայ :

Մատ իօթելով քալափուշտը քըննած ատենն
ալ կը նայ բժիշկը ասանկ կարծրութիւն իմանալ ,
և դուրսէն նշաններ ալ կը նայ ունենալ . ինչպէս
են՝ բէռլինէօին մէջ մէկ ծանր բան մը կախվածի
պէս՝ հիւանդին անհանգիստ ըլլալը , և քալափուշ-
տին իրեն սովորական գործքերէն խափանվելը , կամ
սախտիլը , որ բորբոքման և կարծրանալուն տեղին
կէօրէ այլ և այլ կերպով կը լլայ :

Եւ քալափուշտին իրեն գործքերն են՝ շեռը ի-
րեն մէջը առնելու պահելը , և ժամանակին կէօրէ
դուրս տալը :

Մէկ կնոջով քալափուշտին կաշեն թանձրա-
ցած և ատեթէն դուրս մէկ հաստութիւնն մը բէյ-
տահ ըրած ըլլալով՝ քալափուշտնալ այնքան մէծ-
ցեր եր որ՝ մինչև սրորդը կը հասնէր , և ճարտար
բժիշկները պիլէ դըրսէն քննելով արգանդին վը-
րան մէկ շեռու մը կարծեցին :

Ուրիշ երեւելի բժիշկի մի ալ պատահեցաւ ա-
նանկ մէկ հիւանդ մը որ՝ քալափուշտին վըրան
կապած նասըրը լայնցած ըլլալով բէլի ըսկած
տեղէն ալ ան դին անցած եր :

Եւ այս վիճակիս մէջ՝ քալափուշտին առողջ մը-
նացած կողմը՝ մէջը շեռ լեցվածին պէս այլ և այլ
ձևով կուռենայ և կը մէծնայ , առողջ իքէն ունե-
ցած ձևոյն նման չըլլար . և շեռը զապթ ընելու ալ
ոըիսլէթ կը քաշէ՝ դուրս հանելու ալ և մօտ եղած
տեղերուն ալ այլ և այլ կերպով թէյսիր կընէ :

Քալափուշտին շեռվիշէին կարծրութի պատա-
հած ըլլալով՝ պազի հիւանդի դժուար շուել մը կը լ-
լլայ , և պազի ալ իւր շեռը չի կը նայ զաղթ

բնել, և պազի այս բասածներու երկուքն ալ մէկ տէղ
կը լւածն ։ քալափուշտ նալ շատ կը լայննայ, և բա-
սալիսիի կը պատահի տէյի կը վախցըվի,

Ընդհանուր ամեն բորբոքումներուն՝ և մասնաւ
ւորագիւն նէ ֆռիթիտէին կանկռէնան ցըցընօղ նը-
շանները քալափուշտի բորբոքման կանկռէնայի
դասնալն ալ կը ցըցընեն :

Այս վեճակիս մէջը հասածին պէս, չեռը որ հի-
ւանդութե՛ սկիզբէն ողերի դժուար կելւեր, խօսոյ
ելլել կըսկըսի, և չեռնքի հիշ մէկ ցաւ մը չիմանար
հիւանդը, տղեանները այս նշաններս աղէկ բան
մը կը կարծէն, բայց քիչ առենի մէջ մահը կը
հասնի, հիւանդը այս տերէնէին հասնի նէ՝ մէսնե-
լն չե կըընար խալւսիլ:

Առոր դիմոք:

* . 199 . **Պէտքը կէներուն** բորբոքումը բժշկելու
համար ինչ զեղ և ինչ զդուշութիւններ թարիֆ
ըրինք նէ՝ անոնք ամենն ալ քալափուշտի բորբոք-
ման ալ կըրնան զործ ածվել և օգուտ կընեն :

Բայց բեռինեօին և կընիկ մարդու ծննդական ան-
դամբին եթրափը սկիւլուկ փակցընելը այս հիւան-
դութեանս՝ մէկալ հիւանդութիւնէն առելի շահ կը-
նէ, առաջկուց թեւն արիւն առնելէն ետքը :

Սիւլւկներեն Հուլի թէ որ հիւանդութիւնը
աղիւշեղած չէ նէ՝ ցաւցած տեղերուն վըրան Փօ-
մէնթի դընելու է, բայց այս հիւանդութեօ տաք
Փօմէնթիւն առելի օգտակար է պաղը :

Բորբոքումը շատկէկ և սաստիկ ըլլայ նէ՝ ման-
քաթելերը թուլցընօղ դեղերը տահաւ աղէկ են, և
ինչպէս են տաք ջուրը մըսնելը, և էմօլլիւնթէ ըստ
Գոծ դեղերով Փօմէնթի ընելը :

Խւզային և մուշիլաճինօջ դեղերով հօքնա ը-
նելն ալ աղէկ է, բայց քալափուշտին ետևի դին
բորբոքած ըլլայ նէ՝ հօքնան կը ցաւցընէ, և շատ
անհանդպատուի կուտայ, ողետք է որ հիւանդը տցո-

մունկին և ծունկին վարան ծըռած կենաց :

Մինչեւ որ բորբոքումը պիտօնիւն պիտօնիւնէ չանցնիւ ցաւը որքան սասափիկ ըլլայ նէ՝ աֆիօն չը տրալիր այս հիւանդիս :

Եւթէ որ այս ցաւոյն պատճառը քար է, կամ սասափիկ ըսբազմօ մը նէ նէ՝ բորբոքումը անցնելէն ետքը՝ թինթուռա թէսպափա ըսված աֆիօն ոռւհին աղեկ ոյմիշ կըլլայ անոր . և թէ որ հետը մուշիւ լածինէ տի կօմին ամիմնիաբա խառնէս և հօքնայով գործ ածես նէ՝ տւելի օգուտ կը տեսնես :

Ենթէոիթիտէ հիւանդութեան համար ըսածիս պէս՝ այս չիսթիթիտէ հիւանդութին ալ անցնելէն ետքը՝ թէ որ մէկ դիւրազգայութին մը մնայ քալափուշտին վլրայ՝ աֆիօնը այս ալ տէֆ կընէ :

Ըեռին չի կըրնալ ելլալն ալ թէպէտ այս բորբոքմանը գործն է, բայց մէկ ախւզեւյէ իրեն կըծուռւթիւնովը քալափուշտին գրգռութիւն տալով՝ ըուն հիւանդութիւր աղմիշ ըլլալուն և վերջը գէշի երթալուն պատճառ կըլլայ, և շէռը հօն մնալով և պիրիքմիշ ըլլալով՝ քալափուշտը կամ կը պատռէ և կամ անզգայացընելով բառալիսսի կընէ, ուստի որքան որ ձեռքէդ կուգայ նէ՝ չափուս պէտք է շէռը քաթէթէուէ ըսված շիրինկայով քալափուշտին դուրս թափել :

Բայց պաղի ալ քալափուշտին թէփէն ուռենալով՝ և ներս քաշված ըլլալով՝ շիրինկան ներս հասցընել խապիւլ ըլլար, հասցընես պիլէ նէ՝ սաստիկ և անտանելի ցաւ կը պատճառէ, և ուռռէթռային ալ սախտութիւն կուտայ :

Կընիկ մարդոց շիրինկա բանեցընելը շատ խօլայ է, զէրէ ասոնց ուռռէթռան երիկ մարդոցինէն աւելի կարծ և լայն է, ուստի այս գործողութիւնը ասոնց ընելը խօլայլը կըլլայ :

Երիկ մարդոց քալափուշտը մէկ շիրինկա մը կամ ֆիթիլմը կամ եղով օծած բարակ սազի թել մը մէկ անգամմը ուսուլով խօթելով՝ երբ կընայիս

որ՝ ճամբռուն վըսայ եղած արդելքը պիտի չե կը ը-
նաս տէֆ ընել, մէկ մը տահա շերինկայի ձեռք
զարնել չուղեր, զէրէ շատ անգամ հիւանդին մահ-
ուանն ալ պատճառ կըլլայ ուստի ժամանակ չան-
ցընելով պէտք է քալափուշտը ծակել:

Այս դործողութիւնըն նստոյ տէղին ծակեն ալ
կըլլայ՝ բէռինէօէն ալ՝ իքօկասթուիօէն ալ, և եր-
բեմն կընիկ մարդոց հախին՝ վաճինայէն ալ:

Երբ որ քալափուշտը այնքան լեցուն ըլլայ շե-
ռով, որ բէլլի ըսկած տէղը բոլոր լեցընէ, և ծոց-
վոր կընկան որես փորը ուռեցած է, ուղեղ աղեքէն
ծակեն ալ անօգուտ է քալափուշտին, բէռինէօէն
ծակեն ալ. հարկ է ասոնք մէկ դի ձրգել. զէրէ
խելքերնիս ալ կը վկայէ, փորձով ալ տէսնըլված է
որ՝ այն ծուռ գործիքովը աղեքը ծակի ալնէ՝ գոր-
ծիքը ասանեկ ուռեցած և դէպ ՚ի վեր քաշված քա-
լափուշտին չե հասնիր, ուստի բուպէին վըսայէն
ծակիլնէ տահա աւելի օգուտ կընէ հիւանդին:

Ուրիշ պարագաներուն՝ քալափուշտին համեմ-
ըս կարճ ճամբռան ուղեղ աղեքն է. բայց թէ որ
քալափուշտին ետեի դիերը բորբոքած է, որ շատ
կը պատահի, նըստոյ տէղին դիէն մատած շերինկան
քալափուշտին մէջը մնալը շատ սըխընթը և անտա-
նելի ցաւ կուտայ. և մէկ անգամ մը հանելէն եռքը
նորէն խօթելը շատ գմուար կըլլայ, ասոնցմէ կըր-
նաս հասկընալ որ՝ քալափուշտը ծակել որ իստի-
քա ընէնէ, տայմա բուպէին ծակելը աղեկ է:

Շիրինկան անգամ մը քալափուշտին մէջը խօթել
և հաստատելէն եռքը՝ պաղենէրը այս շերինկայով
քալափուշտին մէջը դէղ խօթել թէրթիպ ըրած
ըլլալնին՝ բժշկական պատճութիւններուն մէջ ի-
շարէթ եղած է:

Բայց քալափուշտին խիստ փափուկ և դիւրազ-
գած ըլլալուն համար՝ ճէսարէթ չեմք կըլնար ընել
խիստ թցը է մօլլիէնթէ դէղերը պիլէ այն տէղ-
վանքը հասցընելու, զէրէ դիտեմք որ խիստ իստակ

և մաքուր ջուրը պիլէ քալափուշտին մէջը մըտնել-
լով ինձիթմիշկընէ, և իրեն յատուկի եղած հիւթը՝
որ շէռն է, առողջ մարդոց քալափուշտին պիլէ
գրգռութիւն կուտայ . որ հիշ չէ նէ՝ պարէ ասոր
ալըմիշ եղած պիտի ըլլար :

Չենք ալ ուզեր հիւանդին թէ մպիհ ընել՝ որ
քիչ ջուր խըմէ, շէռը քիչ ըլլալու համար . զէրէ
շէռին շատութենէն աւելի վախնալու բան է հիւմ-
մային ասստկութիւն, և շէռին աւելի կծու ըլլալը :
Քալափուշտին վըրայ զուհուր ըրած եարաները,
և նըստայ տեղը և բէռինէօն եղած մաթեաները բը-
ժըկելու կերպին վըրայ խօսելուն տեղը չէ . զէրէ
ասոնք ձէռահի վերաբերեալ բաներ են :

Քալափուշտին մէջ բորբոքումէն էսէր մնացած
եարան՝ պէօպլիկի բորբոքումէ մնացած եարայի
պէս նայիլ պէտք է :

Հիւանդը բէհրիզ ըլոնելու է . նօսր բաներ ուտել
և տէմուլցէնթէ ըսված դեղեր գործ ածելու է :

Միղարանին վըրան եղած շիտոօին և նասըրին
վըրայ ալ ուրիշ տեղ կը խօսինք :

Օյնաթ պէշէրսան բորբուռնէրը :

Դայս տեղս բանին կարգը անանիկ կը բերեր որ՝
մարդոյս օյնախ տեղերուն բորբոքումներուն վըրայ
ալ խօսէինք . բայց ասոնց շատը դուրսի պատճառ-
ներէն առաջ գալով՝ ձէռահութեան վերաբերեալ
հիւանդութիւներ են աւելի, քան թէ հէքիսութե .
և բժշկական արուեստի վերաբերեալներուն շատն
ալ վէճայի մէֆասըլ և նիքը ըսված հիւան-
դութիւններու մօտ են, և ասոնք շատ անդամառանց
հիւմայի կըլլան, և բորբոքման նշան մը չի ցըցը-
նելով՝ իրենց յատուկ և մասնաւոր մէկ որպիսութե
մը ունին . քիչ կըլլայ որ բորբոքում ունենան,
ուստի ոյս հիւանդութիւններուս վըրայ հետեւեալ
հատորին սկիզբ պիտիր խօսինք :

Այլ Եւհոք Հադրոյ Յաւէլութիւն :

ԴԵՎԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ուշրգիպ բաղադրութեան բժշկին:

Թ.Է. 18 :

Թահնուռաստ Ռէպայինա:

Ո. • Լեց շեշտայի մը մէջ 32 տրամ շառապ ռու-
կի , և 100 տրամ ճերմակ դինի . և ձգի մէջը 16
տրամ աղէկ թողեղած աֆիօն . երեք օր թըլջոցը
մնալէն ետեւ՝ լաթէ անցնւը աղէկ մը սըխմելով .
և պահէ թերանը դոց :

Թ.Է. 19 :

Քօղիօ ասթափճէնին :

Ո. • Լուծէ 5 ցորեն շապը , կամ ճուքքէոս տի
սաթուռնօ . և կամ քիչ մը զամ ռուհին՝ 40 տրամ
լիմոլիքէ ելած ջրով .

Թ.Է. 20 :

Ոհնուէնիօ չիլուին :

Ո. • Դիմ մէռմէռ հավանի մը մէջ ութ տրամ
մէռքուռիօ (միլա) . և 16 տրամ սբիռիթօ տի
նիթուռն (քէղաս սուխ) . աղէկ մը խառնելէն ետեւ՝
խառնէ վըան ևս 100 տրամ խողի եղ . այնքան տրորէ
ինչվոն որ մէռքուռիօն աներեւ ցթանայ կամ չերե-
այ . և կըլլայ մէհէմ .

Թ.Է. 21 :

Պէտանքա շաստալիվ ռնիկիթը ճիսլին :

Ո. • Լուծէ 16 տրամ թամբն թամբ հինարին
(բօլբա ոի թամառինսի) , և 6 տրամ թառթառ
սոլուռիլէն՝ 80 տրամ հասարակ ջրով .

Թ.Է. • 22:

Ք. ՀՀԱՅԻՑՈՒԽ ՊԱՐԱՒԵՏԻՆՐԵՒ:

Ռ. Եռացնուր 150 տրամ ջրի մէջ՝ 6 տրամ մէշէ ծառայն կեղևը, այնքան՝ ինչվան որ մնայ 100 տրամ, լաթէ մը անցնելին ետև՝ լից մէջը 12 տրամ շառապ ռուհի, և տրամու կէս շառպ ծեծած, որ կըլլայ աղեկ սըխմօզ կառկառայ:

Թ.Է. • 23:

Լ.Ի.Դ.Ի.Ա.Հ.:

Ռ. Հալեցնուր 8 տրամ զամին արագին՝ նոյն չափ եփած մէղբուլ, որ կըլլայ լողելու դեղ:

Թ.Է. • 24:

Լ.Ի.Դ.Ի.Ա.Հ. ԳԸՀԱԱ.Ի.Հ.:

Ռ. Լուծէ 6 տրամ զէթինի իւղը՝ 2 տրամ նշատըրի ռուհով, որ կըլլայ դրսէն քըսելու դեղ:

Թ.Է. • 25:

Ռ. Եռացն 250 տրամ ջրի մէջ՝ 16 տրամ գարին, այնքան՝ ինչվան որ մնայ կէս օխայ, լաթէ մը անցնելին ետև՝ լից մէջը տրամմը մաքուր կիւճէրչիլէ, և 8 տրամ սիրքէնածէպին (օսսիմէլէ սէմբ-լիչ), տուր հիւանդին հասարակ ջրի տեղիլըմելու:

Թ.Է. • 26:

Ռ. Եռացնուր 100 տրամ ջրի մէջ՝ 4 տրամ ծաղիկն էպէմկէօմէճիին, այնքան՝ ինչվան որ մնայ 80 տրամ, լաթէ մը անցնելին ետև՝ լից մէջը 8 տրամ պէզիր եաղի, և 14 տրամ խուտրէթ հէլվասի, և ամէնը մէկին նէրս թափէ հօքնայով:

Թէիւ • 27 :

Ք ՀԻԱԼԵԿ-ԻՒՆԵԼԻ ՔԸԾԴԻԱԼԻԳՈ :

Ու . Տասն և վեց տրամ մաքուր գարին , և 6
տրամ էպէմկէօմէձիլն տերեւ . եռացն 100 տրամ
ջրով , այնքան՝ մինչև մնայ 80 տրամ . լաթէ ան-
ցընելէն ետև՝ դի՛ր մէջը երկու տրամ մաքուր կիւ-
հէրչելէ , և 8 տրամ մեղք անարատ . հօքնա ըրէ :

Թէիւ • 28 :

ՏԷԿՈԼԻՈ ՊԻ ԲԸՆԴԻԱՀ ԱԷՆԵՒՄ :

Ու . Ռատիչէ տի բօլիկալա սէնէկա 8 տրամ . ե-
ռացն 150 տրամ ջրով , այնքան՝ ինչվան որ մնայ
100 տրամ . լաթէ անցընելէն ետև՝ 4 տրամ խաթմիւ-
շիռօպ , և նոյնքան ալ վարդի ջուր խառնէ , և ա-
մէն երկու սահաթը՝ խահվէի մը ֆիլճան խըմցն ը-
հիւանդին :

Թէիւ • 29 :

ԱԸՆԴԵՒՅՆԻ ԽՈՀՈՂՄ :

Ու . Երկու տրամ կօմմա բուրան հալեցն 48
տրամ պէւլանտա սալինայով , յետոյ լից մէջը
տրամ մը վինո անթիմօնիաթօ , և գործ մրկ իր տե-
ղը գրուածին կէօրէ :

Թէիւ • 30 :

ԱԷՒՄ-ՊԻ ՀԱՐԱԿ ՎԻՆՈՂԾ :

Ու . Կէս օխայ սիրութկայն (սիէռռօ տի լաթ-
թէն) , 64 տրամ ճերմակ աղնիւ գլնիի հետ մէկ
տեղ խառնէ , և խըմցն հիւանդին իր տեղը
գրուածին կէօրէ :

Թիւ • 31 :

Եհալսիօնէ բուայալիկա :

Ո . Լուծէ 12 տրամ աղեկ խուտքէթ հելվասին՝
72 տրամ էմուլսիօնէ արապիքոյով (զամիս արա-
պիկի սիւպիեռով) :

Թիւ • 32 :

Բօշկէ-օ պի պօշկէ-:

Ո . Դիւր մէկ մառմառեայ հավանի մէջ 3 տրամ
թառթառօ վէթոխօլաթօ , և 24 ցորեն աղեկ թող
եղած աֆիօնը , և նոյնչափ ալ թող եղած իբեքա-
քուանան , տրորէ այնքան՝ լինչվան որ բարակ փոշէ
(թօղ) ըլլայ :

ՅԱՆԿԱ

ԵՐԻՐՈՐԴ Համորի ՅԱՆԵԼՈւածիս :

Բահիք իւգիւնէլիք . աճ : Մեռակնիտք . իս : Բարբառնին արգոնդիք . հայ : Խըլիհաղիւլ բոհիք . ար :

ԱսորնիշԹաշթահուար

* . 161	Ասոր ինչ ըլլալը	• • • • •	1
* . 162	Ասոր բաժանումը	• • • • •	2
* . 163	Ասոր նշանները	• • • • •	3
* . 164	Ասոր պատճառները	• • • • •	7
* . 165	Ասոր գուշակութիւնը	• • • • •	8
* . 166	Ասոր դիմարը	• • • • •	12

—

Մերէ իւգիւնէլիք . աճ : Կասթակնիտք . իս : Բարբառնին ապահովաց . հայ : Խըլիհաղիւլ միտէ . ար :

* . 167	Ասոր որպիսութիւնը	• • • • •	15
* . 168	Ասոր նշանները	• • • • •	16
* . 169	Ուրիշ բորբոքումներէն ֆարխը	• •	19
* . 170	Ասոր պատճառները	• • • • •	20
* . 171	Ասոր գուշակութիւնը	• • • • •	22
* . 172	Ասոր ճարը ու դեղէրը	• • • • •	24

—

Պաշտպահ իւգիւնէլիք . աճ : Էնթակնիտք . իս : Բարբառնին աշխաց . հայ : Խըլիհաղիւլ էմաս . ար :

* . 173	Ասոր ինչ ըլլալը	• • • • •	28
* . 174	Ասոր նշանները	• • • • •	29
* . 175	Ճանչուած համար տիբքաթ ընելը	•	32

* . 176	Ասոր պատճառները	•	•	•	•	33
* . 177	Ասոր գուշակութիւնը	•	•	•	•	34
* . 178	Ասոր դիմարը	•	•	•	•	39

Քառասահման ի-քի-նելին . աճ . Եբանելեաւ . իտ .
Բարբառան չերդի . հայ . Իւնեհաղեւ չեղի . աբ .

* . 179	Ասոր ինչ ըլլալը	•	•	•	•	43
* . 180	Ասոր նշանները	•	•	•	•	45
* . 181	Ասոր պատճառները	•	•	•	•	49
* . 182	Ասոր գուշակութիւնը	•	•	•	•	50
* . 183	Ասոր դիմարը	•	•	•	•	55

Տաշտ ի-քի-նելին . աճ . Աբւենենեաւ . իտ . Բարբառ-
ան դայձեցոն . հայ . Իւնեհաղեւ թօհաւ . աբ .

* . 184	Ասոր բնութիւնը	•	•	•	•	58
* . 185	Ասոր նշանները	•	•	•	•	59
* . 186	Ասոր պատճառները	•	•	•	•	60
* . 187	Ասոր գուշակութիւնը	•	•	•	•	60
* . 188	Ասոր դիմարը	•	•	•	•	61

Պէտպէտ ի-քի-նելին . աճ . Նէժահելեաւ . իտ . Բարբառ-
ան երիւանեն . հայ . Իւնեհաղեւ չեշահ . աբ .

* . 189	Ասոր որպիսութիւնը	•	•	•	•	62
* . 190	Ասոր նշանները	•	•	•	•	63
* . 191	Բաժանութի	•	•	•	•	66
* . 192	Ասոր պատճառները	•	•	•	•	66
* . 193	Ասոր գուշակութիւնը	•	•	•	•	67
* . 194	Ասոր դիմարը	•	•	•	•	73

Քաշակուշտ է-պի-նելիք . աճ : Զիսլելիլիան . իս : Բար
բառան գումարակ . հայ : Խըսեհողիալ մեսոնե . որ :

* • 195	Ասոր ինչ ըլլալը	•	76
* • 196	Ասոր նշանները	•	77
* • 197	Ասոր պատճառները	•	80
* • 198	Ասոր գուշակութիւնը	•	82
* • 199	Ասոր դիմարը	•	86

Օյնախ տեղերուն բորբոքումները	•	89
Դեղաբանութիւն, որ է թելիքիոյ ոիշեթթայից	•	90

—

—

—

—

—

—

—

—

—

—

—

—

—

—

—

—

—

—

—

—

ՀԵՏԱՐ • Գ.:

Դ. ՎԵՐԱՅ ՊԵՍ ՊԵՍ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ:

Օյնախ տեղերու ցաւերուն վըրայ:

Վէճոյի մէքանը . ար: Ուէ վալենիշմօ . իս: Յօդհառ-
ծայտակ + հայ:

Բաժանումնի:

* . 200 . Ուէ վալենիզմօ ըսլած հիւանդութիւնը
երկու տեսակ կըլլայ , մէկը ծանր՝ որ խտալ՝ կըսվե
աքութօ , և մէկն ալ երկար քըշօղ՝ որ կըսվե քոօ-
նիքօ . այս տեղս ծանր ըսլած տեսակին վըրայ պիտի
խօսինք , զէրէ թէ՛ պատճառին թարաֆէն՝ որ վա-
րերը պիտի զըուցենք , թէ՛ նշաններուն թարաֆէն ,
և թէ՛ բժշկելու կերպին թարաֆէն բորբոքումնե-
րուն կարգին հետ խիստ շատ ույղունութիւն ունի :

Ասոր տէշը և առենը :

* . 201 . Այս հիւանդութիւնը տաք երկերներէն
էվել՝ ցուրտ երկիրները կըլլայ . և շատնալուն ա-
տէթ եղած վախտն է աշնան ու գարնան սէրին օ-
րերը . ձմեռվան ատենը՝ որ ցուրտը սաստիկ և մէկ
խարար է , քիչ կը պատահի , և տահա քիչ կըլլայ
ամառվան խիստ տաք օրերը . բայց ամէն ատեն ալ
կըրնայ ըլլալ քիչ շատ , Երբ որ ցուրտին և տաքին
տէրէ ձէները մէկ խարէր չըլլան նէ :

Ծանր յօդհառծայտակն պապճառը :

* . 202 . Գաէշ ու ծանր (աքութօ) ըսլած օյ-
նախներու ցաւը կը պատահի , Երբ որ մէկ մարդու
է

մը մարմին ի՞նչ պատճառով ըլլայ նէ ըլլայ, տաքցած
իքէն՝ մէկէն ՚ի մէկ պաղ առնէ . կըրնայ ըլլալ նաև
մէկ տեղը միայն պաղ առնելով՝ ուրիշ տեղերը
տաք մնացած իքէն, ոյն պաղ առած տեղը օյնախ-
ներու ցաւը վաստվկիլ:

Կըրնայ նաև պատահիլ Երբ որ մէկ մարդ թաց
լսմ հաղած ըլլալով երկան առեն մնայ . կամ քըր-
տինքը վըրան պաղի, և ինքը իր քըրտինքով թըր-
ջած շապիկը շուտով մը փոխելու հոգ չընէ . զէրէ
այս ալ մարմինը կը մըսեցընէ :

Այս պատճառուները թէյսիր կընեն մարդուն՝
ի՞նչ տարիք որ ունենայ . բայց առեթ իւղըէ այն-
քան շատ ու սըխ չեն պատահիլ՝ ոչ խիստ կենաւ-
րուն, ինչպէս են տասն և վեց տարվանեն վար ե-
ղածները . և ոչ խիստ ծերերուն, ինչպէս են եօ-
թանասուն տարին անցնօղները :

Խիստ շատ պատահելու վախտը, տասն և վեց
տարվանեն մինչև երեսուն և հինգ տարուան մ.ջնէ,
անկեց անդին կամաց կամաց իշխանութիւն կը քիչնայ:

Այս հիւանդութիւն թէպէտ արիւնոտ մարդոց
շատ կը պատահի, բայց ուրիշ կերպ կազմութիւն
ունեցողներէն ալ շատ հեռու չէ :

Ասոք նշանը և Քընացչը :

* * 203 * Վալեսէվիէ այս հիւանդութիւն կըսկըսի
օյնախներու ցաւերով . իլէ ընդհանրապէս այս հի-
ւանդութես բուն տեղը միայն օյնախնելն են . բայց
պաղի հեղ մկանունքնելն ալ կը ցաւին . և այս դիպ-
ուածիս մ.ջը՝ ցաւը շատ հեղ մկանունքին վարըշն
կը հետեւի . կամ որպէս թէ մկանունքին վըրան կը
քալէ . մէկ օյնախն մէկ ալ օյնախին վըրան կեր-
թայ . և քանի որ օյնախը շարժինէ՝ մկանունքին
ցաւը կը շատնայ :

Մըսուտ և մեծկակ օյնախները այս հիւանդութիւն
շատ կը բըռնըլին . ինչպէս են խալքային անանուն
ըսված ոսկորներուն հետ կըցված տեղը, օմուզը

քիւրէկ ըստած ոսկորին կըցլած տեղը • թելին օմուզին ոսկորին հետ կըցլած տեղը • պիլէկին և աւուձին օյնախներուն ալ շատ կը պատահի այս ցաւը • բայց քիչ կըլլայ որ մանը օյնախներուն ալ ըլլայ այս հիւանդութիւնս, ինչպէս են աւուձին օրթայի և տապանին օրթայի օյնախները, թէ ներսէն թէ դըրսէն, և մատվներուն օյնախները:

Թէպէտ շատ կըլլայ որ քանի մի օյնախ մէկէն այս հիւանդութենէս կը բըռնըլին. բայց պազի ալ մինակ մէկ օյնախին կըլլայ:

Մէկ ցուրտ հովի մը պէս կըսկըսի, բայց ետքը տաքութի մը կըմըտնայ, նազգը շուտով կընետէ, և լեցուն և կարծը կըլլայ • պազի ալ հիչմէկ ցաւ մը չիմացած իքէն՝ տաքութիւնը կըսկըսի. բայց աւելի ատէթ իւզուե եղածը այն է որ՝ տաքութիէն առաջ օյնախներուն կողմէն ցաւ մը կիմանայ հիւանդը, տաքութիւն չըլլայ նէ՝ ցաւը միայն մէկ օյնախին վըրայ կըլլայ • տաքութիւն որ ըլլայ, ցաւը միայն մէկ օյնախին վըրայ պիլէ ըլլայ նէ՝ մէկալներն ալ պարապար կը ցաւին:

Այս այսպէս եղած ատենը՝ ցաւը շատ ատեն իր տեղը կը փոխէ. մէկ օյնախին վըրայի ցաւը քիչնայ նէ՝ մէկալ օյնախին ցաւը կը շատնայ • մէկ օյնախի վըրայ հաստատուն չի մնար ցաւը, մէկէն մէկալը շուտով կանցնի, և պըտըտելով ամէնէն առաջ ո՞ր տեղէն ըսկըսերէր նէ՝ նորէն հոն կուգայ • ասանկ պըտըտելով և դառնալով հիւանդութիւնը շատ կերկըննայ:

Ուկվմաթիղմօին հետ եղած տաքութիը կեօյաքի հաստատուն ատէթ մը ունի որ՝ իրիկըները շատնալ կըսկըսի, և գիշերը կէվելնայ • այն ատենը ցաւն ալ կը սաստիկանայ • և մէկ դիէն մէկ ալ դին կանցնի, այս ցաւուն շատնալը կերսկի թէ տաքութիւնը շատնալէն առաջ պիտի դայ:

Թէ որ մի և նոյն օյնախին վըրայ այս ցաւը երկան ատեն մընայ նէ՝ ատէթ իւզուե այն տեղը

մէկ ուռեցք մը բէյտոսհ կըլլայ, որ շատ հեղ կար-
միութիւնը մը նաև կաւնենայ . և դըպչիսնէ կըլլաւի ,
և քիչ կըլլայ որ այս ուռեցքըս Երեւելուն պէս ցա-
ւը չի քիչնայ . բայց քիչնայ ալնէ ովլւթիւն չի
կըլլարիը . և այն օյնախին վըրայ նորէն կըլլայ այն
ցաւը գալ:

Այս հիւանդութեանս հետ ատեթ իւղըէ մէկ
հում՝ քըրտինք մը նաև կըլլայ ու՝ հէմ խօլայութով
դուրս չելլար, հէմ շատ չըլլար, հէմ հիւանդու-
թեանը նիւթը դուրս հանելով՝ հիւանդին թե-
թեսութիւն մը չի տար:

Այս հիւանդութեանս ատենը հիւանդին շեռը
խօյու րէնկ մը կունենայ, և առաջները հիչմէկ մը-
րուր մը չիջնար ամանին տակը . բայց քանի՛ որ հի-
ւանդութիւր օր աւուր վըրայ առաջ երթայ, և տա-
քութիւր մէկ տիւղիյէ չի քըշէ ու մատիյն տայնէ,
շեռին ալ տակը մրուր իջնալ կը պաշլայէ . բայց
այս միուրն ալ հիւանդին շահ մը չունի, զէրէ այս
մըսուրս Ելլալու սկսելէն Ետքն ալ Երկան ատեն
քըշած և այս հիւանդութիւնս :

Այս կերպ օյնախի ցաւին ատեն ատեն էվելլա-
լը՝ բորբոքումի եշեարէ նշաններ կը ցըցընէ . և
ուրիշ բորբոքումներուն բնութեանն ալ շատ մօտիկ
է . միայն ասովլ ֆարլս կըլլայ որ՝ սէպէքի հիչ
թարախ կապէլ չունի :

Եւ յիւթաւի խիստ քիչ կը պատահի որ՝ օյնախի
ցաւը մէկ տեղմը թարախ ժողվէլով վերջանայ .
միայն տաղի հեղ ձգանք (թէնտինէ) ըսված միսե-
րուն փոս տեղերը մէկ կըլլուտ փայլուն հիւթ մը
կը գըտնըվի, և թէ որ կարծիք ընենք քի՛ այս հիւ-
թերըս շատին կը պատահին, պէտք կըլլայ ըսելոր՝
միաը կը ծըծէ այս հիւթերը . զէրէ տեսնըված չէ
որ՝ խոշոր ուռեցքներ բէյտոսհ ըլլան օյնախի ցա-
ւէն՝ կամ Երկան ատեն մընան, կամ պէտք ըլլայ
այն ուռեցքին մջի հիւթը պարտէլ:

Ասանկ բաներ թէպէտ ուրիշները տեսած ու

ըրած էն, բայց քուլեն և սպաքիլօն ձարտար բը-
ժիշկները կըսեն թէ՝ մենք տեսած չունինք ։ և շը-
թօռք վարպետը կըսէ որ՝ ասանկ ուռերը բաց-
վին նէ՝ շատ դժուար կըլլայ գոցելը ։ և սէպէքի՝
անբըժկելի կըլլան :

Այս ըսած նշաններովս կը քըշէ հիւանդութիւր
շատ երկան ։ բայց խիստ քիչ կը պատահի ասկէց
մարդ մեռնելը և տաքութիւնը առջի օրերուն մէջ
ինչտէրէնէ եր նէ՝ այն տէրէնէն կը մնայ՝ չէվելնար:

Տաքութիւր քիչնայ ու ցաւնալ քիչ ըլլայ, կամ
քիչ տեղ բըռնէ առաջկուցնէ, այն ատենը ուրիշ
անդամքներուն ալ կը պըլլակի շատ կամ քիչ ։ բայց
տեղը չի փոխեր, առջե բընած տեղին ցաւը պիւ-
թիւն պիւթիւնէ կըտրըվելով առաջէն հիշ չցաւ-
ցած տեղմը ցաւ չի պատճառեր :

Երիտն Բորտէ յօդուածայտա:

* * 204 · Ե՛րբ որ օյնախին ցաւին հետ եղած
տաքութիւր պիւթիւն պիւթիւնէ կըտրի և օյնախ-
ներուն ուռեցքը, և իլլէ կարմրութիւր անցնի, բայց
օյնախներուն ցաւերը մնան անանկ որ՝ չի կըրնայ
հիւանդը այն օյնախը շալմել, և շարժած ատենը
ցաւը էվելնայ, կամ ամէն մէկ հավայի փոխվելուն՝
ցաւ խմանայ ։ այն ատենը օյնախներու ցաւը պաշ-
խաճա երկան քըշօղ կըսվի, և չիւնիքի ամէն երկան
քըշօղ օյնախներու ցաւը ծանր օյնախի ցաւէն կը
պատճառի, անոր համար խօսքելուուս սըրան այն-
պէս կը բերէ որ՝ հիմա այս թարղօյնախներու ցա-
ւին վըրայ խօսինք :

Հատ աղէկ զատված չէ թէ՝ Ե՛րբ կըսկըսի ծանը
օյնախի ցաւը երկար քըշօղին սըրան մըտնալ,
քանի որ ցաւը խօլայ կը փոխէ իր տեղը, և գիշեր
ատեն կէվելնայ, և տաքութիւն և ուռեցք և կար-
մրութիւր կըլլայ օյնախներուն վըրայ, կերեսի թէ տա-
հա ծանր է օյնախի ցաւը, ու քունիքա եղած չէ ։
Երկար քըշօղ օյնախի ցաւը ասլա տաքութիւնն

տերէձէ չունի՞ ասլա կարմրութիւն և ուրիշ նշան
չունենար օյնախներուն վըրայ , ցաւցած օյնախին
էթրաֆի կաշին կակուղ և թօռմած կըլլայ . արթուն
իքէն չի կըրնար խօլայ քըրտընիլ և առատ և կըդ-
շուտ քըրտինք ունեցած իքէն պիլէ բոլոր մարմի-
նին վըրայ , ցաւցած տեղին էթրաֆները թանձր և
փակըտուկ հիւթով մը թըրջած կըլլայ :

Յուրտ ատենները ցաւը կէվէնայ , և տաք օրերը
կը քիչնայ , այս երկար քըրօղ օյնախի ցաւը շատ
անդամքներու վըրայ կըրնայ ըլլալ . բայց աւելի
այն օյնախներուն վըրայ կըլլայ , որոնց էթրաֆները
շատ ու հաստ մկանունքներ կը գըտնըլլին , և ասոնց
մէջէն ալ՝ այն տեղերն՝ որ անոնց մկանունքները
շատ և ուժով կը շարժին :

Ասոր համար է որ՝ այս հիւանդութիւն շատ հեղ
մէջքի ոսկորին օյնախները կը բըռնէ , որ կըսվի
լօմպաձինէ , և հայ՝ մէջքի ցաւ , կամ խալչային և
անանուն ըսլած ոսկորներուն մէկ մէկու կըցված
տեղը , և կըսվի իսքիատէ կամ շիաթիքա :

Օյնախի ցաւին պատճառուներուն մէջը կըրնան
մըրտնել նաև և օյնախներուն ափանուրդ և երևելի
շարժմունքները , որ նոր ըսկըսած ատեննին ծանը
օյնախի ցաւին սըրան կիյնան . բայց շատ չեն մը-
նար այս թարդին մէջը , շուտով կը փոխվին՝ երկար
քըրօղին սըրան կը մըրնան :

Յօդուածացաւութիւն ըսլած իլլէթին պատմուելը
այս է . և մինչև հիմա ըսածներէս կըրնաս խօլայ
հասկըրնաս այս իլլէթին հեռաւոր պատճառները ,
և վերջը ինչպէս ըլլալիքն ալ կըրնաս ֆէհմ ընել :

Այն ցաւերն ալ կըրնաս զատել որ օյնախի ցա-
ւի կը նըմանին՝ բայց չեն . ինչպէս կը պատահէ
գաղղիական իլլէթին և սքուպութօ ըսլած իլլէ-
թին բըռնած ատենները . Երբ որ աղէկ քըրնես
և հասկըրնաս ցաւին բնութիւնն ու պատճառները .
և այս տեղ գըրլածներուն հետ ըսւողար ընես :

Ուրիշ մէկ հիւանդութիւն մը նաև կայ որ՝ առե-

ով մեխանէ կըսվի, (առ նիքրիզ և հայ յօդաւութեն,) որ այս հիւանդութեն շատ կը նըմանի. բայց անկէց աւ ֆարլս ընելը խօլայէ այն նշաններով որ՝ պիտի զրուցեմք, երբ որ նիքրիզին վլպայ խօսիմք :

Ընդհանուր պատճեռ յօդաւոծոյաւոյ :

* . 205 . Այս հիւանդութեն ընդհանուր պատճառին վլպայ կերպ կերպ զաննը կայ բժիշկներուն մէջը ոմանք կըսեն որ՝ մէկ մասնաւոր կըծութիւնն մը նէ ասոր պատճառը. բայց այս կարծիքս հաստատելու մինչև հիմա փորձ մը գըտնըված չէ, և հիւանդութեանը հեռաւոր պատճառներուն ու նշաններուն նայելով կերեկի թէ այդ կերպ կըծութիւն իձատ ընելը պիւթիւն պիւթիւննէթէմէլսիզ զանն մը նէ :

Քօթուննիօ անուն վարպետ բժիշկ մը ու էվլմաթիզմօին շիաթիքա ըսված թարզին միւստափիլ պատճառ մը կուտայ՝ խոքիատիքօ ըսված սինիրին էթրաֆները եղած աւիշկին կծուիլը :

Այս աւ թէմէլսիզ զանն մը կերեկի, զէրէ ոչ հիհանդութեն նշաններուն ույմիշ կըլսայ և ոչ հիւանդութիւն բժշկելու կերպին, բայց կըրնայ ըլլալ որ՝ կըծու հիւթ մը դըպչի սինիրներուն մէկուն վլրոյ նէ՝ կըրնայ օյնախի ցաւի պէս հիւանդութիւնն մը պատճառել. և ասոր էշկեարէ փորձը կը տեմնանք ակուայի ցաւին վըրայ, որ ստոյգ օյնախի ցաւ մը նէ. և շատ անդամակուաններուն փըտակիլ կը պատճառի :

Ներսերը խորունկ տեղերէն մէկ թարախ ժողվել մը նալ բէյտահ ըլլայ նէ՝ օյնախի ցաւի պէս հիւանդութիւն մը բէյտահ կըլսայ. ասոր օրինակներ աւ կը գըտնըվին բժշկական պատմութիւններուն մէջը. որ ասոնց նշանները շատ նման են լոմպաձինէի և շիաթիքայի :

Բայց կարծեմթէ՝ աղէկ տիգքամ ըլլըվնէ՝ թարախ ժողվլսվէն պատճառված ցաւերն ու բուն լոմպաձինէն կամ շիաթիքան խօլոյ ֆարլս կըլսան

Ակըզմէկէ, իւլէքի՝ վերնալ ըսմէք որ՝ բուն լօմպա-
ձինէն ու շխաթիքային թարախ ժողվէլ չեհետեկիր:

Չատ հեղինակներ զանոն ըրին թէ՝ ուկվմաթիզմա-
եղած տեղերը գըտնըլված հիւթերը թանձրընալով
և կըպչուտ բան մը ըլլալով՝ այն տեղերուն մանր
տամարները կը գոցեն:

Այս կարծիքը չընդունելու ալ խուվէթին պատ-
ճառներ ունիմք, անոր համար մէկ մէթին և էշկեա-
րէ պատճառ մը չունենալով ասամիկ բաները օյնախ-
ներու ցաւի պատճառ սեպելու, պիտի ըսեմ քա-
նի մի մէծ մէծ հեղինակներու խորքին հաւանուի
տալով, թէ ուրիշ բորբոքումներուն ալէսէվիէ
պատճառը ի՞նչէ նէ կարելի՛ է որ ասոր պատճառն
ալ այն ըլլայ:

Զաննը կընեմքի օյնախի ցաւ ըսվածին հեռա-
ւոր պատճառը ցուրտն է, մասնաւորապէս օյնախ-
ներու մանր տամարներուն վըրայ թէյսիր կընէ,
անոր համար որ՝ ասոնց վըրայ շատ քեօշելի տէրի
(թէտութօ չելլուլարէ) չիկենալով՝ հավային թէյ-
սիր ընելուն նէքին են՝ այն տամարներուն պէս
չեն որ՝ տեղերնին և ձամբանին ներսերէն և խոր-
ունկէն ըլլալով՝ պահված են, հավային փոփոխու-
թիւնները անոնց չեն դըպչիր:

Ցուրտը կաշեին երեսը եղած երակներուն բե-
րանին վըրայ թէյսիր կընէ, անոլ պիւթիւն այն
տամարը մէկ կէրկիւթի մը և չափէ դուրս ուժ մը
վաստկելով բորբոքումի պաշլանդը մը և թէմէլ մը
կը ձըգվե այն տամարին քալած տեղվանքը:

Ասոր համար արիւնին շարժըլվածքը մէկ չափու-
խութի մը կը վաստըկի որ՝ հիւթերուն ձամբայ չե-
տար՝ իրենց շարժվածքը ընելու, և անկէց բորբո-
քում և ցաւ կը պատճառի, արիւնն ալ իրեն շարժ-
մունքին արգելք գըտնալով՝ թապիյէթին բժշկա-
կան ուժը՝ արիւնին շարժմունքին չափուխութի կէ-
վելցընէ, ասկէց առաջ կուգան պայլութի դողիւլ-
զալը, և անկէց ետքը տաքութին ու բորբոքումը:

Անոր համար աքութօ լսված օյնախի ցաւին պատճառը նոյն է ուրիշ բորբոքմներուն պատճառին հետ, որ ցըրտութեան ուժով արիւնը մէկ մասնաւոր տեղմբ շատկեկ վաղելով այն տեղը կը շատնայ և ցաւ և ուրիշ բաներ կը պատճառէ :

Բայց աղեկ մը մըտածելով օյնախի ցաւին թապիցիթը, այս աշ հաւանական կերևնայ ըսելու թէ վերի ըսած պատճառներէս դատ մկանունքներուն մանրաթելերն ալ մասնաւոր բան մը կամ իլլէթ մը պիտի ունենան :

Եւ իրաւի որ՝ այս մանրաթելերը ամուրցած կերենան, որ չեն կրցնար իրենց ատեթ եղած շարժմունքները ընել, և հաւանական է որ՝ անոնց շարժելու կարողութերը քանի որ պակսի նէ՝ օյնախներուն ցաւը այնչափ կէվելնոյ :

Այս մանրաթելերը պիտի պատճառ ըլլան որ՝ մէկ ծոյցին մինչև մէկ ալ ծոյցը եայըլմիշ կըլլոյ ցաւը, և այս ցաւերը մկանունքները եղած տեղերը կըլլան, և անոնց ձամբացէն ասլա չեն շաշմիշ ըլլար :

Եւ ցաւերը օյնախներուն ծոյցերը սաստիկ կըլլան, զէրէ մկանունքները հոն կը հատնին, և մկանունքներուն մանրաթելերուն շարժմունքները այն տեղերը շատ դրժուար կըլլան :

Այս մկանունքներուն մանրաթելերը աղեկ կը հասկըցընեն թէ ինչու համար մէկ մարդ մը հոգնի կամ դողայնէ՝ ոէվմաթիզմօյի պէս ցաւ մը կիմանոյ մէջքը կամ խալչան կամ ուրիշ օյնախները :

Իլլէ ասով կիմացվի որ՝ արիւնին բորբոքումէն զատ այս հիւանդութես մէջ մկանունքներուն մանրաթելերուն իլլէթն ալ կը խառնըվի, և այս մանրաթելերուն հիւանդութիւննեն կը պատճառի օյնախի ցաւին նշաններուն շատը :

Այս կարծիքը քուլէն անուն ինկիլիդ վար պէտինն է, և շատ ույղուն է այս հիւանդութիւնս աղեկ հասկըցընելու համար :

Դիմութ օյնախներու ցաւին :

* . 206 . Խնչոր կըսեն վարպետները վերը գըր-
ված կարծիքին դէմ, պարէ ասոր դէմ չեն կըրնար
զլուց յել՝ որ ծանր (աքութօ) օյնախներու ցաւը
երը որ մէկ շիտկէ շիտակ խըթիչ պատճառ մը չու-
նի նէ՝ միշտ մէկ բորբոքողական տիտանէդի մը կի-
մացվե՞ թէ հիւանդ տեղերը, և թէ պիւթիւն հի-
ւանդին խառնըվածքին վըրայ :

Եւ ասոր վըրայ հաստատված է օյնախի ցաւին
բժշկեցւն կերպը, որ առաջկուց պէրի փորձըված
և ամեն ատեն աղէկ եկած է, անանկ է նէ օյնախի
ցաւ ըսված հիւանդութիւնը տէյ սկիզբէն մէկ պա-
զօշկեցլիող ճամբայ մը բըռնել կուզէ, որուն կըս-
վի անթիքլօճիւթիքօ, և իլլէ՝ բէհրիդ բըռնել ամէն
մըսեղէններէն և ոգէլից խըմելիքներէն և հացէն.
անոնց տեղը գործ ածէլ խառնեղէն կամ կաթնե-
զէն, և անուշցլիող և նօսրըցլիող խըմելիքներ :

Ամէն ծանր օյնախի ցաւին արիւն առնելը խիստ
իխթիզալը է, թէ ընդունինք վերի գըրված պատ-
ճառը և թէ չընդունինք զէրէ ասոր օգտակար ըլ-
լալը հազարաւոր և բիւրաւոր փորձերով յայտնի
եղած բան է :

Հատ արիւն առնելէն զատ, քանի՛ որ նավզը
չափում և լեցուն և կարծը կը գըտնաս, և քանի՛ որ
ցաւը սաստիկ կըլլաց՝ կըկնելու է արիւն առնելը,
ալէսէլին հիւանդութեան առջի օրերը հարկաւոր
կերևնան շատ և սըլս սըլս արիւն առնելը • ասոր
համար միշտ ամէն բժիշկ ոյս ճամբան շատ գործ
ածեցին. բայց խիստ շատ արիւն հանելն ալ աղէկ
չէ, զէրէ ցաւը անցնելէն ետքը՝ հիւանդին ուժը
ուշ տեղը կուզայ :

Եւ թէ որ արիւն առնելով օյնախներու ցաւը ի-
բժշկըվենէ՝ տեսակը կը փոխէ, երկար քըշօղ կը-
լայ, անոր համար հիւանդը շատ ուժէ չիյնայ տէյի
ցաւը քիչցլիունը է՝ ցաւցած աեղէն արիւն հանելով:

Ասոր օգսւարը տւելի կը տեսնաս՝ Երբ որ նայիս
քի օյնախները ուռեցած և կարմրած են. բայց այս
ալ գիտցած ըլլաս որ՝ չիւնքի պիւթիւն արիւնել
բորբոքած կըլլայ այս հիւանդութես մ.ջ իյնովին,
անոր համար ցաւցած տեղին արիւն առնելով
թէպէտ ցաւը կը քիչոյ՝ բայց պիւթիւն պիւ-
թիւնէ չի կըտրիր, կէնէ տամարէն արիւն հա-
նել պէտք է:

Ասիկայ այսպէս ըսելուս պատճառը այս է որ,
ոչ շատ արիւն առնես օյնախի ցաւ ունեցող հի-
ւանդէն, և ոչ ալ արիւն հանելը պիւթիւն պիւ-
թիւնէ անօգուտ և զարարլը բան սեպես:

Արիւն առնելէն ետե՛ անխտէ այս գեղը, (Ո. մեծ. 72.) և այս կըկնելու է երեք օրը անգամ մը.
լուծող գեղերն ալ օգտակար են՝ բորբոքման ուժը
կոտրելու համար. բայց անանկ լուծող տալու է՝ որ
գրգռութի չի տոյ. ինչպէս են աղերը, որ կըսվին
սալնեութոի, և այս աղերուն մ.ջէն ընտրելու է
օյնախի ցաւի համար տալու լուծող գեղըդ. զէրէ
ասիկայ լուծող զօրութիւնէն զատ՝ պաղսկեցընօղ
ուժ մը նաև կունենայ:

Բայց այս ալ գիտցած ըլլաս որ՝ բորբոքումը
տէֆ ընելու համար լուծող գեղերը արիւն առնե-
լու չափ ուժ չունին. և Երբ որ հիւանդութիւն ընդ-
հանուր և սաստիկ եղած է նէ՝ սըլս սըլս լուծելը
էյան էշկեարէ ույղունսուղ բաներ են. աւելի վը-
նաս կուտան այն ատենը՝ շարժմունք և ցաւ տալով
և նեղութիւն պատճառելով հիւանդին:

Ճանը օյնախի ցաւին ատենը խիստ քիչ օգուտ
կընէ ցաւցած տեղին վըրայ դըրսէն դեղ դնելը, և
հիւանդութեան սկիզբները ֆօմէնդօ ընելը՝ ցաւը
քիչընելուն տեղը կը շատցընէ:

Երօղ և կարմըցընօղ դեղերը և քեաֆուրին
կերեի թէ օգուտ պիտի ընեն. բայց ալքսէվիէ ա-
սոնց թէյսիրը այն է որ՝ ցաւին տեղը կը փոխեն.
ցաւին պիւթիւն պիւթիւնէ բժշկվելուն խեր

ընէլնին քիչ տեսնըլած է :

Յաւած տեղին վարայ բէհլիոլան եախըսի փակցունելն ալ շատ խուվէթլի է յաւը քիչցընելու համար բայց պէտք է գիտնալ որ ալէսէվիէ հիւանդութիւնը չի բժշկեր ֆախամթ կըրնայ այն ատենը բժշկել երբ որ հիւանդութեան նիւթը յայտնի մէկ տեղ մը ժողկրված ըլլալը կիմացվի :

Ինչդեղ որ մինչև հիմա ըսկիք նէ՝ օյնախի յաւը կը կըտրեն , բայց խիստ քիչ կը պատահի որ՝ հիւանդութիւնը պիւթիւն պիւթիւնէ վերցունեն . շատ հեղ կը լայ որ՝ ատենը մը յաւը կըտրելովը՝ թէ հիւանդը և թէ բժիշկը կը խաբվին , թէ քմիւլն բըժշկը վրված կը գիտնան . ասովլ բժշկութիւնը անկատար կը մնայ . և ժամանակ անցնելէն ետքը կը նորի :

Գէշ կընեն անտիք որ՝ միայն արխւն առնելով հիւանդութիւնը բժշկել կը կարծեն . միայն նոր սկսած ատենը քանի մի անգամ արխւն առնել պէտք է բորբոքումը կըտրելու համար . ետքը պէտք է զդուշութք բըրտինք բէրել թըմրեցընող դեղերը թէ որ միայն բըրտընցընելու համար չի աըլլիննէ՝ ամէն ատեն վընասակար են :

Պազի վարպետներ զանն ըրին որ՝ այս հիւանդութեանս պազի պարագայինն քընա քընա տալը օդուտ կընէ . բայց քուլլէն կըսէ որ՝ օդուտ ընելը խիստ քիչ տեսնըլած բան է , և պազի անդամ վընաս ալ կընէ :

Ալընայ օդուտ ընել Երբ որ առլա բորբոքում չէ մնացած , կամ պարէ շատ քիչցած է , և հիւանդութիւնը սըմմայի պէս նէօպէթ բէյտահ ըրած է :

Պազիները ծանր ռէվմաթիզմօինն քալօմէլանիօ և ուրիշ մէռքուռիալէ դեղեր կուտան . բայց ուրիշ վարպետներ կըսէն որ՝ այս դեղս օդուտակար է միայն Երկար բըշօղ օյնախի յաւին , կամ ծանր օյնախի յաւին ալ օդուտ կընէ՝ Երբ որ բնութիւնը փոխած և երկար բըշօղ ըլլալու մօտիկցած է :

Գանք հիմա Երկար բըշօղ օյնախի յաւին դէ-

պերը գրել, որ շատ անդամ ծանր օյնախի ցաւին ետեւէն կուգայ, ոյս թարզ օյնախի ցաւին նշան-ներէն կը հասկըցվե որ՝ ասոր պատճառ կը լսայ ցաւցած տեղին արիւն բերօղ տամարներուն և մկանունքներուն մանրաթելերուն թուլնալը և ուժէ լիյնալը, և նոյն մանրաթելերուն կերկիութելը և կը ծկըտիլը. ինչպէս որ կը պատահի ամէն ատեն՝ Երբ որ մանրաթելերը ուժէ կիլյնան:

Այս հիւանդութես մօտաւոր պատճառ արիկայ պէլէմիշ ընելէն ետքը՝ ընդհանուր բժշկութեան եղանակը պիտի ըլլայ ցաւցած տեղին տամարնե-րուն և մանրաթելերուն ուժը նորոգել, և ոյս կերպ դեղերուն օգուտն ալ խիստ շատ տեսնըլած է փորձով:

Այս դեղերս երկու կերպ կը տըրըլին, կամ դըր-սէն, կամ ներսէն. դըրսէն տըրքած դեղերուն դործը պիտի ըլլայ՝ ցաւցած տեղը տոք բըսնել չուխոյ կամ նոր բամպակ կը տաւ կապէլով վըրան. և ներսէն ալ տաքութիւնը էվելցընել չոր կամ թաց ֆօմէնթօնէր դարնէլով վըրան:

Ցաւցած տեղը միշտ դոց մնալու է, և պազի ալ շըփիւլ պէտք է. էլէթթոլիքա ըսված դործիքով կայ-ծակ ալ հանել տալը ոյն տեղին վըրայ՝ օգտակար է. պազի պազի ալ ցաւցած տեղը պաշ ջուրին մշջը խօթէ, կամ վըրան բարձրէն պաշ ջուր կա-թեցուր տամլա տամլա:

Աղէկ ներս թէյսիր ընօղ և տաքցընօղ եղերով շըփի՛, աղջուր ըրէ ցաւցած կողմին վըրայ վերէն վար, ցաւցած օյնախը կամաց կամաց շարժել տնւր, անանկ որ՝ ցաւը չիմանոյ շարժելէն. ատեն ատեն ալ ձի թող հեծնոյ, կամ ուրիշ ասոնց պէս շարժմունքներ թող ընէ:

Ներսէն տալու դեղերն ալ պիտի ըլլան ամէնէն առաջ՝ զամփոտ բաներուն գոյացական եղը, ինչ-պէս թիրէմէնթին, որ շատ շատ տալու է. երկըորդ՝ ասանկ եղ ունեցող բաները, ինչպէս են քէումէզ

մինեռաւլէն , բեյդամպէր աղաճին . երբորդ առևալքալի վօլաթիլէն . ջըրբորդ՝ վերի գըրված դեղերը անսանկ ձամբըով մը տալսվ՝ որ քըրտինք բերեն . և ուրիշ քըրտընցընօղ դեղեր ալ տալով :

Եւ վերջապէս՝ քալօմէլանօն , և ուրիշ ժիվոյէ շենված բաներ քըրչիկ քըրչիկ , բայց երկան ատեն միջոց չետըլած դործ ածելով :

Այս ամեն ըստած դեղերս փորձըլված են քոօնիքօ ըսված օյնախի ցաւին . և ուրիշ գովելի դեղեր ալ կան . ասոնց սըրբան են ցաւցած տեղին վըրոյ սիւլիւկ փակցընել , արիւն առնել , հաճամաթընել , շիշէ քաշել , տաղլամիշ ընել , բէհլիվան եալսի կամ հասարակ եախը զարնել :

Բայց այս վերջի ըստած դեղերըս կը կարծեմ որ օյնախի ցաւերաւն աղէկ պիտի գան , որ թէպէտ երկար քըրօղ դարձած են . բայց տահա ծանը են . բորբոքումնին կըտրած չէ :

Ներիշ իւլէրի . պատմութիւնի էտէ հօլելա . իդա :
Յօդառութիւն . հայ :

Իւլէրին բնութիւնը :

* . 207 . Առթութիւնուէ կամ կօթթա ըսված հիւանդութիւն , որուն հայերէն ոանառութիւն ալ կըսենք . այնպէս մէկ դիւրափոփոխ իլլէթ մը նէ որ , չէ թէ միայն երկու մարդու վըրոյ գըտնըվածը մէկ ըզմէկու չի նմանիր , այլև մի և նոյն մարդը քանի մի անդամ այս հիւանդութիւնէս բըռնըվի նէ՝ մէկ անդամին բըռնըվածը մէկալ անդամին պէս ըըլլար . անոր համար ասոր վըրոյ պատմութիւնով սորվեցնելը քիչ մը դժուար է :

Ես պիտի գրեմ այս տեղս՝ ինչպէս որ ատէթձէ շատին կը պատահի , և փոփոխութիւներն ալ պիտի պատմեմ վարուետ բժիշկներուն գըտածին չափ . և կը յուսամ որ՝ այս կերպ պատմելովս հասկըցվեթէ՝ այս հիւանդութիւն մը թարղին վըրոյ կուգայ .

որ քուլէն վարպետը իրեն ախտաբանութե գըր-
քին մէջը՝ բորբոքումներուն սըրան կը խօթէ :

Այս հիւանդութիս ալէսէվիէ մէրասի պէս հիւ-
անդութի մը նէ . բայց անանկներուն ալիբլայ որ՝
հայրերնին և մայրերնին հիչ այս հիւանդութիւնը
չէին քաշած :

Պազիներուն ալ ծնողքները այս հիւանդութիւնը
ունեցած ըլլալով իրենք մէկ պատճառով մը ասկէց
աղատ կըլլան :

Ասոնք ալէսէվիէ կանոնէն խոտորմունքներ են ,
որ հիւանդութիներուն և բժշկական գիտութեան
մէջը շատ կը պատահի . բայց մէրասի պէս ըլլալը
անանկ հաստատուն է որ՝ հիչմէկ վարպետ մը չէ
չի կըրնար ըսել :

* * * ԵՒՐԻՑ ԻՇԱՄ ՇԱԾՈՂՆԵՐ :

* . 208 . Այս հիւանդութիս ատէթ իւզուէ երիկ
մարդոց շատ կը պատահի , թէպէտ քիչ անգամ կը-
նիկ մարդոց ալ եղած կայ . աւելի շատ կըլլայ այն
երիկ մարդոց և կընիկ մարդոց՝ որ առոյգ և ուժով
և լեցուն կազմութի ունին , և կընիկ մարդոց պա-
տահելու որ ըլլայ նէ՝ հայիզնին կըտրելու տարիքը
հասնելէն շատ առաջ կըսկըսի :

Քուլէն կըսէ որ՝ այս հիւանդութինէս ըըռնը-
լած քանի մի կընիկ տեսայ՝ որ հայիզնին ատէթ ե-
ղածէն շատ էր . ներքինիներուն խիստ քիչ կըլլայ
այս ցաւս . և ըլլայ ալնէ անանկներուն կըլլայ որ՝
կազմութինին առոյգ ու կէնձ է . իրենք շատ չեն
աշխատիր . բայց ուտել խըմելնին շատ է :

Ատէթձն նկրիզը անանկ մարդոց թշնամի է որ՝
հաստ և ուժով են , գլուխնին մէծ է , ճարպոտ և լե-
ցուն են , կաշներնին ալ հաստ է՝ խժային նիւթ
շատ ունենալուուն համար :

Կարձ խօսքով ըսենք . այն մարդիկ որ՝ հէմ ար-
եւնային են հէմ սաֆուավի , այս հիւանդութիւնէս
շատ կը ըըռնըլին , սալք արիւնային կամ սալք

սաֆռավիլ, մարդոց խիտա քեչ կըլլայ:

Բայց ասոր վըրայ սահիճը խօսիլ ուզենք նէ, գլուխ չելլար. բանի գործի վըրայ հոգնօղ մարդիկ, և անոնք որ՝ մըսեղեն ուտել շատ չեն սիրեր, խոտեղեն շատ կուտեն, այս հիւանդութիւնէս աղատեն. նմանապէս աղատ են նաև գինի և ռախի և պօզա և ուրիշ ասոնց պէս բաներ չե խմօղ մարդիկը:

Ատէթձէ՞ մէկ մարդ մը մինչեւ որ երեսուն և հինգ տարին չանցնի նէ՝ այս հիւանդութիւնս չի դար անոր վըրան. և ալէսէվլյէ շատ հեղ տահառշ կուգայ:

Ճամանակէն առաջ դալովը կիմացընէ որ՝ մէրասի պէս հիւանդութեն թոխումը այն մարդուն մօտ ուժովէ եղեր. և կարելի՛ է որ՝ ուրիշ հեռաւոք պատճառներ ալ վըրայ դալով՝ հիւանդութիւնը երեան կը հանեն շուտով. այս հեռաւոր պատճառները ի՞նչ ըլլալը ետեւէ ետեւ կիմանաս:

“Սէրիչին հեռաւոր պատճառնէ՞ը:

* · 209 · Եւ չենքի այս հիւանդութիւն մէրասի պէս հիւանդութիւն մը նէ՝ ինչպէս որ ըսկնք, և մասնաւոր մէկ թարդմը խառնըլածք ունեցող մարդիկը կը բըռնէ, անոր համար՝ ասոր երկու կերպ հեռաւոր պատճառ պէտք է փընտըռել. տրամադրիչ պատճառ, և ներգործող պատճառ:

Տրամադրիչ բայց ընօղ ըսված պատճառները իմացար, որ են ծնողքներուն այս ցաւը քաշելը, և իրեն լեցուն և գէր կազմութիւն ունենալը. Բայց շատ բժիշկներ պարզամտութեն թէյսիր ընօղ ըսված պատճառներէն բան կը հասկըցի. կարծելով շատ տիք քաթ ըրեր են. սակայն ասանկ հիւանդութեն մը՝ որուն գլխաւոր պատճառը ծնողքներէն մէրաս մնացած ըլլալն է, ասանկ երկը որդական. և թէյսիր ընօղ պատճառները սուտ և թէմէլսիդ կը մընան:

Զէրէ այս ցաւին ույղունութիւն ունեցողներուն ամենուն չեն պատահիր այս պատճառները, և ոյց-

զումութի չունեցող մարդոց կը պատահին , և հիշ
այսպէս հիւանդութիւն մը չեն պատճառուեր . այս
ստութիւն աւելի յայտնի կը լսոյ այս հիւանդութեն
վըրայ , անոր համար ինչօք իմաստուն վարդեաները
խելք հասցուցեր են նէ՝ միայն անոնք ժողվենք ու
այս աեղը դրենք :

Ասոր թէյսիր ընօղ պատճառները կերեի թէ
երկու թիւրլիւեն . մէկը անոնք են որ՝ լեցունութիւն
և դիթութիւն մը կուտան մարդուս , երկրորդ անոնք
են որ՝ սինիրները և մանրաթելերը ուժէ կը ձգեն .
այս տեսակ պատճառներն են , նախ անգործ և անհոգ
նոտելը . բայց մըսեղէն շատ ուտելը . դուք գինի և բախի և
արիշ քէյֆ ընող խըմելիքներու միւպթէլա ըլլալը :

Ասոնք ատեթ իւզու այս հիւանդութեն խըլս-
վուղ կը լսան . և ովոր կը կասկածի ասոնց լիսաս-
կարութիւն վըրայ նէ՝ թաղ միտքը բերէ՝ ինչօք վերը
ըսինք , թէ սաֆուավի և արիւնային և դէր մարդոց
շատ կը պատահի այս ցաւս :

Թէյսիր ընօղ պատճառներուն բայց տեսակն է ,
նախ սըխ սրխ զուգաւորութիւն ընկը . բայց դիմովցը-
նօղ խըմելիքներ չափէ դուրս դործ ածելը . դուք , կե-
րակուրին շատութիւնն կամ որպիսութիւնն առաջ
եկած անմարսութիւն . դուք , խելքը միտքը բարակ ուս-
մունքներու կամ մըտածմունքի շատ հոգնեցընելը .
Ե , դիշերվուները շատ նըստիլը . դուք , մարմինն շատ
հիւթ դուրս թափէլը քըրտինքով կամ շեռով կամ
աղբով , և այլն . ե , իրեն ատեթ ըրած բաներէն մէկէն
՚ի մէկ ետ կենալը . ը , շատ ուտել խըմելու սորված
իքէն՝ մէկէն ՚ի մէկ ատեթէն դուրս երկան ատեն
ծոմ բըռնելը կամ կերակուրէ կըտրըլիլը . թէ , թը-
թու և թթուութիւն տուող բաներ շատ դործ ա-
ծելը . ժուքէրը պաղեցընելը :

Այս պատճառներուն մէջէն առաջինները՝ տ-
ռաջկուց ունեցած ույղունութիւն կէվելցընեն . ետ-
քինները հիշնիքը չունեցող նորէն այս հիւան-
դութեանս մէջ կը ձգեն :

Այս իշխելիս նշանները :

* . 210 . **Ա**յս ցաւըս բըռնելը որ կըալի բառօսիզմօ կօմթօզօ , ուրիշ բան չէ , բայց եթէ օյնախներուն մէկ քանիին բորբոքումը . պազի հեղայս բառօսիզմօն այնպէս ժամանակ մը վարոց կուդոյ որ՝ հիչ մարդուն միտքնալ չէր գար . բայց ատեթ իւզուէ բըռնելէն առաջ քանի մի նշաններ կը ցըցընէ որ՝ գալը մօտիկ է . ինչպէս են , ոտքը քըրտընելը ատեթձէն եղած իքէն՝ յանկարծ կըրելը , ատեթէն դուրս ոտքերը մըրսիլը , ոտքերը մէկ մը թըրիլ և մէկ մը կեռալը , որաճախներուն մկանունքներուն թիրիլը և տամարներուն ուռենալը :

Այս նըշաններս ոտքին վըրոց երևցած ատենը պիւթիւն մարմինին վըրոց մէկ թըրիլմը և մէկ թուլութինմը կը կուգայ , և գործարանքներուն և ամէնին աւելի միտելին գործովութիլը քիչ շատ կալրըվի . իշտահը կը գոցվի , փորը քամիով կը էցցվի . և անմարսութեան ուրիշ նշաններ երևան կելլան :

Այս նշաններս և ուրիշներն ալ քանի մի օր մէկ ըզմէկու ետև կը քըշէն , պազի հեղայն շաբաթ մը կամ երկու շաբաթ առաջկուց ըլլալ կըսկըսին . ատեթ իւզուէ ցաւը բըռնելէն օր մը առաջ իշտահը ատեթ եղածէն աւելի կը բացվի , և ցաւը բըռնած ատենը այս տակը գրելու սլարագաներս կըլլան :

Շատ անդամ դարնան ատենը կը բըռնեն քանի մի օր առաջ կամ ետքը , հաւաներուն տաք կամ պաղ երթալուն կէօրէ . կարելի է որ ասոր օգնութիւն ընէ նաև հիւանդին պազի կամ տաքի շատ չի դիմանալը :

Պազի հեղայնութիւն իրիկվան դէմ կը բըռնէ . բայց այն է ատեթ եղածը և շատ տեսնըվածը որ՝ առալվան դէմ կը պատահի . ցաւը կըսկըսի ոտքին կը կըտրեն ոտքին մէկը , և ատեթ իւզուէ կըսկըսի ոտքին մէծ մատին առջի օյնախէն , բայց պազի հեղայնութիւն տեղերէն ալ կըմնայ ըլլալ :

Յաւը բըռնած ատենը հիւանդը մէկ մըսիլմը
կիւմանայ քիչ կամ շատ. քանի որ յաւը շատնայ նէ՝
պաղութիւն կը քիչնայ, և մէկ տաքութիւն մը կուգայ
ետենէն, և այս տաքութիւնս կը մնայ մինչև որ
յաւը անցնի:

Յաւը պաշլայած ատենէն՝ ետեւ ետեւ շատնա-
լու և սաստկանալու վըրոյ կըլլայ, և պիւթիւն մար
մինը կը դողացընէ. և կը քըշէ ցորեկէն մինչև կէս
գիշերը, անկէց ետքը կամաց կամաց կը թուշոյ •
և ամէնէն առաջ բըռնած ատենէն քսան և չորս
սահաթ անցնելով պիւթիւն պիւթիւնէ յաւը կը
կըտրի, և մէկ անուշիկ քըշանկը մը կուգայ, որով
հիւանդն ալ կը քնանայ:

Բայց միւս օրը արթընցած ատենը կը նայի որ՝
այն յաւցած տեղը ուռեցեր և կարմրեր է. և ա-
սո՞ք ալ քանի մի օր ասանկ քըշէլէն ետքը՝ պիւ-
թիւն պիւթիւնէ կը կըտրին:

Այս թարզով բըռնէ հիւանդութիւնը նէ, մէկ
անդամ բըռնելով չանցնիր, թէպէտ անցած կը նը-
մանի. մինչև քանի մի օր իրիկվոնէ իրկուն յաւ և
տաքութիւն կիւմանայ առջե յաւցած տեղը էփ աղէկ
սաստիկ ըլլալով յաւը. և ամէն իրուկուն այս յաւը
ու տաքութիւն երթալով կը սաստկանայ շատ կամ՝
քիչ, և ասանկ կը քըշէ մինչև միւս առաւօր:

Ասանկ քանի մի օր մէկ տիւղեւյէ քըշէլէն ետ-
քը՝ մէկէն ՚ի մէկ կը կըտրի, և մէկ մը տահա չի գար
մինչև շատ ժամանակ մը վըրայէն չանցնի:

Այս կերպով նկրիղը մէկ օյնախի մը վըրայ տի-
րել և տեղ ընելէն ետքը՝ խայպ կըլլայ. հիւանդը
կատարեալ առողջութիւն գըտածի պէս կըլլայ. իլլէ՝
ինքը զինքը թէ մարմինի և թէ հոգիի կողմանէ առ
ջինէն աղէկ և ճարպիկ կը գըտնայ. հիւանդութիւնը
նոր իրէն երեք կամ չորս տարին անդամմը երևան
կըլլայ. բայց քանի որ ժամանակ անցնի նէ միջոց-
ները կը կարձընայ, տարին անդամմը կը կըտրի
բըռնել, ետքը տարին մէկ քանի անդամ կը կըտրի

գալ իլլէ աշնան ամեսներէն ըսկըսելով մինչեւ ա-
մառնամուտ ։ և ամեն մէկ անդամ քըռնելը եր-
կանկեկ կը քըշէ ։

Ասոր համար է որ նիքրիզը հինգած ըլլայ նէ ։
հիւանդը աղատութիւն ատեն քիչ կը դըտնայ ։ այն
ալ ամըռովան խիստ տաք օրերը ։ որ կը քըշէ եր-
կամ երեք ամիս։

Արլթ հիմնալը չէ նիքրիզը սըխ սըխ բըռնելուն
պատճառը ։ քանի մի օյնախ մէկէն այս ցաւը ու-
նենալէն ալ կըրնոյ ըլլալ ։ սիփըները ատեթմէ-
միայն մէկ ոտքը կը բըռնէն ։ ետքը երկուքն ալ կը
բըռնոլին ։ ամէն մէկ անդամին մէկըղմէկէ ետեւ ։

Մէկ երկու անդամ մը այս կերպով անցնելէն
ետքը տարի անցնելով Երբ որ նորէն բըռնելու
ըլլայ նէ ։ մէկ ոտքը կը բըռնէն ։ և վերի գըրված կեր-
պով քանի մի օր նեղութիւն տալէն ետքը կը կըտ-
րի ։ քանի մի ժամանակ միջոց տալէն ետքը նորէն
կը բըռնէն կամ նոյն ոտքը ։ կամ պավլի հեղալ մէկովը ։

Ասկէց զատ հիւանդը իր ատեթ ըրած քէշ բա-
ները շատցընէն ցաւն ալ տեղը կը փոխէ ։ մէկ
ոտքէն մէկ ալ ոտքը կանցնի ։ կամ ուրիշ օյնախնե-
րու վըրայ կերթայ ։ իլլէ ձեռքին կամ ոտքին օյ-
նախներուն ։ անանկ որ հիչմէկ օյնախ մը չի թո-
ղոք քի՞ այս ցաւէն աղատ մնայ ։ ատեն ատեն
ամէնն ալ եօրսէլէմիշ կընէ ։

Այս հիւանդութիւն պազէ հեղ մէկ ատենի մէջ
երկու զատ զատ օյնախներ կը բըռնէ ։ բայց ալէ-
սէվիյէ երկուքին ալ ցաւը խիստ սաստիկ ըլլար ։
և մէկ օյնախն մէկալը կանցնի ։ անանկ ըլլալով
ցաւը երկան կը քըշէ ու հիւանդը շատ նեղու-
թիւն կը քաշէ ։

Աըխ սըխ բըռնել սկսի ցաւը նէ ուշ բըռնած
ատեններուն պէս սաստիկ ըլլար ։ բայց հիւանդին
սիրտը կը մարի և կը պըղտորի ։ և աթօնիքա ըսված
նիքրիզի նշաններ կը ցըցընէ ։ որոնք ետքը պիտի
պատմուիք ։

Յաւը անցնելէն ետքը օյնախները կենէ առաջ կու պէս կը շաբմին, ուժերնին տեղը կուգայ, բայց քանի մի անգամ որ բըռնեն նէ՝ շուտով և լաման շն կըրնար հասնիլ առաջկու տէրէմէլն, մէկ թու լութիւն մը և տկարութիւն մը կունենան :

Այս ալ քանի ժամանակ անցնի նէ կէվելնայ, մինչև որ պաղի հեղ օյնախները պիւթիւն պիւթիւնէ անշարժ կը մնան, հիւանդութիւնը որևս սրխ բըռնէ նէ՝ օյնախներուն դըրսի դիերը ամսւր և պինու ուռեցքներ բէյտահ կըլլան, և այս ուռեցքներուս միւտատափիլ տեղը մաշկին կամ կաշին ներքեն է :

Այս ուռեցքը շատին վըրայ կըլլայ, բայց շատին ալ չըլլար ։ ասոր մէջի նիւթը առաջ մէկ նօսր բան մը նէ՝ ինչպէս որ կերկեի, որ ատեն անցնելով կամաց կամաց կը չորնայ և կամուլնայ, չորցած ատենը վարպետ քիմեաձիները քններ նայեր են որ՝ մէկ շուտով փրշրպկելու հողի պէս բան մը նէ, որ թթու ջուրերուն մէջը թէքմիլ կը հալի :

Այս ուռերը բէյտահ ըլլալէն ետքը՝ ուրիշպատճոններ ալ վըրայ գալով՝ օյնախներուն շարժմունքը կը բըռնեն, այս հիւանդութիւն երկան ատեն նեղութիւն քաշողներուն շատը նէ ֆուիթիտէ ըսված հիւանդութիւնն ալ կը վաստըկին :

Եւ ամեն նշանները կը ցըցընեն որ՝ պէօղը կէ ներուն մէջը քար բէյտահ եղած է, և ասոր վըրայ ետքը կը խօսինիք :

Միայն այս տեղս այսքան ըսենիք որ՝ հիշչէ եղած որ նիքը իպին ցաւն ու նէ ֆուիթիտէն երկուքը մէկ տեղ բըռնեն հիւանդը ։ հասպա՝ մէկ ըզմէկու ժամանակ կուտան :

Այս ալ կըրնանք հաստատել որ՝ նիքը ունեցող մարդուն ալ նէ ֆուիթիտէ ունեցողինն ալ հիւանդութիւնն իրենց զաւակացը կը մնան, և մէկ հիւանդին հայրը մը տեսակ հիւանդութիւնն շատ նեղութիւնն կը քաշէր նէ, տըղան ալ այն տեսա-

կին կը հանդիպի :

Բայց շատ օրինակինք ալ ունիմք որ՝ կը ցըցընեն որ հայրը նէֆութիտէ ունեցած իբէն՝ տըղան նիք-րիզի կը հանդիպի . կամ նիքրիզ ունեցողին տղային նէֆութիտէ կը պատահի . այլև երկու հիւանդութիւնը մէկէն ունեցող մարդոց տըղաքը՝ միոյն մէկ չինսը կունենան :

Այս դիպուածըս կընիկ մարդոց շատ կըլայ . որ նիքրիզ ունեցող հօրը աղջիկը նէֆութիտէ կունենայ :

Մինչև հիմա այս հիւանդութես ատէթ իւզրէ բըռնած ճամբան գրեցինք, որ շատին այս կերպով պատահած է, անոր համար այս դրածներուս կըսենք կանոնաւոր վարը նիքրիզի :

Բայց ուրիշ շատ կերպիւ ալ կըրնոյ երեան ել-լալ հետը թարդ թարդ ուրիշ բաներ խառնըված ըլլալուն համար, և այս ֆարխերը կարծեմթէ՝ հիւանդին կազմուիլէն և խառնըվածքէն առաջկուդոյ:

Նիքրիզին գլսաւոր բանը այն է՝ որ օյնախները բորբոքում կունենան անոր համար՝ առաջկուց այս հիւանդութես ույղունութին ունեցող մարդը՝ ասոր ույղուն գալու տարիքը համելէն եռքը, ի՞նչտեսակ օյնախի բորբոքում ունենայ նէ՝ նիքրիզ ըսելու է:

Այս անկանոն նիքրիզը երեք տեսակ կը զատեն վարպեսները, մէկին կըսեն աթօնիքա, բ ին՝ ուիէնթ ռաթա, և գ ին՝ տէվիաթա:

Աթօնիքա կըալի այն նիքրիզը, որ թէպէտ հիւանդը վախտ վախտ կը նեղէ, բայց օյնախներուն բորբոքում և ցաւ չի տար . այս դիպուածիս մէջը՝ հիւանդին գլսաւոր նեղութին՝ միտէին բահաթ-սրզութին է . և ասանկ են իշտահէ կըտրիլը, ան-մարսութիւնը, սիրտ խառնըվիլը, փըսիելը, քամի ունենալը, քերքըստըկալով թթու բաներ բերնէն դուրս գալը, և միտէին կողմերը ցաւ մը խմանալը:

Այս ամէն բանիս հետ պազի պազի ոտքերուն օյնախները թէթե ցաւեր և թմրութիներ կըմա-

Դայ, և միտէէն քամի ելածին պէս կուրս՝ այս լազաթսըդութիւնս ալ կանցնի:

Առէթ իւզոէ փորը խապղ կըլլայ, բայց որազի հեղալ փոր քըշուք կունենայ ցաւով, այս պիւթիւն բաները որ ըսինք միտէին ու աղեքներուն կը վերաբերին, ասոնց հետ պազի հեղ իբօքօնտոիա ըսված հիւանդութեն նշաններ կերեին, ինչպէս են վախկոտութիւն մը, ոչինչ և խիստ մանր մունիր բաներու վարայ մըտածելով իրեն մերաք ընել պըզտիկ բաները մեծցըրնել, և հիչ բան չե կեցած տեղէն սաստիկ վախնալ:

Նիքրիզին այս տեսակըս պազի հեղ կուրծքին գործարանքներն ալ կը բըռնէ, և ասկէց առաջկուգայ եիւրէկ չըրփընթըսը, պայղընութիւն, և թըքնէֆէսութիւն:

Նիքրիզը այսպէս վերերը պըտըտի նէ՝ գըլմուն կողմէն ալ ուրիշ նշաններ կը ցըցընէ, որ են գըլխու ցաւ, գըլմու պըտըտիլ, աբօբլէսսիա, և բառալիսի:

Կըրնանք կարծիք ընել թէ՝ այս ըսածնիս ամէնն ալ նիքրիզի գործքերն են, Երբ որ անսանկ մարդու վըրայ կը տեսնըլին որ՝ այս հիւանդութեն ույշունութի ունի, բայց Երբ որ հիւանդը բորբոքման ույշունութի ունի նէ, այն ատենը պէտք չէ կարծել թէ՝ միայն այսքանով նիքրիզը կուգայ ու կանցնի:

Միշտ ըահաթսըդութիւն կուտան՝ Երբ որ բորբոքման ույշունութի ունի հիւանդը, և Երբ որ մէկ օյնախի մը տիրէ նէ՝ այն ատենը ըահաթսըդութի նէրը կը քիչցըրնէ:

Անկանոն նիքրիզին Երկրորդ տեսակին ովենթուաթա ըսին, այս տեսակիս՝ ատէթ իւզոէ պարագաներով օյնախիներուն բորբոքումը Երեան կելլոյ բայց ցաւին և բորբոքման ատէթ եղած տէրէճէն չե հասնիր, իսմ հասնի ալ նէ՝ Երկան չե քըշեր:

Եւ կամաց կամաց կը տրվելուն տեղը՝ մէկէն ի՞ մէկ կը կը արի՝ Երբ որ հիւանդութիւնը ներսի

գործարանիքներուն մշկուն վերաց Երթայնէ : Հայոց
Առեթ իւղեւ միտեւն կը բըռնէ այս հիւանդու-
թիւնս, որ այն ասենը հիւանդին սիրաը խառնը-
վիւլ կըսկըսի, կը փըսիսէ, կամ ծանր ցաւ մը կիմա-
նաց, միտեւն պազի հեղ սըրտին կը զարնէ . և աս-
կէց կը պատահի սինքօբէ ըսված պայղմութիւլ .
շատ հեղ աք ձևէրը կը բըռնէ . ասկէց կը պատճա-
ռի թըքնէ ֆէսութիւն :

Գրվաւն ալ կը պըսպշկի . և ասկէց առաջ կաւդայ
իջուածք և անդամագօսութիւն . այս ամէն ըսած
դիպուածներուս՝ ինչ բան որ պատմեցիք նէ՝ նիք-
րիզին մէկ կըտորն են . թէպէտ բըռնած անդամքին
կէօբէ հիւանդութիւնը կը փոխէ :

Անկանոն նիքրիզին երրորդ ձինսին անունը դը-
րին տէվիաթա . և այս ալ այն է որ՝ նիքրիզի ույ-
զունութիւնը ունեցած իքէն մէկ մարդ մը՝ դըրսի ոյ-
նախներուն հիչ բօրբռոքում մը և ցաւ մը չըպար .
ներսի գործարանիքներուն մշկուն կը զարնէ, և այն
տէղը բորբռոքում և ցաւ կը պատճառէ՝ այն գոր-
ծարանիքին մախսուս ինչպէս որ կընեն ուրիշ պատ-
ճառուներէն առաջ եկած բորբռոքումները :

Չենք կըրնար զատեւլ թէ՝ մ՞ճապա նիքրիզը
դըրսէն օյնախներէն հիչ մէկ նշան մը չի ցըցուցած
իքէն՝ կըրնայ մի մշկուն ՚ի մէկ ներսի գործարանիք-
ները բըռնեւլ ու նեղեւլ . կամ թէ այս դիպուածիս՝
ներսի գործարանիքներուն ցաւը նիքրիզին հիւթին
տէղ փոխելո՞ն մի պատճառած է, ուրիշ բա՞ն է մի :

Բայց թէ մէկ բան ըլլայ՝ թէ զատ ըլլայ, ներսի
գործարանիքները բըռնեւլը բաւական նշան է նիք-
րիզին այս տէսակը ուրիշ երկու ձինսին զատելու :

Չենք կըրնար այն ալ սահին գիտնալ թէ՝ ներ-
սի ո՞ր գործարանիքներուն շատ կը դըպչի այս տէվ-
իաթա ըսված նիքրիզը . զէրէ շատ պատահած հիւան-
դութիւններէն չէ . և ինչոր կը սպամըլի բժշկական
պատմութիւններուն մշջը նէ՝ աղէկ պարագոյիւք չեն
պատմըլիք . և անոնք ալ միայն երկու ձինսի վըլայ

կը դառնամն. մէկը բլէվուիսիա, մէկը բէուիընէվմօնիա:

Նիքրիզի տեղափոխութիւն երկու կերպ կը լինայ ըլլալ. մէկն է քաղաքուշախն ճամբուն մասուս մէկ հիւանդութիւն մը ուրկէց կը պատճառի ցաւ, միզար գելութիւն և քաղաքուշախ զիւքեամ, մէկն ալ ուղիղ աղեքին միւստագիւնէ. և այս հիւանդութիւն պաղի հեղ նոյն աղեքին ցաւովը երևան կելլայ, և պաղի ալ մայասըլի ուռեցքներու (մէմէներու) պէս բաներ դուրս տալով:

Ասանիկ բաներ պաղի հեղ կը պատահին օյնախներու բորբոքումներէն ետքը. բայց քուլլէն կըսէթէ՝ չեմ կրոնար զատել, այս ձինսըս ոիէնթռաթալն կարգէ՞ն է մի, տէվիաթա ըսված կարգէ՞ն է մի:

Կարծեմթէ մինչև հիմա դրած նշաններնիս բաւական են նիքրիզը ճանչցընելու ինչկերպով բըռնէ նէ բըռնէ, բայց սպաղի դիսպուածներ կան որ՝ էփէշկեարէ խապիլուիդ կամ պարէ խիստ դժուար կըլլայ այս հիւանդութիւն օյնախի ցաւէն ֆարլս ընելը, և կարելի է որ՝ երկուքը մէկ տեղալ պատահին:

Այս երկու հիւանդութիւն մէկ ըզմէկէ եղածին կէօրէ ֆարլս ընելու քանի մի ալիսէվիէ կանոններ կուտան վարպետները, որ մենք ալ դրենք:

Նախ հիւանդը առաջկուց պատրաստութիւն ունեցած պիտի ըլլայ նիքրիզին, որ է ըսելթէ՝ ծընողքներն ալ այս հիւանդութիւնս ունեցած պիտի ըլլան առաջկուց. բ, առջի նշաններէն պիտի ճանչցըվի, օյնախի ցաւին ու նիքրիզին նշանները մէկ մէկու հետ բուպար ընելով. դ, ցաւը բըռնած տեղէն ալ կը ճանչցըվի թէ՝ հիւանդութիւնը ի՞նչէ, զէրէ օյնախի ցաւին մանը օյնախները չեն ցաւիր, նիքրիզը ատէթ իւզըէ ուրքին մէծ մատին առջ օյնախէն կը բըռնէ. դ, հիւանդութիւն վարըշէն և կըկնըլելէն պէլլի պիտի ըլլայ. ե, ուրիշ անդամքներու հետ իլհախութիւն ունենալէն. ասոնք ամէնն ալ այս երկու հիւանդութեանս մէջ մէկ ըզմէկէ շատ ֆարլս ունին:

ՆԵՐԵՇԻ ՀՈԹԻ ՊՐԱՎՈՒՆԵՐԸ :

* * 211. Հիմա մեղե կը մնայ մեծամեծ հեղե-
նակներու հետևելով նիքրիզին մօտիկ պատճառը
քննել գիտնալ որեաք է որ՝ նիքրիզին պատճառը
ինչ որ է նէ մարդոյս հիւթերուն չե դըպչեր,
շարժող զօրութեանը կը դըպչի :

Եւ վերջապէս, այս պատճառովս կը ընանիք մեկնել
և հասկընալ ամէն նիքրիզ ունեցող հիւանդներուն
վըրայ տեսած նշաննիս, և անանկ կը հասկընանիք
որ՝ ալէսէվիէ մարդոյս կազմութե կանոններէն ալ
դուրս չենք ելլար, և այս հասկըցածներնուս կէօրէ
դեղ տանք նէ կը ընանիք հիւանդնալ բժշկել, ինչ
որ ամէն օրվան միակերպ և հաստատուն փոր-
ձը մեղե կը սորվեցընէ :

Ասոր վըրայ խօսելէս առաջ իխտիզայ է քանի մի
գիտելիքներ դընել առաջին գիտելիք, նիքրիզն
մէկ ալէսէվիէ հիւանդութի մը նէ, եանիւեայ՝ միւս-
տաքիլ մինակ մէկ անդամէի մը պաշխաճա հիւան-
դութի չէ, թէպէտ երբեմն մէկ անդամը կը բըռ-
նէ, երբեմն մէկալը, բայց միշտ հիւանդին ողիւ-
թիւն կազմութեան մէջն է հիւանդութե սերմը :

Ասոր իսպաթ կը ընայ ըլլալ ինչ որ առաջները
զրուցեցինք այս հիւանդութես նշաններուն վը-
րայ, և չունքի մարդոյս ալէսէվիէ կազմութե թէ-
մէլը այն ուժն է որ՝ մարդոյս ներսի և դըրսի ան-
դամքները կը շարժէ, անոր համար իրաւունք ու-
նինք ըսելու թէ նիքրիզին այս շարժիչ զօրութե
ներու մախսուս հիւանդութի մը նէ, այլև նիքրի-
զը յայտնի է որ մէկ սինկբի հիւանդութի մը նէ.
Եանիւեայ՝ սինիրներուն շատ կը դըպչի, և պիւթիւն
անդամքներուն շարժիչ զօրութիւնները սինիրնե-
րուն մէջն էն :

Այս հիւանդութիս արթընցընօղ պատճառներն
ու սինիրի հիւանդութիւնները արթընցընօղները
մէկ են, ասիկայ հասկընալու համար աղեկ ոլիքքակ

ընել նայել պէտք է ուիէնթռաթա ըսված նկրի-
զն նշանները որ՝ պիւթիւն պիւթիւնէ սինիրի
են, և ասոնցմով կը հասկընանք որ՝ այս հիւանդու-
թես պատճառը սինիրներուն դիրքին և կաղմութե-
օրէնքներուն մէջը փրնարուելու է . և ասոնց մէջէն
իլէ անոնք նայելու է որ՝ սինիրներուն ուժին մէկ
կըշեռք ըլլալը կը կորսընցընեն :

Վերջին գիտելիք այս ըլլայ որ՝ չիւնքի մարդոյս
միտէն խիստ շատ իլհախութիւն ունի ներսի գոր-
ծարանքներուն ամէնուն հետնալ , անոր համար
նկրիզը ներս որ զարնէնէ աւելի միտէին վըրայ
կերևի , և հոն կը զօրանայ :

Ասոր համար ցաւը բըռնելու ատենը՝ առաջ մի-
տէն նեղութիւն կը քաշէ, հիւանդութիւնը արթընցը-
նօղ պատճառներուն շատը ամէնէն առաջ միտէէն
կըսկըսին , աթօնիքա և ուիէնթռաթա ըսված նկր-
իզին տեսակները աւելի իրենց ուժը միտէին վը-
րայ կը ցըցընեն՝ քան թէ ուրիշ տեղ :

Ակէց ՚ի զատ այս ալ կիմանամք որ՝ ներսի ու
գըրսի մասունքներուն վեճակին մէջ մէկ կըշեռք ըլ-
լալմը կայ , և ասով կը ձանիչնամք որ՝ միտէի գուրսի
անդամքներուն հետ պնանկ մէկ կապակցութիւն մը
ունի որ՝ ինքը ուժովցածին պէս՝ գըրսի անդամք-
ներն ալկուժովնան , և տկարանալովը կը տկարանան :

Մինչև հիմա ըսածներուս վըրայ թէմէլ դնելով՝
պիտի գրեմ այս իլլէթը ինչէ՞ն առաջ գալուն , և
ինչովէս զօրանալուն պատմութիւնը . որ ամէն ձինս
նկրիզին վըրայ տեսնըլած երեսյթները խօլայ
մեկնըլին ու հասկըցվին :

Գլազի մարդոց ասըլ իրենց կաղմութիւնէն մէկ
լեցունութիւնը և ուժը կայ , որ կեանքերնին վը-
տանդի մէջ ինկած ատենը՝ կը սորվի և մէկալ ծայ-
րը սափմիշ ընելով կատարեալ տկարութե պատ-
ճառ կըլլայ :

Այս ուժը կորսընցընելը չափ ունի՝ որ անով
պիւթիւն կաղմութելը վըրայ եոյլըմիշ կըլլայ . թէ-

ոլէտ մասնաւորապես միտելին վըրայ յայտնի կերեկ այս եղած ատենըս՝ ուղեղին ուժը տահա տեղի բլալով՝ թապիյէթը կերպ կերպ ճամբաներ կը բըռնէ՝ կորսըլած ուժը նորէն վաստըկելու և տեղը բերելու համար, և իրաւի որ իրեն ուղածին ուդիտմաննալ կը հասնի՝ մարմնոյն ծայր տեղերը մէկ բորբոքումը պատճառելով:

Այս բորբոքումը քանի մի օր քըշելու որ ըլլոյ նէ՝ այն բորբոքած ծայր տեղերուն և պիւթիւն կաղմութեն ուժը տեղը կուղայ, և հիւանդը կառող ջանայ ։ առաջ նիչպէս երնէ՝ այնպէս կըլլոյ:

Կանոնապւոր նիքրիզին ատեթձէ վարչը այս է։ Բոյց պարագաներ կամ որ այս գրածներուս պէս չեն բերեր հիւանդութիւն, իւլէքի կալվեն։ Երբ որ տկարութիւն ատեն մը քըշէ, և կենսական ուժը անոր դէմ հարաքէթ ընէ նէ՝ հիւանդութիւն միտելին կամ ուրիշ ներսի գործարանքներուն մէկին վըրայ կը մընոյ, և նիքրիզին այն թարզը կը պատճառէ որ՝ կըսվի աթօնիքա։

Ասիկա ալէսէվիյէ կանոնէն զատվելուն առաջին թարզն է, երկրորդ թարզը այն է որ՝ տկարութիւնէն ետքը ուժը արթըննալ և հարաքէթ մը ընելով՝ բորբոքում պատճառել կունենայ ։ Բոյց ներսէն կամ դըրսէն մէկ պատճառովմը մարմնոյն ծայր տեղերը, եանիեւա ձեռքերն ու ոսքերը, կամ պէլքի պիւթիւն կաղմութիւն ուժէլնին կորսընցուցած են անանկ որ՝ բորբոքումը սէպէքի մէկէն ՚ի մէկ առանց մէկ զօրաւոր բան մը երեան հանելու՝ կը կըտրի, կամ պէտք եղածին չափ ատեն չի դիմանար ։ և ասանկ ընելով ատեն և բաւական ուժ չի տար որ՝ հիւանդը կատարելապէս ուժ վաստըկի։

Ասոր համար թէ միտեն և թէ պիւթիւն գործարանքները մէկ տկարութեան մը մէջ կիյնան, և այս տկարութիւն մէկ ըզմէկու անցնելով կէվելնայ, այս տեսակէս կը պատճառի այն նիքրիզը՝ որ կըսվելիէնթռաթա:

Ակաքը իզեն ատէթէն վարըշէն զատվելուն իւչ
իւնձի թագրը այն է որ՝ առաջ ակարութիւն տի-
րէլէն ու անցնելէն եսքը՝ բորբոքումը կուգայ *
բայց այս բորբոքմանս միջնորդութիւնը եկած ու-
ժը՝ պազի էթրաֆներ կարգիլէն որ՝ ցաւին ատէթ
իւղըէ բընելուն լըհանովը դէմ չե կըրնար գալ *
ըսելէ քի՝ ամէն ակարութիւնը չե կըրնար տէֆ
ընէլ, և հիւանդին կատարեալ ուժ չե տար * անոր
համար ներսի գործարանքներուն մէկուն վօրայ
տեղընելով ներսէն մէկ մասնաւոր բորբոքումը
կը պատճառէ :

Այս կերպին անուն դըրած են իտ՝ առթու-
թիւնէ տէվիաթա, որ ըսելէ՝ ձամբէ դուրս ելած :

Ասով կըրնանք մէկնել ի՞նչտէրէնէի մէջոր դըր
նըվի նիքրիզը, ի՞նչտէսակ որ ըլլայ նէ. և այս կերպ
մէկնութիւն հէմ հիւանդութե ամէն տէսակին ույ-
միշ կըլլայ, հէմ մարդոյս կաղմութե և անդամքնե-
րուն շարժմունքներուն կանոնին դուրս չէ :

Ասոր դէմոքը :

* 212. Այս բանիս վըրայ խօսելէն առաջ՝ առ
ըսեմ որ՝ այս հիւանդութես ալէսէվիէնէ և շատին
զաններուն նոյելով անբժշկելի հիւանդութեան
կարգը մըտած է :

Եւ իրաւի շատ խէլքի մօտ բան է այս զաննըս *
զէրէ հիւանդութիւն ծնողքներէն իրենց զաւկընե-
րուն անցնող մէկ ախտ մը ըլլալուն համար՝ խաղիլ
է այս հիւանդութիւն քաշելու մարդը ծնած ատէ-
նէն մէկ ներսի կամ դըրսի գործարանքներու միւս
տաքիլ կաղմութիւնը ունենայ. և չիւնքի այս կաղ-
մութիւն փոխելը խաղիլսիզէ, հիւանդութիւնն ալ
բժշկելը խաղիլսիզ եղած կըլլայ. զէրէ դեղերը
ուրքան ուժով ըլլաննէ՝ ուժերնին միշտ չե մնար
այն դեղը առնող հիւանդին վըրայ, հիւանդութե
պատճառը միշտ կը մնայ:

Այս կարծիքներուս հետեւ իլլ հիւանդին ալ ա-

զեկէտ, որ տգետ և փարայ բըռնելու ետևէ ինկող
բժիշկներուն ինքը զինքը չե հաւաստար, որ այս տը-
գետ բժիշկները հիւանդը իրենց մէկ ախարէթ մը
բըռնելով՝ կամ պիւթիւն պիւթիւնէ անօգուտ դէ-
զերով ատեն կանցընեն, կամ իրենց քէյֆը ուզա-
ծին պէս ուժով դէղեր տալով կը վընասեն, և ու-
րիշկերպ հիւանդուն մէջ իշնալու կը մօտիկցընեն:

Ես ալ կը կարծէմ թէ՝ էփ էշկեարէ է քի՝ հիչ
մէկ թիւթիւ դէղովալ չի բժշկվեր այս հիւան-
դութիւնս, որչափ ուժով որ ըլլան՝ այս իլլէթիս
դէմ հիչ մէկը զօրութի մը չունին, ամէն ատեն այս
հիւանդութէս դէմ կերպ կերպ դէղեր գըտնըված
և դըրված են, և ամէնն ալ անանկ կը գրեն՝ կէօյտ
քի անկէց անդին դէղ չի կըրնար ըլլալ, պատմու-
թիւններ ալ կը շինեն սուտ, իրենց դէղին զօրու-
թիւնը հաւարցընելու համար:

Բայց ետքը քանի մի վարպետ այն դէղերը փոր-
ձել ելածներնուն պէս՝ դէղերուն ուժը պիւթիւն
պիւթիւնէ խայպ եղած ըլլալով՝ դէղերն ալ մոռ-
ցըված մընացին:

Զերէ կամ պիւթիւն պիւթիւնէ անօգուտ ե-
լան, կամ պազիները վընասակար ալ եղան, բայց
թէպէտ հիչ մէկ դէղ մը օգուտ չընէր, խապիլէ որ՝
ույզուն բէհրիզով և հիւանդին կերակութն ու վար-
մունքը կանոնի ներքեւ խօժելով՝ հիչ չէ նէ քիչ մը
հիւանդը բժշկվածի պէս հանգիստ կը գըտնայ:

Ասոր համար մէկ նկքրիդ ունեցող հօր մը կամ
մօր մը դաւակ պըզտիկ տարեքէն ըսկսելու է իրեն
մկանունքները չափաւորապէս շարժել որ՝ թմրած
ու լըսկած չի սորվեն, և պիւթիւն պիւթիւնէ մը-
սեղէն բան չուտե, պէլքի այս հիւանդութիւնս ազատի:

Զեմ կըրնար հաստատել թէ նկքրիզը պիւ-
թիւննէ բժշկելու եղանակ մը կայ մի՝ չի կայ մի:
Աը պատմըվեր որ՝ պազի հեղեղեր է քի՝ սաստիկ
կիրքերը, ինչպէս են, վախը, բարկութիը, և այլն,
կամ անիտէ զարնըվել և մէջը խոց առնելը,

կամ ուրիշ ասանկ զուհուրաթով եղած բաներ առանալով մէկէն՝ ի մէկ այս հիւանդութիւն տէֆ լրած ըլլան, առանց մէկ մը նար երեան ելլալու ։ բայց չենք կը բնար գիտնալ թէ՝ այս բնական բաները ի՞նչ թարդով արուեստի մէջ մը ընելու գէրէ ինչ պիտի ընէ առանց մէկ վընաս մը ընելու գէրէ ինչ պէս որ սինիրի հիւանդութիւններուն բարոյական պատճառներուն մէջը ըսած եմք, այս ուժով կիրքերը ուրիշ մէկ բան մը չընեն նէ, պարէ սինիրներուն մէջը մէկ խառնակութիւնն մը կը ձգեն։

Նմանաղէս այն ալ չենք գիտեր թէ՝ ամեն դիպուածի և ամեն մարդու օգուտ կը նե՞ն մի, զէրէ զուհուրաթով եղած բանը կանոն չունենար։

Նիքրիդ հիւանդութիւն ունեցողը դիմար ընելու ույցուն և իսկմիզալը երկու թիւրլիւ ձամբայ կայ մինակ, և կը բնանք գործ ածել կամ հիւանդութիւն ըն բըռնած ատենը, կամ բըռնելն իքէն։

Հիւանդութիւնը չն բըռնած իքէն՝ այն մը տքին վըրայ պիտի ըլլայ դիմարը որ՝ հիւանդուե առջին առնըվի՝ ու չն բըռնէ, բըռնելն իքէն նոյելու է որ՝ ցաւը կարծ քըշէ և քիչէօրսէլէմիշընէ՝ որպան որ խաղիլէ՝ առանց ուրիշ կերպ վընաս մը տալու։

Դատ փորձը ված է, և առաջկուց ալ ըսեր եմ որ՝ այս հիւանդութեն առջին առնելուն կերպն է միանունքները շարժել, և սաստիկ բէհրիդ կենալ, և այս կերպս այնքան ֆայտալը կը կարծեմ որ, իրեն ծնողքներէն այս ցաւը վաստըկողներուն պիլէ օդուտ կը նէ ։ Երբ որ քանի մի հեղ բորբոքումով նկրիզը բըռնելով կիմացվի որ՝ հիւանդին կազմութե մէջը տեղ ըրեր է այս հիւանդութիւն, աշխատութիւն ու բէհրիզը կը բնան պիւթիւն կեանքին մէջը հիւանդը այս հիւանդութիւնէն աղատել գործ ածելու է։

Բայց այս դեղս ձամբայ գործ ածելու համար՝ քանի մի գիտնալու բաներ կան, անոնք գրենք այս

տեղս • նիքրիզ ունեցող հիւանդը մկանունքները
շարժելու համար աշխատութե եաւեւ որ պիտի իյ-
նայ նէ՝ երկօւ բան կայ որ մըտքին մէջը աղեկ պի-
տի առնե • մէկմը՝ մանտըրտիկ ասմարներան ուժ
տալ • մէկ մը նաև տամարներուն լեցունութիւնն
փախչել:

Խիստ չափաւոր մէկ աշխատութիւն մը հերիք է
մանր տամարներուն ուժ տալու • թէ որ այնպէս
ժամանակ մը սկըսի որ՝ ան բէհրիզու պիւթիւն
մարմնոյն ուժը քիչցուցած ըլլայ:

Միջակ աշխատութե մը նալ կըրնոյ արգելք ըլ-
լալ տամարներուն լեցվելուն • բայց այն միջոցին
պէտք է բէհրիզին ալ աղեկ մուխոյէթ կենալ:

Ալսէվեյէ գիտնալու է որ՝ ասլա պէտք չէ շար-
ժումը և աշխատութե սաստիկ լնել, այնքան որ՝
մինչեւ մարդ հոգնի, մէկ մը որ՝ սասանկ սաստիկ աշ-
խատութիւնները չես կըրնար երկան ատեն քըշել
տալ • մէկ մը նալ որ՝ հոգնելուն ետեւն տկարութի
կուգայ, որ միշտ վախնալու բան է:

Միայն ձեռքը կամ ոտքը շարժելը մէկ տիւղեյէ
պիւթէ ըլլայ նէ և այս հիւանդութես շահ մը ըռնի
թէ որ պիւթիւն վիճուան ալ չի շարժի նէ:

Անոր համար պիւթիւն անձովը շարժել պէտք
է • բայց այս շարժումս պիտի ըլլայ հատասառուն և
չափաւոր, և պիւթիւն կեանքին մէջը հիւ մէկ ատեն
մը զանցառութե պիտի ըլլայ ատոր • Երբ որ ըլլայ
և ի՞նչ էթրաֆով որ ըլլայ, թէ որ նիքրիզը ըլլո-
նած ատենը կըրնայ հիւանդը անդամքները շար-
ժել կամ ինքը պիւթիւն պիւթիւնէ շարժիլ նէ՝
շատ օգուտ կը տեմնայ այս կերպ շարժմանքէս:

Անոր համար պէտք է հիւանդութե նոր ըլլոնած ա-
տենը սկըսիլ այս շարժմանքս, որ տահա հիւանդու
թե զօրացած և շարժելու անդամքներուն աղեկ մը
տիրած չէ • շատ բաստ կուգայ որ՝ միայն այս հնար-
քովը ցաւը բըռնելն իքէն՝ չի բըռներ, ետ կը դառ-
նայ, որ առանց ասոր խապիլսիդէր ետ դաըճընելը

Բայց թէ որ նիքրիզը հինգած և ունակութիւն եղած ըլլայ, և աղեկ մը տեղ ըրած ըլլայ հիւանդին դործարանիքներուն մէջը, այն ատենը նոր բըռնել դոյ նէ՝ ոտքի վըրսյ ելլալով ու քալելով տահա շուտ կուգայ և տահա աւելի սաստիկ կըլլայ, զէրէ ոտքերուն ուժը տկարացընելով կամ մէկ բորբոքում մը արթընցընելով հիշ չեղած իքէն ու կըրնայ նիքրիզը պատճառել:

Ասոր համար է որ՝ սխալելով ծուռ կոխէ նէ մէկը կամ ստքը ոլորվի նէ՝ շուտ մը նիքրիզը կը բըռնէ, թէ որ առաջկուց այս հիւանդութիւնս քանի մի անդամ բըռնըվեր է կամ ույղուռութի՞ ունի նէ:

Բէհրիզին սահմանը զատելը՝ որ է այս հիւանդը դիմար ընելուն իքինձի կերպը, շատ դժուար է. թէ որ խիստ պըզաիկ իքէն և կազմութի՞ը շատ մատզաշ իքէն պիւթիւնն պիւթիւնէ մըսէ կըտրըվի՝ առլա միս չուտէ. անանկ որ՝ միս ըսած բանին համը տըզայ աւուր պէրի հիշ առած չըլլայ նէ՝ աղեկ չէ. մէկ մը որ շատ ուժով չըլլար այս կերպ բէհրիզը, մէկ մը նաև որ՝ խապի՞լ է քի վասնգ ալ ծընի ասկէց:

Ամէնէն թեթև զանն ըրած վատանգնիս այս է որ՝ բոլոր կազմութել վըրսյ աղեկ մը կը տիրէ տկարութիւնը, և մենք ալ անկէց պիտի սախընմիշ ըլլայնք որ՝ տկարութի՞ չըլլայ, զէրէ հիւանդութի՞ արթըննալուն մէկ պատճառն ալ տկարութիւնն է, ինչպէս որ առաջկուց ըսինք:

Թէ որ միայն ծերութե մօտեցած ատենը մըսէն կըտրըվիլ սկսի նէ՝ կը վախցըվի որ՝ բնութիւնը իրեն ատեթ եղած գրգոիչ հիւթերէն կը զըրկըվի, և տկարանալ կըսկըսի:

Մըսեղէններուն գործը ալէսէվիէ այն է որ՝ մարդոյս կազմութե մէջ մէկ լեցունութե ու բորբոքման մայա մը կը ձգեն, այս լեցունութիւնը և բորբոքումը նիքրիզին արթընցընօղ պատճառ ըլլալուն համար է որ՝ այս հիւանդներուն վընասակար կուգայ միսը:

Բայց խոտեղէններն ալ ուժ տալմը չունին , ի-
բենք խիստ տկար են , բաւական սնունդ ու չեն
տար . անոր համար ասոնք ալ այն վըտանգը ունին
որ կաղմութիւնը կը տկարացընեն :

Եւ չիւնքի որքան խոտեղէններ կան նէ՝ եելլի
են և թթուութի ունին , մասնաւոր կերպումը մի-
տէն կը տկարացընեն շատ դործ ածվելով , անոր
համար պէտք է անանկ կերպակուր մը ընտրել որ
երկու տեսակին միջնոր ըլլայ . երկուքին ալ օդուտ-
նելը ունենայ ու հիշ մէկին վանասը չունենայ :

Այս տեսակ կերպակուր է կաթնեղէնը • զէրէ մը-
ռեղէնին ու խոտեղէնին միջնն է , ասկէց դատ
ալիւրոտ բաներն ալ ֆայտալը են . զէրէ կաթին
բնութեր մօտիկ են և շատկէկ ալ սընունդ կուտան ,
և ուտելիքներուն մէջը ալիւրոտներէն աղէկ կաթ-
նեղէնի ույլուն ուտելմէք չի կոյ :

Խըմելիքի կաղմանէ , բուհի տայիր խըմելիքները
թէ որ մըսեղէն կերպակուրի վըրայ չըլլան նէ՝ ասլա
օդուտ մը չունին , իրենց թթուութեանը համար
մըսին վըրայէն աղէկ կուդան , և շուտով մը խըմ-
մունիք տալելինին իխախիզայ չէ , թէ որ բնութիւնը
սորված ըլլալով՝ ասոր կարօտ չըլլայ նէ :

Անոր համար այս հիւանդաւթես՝ որ մըսեղէն
կերպակուրները աղէկ չեն՝ ըսինք , այս խըմելիքներս
հիշ բան չունին , և խոտեղէններուն թթուութիւնը
եվելցընելով դարարլը ալ կըրնան ըլլալ :

Երիտասարդներուն ու ուժով մարդոց բուհի
տայիր խըմելիք ասլա ույմիշ չըլլար . թէ որ մէկը
ասոնց ալշշմիշ ըլլայ նէ՝ օրէ օր ուժէ իյնալը աշ-
քովալ կերենայ :

Անոր համար իխթիզայ է խըմելիքներէն հեռու
բըռնել հիւանդը , ֆախաթ՝ թէ որ կամ ատէթ
ըրած է ու՝ առանց անոր չի կըրնար կենալ , կամ
կաղմուածքը տըկար ըլլալով՝ ատէն ասանկ
խըմէչ բան մը կուզէ , ասանկներուն տալու է խը-
մոյելով , նիքը կըն առջին առնելու կամ թուցը-

նելու ույղուն մէկ հաստիկ խըմելիք կայ մինակ ,
պաղուկ և անուշեկ ջուր :

Պաղեները զանն ըրին թէ մէկ հիւանդ մը նիք-
րիդէն աղտաելու համար հերիք է որ՝ տարի մը
մսեղէն չուտէ , քանի մի տարի ալ բուհի տացիք
խըմելիքներ չել խըմէ + առանկով պիւթիւն պիւ-
թիւնէ կը բըժըշերվի այս հիւանդութիւնէս :

Բայց պաղի խառնըլվածքներու և էթրաֆներու
նայելով՝ շտո քիչ ժամանակ կը տրեցին ասոնք՝ իմ
կարծիքիս կէօրէ , և շատ շիւպէէ ունիմ որ՝ շատ
անգամ այս էթրաֆներս և այս խառնըլվածքներու
բաստ կուգան + անոր համար ալէսէվիէ մէկ կամ
երկու կամ տասը տարի բէհրիղ բըռնելը քիչ
կուգայ հիւանդին :

Ե՛զ մը տարի մըսեղէններէն ու բուհի տայիր
խըմելիքներէն սախընմիշ ըլլայ ու ետ կենայ + ան-
կէց ետքը մնացած օրերն ալ կաթնեղէններով և
ըսկ ջուրով թող անցընէ , բաւ է :

Պաղեներն ալ կըսեն թէ , նիքրիզին առջին առ-
նելու համար իխթիզայ է պաղի պազի պէլլէնմիշ
եղած ատեններ՝ կամ թեէն արիւն հանել , կամ
ուղերը հաճամաթ ընել , կամ դրսէն այս դեղերն
ու դործ ածել (Ա . Թափ . 91 .) :

Ասոր Փայտան փորձով տեսնըլած բան ըլլա-
լուն համար՝ դեղերուն կարգը խօթել չուղեցի ,
աշխատիլն ու բէհրիզը կըրնան նիքրիզի պատճառ
ըլլալու լեցունութեր առջին առնել . և հիւանդու-
թիւնը չեղօրացընելու համար ալ առջին առնելու
համար ալ այս երկու դեղս դրեցի :

Բայց պաղի էթրաֆներ կան որ՝ այս ըսածներս
ընել չեն տար + և այս էթրաֆներուս թէ որ հի-
ւանդութիւնը ի՞նչ բանով կարթըննայ և կը զօրա-
նայ՝ ակրքաթ չըլլրվինէ , որիս որիս հիւանդութիւնը
կը բըռնէ , և առաջը չառնըլիր :

Քանի մի զուհուրաթներ կան որ՝ պատճառները
իմանալով և դիմաւորելով հիւանդութիւնն ալ ատեն

չի գըտնաթ դօրանալու . ասոնք ինչ ըլլալը չեւնիքի
բժշկին աշըլսկեօղ և խմատուն ըլլալէն կախված է
որ՝ քըննելով հասկընոյ և դիմաւորելուն կերպը
դիտնայ , և խապիլսիզ է մէկիկ մէկիկ դիելո , անոր
համար դանոյ կընեւք :

Տես ինչոր գրեցինք վերը հեռաւոր պատճառ-
ներուն վըրոյ (* . 209 .) ոյս հեռաւոր պատճառ-
ներս տէֆ ընելով թէ որ հիւանդութիւնը բըռ-
նելը տէֆ չըլլոյ ալնէ՝ շատ կը տկարանայ , ցաւը
շատ թոյլ կըլլոյ :

Այս բանիս համար խիստ իխթիզովը է աղեկ
զգուշութե տիքքանը ընել հիւանդին կերպութնե-
րը և բէհրիզին կերպը , և զաննը կընեմ , թէ ոյս
կողմէս անզգուշութիննը ըլլալն է պատճառը որ
մէկ անդամ մը հիւանդութը երկան ելլալէն ետքը
առաջն փալսելու խիստ դժուար կըլլոյ :

Խիստ աղեկ խելքըս հասած է որ՝ հիւանդութիւ-
ոյլունութիւ ունենալը և հիւանդութիւը արթըն-
ցընող պատճառները ոյս կերպովս մարելէն ետքը՝
խապիլէ է փ էշկեարէ նիքքիզին առաջը առնելքայց
միայն ասոնց կարգէն երկու դեղի վըրոյ խօսիմ , որ
քիչմը երկան ատեն դիմացած է իխտիպարնին :

Ասոնց մէկը ինկիլթէուաս և ուրիշ տեղեւալ շատ
անուանի եղած է . և կըսովի բօլիեռէ տէլ տուքա
տի բօռթլանաւ , այս փոշին կը շնեն թախըմմը լւ-
զի խոտերու փոշիները մէկ մէկու խառնելով , և նոր
չ . զէրէ ոյս թէպիսպէս գաղենոս բժշկապետն ալ
խապար ունէր . և անոր ատենէն մէկըի ատեն ատեն
կորսըլէցաւ ու նորէն մէյտան ելալ խիստ քիչ
Փարխառլ . և ասոր անունը սէպէ քի ամեն ատենվան
բժշկարաններուն մէջը կը գըտնամիք :

Ուրիշ դեղմը նաև որուն համար նիքքիզը կը
բժշկէ կարծեցին , ալքալի ըսված աղն է որ՝ թարգ
թարգ կերպէրով կուտան . ասկէց առնելով դործ
ածել սկսան ալքալի մինեռալէ , ալքալի վէճէթ-
թապիլէ , քիրէճի ջուր , սատոն , և ուրիշ ծըծող հո-

զեր. ինչողէս են՝ թիմի մախթում, քիլերմէնի, և այլն և
Այս դեղերս նեփախթիտէ և ռէնելլա ըտված
հիւանդութիւնները բժշկելու օգտակար ըլլալնին
տեսնըվածին այէս սկսան անոնց ալ տըրպիլոր՝ մէկ
ատենի մէջ հէմ նեփախթիտէ ունէին հէմ նիքրիզ:

Եւ ասոր ֆարխին ալ գացին որ՝ այս դեղերս
դործ ածողներուն նիքրիզ խիստ սէյրէկ կը դըպ-
չէր. բայց հիշմէկ օրինակ մը չի կայ որ՝ ասոնցմոլ
նիքրիզ ողիւթիւննէկ կը տրըված ըլլայ. և վարպետ
բժշկները կը վախնան ալ այս դեղս երկան ատեն
դործ ածելու քի, ըլլայ որ մէկ կերպով մը հիւթերը
ապականէ:

Կը միայ հիմա տեսնալ այս հիւանդութեն առ-
ջն առնելու կերպը. և իրաւ է որ՝ ասոնց գլխա-
ւորն է միտէին ուժը լէքէսիզ պահել և մարսողու-
թիւնը խօլայցընել. ասոնցմէ կը հետեւի որ՝ խապ-
զութին ալ զարարլը է. իլէ՝ նիքրիզ ունեցողներուն
շատ զարարլը ըլլալը ամէն ատեն փորձըված բան է:

Ուստի պէտք է միշտ հաստատապէս փորը լոյծ
պահել ատեն ատեն հօքնայ դործ ածելով, և թե-
թե լուծող դեղեր առնելով, որ առանց խըթմունիք
մը տալու միայն լուծեն. ինչպէս են՝ ալօէով շին-
ված դեղերը, ռավինաը, մակնէղիա պիտանքան, կամ
քիւքիւրա չիչէին:

Եւ այս կարգերուս մէջէն կընաս ընտրել ինչ
որ հիւանդիդ բնութելը ույղուն կուգայ. այս կեր-
պովս վարպիլու է այն միջոցին որ՝ մէկ բըռնելէն
մինչև մէկ ալանգամ բըռնելը կը քըշէ. հիմա տես-
նո՞ք թէ նիքրիզին բըռնած ատենը ի՞նչ ընելու է:

Այս ատենս ամէն կերպ զգուշութե և տիքքա-
թով սախընմիշ ըլլալու է ամէն գրգռութին տուող
բաներէն. զէրէ այն ատենը հիւանդը հիւմմա ու-
նեցող մարդու նման է:

Ասոր համար պէտք է պաղըշկեցընող (անթիք-
լոզիսթիքօ) ըտված ճամբան բըռնել ամէն կեր-
պով, միայն նոյելու է որ սկաղ բան չի դըպէն հի-

շահով լին, ոյս ալէսէվիե կանոնէս մէկ կերպովմը խոտարիւ կըլլայ որ՝ Ե՛քը որ միտէին ուժը խիստ շատ կըտրած է, կամ թէ որ հիւանդը խըմելէքի սորված է, առանց անոր չե կըրնար ըլլաւ:

Պազի հեղ պէտք է, և պազի պարագայի իխթիդալը ալէ քիչմը միս ուտելու, և վըրայէն ալ գինի խըմելու հրաման տալ, ամէն բժիշկները մէկ խօսքով և մէկ կամբով կըսէն որ՝ հիւանդութիւ բըռնելն իքէն իխթիդալու է հիւանդին կազմութեանը դօրաւոր խըթմանք մը չե տալ, մինչև որ ըսած պարագանիս բաստ չե դայ:

Բայց խիստ դժուար է անանկ չափ մը դըտնալը որով հասկըցվի թէ ի՞նչ տէրէճէ է բորբոքումը և ցաւոյն սաստկութիւնը:

Ախտէնհամ վարպետը զաննը կընէ քի՝ որքան որ ցաւն ու բորբոքումը սաստիկ ըլլայ, այնքան կարճ կըլլայ տաեն քըշէլը • և այնքան ալ Երկան կըլլայ մէկ բըռնելն մինչև մէկ ալ անգամի բըռնելը:

Բայց թէ որ մէկ մարդ մը ոյս զարմանալի կարծիք ընդունելու ըլլայ նէ՝ իխթիդայ է անոր ասլա բորբոքումները թուլցնող դեղ խապուլ ընել:

Այս իրաւին է, բայց չափ և տէրէճէ ունի • և ուղիւ անգամ ալէսէվիե առողջութեն կանոններուն նայելով իխթիդայ է այսպէս ընել. Բայց թէ որ ցաւը խիստ սաստիկ և չե քաշվէլու է, և հիւանդը անդադար աման կը պօռսյ և օգնութիւ կուզէ, այն տաենը իխթիդայ կըլլայ բորբոքման ուժը կոտրել. որ քիչմը բորբոքում մընալովալ մէր մըտքի դըրածին կըրմանք համախլ:

Այլ ոյս ալ սահին է որ՝ շատ անգամ բորբոք ման սաստկութիւնը բորբոքում եղած տեղերուն ուժը կը կըտրէ, անոր համար հիւանդութիւնը ետ դաւնալը աւելի խօլայ կըլլայ, և կարծեմ ասոր համար է որ՝ քանի՛ որ հիննայ նէ հիւանդութիւ այնքան ոըխ բըռնել կըսկըսի:

Այս բաներիս կը հետեւ ըսել որ՝ հիւանդութիւ

բըռնելն լիքէն՝ պէտք է բորբոքումը կըսարելու և ցաւը թուլցընելու համար դեղ ճարել, և թէ որ հիւանդը երիտասարդ կամ ուժը տեղը և կէնձ ըւլայնէ՝ թեւէն արիւն հանելը շատ աղեկ է, իլէ ամենէն առջեն բըռնած անգամները:

Բայց ասիկայ քանի մը անգամ մէկ մէկու ետևէ մէկ ախւղիյէ ընելու առանց վառնգի ձէսարէթ չըլլըվիր ։ զէրէ արիւն տռնելը չէ թէ միայն մարդոյս մարմնոյն ալէսէվիէ կազմութելը ուժը կը ձըդէ, այլև լեցունութիւնը մը նաև պատճառելու կարողութիւն ունի:

Ասոր տահա ապահով ճամբան է, թեւէն արիւն առնելու տեղը՝ ցաւցած տեղին վարան սիւլիւկի փակցունել, այս ճամբաս հիշմէկ ույղունուղութիւնը մը չունի, աղեկը այն է որ՝ ցաւը հէմ կը քիչցընէ, հէմ երկան առեն. քըշել չի տար:

Բայց գործ ածելուն չափը, թէ մինչև քանի՞ անգամ ըլլայնէ զարարութէ, չենք կընար կըտրել. միայն այս գիտեմք որ՝ այս ալ շատ գործ ածելու չի դար:

Անթիքօձիսթիքօ ըսված ճամբէն ու արիւն հանելն զատ ուրիշ դեղերալ կը զուրցըվին բորբումն պատճառված ուրազմօն և ցաւը կտրելու. ինչպէս են, տաք ջուրը և կակուղցընող լափաները:

Ասոնք պազի հեղ օգուտ ըրած են առանց զարար մը ընելու. բայց այն ալ տեսնըված է որ՝ պազի անգամ հիւանդութիւնը շուտով ետ դառնալու օգնութիւն ըրած են:

“Նեքըից բըռնած առենը ցաւը զապթ ընելու կամ պիւթիւն պիւթիւնէ վերցընելու համար գործ ածված զօրաւոր դեղերուն մէկն ալ բէհիւն եախըսին է. բայց այս ալ շատ հեղ հիւանդութիւնը ներս թէփմիշ ընել կուտայ:

Խաւ վառել կամ ուրիշ բանով տաղլամիշ ընելն ալ այս ըսածներուս ույղուն դեղեր են. հիշմէկ աեղաց մը ըսված չէ որ տաղելն մէկ վրաս

մը դայ հիւանդին . բայց այս հիւանդութիւն այս
կերպ դեղի ուժով պիւթիւն պիւթիւնէ բժշկվե-
լուն ալ օրինակ մը չունիք :

Քեաֆուրին ու ուրիշքանի մի պահարեղէն իւ-
ղեր այն ուժը ունին որ՝ հիւանդ տեղին ցաւը
քիչցընեն ու բորբոքումը մարեն . բայց ասոնք բոր
բորումը մէկ տեղէն կը վերցընեն ուրիշ տեղ կը տա-
նին . անոր համար կը վախցըմի , չըլայ որ հիւանդու-
թիւլ անանկ տեղմը փոխվի որ՝ անկեց զարար գոյ :

Ասանկ բան մի ալ չընեն նէ՝ ասոնք այն ձինս
դեղերէն են՝ որ նիքրիզին ռիմնթռաթա ըսված
ձինսը կը պատճառեն . ըսած խօսքերովնիս կը հաս-
կըցմի որ՝ ցաւը բըռնած ատենը՝ ցաւած տեղին
վըրայ դըրսէն ինչ դեղ որ դընես նէ՝ կընայ զա-
րար մը ունենալ , անոր համար վարպետ բժիշկնե-
րուն ատեթձէ խրառը այն է որ՝ ցաւը բըռնած ա-
տենը հիւանդը առջան սրխմէ դիմանայ , և բըրդե-
ղէն բաներով ցաւելու տեղերը միշտ տաք պահէ :

Թամրեցընող դեղերը հելպեթտէ ցաւին սաստ-
կութիւլ կառնեն . բայց թէ որ հիւանդութիւլ նոր
բըռնածին պէս ասանկ դեղ դործ ածմի նէ՝ պատ-
ճառ կըլայ որ նորէն դառնայ ցաւը , և առաջնէն
շատ սաստիկ :

Այլ է թամրեցընող դեղերը միայն այն ատենը
աղեկ են , որ ցաւը թէպէտ սաստիկ չըլար , բոյց
դիշերուները բըռնելով հիւանդը չե քնացըներ :

Աղեկ են թամրեցընողները այն հիւանդներուն որ
ծերութիւն ալ ունին , կամ նիքրիզը շուտ շուտ կը
բըռնէ , բաւական ժամանակ միջոց չե տար , թէ որ
ցաւը բըռնել ու անցնելէն ետքը՝ զնախներուն
վըրայ ուռեցք և կարմրութիւ ըլայ նէ՝ անիտէ կա-
շին . վըրայէն բըրդեղէն բանով մը փաթթէ . ինչ-
պէս են ֆանէլսա , չուխա , և այլն . և ասով այն ուռեցք
ներն ու կարմրութիւլ քանի մի օրվան մշջկանցնին :

Ցաւը բըռնել ու անցնելէն ետքը՝ սայդուըզու-
թիւն ընէ մէկ մարդ մը՝ և հիւանդին լուծող դեղ

տայ նէ՝ հիւանդութելը նորէն ետ կը գառնայ ա-
տեթ եղած ժամանակէն առաջ :

Այսափ ըսել իսթիզալը սեպէցի՝ կանոնաւոր
նիքրիզին առջին առնելու և բժշկելու վըրայ. հիմա
առանձնք թէ ի՞նչպէս բժշկելու է անկանոն նիքրիզ:

Ասոր գործ ածվելու դեղերը երեք թիւրլիւ են
պաշլրձա, ինչպէս որ առաջկուց ըսինք • առաջին
թիւրլիւն անկանոն նիքրիզը որ կըսվի աթօնիքա,
պէտք է նաև և առաջ որքան տկարացընօղ բաներ
կան նէ՝ ամենէն ալ ետ կենալ. բ, բոլոր մարմինը
ուժովնալու ույղուն ճամբայ բըսնել. դ, անանկ
դեղեր գործ ածել որ՝ միւստաքիւլ միտէին ուժը
տեղը կը բերեն :

Տկարացընօղ բաները հասկընալէն ետքը՝ ետ
կենալը խօլայ է. և այս հիւանդութեն պատճառ-
ներուն մշջը հասկըցված է ասոնց ի՞նչ ըլլալը,
սըլս սըլս ձի հեծնալը կամատէթմէ գալելը առանց
հոգնելու, պիւթիւն մարմինը ուժովցընելու և
մկանունքները արթընցընելու ճամբաներն են :

Պաղ ջուրը մըտնալն ալ ուժ կուտայ. իլէ՝ թէ
որ պիւթիւն մարմինին մէկէն հաւասար խըթմունք
մը տալ պէտք ըլլայ նէ՝ կըընանք գործ ածել ա-
ռանց վտանգի :

Բայց թէ որ ձեռքերուն կամ ոտքերուն ցաւը
շատ ըլլայ նէ՝ այս դեղը գործ ածելու չի գար,
աթօնիքա ըսված նիքրիզին բըսնելու ատենը մօ-
տենալը խմացվի նէ՝ հիւանդին ուժը տեղը պահե-
լու համար քիչմը մըսեղէն ուտելու հրաման տա-
լու է, բայց խիստ քիչ՝ և սըլս սըլս. թըթու խո-
տեղէնները պիւթիւննէ վերցընելու է :

Պաղի հեղ գինի խըմեն ալ իսթիզայ կըլլայ,
միսայն՝ քիչ և զգուշութե՛ գործ ածել պէտք է. և
այն թարզը ընտրելու է որ՝ շուտով չի թըթուիր, և
թէ որ ամեն ձինս դինի միտէին մշջը թթուութե՛
կը պատճառեն նէ՝ գինի մի՛ խըմցըներ, ոյրող ըուհ-
ներ խըմցուր, ինչպէս են՝ խիստ բարկ ըալսի, կամ

Թրիոլիթօ . բայց շատ ջուրով խառնելով :

Միտենն ուժը տեղը բերելու և լրման պահելու համար ալ կը բնաս դործ ածել լեզե դեղեր, և քընաքընա, բայց պէտք է սախնմիշ ըլլալ, չըլլայ որ երկան առեն այս դեղերը դործ ածել տաս :

Միտեն ուժով ցընելու ամենէն ույղուն դեղերկաթին խարտուքն է, և այս ալ դործ ածելու շատ թարգեր կան, ասոնցմէ ամենէն աղեկը կերեկ ինձի երկաթին ժանկը՝ խիստ բարակ փոշե շինելով . որ տակեց ամէն օք շատկեկ ալ կը բնաս տալ :

Միտեն ուժով ցընելու համար կերպ կերպ պահարեղեններ ալ կը բնանք դործ ածել . բայց չեւնքի ասոնք կը ծու բաներ են, զգուշութիւն պէտք է աղեկ դործ ածելու . պէրէ շատ և երկան առեն դործ ածելով կը բնան չուզած բաներնիս պատճառել . ոյսինքն՝ ուժէ ձրդել . անոր համար միայն անառնկ հիւանդներուն տալու է՝ որ առաջնուց սորված են, հիւանդութեան նշանները թուլցընելու չափ :

Օքէ որ միտէին մարսողական ուժը տկար է նէ պէտք է թոյլ փախեցընօղ դեղեր տալ, որ քիչքիչ ըլլալու, և քիչմի առեն մէկտիւղեկ ընելու է :

Այլև թոյլ լուծողներ ալ տըրվին որ՝ ույղուն ըլլան, անմարսութիւն դիմաւորելու կամ պիտիւն պիտիւթիւններ տէք ընելու խիստ իսթիզալը է որ, ո՞վ որ ամօնիքա ըսված նիքրիզէն բըռնըլած է կամ այս ցաւցու ույղունաւթիւննի, պաղեն շատ սահելնմիշ ըլլայ :

Եւ այս բանիս ամենէն աղեկ վարպետութիւնը այն է որ՝ ցուրտ ատենները տաք տեղեն դուրս չելլան, կամ տաք երկիրներ բնակին :

Այս ձինս նիքրիզին սաստիկ բըռնած ժամանակը շատ ֆայտալը կը բնայ ըլլալոտքերը բէհիվան եախը ոի փակցընելու, բայց տեսնալու է, թէ որ ցաւը ոտքերէն բըռնել ըսկըսի նէ՝ այս դեղս վերջացընելու է :

Այս հիւանդութեանս մյիլ ունեցողներուն ալ սոքերը եախը փակցընելու է, և ատեն մը բանեցը

Նելու է որ՝ նիքրիդին տեղը բըռնէ :

Անկանոն նիքրիդին երկրորդ թիւրլիւմն ըսինք ոիենթուաթա . երբ որ այս թիւրլիւս միտէն ու աղիքները բըռնէ նէ՝ այն ատենէն սկսելու է հիւանդը զօրացընելու ետեւ ըլլով՝ հըրաման տալով դինի խըմելու . բայց քիչ , և քիչ մը տաքուկ , և ոյշուն պահարեղէնով խառնած :

Այս գինները ուժ չի տան նէ՝ բարկ բախի կամ սբիռիթօ խըմցուր՝ շատ ջըրով խառնելով , և շատկէկ թող խըմ :

Թաէ որ բըռնած տաենը քիչ ցաւ կուտայ նէ՝ այս բուհի տայիր խըմելիքներուս մշջը կըրնաս խառնել քիչ մի ալ սըլստոր , կամ ասսափէթիտա :

Այս կերպ խըմելիքին ընելու աղէկութենը կըրնաս տեսնալ թէ որ ասսափէթիտան հալեցընես ալքալի վօլաթիլէի մշջ , և բարկ բուհով մը խառնես ու անանկ խըմցունես :

Այս զուհութաթիս մշջը շատ անգամ թըմրեցընօղեղէրը՝ սահին կըսէմ՝ աղէկ օգուտ կընեն , պահարեղէններու հետ խառնելով . օրինակի համար՝ էլէթթուառիօ թէպափօ ըսված մանունին մշջ , կամ ալքալի վօլաթիլէն մշջ կամ քանֆօռայի մշջ :

Միսքն ալ օգուտ կընէ այս դիսուածիս՝ թէ որ միտէն տըկարութիւնն զատ՝ հիւանդը փըսիսէլալ ունի նէ , ասիկոյ կըրնաս տէփ ընել քըչիկ քըչիկ տաք գինի տալով ատեն ատեն . առաջները քիչ մը ջըրով խառնելով , ետքը առանց ջուրի , ետքը պէտքին կէօրէ վերի ըսած դեղերէս մէկը ըրէ , անկէց ետքն ալ աֆիօն տնըր ինչպէս կըլլայ նէ ըլլայ . թէ աֆիօն բուհի , թէ աֆիօն մանունի , կամ մըթպութիր կամ խիւլասան , և այլն . զերէ ասոնց ամենուն ուժն ալ մշկ է :

Այսպէս թէ որ հիւանդը փորքը ըսուք ունի նէ՝ ատեն մը այն փորքը ըսուքը նէ կըտըելու է և նէ ալ էվելցունելու է , թէթև մըսի ջուր խըմցունելով հիւանդին , որ շատ իւղոտ ըլլայ , և միսը շատ ե-

փած չըլսայ մէջը . և անկեց ետքը կամաց կամաց
թըմրէցընօղ դեղերով կըարելու է :

Թէ որ այս առյ նիքրիզը թոքին դըպչի և ազմա
ըտկած հիւանդութիւնը պատճառէ , գործ ածելու
դեղերդ էն թըմրէցընօղնէրը , անթիսբազմօթիքօ-
ները , պաղի հեղալ բէհլիվան եախըսին , որ կամ
կուրծքին զարնելու է կամ կըռնակին :

Թէ որ նիքրիզը ասլա ոտքերուն կամ ձեռքե-
րուն չի դըպչելով գըլսուն դըպչի , և այն տեղը ցաւ
և պըտոյտ և աբօբէսսիա և բառալիսի պատճառէ
նէ , ասոր դէմ զօրաւոր դեղմը չունինք , միայն ա-
նանկ դեղերունինք որ՝ հիւանդութիւն թեթեցունեն՝
թէ որ բժշկեն ալնէ՝ այն հիւանդին բաղդէն է :

Եւ այս դեղերուս մէջէն ամէնէն զօրաւորը կըր-
նանք ըսել թէ բէհլիվան եախըսին է՝ որ գըլսուն
վըրան զարնելու է . ոտքերուն բէհլիվան եախըսի
զարնելն ալ աղէկ է , թէ որ ասլա ոտքերուն վըրայ
նիքրիզին նշանը տեսնըված չէ . ալէսէվիէ պահա-
րեղէններ և ալքալի վօլաթիլէ տալու է ներսէն :

Անկանոն նիքրիզին երրորդ թիւրլիւն է տէվի-
աթա ըտկածը . և այն է որ՝ ձեռքերը կամ ոտքե-
րը բըռնելու տեղը ներսի անդամէններուն մէկը
կը բըռնէ :

Այս զուհուրաթիս մէջը հիւանդը բժշկելու է
արիւն առնելով և ուրիշ դեղերով , ինչոր ույմիշ
կըլսայ հիւանդութիւնը բըռնած անդամէքին :

Աղէկ մը չենք դիտել թէ այն ցաւն որ՝ տեղը փո
խելով՝ ոտքերէն կը փոխավի կերթայ պէօպրէկները
կը բըռնէ նէ՝ այս տէվիաթա ըսված տեսակէ՞ն է մի:

Եւ քուլլէն զանն կընէ թէ՝ այս երկուքիս մէջ
քիչմի ֆարիս պիտի ըլսայ . զէրէ այն ատենը նէ ֆ-
ռալքիա քալքօլողա ըսված հիւանդութիւն մշյտան
գալով՝ բորբոքումի ույղուն դեղերը ասոր հիշ չեն
ույմիշ ըլլար , միայն այն դեղերը աղէկ կուգան՝
ինչոր տալ ատէթ է այն նէ ֆուալձիաներուն որ՝
նիքրիզէն պատճառած չեն :

Ապահովաբուժութեան իւլիս . պմ : Աքքէցիօնի գօտուզէ .
իո : Թայբայառք . հայ :

Սահման :

* . 213 . Այս անունըս կուտանք այն հիւանդութիներուն՝ որ մէկ թմրութի մը կը պատճառեն . և ասոնք անկէց կը լլան որ՝ զգայութիները ու ըստէթձէ շարժմունքները շարժող զօրութիւն՝ որուն կենդանական զօրութիւնն կը սենք , կը կապվի՝ անդործ կը մնայ :

Այս զօրութիւնըս թապիյէթձէ կը կապվի մարդուս քնացած ատենը . բայց այս անունով յիշված հիւանդութիներուն ամէնուն ալ պաշլընա նշան չէ քունը կամ քնացածի պէս ըլլալը :

Իլլէ՝ այս անունովս միայն երկու թիւրլիւ հիւանդութի կը գըտնանք . մէկը աբօբէսսիա , մէկը բառալիսի , և այս տեղս ատէթձէ ասոնց վըրայ պիտի խօսիմք :

Տայլա . պմ : Աքօբէսսիա . իո : Կալեռանձք . հայ :

Կալեռանձքի ինչ ըստը :

* . 214 . Լաթուածք կամ աբօբէսսիա ըսվածը մէկ հիւանդութի մը նէ որ՝ թէ ներսի և թէ դըրսի զգացմունքները և թէ ամէն ըատէթձէ շարժմունքները կավրըլին մէկ միւստաքիլ և սեպհական չափով մը , և այն միջոցին շնչառութին ու սըրտին շարժմունքները և թէյսիրները առողջ կը մընան :

Աբօբէսսիան բառալիսիէն ասով կը զատվի որ՝ բառալիսին ամէն զգայութիւններն ու ըատէթձէ շարժմունքները չե կապեր . սինքօբէէն ալ կը բաժնըլի ասով որ՝ սինքօբէին ատենը սըրտին շարժմունքն ու թէյսիրը կամ շատ կը տկարանան կամ պիւթիւն պիւթիւնէ կը կըտրին :

Աբօբէսսիաին համար ըսինք որ՝ զգայութիներն

ու բատէթմէշ շարժմաւնքները կը տրըվելու և կապ-
վելու միւսոտաքիլ չափ կայ . որ ոյս հիւանդութելու
հետ իմացընենիք նաև ոյն հիւանդութիներն ալ որ՝
թէղէտ միւսոտաքիլ աբօբէսոնիս չեն , բայց առօր
պէս բատէթմէշ շարժմաւնք և զգայութիւն կապէլ
ունին . և միայն չափին կողմանէ ֆարխ . կը լսն :

Եւ ախտաբանութե կանոններով քըննելով , և
բժշկելուն կերպը նայելով , պաշտըճա հիւանդու-
թիւնէն մէկ ֆարխ մը չունին . այս հիւանդութի-
ներուս անուն կուտան իտ" քարօ , քամաֆօռէ ,
քօմա , և լէթառկօ :

Այս իւլէնիս դահը ինիոշները :

* . 215 . **Խ**ուն աբօբէսոնիան , և ասար այլ և այլ
տէրէճէները տաքիքը առած մարդիկը կը բըռնեն ,
և իլէ՛ զաթսուն տարին անցածները . և ոյն մար-
դոց շատ բաստ կուգան՝ որ գլուխնին մեծ է և
շրմիքնին կարճ , կամ մըսոտ և լեցուն , կամ բան
գործ չունեցող պարապ կեցող , կամ շատ ուտող
խըմով և իլէ՛ անոնք որ շատ խըմելիք կը խըմեն և
ամեն օր կը գինունան . ոյն մարդիկ որ՝ շատ առե-
նէն պէրի մայասըլ քաշելով շատ արիւննին զայ
կը լսայ , ասոնք միւսոտաքիլ աբօբէսոնիաի ույզունու-
թիւն ունին . և կը բըռնլսվին՝ երբ որ ոյն պրիւնը
ինքնիրեն բըռնըմի և կը տրըվինէ :

Այս իւլէնիս կորչը :

* . 216 . **Դ**յո հիւանդութիս պազի հեղ մէկէն ի-
մէկ կը բըռնէ . բըռնելն ու զօրանալը մէկ կը լսայ .
բայց ուրիշ անգամներ կը լսայ որ՝ առաջկուց նշան-
ներ կը ցըցընէ . և այս նշաններս են սըս սըս գըլ-
խու պըտոցար , գլխու ցաւը , քըթէն արիւն դալը ,
ատեն ատեն ականջը մէկ հարեւանցի խըլութի մը .
կամ աչքին մէկ կուրութի մը գալն ու անցնելը ,
աչքին ուռւտ բաներ երեխը , ականջնեն սուտ ձայ-
նէր գոլը , մէկ սէրումութի մը՝ որ շատ չի մնար

կանցնի, ոսքերը ուղածին պէս շարժելու մէկ տիկար-
ութի մը, լեզուին տօլաշմէ ըլլալը, խելքին ցըն-
դելը, քունի յօժարութի մը, և քնացած առենն ալ
ինքուալո ըսված բանը շատ տպատահիլը:

Այս ըսած բաներու աղէկ տիքքաթ ըլլըվի նէ՝
այնքան խտակ կիրմացվէ աբօրէսսիաին գալիքը որ՝
մինչև ինչ տէրէ ձէ սաստկութիով պիտի իջնայ նէ՝
այն սլիլէ կըրնանիք իմանալ:

ԽԱՅԱԿԻ ՊՊԱԹԱԿԻ ԵՐԸ :

* * 217. Յատ անդամ տեսնըված է որ՝ երբ
որ այս հիւանդութիս մէկէն ՚ի մէկ ծանրանալու ըլ-
լայ նէ՝ ասոր պատճառ եղած կըլլայ կոր շատ հոգ-
նելը, երկան ատեն շունչը ներս քաշելը՝ ինչպէս
պազիները կընեն, բարկութիւնը, դուրսի սաստիկ
տաքութիլը՝ ինչպէս է ամառվան տաք արելը, և իշե-
այն տաքութիլը, որ կը պատճառի՝ երբ որ շատ մը
բազմութի մէկ օտայի մէջ նըստած կըլլան, և օտան
գոց ըլլալով՝ այնքան բազմութե՛ շունչը ներսը կը
գոցվի կը մնայ, որ տաքութիէն դատ այն մարդոցը
ներսէն ելած հոտած գուղը կը դուշիքներովն ալ խոռ-
նած կըլլայ:

Սասմնկ պատճառներ են նաև տաք բազնիքը,
գինովաւթիլը, դռւխը դէպ ՚ի առաջը կտսած երկան
ատեն կենալը, շըլլիքը մէկ բանովմը ամուը կա-
պելը՝ անանկ որ շըլլիքին տամարները կուռենան
մէջերնին գըտնըված արիւնը սէրպէստ շըջան չե-
կըրնալ առնելուն համար:

Պազիներն ալ այս տիքքաթ ըրեր են՝ որ աբօր-
էսսիաին շատ ըաստ եկած ատենը գարնան տ-
աեններն է, երբ որ հավան ցուրտ կըէն ափանոըդ
տաքութեան կը դարձընէ:

Ասոր նշանները :

* * 218. Այս հիւանդութիս ճանչցընօղ նշանը
ինչ ըլլալը վերը դրեցինք՝ երբ որ ասըլ հիւան-

դութեան ինչ ըլլալը իմացուցինք :

Բոլոր մարմինին վըրայ դըտնըլած զգայութենէ բըն ու կամաւոր շարժմունքները կը կապվին, բայց պազի հեղ կը տեսնըլի որ՝ մէկ կողմը մէկ ալ կողմն աւելի կապված է, և այս զուհութաթիս մէջը այն կողմն որ՝ զգայութենը և կամաւոր շարժմունքները քիչմի պահեր է, քօնվուլսիօնէ կունենայ :

Այս հիւանդութիւնը բըռնըլօղը ատէթնէ շունչ առնելի իքէն կը խըռկայ + և այս ալ ըսուլած է որ՝ այս հիւանդութեանս մէջ խըռկալը հիւանդութիւնը ծանր ըլլալուն նշանն է, բայց կը տեսնանք որ՝ ամէն ծանր աբօրլէսսիաներուն հետ խըռկալ չե գըտնըլիր :

Ասոք ոդափաճառնէքը :

* * 219 * Այս հիւանդութենը մօտ սրատձառ կըր նանք սեպել այն ամէն բանը որ՝ սինիրի զօրութեն շարժմունքը կը կապէ, և թող չի տար անոր որ ուղեղէն առած ուժին իճրան ընէ կամաւոր շարժմունք ընել տուող մկանունքներուն վըրայ :

Եւ կարելի է որ զգայութիւնը հիւանդ ըլլալով սինիրին զօրութենը կապվի, անանկ որ զգայական սինիրներուն ծայրերէն հիչմէկ զգայութիւն մը չի հասնի մինչև ուղեղը :

Այս շարժմունքներուս կապվիլը սինիրի զօրութեանը նայելով, կը ընայ առաջ դալ կամ սինիրներուն ըսկիզը առած տեղը սըլսմըլիլով, կամ սինիրի զօրութեան շարժմունքը ավօող մէկ բանով մը :

Այս երկու պատճառիս վըրայ ալ ընդարձակ խօսինք + և ամէնէն առաջ սըլսմըլիլուն վըրայ, որ կերեսի թէ իքինձի պատճառ է թէ աբօրլէսսիային և թէ ամէն ասոր նման հիւանդութիւններուն՝ որ ներսի պատճառներէն առաջ կուգան :

Մարմնոյն պազի անդամքներուն զգայութին ու շարժմունքը կապվիլը կը ընայ ըլլալ այն կողմերը գըտնըլված սինիրներուն քեօքերը սըլսմըլիլէն,

կամ քէօքէն մինչեւ այն տեղը կենսական ոգիքը
սէրպէստ չի կը բնաւ քալելէն :

Վարը տահա մինասիպ տեղունիք ասանկ միւս-
տաքիլ սըխմըվելներուն վըրան խօսելու . հիմա
իւմիւմէն աբօբէսսիային վըրայ խօսելով՝ որ ամէն
զգացմունքը և շարժմունքը մէկէն կը կապէ , հարկ
է ըսել որ՝ սինիրներուն ամէնուն մէկէն քէօքը
սըխմըված պիտի ըլլայ . և այս քէօքըս է ուղեղին
միտօլլառէ ըսված մասը :

Տեսնանք որ՝ այս սըխմըվելոս ինչ՛ն կը պատ-
ճառի , ասոր ալ պատճառները շատ են , անոնցմէ
մէկ քանի երեւելները դընենք այս տեղը + ան ,
պատճառն է դուրսէն մէկ զօռ մը տեսնալը , որով
թէփէին ոսկորը կամ կը կոտրի կամ դէպի ներս
կոխվելով ուղեղը կը սըխմէ + բ , ուղեղին իրեն մէջ
կամ մաշկերուն վըրայ բէյտահ եղած կակուղ կամ
կարծը ուռերը , որ մեծնալով ուղեղին միտօլլառէ
ըսված մասը այն կողմէն կը սըխմեն . գ , ուղեղին մէջ
արիւն տանօղ տամարներուն մէջը արիւն կայնելը ,
որով տամարը կը լայննայ և ուղեղը կը սըխմէ . դ ,
ուղեղին մէկ կողմը կամ թէփէին մէջ հիւթ մը
թաշմիշ ըլլալը , որ եղած տեղերնին լեցընելով կը
սըխմեն քովի գլունըված մասնունքները :

Այս դ պատճառիս վըրայ գիտնալ պէտք է որ՝
թաշմիշ եղած հեղուկները կամ հիւթերը երկու
կերպ կը լլան , եանիա՝ կամ արիւն կը լլան , կամ
շիճուկ , որ արիւնէն զատված և մանր տամարնե-
րուն մէջէն հօն թափած է :

Այս պատճառներուն առջինը մէկ դի ձըգենք ,
չիւնքի աւելի ճէռահի վերաբերեալ բան մը նէ .
երկրորդն ալ կը ձըգենք անոր համար որ՝ ուղեղին
մէջի ուռերը քանի որ հիւանդը ողջ է նէ , ոչ ճանչ
նալու նշան ունիմք , և ոչ ճանչնամք ալնէ՝ բժը-
կելու դեղ ունիմք :

Միայն հիւանդը մեռնելէն ետքը ուղեղը բա-
նալով կիմացվի որ՝ ուղեղին մէջը ասանկ ու-
ժ :

ռեր կան եղեր :

Իսկ է և դ պատճառները շատ բանտ կուզանն ի կը հանչցըվեն և մեր բժշկական արհեստին տակը կը ընան ըլլալ անոր համար այս Երկու պատճառին վըրայ ընդարձակ կը խօսիմք, ասոնց ալ պատճառները հասկըցընելով :

Տամարներուն չափէ դուրս լայնալը կամ մեծանալը և մ.ջերնին արիւն կայնելը կամ թաշմիշը ըլլալը կը ընայ պատճառիլ այն ամեն բանեն՝ որ գըլուն շահ տամարներուն մ.ջ պըտըտող արեանը դարնող ուժը կէվելցունէ :

Ասանկ են մկանունիքնելը շատ հոգնեցունելը • բարկութեան շարժելը, դուրսէն սաստիկ տաքութիւն իմանալը ովերէն վար իջնող առոթա ըսված շահ տամարին կամ ձիւկուլառէնին սըխմըվելը :

Այս տամարներուս լեցվին ու թաշմիշը ըլլալը կը ընան շատ հեղ բաստ դալ, զէրէ պազի պատճառներ ալ կը խառնըլին ասոր, որ չեն թող տարքի՝ արիւնը շահ տամարներուն մ.ջէն տամարներուն մ.ջը անցնի և անկեց սըրտին մ.ջ դառնայ :

Ուղեղին մ.ջի դըտնըված տամարները անանկ բաժնըված և տեղաւորված են որ՝ դիտես թէ միւս տաքիւլ գլուխը ելած արիւնը հոն ուշացընելու և շատցընելու և շրջանը կամաց ընել տալու համար անանկ եղած են • ըսել կուղեմ թէ՝ դիմուն մ.ջէ տամարներուն կազմութեը և տեղաւորվելուն իստիզայէն է որ՝ արիւնը սէրպէստ չի կը ընար շահ տամարներուն մ.ջէն դալ տամարներուն մ.ջ թափիւլ, և անկեց սըրտին մ.ջը վազել :

Ասոր ըլլալը տահա աւելի կը խօսլոյնայ՝ Երբ որ մարդըս ծերանայ, զէրէ թապիյէթէն այն ատենը տամարները մէկ լեցունութիմը կունենան, և այս լեցունութիւնըս ուղեղին մ.ջի տամարներուն ալ տիրածին պէս՝ այս ըսածնիս կը լըս :

Այն մարդիկ՝ որոնց մարմիններուն նայելով գլուխն մեծ է, կամ շըլիքնին կարծ է, աւելի արգելք

կուտան իրենց կազմութիւնվա՝ որ արիւնը շահ տամարներէն տամարներուն մէջ չանցնի . որով արիւն շատ կը դիզվե ուղեղին մէջ , և ասոք համար շատ տակը կիյնան այս հիւանդութեանս :

Ըստ հաւանական է որ՝ գեր մարդիկ ալ ասոք համար այս վտանգիս ներքին ըլլան . մէկ մը որ տամարնին լեցուն է , մէկ մը նաև որ՝ իւղերնին շատ և մըսերնին գեր ըլլալով տամարները մարմինին ուրիշ տեղերը սըխամըված են . և չիւնիքի ամէն տամար մէկ ըզմէկու հետ իւցախուն ունին , ասոնց սըխամըվելովը և լեցվելովը . մէկ ալ տամարներուն սէրպէստ ճամբան կը գոցվի , և սըխամըվելը և լեցվելը և թաշմիշ ըլլալը մինչև գըմսուն տամարներուն կը հասնի :

Ասոնք են մարմնոյն մասնաւոր կազմութինները որ՝ տամարներուն մէջև արիւնին քալվածքը կարդիլէն չեն թողուր որ՝ գըմսէն վար իջնայ սէրպէստ . անոնք ալ կամ թէփէնն ոսկորներուն մէջ տեղ կը գըտնան՝ թաշմիշ կըլլան , կամ իրենց գըտնըված տամարը կէրմիշկընեն կուռեցընեն , և անոգ սըխմէլով սինիրները՝ աբօբէսսիա կը պատճառեն :

Գանք այն իքինձի պատճառներուն՝ որ ամէն մարդուն կըլլան ըաստ գալ , և արիւնին դառնալը արգիշելով աբօբէսսիա կը պատճառեն , այս է՝ գըլուխը դէպ՚ի առաջը կախած կենալու ատէթը , կամ այն կէրպ կենալը՝ որ գըլուխը լայիլաճ ծռել կուտայ . և ասանկ կենալով արիւնը դէպ՚ի վար կը կախիլի կը ծանրանայ , շահ տամարները կը լեցընեւ և շատկէկ զարնել կուտայ . որով տամարներուն մէջը գըտնըված արիւնը չի կըլլար սէրպէստ ճամբայ գըտնալ քալելու . բայց է՝ շըլլիքը սըխը սըխը կապէլը կամ կոճկէլը , որով ճիւկուլառէ տամարները շահ տամարներէն աւելի կը սըխամըվին . գեր է՝ գըմսէն արիւնը դուրս հանօղ տամարներուն մէկուն գոցվելը կամ թըլիանմիշ ըլլալը . գեր է երբ որ արիւնը տամարներուն մէջէն ոըրտին աջ կողմի փոոր թափէլուն մէկ երևելի և մեծիսկ արդելք մը կըլլոյ :

Եւ իրաւի տեսնըլած է որ՝ շատ մարդու ալթօք։
Էսակա ըաստ եկած է այս պատճառովս, արգելք մը
ըաստ գալով՝ կամ սրտին փոսին մէջ, կամ սրտին
աջ կողմի անկանին վըրայ, կամ վենա քավա ըս-
լած տամարներուն մէկ ըզմէկ գըտած տեղը, կամ
բօլմօնառէ ըսված շահ տամարին սկսած տեղը։ այս
ըսած տեղերնուս որի՞ն վըրայ որ արգելք մը ըլլայ
նէ՝ արիւնը ետ կը դառնայ և ուղեղին նեղութի
կուտայ. Ե է՝ որ պաղի հեղ գըլխէն տամարներուն
մէջովը արիւնը ետ դառնալն լիքէն՝ արգելք կը գըտ
նէ այն ամեն բաներէն որ՝ կըրնան արգիլէլ թոքին
մէջ գըտնըլած տամարներուն արիւն երթալը։

Պէլի է որ՝ ամեն անդամ շունչ տալ առնելու-
առենը՝ արիւնին բօլմօնառէ ըսված շահ տամար-
ներուն ծայրերէն սէրսլէստ վաղելուն մէկ քըչիկ
և իւստիւն քէօյիւ արգելք մը կըլլայ։

Եւ ասկէց կը հետեւ որ՝ մէկ արգելք մի ալ այն
արիւնին քալվածքին պիտի պատճառի, որ երկու
վէնա քավա ըսլած տամարներուն մէջէն քալելով՝
սըրտին աջ կողմի փոսին մէջը կը վաղէ։

Այս ըսածնիս անկէց ալ պէլի կերենոյ որ՝
թէփէին տամարներուն մէջի գըտնըլած արիւնը մէկ
պըզտիկ չալխանթը մը կունենոյ, որով տամարը մէկ
մը կը բացվի մէկ մը կը կըծկըտի. ինչպէս որ կը
տեսնանք ողջ կենդանիներուն ուղեղներուն մէջը՝
երբ որ թէփէին ոսկորը կը վերցունես. և աղէկ
տիքքաթ ըրած ենք որ՝ այս չալխանթըն խիստ ա-
ղէկ ույշունութիւն ունի կենդանիին շնչառու-
թեանը հետը։

Ասոնք գիտնալէն ետքը դժուար բան չէ հաս-
կընալը որ՝ ինչ բան որ բօլմօնառէ շահ տամարին
մէջի արիւնին սէրսլէստ քալել չի թողուր նէ, վէ-
նա քավա ներուն մէջի արիւնին ալ չի թողուր սըր-
տին մէջ թափիլ. որով գլխուն տամարները կերիւ-
միշ ըլլալով՝ կը լայնան, և ուղեղը կը սըխմեն։

Եւ ասկէց խիստ աշխիքեար կը հետեւ որ՝ թէփէ-

ին ոսկորներուն մէջը արիւնը կը շատնայ, և ոսկորն
ալ կէրմիշ ընելով՝ գըմսոյն գութը չափէ դուրս
կը մեծցընէ:

Այս ալ գիտնալ պէտք է որ՝ մէկ մարդ մը Եր-
կան ատեն շունչը իրեն քաշելով՝ դուրս շունչ չե-
տայ նէ՝ բօլմօնառէ շահ տամարին ծայրերէն անց-
նելու արիւնին սէրպէստ ճամբայ չե տար, ասկէց
կը պատճառի երեսի կարմրութիւն, և գըլսուն և
շըլինքին տամարներուն ուռենալը դըրսէն ալ կե-
րսի էշկեարէ:

Անանկ է նէ՝ ամէն անգամ որ մէկը շունչ առնէ
և քիչմի ատեն իրեն քաշէ շունչը, կըրնայ թէ-
փէին մէջի տամարները արիւնով լեցընել և ան-
տեղը արիւնը կոյնեցընել:

Եւ չեւնքի մարմնոյն ամէն կողմի մկանունքները
թէ որ ուժով շարժել ուզենք նէ՝ շունչերնիս ներս
կը քաշենք, ասոր համար շատ հեղ տեսնըված է
որ՝ ասանկ աշխատութիւնները աբօբէսսիայի մէջ
ձըդած են մարդըս:

Գէր մարդիկ ալ աբօբէսսիայի շատ տակը կիյ-
նան, զէրէ այն փորուն գիրութիւն մեծկակ արգելք
մը կուտայ որ՝ արիւնը չե կըրնար բօլմօնառէ շահ
տամարին ծայրերէն սէրպէստ անցնիլ:

Կերեի որ ասանկ սըլսմըվելուն համար գէր մար
դոց թոքերուն տամարները շատ լեցուն ըլլալով։
ուրիշ տամարներուն ալ լեցունութիւն կը պատճա-
ռեն, և իրաւի որ ասանկ գէր մարդիկ քիչմի շարժ-
մունք ըրածներնուն պէս՝ թոքերնուն մէջ վազող
արիւնին ճէվկանը կը չափուխնայ, և անոր համար
շընչառութինին դժուար կըլլայ, հելալ կըսկըսին:

Ասիկայ առանց շեւբէէի մէկ փորձ մը նէ որ՝ կը
ցըցընէ թէ՝ խօլայ չէ ասոնց բօլմօնառէ շահ տա-
մարներուն ծայրերէն արիւն քալելը, և այս զու-
հուրաթս թող չե տար որ՝ գըլսուն տամարներուն
մէջի արիւնները սէրպէստ ետ դառնալու ճամբայ
գըտնան, որով արիւնը կը դիշի գըլսուն մէջ և

ուղեղը կը սըխմէ՞ տամարները ուռեցընելով :

Պէլքի ուսմունքի ետևեւ շատ լինալն ալ, հոգ-
ոյն ծանր կիբքերն աւ գըլմուն տամարներուն մէ-
ջն արիւնին շըրջանը կը ծանրացընեն :

Մինչև հիմա ըալած պատճառները ուղեղին մէ-
ջը գըտնըլած տամարներուն կերպ կերպ և տէրե-
ջէ տէրէջէ լեցունութիներ տալով աբօբէսսիա կը
պատճառեն, որը ծանր և որը թեթև :

Կախ և առաջ, ուղեղին շահ տամարիներուն մէջն
արիւնին շատութիւնը և շատ վաղելը, և նոյն շահ
տամարներուն թէյսիրները շատնալը կը ընան ա-
նանկ ընել որ՝ շահ տամարին մէկը մէկ դիէն պատ-
ռի, և անկեց արիւն թաշմիշ ըլլալով քովի գըտ-
նըլած փախուկ գործարանքները սըխմելով՝ նե-
ղութիւն տայ :

Կամ թէ՝ արիւնին և շահ տամարին ուժը շատ-
կէկ շիճուկ զատեն արիւնէն. որ թէ այս շիճուկը
այն տեղները ույղուն տեղմը գըտնայ ներս երթա-
լու տէ՝ և չի կը ընայ երթալ և չի ցարքի նէ, ետևեւ
ետև շատնալով կը ընայ այն տեղը թոփ ըլլալ մին-
չև այնքան որ՝ ուղեղը սըխմելու չափ ուժ ունե-
նայ. բ, լեցունութիւնը, ուղեղին տամարներուն
նայելով, երեք կերպով կը ընայ թէյսիր ընել, որ
երեքն ալ մէկ ըղմէկու չեն նմանիր :

Տամարներուն գէր և լեցուն ըլլալը գէմ կը դը-
նէ և ըլնդունիր աղէկ մը այն արիւնը որ՝ շահ տա-
մարներէն հոն պիտի վաղէ. շահ տամարը իր մէջն
արիւնը ամենը մէկէն չի կը ընար պարպէլ. ետևեւ
ետև նոր եկած արիւններովն ալ կը լեցվի. ուստի
կէրիւթիշ ըլլալով վերջապէս կարելի՛ է որ պատ-
ռի, և մէջն գըտնըլած արիւնը թաշմիշ ըլլայ. որով
կը պատճառի այն իլլէթը որ՝ կը ավի էմօռռաճիա
չէռէպռալէ, որ հօֆման ձարտար բժիշկը աբօբէ-
լէսսիայի ատէթ եղած պատճառներուն պաշլըն
է կըսէ. այս արիւնը սէրպէստ չի կը ընալով շահ
տամարին մէջէն տամարին մէջը անցնիլ կուժովնայ:

և ասոր ուժովնալէն, շահ տամարին զարնօղ ուժն ալ կը շատնայ, այս զարնելովս՝ շահ տամարը չի պատռի պիլէ նէ, քըրտընելու պէս մէջի արիւնին շենուկը դուրս կուտայ, ինչպէս որ ատէթէն րաստ կուգայ, Երբ որ շնչերակին արիւնը ուժովնայ՝ և տամարին մէջը չի կըրնայ սէրպէստ մըտնալ, և այս է պատճառը որ՝ մարդոյս մարմնոյն մէջատեն ատեն հիշ պակաս ըըլար աւիշկի թաշխընութիւնը :

Մինչև հիմա ուղեղին մէջ աւիշկեան անօթ տես նըլած չէ, և ասոնք չի կենալուուն համար՝ կարծեմք թէ աւելորդ հիւթերը ծըծելու կարողութիւն և գործիք ալ չունի ուղեղը, և թէ որ ըսես քի՝ այն տեղ զուհուր եղած գոլորշելքները արիւնին տամարները իրենց կը քաշեն, և կը ծըծեն, խիստ աշխար կերւեի որ՝ տամարներուն արիւն չընդունելով՝ շենուկի մի շատութիւն բեյտահ կըլայ, որով ուղեղը կը սըմբըի և աբօբէսսիան երևան կելայ:

Ըսած պատճառներէս ՚ի զատ՝ ուրիշ բանեթ ալ կըրնան ըլլար որ՝ շենուկը արիւնէն զատեն, շնչերակիներէն դուրս հանեն, և մէկ տեղ մը թոփ ընեն, և իրաւի՞ որ շոգի դուրս տըվօղ տամարներուն թռուլնալ և տկարանալը, որ կըլայ՝ Երբ որ պիւթիւն մարմինը մէկ ջրգողութեն մը պաշլանկը կը ցըցընէ, այս կըրնայ շատ մը շենուկի վազեցընել ուղեղին մէջը, և ալէսէվիէ պիւթիւն մարմնոյն ջրգողութիւննեն ետքը հիւանդը աբօբէսսիայով մեռնիլը նէ ատէթէ դուրս բանէ, և ոչ ալ խելքի չի հասնելու:

Կըրնայ ալ ըլլար որ՝ պաղի մարդու պիւթիւն հիւթերուն մէջը շատ ջուր խառնըլած ըլլայ, և այս ջըրոտ մասունքներըս տամարներուն և մանը տամարներուն հիւսվածքէն դուրս որգմիշ կըլլան, ինչպէս որ իսքուռիա ունալէ ըսված հիւանդուելը մէջը փորձըլած է, Երբ որ այս հիւանդութիւնս պիւթիւն պիւթիւնէ անբժշկելի եղած է, և ասոնք ուղեղին փոսերուն մէջ կը վազեն, ասանկոյ այս հիւանդութիւնս ալ խիստ շատ հեղ աբօբէսսիա:

սլայտվ կը վերջանայ :

Այս հիւանդութեան սըխմելով պատճառով բաները հասկըցուցինք մինչև հիմա . և ըսածներէս կը հետեւի որ՝ ամենէն շատ բաստ գալուն՝ այս պատճառներուն մէջէն՝ լեցունութել կամ գիրութեն է . այսինքն՝ արիւնին թոփ ըլլալը և թանձրանալը ուղեղին մէջի տամարներուն մէջ . որով լեցունուել տէրէձէին կէօրէ կամ տամարները կը լայննան, կամ մէջի աւելորդ հիւթը թաշմիշ կը լայ :

Այս բաններըս ձըշմարիս ըլլալը շատ աղեկ կը հասկընաս՝ երբ որ աբօբէսսիսյին վարըշին և նը շաններուն աղեկ տիքքաթ ընես :

Ասոնցմէ կը հասկընաս թէ ի՞նչ պիտի ըլլայ այն որ՝ ատեթձէ աբօբէսսիան երկուք կը բաժնեն . մէկին կըսեն սանկուլինլէ, որ արիւնասյին ըսելէ . և մէկալին կըսեն լինֆաթիքա, որ աւիշկեան ըսելէ :

Բայց այս ֆարիս գործածութեն գայ նէ՝ սէպէ քի պիւթիւն պիւթիւնէ ֆայտասըզ և ոչինչէ . զէրէ շատ անգամ այս երկու թիւրլիւս ալ մէկ սպատճառէ առաջ կուգան, տամարներուն լեցունութիւնէն . անոր համար երկու թիւրլիւնի ալ մէկ կերպ դեղը հէրիք է :

Տահա աղեկ կը լայ՝ լինֆաթիքա ըսված աբօբէսսիան երկու թիւրլիւ բաժնել . մէկը լեցունութիւնէն եկած, մէկն ալ ջըրգողութեն սպատճառած . առջինին կըսենք աբօբէսսիա խոիօբաթիքա, որ միւստաքիլ ըսելէ . և ը ին՝ աբօբէսսիա սինթօմաթիքա, որ իքինձի կամ արկածեան ըսելէ :

Վարծեմթէ մինչև հիմա ըսածներէս ուրիշպատճառներ ալ կան աբօբէսսիա սպատճառելու . շիտկէ շիտակ սինիրի զօրութիլը ալըելով, ասանկ պատճառ կըրնան սէպիլլ մէֆիթիքօ ըսված հաւան՝ որ կէլայ պազի ջուրերէն և նոր եփ ելած գինիէն, և ուրիշ ասոնց պէս բաներէն . վառած քէօմիւրին հոտը և մուխը, ժիվային հոտը, խուրշինին և ուրիշ մատէնի բաներուն հոտերը, աֆիօնը, բախին կամ

քեովին բուհը , և ուրիշ թշմրեցլնօղ դեղերը :

Այս պատճառներուս կարգը անցուր ցուրտին թէյսիր նալ , սրբուսազութին ալ , էլէթթուիչիթա ըսված գործողութիւնն ալ , ափանսը ըաստ եկած հոգւոյ կիրքերն ալ :

Կերեւի որ այս դեղերուն կամ ուրիշ ըսած բաներնուս հիչմէկը շընչառութե գործիքներուն կամ արիւն բերօղ տամարներուն դպչելով չի ըստաններ :

Ասոնց շետակ և անմիջական թէյսիրը սինիրի զօրութե կը դըպչի . և ասոր շարժիչ զօրութիւնը կը ոչնչացընէ . և իրաւի՞ որ այս թիւրլիւ զէհիրներուն բըռնելը աշեքեար կըլայ մկանունքներուն դիւրագրգուռութիւնը . և սինիրներուն դիւրագրգացութիւնը ավորվելէն :

Եւ այս անխախտ և ամէն ատեն միակերպ ըաստ կուգայ , թէ մկանունքն ու սինիրները մէկ տեղ ըւլան , և թէ մէկ ըզմէկէ զատ տեղեր ըլլան . սառա քաշողներուն ալ շատը հիւանդութիներնուն վերջը աբօբլէսսիայի կը դարձընեն , կամ հիւանդութե վարըշին ատենն ալ վախիթ վախիթ այս հիւանդութիւնս կը նեղէ զանոնք :

Ասոր պատճառ կըրնաս ցըցընել չէ թէ արիւնեշատութիւն կամ ուղեղին սըլսմըվելը , այլ այն՝ որ սինիրներուն ուժն ու զօրութիւն հատած է , և մէկ տկարութիւն մը տիրած է . որ մարմնոյն ուրիշ անդամիքներէն ըսկըսելով վերջապէս մինչեւ ուղեղը կը հասնի :

Այսպէս կըրնանք զըուցել նա և խսթէռիզմօին վըրայ . և այն զուհուրաթներուն վըրայ , որ հիւանդները թէ սառա քաշեն և թէ խսթէռիզմօ , վերջերնին մէկ թմրութիւն մը մէկ քնանալու պէս մէհանութիւն մը կը բերեն , որ քօմա կըսեն բժիշկները , կամ աբօբլէսսիայի թարզերէն ուրիշ մէկ թարզ մը երևան կը հանեն :

Ասոր նայելով կըսեմ թէ աթօնիքա կամ ուինիթաթա ըսված նիքրիզէն պատճառաւած աբօբ-

լէսսիան ալ ոյս Թարզիս մէջ կը մըտնէ + որ լսելէ
թէ՝ աւելի սինիրի զօրութիւնը տկարանալէն առաջ
կուգոյ՝ քան թէ ուղեղը սըլսմըվելէն , անձախ
չիւնիքի մի և նոյն մարդու վըրայ շատ հեղ կը տես-
նըլի որ՝ հէմ նիքրիղի ույղունութիւն ունի՝ հէմ
աբօբէսսիայի , տար համար պազի հեղ խապիլէ
որ նիքրիղ ունեցողներուն աբօբէսսիա ալ բաստ
դոյ նէ՝ ուղեղին սըլսմըվելէն եղած ըլլայ , և ասանկ
ները մեռնելէն ետքը դլուխնին ձըղքըլինէ քըն-
նելու համար՝ ուղեղին մէջը կամ մօտերը անանկ
բան մը կը դըտնըլի որ՝ ուղեղը կը սըլսմէր առաջ :

Բայց շատ հեղ որ աթօնիքա կամ ուիւնթուաթա
բաված նիքրիղներէն ետքը աբօբէսսիա կուգոյ նէ՝
ասանկ էշկեարէ և զատուած մէկ բան մը չի տես-
նըզիր ուղեղը սըլսմէլու . և հիչ սըլսմըվելէն առաջ
եկած եթրաֆներ կամ նշաններ չեն երենար . իլլէ
տառը դէմ սինիրի զօրութիւնը պակսած ըլլալու
աշիքեար նշաններ կը տեսնըլին :

Աբօբէսսիաէն մեռնողներուն վըրայ անդամա-
զլննական քննութիւններ ընելով՝ պատճառը հասկը
նալ ուզօղ մարդը շատ կը խաբվի . ինչ բան որ
սինիրի ուժը կը պակսեցընէ՝ տամարներուն մէջէն
քաղօղ արիւնին վարըշն ալ կը ծանրացընէ , մինչև
որ շիճուկ դուրս տալ կուտայ , կը բնայ շահ տամար
մը պատռիլ , կամ ուրիշ կերպ թաշնընութիւն մը
պատճառէլ , և ասով երկու ֆարլսլը պատճառ մէկ
մէկու խառնըլվելով՝ պատճառին մէկը մէկ ալ պատ-
ճառին դործ կը լը , ասըլ պատճառը թէքըար
պէլլիսիդ կը մնայ :

Այս բաներուս բաւական փորձ և խսդաթ ու-
նիմք բըժըշկական պատմութիւններուն մէջէն , որ
շատ սառայէն մեռած հիւանդներուն մարմինը և
դլուխը քըննելով ասանկ բաններ դըտեր են :

Հատ անդամ այս հիւանդներուս շատը թէպէտ
տտէթ եղած թարզով կը բըժնեն ու կանցնին .
բայց մէկ սէրսէմութիւն մը կը թողուն՝ որ քիչմի

ատեն կը միայ և սցս սէրսէմութե՞ս կը ցըցընէ որ՝
շիմուկ թաշմիշ եղած և ուղեղը ջըրջըրկած է :

Պազիներունն ալ քանի մի անգամ բըռնելուն
հիշմէկ մասնաւոր զուհուրած մը և արտառոց բան
մը չի ճըգէր ։ ատէթէն դուրս սէրսէմութիւն չի
տար ։ բայց ետքը մէկ մը նալ անանկ ուժով կը բըռ-
նէ որ՝ կըսպաննէ , և ասոնց մարմինը բանալով կը
տեսնըվի որ՝ արիւն թաշմիշ եղած է :

Այս թաշխընութե՞լս մեռնելուն պատճառ ըլ-
լալը աշխքեար է ։ բայց բուն հիւանդութե՞լ պատ-
ճառ չեմ կըրնար ըսել , զէրէ տեղիք ունինք կար-
ծելու որ՝ քանի մի անգամ հիւանդութե՞լ էօրսէ-
լէմիշ ընելով ուղեղին տամարներուն թէյսիրը կը
տկարացընէ ։ անով հիւթերը չեն կըրնար քալել
մէկ տեղմը թոփ կըլլան , և ասկէց կամաց կամաց
ըսած բաներնիս առաջ գալու ձամբայ կը բացվին :

Այսպէս կըրնանք հասկընալնա և աթօնիքա կամ
ոլիէնթռաթա ըսված նիքրիզներուն համար ալ ։ որ
ուղեղին ուժը կըորելով կըրնայ անխըտար հիւթ-
պիրկտիրմիշ ընելոր՝ տամարներուն ծայրը պատ-
ռի , արիւնը դուրս վազէ , և անկէց մահ պատճառի :

Այս կերպ մեռնողներուն մարմինը բանալով՝
ուրիշ բան չենք կըրնար գըտնել . միայն թէ մէկ
ուղեղի որխամըվելմը , և ողիւթիւն հիւանդութե՞ և
մահուան պատճառ այն սըխմըվիլը կը սեպեմք :

Մինչև հիմա ցըցուցած պատճառնիս անանկ զօ-
րաւոր են որ՝ շատ հեղ կըրնան մէկէն 'ի մէկ ըս-
պաննել . ասոր համար է որ՝ ատէթձէ աբօբէսսի-
այի շատ օրինակներ չենք տեսնար , զէրէ մէկ բըռ-
նողը մէկ մը տահա չի բըռներ . բայց չիւնքի այս
ըսած պատճառներէս առաջեկած գործերը մէկ ըլ
մէկու նման և ույղուն կըլլան , և ինչ մարդու վը-
րայ որ թէյսիր ընեն նէ՝ աբօբէսսիայի պէս բաներ
կը ցըցընեն , անոր համար առանց շիւբհի այս
պատճառներուն թէյսիրէն ինչ որ առաջ գալու
բըրայ նէ՝ աբօբէսսիայի պատճառ կը սեպենք :

Ասոր Գոռշահաթենունը :

* . 220 . Պազի անդամ աբօբլսսիան կը ընայ
սլիւթիւն պիւթիւնէ բըժըշկըվել . բայց խիստ
շատ անդամ վերջէն կամ կը մեռցընէ, կամ էմիբ-
լէճիա ըսված հիւանդութեան մէջ կը ձըգէ :

Մէկ մարդ մը աբօբլսսիայի ույղունութիւննայ նէ՝ բըժըշկըվելէն ետքն ալ շատ խօլայ կը լայ նորէն այն հիւանդութեն մէջ իյնալը, և քանի մի անդամ բըռնելէն ետքը, կանուխ կամ ուշ վերի ըսածներուս մէկը անոր պիտի ըսատ գայ:

Աբօբլսսիային վերջը ի՞նչ պիտի ըլլայ, պիտի աղէկնայ մի, ուրիշ հիւանդութիւն մը մի պիտի դայ վըրան, եօնսա պիտի մեռնի՞ մի, կը ընանք առաջկուց խալար տալ և խմանալ թէ որ աղէկ տիք-քաթ ըլլըվինէ տրահադրիչ պատճառներուն, հիւանդութիւնը բըռնելէն առաջ զուհուը եղած նշաններուն, իքինձի պատճառներուն, հիւանդութենը սաստիկ կամ թոյլ բըռնելուն և շատ կամ քիչ քըշելուն, և դեղերուն ըրած օգուտինն ասոնց նայելով կը ընակը հասկընալ թէ հիւանդութիւնը կը բժշկը-վի՞ մի, մահաբերէ է մի:

Ասոր գինաբը :

* . 221 . Այս հիւանդութիւն ուլքան զիանքեար բան ըլլալը խմանալէն ետքը՝ խօլայ կը հասկընաս որ՝ ամէն վարպետութիւննիս պէտք է անոր վըրայ գործ ածեմք որ՝ այս վախնալու հիւանդութեանս առաջը առնըվի . մինչև դալու ատենը անդործ սպասել և անկէց ետքը բժշկելու խայրէթ ընել չըլլար:

Եւ հիւանդութեն առաջը առնելը այն է որ՝ ի՞նչ բան որ ասոր պատճառ կը ընայ ըլլալ՝ թէ մօտէն թէ հեռուեն, անոնք տէֆ ընելու է, և այս պատճառները ընդարձակ դրեցինք վերը՝ որ հասկընալն ու առջին առնելը խօլայ ըլլայ:

Ամէնէն էվել հարկ է, որ՝ ույղունութիւնը տըլող

պատճառը տէֆ ընենք . և ոյս պատճառներն են , հիւանդին լեցուն և գէր և արիւնոտ ըլլալը . ասիւզ տէֆ ընել կամ դըսպելէն ետքը՝ վախը կանցնի , և ասիւզ տէֆ ընելը կերպ կերպ ձամբաներուն ունի , և ոյս ձամբաներուն գլխաւորները՝ շարժմունքն ու բէհրիզն են :

Շարժմունքը կամ աշխատութիւնը անանկ պիտի ըլլայ որ՝ արտաշնչութե մէկ դործիք մը ըլլայ միայն , տաքութիւն և հեղալ և շնչառութե դժուարութիւն չի պատճառէ . անոր համար շարժմունքին չի հօդնեցը նօղ տեսակներէն ըլլայ նէ աղէկ է :

Ո՛վոր գլուխը սըլս սըլս չի գառնար , և ձի հեծնալու սորված է նէ , ձի հեծնալը անանկներուն հախին էփ էշկեարէ ուրիշ ամէն շարժմունքներէն աղէկ է . ժուռ գալ և ուրիշ շարժմունքները պէտք է վերի ըսված կանոնին վըսայ չափաւորել . Բայց ծեր մարդոց և գէր եղողներուն շարժմունքը խիստ չափաւոր պիտի ըլլայ :

Աբօբէսսիսյի ույլունութիւն ունենալը կանուխ ատեն տեսնըփելու ըլլայ նէ՝ հաւանական է որ՝ ույլուն բէհրիզով և կանոնաւոր աշխատութիւնը կըրնայ առաջը առնըվել կամ պիւթիւն պիւթիւնէ տէֆ ըլլալ :

Բայց վըտանգաւոր կըլլար սըխը բէհրիզ դնել անանկ մարդոց որ՝ տարեկնին առած են , նայելու որ՝ ուրիշ կերպ իսթիզայ մը ըլլայ ոյս կերպ բէհրիզ դնելու . և ոյս իսթիզաս է գիրութիւնը :

Եւ իրաւի նցյն իսկ գիրութիւնը կը ցըցնէ որ՝ գէր մարդը շատ ուտել խըմելու սորված է . անոր համար անանկներուն համար բաւական է ուտել խըմելուն չափ դնել իլլէ մսեղէններուն հախին . և պատուէր տալ պէտք է որ՝ իրիկվընները մսեղէն ասլա գործ չածեն :

Խըմելքներու դիացէն , որքան որ տաքութիւն տուող և քէֆ ընող խմելքներ կան նէ՝ անսոնց ամէնէն ալ ետ կենտղու է , ինչ խըտածը որ ձեռվը-

նուն կուդայ նե , և թէ որ ատէթ ըբած ըլլալով
չեն կըրնար ետ կենալ նե՝ պարէ կամաց կամաց
կըտրել և չափը քիչցընել նային . գինովնարու տէ-
րէ ճէ չեն շատ հեռու թող կենան . ջուր խըմել չեն
ուղեր նե՝ կամազնիւ գինի թող խըմեն շատ ջրով
խառնած , կամ թեթե պիռուա :

Լոկ ջուրը ալեսէվիէ խապղ կընէ կըսէ քուլ-
լուն . խապիլէ որ՝ իրեն երկրին ջուրերուն նայե-
լով . չե նե աղէկ ջուրը խապղ պիտի չընէ . բայց
ատէթճէ ըստամպօլու ջուրերն ալ ոյս խապղ ընե-
լու զօրութիւնը ունին :

Եւ չիւնքի խապղութիւր ներսին տաքութիւն
տալով աբօբէսսիան կարթընցընէ , անոր համար լոկ
ջուր խըմելու աղէկ չե սեպէր վերսիշեալ բժիշկը :

Մենք բժշկաց խոհեմութեր կը յանձնենք ոյս
բանըս . որ ամէն բժիշկ իր գըտնըլած երկրին հա-
ւային և ջրին բնութիւնը գիտալում անոր կէօրէ
պատուեր թողտայ հիւանդին ջուր խըմելու կամ
չե խըմելու վըսայօք :

Թիւթիւն և թէմպէքի և էնֆիէ՝ Երբ որ շատ
գործ ածվին նէ՝ զարարլու են . և փորձը ոյս է որ
թիւթիւն կամ թէմպէքի քաշել հիշ չե սորվօղ
մարդ մը որ քաշէ նէ՝ շուտովէ մը գլուխը կը դառ-
նայ , աչքը կը մըթնէ , բերանը կը ծառափ , և այլն .
Էնֆիէն ալ ոյսպէս կը նէ . բայց մէկ աղէկութիւ մը
ունի որ՝ ուղեղը կը մաքրէ՝ քըթէն ջուր վազցը-
նելով . անոր համար՝ թէ որ ոյս էթրաֆիս նայե-
լով բժիշկը մինասիալ տեսնայ նէ՝ կըրնայ էնֆիէի
հրաման տալ չափաւորապէս քաշելու :

Մէկաները զարարլու են . լլէ գինին ռախուն և
մսէղէն կերակուրները , նաև հացն ալ . անոր համար
միայն խիստ թիւթաքի եղողներուն կըրնայ հրաման
տըրվիլ , ան ալ օրէ օր քիչցընելով . ասանկ օրէ օր
քիչցընել պէտք է նաև էնֆիէն՝ որ պարէ թիւ-
եսքիութիւն չունենայ :

Դլսուն արիւն տանող տամարներուն լեցունուա-

թիւնը քիչցընելու հախին՝ սըլս սըլս արիւն առնելու է . տղբուկներ փակցընելու է . փորը լոյծ և կակուղ ըլլալը շատ օգուտ կընէ . իլէ՝ Երբ որ այս տամարները կը տեսնաս որ՝ ուռեցք մը ունին , այն ատենը իսթիզայ կըլլայ ույղուն լուծող հոքնաներ ընելու :

Ե՞րբ որ առանկ ուռեցքի մի նըշան չի տեսնաս նէ՝ լուծող դեղ տարով սըլսկէկ՝ բոլոր մարմնոյն կազմութելը ուժը կը կըտրի և տկարութե մէջ կիյնայ , որ աբօբլէսսիայի համար գէշէ . շատ աղէկ կըլլայ լուծող դեղերուն տեղը՝ կակըշցընօղ դեղելը և հոքնայ գործ ածել :

Ամըուվան ատենը ամէն օր առտրվանց համբային կակուղցընօղ ջուր մը խըմելը անօթուց՝ շատ ֆոյտալը է , բայց միշտ նայելու է որ՝ չափազանց չըլլայ :

Թաէ որ լեցունութի ունի հիւանդը , և հիւանդութե պատճառն ալ լեցունութին է նէ՝ շատ օգուտ կընէ թեւէն արիւն առնելը և իստիղային կէօրէ տեղտեղ տղբուկ բակցընելը , որ լեցունուն ատէթ եղած դեղ է :

Թաէ որ յատուկ նշաններէն կըրնաս հասկլնալ որ՝ աբօբլէսսիան բըռնելը մօտ է , և այն ատենը արիւն առնելը հասցունես նէ՝ շատ մէծ օգուտ կը տեսնաս որ՝ ասկէց ալ զօրաւոր դեղ չի կըրնար ըլլալ ոյս հիւանդութեանս առաջը առնելու :

Այս միջոցիս մէջը շատ արիւն հանելու է . և թէ որ խապիլ է նէ՝ կամ ձիւկուլառէ ըսված տամարներէն կամ թէմբօռալէ ըսված շահ տամարներէն առնըլի արիւն առնելը . ինչպէս որ

Բայց Ե՞րբ որ տսանկ լեցունութե և ուռեցիւր ըելու նշան մը չես տեսնար տամարներուն վըրան , կանոնի դէմէ արիւն առնելը . ինչպէս որ վերը ըսինք :

Թաէ որ երկու մըտքի վըրայ կը մնաս՝ յայտնի նշաններ չի տեսնալով , և քիչմի իշկիլ ունենալով շատ իմին է՝ կամ քուլաք թողաւները տըղուուկ

փակցընել, կամ էնքսէն վերէն վար հաճամամաժ
ընել տալ, քան թէ նեշտերով արիւն առնել:

Թէ որ գըլխուն ներսի դիու տամարներու լեցունութեն նշաններ կան նէ՝ կամ էնքսէն խայթան եախըսի բացվի, կամ թէ փէնին ոսկորին մօտ մէկ տեղ մը հասարակ փէհլեվան կամ նօհուտ եախըսի բացվի:

Աբօբէսսիսիյին առջին առնելու համար թէրք քիալները այսպէս կըրնան ըլլալ, երբ որ ուղեղին տամարներուն լեցունութիւն առաջ կուգայ, և թէ որ հիւանդութեն իբինձի պատճառներէն ալ զգուշանաս նէ՝ այս թէլքիսիներովս կատարեալ առողջութիւն կըրնաս գըլխունել:

Թէ որ ուրիշ պատճառ ունի աբօբէսսիսիան նէ՝ առաջկուց նշան մը չի ցըցընելով ափանարզ գալուն համար՝ առաջը առնելը խապիլսիդ ըլլալով՝ ամեն գեղ պարապ է:

Ներսէն ուղեղը սըխմըլվելէն առաջ եկած աբօբէսսիսիաներուն դէմ ուժով դեղեր տալ պէտք է՝ և շատ, որ շուտով և աղէկ թէյսիը ընեն. չի նէ մինչև անոնք թէյսիը ընեն՝ հիւանդութիւը կը բըռնէ կը տանիի մինչև դերեզման, որ անկէց ետքը գեղ ընելու ժամանակ չի գըտնըլիր:

Հիւանդը շիտակ նըստեցընելու և պաղուկ հավայ կըլլել տալու է, կամ երեսին դէմ բէնչիրէ մը բանալով, կամ եէլլապէով հով տալով:

Տաք օտայի մէջ պառկելը, եռողանով շատ գոյց վելը, և քովը շատ մարդ երթալը, այս երեքն ալ եղած տեղին պաղուկ հալան տաքցընելուն համար շատ դարարլը են:

Գէր մարդու որ բաստ գայ աբօբէսսիան, և էշկեարէ լեցունութեն նշաններ ցըցընէն նէ՝ պէտք է շուտով մը և շատկէկ արիւն առնել, և արիւն առնելը աւելի շատ օգուտ կընէ՝ թէ որ ձիւկուլառէ տամարներէն առնըլին նէ. բայց թէ որ այն տամարներէն արիւն հանելը մինասիս չի տեսնըլի:

Նէ՝ թեհն առնելն ալ զարար չունի :

Թէմբօլառէ ըսված շահ տամարը՝ թէ որ ծակածիդ պէս շատ արիւն պիտի ելլայ նէ անիտէ՝ շատ շահաւոր է . բայց ասիկայ գործ ածելու համար շատ վարպէտ մարդիկ պիլէ չեն կըքնար ճէսարէթ ընել, և ըլլայ ալնէ՝ խապիլէ որ ույղունսուզ բաներ ալ կը հետեւին :

Ասոր տեղը կըքնայ բըռնել թէմբլյէներուն (շաբախներուն) վըրայէն կամ թէփէին օչչիբիթէ ըսված կողմերէն շեշէ քաշել . և ատէթ ալէ ասանկ ընելու , և այս հաճամաթս ատէթ իւղսէ արզունկ փակցունելէն աղէկ է :

Եւ շեւնքի արիւն հանելու կերպ կերպ ճամբաներ կան, ասոնց ամէնուն համար ալէսէվլյէ այսպէս պիտի գիտնաս , Երբ որ աբօբէսսիան մէկ կողմի ջիղերուն մէկալ կողմիններէն շատ կը դըպչի նէ , քիչ դըպած կողմէն առնելու է արիւնը :

Ասկէց ետքը իսթիզայ է անիտէ փորը լուծել տալ, կամ կըծու հոքնայ թափելով ուղեղ աղեքին մէջը , կամ թէ որ հիւանդը դեղ կըլլէլու կարողութիւնը ունի նէ՝ քօնթուա ստիմօլանիթէ լսված դեղերէն նօչէվօմիքային խիւլասան տալով . բայց այս դեղը քըչիկ քըչիկ տալու է, օրը մէկ կամ երկու ցորենի չափ :

Պաղի բժիշկներ փըսիսէլ տուող դեղերուն համար ալ աղէկ է կըսեն , և այս դեղերէս ալ տալ կապըսպըրեն . բայց զարարլը է գործ ածելը . ըլլայ որ փըսիսէլու զօռ տալով գլուխը շատ արիւն երթայ . և մէկ պատճառը տէֆ ընենք ըսելն իքէն՝ ուրիշ պատճառ մը հանենք երևան :

Ուրիշ դեղմը նալ կայ՝ որ շուտով գործ ածելու է, ատեն անցընել չուղեր , և այս ալ բէհիւկան եախըսինէ , աւելի ֆայտալը կըսեպվի դըլխուն վըրայ կամ գըմսուն մօտ տեղերը զարնելով , քան թէ ուոքերուն վըրայ , ինչողէս որ կընեն ատէթ իւղուէ :

Ասոր աղէկ է ըսելնիս՝ խըթիչ ըլլալուն կամ ժամ

շուտով մը հիւթերուն մէջը մէկ փոփոխութիւն մը
պատճառելուն համար չէ . կերևի թէ անոր համար
է որ՝ ուղեղեն մէջի տամարները հանգչին , և մէջի
արիւննին թաշմիշ ըլլան :

Մինչև հիմա դըրած դեղերէս ՚ի զատ խըթիչ դե-
ղերալ գործ ածելու ատէթ ունին բժիշկները . բայց
կան ուրիշ բժիշկներ , և թեթև վարպետներ ալ
չեն , որ կըսեն թէ՝ խըթիչ դեղերը այս իլլէթիս
զարարլը են . զարարլը են իրաւի այն ամէն հիւանդ-
ներուն՝ որոնց տամարները լեցուն են , և արիւն-
նին ուժով շրջան կառնէ :

Ասկէց կը հետեւի որ՝ արիւնային ըսված արօք-
էսսիային ասլա չի ույմիշ ըլլար խըթիչ դեղը . բայց
ատէթ իւզուէ կը կարծըլին թէ՝ մէկ ալ սիէռօզա
կամ շեճկային ըսված թարզին ոչ միայն ույմիշ կըլ-
լայ , այլ և իխմթիզալը ալէ :

Բայց երբ որ մտածենք քի՝ այս սիէռօզա ըս-
ված թարզն ալ ուրիշ բանէ մը չի պատճառիր , մէկ
ալ թարզին պատճառէն առաջ կուգայ . ըսելէ որ՝
ասոր ալ պատճառ են ուղեղին մէջի տամարներուն
լեցունուիր . կը հասկընանք քի՝ ի՞նչ բան որ՝ ար-
իւնային արօքէսսիային զարարլը է , շեճկայինին
ալ զարարլը է :

Պիտի ըսես քի՝ պազի անգամ խըթիչ դեղերը
երևելի օգուտ ըրած ունին հիւանդին , անանկ է
նէ՝ ըսածիւք չափ պիտի զարարլը ըլլան . այն օ-
գուտ ըրածներուն նայելով՝ կընանք ուրիշներու
վօրոյ ալ փորձել . պէլքի անոնց ալ օգուտ կընէ :

Այս խօսքը սըսալէ շատ պատճառներու հա-
մար . բայց ամէնին աւելի ասոր համար որ , ասիկայ
մէկ հիւանդութիւն մը նէ քի՝ դեղը թէյսիր ընելու
վախիթ չունենալուն համար՝ հիւանդին օգուտ տես
նալէն տահա մօտ է մեռնելը , աճապ օգուտ կընէ
մի , չընէր մը տէյի փորձելու համար դեղեր տալու
վախիթ չի կայ . տասնկ հիւանդութեանս այս ինչ
դեղը փորձը աղէկ է ըսելը՝ պարապ բան է .

զէրէ ուր տեղ և ե՞րբ պիտի փոքձըվէ :

Այնչեւ համա ըսած դեղերնիս այն աբօբլէսսիս ային տռջին առնելու համար է որ՝ ուղեղին սըսմըվէլէն առաջ կուռայ + հիմայ տեսնենք թէ՝ սինիրներուն տկարութիւն առաջ եկողաբօբլէսսիան ի՞նչ ձամբով և ի՞նչ դեղերով տէֆ պիտի ըլլայ :

Այնիրներուն ուժը կըտրող պատճառները անանկ շատ են և անանկ զօրաւոր են , և ասոնցմէ պատճառված աբօբլէսսիային ետևէն մահը անանկ շուտով կը հասնի քի՝ անձախ քի դեղմը ընելու ժամանակ եա կը թողու եա չէ :

Ասոր համար աբօբլէսսիային ոյս թարզոս գործնական բժշկութե առարկայ (մատուէ) չե կըրնար ըլլալ . ասոր ույղուն դեղերը ի՞նչ ըլլալը գըտնըված և հաստատված չեն . ասոր համար ոյս թարզիս վըրայ չեմ կըրնար խօսիլ բժշկական ոճով . ֆախաթ՝ երբ որ հիւանդութե պատճառը հիւանդը շուտովմը մեռցունելու չափ ուժ չունենայնէ , ձեռքէ եկածի չափ զգուշութիւննել և վարպետութիւննեցընել պէտք է՝ որ հիւանդութիւնը մէկ մըտահա գալով կեանքին վերջ չե տայ :

Այս պատճառներս պազի հեղ անանկ կընեն որ՝ պիւթիւն պիւթիւնէ նազզին ու սըրտին շարժմունքները կը կըտրեն , շընչառութիւնը կարգիլէն , և մարմինն ալ կը պաղեցընեն . ասոնցմով բուն խոկ մահուան նշանները երկան ելած ըլլալով ո՞լոր հիւանդը տեսնայնէ՝ մեռած է կըսէ . այս միջոցիս մշջը գործ ածելու անանկ թէրքիսղներ կան որ՝ անոնցմով հէմ կը կենդանանայ մեռել կարծըված հիւանդը , հէմ կառողջանայ ալ . թէ որ երկան տեն չէ կեցեր նէ հիւանդը այս վախնալու վեճակիս մշջը :

Ասոր վըրայ երկան բարակ խօսելուն տեղը չէ . այս տեղս միայն քանի մի ալէսէվիյէ կանոններ ցըցընենք , որով ասանկ պատճառներէ առաջ եկած աբօբլէսսիաներուն դիմարը ի՞նչպէս ըլլալը իմացվէ :

Առաջին կանոն . Երբ որ մէկ մարդ մը նորուել
մէկ զէհիր մը կըլլերէ որ՝ աբօբլէսսիա կը պատ-
ճառէ , և փըսիսէլ սկսէր է նէ , անոր օգնէլ պէտք է .
թէ որ ինքնիրեն փըսիսէլիքը չի գար նէ՝ ույղուն
ճամբով մը փըսիսէլ տալու է որ՝ կըլլած զէհիրը
միտէին մշջէն թէքմիլէն դուրս ելլայ . բայց թէ որ
զէհիրը կըլլելէն ետքը շատ ատեն անցնելով հա-
պա թէ իրեն ուժը կը յայտնէ , կերևի որ՝ զէհիրը
միտէին մշջ հալած և մամացին խառնըլած է . այն
ատենը փըսիսէլ տալով օգուտ մը չի տեսնըվելէն ՚ի
զատ՝ կը վախցըվի . որ դարարալ կընէ :

Երկրորդ կանոն . Երբ որ զէհիրը միտէին մշջը
մըտնէլով , կամ ուրիշ մէկ թարզ մը մարդոյս
մարմնոյն դարար տալու կերպով մը դըպչելով ա-
բօբլէսսիայի ույղունութիւն մը պատճառած ըլլայ
նէ , ասանկ պատճառուները միոյն այնչափ կընեն որ
ուղեղին և աքձիերին տամարներուն մշջի գըտնը-
լած արիւնը կը կայնի , կամ կըսկըսի ծանր ծանր
շրջան առնել . ասոր համար արիւնը քիչցընէլով այն
կայնած կամ շրջանը ծանրցած արիւնը թէթեցը-
նէլով պէտք է արիւն հանել կամ ճիւկուլառէ
ըսկած շրլինքին տամարներէն կամ թւեն :

Երրորդ կանոն . ուղեղին կամ աքձիերին տա-
մարներուն մշջ ասանկ արիւն կոյնէլը իմացվածին
պէս՝ պէտք է ասոր թէյսիրը զապթ ընել կըծու
հոքնայ մը թափելով , որ աղեքներուն մշջի ալլը
դուրս թափելով աղեքը մաքրէ :

Չորրորդ կանոն . վերի ըսած կերպով աղեքներն
ու տամարները պարպըվելէն և մաքրըվելէն ետքը՝
աւելի սէրպէստութիւնը և քիչ զարարով կընաս
խըթիչ դեղեր ձեռք առնել . որ միայն այս թարզ
աբօբլէսսիայի ույմիշ կըլլան . ուրիշ թարզերուն
նաֆիլէ տեղը կը տըրվին . ճիւանդը իրեն սէրսէ-
մութե և պայզընութե վիճակէն խելաբռելու հա-
մար՝ խիստ աղեկ խըթիչ դեղերուն մէկը պաղ ջուր
ցանելն է մարմնոյն ասդին . կամ թէ ոլ

Համան կը ներէ նէ՝ բոլոր մարմնով տաղ ջուրին
մէջ խօթել:

Ճինգերորդ կանոն • տաղի կը լսայ որ՝ աբօբէս-
սիա պատճառող զէհիրը անանի ուժով թէյսիր կը-
նէ որ՝ խիստ շուտով մեռած մարդ կը դարձնէ
հիւանդը, ինչպէս որ վերը ըսինք:

Ասանկ ըլլայ տէ, և հիւանդը երկան ատեն մը-
նացած չըլլայ այս վիճակիս մէջ, շուտով օդնութե-
հասնըլի նէ՝ հիւանդը կը կենդանանայ շատ ան-
դամ, և խելքը գլուխը բերելու համար պէտք է
ամէն խապիլլի ճամբաները փորձել, ամէնէն աղեկ
այն թէրքիսկները գործ ածելու է որ՝ մօտ օրերս
հնարված է դիպուածով ջուրը ինկօղ խեղբովզ-
ները ողջացընելու համար:

Քեօթիւն. պմ: Բառալիսի. իտ: Անդամանածու-
թիւն. հայ: Փաշման. արդ:

Ասոր ստհիտնը:

* • 222 • Բառալիսի ըսածնիս մէկ հիւանդութի-
մը նէ, որ կամաւոր շարժմունքները ի՞նչ ուժով կը-
նենք նէ՝ այն ուժը կը կօրսընցընէ • բայց ասիկոյ
մարմնոյն ամէն տեղին վըրայ մէկէն չըլլար • և ա-
բօբէսիսիայէն ասով ֆարիս կը լսայ բառալիսին շատ
տեսնըված տեսակներուն մէկը այն է որ՝ հիւանդին
մէկ կողմի մըկանունքները վերէն վար հիշչեն բանիր:

Ասոր վարչը:

* • 223 • Կամաւոր շարժմունքները ընել տըլող
կարողութել կամ ուժին կօրսըլլիլը՝ կը ընայ առաջ
գալ այն ամէն հիւանդութիւններէն որ՝ կը տիրեն
մկանունքներուն վըրայ, կամ շարժման գործիքնե-
րուն վըրայ • ասով կարողութիւն չի մնար անոնց
մօտ շարժմունք ընելու:

Կամ սինիրներուն գալու կարողութել և ուժին
պակսելքն կը լսայ, որ ոյս կարողութիւն խիստ իլուծի-

զալը է կամաւոր շարժմունքներուն իմրան ընելուք
Առաջկուց ըստած կերպովս պատճառված բառա-
լիսին պիւթիւն պիւթիւնէ մէկ եռլի հիւանդուն
մը կը սեպլի դէրէ միայն այն տնշարժ մնացած տե-
ղին գործարանքներն են հիւանդացած :

Այս տեղըս մինակ այն բառալիսին վերայ կը
խօսինք որ՝ սինիրի զօրութիներուն վընասվելներէն
առաջ կուգոյ, իլլէ՝ պիտի ըսենք ուրիշ երևելի
հեղինակներուն ըստածին պէս որ՝ շատ աղեկ կըլլար
միայն այս թարզեայտկացըլնէլ բառալիսի անունը :

Մէկ հիւանդութիւն մը որ սինիրի զօրութեան
ոկարանտլէն առաջ կուգոյ, կըրնայ միւստաքիլ մէկ
տեղի և մէկ անդամիքի մը բաստ գալ, և այն ատենը
միւստաքիլ և եռլի հիւանդութիւն սեպվիլ բայց
չիւնքի բոլոր մարմնոյն վերայ իշխօղ սինիրի կարո-
ջութիլ մէկ է, անոր համար հիւանդութի իձրան
միայն մէկ անդամիքին վըրան պիլէ ըլլայ նէ՝ հիւան-
դութի պատճառը իւմիւմէն է, ալէսէվիյէ մարմինին
կազմութեանը վերաբերելուն համար :

Բառալիսի հիւանդութի ատենը ատէթ իւղըէ
այն անդամին՝ որ չի կըրնար հիւանդը ուղածին պէս
շարժելնէ, այն անդամիքին զգալու կարողութիւնն
ալ կորսըված կըլլայ բայց այս նշանս ամէն վախտ
հաստատուն և անփոփոխ չէ զգայութի կորսըվիլը
չի կըրնար բառալիսին առըլ նշան ըլլալ :

Ասոր համար այս հիւանդութեանս սահման որ
տուինք նէ՝ զգայութե կորսըվիլը չի խառնեցինք սահ-
մանին մէջը, և հոս պիլէ այսքան ըսելնուս ետքը՝
տահա խօսիլ պէտք չէ :

Զգայութիւններուն կորսըվելուն ու կամաւոր
շարժմունքներուն կորսըվելուն պատճառը մէկ է,
անոր համար մէկին ի՞նչ որ ըսինք նէ՝ մէկալին ալ
նցինը իմանալու է, և երկուքին ալ նոյն դեղու
ընելու է :

Ասոր Բաժանումնեն :

* . 224 . Բառալիսի ըսված հիւանդութիւն երկու ձինս կը բաժանենք հիւմաս մէկը այն է՝ որուն պատճառն է բուն ուղեղին մշջը, սինիրներուն արմատը վընասված ըլլալով՝ մէկ ալ ձինսն ալ այն է որ՝ սինիրներուն հիւանդութիւնը ըլլալով՝ ամէն սինիրներուն մէկն ՚ի մէկ չէ եայըլլիշ եղած այն անկարգութիւն :

Մէնք այս վերջինիս համար հիւմա չենք խօսիր, զէրէ ինչպէս որ վերը ըսմիք, մէկ միւստագիլ հիւանդութիւնը մը պէս կերևնայ. մենք ալէսէվլյէ ըառալիսիին միւս ձինսին վերաբերեալ հիւանդութիւներուն վըրայ խօսինք, և իլլէ՝ էմիբլէճիա ըսված հիւանդութեան վըրայ :

Այսալ գիտցած ըլլաս որ՝ ի՞նչոր այս իլլեթիս վըրայ խօսինք՝ թէ պատճառին կողմանէ, և թէ բժշկելու կերպին կողմանէ, ամէնն ալ այն միւստագիլ և եռլի ըսված ձինսին ույժիշ կըլլան, անոր համար անոր վըրայ խօսելով՝ ասոր վըրայ ալ խօսած պիտի ըլլանք :

Անդամանցութուննեն էիտիովնեն :

* . 225 . Ո՞իակողմանի անդամալուծութիւն կամ էմիբլէճիա ըսվածը մէկ աբօբլէսսիայի մը պէս կըսկըսի, կամ թէ ըսենք, բուն աբօբլէսսիայէն ետքը՝ այս կը յաջորդէ, և ասանկ ատեն մը քըշելէն ետքը՝ թէ որ նորէն գառնայ աբօբլէսսիա ըլլայ նէ՝ այն ատենը կըսպաննէ :

Այս երկու հիւանդութիւնը մէկ ըզմեկու մօտ ըլլալը՝ այս կերպովս աշխիքեար կըլլայ. որ ի՞նչ կազմութիւնով մարդիկ աբօբլէսսիայի ույզունութիւնն ունին նէ՝ անոնք էմիբլէճիայի ալ ույզունութիւնն կըրնան ունենալ. և առաջ գացող նշաններն ալ նոյն իսկ աբօբլէսսիայի նշաններն են :

Ե՛րբ որ աբօբլէսսիան անցնէլին ետքը՝ բառա-

լիսիի նշան կը թողու մարմնոյն մէկ կողմը նէ , այն ատենը հիւանդութիւն միւստաքել ըլլալով՝ կըր- նանք ըսել թէ՝ խաղիլ է որ սինիրներուն բռւն քեզը չէ սըսմած հիւանդութեան պատճառը :

Բայց չեւնքի յիշողութիւն ու զգայութիւնները թուցած ըլլալով՝ սէրսէմի պէս կըլլայ , կը ցըցընէ որ՝ ուղեղին մէջն է հիւանդութե պատճառը , որ ըսել է քի , ուրիշ սինիրներուն քեօքն է . զէրէ յի- շողութիւնն ալ ուղեղին մէջն է :

Ասոր պատճառնէք :

* . 226 . Անոր համար՝ չեւնքի էմիլլէձիան այս- քան էշկեարէ կաղակցութիւնի աբօբլէսսիային հետ , իրաւունք ունինք ասկէց հետեցընելու թէ՝ այս երկու հիւանդութիւններուս պատճառը մէկ է :

Եւ այս պատճառո՞ւ սինիրի զօրութե այն կերպ որխամըլլէլով ավորվիլն է որ՝ չի կըրնար այն զօրու- թիւնը կամաւոր շարժմունքները ընել առող մկա- նունքներուն հասնիլ . կըրնայ նաև թմրեցընողդե- ղերէն կամ ուրիշ թոյներէն առաջ գալ , ինչպէս որ աբօբլէսսիային համար զըուցեցինք . զէրէ ասոնք ալ տակնու վերայ կը բերեն սինիրի զօրութիւն՝ որ առաջկուց սորված կերպովը պէտք եղածին պէս չի կըրնար շարժել :

Ճիմա տեսնանք սըխամըլլէլէն առաջ եկած բա- ները , էմիլլէձիա պատճառող սըխամըլլէլը կըրնայ մէկ մը աբօբլէսսիա պատճառողին պէս ըլլաւ թըպ- խը , մէկ մը նաև ուրիշ թարզ մը կըրնայ ըլլաւ անոր համար գլխուն մէջի տամարները ուռենալէն կամ լեցվելէն կամ պատռել ու թաշիշ ըլլալէն կըրնայ էմիլլէձիա պատճառիլ :

Բառալիսի եղած վախտը՝ աբօբլէսսիային վախ- տէն խօլայ կը ճանչցըլի հիւանդութիւն սըխամըլլէ- լէն պատճառիլը , զէրէ այս սըխամըլլէլուն գործը՝ էն առաջ մէկ մասնաւոր հիւանդութիւն մը կընէ . սըխամըլլուն ուրիշ թարզերը , ինչպէս տամարնե-

բուն լենալը և չափէ դուրս ռւռեցքը կը ընան է-միբլէծիա պատճառել, և ատէթ իւզըէ կը պատ-աճուն ալ. ասանկ կը նէ նա և տամարներէն հիւթ թաշմիշ ըլլալը:

Բայց այն ատենը այս պատճառներս աբօբլէս-սիայի պէս չեն թէյսիր ըներ, միայն մարմնոյն մէկ կողմը բըռնելով՝ թէյսիրնին ալ մասնաւոր կը լլայ:

Դժուար խելք կը հասնի թէ՝ ի՞նչպէս տամար մը կամ ուրիշ գործարանք մը չափազանց ուռենա-լով՝ և իր ատէթէն էվել շատ տեղ բըռնելով, ուղե զին միայն մէկ կողմը սըխմէ, և մարմնոյն մէկ կողմը միայն հիւանդացընէ. բայց ասոր կը ընանք պատճառ գըտնալ, և խապիլէ ալ որ՝ միայն այս դիսպուածիս մէջը երբ որ էմիբլէծիան այս պատճառէս առաջե-կած ըլլայնէ՝ տկար ըլլայ և շուտով անցնի:

Ճշմարիտ է որ՝ քանի որ էմիբլէծիան չէ ան-ցած, մէկ թաշլսընութիւն մը պիտի ըլլայ միշտ, կամ արիւնային կամ շիձկային. բայց թէ որ շիձուկ է թաշմիշ եղածընէ՝ արիւն բերող տամարներուն մէջը հէլպէթ ժողվըլած և մնացած արիւն պի-տի ըլլայ:

Այս ալ դժուար խելքի գալու բան է թէ՝ ի՞նչ-պէս կը լլայ որ արիւն թաշմիշ կը լլայ տէ, և շուտ մը եայըլմիշ չըլլար, թէ որ եայըլմիշ ըլլալու ըլլայնէ աբօբլէսսիան, և ետեւն ալ մահ պիտի պատճառէ. բայց այս հիւանդութիներէս մեռնողներուն մար-մինները քննելով՝ անաթօմիայի ճամբով, տեսնըլած է որ՝ ասանկ արիւն թաշմիշ ըլլալը ատէթձէ մի-այն բառալիսի պիտի պատճառէ:

Այս հակառակութիւն չի վերցըներ որ՝ բառալի-սին միշտ մէկ շիձկային հէղուկի մը թաշլսընութիէն կը լլայ, անոր համար այս հիւանդութես մէկ հատիկ պատճառ անիկայ կը ընայ ըլլալ:

Վարպետներուն մէջ խընդիր մը կոյ ։ սինիրնե-րուն կամ ուղեղին սըխմըվելէն առաջեկած բառա-լիսին՝ ուղեղը կամ սինիրը այն սըխմող բանէն ա-

զատվելն ետքը՝ կը մնայ մի, կանցնի՞մի, առոր ոքա-
տասխանը գըմէնք այս իլէթիս դեղերուն կարգը:

Ասոր Դիմուբ:

* 227. ♫ սածներէս պէլմի է որ՝ աբօբլէսսի-
ային առաջը ի՞նչ դեղերով կառնըվի նէ՝ նոյն դե
ղերը է միբլէճիային առաջը առնելու ալօգուտ կը-
նեն, այս պատճառիս համար՝ էմիբլէճիային կամ
բառալեսին դեղն ալ՝ աբօբլէսսիային դեղն է:

Բայց երբեմն՝ ինչպէս որ վերը ըսինք, կըլայ որ
տէք սկիզբէն հիւանդութիւն մասնաւոր մէկ կեր-
պարանկառովմը կերևի՝ աբօբլէսսիային չի նմանե-
լով, ոյն առենը ի՞նչ ընելու է:

Վերը ըսինք որ՝ ի՞նչ կերպով ըլլայ նէ ըլլայ
բառալիսին՝ աբօբլէսսիային պատճառներուն հետ-
մէկ է պատճառը, անոր համար բժշկելուն կերպն-
ալ մէկ պիտի ըլլայ:

Այս կերպը բժշկել շատ աղէկ ույմիշ կըլայ,
երբ որ կիմանսս քի սինիրներուն սըլսմըլէլէն
առաջեկած է հիւանդութիւն, և պէլմի է որ՝ թէ որ
ներսէն մէկ պատճառ մը ունենայ նէ՝ ներսի զգայ-
ութիւններն ալ դուրսիններուն պէս կը կարլին.
որով պէլմի կըլայ որ՝ սինիրներուն սկիզբը կամ
քեօքը նեղն է, թմրութիւն բերող թոցներէն ալ ըլ-
լայ բառալիսին նէ՝ կէնէ աբօբլէսսիային դեղերովը
պիտի բժշկըվի:

Բառալիսին նոր ըըռնած ստենը այն դեղը կը-
նես՝ ինչ որ ըսինք աբօբլէսսիային համար, ուրիշ
կերպ ընելալ կըրնայ ըլլալ, մէկ մը՝ Երբ որ երկան
տուենէն պէրի կը քաշէ մէկ մարդ մը այս հիւան-
դութիւն, երկրորդ՝ Երբ որ աբօբլէսսիայի նշաններ
չեն երեկի մըրան, որ ըսելէ քի՝ սինիրները չեն
սըլսմըվիր, Երրորդ՝ Երբ որ սինիրներու սըլսմըվէ-
լու պաշտընա նշան չեն ցըցըներ, կամ յայտնապէս
թմրութիւն բերող թոցն կըլէլէն պատճառլած էն:

Այս ամեն ձինսերուս հախին հարցընել ատէթ

Է՞ թէ խըթիչ բաներ գործ ածել պէտք է մի , չէ
մի . և թէ որ պէտք է նէ՝ գործ ածութել չափը ի՞նչ
է , որ այնքան ընես նէ՝ բառալիսին բժշկը վիտէ . և
անկէց աւելին մնասակար սեպվեւ :

Մեր ըսելիքը աբօբլէսսիային հախին՝ իր տեղը
լսինք , էմիթէճիային կամ բառալիսիին համար ալ
ըսելիքնիս այս է որ՝ միշտ զիեանքեար են խըթիչ
դեղերը այս հիւանդութենս , ինչպէս որ կատարեալ
աբօբլէսսիային զիեանքեար են :

Իլէ , երբ որ առաջ կատարեալ աբօբլէսսիս ըլ-
լալէն ետքը՝ բառալիսի րաստ կուգոյ . երբ որ ա-
նանկ մարդոց րաստ կուգոյ՝ որ աբօբլէսսիսցի ույ-
ղուն կազմութի ունին , և այն նշաններով կըսկըսի
քի՝ աբօբլէսսիայի ըսկսելու նշաններ են . և երբ
որ սըսմըւելէն պատճառված աբօբլէսսիայի նը-
շաններ կերևեին բառալիսի ունեցող հիւանդին վը-
րայ , ասոնց համար պէտք է աղեկ միտք դնելով նո-
րէն կարդալ ինչոր գրեցինք աբօբլէսսիային վըրայ :

Այն տեղաց կը սորվիս որ՝ այս դեղերս ե՞րբ
օգուտ կընեն , և խըթիչ դեղեր գործ ածելը միշտ
զիեանքեար է . իլլէ՝ այն դիպուածներուն մէջը՝ որ
կերևի թէ ուղեղին մէջի արիւն տանող տամարնե-
րը լեցունութիւն մը ունին , կամ հիւանդը տահա
ռյս հիւանդութենս տակը ինկած է , պատճառը տա-
հա չէ վերցած . կամ տահա արիւն կայ ժողվըված՝
ուղեղին մէջը կամ ուրիշ մէկ իսթէզուլը և փա-
փուկ դործարանքի մը մէջ :

Ասոնց զիեանքեար ալ ըըլսայ խըթիչ դեղ տալը
նէ՝ կը վախցըլի , անանկ որ՝ այս էթրաֆներս ալ
հետ համրեսնէ՝ երեք հիւանդէն մէկը անձակի
կը մնայ որ՝ այս դեղերս անոր օգուտ ընէ :

Պազի բժիշկներ խըթիչ դեղերը տալու պէտքէն
աւելի ձեսարէթ ունին , և կըսեն քի՝ ասոնք շատ
օգուտ ըրած ունին նաև այն հիւանդներուն որ՝
վերի գրածներնուս նայելով վընաս կընեն տէյի
տալ պէտք չեր :

Այս դրթ կարծիքներուս համար, որ չի գիտցողներուն շատ շփոթութիւն կուտայ, և այն բժիշկներուն ձեռքը ինկող հիւանդը զարարի մէջ կը ձըդէ, ըսելու է քի՞ բառալիսին կամ էմբլէմիան սինիրներուն քեօքը սըլսմըվելէն առաջ գալով ջըղային կարողութիւնը մկանունքները ուղածին չափ չի կը լիալ շարժելու խըտար տկարութիւն ձըդէ պիլէնէ՝ միշտ սինիրներուն մօտ մէկ կենդանութիւն մը կը մնայ, թէովէտ ամէն ատեն և ամէն հիւանդինը մէկ չափով ըստար:

Անոր համար խապիլէ որ խըթիչ դեղերը ուղեղին մէկ ուժ մը տան, անանկ որ՝ սինիրները անեկէց դըրդըվելով արթըննան, ուժովնան, և ամէն մէկ սինիր իրեն մկանունքները շարժեն. խապիլէ որ՝ խթիչ դեղերը առանց զարարի մը տըրվին, երբ որ միայն սինիրները կը խըթեն կարթընցընեն, և արիւնին ասլա չեն դըպչեր:

Եւ թէպէտ քանի մի խըթիչ դեղեր կան որ՝ մէկ մասնաւոր կերպով մը թէյսիր կընեն սինիրներուն վերայ, բայց պէլի է քի՞ ասոնք արիւնին ալ կը դըպչին. և թէպէտ շատ չեն դըպչեր, բայց քիչ քիչ քանի մի անդամ եղածին պէս՝ կը շատնայ, և ըստած վտանգնիս ասկէց կը պատճառի:

Եւ ասանկ հիւանդութեն մը՝ որ այս դեղերս կտտարեալ բժշկութիւն չեն տար, խապիլ չէ գիտնալ թէ՝ ամէն մէկ անդամին ի՞նչ խըտար վընաս կը դըպչի հիւանդին:

Եւ թէպէտ գործ ածութեն կողմանիէ խըթիչ դեղեր տալը վախնալու բան է, բայց կըրնանք դըտնալ ըստ բաւականին թէ՝ ի՞նչ էթրաֆներ և ի՞նչ դիպուածներ բաստ գան նէ՝ այս դեղերըս կըրնան տըրվիլ:

Մէկ քանին այս տե՛ս գրենք որ՝ բժշկը այս կերպ դեղերս պէսոք եղած զուհուրաթները խմանայ. և ատէթ եղած խըթիչ դեղերն ալ գրենք, ամէն մէկին բնութիւն ու որպիսութիւն հասկըցընելով, և

թէ ի՞նչ կերպով դործ ածվենէ՝ աղեկ կըլլայ։
Կախ և առաջ պէտք է ամեն խըթիչ դեղերը եր-
կու ձինս բաժնել։ որոնց մէկ ձինսը ներսէն կը
խըթէ, և մէկ ալ ձինսը դըրսէն։ դուրսէն խթող-
ներն ալ ձինս ձինս են։ կան որ միայն մարմնոյն մէկ
կողմին վըրայ թէյսիր կընեն, և կան որ ալէսէվիյէ
պիւթիւն մարմնոյն վըրայ ուժերնին կըբանեցընեն։

Դուրսէն մասնաւոր խըթիչները ասոնք են։ ան-
աշխատ վիթուիօլիքօին կամ նիթոլիքօին քէսկինը՝
բայց իւղոտ և պըլլաշկուկ բաներու հետ խառնե-
լով, և տկարացընելով, անանկ որ՝ սյրող ուժերնին
չափէ իրենց խըթիչ զօրութիւն։ Է, սբիութօ ալ-
քալինօ վօլաթիլէ ըսվածները, իլլէ՝ իրենց սյրող
յատկութիւն վըրանին իքէն, ասոնք ալ վերի ըսած
աշխատներուս պէս պէտք է իւղոտ բաներով խառ-
նել, և որպէս թէ՝ չափազանց ուժերնին փաթթել։
Պ, այս ըսած սբիութօներս շատ անգամ ատէթ է
եղած քըթին տակէն գործ ածել՝ հոտը առնելու-
համար, և այսպէս եղած ատենը շատ աղեկ խըթիչ
են սինիրներու վըրայ թէյսիր ընելու։ բայց գիտ-
նալ պէտք է որ՝ այս դիպուածիս մէջ խիստ շու-
տով թէյսիր մը զուհուր կընէ որ՝ շուտով կանցնի,
և ուղեղին արիւն տանող տամարներն ալ կըլսըթէ։
Պ, մուռիա ըսված դեղը՝ որ ծովային աղը հալե-
ցընելով կը շինեն։ Է, պահարեղէն խոտերուն ամէն
մասունքներէն՝ կամ միայն պահար եղած տեղերէն
հանված գոյացական իւղերը։ Պ, թիրէմինթինի,
կամ ուրիշ ասոր պէս ուղինայի մը գոյացական իւ-
ղը։ Է, քէհրիպարին՝ կամ ուրիշ հողէ ելած զեֆ-
դոտ բաներուն իմալիկով հանած եղը։ Շ, կենդա-
նիներուն միսերէն՝ կամ պազե խոտեղէններէն սյ-
րելով ելած եղը, որ կըսվե օլիօ էմբիուէվմաթիքօ։
Շ, պազե կըծու խոտեր, և իլլէ՝ ասանկ խոտերէ
շինված և իս՝ մօսթառտա ըսված բանը։ Ֆ, պազե
կենդանիներէն և ձձիներէն, և իլլէ՝ խունտուղ պէօ-
ճէկիէն հանված կծու գոյացութիւնը։

Այս ըստած խըթիչներէս պազին կըթնաս գործ ածել ինչպէս են նէ, կամ ոյրող ռուհներու մ.ջ հաւացընելով՝ խըթիչ զօրութինին եվելցընելու համար, կամ գործ ածելը տահա խօլայ ըլլալու համար:

Այս ըստածներուս շատը իրենց խըթիչ զօրութիը պէլի կերպցընեն . զէրէ մարմինին ուր տեղն որ դըղչին նէ՝ մէկ պըզակիկ բորբոքում մը բէյտահ ընելով՝ կը կարմըցընեն, և կը կեռացընեն:

Այս դեղերըս պէտք չէ մարմինին վըրայ այնիքան պահէլ մինչև որ կարմըցընէ, կարմըցընել սկսածին պէս վէրցընելու է, և քիչմի ատեն անցնելին ետքը նորէն դընելու է, կամ ուրիշ տահա մեղմ խըթիչ ներ դընելու է, ասանկ ատեն ատեն վէրցընելով:

Այս ըստածներուս շատ ուշըուն և մըթաղլս է ըսրողանով ծեծելը, որ շատ տեղ այս ատէթս կոյ. դըրսէն եղած խըթիչներուն կարգը կը մըտնէ նաև շրփելը, թէ մերկ ձեռօք ըլլայ, և թէ չուխայով, կամ ֆանելայով, կամ բաղնիքի քէսէտի, կամ ուրիշ ասոնց պէս բանտմը:

Բայց այն որ ոմանք կրակը խունկ կամ ասըլ պէնտ կամ ուրիշ անուշահոտ բան մը կը ձըգէն. և ֆանելան անոր վըրայ բըունելին ետքը կըսկըսին մարմինը շրփելնէ, չենք գիտեր թէ՝ ասկէց մէկ օգուտ մը կըթնայ մի ըլլալ:

Ո՛քափ խըթիչներ որ ըսինք նէ՝ մինչև հիմայ, միայն իրենց դպած տեղին վըրայ թէյսիր կընեն, ուրիշ տեղերուն բան մը չեն ըներ . անոր համար շեւբէնէլի դիպուածներ եղած ատենը՝ որ չենք գիտեր, թէ խըթիչները օգուտ մի կընեն՝ վընաս մի, ասոնք գործ ածելին չե վախցըվիր. բայց բժշկելու զօրութեանն որ գալու ըլլանք նէ՝ շատ տկար են ասոնք, բոլոր մարմնայն վըրայ մ.կէն թէյսիր ընօղ խըթիչներն են, տաքը, պաղը, և էլեթթուիչնիթա ըալած գործողութիւնը:

Բառալիսին շատ հեղտաքը գործ կածեն. իւլէ՝ տաք ջուրի մ.ջ խօթելով, մարդայս կաղմութեանը

շատ ուշղուն և աղեկ խըթիչմը սեպելով :
Բայց չեւնքի ասիկայ թանձր մասունքները կը
խըթէ, և հեղուկները կը նօսրացընէ, անոր համար
ուժով խըթիչմը կըլլայ արիւնին դըպչելու . և այս
պատճառովս ատանց շահը իրաւ չէ , աղեկ մը չե
գիտցըլիր :

Իլլէ զարարլը ըլլալը պէլլի է այն բառալիսնեւ
րուն որ՝ ուղեղին տամարներուն մեջը արիւն ժողո
վըլած կըլլան :

Երբ որ բառալիսին թմրութիւնն որվող թոյնեւ
րէն պատճառված ըլլալը դիտեսնէ , հիւանդը տաք
ջուրի մէջ մըտցունելը այն ատենը էմին է , օգուտ
շննէ ալնէ՝ վընաս ալ չըներ :

Պէլքի հանքային տաք ջուրերը այս դիսպուածիտ
տահա աւելի օգուտ ընեն , հիւանդին ուրիշ հան-
քային բաներ խառնըլիած ըլլալուն համար :

Պաղութիւնը քիչմը ատեն քըշելը միշտ զա-
րարլը է բառալիսին , բայց թէ որ այս տոքութը
շատ չըլլայ՝ և շատ չի քըշէնէ , և հիւանդին մար-
մինն ալ ողաղին կըրնայ դիմանալնէ , ողաղութիւնը
մէկ զօրաւոր խըթիչմընէ պիւթիւն մարմնոյն , և
այս կերպովս դործ ածելով շատ հեղ օգուտ ըրած
ունի այս հիւանդութիւնս բըդըկելու :

Բայց թէ որ հիւանդը պազը խիստ քիչ կիմա-
նայ՝ կամ չի կըրնար դիմանալնէ , ամէն պազութե-
տէրէմէները այն մարդուն զարարլը են էվելք :

Ելէթթուիչնեման մէկ յատուկ կերպովմը ըսըլի-
նէ՝ իրաւիք որ շատ զօրաւոր խըթիչէ . չի կայ ասոր
պէս խըթիչմը տահա որ՝ կենդանին սինիրներուն
վըրայ թէյսիր ընէ . և այս մաօքը ըսին որ՝ այս
խըթիչդեղո աղեկ է բառալիսին բժշկելու համար :

Բայց դիտնալ պէտք է որ Ելէթթուիչնեման հէմ
ովնիրներուն խըթմաւնք կուտայ , հէմ տրիւնին .
ասոր համար վընաս ըրած է այն բառալիսիներուն
որ՝ ուղեղին սըլալըլէն առաջ կուգան . իլլէ՝ թէ
որ անանկ կերպովմը դործ ածեն որ՝ աւելի դըւ-

խուն տամարներուն վըրայ թէյսիր ընէ :

Գըլսէն քանի որ հեռու ըլլայ էլէթթոիլման բանեցընելու տեղը նէ՝ այնքան ալ վտանգէն հեռու կըլլայ հիւանդը բայց չիւնքի սաստիկ բանած ատենը՝ ջղային կարողութիւն կավոէ, անոր համար զանն կըլլըվի որ՝ շատ զգուշութիւն պետք է ասիկայ դործ ածելու ։ իլէ՝ առանց վտանգի գործ ածել հիշ չըլլար, մինչև որ խիստ շատ չի կոտրեսնե ուժը ։ և այն կոտրած ուժն ալ գըլսէն հեռու տանելու է, ինչպէս որ ըսի :

Եւ շատ անդամ կըրկնելով տահա աղեկ կըլլայ, քան թէ մէկ անդամ մը սաստիկ լինելով ։ զէրէ այս սաստիկութիւնը զարարլու է ։ և այս դեղս աւելի թըմք ցընօղ թոյներէն պատճառաւած բառալիսիին օգուտ կընէ :

Այս հիւանդութես ֆայտալը դեղերուն կարգէն դուրս ձգել չըլլար աշխատութիւնը, իրաւի որ այս հիւանդութես ատենը մկանունքները չի կըրնալ շարժելուն համար՝ աշխատութիւն չըլլար ։ և թէպէտ հիւանդութիւնը խիստ քիչաւ ըլլայ նէ՝ շիւբհէլի դեղմը նէ ասիկայ, թէ որ ուղեղին մէկ մասը սըլսմըված է նէ :

Բայց ասանկ ըլլայ ալ նէ՝ հիւանդը կըրցածին խըտար ձեռքերը շարժելը օգուտ կընէ ։ զէրէ այս շարժմունքէս պատճառաւած խթմունքը քիչըլլալուն համար՝ ամէն վտանգէ հեռու է :

Ի՞նչ կերպով արիւն որ կայնած ըլլայ ներսը նէ՝ այսպէս շարժմունքը ամէնուն ալ ֆայտալը է, զէրէ մարմնոյն դըրսի դին կը քալեցընէ հիւթերը :

Բառալիսի ունեցող հիւանդներուն ներսէն տըր վելու խըթիչ դեղերն ալ ձինս ձինս են ։ Բայց աւելի դործ ածվելուները ասոնք են, առ սալալքալի վօլաթիլէ, կամ սբիութօ վօլաթիլէ լսաված դեղերը ։ ասոնք շատ ուժով խթիչ են, որ մարմնոյն ամէն կողմը և ամէն անդամքները կը խըթեն, և իլէ՝ սինիրները ։ արիւն ունեցող տամարներուն վըրայ աւժա

թէյսիր կընեն . բայց երբ որ քիչքիչ տառ՝ և շատ
 անգամ կըրկնելով , վընաս մը կընեն տէյի չի վախ-
 ցըվիր , քան թէ մէկէն ՚ի մէկ շատ մը տալով . զէրէ
 քիչտըրվինէ՝ թէյսիրն ալ երկան ատեն չի մնար .
 ՛ ։ խոտեղէններէն թէթուատինամիա ըսված պին-
 սերը՝ սէպէ՛ քի ամէնն ալ խըթիչ դէղեր են , և ա-
 ղէկ ուժ ունին . զէրէ խօլայ եայմիշ կընեն իրենց
 ուժը բոլոր մարմնցն վըրայ , շատ հեղալ կըրնանք
 գործ ածելառանց վտանդի . զէրէ շատ չի կենալով
 շատ չի քըշեր թէյսիրնին ալ . մէկ մը նալ որ՝ այս
 խոտերս ատէթձէ՛ չէռ բերօղեն . և այսպէս ըլլալ-
 նուն համար պազի հեղ սիէռօղա ըսված բառալի-
 սիին ալ աղէկ են . դ , կերպ կերպ պահարեղէններ .
 ինչպէս են նէ անանկ տալով , կամ անոնց ոռոհը ,
 կամ եղը . ասոնք ամէնն ալ կըրնան ուժով խըթիչ
 դէղերուն տեղը բըռնել . բայց չեւնքի մինչև հիմա
 ըսված խըթիչ դէղերէն աւելի կը մնան ներսը՝ և
 բորբոքումալ կը պատճառեն , անոր համար ասոնք
 գործ ածելէն շատ վնասներ կըրնան ըլլալ , և պատ-
 ճառը աղէկ չի հասկըցած իքէն՝ այս դէղերս տալ
 չըլլար . ՛ ։ պազի կըծու խոտեղէններն ալ գովելի
 են . բայց ասոնց վըրայ քիչ փորձ եղած է , և ինչ-
 պէս թէյսիր ընելնին պէլլի չէ , անոր համար այս
 տեղս ասոր վըրայ չե՞նք խօսիր . ե , պազի զամին ու-
 նեցող բաներ ալ կը տըրվին աղէկ խելքով . ինչ-
 պէս են կուայագօ ըսված փայտէն պատրաստած
 բաները , կամ թիրէմէնթին , և ասոնցմէ ելած դոյա-
 ցական իւղերը . բայց այս դէղերը բորբոքում կը
 պատճառեն . պազինները կը գովեն կուայտքօին և
 ուրիշ քրտնաբեր փայտերուն կամ քեօքերուն
 մըթպուխը , որ հիւանդը մէկ տաք օտայի մը մէջ
 նստեցընելով ասոնցմով քըրտինք կը բերվի . որ
 այն օտային մէջը սբիուիթօ տի վլնօի հոտ ալ ըլ-
 լայ . և այս կերպովս այս դէղըս գործ ածելը շատ
 փայտալը կըրնայ ըլլալ պազի ատեն . դ , բառալի-
 սին ունեցող հիւանդներուն համար պազինները ա-
 ժը

Աւելի կը համարին նաև ծանր հոտ ունեցող անթիւս բաղմօտիքա ըսված դեղերը ։ Բայց խելք չեն կը բնար հասցընելուիշ վարպետ բժիշկները թէ՛ ի՞նչ ոդէս կը լլայ տէ այս հիւանդութեն օգուտ կը նեն ասանկ դեղերը ։ ասոր համար դործ ածելու ձեւաբեթ ընելովին՝ ասոր փորձը քիչէ ։ և եղածն ալ շիւրհէլի է ։ ե՛, լեզվի խոտերն ալ դործ կածեն ասոր ։ մինչև քընա քընա պիլէ կուտան ։ բայց իլսթի զայ է գիտնալ քի՞ այս դեղերուն մօտ մէկ յատուկ գօրութի՛ մը չի կայ ։ որ անոնց նայելով յոյս մը ըւլայ թէ՛ պիլքի կը ընան բառալիսին օդուտ ընել ։ Այս ամէն ներսէն արրվելու խըթիչ դեղերուն համար մէկէն կը սենք որ՝ խիստ քիչ բաստ կուդայ քի՞ ասոնցմէ շահ մը տեսնըլի ։ և երբ որ հիւանդութեն յատկութենը կամ պատճառին վըրայ շիւրհէ մը ունիւնէ՝ խաղիլէ որ՝ այս դեղերէս վընաս ալ տեսնաս ։ անոր համար այս կերպ դեղեր դործ ածելու խիստ և շատ անդամ շիւրհէլի և զարտրըէ ։

Պայշտը ։ պահ ։ Անոտիքէ ։ բար ։ Յառաջայսան ։ հայ ։

Ասոր սոհնոն ու պէտէ մէնէլը ։

* · 228 · Անգօբէ ըսած հիւանդութիւննիս մէկ իլլեթ մը նէ որ ։ սըրտին թէյսիրը ու շնչառութի՛ առեթ եղածէն խիստ տկար կը լլամն ։ և պաղի հեղալ քիչմի ատեն պիւթիւնէ կը կըտրին ։ Բժիշկները տէք քաթ ըրեր են որ՝ այս հիւանդութիւններ կերպ կերպ տէրէճէններ կը ընայ ունենալ ։ անոր համար ասոր ամէն մէկ տէրէճէններուն զատ զատ անուններ արվին ։ բայց չիւնքի այս ամէն տէրէճէններուն սկսելու և վերջանալու սինօնները հասկընալը և ցըցընելը դժուար բան է ։ անոր համար այս անուններէն ալ բան մը չի հասկըցվիր ։ և մէնք ալ ուրիշ վարպետ բժիշկներուն հետեւլով ենց հիւանդութի՛ կայ այս թարգիս ույղուն ։ ամէնն

ալ մէկ սինքօքէ անունով կիմացընենք, և այս գլու-
խիս մէջը պէտք եղած գիտելիքները կը խօսինք:

Ասոր նշանները :

* . 229 . Պատկի հեղ այս հիւանդութիս մէկէն ՚ի
մէկ վըրայ կը հասնի, և ՚փ աղէկ ալ ծանր տէրէճէի
մը կը հասցընէ հիւանդը . բայց պատկի հեղալ ա-
սանկ մէկէն ՚ի մէկ գալուն տեղը՝ կամաց կամաց
կըսկըսի:

Այս վերջին թիւրլեւս որ ըլլայ նէ՝ առաջատէթ
մէ սըրտառաջըը (բուեքօռտիօն) մէկ թուլութի
մը և մէկ սըլսմըլիլ մը կիմանոյ + որուն հետը շուտ
մը կը միանոյ կամ ետքէն կուգոյ դմսու պտոյտ
մը, աչքերը կը մըթնեն՝ և ականջը կը խօսի:

Այս նշանիս հետը կը միանոյ շնչառութեան և
նավզին քիշնալը . և այս քիշնալս պատի անդամ
այն տէրէճէն կը հասնի որ՝ անձախ քի կըրնանք
իմանալ շունչառնելը և նավզին զարնելը . պատի հեղ
ալ քիչմի ատեն պիւթիւն պիւթիւնէ կը կըտրին :

Ասորք եղած ատենը երեսն ու բոլոր մարմինը
կը դեղնին, և կը պաշին շատ կամ քիչ, սինքօքէնն
երկան քըշելուն կամ սաստկութեանը կէօրէ:

Խիստ շատ անդամ այս հիւանդութիւնս սկսած
ատենէն մինչև վերջը մէկ պաշ քրտինք մը դուքս
կուտոյ հիւանդը . որ պատի հեղձակատէն կըսկըսի,
երեսը և մարմնոյն պատի տեղերը եայըըլիշ կըլլայ :

Հիւանդը ասանկ իքէն՝ թէ զգայական կարողու-
թիւնը և թէ շարժիչ կարողութիւնը խիստ կը ակա-
րանան . և պատի կըլլայ որ՝ պիւթիւնձէ ալ կը կըտ-
րին, ատէթ իւղըէ այս իլլեթս քիչմի ատեն քը-
շելէն ետքը՝ առանց դըրսէն օգնութեն մը կարօտ
ըլլալու՝ ինքնիրեն կանցնի, բայց անցնելէն ետքը՝
հիւանդը սըրտի սըլսմըլիլ մը կիմանոյ, պատի հեղ
ալ պայղընութիւնը կամ փըսլսէլու կը վերջանոց,
կամ քօնլուլսիօնէով,

Ասոր պատմաները :

* • 230 • **Ա**յս հիւանդութեա երևցած նշանները տառնք են . և թէ որ այս նշանները աղէկ մը տիգքա թոլ քըննելու ըլլաս նէ՝ առանց շիւբհէի կը գըտնաս որ՝ սինքօրէին մօտ պատճառը սըրտին թէյսիր ներուն տկարանալը կամ ոլիւթիւննէ կըտըլին է :

Ըատ դժուար կը հասկըցվի թէ՝ ինչպէս թարզ թարզ հեռու պատճառները կըլինան այս մօտ պատճառը արթընցընել , և այս հիւանդութիւնս երևան հանել :

Բայց ինչպէս որ է նէ՝ քուլլէն մեծանուն վարպետին հետեւելով անոր դրութիւնն ու կարծիքը էշկեարէ ընենք այս տեղու . որ թէպէտ բուն հեղինակն ալ այս կարծիքիս ինամ չունի , բայց աղէկ կը մեկնէ և կը հասկըցընէ այս հիւանդութեանս բնութիւնը :

Ամնքօբէին դլխաւոր պատճառները երկու ալէն սէվլյէ կարդ . կը զատէ . մէկ կարգը այն պատճառներն են որ՝ սըրտէն հեռու մէկ տեղմը թէյսիր կընեն . կամ ուղեղին վըրայ , կամ ուրիշ անոդամքի մը վըրայ . բայց իրենց թէյսիրը ուղեղին միջնորդութիւնովը սըրտին կը հասնի . երկրորդ կարգին մշջն ալ այն պատճառներն են որ՝ կամ անիտէ սըրտին վըրայ թէյսիր կընեն , կամ անանկ մէկ գործարանքի մի վըրայ որ՝ սըրտին խիստ մօտ է . որ շուտովմը անոնցմէ սըրտին կը հասնի և այս հիւանդութիւնս կը պատճառէ :

Ամէնէն առաջ այս պատճառներուս առջինը քըննելէն սկսելով իլսթիզայ է խապուլ ընելայն խօսքը որ՝ մարդակաղմութի աղէկ գիտցող վարպետները կըսեն և կը հաստատեն . որ սըրտին մկանունք ներուն մանրաթելելը թէպէտ իրենց բուն գոյացութել միւսթափիլ մէկ ուժ մը և մէկ թէյսիր մը ունին , բայց սինիրներէն ալ շատ կախում ունին . որ ուղեղին կը հասնի անոնց , որ անով տահա տ-

ւելի կարողութիւն կունենան սրտին արիւնը շրջան առնել տալուն ուժը ամբողջ կը պահեն :

Այլ այս ալ պէլի է որ՝ պազգի բաներ կան որ՝ պաշտընա թէյսիր կընեն ուղեղին վըրայ և խապիւլալէ որ՝ միայն ասոնք ըլլան ուղեղին վըրայ թէյսիր ընօղները որ սըրտին թէյսիրին ալկազդեն և ուղածներուն պէս կը փոխեն և կը դարձունեն :

Ասոր վըրայ կըսէ պուռուշէն, կը կարծեմ թէ՝ ուղեղին մէջ անանկ մէկ զօրութիւնը կայ որ՝ քանի՛ որ մարդս կենդանի է նէ՝ անկէց հիչ չի զատվիր և անկէց ուժ կուտայ՝ թէ սըրտին և թէ ուրիշ ամէն անդամքներուն շարժող մանրաթելերուն :

Ասոր կըսէ՝ թէյսիր ուղեղին, և ասոր թէյսիր ընելու ուժը էթրաֆներուն կէօրէ պիտի շատնայ ու քիչնայ :

Այս խօսքերըս մէկ անգամ մը միտք առնելէն ետքը, որ ասոնց վըրայ շիւբհէ ընել չուղեր կըսէ, պէլի կըլայ որ՝ թէ որ այս հեռաւոր պատճառներըս ուղեղին թէյսիրը ի՞նչպէս տկարացընելնին պէլի ըլլար նէ, կըրնայինք հասկընալ թէ՝ ի՞նչպէս այս պատճառներէս սինքօբէն առաջ կուգայ ։ ասիկայ պէլի ընելու համար հեռաւոր պատճառները քըննել պէտք է :

Սինքօբէին առաջին և գլխաւոր պատճառներուն մէկը՝ շատ արիւն կորսընցընելն է ։ Թէ բնական ճամբով ըլլայ, և թէ արուեստականով ։ և պէլի է քի՝ ուղեղին թէյսիրը ուժով և առոյդ պահողը՝ ուղեղին մէջ գլտնըված արիւնային տամարներուն արիւնով լցցված և կէրիմիշ եղած մնալն է, և բընութիւնալ ասիկայ հոգացեր է անանկ մէկ կազմութիւն մը տալով այն տամարներուն որ՝ արիւնին շարժմունքը և շրջանը գլուխը հասածին պէս՝ կըսի կամաց կամաց ըլլալ :

Ասկէց շատ խօլայ կը հասկըցվէ որ՝ մէկ մարդ մը շատ արիւն կորսընցուցած ատենը՝ ուղեղին մէջ տամարները կը թուլնան, կը պարպլվին, կէրկիու-

Թիւնին կանցնի . որով չեն կըրնար թէյսիր ընել
ուղեղին վըրայ . անով այն ուղեղին թէյսիրը ըս-
փած բանն ալ սըրտին վըրայ չի կըրնար թէյսիր
ընել սըրտին շարժումը կը քիչնայ կամ կը կըրտի :

Չատ մարդիկ կան որ՝ քիչմի արիւն կորօընցու-
ցածներնուն պէս՝ սինքօբէի մշջկիյնան . բայց անանկ
կերպով մը որ՝ էշկեարէ կերեի թէ ինչպէս թէյ-
սիր կընէ ըսած ողատճառնիս . որ պայզմութիւնը
վըրան դաշն իքէն՝ կըշտի վըրայ բերես նէ՝ կանց-
նի . դէրէ ասանկրով արիւնը շահ տամարներուն մշ-
ջը կերթայ շուտով մը , և տամարներուն արիւնը
այնքան շուտ չի կըրնար ետ դառնալ սրտին մշը
դալ . ասով ուղեղին տամարներուն մշին պէտք ե-
ղած լեցունութիւնը կը մնայ :

Բայց արիւնը դուրս վազելը՝ պայզմութի՝ կը
ողատճառէ նէ , սալթ տառը համար չէ . արիւնին ըըր-
ջանին ալ մշկ երեւլի փոփոխութի՝ մը կըլլայ , տա-
մարին մշկին մշջէն չափազանց արիւն որ պարապ-
վին նէ՝ մշկալ տամարներուն մշին արիւնները հէլ-
պէթոէ կը քիչնան . դէրէ արիւնը հեղուկ ըլլալվ՝
միշտ հաւասարութի՝ կուղէ , պարապ մընացած տե-
ղերը կը լեցընէ , որով ամեն մշկ տամարներուն մշ-
ջը քիչքիչ արիւն կը մնայ :

Այս կերպովս խօլայ կըրնաս հասկըրնալայն սին-
քօբէն որ՝ չսուողներուն ըստ կուգայ փորերնուն
կամ կուրծքերնուն մշին լեցված ջուրը պարապե-
լէն ետքը :

Ասով կը մեկնըվին նաև և այն սինքօբէն՝ որ պազի
մարդիկներէն արիւն առնելն իքէն ըստ կուգայ .
բայց միայն այն՝ որ թեկին կապը քակելէն ետքը կու-
գայ . և ծակած թեկին կողը շատ արիւն կը բերէ :

Այս երկու ձինս սինքօբէն կը ցըցընեն որ՝ ար-
իւն պարապըվիլը ամեն ատեն բոլը մարմնոյն կազ-
մութի՝ չի տկաբրացըներ , միայն պէտք եղած լեցու-
նութիւնը կը պակսեցընէ , որ ուղեղին արիւնային
տամարները պէտքին շափ լեցուն չին ըլլալ :

Ալիքօքէին ուրիշ հեռաւոր պատճառներուն թէյ սիր ընելու կերպն ալ հասկընալու համար հետեւ եալ կանոններս դիտնալ պէտք է ։ պազի անգամ ուղեղին թէյսիրը ըստ ուժերնիս էշկեարէ աւելի ուժով կամ աւելի տկար ըլլալով, կերևի որ մէկ միւսթաքիլ տկարութե կամ թուլութե տէրէձէիմը մէջ չինկած իբէն՝ չի կը բնար անոր թէյսիր ընելուն կերպը իր չափը դըտնալ:

Այս ալէսէվիյէ և պէլլի կանոնիս համար է որ՝ ատէթձէ մկանունքներուն մէկը կըծկըվնէ՝ ետքը թուլալ պէտք է ։ և նոյն կըծկըվելու ուժն ալ շատկէկ մնայ նէ՝ մէկ ձինս մը սբաղմօ կը պատճառէ ։

Ասոր համար շատ իրաւունք կունենանք, թէ որ կարծենք քի՝ կամաւոր շարժմունքները՝ որոնց տայմա պէտք է քիչմը ատէթէն աւելի ուժովը ըլլալ, շուտով կը հոգնեցընեն մարդը, տկարութիւն կը բերեն ։ և վերջը այն հոգնած մարդը կըսկըսի քնանալ:

Սինիրի կարողութիւն ըսվածին ալէսէվիյէ կանոնը այս է ։ և ասով խօսայ կը բնանք հասկընալ թէ՝ ինչպէս կը լսայ որ՝ ուղեղին թէյսիրը մէկէն ՚ի մէկ սաստիկ ըլսայ նէ՝ ետեւէն անանկ մէկ թուլութի և տկարութի մը կը տիրէ նոյն զօրութեանը որ՝ սինքօքէ կը պատճառէ ։ և ես կը կարծեմ կըսէ քուլէն, որ ասկէց պիտի ըլսայ այն՝ որ սաստիկ ուրախութիւնը պայղընութիւն մը կը պատճառէ ։ և պազի հեղ կը մեռցընէ ալ:

Պազի ալ ցաւին շատութիւնը ուղեղին թէյսիրը էվելցընելով մինչեւ չափազանց տէրէձէի մը կը հասցընէ, անանկ որ՝ ալ չի կը բնար ցաւին դիմանալ ։ և այս տէրէձէիս հասածին պէս՝ ետ կը դառնայ կը տկարանայ ։ այս տկարութիւնս ալ պայղընութիւն կը պատճառէ :

Ասիկոյ տահա խօսայ կը հասկըցվե այն նոյելով որ պազի սաստիկ ցաւ քաշողներուն ցաւը ինչածին պէս՝ ցաւ կը քնանան, կամ քնանառութեան կը

հանգիպին, որ է սինքօբէին լեռտիմիա ըսված ձին-
սը . կամ բուն սինքօբէ ալ կըլլայ ասոնց :

Մէկու մը ոսկորը տեղէն ելած ըլլալով շատ
սաստիկ ցաւ կուտար . վարպետի մը ձեռօք տեղը
դըրվեցաւ ոսկորնէ՝ ցաւը դնաց . բայց հիւանդը
պայըլմիշ եղաւ՝ սինքօբէի մէջ ինկաւ տէյի՝ կը
պատմէ քուլէն :

Այս է տըղացկան կընիկներուն ալ սինքօբէն .
որ տըղաբէլքին ցաւին ատենը կըլլայ, այլև փա-
փուկ և շատ տկար մարդիկ քիչ մը հոգնածներնուն
պէս պայըլմիշ կըլլաննէ՝ պատճառը այս է :

Սինքօբէին ուրիշ պատճառները հասկընալու հա-
մար պէտք է գիտնալ որ՝ չեւնիքի ուղեղը շատ աշ-
խատութեան մէջ խօթօղը միւսութաքիւ կամքն է , և
կամքէն առաջեկած և պատճառված շարժմունքնե-
րը , անոր համար կամքին ձինս ձինս փոխվելը ,
որուն կիրք կըսենք, և յոյզք կրից ալ կըսվին , ու-
ժով մը կը դըպչին ուղեղին շարժիչ գօրութեանը ,
որուն թէյսիր ուղեղին ըսմնք . և ասոր սըրտին
վօրայ թէյսիր ընելուն ուժը կը քիչցընեն , ուղե-
ղին ուժը էվելցընելով :

Սըրտին ուժը կը քիչցընէ բարկութիւր, ուղեղին
ուժը կէվելցընէ վախը . ասկէց էշկեարէ կիմացվե
թէ ինչողէս պաղի անդամ վախէն խիստ գէշ սին-
քօբէ կըլլայ, որուն ասֆիսիա անուն կուտան , որ
մենք երակակացք կըսենք . պաղի հեղ մեռնելալ
կըլլայ որ՝ լեղին փըրթաւ մեռաւ կըսեն . թէպէտ
շատ ռամիկներու մէջ, իլլէ ասխոյի մէջ , բժիշկ չե-
գըտնըված տեղերը ասֆիսսիան ալ մեռնել կը
սեպվե , և ասֆիսսիոյէն բըռնըվօղը մեռաւ տէյի
կը թաղեն :

Ցանկութիւն կիրքը ուղեղին թէյսիրը կէվելցը-
նէ, ատելութիւր կը քիչցընէ . ասով կըրնաս հաս-
կընալ թէ ի՞նչողէս մէկ սաստիկ ատելութիւնը կամ
հազ չըրած բան մը տեսնալը սինքօբէ կը պատճառէ :

Հատ մարդիկ կան՝ որ մէկու մը վօրոյ խոց մը

աեւսնալով կը դանին, և այն գանելէն վըրանին որպէս
զընութի մը կուդայ, մարելիքի մէջ կիյնան . ասոր
շատ օրինակներ կան՝ որ կարելի՛ է քի՛ ամէն մարդ
տեսած կամ լըսած ըլլայ :

Պազի մարդ մէկ թարդմը հոտ առածին ոլես պայ
ըլմիշ կըլլայ նէ՝ այս ալ դանելէն կըլլայ կըրնանք
ըսել . և կարծիք ալ կըրնանք ընել թէ՝ այս հոտերը
մէկ թմրեցընօղ ուժ մը պիտի ունենան, որով ուղ-
ղակի մարելիք կը պատճառեն . բայց պազի հոտ կայ
որ՝ պազի մարդու վըրայ պիւթիւնն պիւթիւնէ ու-
րեշ կերպ թէյսիր կընէ ատէթ եղած կերպին դէմ:

Ասոր համար կը կարծենք թէ՝ ասանկ հոտերը
ամէն մարդու մարելիք չեն պատճառեր . ովոր խիստ
շատ կը դանի նէ՝ միայն անոր կընեն այս դիպուածս:

Այլև խիստ հաւանական կերևի որ՝ մարելիքին
պատճառներուն մէջը անսանկ որատճառներ կան որ՝
թմրեցընօղ և հանդարտեցընօղ ուժ մը ունենալ-
նուն համար՝ այն ուժովը թէյսիր կընեն . այս ուժս
կըրնայ դըտնըվիլալէսէվլյէ ամէն հիւթերուն մէջը,
և անկէց կանցնին և թէյսիր կընեն ուղեղին վըրայ,
կամ միայն միտէին մէջ մոտած կըլլան . զէրէ
միտէին շատ չափուլս և շատ դիւրին կըլլայ ու-
ղեղին բըռնըվիլը:

Մարելիքին հեռաւոր պատճառներուն ինչպէս
թէյսիր ընելը հասկըցընելէն ետքը՝ աղէկ կըլլայ
այն ալ հասկըցընել որ՝ այն պատճառներն ալ որ
ուրիշ անդամներուն վըրայ թէյսիր ընելով՝ շուտ
մը և անիտէ ուղեղին կը հասնի թէյսիրնին . և ա-
ռաջկուց ըսված պատճառներուն ալ շատը պազի
մարդոց վըրայ ուժով և պազիներուն վըրայ տկար
թէյսիր կընեն, պազիներուն ալ հիչ չեն դըպչեր .
ասկէց կերևի որ՝ պազի մարդիկ այս իլլէթիս մէկ
միւսթաքիլ ույղունութի մը կունենան, պազիները
չեն ունենար . հիմա պէտք է մեզի հասկըցընելթէ՝
այս ույղունութիւնս լինչէ :

Կախ և առաջ, ասլա շիւբհէ չուզե՛ որ՝ այս

Յարդույշութեանս պազիները խտիօսինքռաղի-
սյի կը տըրբին . և խտիօսինքռաղիա ըսածնիս այն
է որ՝ պազի մարդիկ անանիկ մէկ խառնրվածք մը և
անանիկ մէկ բնութիւն մը ունին որ՝ տաեթ եղածին չե-
նահանիր . այս խտիօսինքռաղիան ի՞նչ ըլլալը և ինչը
առաջ դարձ կը բնա շատ ու քիչ հասկընալ մէր
բժշկական բառարանէն :

Երկրորդապէս , այս պատճառներուն շատն ալ
անանիկ մարդոց վըրայ թէյսիր կընեն որ՝ տաեթնէ
խառնըրվածքին մշջհասարակօրէն ուրիշներուն խառ-
նըրվածքէն մէկ երեւելի Փարխ մը չեն ցըցըներ . և
ասանիներուս պատճառ այն կը բնանք տալ որ՝ տը-
կար և թոյլ ըլլալովին խիստ շատ դիւրազգածութիւն
և դիւրաշարժութիւն . և այս թուլութիւն կամ
ծննդականէ է իրեն ծնած ատենէն պէրի վըրան մը
հացած , կամ պատահական կը լլայ , որ կենացը մշջ-
քանի մի պատճառ մէկ ըզմեկու ետեւէ դալով խիստ
առողջ կաղմութիւնը կավուն :

Մարելիքին հեռաւոր պատճառներուն երկրորդ-
կարգ ըսինք այն բաները որ՝ ուղղակի սըրտին վը-
րայ թէյսիր կընեն , և այս կարգիս մշջ կը մըտնեն
բուն սըրտին իրեն դոյութել վերաբերեալ օռկա-
նիքա ըստված հիւանդութիւները . կամ Երբ որ սըր-
տին հետ անիտէ կը ցված անդամքներուն մէկը ավ-
րած ըլլայ և հիւանդութիւն մը ունենայ . իլէ այն
մշջամեծ անօթները որ՝ անիտէ կամ սըրտէն ար-
իւն կառնեն՝ կամ դըրսի շոջան առնօղ արիւնը
սըրտին մշջ կը թափեն :

Ասոր համար սըրտին լոյննալը կամ անէառիզ-
ման , սըրտին փոսերը լեցընօղ բօլիբօները , սըրտին
խոցոտիլը կամ վըրան չիպան ելլալը սըրտառաջքէ
տամարներուն վարիչները կամ շահ տամարներուն
անէառիզմանները , այս տամարներուն կամ շահ տա-
մարներուն ներսի դիւն միս բուսնիլև հաստընալը
սիրտը պատօղ մաշկը սըրտին վըրայ վակչելը , ա-
նօթներու կամ անոնց դըրնակներուն կարծրանորդ

և ասկոր կըտրիլը ասոնք առնենն ալ մարելիքի պատ-
ճառներ են . և ասոնք մանչցըված են քննելով ա-
նամնկ մարտոց մեռելուրը որ՝ չի մեռած իքէն որևս
որի մարելեք բաստ կուգար անոնց :

Եւ շիւբհէ չենք կըրնար ընել որ՝ այս պատ-
ճառներուն մէկը մէկ մարդու մը վըրայ եղածին
պէս՝ արիւնը չի կըրնար ազատ և սէրպէստ մըտ-
նալ սըրտին մէջը , և ոչալ կըրնայ դուրս ելլալ ,
կամ թէ ուրիշ մէկ կերպով սրտին իխթիզալը գործ-
քերը կը խափաննեն և արգելք կուտան . կամ այն-
պէս կը սաստկացըննեն որ՝ սիրտը քօնվուլսիօնէի
մէջ կլյնայ . և այս քօնվուլսիօնէիս գրաբառ կը-
սենք սըրտատրովք , իտ" բալբիթաձիօնէ տէլքու-
ռէ , և տէ" իւրէք չըրփընթըրսը , որ մարելիք ունե-
ցողներուն սէպէք քի ամենուն ալ ատէթձէ կըլլայ :

Առաջկուց ըսածներնիս մըտքիւթ մէջ առ իր նէ ,
կարծենք թէ խօլայ պիտի հասկընաս թէ՝ ի՞նչպէս
սըրտին կամ սըրտի մօտ եղած գործարանքներուն
սախատութիւնը մարելիք կըրնան պատճառել . զէրէ
հաւանական է որ՝ սըրտին չըրփընմիշ եղած ատենը
մէկ մարդ մը ուրիշ կերպով մը նալ զինքը հոգնե-
ցընէ նէ , կամ չափազանց տկարութ , կամ ցընցօղմէի
ուժ մը կը պատճառեն սըրտին , և ինչպէս որ լլայ
նէ՝ սըրտին գործոյն և շարժմանը արգելք տալով
մարելիք կը բերեն . և պայըլմիշ եղած մարդուն
նալցն ալ մթջահատ կըտրած կըտրած կընետէ նէ՝
սըրտին սըազմօյով կըծկըտելէն և քաշվելէն պատ-
ճառած պիտի լլայ :

Եւ թէպէտ շաս բաստ կուգայ , մարելիքին պատ-
ճառ՝ սըրտին և ամոր մօտ եղած անդամքներուն
սախատութիւնն է , բայց պէտք է գիտնալ որ՝ թէ
սըրտի չըրփընթըրն և թէ մարելիքը ամէն հեղ ուշ-
շակի սըրտին վըրայ թէյսիլ ընօղ պատճառներէն
առաջ չեն դար . և չըրփընթըրն կամ մարելիքին
խիստ սաստիկ ըլլալը պիւշ չի կըրնար չըրթնել
թէ՝ հիւանդութէ պատճառը ուըրտին կամ ուըրէ

իսթիզալը և սըրտի մօտ եղած անդամքներուն սա-
խատութին է . շատ հեղ ասանկ սաստիկ մարելիք ե
բալբիթաձիօննէ կը բերեն այն պատճառներն ալոր՝
անմիջապէս ուղեղին վըրան թէյսիր կընեն ,

Ասոյ Դէմոքը :

* . 231 . Խ՞նչ որ այս հիւանդութեանս թէյսիր
ընելու կերպին վըրայ խօսեցանք քիչ մը երկանկէկ
նէ՝ քուլմէնին խօսքովը , բաւական է . այս տեղըս
կը մնայ մեղի խիստ կարճ խօսքով մը անցնիլ թէ՝
ի՞նչողէս պէտք է նայիլ այս հիւանդութիս ունեցողը :

Սըրտին՝ և սըրտի մօտ գործարանքներուն սա-
խատութիննէ պատճառած մարելիքը ալէսէվիյէ ան-
բժշկելի է . զէրէ մէկ մը որ պատճառները իմանալը
շատ դժուար է : մէկ մը նաև որ՝ մեր գիտցածին
կէօրէ բժշկական արհեստը չունի անանկ մէկ դեղ
մը որ՝ այն ներսի գործարանքներուն թէյսիր ընէ
և բուն պատճառը վերցընէ :

Այն մարելիքները որ ուղեղին վըրայ թէյսիր
ընօղ պատճառներէն առաջ կուգան , որոնց թէյսիր
ընելնուն թարզն ալ հասկըցուցինք , ալէսէվիյէ կըր-
նան բժշկը կը մարելիքը արթընցընօղ պատճառ-
ներէն զգուշանալով , կամ մարելիքի ույղունութի
ունենալը ույղուն միջոցներով վերցընելով :

Կը կարծենք թէ՝ մարելիքի ույղունութիլ վերցը-
նելու համար աղէկ ձամբայ մը նէ՝ բոլոր կազմութե-
տկարութիւնը և դիւրաշարժութիլ վերցընելը , և
ասոր ինչպէս ընելն ալ այս գըրքիս ուրիշ տեղերը
ըսված է , իլլէ սինիրի իլլէթներուն ալէսէվիյէ
դեղերուն մէջը :

Հաջի իդիէնք . ամայ Տիւբէնսիտ . իսոյ Անհարմանի . հայ :

Ասոյ սահմանը և նշանները :

* . 232 . Խշտահին պակսիլը կամ տկարանալը ,
կէրակուրէ գանիլը , ողազի պազի փըսիսէլը մի-

աելին կէրիիութիւնը՝ որ ատեն ատեն կըլլայ , և
շուտ մը կանցնի . կերպ կերպ քէրքըսարկաները ,
սըրտին կողմերը մէկ երող տաքութի մը խմանալը ,
միտեին կողմերը ցաւ մը զգալը և խաղղութիր :

Ասոնք ամենն ալ մէկ անդամին մէկ մարդուն վը-
րայ կըրնան ըլլալ , անոր համար կըրնանք ասոնց
ամենուն ալ մէկ ալէսէվիյէ մօտ պատճառ մը տալ .
անոր համար այս ըսած բաներս ամենը մէկէն մէկ
հիւանդութի մը կը սեպվին , և ասոր անուն կու-
տանք անմարսութի , որ իտ" ալհուռմի բառով տիս-
բէրսիա կըսեն , որ նոյն ըսելէ . կամ իլլէ՝ դժուա-
բամարսութիւն ըսելէ :

Բայց չիւնքի այս հիւանդութիս ատեթ իւզըէ
իքինձի է , ինքիր գըլսուն քիչ կըլլայ , շատ անդամ
ուրիշ հիւանդութիներու ետևէ կուգայ , անոր հա-
մար այս վերի ըսած նշաններս ալ ուրիշ թարզ հի-
ւանդութիներու հետ խառն կըլլան , և այս է պատ
ճառը որ՝ առաջները այս հիւանդութեն խառնակ
և շփոթ սահմաններ կուտային , և անորոշ նշաններ
կը ցըցընէին . պազգին սինիրի հիւանդութի կըսեր , պա-
զին ալմէկ երկար քըշօղմիճաղսըզութի մը կըկարծեր :

Ասոր համար աղէկ կըլլայ ասոր միւսթագիւ-
սահման մը ցըցընէլ . և ես կը կարծեմթէ ցըցու-
ցած նշաննիս յատուկ տիսբէբսիային բուն և ասըլ
էօղ նշաններն են . որ ասոնց վըրայ քիչմը շատկէկ
պիտի խօսինք . միւսթագիւլէն գիտնալ պէտք է որ՝
այս հիւանդութեն հետ՝ թարզմը խելքի հիւան-
դութի ալ կըլլայ ատեթձէ . և ասիկոյ այնքան շատ
ըսաստ կուգայ որ՝ այս հիւանդութեն յատուկ նշան
ալ կըրնանք սեպել . բայց ասոր վըրայ տահա՛ ույ-
զուն տեղ ունինք խօսելու՝ երբ որ իբօքօնտուիասէ
ըսված հիւանդութեան վըրայ խօսինք նէ :

Ասոր յագիւսիւնը :

* . 233 . ♫աւանական է որ՝ կայ մէկ յատուկ և
ինքնագլուխ հիւանդութի մը , որուն հետը կը գըտ-

Նըզին վերի գըրած նշաններնիս . կամ պարէ՝ ա-
սոնց մէծ կըտորը . զերէ ասոնք ամենն ալ կըրնան
մէկ պատճառէ մը առաջ դալ . ըսելէ քի՝ աթօնիս
ըսված մէկ թարդ մը տկալութիւնէն . կամ միտէին
մկանունքներուն մանրաթելերուն ուժը և թէյսիրը
քինալէն . ասկէց վըրա կը բերենք որ՝ այս հիւան-
դութեանս մէկ հատիկ չշմարիտ պատճառը՝ այս
թուլութիւնս է :

Ասոյ պատճառները :

* * 234 . Պյոյ միտէին թուլութիւնը , և առկէց
պատճառած ուրիշ նշանները ամենն ալ կըրնան ա-
ռաջ դալ բուն միտէին կազմութիւը սախտէլէն , կամ
ուռենալէն կամ խոցոտէլէն կամ չիպան հանելէն :

Վըրնան նաև և ուրիշ անդամքներուն ավրըվէլէն
առաջ դալ , երբ որ ասոնց ավրըվիլը միտէին ալ
դըղչի . և այս րաստ կուգայ միւսթագիլձէ առթ-
ոփթիտէ ըսված հիւանդութեանը , կանանց հայիցը
բըռնած առենը , և ուրիշ քանի մի թարդ հիւան-
դութիւններու :

Այս ամէն առեն ըսած դիսուածներուս մէջը
պատահած անմարսութիններուն կըսենք իբինձի .
զերէ ուրիշ հիւանդութիւն ըլլալով ասոնց պատ-
ճառը , ասոնք գլսաւոր հիւանդութիւն չեն սեպմիր ,
և մինչեւ որ գլսաւոր հիւանդութիւն չի բժիշկը վի-
նէ՝ ասոնց բժշկըվէլուն խապիլը չըլլար , և գլսա-
ւոր հիւանդութիւնը բժշկըվէլէն ետքը՝ ասիկայ
ինքն իրեն ալ կանցնի :

Ասանկ իբինձի հիւանդութիւն վըրայ խօսելու տե-
ղերնիս հոս չէ . ուէտք եղած բաները՝ գլսաւոր
հիւանդութենը վըրայ գրած ատեննիս կը խօսվին :

Բայց չեւնքի գիտուն բժիշկները կը կարծեն որ՝
միտէն չի սախտած իբէն ալ կըրնայ տիսբեբսիա ըլ-
լալ , մարմնոյն ուրիշ աեղերը մէկ հիւանդութիւնը
չեղած իբէն ալ . ասոր համար այս տեղս այս հի-
ւանդութեն ամէն իբինձի պատճառները և հեռա-

Նոր ուշպէսպները քննելով հասկըցընել կուղենք որ՝
տիսբէքսիան շատ անգամ ինք իր գլխուն զատ հի-
ւանդութիւնը մը նէ , և ատոր համար ասանկ զատ ա-
նունով և զատ դլուխով ոյս մեր բժշկաբանին մէ-
ջը ասոր վրայ ալ խօսիլ ուզեցինք :

Հատ շիւբհէ ընել պէտք չէ որ՝ շատ անգամ մի-
տէին մկանունքներուն մանրաթելերը թէյսիրին
կողմանէ տկարանալով՝ կը ընայ ըսած նշաններուս
երեւելի և գլխաւոր պատճառ ըլլալ . բայց միայն ոյս
է տիսբէքսիաներուն ամէնուն ալ պատճառը ըսելու
չէնք համարձակիր :

Իրաւ է որ՝ կենդանիներուն միտէին մէջը մէկ
հիւթ մը կայ մախսուս , կամ՝ պարէ՝ ամէն անդամք-
ներու մէջ թախսիմ եղած հիւթերէն միտէին մէջ
գըտնըված կտորը սնանկ մէկ մախսուս զօրութիւնը
ունի որ , մէկ կերակուր մը կը լւէ նէ կենդանին՝ շի-
տակ միտէին մէջը երթալով , ոյս հիւթս անիկայ կը
քակէ և կը հալեցընէ :

Եւ շատ հաւանական է որ՝ ոյս հիւթս կը ընայ
կերպ կերպ ավորվիլ , և պազի հեղ կը ընայ ալ քիշ-
նալ . և ոյս ավորվելէս կամ քիշնալէս՝ մարսողա-
կան զօրութիւն ալ փոփոխութիւնը մը կը լսայ , և մախ-
սուսէն՝ վերի ըսած նշաններնիս երևան կելլան :

Այս ըսածնիս հաստատուն և շիւբհէսիդ ըլլա-
լէն զատ՝ ոյս ալ կը ցըցընէ որ՝ ըսածէս զատ ու-
թիշ մէկ մօտ պատճառ մը նալ ունի տիսբէքսիան .
Բայց ոյս մարսողական հիւթին մախսուս բնու-
թիւնը , և ի՞նչ պատճառներով փոխվիլը անանկ չէ
դիտցըլված բաներ են որ , ոյս պատճառիս վըրայ
թէմէլ ընելով հիշմէկ բան մը չենք կը ընար ըսել :

Եւ միտէին թուլութիւն՝ թէ՛ հիւթերուն ավոր-
վելէն պատճառած ըլլայ , թէ՛ հիւթերուն ավոր-
վելուն պատճառը ինքը եղած ըլլայ , կերեկի քի միշտ
կայ՝ Երբ որ անմարսութիւն կայ նէ մէկուն վըրայ :

Եւ ոյս պատճառիս տիքքաթ ընելով՝ բըռնըված
բժշկական ճամբան ալ շատ աղէկ և օդառակար ըլ-

լալը հաստատուն փորձով իմացված է , հիմա ոյտ
միտեին մկանունիքներուն մանրաթելերուն տկարու-
թիւնը տիսբէբոխյի մօտիկ պատճառ սեպելով ,
այս տեղը այս հիւանդութե կերպ կերպ հեռա-
ւոր պատճառներուն վըրայ պիտի խօսինք , որ պազե
ատեն՝ ըսված մանրաթելերուն ուժը կոտրելով՝ այս
հիւանդութիւնս կը պատճառեն :

Այս պատճառներս աղեկ կը հասկըցվին երկու
կարդ բաժնելով . մէկ կարգն է այն պատճառնե-
րուն՝ որ շիփ շիտակ միտեին վըրայ թէյսիր կընեն .
մէկ ալ կարգն է անոնց՝ որ բոլոր մարմինին կամ
մախսուս եղած քանի մի անդամքներուն վըրայ
թէյսիր կընեն՝ բոյց վընասնին գլաւորապէս , կամ
թէ ըսինք միս մինակ միտեին կը դըպչե :

Առաջին կարգին մէջի պատճառները ասոնք են .
առաջի թուլցընօղ կամ թմրեցընօղ ուտելիքներ
կամ դեղ կամ թոյն , որ միտեին մէջ կերթայ . և
ասանկ են չայը , խաչֆեն , թիւթիւնը , նարկիլէն ,
դինովցընօղ խըմելիքները , աֆիօնը , լեզի դեղերը ,
պահարեղէնները , հոտած և թթուած բաները . բայց ,
շատ տաք ջուր կամ ջուրի պէս բաներ խըմելու ա-
տեթը . դեղ , ուտելու խմելու շատ ետևէ իյնալով չա-
փէն աւելի միտեն լեցընելը . դեղ , շատ փըսխելը .
թէ արուեստովեղած ըլլայ և թէ ինքն իրեն գոյ .
են , բերանը քիչմը ջրոտածին պէս թըքնելը . զէրէ
այս բերնին ջուրը մարսողութե շատ ֆոյտալը բան
ըլլալուն համար ասլա կորսընցընել չըլլար :

Երկրորդ կարգին մէջ մըտնող պատճառները ,
որոնց համար ըսինք թէ՝ բոլոր մարմնոյն կամ ու-
րիշ անդամքներուն վըրայ թէյսիր կընեն , բոյց
մախսուս եղած կերպովմը միտեին կը վընասեն ,
ասոնք են . անհոգ և անգործ մնալը , և նստած
տեղէն չելլալը . բայց , հոգւոյն կիրքերը կամ հընհը-
նուքները , և խորունկ մըտածմունքները . դեղ , կար-
գալու և խմաստութե ետևէ չափազանց խելք հոգ-
նեցընելը , կամ առարվոնէ մինչեւ իրիկուն մէկ

աիւղիյէ բանի գործի ետևէ ըլլալը. Դ, չափազանց
մերձաւորութիւն. Է, շատ գինովնալը, այս հինգե-
րորդ պատճառը առաջին կարգին մէջն ալ կը մըտ-
նէ՝ թմրեցընօղ ըլլալուն համար, և միտէն ծանրա-
ցընելուն համար՝ այս կարգիս մէջալ կը մըտնէ. •
ըստ որում հէմ արիւնին կը դըպչէ՝ հէմ սինիրնե-
րուն, և ասոնց ձեռքին ալ վընաս կուտայ միտէին.
Պ, ցուրտ և խոնաւ հավան, Երբ որ երկան ատեն
մնաս ասանկ տեղ առանց աշխատելու:

Այս վերջի կարգիս մէջ գըրված պատճառներէն
առաջ եկած տիսբէբսիան իքինձի ալ կը լոյսայ սեպ-
վել. բայց չեւնքի այս պատճառներէս առաջեկած
գլխաւոր, կամ սէպէ քի՝ մէկ հատիկ իլլէթը տիս-
բէբսիանէ, անոր համար այս դիպուածներուս մէ-
ջը պէտք է գլխաւոր հիւանդութիւն սեպել տիս-
բէբսիան, և անիկայ բժըշկելու խայրէթ ընելուէ.
Իլլէ Երբ որ մկանունքներուն մանրաթելերուն տը-
կարութիւնը (աթօնիան) բոլոր մարմնոյն վըրայ
տիրած ըլլալով չես կը լոյսար ուրիշ կերպ բժշկել.
բայց եթէ էն առաջ միտէին ուժը տեղը բերե-
լով, որ ետքը ինչ դեղ որ առնէ հիւանդընէ՝
շահ տեսնէ:

Ասոր դիմուբ:

* * 235 * Ի յս հիւանդութիւնս հոգալու երեք
թարզ ճամբայ կայ. մէկը կը սիլի նախապահող. իքին-
ձին՝ զըսպօղ. և իւչինձին՝ բժշկօղ:

Կախապահող դեղ ընել կուղես նէ՝ այս հիւան-
դութես էն առջի հեռաւոր պատճառներէն հեռու-
կայնէ, որ առաջ պատմեցինք. այս այսպէս ընելով՝
այս հիւանդութիւնս միշտ աղատ մնալ կը լոյսայ ըլլալ.
Հիւանդութիւնը զապօք ընելը, ծանր նշանները
թեթևեցընելով, և հիւանդութե ուժ տուող բա-
ները տէֆ ընելով կը լոյսայ. հիւանդութիւնը պիւ-
թիւնձէ բժշկելուն կերպն է միտէին առջի ուժը
տեղը բերելը, և հիւանդութեան մօտիկ պատ-

Ճառը ավաել կամ՝ տէֆ ընելը:

Նախապահօղ դեղերուն ինսթիդուլը ըլլալուն վերսց կարծիք չի կայ, ինքն իրեն էշկեարէ ըլլալուն համար + զէրէ ոյս հեռաւոր պատճառները կրկնըլլելով չէ թէ մինակ հիւանդութիւնը իր ուժովը կը պահեն, ոյլև արրված դեղերն ալ ֆայտասըղ կընեն, և խիստ ուժով դեղերէն ալ եսըը հիւանդութիւնը նորէն ետ կը դարձընեն:

Եւ իրաւի շատ անգամ տիսբեթըսիան միայն ասոր համար կը զօրանայ, և չի բժշկըլիքը որ՝ ոյս ըստծ բանիս հիւանդը միւսահասու ընելով հոգ չըներ հեռաւոր պատճառները իրեն զգուշանալ, և հեռու կենալ:

Եւ այն ալ խօլայ բան է ձանչնալը՝ թէ ադօնիւ ոյին ամեն մէկ թարգին ույլուն ինչ կերպ բըռնելու է որ՝ ոյս պատճառները իրեն վընաս չի տան:

Բայց ամեն բժիշկ ալ գիտնալ պէտք է որ՝ ոյս ըստծ զգուշութիւնիս ամեն ատեն խօլայ չէ՝ ինչպէս որ ատեթմէ կը կարծըլիք, միտք չի դալու դժուարութիւններ ունի. զէրէ խօլայ բան չէ մարդքն խանտըրութիւնը ընելը՝ որ իրեն ատեթ ըրած կերխումն և ուրիշ սէվտաներէն և սէֆաներէն անցնի, անոնք մէկ մը տահա չընէ, ախոքէթըսիաէն ազատիմ՝ տէյի. չէս կըրնար հիւանդներուն հասկըցընել թէ՝ իրենց անվնաս պէլէմիշ ըրած բանը օր աւուր վըրայ բանելով՝ մեծ վընաս կընէ իրենց:

Այս հիւանդութես նշանները, որ մէկ միւսթաթքիւ կերպով մը կը ծանրացընեն կամ կերկընցընեն, և ասոր համար պէտք է տէֆ ընել կամ դատթիւնը, ոյս նշաններս են՝ միտէին մէջը մտած կերպակուրին հում մնալու որ բուն հիւանդութիւն կը պատճառի, և երեան կելայ իշտահը կորսընցընելով, միտէին վըրայ ծանրութիւնը իմաննալով, սիրու խառնըլլելով, և քէրքըստըկալով, չի մարսըված կերպակուրները դուրս հանելով, ուրիշ նըշան մը նալ կայ որ՝ շուտով տէֆ ընել նայելու է, և ոյս է որ՝

միաէին մէջ կամ շատ թթուութիւնն կայ , կամ ան
տեղը գրտնըված թլթունն զօրաւոր է . և ասոր
պէլի ըլլալուն կերպերը ետքէն պիտի իմացը-
նենք . այս հիւանդութիւննս ծանրացընօղ երրորդ
նշանը , որ պէտք է աղէկ նայելու զգուշանաւ խա-
պզութինն է . և ասիկայ միշտ աղէկ նայելու է . որ՝
տէֆ ըլլըլի , երկան առեն չե քըշէ :

Ասոր նշաննէրուն դիմոք :

* . 236 . **Gamma** արկածներուն կամ նշաններուն
առջինը կըրնանք զաղթ ընել հիւանդին փըսխունք
բերել տալով . ասոր համար շատ աղէկ կընեն այն
բժիշկները որ՝ դժուարամարսութիւնը բժշկելու
համար՝ էն առաջ փըսխեցընել կուտան :

Փըսխեցընօղ դէղերուն մէջ թոյլ դէղալկը գըտ
նըվի , ուժով ալ կը գըտնըվի . թոյլ փըսխեցընօղ-
ները պէտք են , երբ որ կիմանանք էշկեարէձէ՝ որ
դուրս ելլալու ույղուն բաներ կան միտէին մէջ :

Բայց այս դէղերը՝ միտէին ատէթ եղած թէյ-
սիրները արթընցընելով կըրնան այս հիւանդուն-
քուն պատճառը տակն ու վըրայ ընել և խանգարել ,
գէրէ բոլոր կազմութեր մէկ ուրիշ կերպ գործո-
ղութիւն մը կը պատճառեն . և մախսուսէն՝ կաշիին
վըրայ մանրերակներուն մէկ մախսուս եղած ուժ մը
կուտան ներսի մանր մնասակար պուղուները ծըծե-
լու և գուրս ձգելու :

Այս գործքերը մեղմ և թոյլ փըսխեցընօղդէ-
ղերը չեն կըրնար ընել . պէտք է ասոնց համար ու-
ժով և սաստիկ փըսխեցընօղներ գործ ածել , և ա-
սանկ են անթիմօնիոյով շինված փըսխեցընօղները .
իլէ թաթարօ էմթթիքօն :

Երկրորդ նշան և արկած ըսենք միտէին մէջի
մնացած հիւանդերէն առաջ եկած թթուութիւնը . և
այս թթուութիս մէկ մը շատութեր համար կըրնայ
զարարը ըլլալ մէկ մը նալ ուժով ըլլալուն համար ։
Մարդոյս կերած կերակուրներուն շատը անսնկ

բաներ են որ՝ միտելին մէջը կը թըթուին , ասպի
համար՝ թէ մարդոյս և թէ բոլոր խոտ ուտող կէն-
դանիներուն միտելին մէջը մէկ թըթուութեան մայս
մը կայ . այս մայսն չոփաղանց կամ բարկ (քէսկին)՝
չըլլայնէ՝ միտելին մէջը գըտնըվելովը առաջ մը-
նաս մը չետար :

Բայց այս երկու յատկութիներուս մէկը եղա-
ծին պէօ կերպ կերպ բաներ կը պատճառեն , ինչ-
ուէս են քոմի , քերքըստըկալ , ուրոտի երոցք , միտե-
լին մէջ անսոնկ ցաւ մը որ՝ գիտեօ թէ կը կըսծէ .
մէկ տնկանոն իշտահ մը , որ չե կըրնար կըշտանալ .
Փորք քըշուքք , փորու ցաւ , զայտուննալ և թուլութի :

Ասոնք հիւանդութիը հէմ կը պահեն՝ պէսլէմիշ
կընեն ; հէմ կուժովցընեն . և ասոնք յաղթելու հա-
մար միայն միտելին մէջ գըտված թըթուութիը շիտ-
կել և տկարացընելը չօդտէր :

Չիւնքի այս թթուն միտելին մէջ մայսյի մը պէօ
մնալով կերպած խոտեղիններուն թթուութիները
կէվելցընէ և կուժովցընէ , անոր համար ոլէոք ե-
ձեռքէ եկածի շափէ խոյրէթ ընել որ՝ չափազանց
թթուութիւն չըլլայ :

Եւ միտելին մէջ գըտնըված թթուութիը կըրնանք
զայթ ընել և թուլցնել ալքալի ըսված աղերով ,
կամ ասսօռպէնթի ըսված գեղերովը , կամ անսոնկ
բաներով որ՝ մէջերնին ալքալի կը գըտնըվի , և
միտելին մէջի թթու հիւթովը կը քակվին կամ
կը մարսըվին :

Ալքալիներուն մէջը՝ անուշ ալքալիներէն շատ
աղեկ են երոշ ալքալիները , որ կըսվին ալքալի
քաւսթիքօ , ասով կըրնաս հասկըրնալ թէ՝ ինչ՛ն է
որ քիրէմին ջուրը այս հիւանդութես դէմ այնքան
ֆայտալը բան է , ասսօռպէնթիները գործ ածելով
ալքալիներուն չափազանցութիը վլնաս չետար ,
թէ որ այս չըլլայնէ՝ ըսած վլնասնիս խօլայ
բաստ կուգար :

Ասոռոպէնթի ըսված գեղերն ու ալքալիները

մէկ ըգմէկէ ասով ֆարիս կըլլան որ՝ ասօռալէնթի-ները թըթույի հետ խառնըմէլով մէկ առլ նէռւթ-ռո մը կըլլան որ՝ թուլկէկ լուծել կուտայ. և այս է որ մակնէզիան ու մէկ ալ ասառալէնթիները ֆարիս ունին ուժի կողմանէ :

Բայց աղէկ զդուշանալու է որ՝ չափազանց գործ չածես, ոչ ասօռալէնթիները և ոչ ալքալիները. զէրէ շատ գործ ածելով՝ կըրնան միտէին հիւթը պակսեցընել. որ այս հիւթս շատ պիտուական բան է :

Միտէին մ.ջ թթուռութիւն չի պատճառելու կամ չափազանց թթուռութիւն ըլլալու համար՝ պէտք է խոտեղէն ասլա անգամ մը ալ չուտել. միայն մըսեղէն ուտել, որ խիստ քիչ կը թըթուի. բայց այս կերպ բէհրիզս ալ երկան ատեն գործ ածես նէ՝ արիւնը կավըլվի. ասոր համար խապիւ չ՛ որ՝ մէկ մարդ մը ասլա խոտեղէն չուտէ, միշտ մըսեղէններով օր անցընէ. պարէ մըսին վըրայ հարկ է որ խոտեղէն ձըդէ՝ բարեխառնութիւն ըլլալու համար. անոր հա-մար խոտեղէններուն վըրայ պէտք է ընտրութիւն ընել, և անանկ խոտեղէններ առնել որ՝ հիւթեր-նին քամես տէ ամանի մ.ջ դընես դոցես նէ՝ քանի մի օր անցնելէն ետքը՝ կեցած տեղը ինքնիրեն եփ չելսայ գինիի պէս :

Տահա աղէկ կըլլայ գործ ածել անանկ հաց՝ որ մայան աղէկ հասած և եփուն է. եփը անցած և աղէկ հասած գինի, որ է ըսել՝ հին գինի, զէրէ մէկ եփ մը կայ որ՝ մինչև գինին չի հինայ նէ չանց նիր. և լեմօնի կամ խօռուխի թըթույի տեղալ քացախ գործ ածելու է :

Առողջ մարդ մը խոտեղէն ուտելով միտէին մ.ջ թթուռութիւն մը պատճառի նէ՝ այս թթուռութիւնս սէպէ քի՝ հիչ վընաս մը չի տար. և շուտով մը կըր-նայ ինքն իրեն տաղըլմիշ ըլլալ:

Բայց ամէն ատեն այս կերպ փոփոխութիւն չի յա-ջողեր, պէլքի պազի հեղ եա շատ եա բարկ թը-թուռութիւնը կը կըլլայ, երբ որ մարսող հիւթերուն

թէջ փոխախռութէմը ըլլայ որ՝ ուրիշ կերպ ավողվի։
որ անոլ չի կը նար այն թթուութիւ տալու կերա-
կուրին և փը և թթուութիւ կը տրել և արդիլել։
պազիալ կը լլայ որ՝ ոյո մարսեցնող հիւթերը օգ-
տածին չափ չեն գլունըլիր, քիչ կը լլայն։

Առջի ըսածներնուու երբ ըուհուր ըլլալը աղեկ
մը չենք գիտեր, բայց իրաւ է երկրորդին համար,
և առաջնոյն համար ալ կարելի է որ՝ մկանունքնե-
րուն մանրաթերուն տկալութիւննեն ըլլայ։

Պազի ալ խաղաղին կիրքերը միտէին մէջը ափ-
անսըզ մէկ թթուութիւ մը կը պատճառեն որ՝ այն
կիրքը չեղած իքէն այն թթուութեան հիջ նշանն
ալ չէր երևնար։

Այս կերպ երեան ելլող և զարար տուօղ թթ-
ուութիւ միայն խըթիչ դեղերը կը ընան կը տրել
և դարարութ ընել, կամ տահել որ երեան չելլան։
անոր համար երբ որ միտէին թէյսիրին ուժ տալու
ըլլանք նէ՝ չի կը նար այն զարարը թթուութիւնը
շատնալ, և իրեն ընելու զարարը ընել ասոր կերպն
ալ հիմա կը զուրցենք։

Այս ալ գիտնալ պէտք է որ, թէսպէտ միտէին
մէջ կան այնպիսի բաներ որ չեն թողուր որ հոն
այնքան թթուութիւ շատնայ, կամ այնպէս զարարը
բաներ ընե, բայց ամեն հեղ իրենց գործքերուն
վըսայ իրենց ուժը չոդտէր, ոչ թթուութեան առ-
ջին կը նան առնել, և ոչ ընելու զարարը կը նան
արդիլել։

Ասոր համար է որ՝ քանի որ ասանկ միտէնե-
րուն մէջը խոտեղին բաներ կը դըտվին, ամեն ա-
տեն ասոնց թթուութիւ հէմ երեան կը նայ ել-
լալ հէմ կը նայ շատնալ։

Այս ամեն ըսածներէս կերեի որ՝ չոփաղանց
թթուութե գլուաւոր պատճառն է՝ թթուելու կե-
րակուրներուն միտէին մէջը երկան առեն մնալը,
և ասոր խսպաթը խօլայ կը նայ ընել իրեն վըսայ
մէկ մարդ մը՝ դժուարապարս խոտեղէններ ուժելով։

Վերաբերին միտեկ մէջը երկան ատեն մնալուն
ուրիշ սրատնառներ ալ կը նան ըլլալ . ինչպէս են՝
միտեին մկանունքներուն մանրաթելերուն թուլու-
թիւնը՝ որ հաղած կերակուրը չի կը նար մէկէն՝
մէկ ողարադել տուօտէնօ ըսված աղիքին մէջ . կամ
բիլօու ըսված տեղը՝ որ միտեին մէջէն կերակուր-
ներուն աղիքին մէջ երթալու ձամբան է , արդելք
մը կը լսայ , որ սէրայէստ չի թողուր քի անցնի :

Պէլլի է որ՝ այս վերջին ըսված թարզը թթուուե
խիստ վերի տէրէճէն կը սրատնառէ . և ասոր օրի-
նակներ տեսնելոված են՝ որ մեռնելնուն ետքը փո-
րելնին ձըզքելով տեսներ են որ՝ այն բիլօու ըս-
ված տեղը մէկ շիռոօ (ուռ) մը կոյ եղեր , և ա-
նոր համար միտեին մէջի բաները չեն կը նար եղեր
սպարպելու ձամբայ գըտնել :

Այս իլլէթս ասլա չի բժշկը լիր , բայց իսթի-
զայ է այս ըստներուս առջինը տէֆ ընել կամ
առաջը առնել գժուարամարս կերակուրներէն ըզ-
գուշանալով . երկրորդին ալ կը նանք տալ անանկ
ույղուն դեղեր որ՝ միտեին թէյսիրը արթընցընեն ,
որ այս դեղերըս պիտի ըսենք իրենց կարգին :

Տիսբեբսիսյին հետը գըտնելոված խապզութիւնն
ալ պէտք է աղէկ զգուշութը մուխսյեթ ըլլալ որ՝
հաստատուն տեղ չի բըռնէ , և այս է այս հիւան-
դութեանս իւշիւննի արկածը կամ նշանը :

Աղիքները մէկ շարժմունք մը ունին , որպէս թէ
սըլամը վելով իրենց մէջի գըտնելոված բանը կը քա-
մեն վար կը հըրեն . աս շարժմունքիս իտ՝ հոռմե-
րէն բառէ առնելով բէռխոթալթիքօ կըսեն :

Այս շարժմունքը աղիքներուն մէկէն մէկալին
կը հաղըրդի անանկ որ՝ մէկ աղիքին շարժմունքը
գիսրուածով մը ատէթէն շատ կամ քիչ եղածին
պէս՝ այն շատութիւնը կամ քիչութիւնը մէկալներուն
ալ կանցնի քիչ ատէնի մէջ :

Եւ չիւնքի միտեն ուժով ըլլայ նէ իրեն կից ե-
ղած աղիքներուն շարժմունքն ալ պիտի ուժովցը-

ներ , անոր համար միտէն տկարացածին պէս աղիք-ներն ալ մէկ տկար շարժմունք մը կունենան . և ա-ղիքներուն տկար շարժմունքն ալ թէ այս պատճա-ռէս ըլլայ և թէ ուրիշ ողատճառէ , միտէն կը տկարացընէ :

Ասոր համար հարկ է որ՝ աղիքներուն այս բէ-ռիսթալթիքօ լսված շարժմունքը կանոնաւոր ըլլ-լայ , որ միտէին ալ ուժը տեղը ըլլայ . զէրէ այս շարժմունքս է որ՝ միտէին մէջի գըտնըլված մարսած բաները վար կը քաշէ՝ աղիքներուն մէջ կը տանիի :

Ասոր համար պէտք է զգուշանալ որ՝ ի՞նչ բան որ միտէին մէջը կը թողու կերակուրները քի՝ չել-լան դուրս չի ողարսլըլին , թէ խապզութե՛ ըլլայ և թէ ուրիշ բան , պէտք է վերցընել որ՝ քեզք չի բըռնեն և չի զօրանան :

Այս նկյէթներուս համանելու համար թիւրլիւ թիւրլիւ դեղեր ունինք որ՝ աղիքներուն ուժը տեղը կը բերեն . բայց այս ալ գիտցած ըլլաս որ՝ աղիքները շատ ողարսկելու ըլլաս նէ՝ այս ուժը և շարժմունքը նորէն կը տկարանայ , անոր համար մէկ մարդուն փոր քըշելու անցնելէն ետքը՝ ատէթ-ռէ խապզութիւն մը կուդայ :

Այս պատճառիս համար մէկ մարդու մը փորը ատէթնէ խապզ ըլլայ նէ՝ անոր փոր քըշեցընօղ դեղեր տալը մինասիոլ չէ . զէրէ զարար կընէ օգուտ ընելուն տեղը :

Անոր համար այս կերպ խապզութես դէմանանկ դեղեր գործ ածելու է որ , աղիքներուն դըրդմունք մը տան միայն իրենց մէջը գըտնըլված բաները խօ-լայ դուրս տալու . անանկ որ՝ մինչեւ որ մէջերնուն բանը չի շատնայ նէ՝ աղիքներուն վար տըլօղ ուժն ալ չի շատնայ . և լուծող դեղերուն մէջ անանկ դե-ղեր կան որ՝ այս ըսածներուս մէկը կամ մէկալը կամ երկուքը մէկէն կըրնան ընել :

Դաժուարանարանալեռն դէմոքը :

* . 237 . Այս արկածները ղափթ ընելու համար ույղուն եղած կերպերը հասկըցնելէս ետքը՝ հիմա կը մընայ ինձի բուն իլւթին դիմար ընելուն կերպը ցըցընել :

Պէտք է միտէին ուժը և թէյսիրը տեղը բերել զէրէ վարպետ բժիշկները կը սեպեն քի՛ այս իլւթիս մօտիկ պատճառը միտէին ուժին քիշնալը. և պակսիլն է :

Եւթէ որ պաշլճա պատճառը այս չէ ալնէ՝ պարէ այս ալ եղած ատենը՝ գլսաւոր պատճառին աւելի ուժ կուտայ. և ասիկայ ինչո՞վ կը բնենք ընելը պէտք է այս տեղս, և մէկիկ մէկիկ քըննենք :

Այս դեղերը երկու ձինս կը զատենք. մէկ ձինսը այն է որ՝ թէյսիրնին շխտկէ շխտակ միտէին վըրայ իջրա կը բնեն. մէկ ալ դեղերը անոնք են որ՝ բոլը մարմնայն կազմութեանը վըրայ թէյսիր ընելուն հէլպէթ միտէին վըրայ ալ թէյսիր կը բնեն. շխտկէ շխտակ միտէին վըրայ թէյսիր ընող դեղերը՝ կամ կը խըթեն, կամ ուժ կուտան, խթիչները աղի կը լլան, կամ պահարեղէն կը լլան. այս կարգովս կը խօսինք :

Աղի եղած նիւթերը երկու ձինս են. ոմանք կը ս վին թըթու աղի, և ոմանք չէզոք աղի. (սալինի նկութուի:) թըթուները ի՞նչ ձինս կը լլան նէ ըւլան, միշտ զօրութի մը ունին որ՝ միտէն կը գըրգըռեն, և ասոր համար իշտահ կը բանան :

Բայց այն թթուները՝ որ բուն թթու են, ինչպէս են՝ լիմոնը և խօռուխը, կը բնան վընաս տալ. և վերջերնին ինչպէս ըլլալը՝ աղէկ լստուգած չէ բժշկական կանոնով. զէրէ ասոնց ջուրերը ատեն անցնելով՝ իրենք իրենց եփ կելլան և կը կըտրին, անոր համար այս հիւանդութեանս տըրվելու աղէկ թթուներն են՝ աշխտօ վիթուոլիքօ, աշխտօ մառինօ, և խոտեղէններէն խողիկով ելած թթուները. ինչպէս է՝ աքուա տի քաթուամէէն ելած թթուն :

Այս ամեն թթուները կերակութը միտելին մէջ եփ ելածի պէս խապարմիշ ընելնուն համար՝ յունորէն և իսո՛ անթիչեմիքի կըսվին , որ խըմորելու դէմ դընօղ ըսելէ :

Ակութոօ ըսված աղերը՝ որ այս հիւանդութես համար տալու ույզուն են , միւսմաքիլ այն աղերն են՝ որ մշշերնին աչխոտ մառինո (ծովային թթու) կը գըտնըվին , բայց ամեն այս ձինս աղերուն բընութիւն մէկ է . Փարիսերնին միայն մէկ ըզմէկէ ուժով կամ տկար ըլլալուն վըրայ է :

Պահարեղենները , և պէլքի պաղի կըծու բաներ ալ՝ միտէն խթելնին հիչ իշկիլ ըլլար . զէրէ խոտեղեններէն առաջ գալու քամիներուն ու միտէն մէջ կերակուրը թըրթուելուն առջն կառնեն :

Բայց ասոնց խթմունքը էյրէթի են , շուտով կանցնին , և թէ որ տար համար շատ և սըխ սըխ գործ ածես նէ՝ վերջաղէս միտէն կը տըկաբացընեն :

Միտէն մկանունքներուն մանրաթելերը ուժով ցընօղ թօնիքօ ըսված դեղերուն մէջ՝ այս հիւանդութես ույզուն եղածներն են՝ լեղիները , կամ մինակ , կտմ սըխմօղ և երկաթեղին դեղերու հետ խառնելով :

Լեղիները թէ միտէն և թէ բոլոր կաղմութենայելով՝ իրաւի ուժ տըզօղ դեղ են . բայց այս աւ պէտք է միտքը տառնես որ՝ թէ որ շատ երկան ատեն գործ ածելու ըլլայ նէ ասոնք մէկ մարդ մը , հէմ միտէն ուժէ կիյայ , հէմ բոլոր կաղմուածքը :

Եւ չիյումթէ տար պատճառը ի՞նչէ . շատ անդամ կըրկնելով և ուժ տալով կը հոգնեցընէ՛ մի գործարանքները , եօխսա լեղիները մէկ թըրմեցընօղ բընութիւն մը նալ ունին , շատ գործ ածելով՝ այն բնութիւն տեղ կը նէ աէ՝ գործարանքները կը թըրմեցընէ , և անկէ՛ց մի կըլլայ :

Ապրելի՛ է որ՝ լեղիներուն հետ սըխմօղ (ասթովնակնթէ) դեղեր տաս նէ՝ տահա աւելի զօրաւոր թօնիքօ կըլլան , քան թէ զատ զատ տըրմին :

Այս երկու քէֆլյէթս մէկ առջ սւննալով՝
չէմ լիզ հէմ սըխմօղ ըլլալը , քընային
քէֆլյէթն է . ասոր համար ասիկայ զօրաւոր գեղ
մը նէ՝ թէ միտէին և թէ բոլոր մարմնոյն կազմու-
թեանը համար . ասիկայ ալ երկան առեն առ
մէկ ըզմէկու վըրայ դործ ածել չըլլար . զէրէ այս ալ
միտէն կը տկարացընէ , և բոլոր խսունըվածքին ալ
տկարութիւն կուտայ :

Թօնիքօներուն կարգը կը մլտնան մառցիալէ ըս-
դած գեղերն ալ , որ են այն ամեն գեղերը՝ որ երկա
թէ կը շինվին . և ասոնք շատ շատ ալ կընան տըրվելը

Պաղի հեղ հանքային ջուրեր կը խըմցունեն այս
հիւանդներուն՝ մառցիալէ ըսդած սօյէն , բայց
թէպէտ կերկի որ օգուտ կընէ , վարպետ բժիշկնե-
րը ասոր ըրած օգուտին վըրայ կը կասկածին . աճա-
պա ասըլ երկաթէ՞ն է մի օգուտը՝ եօխսա այն
հանքային ջուրին մէջ երկաթէն զատ բաներ ալ
կան , անոնց մէկի՞նն է մի :

Բոլոր մարմնոյն վըրայ թէյսիր ընկելով՝ միտէին
ալ ուժ տըլով գեղերը երկուք են . մէկը աշխա-
տութի , մէկանուալ ցուրտը . աշխատութիւնը բոլոր
մարմնոյն ուժ կուտայ , միտէին ալ ուժը սիրտի շատ-
ցընէ . բայց այս բանս ուրիշ կերպով մը կընէ աշ-
խատութիլ . արտաշընչութիլ խօլայլաթմիշ կընէ ,
և արթնութի մը կուտայ կաշին վըրայ գըտնըված
մանը տամարներուն . որ այս մանը տամարները մի-
տէին հետը շատ իլհախութիւն ունին :

Ասոլ կը հասկըցի որ՝ ինչըն է քի՝ ձեռքով-
եղած աշխատութիւնը՝ որ բոլոր մարմնոյն վըրայ
ալէսէլիյէ այնքան ուժ չունի , միտէին ուժը կը
շատցընէ , ասոր մէջ խսպաթ՝ խայըխաճիները , որ
քանի՛ քիւրեկ քաշեն նէ՝ կանօթենան :

Բոլոր մարմնոյն ուժ տալ ուղեսնէ՝ հողնիլ
սիէռք չէ . անոր համար մկանունիքները շարժելով՝
միտէին մկանունիքները ուժ կառնեն ըսելը սուտ
բան կերւել . պարէ տահաս սոսուդած չէ :

Զի հեծնալը շատ օգուտ կընէ տիսբէրսիան բժշկելու, և միտէին տիւզէն տալու, տիսբէրսիային մէկ ալ ալէսէվիյէ դեղը ցուրտն է . և ձինս ձինս կըլսայ ցըրտութիւնն ալ դործ ածելը :

Հիւանդը պաղտեղ պառկըցընել կամ պաղտեղ դընել կըլսայ, կամ հիւանդին բոլոր մարմինը պաղ ջըրով լուանալ կըլսայ :

Մարդոյս առողջութիւնը պահպանելու համար խիստ իսթիզալը բան է՝ որ անոր գըանըված տեղին հավան իրեն մարմնոյն տաքութիւն շատ վարի տէրէճէ պաղութիւն մը ունենայ :

Այս տէրէճէ պաղուեա՝ կաշիին վըրայի մանրերակներուն ուժ տալ մը կէրևնայ, ասոնցմէ ալ ուժը միտէին մկանունքներուն մանրաթելերուն կանցնի :

Այլ և երբ որ մէկ մարդ մը պաղ տեղմը կեցած իքէն՝ քիչ մը նաև շարժի՝ թները շարժելով, կտմ քալելով, պէլի է քի՝ արտաշնչութիւնը կէվելցընէ . թող չի տալով որ կաշիին ծակտիքները ցուրտէն չի կըռընծին :

Եւ իրաւի երբ որ կը տեսնանք քի՝ այս պատմած էթրաֆիս մէջը մարդուն իշտահը կը շատնայ, ասլա շիւբհէյի տեղ չի մնար ըսելու թէ՝ պաղը միտէին ուժը կէվելցընէ :

Անանկ է նէ՝ աշխատութին և ցուրտ հավան միտէի համար խիստ աղէկ թօնիքօ դեղեր են՝ մէկ տեղ ըլլան նէ :

Ասկէց է որ՝ գոյ օտայի մը մէջ, կամ չորս դին աղէկ մը գոյված թախտուավանի մը մէջ շըջիլ կամ նըստիլ և անանկ տեղմը երթալը՝ բաց տեղ շըրջելու շափ օգուտ չունի :

Ըստներէս կը հասկըցվի որ՝ պաղ ջըւրի մէջ հիւանդը խօթելը կամ բոլոր մարմնոյ վըրայ պաղ ջուր ցանելը՝ աղէկ դեղերէն մէկը պիտի ըլսայ, շէրէ բոլոր մարմնոյն վըրայ մէկէն թէյանը կընէ թօնիքա դեղերուն պէս, և կաշիին վըրայի մանրերակներուն միջնորդութիւնով միտէն ալ կարթընցընէ :

Միւսթարիլ գժուարամարստթիւնը բժշկելու
համար դործ ածելու դեղերդ ասոնք են . պէւթե
ոմանք շիւթհէ ընեն թէ՝ շատ ույզուն կըլլար այս
տեղու խօսիլ ուրիշ հիւանդութիւններէ զուհուը
ըրած դժուարամարսուն (տիսբէբսիայի) վարայ .
բայց ուրիշտեղեր ալ շատ անդամ ըսված բան է որ՝
առաջին և դըլլսաւոր հիւանդութիւնը բժշկը լին
ետքը՝ իբինչի և արկածեան հիւանդութիններուն
բան չի մնար :

Բայց քանի մի արկածներ և նշաններ կան մայս-
սուս տիսբէբսիային համար , որ պէտք է առաջկուց
անոնք տէֆ ընել . և անոնք են քամիոտունը , սըր-
տին բոլորը մէկ երոցք մը , մշտէին դիերը մէկ ցաւ
մը , և սըրտին ետ դալը :

Տիսբէբսիա ունեցողները , կամ անոնք որ՝ կե-
րած կերակուրնին չեն կըլլնար խօլոյ մարսելու ,
զանն կընեն թէ՝ քամիէն դատ ուրիշ հիւանդութի-
չունին . այս զաննըս էշկեարէ սխալէ . բայց վերի
ըսված դեղերովը միտէին ուժը տեղը չի բերած
իբէն՝ այս քամին չի կըլլնաս տէֆ ընել պիւէնէ ,
փորուն ուռեցքը կըլլնաս իջեցընել քառմինաթի-
վօ դեղեր տալով , և աղլիքներուն մէջի գլտնլուած
քամին դուրս հանելով :

Անթիսբազմօտիքօ ըսված թարզէն առնելու է
ասոր դեղերը . և այս դեղերուն ամէնէն գլխաւոր
էթէուէ վիթոլիոլիքօն է . սըրտին բոլոր եղած ե-
րոցքը ցաւը ու փսխելը տէֆ ընելու համար պէտք
է տալ օսսիտօ պիւանդօն՝ կամ մաճիսթէուօ տի պիտ-
մութթօն , որուն շինելու կերպը տես (բ . թ .
105 .) և ասսօռպէնթի , անթիսբազմօտիքօ , և
ատտոլշէնթէ ըսված դեղերը :

Տիաէին ուրիշ ցաւերը կը կըտրին առմինաթիվօ
ըսված դեղերով . բայց աւելի էմին կըլլայ թմրե-
ցընօղ (նառքօթիքօ) դեղեր դործ ածելը , փըս-
խունքը կըտրելու շատ աղէկ հնարքն է թմրեցը-
նող դեղերով հզնա ընելը :

ՄԵՐՄԻ . ԿԱՇ : Ի ԲՈՉՈՆՊԱՄ : ԽԱ : ԱՅԵՎՆԴՊԱՆՊԱՄ :
ՀԱՅ : ԱՔԱԿՈՒ : ԹՐՊ :

Սահման ու անսանը և տոոր նշաննեց :

* . 238 . **Պաղի** մարդիկ մախսուս մէկ կացութեղ
մը կունենան որ՝ ոչ ողջէ կը ընսանք ըսել, և ոչ հի-
ւանդ + և ասոր հանցնալու նշաններն են ասկեց
ետե եկած էթրաֆներս :

ՄԵԿ թուլութեղմը , մէկ անհոգութեղմը . կամ
այնպէս մէկ շարժմանք մը որ՝ գիտես թէ շաշըր-
միշէ ըրեր , ինչ ընելիքը չի գիտեր , խընդալու բա-
ներէն հազ չըներ . կուղէ ասյմա տրատում կենալ .
Ինքնիրեն վախնալու բաներ կը գըտնէ մըսմըտա-
լով . մէծ վախը այն է որ՝ մըսքին մէջ կարծիք կը
դընէ քի՝ աշխարհքիս մէջը ի՞նչ որ ըլլան նէ՝ սէպէ-
քի՝ մախսուս իրեն զըթ պիտի ըլլան , և իրեն վլ-
նաս բերելու համար պիտի ըլլան . որպէս թէ աշ-
խարհքիս մէջ ինչ քան , որ կայ նէ՝ զի՞նքը իրենց դոր
ծոլութեղ շարժմանքներուն վախճան առած են .
ասոր համար մէկ թեթև շիւը հեռով մը անանկ ծանր
վախի մէջ կիցնոյ որ՝ գիտես թէ հեմէն զի՞նքը պիտի
սարաննեն , անկեց անդին վախ ըլլար :

Ասանկ մարդիկները իրենց կեանքին վըրայ կը
դողան . քիչմը ատէթէն աւելի տաքութիւն կամ
պազութեն իմանան նէ՝ ինչ ընելին շաշըրմիշ կը-
նեն . հեմէն այն օրերը կամ մէծ զարարի ու խա-
ղացի մը մէջ լյնալ կը կարծէն , կամ պիտի մէռ-
նիմ կըսեն :

Ասանկ վախնալու բաներու վըրայ անանկ ինատ
են որ՝ ասանկ կարծիքները և վախեցը տանց մըտ-
քերնաւ մէջէն հանելը շատ մէծ աշխատութիւն
կուղէ , և չեյաջնողիր ալ :

Այս կացութեն՝ հեղինակները կըսեն իբօնտ-
ութա , խո՛ռամկան լեզուով կըսէ վաբօն . որ
գոլորշիք ըսելէ , ասկեց առնընած է տաճկերէն

անունն ալոր մէրաք եելի կըսեն . և արտ' աֆաքան եելի . և թէպէտ այս հիւանդութեանս քամի անունն տալ հիշ չի վայելէր , այս անունըս սուտ կարծիքի վըրայ թէմէլէնմիշ եղած է , բայց գործ ածելն ալ միաս չունի . և ըսելու խօսքերէս խօլայ կը հասկընաս պատճառները :

Այս վաբօռ ըսած հիւանդութինիս՝ որ պատմեցինք՝ մախօտւս մարմար հիւանդութի չէ , բայց մարմար կործարանիքներուն հետ կապակցութիւն ունի . և այս կապակցութիւնը փընտըռելով կըսնանք հասկընալ այս իլլէթիս բնութիւնը , և անկեց ետքը գեղ ընելուն ձարը նոյիլ :

Դժուարանարառութե և ախանչունուպութե իլլէլներուն Քորիը :

* . 239 . **Խ**այց այս ալ հասկընալը խօլայ բան չէ . զէրէ ամէն ատեն կը տեսնանք որ՝ ամէն իբօքօնտուիան մէկ ըզմէկու չի նմանիր . խիստ շատ Փարիս ունին մէկ ըզմէկէ :

Պանի հեղ հետերնին ախսքէբսիա կըլլայ . պանի իսդէռիզօ , պանի մալինքօնիա . և այս ըսած հիւանդութիններուս ամէնուն պատճառը մէկ ըզմալը պէլլի է , և պարագաներն ալ մէկ ըզմէկու նուան չեղած ատենը պիլէ՝ իբօքօնտուիային հետ ախսքէբսիա հիւանդութիւնը կըլլայ :

Հատ կուզէի որ՝ այս ամէն պարագաներըս մէկիկ մէկիսկ պատմէի այս տեղս , և ձեռքէ եկածին շափ մըտքինս կատարելու համար ամէնին առաջ երեւլի հեղինակներուն դլխաւոր վարպետներուն խօսքին հետեւելով երկու յատկութիւնը ձեռք առնեմ քըննելու :

Մէկ մը այն է որ՝ արիւնային խառնըլածք և կակուզ մանրաթել ունեցոյլ երիտասարդներուն շատ կը դըպչի այս իլլէթս . երկրորդ՝ այս իլլէթս աւելի թշնամի է այն ծերերուն՝ որ խառնըլածքնին սկամաղճուտ է , և մանրաթելընին կարծրացած են :

Այս երկու կերպ պարագաներով որ երկուքին
ալ իբօքօնտուիան ու տիսբեբսիան մէկ տեղ կըլ-
լան, զատ զատ ոօյ սիտի սեպեմ զէրէ խառնըվածք
նին զատ ըլլալով՝ դեղէրնին ալ ուրիշ կերպ պէտք
է ըլլալ. և մէկ ձինս մը հիւանդութիւն՝ երկու-
թիւրլիւ դեղ չուղեր:

Արիւնոտ մարդիկ շատ հեղ տիսբեբսիա կունե-
նան, բայց իբօքօնտուիա չեն ունենար. և իբօքօնտ-
ուիա ըլլայ պիլէ նէ՝ այս հիւանդութես մէջը գլխաւոր
իլլէթը տիսբեբսիան կը սեպվի. իբօքօնտուիան ա-
նոր մէկ գլխաւոր նշաններէն մէկը կըլլայ. անոր
համար այս թարզին աւելի աղէկ կըլլայ տիսբեբ-
սիա անուն դնել. և ասոր վըրայ պէտք եղած բա-
ները ընդարձակ խօսեցանք ասկէց առաջ:

Աւամաղձոտ մարդիկ՝ որ իբօքօնտուիա և տիս-
բեբսիա հիւանդութիւները մէկէն ունենան նէ՝ բուն
իբօքօնտուիա կը սեպվի. չիւնքի այս իլլէթիս գըլ-
խաւոր յատկութիւնը վախն է՝ որ վերը ըսինք. և
վախը սևամաղձոտ մարդոց շատ կը տիրէ:

Իլլէ ասանկներաւն տիսբեբսիան թեթև կըլլայ.
և պէլի նշաններով ալ կերևնայ որ՝ միտէին չէ այս
տիսբեբսիային պատճառը, ուրիշ բան մը ունի որ՝
ալէսէվլիյէ. կազմութեանը վըրայ կուգոյ. և այս
թարզը առջի պատճես խիստ ֆարխլը ըլլալով՝
բուն իբօքօնտուիան այս է կըսենք, և տիսբեբսիան
ասոր գլխաւոր նշան կամ արկած մը կուտանք:

Տիսբեբսիան ու իբօքօնտուիան մէկ ըզմէկէ այս
կեբպովս ֆարխ կըլլան. տիսբեբսիա ըսլած հի-
ւանդութիւնիս շատ անգամ պըլոտիկ տղայութեան
ատենէն կը պաշլայէ, և քանի որ հիւանդը տա-
րլիքը առնէ նէ՝ հիւանդութիւ ուժէ կիյնայ. իբօ-
քօնտուիան տղայութեան ատենը կամ երիտասարդ-
մարդոց սէպէքի ասլա չի պատահիր. ծերերուն և
տարիքը առած մարդոց շատ կըլլայ, և քանի որ
հիւանդը ծերանայ նէ՝ հիւանդութիւ այնքան կու-
ժունայ. առեթ իւզբէ տեսնըվածը այս է:

Եւ ասիկայ կը ընանք աղեկ միտք առնել, մարդոց խցիս խելքին զօրտնալուն վըրայ տիքքաթ ընելով թէ տարվէ տարի ի՞նչպէս կը լայ տղայ իքէն մարդս ֆէռահ կը լայ, ամէն բանի կը վազէ, չկ մտածեր, և թէզ կը փոխվի, մէկ խելքի վըրայ չի մնար. քանի՛ որ տարիքը առնէ նէ՝ այս ըսած բընութինիս կամաց կամաց կը փոխվի, ֆէռահութիը կերթայ, կը ծանրանայ, կը պաշլայէ ընելու բանը մտածել առաջկուց, և մըտքին մէջ բան մը դըրածին պէս՝ այն բանը մըտքէն հանելը անկեց ետքը դըժուար կը լայ. Երբ որ ծերութեն հասնի նէ՝ բնութիը անանկ կը փոխվի՝ որ մասնաւոր բան մը կը լայ. և այս է որ սեամաղձը տիրեր է կըսեն բժիշկները։

Միտքը կը գուշնայ, կը լայ վախկոտ, կասկածոտ և լնատ. իրաւի՛ որ բարոյական պատճառները այս կերպ փոփոխութեանս շատ կը խառնըվին. բայց մարդնոյն խառնըլածքին փոփոխութիւնն է՝ որ այս բարոյական ըսլած պատճառներուս ուժ կուտայ՝ որ թէյսիր ընեն պազիներուն վըրայ ուժով՝ և պազիներուն վըրայ տկար։

Արիւնոտ բնութիւն ունեցող մարդիկ իրենց տղայութեն ատենին բնութիը երկան ատեն կը պահէն. սեամաղձոտ խառնըլածք ունեցողները քսան տարվան կքէն ալ՝ իրենց վըրայ ծեր մարդոց բնութիւնը կը ցուցունեն։

Ըսածներէս էշկեարէ կերեկ որ՝ իբօքօնստուխահիւանդութի՛ ունեցող մարդոց այս կերպ բնութի ունենալուն ընական պատճառն է՝ տամարներուն և մանրաթելերուն և մըսին կարծրութիը, սինիրներուն թմրութիւնը, և տամարներուն ու շնչերակներուն մէկ ըզմէկու հետ ունեցած հաւասարակըշռութեան ավըրըվելը. և ասոնք թէպէտ մարդոցս ծերութեն ատենը երկան կելլան, բայց ամէն ատեն կան անխափան քիչ կամ շատ՝ մէլանքօնիա կամ սեամաղձ ունեցող մարդոց վըրայ։

Անոր համար արիւնային մարդոց վըրայ՝ որ տիստ

բերսիայի հետ իբրօնտուիա ալ կը տեսնըվի նէ⁴
պատճառը այս չէ՝ ուրիշ պատճառ ունի . և հա-
ւանելի է թէ՝ սինիքներուն կակուղ և տկար ը-
լալը եղած ըլլայ . որ այն ատենն ալ չի կը բնար
սէրտէստ շարժիլ , թմրածի պէս կը լլայ :

Այս ըսածներէս պէլլի է որ՝ ատէթմէ տիսբէբ-
սիային մէկ սբազմօյի պէս բան մը ընկեր կը լլայ .
սէպէ քի՝ հիչ խելքի մնաս մը չի բերեր . կամթէ
որ խելքի փոփոխութիւնը մը բերէ ալնէ՝ խիստ քիչ
և անվնաս բան մը կը լլայ :

Եբօքօնտուիային՝ խելքին փոփոխութիւն և վր-
նասը մէթին է , և միտեի խառնակութիւները՝ որ
տիսբէբսիայի նշաններ են , կամ հիչ չեն երենար ,
կամթէ որ ըլլան ալնէ՝ խիստ թեթև են . կարծեմ
թէ՝ մըտքի փոփոխութիւնը այս երկու հիւանդու-
թեանս՝ մէկ կերպ չըլլար :

Եւ իրաւի որ տիսբէբսիային մէկ թուլութիւնը
և մէկ ձէսարեթսիզութիւնը մը կը տեսնանք՝ որ խօլայ
կանցնի , իբրօնտուիային մէկ սև երես մը , կախ ժա-
նիք մը . որպէս թէ աշխարքիս մէջ ինչ փորձութիւ-
ներ կան նէ՝ մինակ իրեն համար են . և այս բնու-
թիւնս յաղթելը շատ գժուար բան է . որուն տճ
մէրաք կը սեն :

Տիսբէբսիան ու իբրօնտուիան ուրիշ կերպով ալ
մէկ ըզմէկէ ֆարխ կը լլան . տիսբէբսիան ատէթմէ
ուրիշ հիւանդութիւն հետ կուգայ . ինք իր գլխուն
մինակ հիւանդութիւնը ըլլալը քիչ կը պատահի . իբրօ-
նտուիան՝ սէպէ քի՝ միշտ ինք իր գլխուն հիւան-
դութիւնը մը նէ , հիչ ուրիշ հիւանդութիւնը չի խառնըվեր :

Եւ շիւնքի միտեին մկանունքներուն մանրաթե-
լերը շատ պատճառով կը թուլնան՝ տիսբէբսիա ըս-
ված հիւանդութիւնը շատ կը պատահի . իբրօնտուի-
ային պատճառը մասնաւոր բան մը ըլլալուն համար՝
իբրօնտուիային պատահիլը քիչ կը լլայ . տիսբէբսի-
այի շատ պատահելու հիւանդութիւնը չէ :

Ասոր պատճեանեբը :

* . 240 . **¶** յո երկու հիւանդութիս մէկ լզմէկէ ինչով ֆարլս կըլլան հասկըցվելէն ետքը՝ խօլայ կըրնայ հասկըցվել այս իբօքնառիա հիւանդութեա մասնաւոր ընութիր և մօտիկ պատճառը, անոր համար ասոր վըրայ երկան չենք խօսիր :

Թոէ իբօքօնստոխային թէ տիսբէրսիային՝ կերեի որ մէկ թիւրլիւ է միտէին վիճակին մէջը, անոր համար պազիները զանն կընեն թէ՝ այս երկու հիւանդութեանս դեղն ալ մէկ կերպ ըլլալու է :

Եւ ասոր համար է որ՝ գործադրութեան մէջ այս երկու հիւանդութիւնս մէկ լզմէկէ աղէկ ֆարլս ընելու ետևէ շատ չեն իյնար բժիշկները՝ բայց ուրիշ վարպետ բժիշկները՝ կան որ կըսեն քի՝ պազի աղէկ ֆարլս ընելը՝ և անոր կէօրէ հիւանդութեան մթապլս դեղէր թախսիս ընելը շատ աղէկ է :

Ասոր դիմոբը :

* . 241 . **¶** յո հիւանդութիւնս առաջկուց սահընմիշը ըլլալու համար՝ պէտք էր հեռաւոր պատճառներէն գեռու կէնալ. ինչպէս որ ըօեր եմ՝ թէ՝ տիսբէրսիային համար, և թէ ուրիշ հիւանդութիներուն համար, բայց դէշը այն է որ՝ այս հիւանդութեանս գեռաւոր պատճառը, և ինչէ՞ն ազմիշը ըլլալը՝ աղէկ տիքքաթոլ մինչև հիմայ նայած տէ գըտնըված չէ :

Ուրիշ բժիշկները ոյսպէս հեռաւոր պատճառ ցուցուցած պիլէ ըլլան նէ՝ խօսքերնին շիւբհէլի են. դէրէ ինչպէս որ ըսինք, տիսբէրսիան ու իբօքնառիան աղէկ մը մէկ լզմէկէ դատելու տիքքաթը ըրած չեն :

Բայց դիմար ընելու հախմն պազի բան կայ որ՝ տիսբէրսիային ինչպէս որ կը նայվի նէ՝ ասոր ալ այնպէս կը նայվի, հիւանդութիր չեկած իբէն՝ անկէց զգուշանալու ձամբաները տիսբէրսիային ըդ-

գուշանալու պէս են :

Ամէն իբօքօնտռիա ունեցողները իշտահսրզ չեն ըլլար՝ և միտէներնուն մ.ջը հռւմ և չի մարսած կերակուր չի մնար՝ և չի թթուիր, ինչպէս որ տիսբէքսիային կըլլայ ։ անոր համար շատ անդամ իբօքօնտռիային իխթիզայ չէ փըսիեցընօղ դեղ տալ, ինչպէս որ իխթիզայ է ախտեքսիային ասանկ դիսպուածներուն :

Այս հիւանդները որ իբօքօնտռիա կունենան, չիւնիքի ատէթնէ խապղ կըլլան, միտէներնուն մ.ջը պազի հեղ չափէ գուրս թթուութի կունենան չի կըրնալ դուրս ոդարտելնուն համար ։ ասոր աղեկ ախքքաթ ընելու է, և թող տալու չէ որ օտար և դուրս ելլալու նիւթերը ներսելնին շատ երկար տանեն մնան :

Թթուութելն առաջը առնելու համար պէտք է պէս ալքալիներ և պւրիշ ույզուն դեղեր գործ ածելը, բայց տիսբէքսիային համար ինչ որ ըսինք նէ՝ այն զգուշութիները մըտքէ հանելու չէ ։ բայց միտէին ուժը և թէյսիրը տեղը բերելու համար քիչմի ուրիշ կերպով վարպելու է, ինչպէս որ վարը պիտի ըսենք :

Այս հիւանդութես հետ անպակաս ընկեր կըլլայ խապզութիւնը, ինչպէս որ տիսբէքսիային ալ կըլլայ ։ և ասոր ալ պազի հեղ երևելի վընաս և վասանդներ կը պատճառէ ։ տիսբէքսիային ույզուն ըստծ դեղերնիս՝ ասոր ալ ընելու ույզուն կուգան նոյն զգուշութիւնները բանեցընելով :

Ասոնցմէ ՚ի զատ ինչ որ ըսինք տիսբէքսիային համար նէ՝ անոնց հիւ մէկը իբօքօնտռիայի ույմիշ ըլլար, անոր զմթը ըլլալու է ։ թօնիքօ ըստած դեղերը տիսբէքսիային պաշլըմա և ամէնէն ֆայտալը դեղերն են ։ բայց իբօքօնտռիային ույզուն չեն, և օգուտ մը չեն ըներ ։ զէրէ այս հիւանդութես մէջ մկանունքներուն մանրաթելերը թուլցած չեն որ անոնց ուժ տըրվի ։ աւելի ուժ ունենալուն հա-

մար՝ անոնց ուժը պակսեցլնել պէտք է:

Առեթձե իբօքնտուխային երկաթուտ մատենի ջուրեր կը ողբավին, և պազի հեղ օգուտ մը ըրածի պէս ալ կերևան, այս օգուտոս կը լնանք տալ սըրտի ֆէռահութե՞ և շարժմունքի կամաշխատութե՞, որ ատեթձե այս կերպ մատենի ջուրերը դործ ածելու դացող մարդիկ կը նեն: Թօնիքա ըլլալուն չի տըրվեր, զէրէ խըմած ջուրին մէջը որբան երկաթ խառնըված պիտի ըլլայ որ՝ թէյսիր ընէ և շահ ցըլնէ:

Պէլքի լոկ պարզ ջուրը փորը կակուղցընելով՝ այս (մատենի) հանքային ջուրերուն ըրած օգուտին շափ օգուտ կը նէ, որ ներսի աւելըրդ խըռկած բաները դուրս կը հանէ, և խապզութիւննէն պատճառած բահաթսըդութիւնը տէֆ կը նէ:

Պաղ ջուրը մըտնալը՝ որ տիսբէբսխային համար ֆայտալը բան է, հնար է որ՝ պազի հեղ իբօքնտուխային ալ օգուտ ընէ ալէսէվլիյէ խըթիչ բան մը ըլլալուն համար:

Բայց ասիկայ ամեն ատեն ըլլալու բան չէ, և ասոր զըթ՝ տաք ջուրը մըտնալը, որ միշտ վնաս կուտայ տիսբէբսխային, իբօքնտուխայի համար պաղ ջուրէն շատ աւելի ֆայտալը է, չոյ և խոհվէ դործ ածելը տիսբէբսխային միշտ վնաս կը նեն, իբօքնտուխային պազի հեղ օգուտ կը նեն, աշխատութիւնը բոլոր մարմնոյն ուժ տալով՝ միտէին ալ ուժ կուտայ, և ասոր ուժ տալը պաշլընա արտաշնչութիւնը բանալով կը լլայ, և ասոր համար է որ՝ աշխատութիւնը տիսբէբսխային մէծ դէղ է, իբօքնտուխային ալ, զէրէ արտաշնչութիւնը միտէին ուժը կարթընցընէ, բայց տահա աւելի օգուտ ընէլուն պատճառը այն է որ՝ հիւանդը էյլէնտիրմիշը ընէլով՝ ոլըրտին ֆէռահութիւնը կուտայ, ինչպէս որ տահա վարը պիտի զրուցենք:

Այս խօսքիս սըրայէն ասանկ կուգայ ըսէլ որ՝ այս հիւանդութեանս պաշլընա դիմար՝ կիւբէրուն վերայ պիտի ընէ բժիշկը, որ թէպէտ պազի հեղ

տիսբեբոխան ալ այս կերպ նայելու հարկ կը լսայ ,
բայց իբօքօնտոխային ամէն ատեն հարկ է . զերե այս
հիւանդութես վարայ կիրքերը աւելի կը ցըցընեն
իրենց զօրութիւնը :

Անոր համար ի՞նչոր այս տեղըս պիտի գրենք նէ՝
հէմ տիսբեբոխային ույշուն է , հէմ իբօքօնտոխ-
ային , բայց տիսբեբոխայէն աւելի իբօքօնտոխային
վերայ շահ ընելը տեսնըլած է :

Իբօքօնտոխա հիւանդութեան մէջը ինկողնեցուն
կիրքերը բարեկարգութեան մէջ մըտցընելը շատ
դժուար մէկ արհեստ մը նէ . մըտքերնուն մէջը ծուռ
բան մը դըրած էն , միշտ խելվանին մըտվանին անոր
վերայ է , անիկայ իրենց մըրաք են ըրեր . ի՞նչ պիտի
ըսես՝ և ի՞նչ պիտի ընես որ՝ այն բանը անոր մոռ-
ցընելաաս . անիկայ միշտ իրեն մըրաքին տալմիշեղած
է , իրաւ՝ ի՞նչ որ ըսես նէ՝ հա կըսէ ամա , կը հաս-
կընալի մի . դու այն խօսքերը ըսած ատենըդ՝ անոր
խելքը միտքը ո՞ւր էր , ո՞վ գիտէ . չես կըընար
միտքը մէկ բանի մը վերայ դապիծ ըներ որ՝ անոր
վերայ խօսելով խանուրոմիշ ընես :

Թէ որ միտքը ինձի դարձունեմ ըսելով իրեն
մըտքին մէջը դըրածին ոկէս խօսիլ պաշլայէս նէ՝
առաջները մըտիկ կընէ . և իր զանն ըրածին վերայ
կը հաստատի որ՝ այս ալ իմ ըսածիս պէս կըսէ կոր
տէյի . դուն մինչեւ խօսքը սըրային ձըգէս ու փո-
խես նէ՝ անիկայ ի՞նչ պիտի ընեմ , հալըս ո՞ւր պի-
տի երթոյ աէի՝ խորունկ մըտածմունքի մէջ մըտած
կը գըանաս , աշխարհք զըուցէս անկէց ետքը՝ նէ
չէ քի մէկ անկաճէն կը մըտնայ մէկ ալ անկաճէն
կելայ , ալ ասլա անկաճը չի մըտնար , պօշունա կը
հոգնիս , ասոր ատէթէ դուրս վորպետութիւններ
պէտք է բանեցընել :

Այս կերպ հիւանդները ատէթ մը նալունին որ՝
սըլս սըլս բժիշկնին կը փոխեն . իրենց մըտքովը
իրենց վերայ մէկ արտառոց դրսէ դուրս հիւան-
դութիւնը կը կայ աէյի զանն կընէն , այն բժիշկը որ

անանիկ բան չունիս կըսէ նէ՝ չե կըրցաւ իմ ցաւը գիտնալ տէյի՝ անոր ճամբայ կուտան . ասոնք ձեռքէ հանել չուզօղ բժիշկը կըրնայ՝ անոնց զանն ըրած հիւանդութիւն ունիս ըսելով հաստատել . բայց բժշկելու ճամբան ալ խօլայ ցըցընել, և մէկ կամ երկու ռիչէթթա տալ զարարութ գեղերը գործ ածելով . անկէցնեոքը խանտըրմիշ ընելոր՝ այն ըսած ցաւը գնաց վըրայէն . թէ որ չե գնաց տէյի շատ ինատ ընէ նէ՝ բժիշկը ինատ պիտի ընէ, իբր թէ նորէն նիշաններուն տիքքած ընելով՝ նորէն մէկ անվընաս ռիչէթթա մը տայ:

Այս ճամբով հիւանդը էյլէնտիրմիշ ընելն իփէն՝ ուրիշ ճամբաներ ալ բըռնելու, և բուն հիւանդութիւնը տէֆ ընելու ժամանակ կըրնայ ունենալ . ասիկոյ թէպէտ հիւանդը խաբելէ, բայց իրեն շահուն համար . այս կերպով որ չի խաբես նէ՝ հիւանդը չես կըրնար ատէթ եղած ճամբով նոյիլ և բժշկել:

Չատ վախկոտ կըլլան այս տեսակ հիւանդները . ինչոր տեսման և ինչոր լըսեն՝ իրենց վախուն այն բանէն մէկ պատճառ և մէկ հաստատութիւն մը առնելու շատ շաշմիշ ըլլալու վարպետութիւննին:

Բժիշկին ճարտարութիւնը անոնց մըտքէն այս եսիրշըխը վախը հանելը պիտի ըլլայ . ինչ բանէ կը վախնան նէ՝ անոր վըրայ ասլա խօսք բանալու չէ . թէ որ ինքը միտքը անոր վըրան տըված է և կը վախնայ և կը մըտմըտայ նէ՝ խնտալու և սըրտաբաց խօսքերով նայելու է որ՝ անոր այն վախը մոռցընէ . որ քանի որ այս կերպով վըրայէն առեն անցնի նէ՝ վախը կը տկարանայ , չե կըրնար անկէց երքը այնքան թէյսիր ըներ իր սըրտին մէջը:

Իբօքօնտուիս ունեցողները ասլա մէկ բանի գործի մը վըրայ ըլլալ չեն ուզեր , թէմպէլ կըլլան . բայց այս թէմպէլութիւնը շատ զարարութ է ասոնց . և ատէթնէ հարուստ մարդիկ մըրտքը կըլլան , աշքատ մարդոց մէջ այս իլլէթո շատ ըլլար . շէրէ աղքատը պիտի բանի որ՝ վարայ վաստըկի՝ և էք

չօքուլսները շահի և ինքը ապրի , հարուստ մարդուն
իրատը կը բանի , կելքը կուգայ , բան բանելու կա-
րօտ չէ՝ փարայ վաստըկելու համար . առէթձէ վը-
րան թէ մոպէլութիւն մը կուգայ , նըստած տեղէն
ելլալալ մէտէն չուզէր . կամաց կամաց այս իլլէ-
թիս տէր կըլլայ :

Անոր համազ մէկ մարդ մը ո՞րքան հարուստ է
նէ՝ ոլէոք է որ բանի , աշխատի , որ այս սարսափինիլի
իլլէթէս ազատ մընայ . ո՞րքան աղէկ կընեն այն հա-
րուստ ազնուական մարդիկը որ՝ ապրելու համար
բանելու կարօտ չեն , բայց աշխատութիլը մարդոյս
կենացը ֆայտալը բան ըլլալը դիտնալով՝ պարապ
կեցած առեննին ալ պիլէ՝ պօշ չեն կենար . իրենց
զէվքին համար պախճան կերթան , իրենց ձեռօքը
ծառերը ծաղիկները կը նային , արայի բուսած վը-
նասակար խոտերը կը բըրցընեն , չորցած ձեղերը
կը կըսրեն , կը ջըրեն . եայլն :

Ասիկայ քանի մը կերտ օդուաներ ունի , մէկ մը
որ վերան բաց տեղ աշխատութիլը մարմնոյն ուժ և
սըրտին Ֆէռահութի մը կուտայ . երկրորդ՝ պախ-
ճէպանը կամ խզմեթքեարը իւր գործին աղէկ մու-
խայէթ կըլլայ՝ դիտնալով որ աղան պիտի գայ ամեն
բան իր աչօքը տեմնայ . երրորդ՝ այս աշխատող
ազնուականն ալ թէմոպէլութիւնէ առաջ եկած գէշ
գէշ հիւանդութիւններէն ազատ կը մնայ :

Ասոր համար մէրաքը մարդուն՝ պէտք է որ բը-
ժիշկը մէկ ոյզուն գործ մը և մէկ աշխատութի մը
դըմնայ , որ օրը մէկ քանի սահամթ անոլ էլլէնմիշ
ըլլայ . բայց անանկ գործ ըլլայ որ՝ ոչ օսանձ բե-
րէ և ոչ հոգնեցընէ :

Օյւններէ ետ քաշելու է , իլլէ բաղդի կապ-
ուած խաղերէն . ինչպէս են՝ թավլու , թուզթ ,
եայլն . զէրէ ասանէլ խաղերուն մէջը քանի որ խա-
ղը իրեն զըթ գայ և կորսընցընէ օյինը նէ՝ ծայրը
մէկ վնաս մը չըլլայ պիլէ տլնէ՝ ինքիրեն այն կո-
րուսաը մեծ բան կը սեպէ . զարը իր բաղդին և իր

գործերը յաջողելուն նշան կը բըռնէ ։ զարը ույշ-
շուն չեկածին պէս՝ թէպէտ մէկ խաղմը նէ կոր-
սընցընելիքը, բայց ինք կը կարծէ թէ անիկայ
նշան մը նէր որ՝ բաղդը իրմէ երես դարձուցերէ ։
ի՞նչ գործի որ հետեւի նէ՝ պիտի չի յաջողի, անօթի
պիտի մեռնի:

Այս մըտածմունքներըս հիչ մէրաք չունեցող և
միայն խելքը քիչմը թեթև եղող մարդոց կատա-
րեալ մէրաք կը բերեն, հապա առաջկուց մէրաք ու-
նեցողներուն ինչե՞ր չեն ըներ, ոյունին մէջը ես
խաբվեցայ՝ չի կըրցեր էի օյունը առեր տէյի՛ ինքը
զի՞ք ըստաննողներ ալ պակաս չեն. իլլէ ինկիլիզազ-
դին մէջը, որ մէրաքը մէկ ազգ մը ըլլալուն համար՝
ասանկ ոչ ի՞նչ բաներու խարշըլս կը դընեն իրենց
կեանքերնին, որ գիտես թէ ասկէց առելի չաժեր :

Մէրաքը մարդոց խիստ հարկաւոր էյլէնձէնե-
րուն մէկը ավճիութի ընելն է, այս գործըս հէմ
մէկ աշխատութի մը նէ, հէմ ֆէռահութի կուտայ,
լսքին նայելու է որ չափէ դուբս չի հոգնի :

Ուրիշ որքան էյլէնձէներ կան որ՝ բաց տեղ
կըլլան, և քիչմը ճարպիկութի կուզեն, այս բանիս
աղէկ են. տան մէջ կեցած ատենն ալ՝ հիւանդին
քով շախաձի ընութի ունեցող և հիւանդին սիրած
մարդիկը պակաս ըլլալու չեն որ՝ անիկայ էյլէնտիք
միշ ընեն. վախնալու բաներ մըտմըտալու ժամանակ
չի թողուն. տան մէջ խաղցըվելու անանկ խաղեր
կան որ՝ խաբվողին պիլէ ֆէռահութի մը կուտան,
մէկ ճարտարութիով մը կը դառնան, ասանկ խաղեր
թող խաղան քովը, և կուզէ նէ՝ հիւանդն ալ խաղ-
ցողներուն խառնըվի :

Տիսբէբսիա ունեցողներուն՝ որ քիչմը կիրքերը
ափանսը տակն ու վըրայ կընեն, խաղերը շատ զա-
րարլը են. և թէ որ մէկ խաղմը երկան ատեն քըշէ
և քընհատ ձըգէ նէ մարդը, ուժը շատ կը կըտրէ :

Բայց մէրաքըները չիւնքի չիւբէհէլի մարդ են +
այն մտածմունքը անոնց մօտ իքէն՝ ուրիշ կիրքերը

զօրանալու վախթ չեն տար , անոր համար ասանկ իսպերը զարարսըզ են . և չեւնքի էյլէնձէ են , քիչ մը ֆէռահութի տալու համար օգուտ կընեն . զէրէ այս կերպ հիւանդները տունէն դուրս չի կըրցած ելած ժամանակնին՝ ասոյ էյլէնմիշ պիտի ըլլան :

Պազի մերաքը մարդիկ՝ երաժշտութե աղէկ տիք քաթ կընեն՝ աղէկ ձանով բան կանչօղին լաւ մտիկ կընեն , և չեւնքի մէկ բանին տիքքաթ ընելը մէրաքը աւելի կը շատցընէ , ասոր համար կերևի թէ՝ ասանկներուն հախին երաժշտութիլը և չաղըն աղէկ չէ . զէրէ էյլէնձէ չի տար , թէ որ ուզեն նէ՝ կընայ բժիշկը հրաման տալ , բայց չափոլ :

Պազի մերաքը լուներ կան որ՝ էյլէնձէ հիչ չեն ու գեր + հէմէն իրենց մըտքի դըրած մըտածմունքնին ինչէ նէ՝ խելքերնին անոր պիտի հոգնեցընեն . ասանկներուն ուրիշ կերպ հնարքներ գործ ածելու է՝ այն մտածմունքը իրենց մըտքին մէջէն հանելու համար , ասանկ դեղերուն և ֆէնտերուն ամէնէն տկարը ուրքի վըրայ պըտըտիլն է :

Անկէց աղէկ է ձի հեծնալը կամ թախտըէվան նըստիլը , նաւով ձամբայ ընելուն օգուտը խիստ քիչէ . փիստէով ըլլայ նէ աղէկ է որ՝ վըրան ծածք չունենալուն համար՝ ծովուն կամ գետին քէնարները գրտնըված բաները նայելով՝ էյլէնմիշ կընայ . բայց միշտ պէտք է քովը ճարուիկ և լեզուանի մարդ մը գրտնըվի որ՝ խօսքի բըռնէ . այս չեղածին պէս՝ հին մտածմունքները միտքը կուգան , աչքին հիշմէկ բան մը չերևիը , ըրած ձամբէն հիչմէկ շահ մը չի կընար աեսնալ :

Թախտըէվան նստած ըլլայ , և թախտըէվանը կամց քալէ , և քալեցընողը ուրիշ մարդ ըլլայ նէ՝ հիւանդին մէկ շատ օգուտ մը ըներ . պէտք է քիչ մը շուտ քալէ որ՝ հիւանդին շարժում մը ըլլայ . և թախտըէվանը քաշող ձիերը ինք քըշէ որ՝ խելքը միտքը անոնց քալվածքին տալով . իրեն ատէթ ըրած մտածմունքները մոռնայ , անոնց խելք տալու ժա-

մանակ չունենայ :

Այս ամէն բաներէն աղէկ է հիւանդին մէկ օտար երկիր մը ճամբայ ընել տալը . զէրէ անով իրէն տրտմութե՛ պատճառով և մէրաք քերող բաներէն և տեղերէն կը հեռանայ . և իրէն տանը քովե բաց տեղերը աշխատելէն աղէկ էյլէնձէ մը նէ այս հիւանդին կէօրէ . զէրէ քիչ մը երկանկէկ ատէն մէկ կերպ շարժմունք մը նէ . և օրէ օր ճամբայ ընելով նոր բաներ կը տեսնայ՝ որ իրէն ուրիշ թարգ էյլէնձէ մը կըլլան . ասո՞նք աղէկ տնօրինելէն ետքը՝ էզամիի կարօտ չես ըլլաթ :

Վահջ էրբորդ հապորդ :

— ■ ■ ■ —

Յ Ե Ւ Կ

ԵՐԵՊՐԴ Համորդ :

Վէճայի Իէքոսը . որ : Ու է զնութէջօ . իո : Յօդուառ-
ծոյառակ . հոյ :

ԱսոշանիշԹաշթահումոր

* • 200	Բաժանումն	•	•	•	•	•	1
* • 201	Ասոր տեղը և ատենը	•	•	•	•	•	1
* • 202	Ծանր յօդուածացաւին պատճառը	•					1
* • 203	Ասոր նշանը և գնացքը	•	•	•			2
* • 204	Երկան բարակ յօդուածացաւ	•	•				5
* • 205	Ընդհանուր պտճառ յօդուածացաւոց	•					7
* • 206	Դիմարը օյնախներու ցաւին	•	•				10

—

Ներեւ Էւելի . աճ : Ասուանիլիու իու չօլլու . իո :
Յօդուառլիու . հոյ :

* • 207	Խլէթին բնութիւնը	•	•	•	•		14
* • 208	Ներիզի մշիլի ըլլոշները	•	•				15
* • 209	Ներիզին հեռաւոր պատճառները	•					16
* • 210	Այս Խլէթիս նշանները	•	•	•			18
* • 211	Ներիզին մօտիկ պատճառները	•					26
* • 212	Ասոր դիմարը	•	•	•	•	•	29

—

Ույսաշահաբան Էւել . աճ : Աքքէնիօնի քօնթօշէ .
իո : Թափրայառակ . հոյ :

* • 213	Սահման	•	•	•	•	•	45
---------	--------	---	---	---	---	---	----

Տարիւն . պատմականիա . իսկ : Կաթուածք . հայ :

* . 214	Կաթուածքի թիւնը ըլլալը	•	•	•	45
* . 215	Այս իլէթիս տակը ինկօղնելը	•	•	•	46
* . 216	Այս իլէթիս վարըշը	•	•	•	46
* . 217	Իլէթիս հեռաւոր պատճառնելը	•	•	•	47
* . 218	Ասոր նշանները	•	•	•	47
* . 219	Ասոր մօտիկ պատճառները	•	•	•	48
* . 220	Ասոր գուշակութիւննը	•	•	•	60
* . 221	Ասոր դիմարը	•	•	•	60

011

Քեօլրիւմ . պատմականի . իսկ : Անդախչուծուա-
լիւն . հայ : Փաշիճ . աբու :

* . 222	Ասոր սահմանը	•	•	•	•	69
* . 223	Ասոր վարըշը	•	•	•	•	69
* . 224	Ասոր բաժանումըն	•	•	•	•	71
* . 225	Անդախմալուծութիւն միակողմանի	•	•	•	•	71
* . 226	Ասոր պատճառները	•	•	•	•	72
* . 227	Ասոր դիմարը	•	•	•	•	74

—

Պայշտչուցք . պատմականի . իսկ : Թալիայուանն . հայ :

* . 228	Ասոր սահմանն ու տէրէջէնները	•	•	•	•	82
* . 229	Ասոր նշանները	•	•	•	•	83
* . 230	Ասոր պատճառները	•	•	•	•	84
* . 231	Ասոր դիմարը	•	•	•	•	92

—

Հաշի իլրիւմ . պատմականի . իսկ : Տիսբէբսիա . իսկ : Աննըսնա-
լիւն . հայ :

* . 232	Ասոր սահմանը և նշանները	•	•	•	•	92
---------	-------------------------	---	---	---	---	----

* . 233	Ասոր յատկութիւնը	• • • • •	93
* . 234	Ասոր պատճառելը	• • • • •	94
* . 235	Ասոր դիմարը	• • • • •	97
* . 236	Ասոր նշաններուն դիմարը	• • • • •	99
* . 237	Դժուարամարսութեան դիմարը	• • • • •	105
<hr/>			
Մէրտք . ամ : Իբօսօնոցիս . իո : Անոնդանուանլիւն .			
հայ : Աքուան . արդ :			
* . 238	Աւհմանն ու անունը և ասոր նը- շանները	• • • • • •	110
* . 239	Դժուարամարսութեան և ախտնդա- նուառթե իլլեթներուն ֆարիս	•	111
* . 240	Ասոր պատճառները	• • • • •	115
* . 241	Ասոր դիմարը	• • • • •	115

ՏԵՍԱԲ. Գ:

ԴՎԵՐԱՅ ԶԱՆԱԶԱՆ ՀԻՒԱՆ-
ԴՈՒԹԵԱՆՑ.

Հազար ։ ամ. Աբգեղինի սբաշօտիւե ։ իու Յեղա-
հան հիւանդութիւնն ։ հոյ ։ թեշշեհիւն ։ արծուու

Սահման:

* . 242 . Պ յս անունիս տակը կառնենք այն ամէն
հիւանդութիւնները՝ որ անկանոն շարժմունք մը
կունենան հետերնին ։ այս ինքն՝ մարմինին մէկ կողմը
գրտնըված շարժող մկանունքներուն մանրաթել-
ները կը թօթվավին և կը ցընցըվին բնական կտ-
նոնէ դուրս :

Պազի բժիշկներ սբաղմօ անունը յառկացուցին
այն հիւանդութիւններուն՝ որ շարժելը մեր կամքին
ներքին եղած մկանունքները՝ մեր ուղածին պէս չեն
շարժիր, արտառոց և անկանոն շարժմունքներ կու-
նենան ։ բայց ամէն մկանունքներն ալ ասանկ ան-
կանոն շարժմունք կունենան ։ անոր համար մէնք
ուրիշ վարպետներու նայելով՝ որ իսթէռիզմօն այս
կերպ սբաղմօններու մէջ կը դնեն, ույլուն դատե-
ցինք որ՝ ազմա և քօլիքա և ուրիշ ասոնց պէս հի-
ւանդութիւններն ալ այս կարգիս մէջ մտնան ։ իլւ-
որ քուլէն ինկիլեզ ճարտար բժիշկն ալ և անկէց
ետքը քանի մի անուանի բժիշկներն ալ այս ճամ-
բաս բըռնած են :

Բաժանուն:

* . 243 . Հիները երկու ձինս ըսբաղմօ կըսէին.
մէկին անուան կը դնէին թօնիքա, մէկալին քլոնիքա.
ԺԷ.

Թօնիքաներուն յատկացուցեր են սբազմօ անունը քլոնիքոցին քօնվուլսիօնէ կը ունին, և սբազմօնի ու քօնվուլսիօնէ ին ֆարիսը այս էր՝ որ սբազմօն մկանունքները քաշվել կը պատճառ էր։ Քօնվուլսիօնէն կը ցընցէր։ և քօնվուլսիօնէ ըսածնիս ամենուն հետալէ ըսած իլլէթն է։

Բայց այս ֆարիսը ուրիշ վարպետներ ոչինչ սեպելով ուրիշկերպ բաժանմաննը կուտան սբազմօնին, և երեք ձիմս կը լինեն, մէկ ձիմսը բնականը գրքնական թէյսիրներուն կը դըղչի մէկ ձիմսը կենասական՝ որ կեանքին իսութիզալը գործարանքներուն կը դըղչի մէկ ձիմսն ալ կենդանական՝ որ այն գործարանքներուն կը դըղչի, որ թէպէտ շարժմունքունին, բայց այնքան փափուկ չեն։ մերք այս բաժանմանս վըսոյ կը դասաւորենք սբազմօն հետանդութիւնները։

Կենդանական ըսված ձիմսին մէջը ինչ հիւանդութիւններու վըրայ պիտի խօսինք նէ՝ առնենուն մէկէն վարպետները սբազմօ ըսեր են, և ամեն մէկը յատուկ անուններով դատեր են։

Մարդոյս կենդանական զօրութիւն պահպաներու համար տըրված մկանունքներուն շարժմունքները, ոմանք բնական են՝ որ մենք ուզենք չուզենք պիտի շարժին, ինչպէս է սրտին և թողին և աղիքներուն շարժմունքը։ և ոմանք կամաւոր են՝ որ ուզենք նէ կը շարժենք, չուզենք նէ չենք շարժեր, ինչպէս են ձեռք ոտք գլուխ և կըզակ շարժելը, և այլն։

Առողջ եղած ժամանակնիս՝ թէ՛ բնական և թէ կամաւոր շարժմունքները կանոն ունին, այն կանոններովը կըլլան, կամաւոր շարժմունքները քիչմը ատեն բանելն ետքը՝ կը հոգնին կը դադրին՝ մինչեւ որ մարդը նօրէն կամք ընէ այն անդամքը շարժելու։

Բայց հիւանդութեատենը ատենը այն մկանունքները՝ որ մարդոյս կամքին կապված էր շարժելը, կամ վըտիկ չեն ըներ, կամ առանց կամք ընելու իրենք

իրենցմէ կը շարժին , կամ մարդս շարժելու կամք
լրած իքէն՝ անոր ուզածին պէս չեն շարժիր , ու-
րիշ կերպ կը շարժին :

Բնական լսած շարժմունքնիս ալ իրենց ատէթ-
ձէ կերպովը չեն շարժիր, անանկ մէկ կերպ մը կու-
նենան որ՝ ոչ բնական է և ոչ ատէթձէ • այս եր-
կու դիպուածներուս՝ մէկ ըզմէկու զըթ երկու խավը
կայ՝ որ այս ձինս շարժմունքներուն կը տիրէ :

Մեկը այն է՝ որ շարժօղ զօրութիւն առողջութեամբ ժամանակի ունեցած ուժեն աւելի ուժ մը վաստը-
կած կըլլայ, և շուտով մը նալ չեն հոգնիր ու թուլ-
նար. այս է որ սբազմօ թօնիքօ կըսվէր առաջ, և
հիմակիվան վարդեանելը սբազմօ անունը ասոր յատ
կացրնելով լոկ սբազմօ կըսեն :

Երկրորդ ճիմսը այն է որ՝ այն անկանոն շարժ-
մունքնեն ետքը՝ կը թուղան մկանունքները. Երբ որ
մկանունքներուն մէկը տկամայ շարժի, կամ իրեն
շարժմունքին մէկ բնական պատճառ մը չունենայ,
կամ մէկ խօսքով ըսենք, իրեն ատեթ եղած թար-
զովը չի շարժի, և շարժմունքը աւելի սաստիկ և
խենդու մենթ ըլլայնէ՝ ասոր հիները կըսէին ըս-
բազմօ քլօնիքօ. Նորերը ասոր յատկացուցեր են
քօնվուլսիօնէ անունը. մենք այս տեղս սկսմիք բուն
սբազմօ բայած հիւանդութիւններէն.

ஓ. ୬୮

Առաջ հանգամանցը

* . 244 . Այս հիւանդութիւնս քանի մի պատճառներէն կախում ունի , և ամէն երկրի մ.ջ կըբնայ ըլլալ բոյց աւելի տաք երկիրներուն յատուկ է , և տաք երկիրներն ալ ամէն ատեն չըլլար , ամառվան տաք օրերը շատ կըլլայ :

Մէկ մարդ մը՝ կուզէ էրիկ մարդ ըլլայ, կուզէ կընիկ մարդ, ի՞նչ տարիք և ի՞նչ խառնվածք ըլլայ, այս հիւանդուն չե խթաբեր. Թէքլիքսիդ կը բըռ-

Նէ . միւսոթաքիլ պատճառ կըլլայ այս հիւանդուես՝
Երբ որ մէկ մարդ մը սաստիկ հոգնած և տաքցած
իքէն՝ մէկէն՝ ի մէկ մըրսի և թըրջի , և իլլէ շատ ան-
դամ անանկներուն կը պատահի՝ որ մէկ զգուշու-
թի մը շըրած իքէն՝ տաքէն պաղը և պաղէն տաքը
կանցնին . սինիրներուն կըտրըվելէն կամ էզմըվե-
լէն կամ սախտելէն ալ կըլնոյ այս հիւանդու-
թիւնս պատճառիլ :

Կարելի՛ է որ ուրիշ պատճառուներ ալ ունենայ այս
հիւանդութիւն՝ որ մինչև հիմա աղէկ մը քըննըված
և փորձըված չէ . թէպէտ այս ըսած պատճառներս
ամէն տարիքի թէյսիլ կընեն , տըզայ ծեր չեն նայ-
եր , ինչպէս որ ըսինք . բայց կերեսի թէ՝ աւելի կը
դըպչին միջակ տարիք ունեցողներուն , որ ոչ ծեր
են և ոչ տղայ , այսինքն՝ քսան և հինգ տարվանէն
մինչև վաթսունը . կընիկ մարդոցմէն շատ՝ երիկ
մարդոց կը պատահին . այս իլլէթը , և երիկ
մարդոց մէջէն զապուն և սաղսըզ եղողներուն
չէ , ուժով և կէնճ և սինիրի եղողներուն շատ
կըլլայ :

Ասոր Գընոցչը :

* . 245 . ♦ Պաղէն առաջ գալու ըլլայ այս հիւան-
դութիւնս նէ՝ պաղ առնելէն քիչմի օր անցնելէն
ետքը երեան կելլայ , բայց թէ որ սինիրներուն
վընասվելէն է նէ՝ շատ օր կանցնի՝ մինչև այս հի-
ւանդութիւնս երեսի նէ :

Պաղի հեղ անանկ ատեն մը կըլլայ որ՝ սինիրնե-
րուն սախտած կամ էզիլիշ եղած տեղը ցաւ մը
նալ չիմանար հիւանդը , ըսելէ քի՝ պատճառը սէ-
պէքի բոլորովին անցած և մոռցըված կըլլայ , պաղի
հեղ հիւանդութիւ մէկէն՝ ի մէկ իրեն էն սաստիկ
տէրէճէն կը հասնի :

Բայց այն չէ ատէթճէն . կամաց կամաց կը սաստ-
կանայ , քանի մի օր կանցնի՝ մինչև որ այն ծոյրա-
չոյն սէրէճէն հասնի , էն առաջ մէկ կէրկիութիւ մը

կիմանայ բըռնըլօղը էնքսէէն դէպ ՚ի շըլինքը, որ գլուխը դժուար կը շարժի և կը ցաւի:

Ասանկ շըլինքը կէրիլիշ եղած և ցաւցած ի-քէն՝ հիւանդը կըսկըսի կամաց կամաց լեզուին ար-մատին դիւրն ալ մէկ ցաւ մը և մէկ կէրկիութիւն մը իմանալ, որով սկիզբները բան մը կըլելը դըժ-վար կըլսայ, ետքը քանի երթայնէ ալիւթիւն պիւ-թիւնէ խապիլսիզ կըլսայ:

Շըլինքին ցաւը շատնալն իքէն՝ կողին ոսկոր-ներուն վարի կողմերէն ալ ցաւ մը բէյտահ կըլսայ. և այս ցաւըս անկէց կըռնակը կանցնի բոլոր, կըռ-նակին ոսկորը վերէն վար կը պատէ. այս ցաւըս աղէկ մը սաստկանալէն ետքը՝ գլխուն մկանունք-ները ամէնն ալ կըսկըսին կըծկըտիլ. բայց աւելի՝ շըլինքէն մկանունքը կը կարծընայ՝ որ գլուխը դէպ ՚ի ետևը կը քաշէ կը ծըռեցընէ,

Վարի չենյէն՝ վերցընօղ և բերանը գոցօղ մկա-նունքներէն ալ՝ որ հիւանդութե սկիզբէն կէրիլիշ ըլլալ կըսկըսին, այս տէրէճէյիս հասածին պէս՝ սաստիկ մէկ սբազմօ մը բէյտահ կընեն. որով վերի և վարի առղաները անանկ մէկ ըզմէկու կուգան և կը գոցվին՝ որ հիւանդը բերանը ասլա չե կըրնար բանալ, ասոր տաճկերէն չենյէ քըմըլմասը կըսեն. և այս հիւանդութեան պաշլընա դիպուածը այս է:

Արդակը սասանկ եղած ատենը՝ կողին ներքնի զու-հուր եղած ցաւն ալ կը սաստկանայ, և սըխ սըխ վըրայ կուգայ. շըլինքին մկանունքներուն և կը-զակին սբազմօն ալ ետևէ ետև էվելնալու վը-րայ կըլսայ,

Այս միջոցիս ուրիշ մկանունքներու ալ սբազմօ կը պատահի, և շըլինքին մկանունքներուն հետ կըռ-նակին մկանունքներն ալ կը պըլըշկին, որով հիւան-դին բոլոր կէօվտէն դէպ ՚ի ետևը կը ծըռի, և ասոր բժիշկները հոռմի բառով օբիսդօդօնօս կըսեն.

Ոտքերը ծըռել և շիտկել տըփօղ մկանունքներն ալ այս միջոցիս սբազմօի կը բըռնըլիին, որով ոա-

ՔԵՐԸ չի կը բնար շնորհել կամ չի կը բնար ծըռել
հիւանդը . անանիկ կէրիլից կը լայ , և փատի
պէս կը մնայ :

Թօւադէտ շըլմնքին ու կը ռնակին թող տըգօղ
մկանունքները այս միջոցիս կը ծկըտած և քաշված
կը լան , բայց այն մկանունքներն ալ որ գլուխը
դէպ ՚ի առաջո ծըռել կուտան , և չէնյէն բանալ
տըգօղ մկանունքներն ալ սաստիկ սբազմօ կունենան :

Փարուն մկանունքներն ալ սբազմօէն աղաս չեն
մնար . անանիկ որ՝ փարը մէկ աղէկ կէրիլից եղած
տավուլի մը պէս ուռեցած և կէրիլից եղած կը լայ
որ ձեռքով կոխես ալ նէ ներս չերթար :

Գլուխը և բոլոր կէօվտէն առաջ և եռքը և աջ
դին և ձախ դին շարժել տըգօղ մկանունքները ա-
մէնն ալ սբազմօի կը բըռնըլին կը քաշվին . անանիկ
որ՝ ոչ գլուխը և ոչ կէօվտէն հիշ մէկ դի մը չի կը
նար շարժել հիւանդը , անանիկ փայտի պէս անշարժ
պիտի մնայ . և այս է բուն թէդանօս ըսկածը , որ թէ-
պէտ հետը ասլա բորբոքում և տաքութի և հիւմմա
չունենար , բայց տաճկերէն աղաճ հիւմմասը կըսեն .
փայտի պէս անշարժ քննելուն համար հիւանդը :

Թօւադէկուց հիշ մէկ սբազմօ մը չուներ . այն
օլունն ուղածին պէս կը շարժէր , բայց հիւանդու-
թիւնը այս տէրէճէիս հասածին պէս՝ ասոնք ալ կը
բըռնըլին սբազմօի , կէրիլից կը լան և անշարժ կը
մընան . միայն մատվըներուն մկանունքները այնքան
քաշված չըլլալով մատվըները քիչ մը ուղածին
պէս կը բնայ խաղցընել :

Լեզուն ալ ատեն մը կը բնայ շարժել կը բնայ խօ-
սիլ , բայց վերջապէս այն ալ կը բըռնըլի . որով
առզաներուն արան կիյնայ . և չէնյէին սբազմօյով
առզաները սաստիկ ուժով մը մէկ ըզմէկ եկած գոց-
ված ատենը շատ հեղեղ եղած է որ լեզուն ալ կը կըտրի :

Հիւանդութիւը իրեն ծայրագոյն տէրէճէն հս-
մած ատենը՝ կը քաշվին այն ամէն մկանունքներն
ալ որ շարժելը մէք ձեռքն է + և իլլէ երեսին

մկանունքները :

Ճակատը կը կըռընծի , աչքերը տղազի ծըռածի ողէս կըլլան . բայց աւելի շատ հեղ պազած և անշարժ կը մնան իրենց փուլին մշշ . քիթը կը քաշվի . պուռուշին կը լլայ . երեաները որդուէս թէ դէպ ՚ի ահեաձներուն դին քաշված՝ այնպէս կերիլմիշ կըլլան . որալ հիւանդին դէմքը մէկ սարսափելի բան մը կը ձեանայ . ամէն մկանունքները ասանկ քաշվելէն ետքը սաստիկ քօնվուլոխիոնէ մընալ կուգոյ վրան . կեանքը կը լովոցընէ :

Ո՞ր կողմի մկանունքն՝ որ բըռնըվինէ , հիւանդը զարհուրելի ցաւ կիմանայ . բայց սբազմօն սաստիկ ըլլայ նէ՝ երկան չի քըշեր այն սաստիկութիլ , քիչ ատենէն ետքը կը թուլնայ , և որպէս թէ մկանունքը թող կուտայ սբազմօն , բայց պիւթիւն պիւթիւնէ թող չի տար՝ որ մկանունքները իրենց առաջկուց ունեցած բնական շարժմունքը ընեն :

Այս մկանունքին թուլնալու քիչ մը ցաւը կը կըտրէ . բայց ոչ այս թուլութիլ և ոչ ցաւին կըտրելու , երկուքն ալ շատ ատեն չեն քըշեր , միջոց միջոց կը սաստիկանայ ցաւը , և մկանունքները կերիլմիշ կըլլան . տասր կամ տասն և հինգ բոպէն անգամ մը կը նորմին , միշտ վերջի անգամինը առ ջինէն սաստիկ կըլլայ , և նորմիլէն ալ մէկ էշկեարէ պատճառ մը չեղք կըրնար հասկըլնալ :

Բայց ատեթձէ պատճառները ասոնք Են՝ որ հիւանդը կամ իրեն դիլքը փոխելու համար՝ կամ բանմը կըլլելու կամ խօսելու համար մկանունքին մէկ զօռ մը կուտայ . այն զօռ տալու պատճառ կըլլայ՝ նորէն կը քաշվի այն մկանունքը , և սբազմօն կը համեի :

Այս հիւանդութես հետ հիւմիա և տոքութիւն և բորբոքում տեանըլլիլ խխտ քիչ անդամ եղածէ . երբ որ սբազմօն ալէսէլիյէ բոլոր մկանունքները բըռնած և սաստիկ ըլլայնէնավզը քաշված և անկանոն և խիստ շուտով կը զարինէ , շընչառութէ

Հաւասարութին ալ ավորված կը լսայ . բայց սբազմոն կը տրած և մկանունքին ցաւը թուլցած ատենը թէ նավզը և թէ շնչառութիւնը իրենց առջի տէրէջէն կը գրտնան :

Առէթձէ մարմնցն ապրութինալ հիշչէվելնար . շատ հեղ երեսը կը դեղնի , և պաղ քը բարինք մը դուրս կուտայ . ոտքերն ու ձեռքերն ալ պաղ կը լըն , և նոյն պաղ քը բարինքը պազի հեղ բոլոր մարմնցն վօրայ կը լսայ , բայց երբ որ սբազմօնները սաստիկ ըլլան՝ և սըսն սըսն գաննէ՝ նաև զըր բնականէն աւելի լեցուն կը լսայ և շուտ կը նետէ . երեսը կը կարմրի , և բոլոր մարմինին վօրայ տաքուկ քը բահնք մը կը լսայ :

Այս հիւանդութիւնս ատէթձէ հետը հիւմմա չունենար ըսինք՝ և մախսուսէն թէ որ սինիրներուն սախտելէն առաջ եկած ըլլայ նէ . բայց պաղէն որ գայ նէ՝ հիւմմա կը լսայ հետը , և կարելի է որ՝ ներ մէն մէկ բորբոքում մը նալ պատահած ըլլայ :

Բայց ասոր ալ չենք կը լնար վը ձիու կը տրել զերէ շատ հեղ եղած է որ՝ բժիշկները թէդանօսին հետ հիւմմայի նշաններ տեսնուալով՝ արիւն առած են . բայց հիւմմէկ անգամի մը արիւնին երեսը թանձըր մար կապած չէ , ինչպէս որ բորբոքումներուն կը լսայ . իլլէ այս հիւանդութեանս ատենը արիւնը իրեն ատէթ եղած վիճակէն աւելի նօսը ըլլալկերնայ , և ատէթ եղած թարզով ալ չի թանձըրանար :

Այս հիւանդութես խիստ քիչ անգամ տեսնը վածէ՝ որ հիւանդը խենդենոյ , կամ խելքը ցընդի : և ըլլայ ալ նէ՝ պէլքի մեռնելը մօտեցած ատենները ըլլայ , երբ որ սբազմօին սաստկութիւնն ուղեղն ալ սախտած կը լսայ , և գործողութիւնը կավրը վիճակը զարմանալու բան մը չէ՝ որ ասանկ մէկ ծանր հիւանդութեան մը ատեն՝ կենսական գործողութիւններն ալ ավորված չը լսան :

Պազի հեղ հիւանդութե սկիզբէն կը սկսի . հիւանդը վը սիսել , բայց այս փըսի ելը ամէն ատեն

մինչև վերջը չե մհար , հիւանդին իշտակը տեղը
կըլսոյ . և թէ որ կըրնայ բան մը կըլսէլնէ՝ շատ տ-
ղէկ կը մարսէ առօղջ մարդու պէս :

Աւելորդ նիւթեքը դուրս ելալուն պազի ան-
կանոնութիւն կը տեսնըվի , բայց ամէն հեղ չէ . չեղը
պազի պիւթիւն պիւթիւնէ կը բըռնըվի . պազի
կելսոյ , բայց դժուար ե ցաւով . փորը խաղզ կըլ-
սոյ , բայց չեւնիքի այս հիւանդներուն շատ թմրե-
ցընօղ դեղեր տալ ատեթէ , անոր համար չենք
գիտեր՝ որ այս խաղզութիւնը բուն հիւանդութիւն-
է մի , եօխսա դեղերուն ուժէ՞ն է մի . զերէ թմրե-
ցընօղ դեղերը խաղզալ կընեն :

Պազի հեղ այս հիւանդութես միջոցին կորեկի
պէտ բաներ դուրս կուտայ հիւանդը կաշին վը-
րոյ . բայց ասոր համար ալ երկբայութիւն կայ որ՝
արդեօք այս դուրս տալը հիւանդութե ասըլ իրեն
յատկութիւնն է մի՝ եօխսա բժշկելու թարզին և
նայելու կերպէն և տըրված դեղերէն առաջ եկած
մէկ դիպուած մը նէ մի :

Եւ այն ալ ֆարիս եղած չէ որ՝ այս կերպ դուրս
տալը հիւանդին օգնուտ է մի , վընամս է մի . այս
դուրս տալէս ետքը՝ հիւանդութիւնը կը շատնայ
մի , կը քիչնայ մի :

Ատէթձէ այս հիւանդութիւն մեռնելով կը վեր-
ջանայ . և կը կարծէն վարպետները որ՝ հիւանդութ-
ասըլ հանգամանքն է՝ որ այս մեռնելու կը բերէ .
Բայց այս ալ աշեգեար է որ՝ շատ ատեն չըլլար
քի՝ բժիշկները այս հիւանդութիւնը դարմանելու
աղէկ ճամբան գըտան , որ այս ճամբովը նայելով՝
շատ հիւանդներ իրենց հիւանդութիւն ազատած են :

Անոր համար այս հիւանդութիւն որ՝ մինչև այն
ատենը անբժշկելի կը կարծըվեր , ասկէց ետքը այն-
պէս չի կարծըվեր , այնքան մահաբեր հիւանդութիւն-
չէ . պատճառները նայելով՝ այս հիւանդութես դըժ-
ուար կամ խօլայ բժշկըվելը կը բնանք հասկընալ .
Այնիրնելուն վընասվելէն առաջեկած թէդանս-

որ շատ դժուար կը բըժը կը վի ալէսէվիյէ մահաբեր է .

Յուրաքն առաջեկածը բժը կելու խօսայ է . ափանուրդ մէկէն ի մէկ ծայրագոյն տէրէ ձէն հասնող թէդանօսը շատ զիանքեար է , կամաց կամաց տասն կացողը այնքան վաստանդ չունի . ասօր համար է որ հիւանդը իւր հիւանդութեն չորրորդ օրը անցընել էն , եաքը՝ վաստանդը անցուցած կը սեպին . վէրէ այն թէդանօսն որ երկան ատեն կը քըշէնէ շատ վաստանդ չի ցըցըներ :

Բայց հիւանդութեն չորրորդ օրը անցնելէն ետքը՝ ամէն վաստանդ անցած չէ . և թէպէտ քիչը տկարացած կէրենայ հիւանդութեն և սբազմօին խոժը , բայց կը բնայ նորէն ստատկանալ և առաջն օր երտեն պէս վաստանդի մէջ ձըդել հիւանդը :

Բայց ատէթձէ պատահածը այս է որ՝ մէկ անգամ մը չորրորդ օրը անցնելէն եաքը՝ հիւանդութեն տաժը կուրինէ՝ քանի երթայ կը քիչնայ , մինչև պիւտ թիւն պիւթիւնէ կը կորսըլի կէրթայ հիւանդութիւն :

Ըստածներէս պէտի է որ՝ թէդանօսը , օրիսդոդոնուր , և թռիզմօն է չէնյելին սրիսմըլիւր , մէկ ըզմէկ դատ հիւանդութեն չէն . ամէնը մի և նոյն հիւանդութեան տէրէ ձէներն են :

Այս հիւանդութեանս կը վերաբերի մէկ ուրիշ ձինս մը նաև՝ որ հին բժիշկներուն գլուքերուն մէջը կը կարդանիք , էմբուօդոդօնօս անունով , և չիւնաքի հիները ասօր վըրայ խօսեր են , չենք կը բնար ըսէլ որ՝ այս հիւանդութեանս վըրայ անոնք աղէկ միքքաթ ըրած չեն :

Բայց այս հիւանդութիւնս հիմա խիստ քիչ կը պատահի . և աղէկ տեղեկութիւն չունինք ասօր վըրայ նոր փորձերէն , որ բժշկական պատմութիւներուն մէջ սէպէքի հիշ այս հիւանդութեան համար տեղնի տեղը և բան հասկընալու կերպով փորձ մը շունինք : Երբեմն այս հիւանդութիւնս մինչև հիմա ըստածնագերութ հիշ մէկուն չի նմանելու մէկ կերպ մը

կունենաց . որպես հեղ սբազմօն մարմնոյն միայն մէկ դիուն վըրաց կըլլաց , և այն կողմին մկանունքները անանկ կը քաշվեն՝ որ չե կըլլար շնակիլ հիւանադը , դէպ ՚ի այն կողմը աղեղի պէս կը ծըռի :

Այս տեսակիս սօված անուն ֆրանսըզ վարպետը թէդանօս լազեռալիս ըստաւ , որ կըշտի թէդանօս ըսելէ , ուրիշ վարպետները բլէվոսդօդօնօս ըսին :

Յիրաւի որ հիւանդութես այս ձինսը քիչտեսնըված է . և ինչ որ էմբոսդօդօնօսին համար ըսինք նէ փորձի քիչութե կողմանէ , ասոր վըրաց ալ հասկընալու է . և այս հիւանդութիսալ թէդանօսին մէկ պաշլընա ձինսը սեպելու է :

Ասոր դադաստանէք :

* . 246 . Պ'յո հիւանդութես մերձաւոր պատճառները քըննեն ալ թէ ի՞նչպէս կըլլաց՝ որ ըսբազմօն ետեւէ ետեւ մկանունքներուն վըրաց կը տիրէ , և ասոնք կը բըռնէ , դժուար և սէպէ քի խապիլսիզ բան է :

Զէրէ մկանունքները շարժող մանրաթէլէրուն վըրաց և անօնց կըծկըտելուն և քաշվելուն և ծուլնալուն տէրէձէններուն վըրաց շատ բաներ կան , որ կամ անկատար գիտենք , կամ բոլորովին չենք գիտեր :

Անոր համար ասանկ չի գիտցած բաներնուած վըրաց պարապ տեղը խօսք երկընցընելէն շատ աղէկ է հիշ չի խօսիլու :

Ասոր դիմաբ :

* . 247 . ԱՌՌ որ գիտես քի՞ թէդանօսին պատճառը սինիրներուն մէկուն սախտեն է , այն թէդանօսը բժշկելուն ամենէն աղէկ համբան այն է՝ որ այն սախտած սինիրը ուղեղին հետը ունեցած հազորդութիւն կըտրէ ի՞նչ կերպով կըլլաց ՚ի ըլլաց . թէ բոլոր սինիրը տեղէն հանելով , և թէ միայն այն սինիրին սախտած տեղը վերէն վարէն կըտրելով :

Փարձով տեսնը ված է որ՝ այն դիպուածներուն՝
որ ներսէն դեղ տալ պէտք կը լսայ այս տեսակ հի-
ւանդներուն, աֆիօնին պէս զօրաւոր դեղ չի կը բ-
նար ըլլալ:

Բայց ֆայտա տեսնելու համար խիստ շատ տալ
պէտք է. անանկ որ ուրիշ հիւանդութիներուն այն
չափ շատ տալ ատէթ չէ. և այս հիւանդութեանս
ասոր շատութիւնը վընաս կուտայ տէյի՝ հիշ վախ-
նալու բան չի կայ:

Տահա աղէկ ճամբան՝ որ քժիշկները գործ կա-
ծեն, այս է, որ աֆիօնը՝ կամ ըռուհը՝ կամ ըռուն ին-
քը կամ խիւլասան տըրովի, չէ թէ շատ մը մէկէն,
այլ չափաւոր, և սըլս սըլս կըրկնելով, մէկ անդամէն
մինչեւ մէկ ալ անդամը սահաթ մը կամ երկու կամ
երեք սահաթ միջոց տալով հիւանդութեանը սաս-
տիկ ըլլալուն կէօրէ, և սըլս կամ ուշուշ դառնա-
լուն կէօրէ:

Եւ կերսեի որ՝ այս հիւանդութես տըրված շատ
աֆիօնը՝ ուրիշ հիւանդութիններուն տըրված քիչ
աֆիօնին չափովն ալ թէյսիր ընել չունենար, զէրէ
թէպէտ սբազմօններն ու ցաւը քիչմը կը կըտրէ,
բայց քուն չի բերեր, սէրսէմլէթմիշ չուներ, չի գի-
նովցըներ, չի խենդեցըներ. որ այս ըսած բաները
ուրիշ հիւանդներուն՝ ասոնց արված աֆիօնիդ կէ-
սին չափը տաս նէ՝ կը լսան:

Անոր համար՝ չիւնքի աֆիօնը զարարլը մէկ թէյ-
սիր մը չի ցըցըներ թէդանօս հիւանդութեանը նէ՝
շատ շատ տալ պէտք է. վախնալու և քիչ տալու
հիշ պատճառ մը չունինք:

Եւ այս ալ գիտնալ պէտք է քի՝ աֆիօնը նոր
տըրված ատենըդ շուտով և աղէկ թէյսիր կընէ.
Բայց շատ չի քըշեր ուժը. և չիւնքի այս հիւան-
դութիւնը քիչ ատենիլան մէջ կըրնոյ քանի մի ան-
դամ բըռնել, անոր համար երբ որ կը հասկընաս՝ որ
առաջկու տըրված աֆիօնիդ ուժը անցաւ, և կամաց
կամաց սբազմօի նշանները նորէն երևան ելլաւ

կըսկըսին կոր , իիսթիզայ է՝ որ նորէն աֆիօն առաջ հիւանդիդ :

Երբ որ կը տեսնաս քի՞ հիւանդութեան ուժը կըտրեցաւ , և սբազիները եկած ատենինին առաջ-կու չափ ուժով չեն բըռներ կոր , և վերջապէս , տըված դեղըդ խեր ըրեր է , այն ատենը կամաց կա-մաց աֆիօնին չափը քիչցուր , և միջոցները երկըն-ցնւր , մինչև որ պիւթիւն պիւթիւնէ կըտրես :

Հատ դիպուածի մէջ այս ճամբան գործ ածելը աղէկ օգուտը ըրած է . և կըրնանք ըսել թէ՝ թէ որ ամէն բժիշկ վախ մը չունենային , և այս դեղս գործ ածելու չի խնայէին իրենց վախուն համար , ամէն ատեն օգուտը կը տեսնային . բայց ամէն ատեն բը-ժիշկին չէ յանցանքը . պազի հեղ չէնյէն շուտով գոցված ըլլալով հիւանդը դեղ կըլլելու ժամանակ չունենար . և այն վախուր խապիլսիդ կըլլայ քիչ ա-տենի մէջ աֆիօնի շահ ցըցընելը :

Ասկէց փախչելու համար՝ իսթիզայ է որ հի-ւանդութե առաջին նշանները տեսնըվածին պէս՝ տահա կըլլելու կարողութիւր տեղն իքէն՝ շուտ ա-ֆիօն տըրվի հիւանդին . և թէ որ կամ ժամանակին չի հասաւ բժիշկը՝ կամ հիւանդին չէնյէն շուտ սըխմըվեցաւ , այն ատենը հօքնայով փորը մըտցու-նելու է աֆիօնը , բայց բերնէն տալու չափէդ շատ պիտի ըլլայ չափը . լսքին այս կերպը մինչև հիմա գործ ածելը շատ ատէթ եղած չէ , և երեելի օգուտ մը տեսնալու ալ շատ յոյս չի կայ :

Հաւնելու բան է որ՝ այս հիւանդութես ատենը հիւանդին ուրիշ մկանունքներուն վըրայ տիրող ըս-բազմօն աղիքներուն վըրայ ալ հեօքմ ըրած ըլլայ . անոր համար այս հիւանդներուն խապզութիւն ունե-նալը բուն հիւանդութիւնէն կախում կունենայ . նոյնպէս այն ալ հաւնելու բան է որ՝ հիւանդը շատ աֆիօն առած ըլլալուն համար՝ աֆիօնէն պատ ճառած ըլլայ խապզութիւնը :

Ի՞նչոր է նէ՝ հիւանդութիւն ծանրանալուն գըլ-

Խաւոր պատճառներուն մէկը այս է . և աղիքներուն պարզը միւլը . և թէ միզնուլը կըրնայ ուրիշ տեղերուն բաստ եկած սբազմները կըտիւն՝ կամ տերաբացը նել . անոր համար քանի որ կըրնայ հիւանդը մէկ բան մը կըլլելնէ՝ փորը կակուզցցնելու համար ալ դեղեր տալու է . և թէ որ չի կըրնայ կըլլելնէ՝ հօքնայով փորը կակուզցցնելու է . զէրէ ասով շատ աղեկ բաներ տեսնը ված են :

Ուստի կըսեն , և խաղիւն որ ձշմարիտ ըլլայ , որ ափիօնը տահա աղեկ օգուտ կընե ուրիշ անթիւ բազմութիք դեղերու հետ խառնելով , քան թէ միշնակ տալով . և այս անթիւսբազմութիք ըսված դեղերուն մէջ գըլսաւորները միսկն ու քեաֆուրին կը սեպվին :

Պազի բժիշկներ փորձած են որ՝ թէդանօսին քանի մի թիւրլիւներուն միսքը աղեկ օգուտ ըրած է . բայց հիմա խեր չընելուն համար՝ իսթիզյ կըւ ըսել որ՝ կամ հիմա աղեկ միսք չի գըտնըվիր , կամ տալուն չափը չի գիտցըվիր կոր :

Բայց թէ միսք գործ ածես ափիօնին հետը , և թէ քեաֆուրի , միշտ գիտնալ պէտք է որ՝ չափը ուրիշ թիւրլիւ հիւանդութիներուն տըրվածին չափէն շատ էվել ըլլալու է . այս հիւանդութէս դեղերուն կարգը մըտած է տաք ջուրի մէջ մըտնալն ալ , և օգուտ ալ տեսնըված է :

Բայց պազի վարպետ բժիշկներ կըսեն որ՝ միշնակ տաք ջուր մըտնալը այս օգուտը չըներ , իլլէ՝ պազի հեղ կը մեռցընէ ալ հիւանդը . շենքի հիւանդը տաք ջուրը մըտնեն իքէն՝ պիտի շարժի . հիւանդութիւնը կը սաստկանայ . զէրէ ինչպէս որ վերը ըսմնք՝ այս հիւանդութիւնս ասլա շարժում չուզեր , մկանունքները հոգնածին սլէս՝ սբազմոն կը հասնի ետեն :

Ասկէց աղեկ է որ՝ ուր տեղին մկանունքները կը քաշվին կոր նէ՝ այն տեղի վըրայ դուրսէն տաքուկ ֆօմէնթօներ զարնըվի , և թէ որ ասանկ ֆօ-

մէնթօներ քանի մի անդամ զարնես ոտքերը և տապանները՝ ինչպէս որ հիւմմա հիւանդութիներուն կընեն, հիւանդին պէլքի օդուտ ընէ, բայց նեղութիւն կուտայ:

Ասիա՝ ուր տեղ որ բժիշկները քիչ ըլլալով ամէն մարդ իր խելքը հասածը, կամ հիներէն ըստածը կընէ, այս տեսակ հիւանդ որահելու ըլլայնէ՝ սամանը կը խաշեն, տաք իքէն՝ հիւանդը ուստուլմբը կը բերեն մէջը կը ոդառկեցընեն, վլրան և նելքին և չորս դին այն խաշած տաք սամանովը աղեկ մը կը գոցեն, միայն շընչառութեամ համար ովերք ըլլալու չափ տեղ բաց կը թողուն, այս միջոցով զարմանալի բժշկութիներ լըսած ենք. և այս մէկ գործողութիւնս հէմ տաք ջուրի մէջ մըտնել ըսելէ, հէմ տաք ֆօննթօ ըսելէ, երկուքին ալ օգուտը ունի. հիշմէկ վնաս մը չունի՝ թէ որ հիւանդը չի շարժեն կամ ինքը շարժելու զօռ չընէ նէ:

Դուրսէն դեղ քըսելը այս հիւանդութեանս՝ հիներուն առեթն էր, և նորերուն մէջէն ալ կայ որ՝ այս ճամբան կը բանեցընեն. բայց ասկէց մէկ շահ մը տեսնալու յոյս չե կայ. և ինկիլեղ ազգին բժիշկները պիւթիւն ողիւթիւնէ ետ ձըդած են ասիկայ. զէրէ առանց ուրիշ դեղի նիքնիրեն բան մը չըներ, և խաղիլէ որ զոնաս ալ կու տայ:

Պազիները այս հիւանդներէն արիւն կառնեն. բայց ալէսէվիյէ հիւանդը՝ արիւն ելլալին ետքը կավըըվի կը դէշոյ, իստ քիչ դիալուածի մէջ աղեկ եկած է արիւն առնելը, և միայն սնամնկ մարդոց որ՝ խառնըլածքնին արիւնոտ և լեցուն են, և հիւանդութե հէտ հիւմմա կամ բորբոքում մը կայ:

Տաք երկիրները եղող մարդոց կազմութիւն աշխավիյէ արիւն սռնեռ չի գար, և թէ որ տամարէն ելուծ արիւնին նայելով՝ հասկընալ ուզենք արիւն հանելը իւթիզոյ ըլլալընէ՝ թէդանօս հիւանդութիւնին արիւն հանել ասլա ըլլար. զէրէ ելած արիւնը նօսր կըլլայ, և ասլա բորբոքման

Նշան մը չունենար :

Պազիները թէդանոսին աաստիկ բըռնած ատենը՝
բէհլիվան եալուսի կը զարնեն հիւանդին . բայց
շատ բժիշկներ կը հաստատեն՝ որ այս կերպըս սէ-
պէ քի միշտ մնասակար է . անոր համար հիմա զար
պէտներուն հիշ մէկը այս բանըս ըներ , սէպէ քի
մոռցըլած է :

Այս հիւանդութիս բժշկելու համար՝ մինչև հի-
մա գլունըված , և գործ ածված , և օգուտնին տես-
նըված դեղերը ասոնք են . ամերիգացի բժիշկները
այս հիւանդութես սընդիկ ալ գործ կածեն , և օ-
գուտ կը տեսնան . բայց թէդանոսին առաջին նը-
շանները երեցածին պէս՝ ատեն չանցուցած տալ
պէտք է կրսեն :

Եւ ամէնէն աղէկ թարզը այս դեղըս գործ ա-
ծելու՝ ձիվա մէհլէմի քըսելն է կըսեն , և շատ քը-
սելու է , անանկ որ՝ սէպէ քի պիտիւն մարմինը
աղէկ մը ձիվայով լեցին , որ շուտով մը բերանը ջը-
րոտի . և այս բերնին ջըրոտիլը՝ նայելու է որ՝ չի
կըտրի , մինչև հիւանդութիւնը չանցնի , և սբազ-
մօները չի կըտրին նէ :

Բայց չեն իշարէթ ըրեր որ՝ միայն այս ձիվա
մէհլէմին բաւական է մի այս հիւանդութիս բժշ-
կելու , եօսսա կէնէ ներսէն ալ աֆիօն գործ ածել
պէտք կըլլայ մի . և թէ որ խառնելու է նէ՝ որչափ
ատեն գործ ածելու է աֆիօնը , չափը ի՞նչ իշտար
ըլլալու է , և երբ կըտրելու է :

Մունոօ անուն ինկիլիզ վարպետ բժիշկ մը այս
հիւանդութես վըրայ շինած յատուկ ճառ մը ու-
նի . այն ճառին մէջը կըսէ թէ՝ այրեցած գոտիին
կողմերը , որ է հապէշիստան , և ուրիշ խիստ տաք
երկիրներուն մէջը՝ սընդիկը այս հիւանդութես
վըրայ չէ թէ մինակ բժշկութի , այլև հրաշքներ ալ
ըրած է , այն երկիրներուն մէջ այս դեղը՝ որ է
սընդիկը , աֆիօնէն շատ զօրաւոր է :

Գործ ածելուն կերպն է՝ շատկէկ սընդիկով բժ-
ժէ

մաղա շինել, և օրը երկու կամ երեք անգամ ասով
շրփել մարմինին ասդիս անդին, իլէ շըլլինքն ու
կըռնակին ոսկորը վերէն վար : և ամէն մէկ անգամ
շրփելուն՝ կէս տիրհէմի մը չափ բօմադա կերցընե-
լու է մարմինին, ներսէն ալ առտու և իրիկուն ցո-
րենի չափ քալօմէլանօ թող կըլլէ, մինչև որ բեր-
նին ջուրերը դաւ ըսկըսին :

Այս ջուրը գալ սկըսածին պէս՝ սբազմները
կը տկարանան և կը կըտրին, և այն ատենը քալօմէ-
լանօն ալ կըտրելու է, միայն նոյելու է որ՝ բերնին
ջուրերը չի կըտրին : ասոր համար բօմադան դործ
ածելու է, բայց չափը քիչցընելով :

Թե՛ս որ սընդիկը ուրիշ ձամբայ դըտնայ դուրս
ելլալու՝ և բերանը չի ջըրտի նէ, քլառք բժիշկին
դըտած ձամբան բանեցընելու է, այս բօմադայովըս
առղային միսերն ու թուշին ներսին դին շրփելու
է. որ այս ձամբովըս հելպէթուէ շատ չանցնիր բեր
նին ջուրերը դաւ կըսկըսին :

Կըսեն որ՝ թէդանօսին ամէն, թիւրլիւյին դէմ
ալ օգտակար քան մը նէ բէչէ լիքուխտա ըսված դե-
ղը՝ որ ներսէն տըրովի նէ. բժկարանիս կատարե-
լութել համար՝ այս դեղս ալ դրեցի, չէ նէ՝ անըս-
տոյդ դեղմը ըլլալէն ՚ի զտո, այն ալ չե՞ք դիտեր
թէ՝ հիւանդութեան ո՞ր ատենը տալու է այս դե-
ղըս, չափը ո՞րքան ըլլալու է, հետը ուրիշ դեղ խառ
նելու է մի, եօխսա մինակ մի տալու է տախկայ, և
շահ ընելուն նիշանը ի՞նչէ, ի՞նչէն հասկընալու է :

Այս հիւանդութես դործ ածելու պաշլընա դե-
ղերուն մէկն ալ պաղ ջուրը մըտնալն է. և այնքան
օգտակար է ասխկայ որ՝ ամերիգայի մէջ շատ փոր-
ձելէն ետքը՝ տաք ջուր խօթելը պիւթիւն պիւ-
թիւնէ վերցուցին, հիմա պաղ ջուրի մէջ կը խօ-
թեն այս կերպ հիւանդները :

Հիւանդին շարժմունք տալը սախտ և զիւան-
քեար ըլլալուն համար՝ թէպէտ երբեմն ծովը կը
խօթէին հիւանդը, բայց հիմա այս ալ ձըդեցին, մէկ

ամանովմը՝ կամ եղայրը խովմը՝ վըրան պաղ ջուր
կը լեցընեն վերէն վար, կամ պաղի տեղերը, կամ
ամէն դիմ մէկէն :

Ասիկայ ընելէն ետքը՝ հիւանդին թըրջած տե-
ղերը մէկ խավուցյովմը աղէկ մը չորցընելէն ետքը՝
անկողինին մէջ կը պառկեցընեն և շատ մը նաև ա-
ֆիօն կուտան. ասով հիւանդը կը թեթևանայ. բոյց
այս թեթևութիս շատ չե քըշեր, քանի մի սահաթ
անցնելէն ետքը՝ նորէն կը բըռնէ թէդանօսը. այն
առենը նորէն պաղ ջուր լեցընելու է վըրան, և
աֆիօն տալու է :

Ասանկ ընելով թէդանօսին գալուն միջոցները
կերկըննան. և պաղի հեղ քիչ ատենի մէջ բոյցը
հիւանդութին ալ կը բըժըշկըլի կանցնի կերթոյ:

Գիւանալ պէտք է որ՝ այս կերպ պաղ ջուր գործ
ածելը կերեայ թէ՝ օգուտ մը չըներ այն թէդանօ-
սին, որ սինիբներուն տախ դելէն կը պատճառի. միայն
պաղ առնելէն առաջ եկածին օգտակար է:

Ասոնք ամէնը գրելէն ետքը՝ է մէկ ուրիշ թիւր-
լիւ թէդանօսի մը համար ալ գրել, որ նոր ծընած
տըզայոց շատ կը պատահի, որ չէնէնին կը գոցվի. և
ասոր կըսեն թուրիզմ նաշէնցիում. որ ըսելէ՝
նոր ծընածներուն չէնէն գոցվիլու:

Ասիկայ մէկ միւստաքիլ հիւանդութին մը նէ որ՝
կը պատահի նոր ծընած տըզայ, տահա տասն և հինգ
օրվան չեղած, երբեմն տահա ինն օրվան ալ չեղած. որ
այս հիւանդութիս շատ պատահած երկիրները՝
ամէնն ալ փորձած են, և գիտեն, որ՝ մէկ տըզայ
երեք շաբթըլվան մինչև ըլլոյ տէ՝ այս հիւանդու-
թէանս չե բըռնըլի նէ, անկէց ետքը վախը ան-
ցուցած կը սեպվի:

Այս հիւանդութէս պաշըլձա զուհուրաթը այն
է որ՝ վարի կըզակը կը քաշվի դէպ՚ի վեր, և կը
գոցվի առղաները՝ մէկ ըզմէկ գալով. բոյց մինակ
ասով չանցնիր. վերը ինչ նշաններ և ինչ դիտուած
նէր ըսինք թէդանօսին հախին նէ՝ անոնք ամէնն

ալ ետևէ ետև կը լլան :

Այս հիւանդութիւնս ալ ուրիշ ամէն թիւրլիւ թէդանօներուն պէս տաք երկիրները շատ կը լլայ , բայց միայն առանկ երկիրներուն միւստափիլ եղած չէ . երոպայի և ասիսյի հիւսիսային ցուրտ երկիրներն ալ կը ընան ըլլալ . ինչպէս այն հիւանդութիւներն ալ որ ցուրտ երկիրները շատ կը լլան , տաք երկիրներն ալ կը ընան ըլլալ :

Չվցցէր ալէսէվիյէ լեռնային և ցուրտ երկիր է . ֆրանսա այն տեղի չափ ցուրտ չէ . բայց զվեցցէրցւոց տըղոցը այս հիւանդութիւնս աւելի շատ կը պատահի , քան թէ ֆրանսացւոց :

Ինկիլթէռուայի սքօցիա ըսված գաւառին բարձր լեռներուն մէջը գըտնըլված գեղերը պիլէ կը գըտնըլի այս հիւանդութիւնս տէյի՝ լըսած եմք կըսէ քուլլէն բժիշկը . որ ինքն ալ սքօցիացի ըլլալով՝ կարելի՝ է թէ աղէկ տեղերէ լըսած ըլլայ . բայց սքօցիային վարի դաշտային և տիւզ տեղերը հիւ տեսած և լըսած չունիմք կըսէ :

Այս հիւանդութենս պատճառը ինչ ըլլալը յայտնի չէ . պազիները զանն ընելով պատճառներ գըտեր ցըցուցեր են . բայց հիւ մէկուն խելք չի պառկելուն համար՝ այս տեղը անոնք գրելը աւելորդ բան մը կը սեպենք :

Այս հիւանդութիւնս միշտ մահաբեր է , և քիչ օրվան մէջ կը մեռցընէ . և կընիկ մարդիկ ոյնքան հաստատութբ այս հիւանդութիւն անբժշկելի պէլլէշմիշը ըրած են որ՝ տըղաքնին այս հիւանդութենս բըռնըլվածին պէս՝ յոյսերնին կը կըտրեն . կամ հիւ բըժիշկի չեն երթար , կամ երթան ալնէ՝ գլուխ կելլայ տէյի յոյս մը չունին :

Ասոր համար է որ այս հիւանդութենս էթրաֆները չի գիտցըլված մընացած են . չէնէ քըննելով՝ պէլքի բժշկելու ույշուն դեղմընալ գըտնըլված ըլլար մինչև հիմայ :

Խապիլէ որ՝ թէդանօսին համար ինչ դեղ որ

ըսինք նէ՝ այս մահոր տղոցը թրիզմօին համար ալ այն դեղերը ուշղուն գան . և թէպէտ մինչեւ հիմա քիչ փորձ եղած է ասոր վըրայ , բայց եղած փորձ ձերն ալ կը ցըցընեն որ՝ օգուտ ոլիտի ընեն .

Պօպէլյլեօն անուն ֆրանսըզ բժիշկ մը՝ այս սար սափելի հիւանդութեանս վըրայ այս խմացումները կուտայ . տըղոց թրիզմօին ալ կըսէ պաշշըլքա պատճառը կերեայ որ՝ պաղ առնելնին է , որ խիստ շուտով կըբնայ դըպչել ասոնց . չեւնքի մարմիննին կակուղ և մատղաշէ :

Մունոօ բժիշկը կը գրէ քի՝ ամերիզայի մէջը բուն տեղացի սկերուն տըղոցը շատը այս հիւանդութեանէս կը մեռնին իրենց նըստած տուներուն շէնքը անանկ է որ՝ տուն չէ եա , քուլիպէ ըսելու ալ շաժեր . հոն պառկողները գիշերվան ցուրտէն չեն կըբնար ազատիլ . այն մատղաշ տըղոքը նոր ծընած օրերնին անանկ տեղ պառկելով՝ հէլպէթտէ քի վընաս մը պիտի քաշեն այն ցուրտէն . քաշած վընասնին այն է որ՝ թրիզմօյէ կը բըռնըզին , քիչ օրվան մէջ կը մեռնին կերթան :

Ասանկներուն տըղաքը քիչմը տաքուկ տեղպահ պանելով՝ անանկ յաջողեցաւ որ՝ շատ տըղայ աղատեց մաւնուօ :

Տըղոց թրիզմօին ուրիշ մէկ պատճառ մը նաև որ պաղ առնելէն քիչ ուժով չէ , այն է որ՝ նոր ծընած տուննին փորերնուն և աղիքներնուն մէջը նիւթ մը կունենան , որ մէքօնիօ կըսվի , և սկ բան մը նէ , թէ որ ասիկայ պէտք եղածին պէս չեւ պարագվի նէ՝ աղիքներուն գրգռութիւնը կը կուտայ , և այս գրգռութիւնէս այն սըազմօները կը պատճառին :

Տշոցը պորտը կըտրելէն ետքը՝ այն կըտրած տեղը հավա առնելն ալ ուրիշ պատճառ մը կըլայ տըղոց թրիզմօին , և ասոր փորձը այն է որ , ամերիդայի մէջ այրեցած գոտիին ներքին ինկած խիստ տաք երկիրները տունին . տըղոցը պորտը կըտրելէն ետքը՝ այն կըտրած տեղին վըրայ եախը մը

Ար Փակցընեն . ոյս ատէթս եղած տեղերը խիստ քիչ կը լւայ ոք՝ թրիզմօէն տըրայ մեռնի . և ատէթ չեղած տեղերը շատ կը մեռնին :

Պազի տըղոց լեզուն փակած կը լւայ , և նոր ծընած ատենը պազի դայեկներ կը նային , և այն կապը կը փըրցընեն ուր տեղ որ այն կապը զգուշութք մէկ ույշուն ալեաթովլմը փըրցընեն նէ՝ այն տըղին բան չըլլար , ուր տեղ որ ձեռօք կամ եղունկով զօռովլ կը քաշեն կը փըրցընեն նէ՝ շատ չանցնիր այն տըղոցը զոր ըլլալուն համար թրիզմոն վըրայ կուգայ :

Ասիկայ ալ կօրիցիա դաւառին բժշկապետը բադունա անուն՝ ֆարլիխն դացեր և իւր երկրէն ոյս ատէթս վերցընել տըղերէր :

Տըղուն կաթ տըվօղ կինը սաստիկ կիլլք մը ունենայ նէ՝ կաթը կավըրվի , այն ալթած կաթը ծըծող տըղուն ալ թրիզմօ կը պատահի :

Տըղան զօռովլ ծընի , կամ կաթը միտէին լէջը թըթուի , կամ ուրիշ ասոնց պէս բաներ ըլլան նէ՝ ասոնցմ ալ թրիզմօ կը պատահի . և անոր համար ասոնցմէ զգուշանալու է տայմա :

Սինիր հօռասը . ոճ : Պալլօ աբստն վիլօ . իր : Պար ջշային + հայ :

Ասոր հանգայանչը :

* . 248 . **Ի**յս հիւանդութիս էրիկ մարդու ալ կը պատահի կընիկ մարդու ալ . և սէպէ քի մինակ երիտասարդներուն կամ պատանիներուն կը լւայ . ատէթնէ տասը տարվանէն մինչև տասն և չորս տարվան՝ թէ աղջիկ թէ մանչ , կըրնան այս հիւանդութինէս բըռնըվիլ , տասն և չորս տարվանէն ետքը չըլլար . և որու վըրայ ալ կար նէ կանցնիւ Եւ այս հիւանդութիս թիւրլիւ թիւրլիւ ակամայ շարժմունքներ ընել կուտայ , որ ամէն հիւանդինը մէկ թիւրլիւ չըլլար , այս շարժմունքները

միայն մէկ կողմը կը լւան՝ ոտքն ու ձեռքը, երկու կողմը մէկէն ըլլալը ատէթ եղած չէ:

Ամբողջ սկիզբը այս շարժմունքները ոտքէն ու տապաններէն կը սկըսին, և հիւանդը հանգիստ նըս տած պիլէ ըլլայ նէ՝ ոտքը և դապանները կը սկըսին իրենց մէ շարժիլ մէկ անկանոն և արտառոց շարժմունքով մը, որով հիւանդը մէկ մը առաջ կերպայ, մէկ մը ետ կը քաշվի նըստած տեղը:

Քալել որ ուղէ նէ՝ հիւանդ եղած կողմի ոտքը անձախ թէ ատըմը փոխելու չափ գետնեն վեր կելլայ. քաշն ՚ի քաշը պիտի տանի այն ոտքը՝ տամ-լալսի պէս. թէ որ զօռով վերցընեմ ըսէ նէ՝ չե կը լինար գըլուխ հանել. զէրէ անկանոն թարզերով մը շարժիլ և թօթվավիլ կը սկըսի ոտքը՝ քիչմը զօռ ըրածին պէս:

Այս միջոցիս՝ այն կողմի թևն ալ կը բըռնըվի, և հիւանդը թեւը շարժել չուղէ պիլէ նէ՝ թեւը ինք նիրեն կը շարժի ակամոյ և թոթվելու շարժմունքներով, իլլէ՝ երբ որ ձեռքը շարժել ուղէ նէ, կը շարժէ իրաւի՝ բայց ուղածին պէս չե կը լինար շար-ժել. զէրէ այն թոթվելով շարժմունքները մէջ կը խառնըվին կամ մէկ անէլէով մը կը շարժեն, կամ վախիթ վախիթ անշարժ կը բըռնեն:

Այս արտառոց շարժմունքները աւելի աղէկ կը տեսնըվի այս հիւանդներուն վըրայ՝ երբ որ ջըրով կամ ջուրի պէս բանով լեցուն աման մը ձեռվընին տաս որ՝ բերաննին տանին. զէրէ քանի մը անգամ ձեռվընին դէպ ՚ի բերաննին տանելու կը լսան, թոթվելու շարժմունքները վըրայ կուգան՝ կէս ձամբան կը մընայ ձեռքերնին, բերանէն հեռանալով:

Կերսի որ առաջները այս շարժմունքները ա-կամոյ իքէն՝ կամաց կամաց մէկ սորվել մը նալ կը լ-լայ կոր, որով այն հիւանդութիւը չեղած ատենն ալ խենթ ու մենթ շարժմունքները կընէ կոր առաջ-կուց այս հիւանդութիւը քաշով մարդը. որպէս թէ իրէն մէկ աղէկ բան մը կերենայ իրէն թեւը և

ոողը այսպէս տրտառոց կերպով շարժել ուրիշ
մարդոց առջին , չիւնքի իրեն հիշմէկ ցաւ մը չի
բերեք . ուրիշներուն ալ զարմանք կը բերէ :

Այս հիւանդութիւն բըռնըվօղներուն խելքն
ալ քիչմը ցընդած կըլսայ . իսդէրիզմօ ըսված հիւ-
անդութիւն բըռնըված կընիկ մարդոց պէս՝ խենթ
խենթ բաներ կըսեն . մէկ խօսքերնին մէկալին չի
ույմիշ ըլլար . այս հիւանդութիւն ատէթձէ վարշը-
ու թարզը ասոնք են . ուրիշ թարզեր ալ ունին որ՝
մէկ հիւանդինը մէկ ալ հիւանդինին պէս ըլլար .
Ելք՝ գըլմուն ու կէօվտէին շարժմունքները :

Կերեի որ՝ այս հիւանդութիւն բըռնըվօղ մար-
դը շարժելու շատ յօժարութիւնը պիտի ունենայ .
ասոր համար այս հիւանդները թիւրլիւ թիւրլիւ
վազել և ցաթկել կունենան :

Պազի երկիրներ այս հիւանդութիւն շատ մար-
դու վըրայ մէկէն կը տեսնըվի երիտէմիա ըսված
հիւանդութիւններուն պէս . և ոյսպէս եղած ատենը՝
տարիքի ալ շատ չի նայիր , բայց շատը տասը տար-
վանէն մինչև տասն և չորս տարվանները կըլսան ,
թէ մանչ ըլլան՝ թէ աղջիկ :

Ասոր դարձոնք :

* · 249 · **Այս** հիւանդութիւն բժշկելու համար
վարպետները կերպ կերպ ձամբաներ գըտած են .
սիտէնհամ ինկիլեղ վարպետը կապըսպըրէ՝ մէկ ըզ
մէկու ետեւէ մէկ մը արիւն առնել մէկ մը լուծել
տալ , քուլէն կըսէ որ՝ պազի հիւանդներուն՝ որ
արիւնոտ խառնըվածք ունին , արիւն առնելով շատ
օդուտ ըլլալը տեսեր եմ , բայց ուրիշ խառնըվածք
ունեցողներէն արիւն հանելը զարարլը է :

Աըս սըս լուծմունք տալն ալ զարար ունի կըսէ
նայն վարպետը , շատ անդամ որքան դեղոր ընէ նէ
բժիշկը , հիւանդութիւն առաջին տէրէձէէն ասլա
չի խախտիր , ոչ կէվելսայ ոչ կը պակսէ :

Բայց պազի հեղալ թօնիքօ դեղերով խօլայ մը

կը բժշկովի . ինչպէս են քընա քընան , և երկաթոռ
տեղերը . տէհաէն նէմցէ բժիշկը՝ շատը տեսայ որ
կըսէ՝ էլքթրիչիթայով բժշկովեցան :

Իւրէտ չըրտընթաց . աճ : Բարինայիօնէ աէլ հաւա-
ռէ . իտ : Արդարութէ . հայ :

Ասոր սահմանը :

* . 250 . Արտը՝ մէկ շարժմունք մը ունի բաց-
վելու գոցվելու , որով մէջի արիւնը գուրս կը հանէ
շահ տամարներուն մէջ , և տամարներուն մէջէն ե-
կած արիւնը ներս կառնէ , պազի հեղ այս շարժ-
մունքը ատէթ եղածին շուտ և սաստիկ կըլլայ , և
երբեմն անանկ սաստիկ կը զարնէ դէպ ՚ի կողերը՝
որ ձայնին թրփլուաոցը հեռուէն ալ կը լսովի .
մյս է որ հայ ” սրտատրոփ և խո՛ բալբիդաձիօնէ
և տաճ ” իւրէք չորփլութը կըսվի :

Ասոր պատճառնէրը :

* . 251 . Այս հիւանդութիւնս թիւրլիւ թիւր-
լիւ պատճառներ ունի . սէնտք անուանի բժիշկը և
ուրիշ բժիշկներ շատ աշխատած են այս հիւանդու-
թես պատճառները մէկիկ մէկիկ երևան հանելու . և
չիւնիքի ասոնք շատ երկան կը խօսին , ասոնցին հա-
մառօտելով պաշլընա պատճառները այս տե-
ղոս դրենք :

Պաշլընա պատճառներուն մէկը այն է որ՝ սըր-
տին կըծկըտելու և քաշվելու և գոցվելու ատենը՝
մէկ իրեն զըթ խըթիչ բանի մի կը հանդիսի , և այս
խըթիչըս ատէթաէ տամարներուն մէջէն եկած ար-
իւնին ատէթ եղածէն էվէլ շատ ըլլալը կըրնոյ ըլ-
լալ . ասկէց է որ՝ մէկ մարդ մը շատ հոգնելու որ
ըլլայ նէ՝ սիրտը կը նէտէ , երկրորդ պաշլընա պատ-
ճառը այն է որ՝ սըրտին մէջի արիւնին թող չն
տար որ՝ աղէկ մը և թէքմիլձէ մէջէն պարպլվե
շահ տամարներուն մէջ երթայ :

Ասոր համար աօռթա ըսված շահ տամարը կապ-
վելով՝ շատ սաստիկ սրտատրոփք կը պատահէի . թէ
այս աօռթա ըսած շահ տամարնիս , և թէ թոքին
կողմը գացող շահ տամարը որ առթէռիա բօլմօնա
ռէ կըսվի , ասանկ բաներու պատճառ կըրնան ըլլալ :

Առողջութե ժամանակը սրտատրոփք ունեցող
մարդոց մեռնելէն ետքը՝ մարմինին քըննելու հա-
մար բանալով՝ տեսնըված է որ՝ շատին արիւնը այս
շահ տամարներէն սէրպէստ ճամբայ չի կըրնալ գըտ
նալուն համար՝ այս ախտիս տէր եղեր են :

Ալրտին մօտ եղած մեծ ամաններուն մէջը ար-
իւնը թանձրանալովալ այս ախտըս կը պատճառէ ,
և այս ալ այս ըսած պատճառիս կարգէն է :

Երրորդ պաշլըճա պատճառը այն է որ , սինիր-
ները ատէթ եղածէն էվել ուժով և սաստիկ թէյ-
սիր կընէ սըրտին մկանունքներուն վըրայ , ասկէց է
քի՝ պազի բաներ որ ուղեղին վըրայ պիտի թէյսիր
ընեն , և միւտտաքիլ պաշլըճա սաստիկ կիրքերը
սըրտատրոփք կը պատճառեն :

Չորրորդ և պաշլըճա պատճառ անոնք են , որ՝
ուղեղին և սինիրներուն ուժը կըտրելով՝ պէտք ե-
ղածին չափ ուժով չեն թէյսիր ըներ սըրտին մկա-
նունքներուն վըրայ , ասկէց սըրտատրոփք պատճա-
ռելուն մեծ փորձը սինքօբէն է . անոր համար շատ
հեղ այս երկու հիւանդութիւնս մի և նոյն մարդու
կը պատահէն . զէրէ մի և նոյն պատճառը իրեն սաս
տիկ կամ թոյլ ըլլալուն կէօբէ՝ ասոնց երկուքն ալ
կըրնայ պատճառել :

Բնութեան մէկ օրէնք մը կերևի որ՝ մէկ գործա-
րանքի մը վըրայ տկարութե տիրելու ըլլայ նէ՝ այն
գործարանքը առջի բերանը մէկ ուժով և սաստիկ
շարժում մը կընէ թոթվըլելու պէս , որ է քօնվուլ-
սիօնէ ըսլածը , այս տկարութե եկած սըրտին չըր-
փընթըն ալ այս բնական կանոնիս վըրայ կըլլայ :

Բառալիսի ըլլալու անդամքն ալ առաջկուց մէկ
քօնվուլսիօնէ մը կըբըռնըվի , և բառալիսին պէլլի

է որ՝ տկարութե՛ վերջին, ծայրն է, սիրտը քօնվուլ-
սիօնէի բըռնըվելէն է որ՝ այս թիւրլիւ հիւանդ-
ներուն նազգը մապէյն տըվող, մէջառ մէջ զարնօղ
կըլսայ, մէկ տիւզեւյէ չըլսար:

Սըրտի չըրփընթըլին հինգէրորդ պաշլընա պատ-
ճառն է, սըրտին դիւրագրգիռ ըլլալը, որ քիչմը
բանէն շուտ մը կըդըրդուըվի, ասիկայ մէկ պատճառ
մը նէ որ՝ սըրտին անանկ մէկ ույղունութիւ մը կու-
տայ որ՝ ի՞նչ պատճառ թէյսիր ընէ վըրան նէ՝ շու-
տով մը անոր թէյսիր իրեն բանի ըսելէ քի՝ ա-
մէն բաներուն և ամէն պատճառներուն թէմելն է՝
առանց ասոր հիչմէկ պատճառ մը իրեն գործը պի-
տի չի կըլնայ ցըցընել ուրտին վըրայ:

Ասոր համար՝ այս պատճառիս վըրան աղէկ մը-
տադրութիւ ընելու է բժիշկը, զէրէ այս պատճառը
վիրցուցածիդ պէս՝ մէկ ալ պատճառները իրենց
թէյսիր ընելու ուժը կը կորսընցընեն:

Պատճառներուն վըրայ այսքան խօսելէն ետքը՝
մեր բըռնած ձամբուն բերմունքը այն է որ՝ հի-
ւանդութիւ բժշկելուն կերպը պիտի աեսնանք, և
այս տղէկ մը հասկընալու համար՝ պէտք է պատ-
ճառները կարձըցընելով՝ երկու թախըմ ընել:

Մէկ թախըմն է սըրտին կամ անոր մօտի եղած
մէծ տամարներուն կազմութիւնին ավօրըվիլը, կամ
ուռ (շիռուօ) կամ միս (բօլիբօ) բուսնիլը, կամ
տամարին մէջը լեցվիլ միս կապէլ թանձրանալը •
որ ասոնց ամէննուն մէկ անունով կըսվի գործարա-
նաց հիւանդութիւն (աֆֆէճիօնի օռկանիքէ :)

Երկրորդ թախըմն է որ՝ մարմնոյն ուրիշ կողմէրը
մէկ հիւանդութիւ մը ըլլալով, սիրտն ալ դիւրա-
գըրդիռ եղած կըլսայ • այն անդամքին հիւանդուե-
գրդութիւ սըրտին ալ կը դըպչէ, և ասկէց կըս-
կըսի չըրփընմիշ ըլլալ:

Ասոր Դիմաբան:

* . 252 . Պ յս ըստած պատճառներուս առաջին
թախըմէն պատճառառած սըրտին չըրփընթըլին համար
սէրպէստ ըսել պէտք է՝ ինչպէս որ ըսինք ասանկ
պատճառներէ առաջեկած սինքօբէին համար ալ,
որ այս պատճառները տէֆ ընելու՝ մինչև հիմայ
բժշկական արհեստը ճամբայ մը գըտած չէ :

Բայց կըրնանք սաստկութիւն քիչ մը թուլցընել.
ասիկայ բժշկական արհեստին ընելու մեծ բարերա
րութին է այս բանիս վասյօք, և ասոր հնարքն է,
նախ և առաջ ինչ բան որ արիւնին շարժմունքը կէ
վելցընէ նէ՝ անկէց հեռու կենալ, երկրորդ՝ տամար
ներուն լեցունութիւն և արիւնին շատութիւն տէֆ ընել:

Այս գիտուածներուս պազիին՝ արիւն առնելը
հանդստութիւն կուտայ քիչ մը ատեն, բայց թէ որ
հիւանդը մանրաթելներուն տկարութիւն և նազե-
քութիւննի նէ՝ այս գործողութիւնս կըրկնելով
տահա գէշ բաներ կըրնայ երևան ելլալ, անոր հա-
մար զարարը է :

Երկրորդ պատճառներէն առաջ եկածներուն մէջ
մէկ լզմէկէ շատ ֆարիս ըլլուլը ինքնիրեն ալ պէլլէ
է, ամէն մէկ պատճառին և ամէն մէկ թարզին կէօրէ
զատ զատ գեղեր ընել իվսթիզոյ ըլլալուն համար՝
պատճառը առաջկուց աղէկ մը հասկընալու է :

Ասո՞ք ալ երկու թիւրլիւ կը բաժնեն, մէկ թիւր
լիւն է ուրիշ հիւանդութիւններէն պատճառածը,
մէկ ալ թիւրլիւն է որ՝ միայն սըրտին փափուկ ըլ-
լալէն կը պատճառի՝ ուրիշ հիւանդութիւն մը չե-
ղած, և սիրտն ալ և քովի մեծ մեծ տամարներն ալ
մէկ սախտութիւն մը չունեցած ՚ի քէն առաջինին
սինդօմադիքա կըսվի, երկրորդին իտիօբադիքա +
սինդօմադիքաները իրենք իրենց կանցնին՝ պաշընա
հիւանդութիւն աղէկ մը բժշկելուն պէս, անոր
համար այս թիւրլիւս բժշկելու ուրիշ գեղ պէտք
չէ, պաշընա հիւանդութիւնը բժշկել նոյելու է +

Իտիօբադիքային համար երկու բան պէտք է ։ Անկախ այն որ՝ սըրտին չըրփընթըն պատճառող բաներէն հեռու կենալ, մէկ մը նաև սըրտին դիւրագրգըռութիւն շիտկել ։ ասոնց երկուքին վերայ ալ երկայն ու ընդ արձակ խօսած եմք սինքօբէին դեղերը գրած տեղերնիս ։ աեւ ան տեղվանքը ։

Տըստնէ Փէսլէս ։ ամ։ Տիսբնէս ։ իս։ Դժուարոշնէս ։
լիւն ։ հայ։

Ասոր որպէսութիւնը ։

* . 253 . **Ը**նչառութիւն և շնչառութե գործիքները պիւթիւն մարմայն ուրիշ գործարանքներուն հետ այնպիսի կապակցութիւն մը անին որ՝ մէկ մարդ մը ինչ հիւանդութիւն ունենայ նէ՝ շընչառութե հաւասարակշութիւն մէկ մը կավթըլի ։ և ասոր ռամկ տըքալ կըսեն, որ ամէն հիւանդ կունենայ ասիկայ ։

Անոր համար իխթիզայ է ասոր վերայ ալ խօսիլ ։ բայց շատ անդամ ինք իր գըլսուն զատ հիւանդութիւն մը չէ, սաստկութե տէրէճէ մը ունի որ՝ հոն հասած և անկէ անդին անցածին պէս՝ զատ հիւանդութե կարգը կը մըտնէ ։ այս տէրէճէն ալ որոշելը խօլայ բան չէ, ինչպէս որ կը հասկըցվի ։

Ասոր բաժանումը ։

* . 254 . **Վ**ասոր վերայ խօսել ուղելով՝ պէտք է մեղի նախ և առաջ այս բանիս մէջ բաժանմունք մը մըրոցնել, և երկու թիւրլիւ բաժնել ։ մէկ թիւրլիւն սինդօմադիքա, որ ուրիշ հիւանդութիւններուն հետը կուդայ, և անոնց հետը կերթայ ։ մէկ թիւրլիւն իտիօբադիքա, որ գալն ու երթալը մինակ թիքն իրեն է, ուրիշ հիւանդութե հետ չըլլար ։

Իտիօբադիքա ըստածնիս բուն աք ձիէրին հիւանդութիւն է, սինդօմադիքան ուրիշ ամէն անդամքներուն հիւանդութիւնները կըբնայ առաջ գալ, և մէր

այս բժշկաբանին հատորները տիքքաթով որ կարս-
դաս նէ՝ կը տեսնաս որ ամէն հիւանդութե՛ հետն
ալ դժուարաշնչութե՛ կայ նշաններուն խառնըլած :

Այս դժուարաշնչութիւններս մէկդի ձըգելով՝
հիմա մէկ յատուկ դժուարաշնչութե՛ վըրայ պիտի
խօսինք, յատուկ դժուարաշնչութիւնն ալ քանի մի
թիւրլիւ կը բաժնըլի, և այս թիւրլիւներուս մէ-
ջն՝ տիսբնէա առիտա (չոր դժուարաշնչութե՛),
և տիսբնէա աէռէա (օդային դըժուարաշնչութե՛),
և տիսբնէա թէռռէա (հողային դժուարաշնչութե՛),
և տիսբնէա թօռաչիքա (դժուարաշնչութե՛ լանջաց)
ըսվածները ճանչնալը դժուար է, և ճանչնալէն ետքն
ալ բժշկելը սէպէ քի խապիլսիզ է, և չի բժշկելու
հիւանդութիւններուն կարգը մըտած են :

Միայն ասոնք բըժշկական արհեստը կը նայ
թուլցընէլ, ուժելնին կոտրել, այն ալ ատեն մը
անցնելէն ետքը՝ ուժը նորէն տեղը կուգոյ, նորէն
բժիշկի կարօտ ըլլալու է, ասկէց զատ բան չի կը ը-
նար ընել բըժիշկը . և այս ալ կը լայ՝ աք ձկյերին
լեցունութե՛լ պարսկելովը, և շընչառութիւնը շուտ
շուտ լինել տըվօղ պատճառներէն զբուշանալով:

Դժուարաշնչութե՛ էսթոխնսէքա ըսված թիւր-
լիւն չիւնքի դուրսի բաններէն առաջ կուգոյ, ինչ-
պէս են՝ չափազանց տաքը, կամ պաղը, կամ հոգ-
նելը, կամ ոգէլից խըմելիքները, և այլն . անոր հա-
մար այս պատճառներէս ըզգուշանալու է կուրծքը
տկար եղող մարդը :

Մէկ անգամ մը անզդուշութե՛ տեղ տըվածին
պէս անոր՝ անկէց ետքը քանի որ կատղի նէ թուլ-
ցընելուն խօլայը թող նայի հիւանդը, պիւթիւն
պիւթիւնէ բժշկութիւնը ըլլար :

Ուրիշ քանի մի թիւրլիւ դժուարաշնչութե՛ներ
տահա մըտած են յատուկ ըսված դժուարաշնչու-
թե՛ներուն կարգը, որ յատուկ հիւանդութե՛ չեն՝
ուրիշ հիւանդութիւներու հետեւզօղ են . անոր համար
անոնք այս կարգէս դուրս հանելը տահա աղէկ է :

Ասանկ է տիսբնեա քաթառալը (կեօյիւս էնմի-
սի) ըսվածը , որ քաթառոօին (նէվազիլին) մէկ
տեսակն է . և քաթառոօին ույղուն եղած դեղերով
կանցնի՝ ուրիշ դեղ չուզեր , բորբոքումին նայելու
է . օդընկալ (պոօնքի) ըսված խողովակներուն մէջ
ժողվըված մաղասը (պալբամը) քակելու է . բոր-
բոքումը իրեն ատեթ ըրած թարզով արիւն առ-
նելով , և ոսքերը տաք ջուրը դնելով , ևայլն .
տէֆ կըլլայ :

Բիսբնեա սք.քուէա (ջրային դժուարաշնչութի)
ըսվածը մէկ միւսթաքիլ ջրգողութե թիւրլիւ մը
նէ խոռօթօռաչէ ըսվածին մօտիկ . և ջրգողութե
յատուկ դեղերով տէֆ կըլլայ . տիսբնեաբինկու-
էտինօզա (ձարպային դժուարաշնչութի) , գիրու-
թեան կամ բօլիսառչիա կամ օպէզիթա ըսված հի-
ւանդութե մէկ պաշլըճա արկածն է , և մինչե որ
ալէսէվիյէ մարմնոյն գործարանքներուն հաւասա-
րակշռութիլ տեղը բերելով չափազանց գիրութիլ
չի ըստկես նէ՝ այս թիւրլիւ դժուարաշնչութիլ
չի բժշկվիր :

Ասոնց կարգին մօտիկ ուրիշ մէկ թիւրլիւ մը կայ
որ՝ ազմա կըսվի , և այս ալ զատ հիւանդութիւն մը
նէ . բայց ասոնց մօտ ըլլալուն համար՝ ասոր դեղե-
րը անոնց ալ կօդտէ . անոր համար հիմա այս ազմա
ըսված հիւանդութեան վըրայ պիտի խօսիմք :

Կեօյիւս լեռնաշնչուշնու . ամ : Աշմ . իտ : Շնչորդե-
շնալիւն . հայ :

Ասոր որպիսաւլիւնը :

* . 255 . Այս ազմա անունը խտալայւոց ռա-
միկները , և պազի կարդացող բժիշկներն ալ շատ
լայն արձակ և ալէսէվիյէ կառնեն :

Դժուարաշնչութե ամէն թիւրլիւին մէկէն ազ-
մա կըսկն . որով ազման և տիսբնեան մէկ անուն
եղածի ովէս կըլլայ :

Ուրիշ հեղինակներ ասոնք մէկ ըզմէկէ կը զատեն, ըսելով թէ՝ թէպէտ ասոնք երկուքը մի և նոյն հիւանդութիւնն, բայց տիսբնէան թեթև է, աղման անոր ծանը թիւրլիւն է:

Այս բաժանմունքն ալ աղէկ չերեար • զէրէ մէկ հիւանդութիւն մը միայն տէրէձէն սաստկացընելով՝ ուրիշ անուն վաստըկիւ չաժեր • աղման անանկ մէկ դժուարաշնչութիւն մը նէ որ՝ մէկանիերուն չի հմանիր, սինթօմանները կամ նշանները զատ է, և ամէն մէկ հիւանդին իրեն կազմութեանը վերաբերեալ զատ մօտաւոր պատճառ ունի, որ այս պատճառ վարը պիտի բացատրեմք:

Հիմա այսքան գիտնալ պէտք է որ՝ ամէն վարպետ բժիշկներ այս հիւանդութիւնս տիսբնէան կը զատեն, և կըսեն՝ աղմա սբազմօտիքա, կամ աղմա քօնոլուլիվա • բայց այս վարպետները իրենց գըրուածներուն մէջ անորոշ խօսելով՝ տգէտներուն պատճառ տըլին, որ այս հիւանդութիններըս մէկ ըզմէկու հետ շփոթին:

Ասոր Տէրէլլէնէրը:

* * 256 • Քատկապէտ աղմա ըսված հիւանդութիւն՝ որ այս գլուխիս մէջ պիտի խօսինք, մէկ ժառանդական հիւանդութիւն մը նէ • հօրմէ մօրմէ զաւակներէն անցնելով ցեղ կը քըշէ:

Տղայութեատենը չըլսար, տարիքը տասն և վեց կամ տասն և եօթն անցնելէն ետքը երեան կելլայ, թէ աղջիկ թէ մանչ այս հիւանդութիւնս կըրնան ունենալ • բայց մանչերուն աւելի ույղունութիւն կայ՝ քան թէ աղջիկներուն :

Վարպետ բժիշկները խառնըվածքի ֆարիս մը չեն դտած, թէ ո՞ր խառնըվածքին աւելի ույղիշ կըլսայ այս հիւանդութիս • և իրաւի խառնըվածքի հետ յարաբերութիւն մը ունենալ չերենար, միայն ոք ճիյերին մէկ միւստաքիւ սախատ կազմութիւն է որ՝ այս հիւանդութեանս պատճառ կըլսայ:

Ասոր Գնացչը և նշանները :

* . 257 . Այս հիւանդութիւն գիշերները կամ
իրիկվան մօտիկ կը զայրանայ կը կատղե . բայց պազի
հեղ ցորեկին ալ կը ընայ ըլլալ . բայց Երբ որ բըռ-
նելու ըլլան նէ՝ մէկէն 'ի մէկ հիւանդը անանկ կի-
մանայ որ՝ կուրծքն ու աք ձիյէրը կը սըխմեն , և
շնչառութիւնը կը տրելու պէս կը լսոյ :

Թէ որ բըռնած ատենը հիւանդը կը շտի վըրայ
գըտնըլի նէ՝ իսթիզայ կը լսոյ շտկըլիլ , և բաց և
սերպէստ և պազուկ հազա կուզէ . տաք տեղ չե կը
նար կենալ . մինչև քանի մի բոպէ ետեկ ետե շըն-
չառութե դժուարութիւնը կէվելնայ . ծանր ծանր
շունչ կուտայ կառնէ , և ֆըշալու պէս ճայն մը նալ
կը հանէ շնչառութե ատենը , որ խըժում կը սեն :

Սաստկացած ատենը խօսիլն ալ կը տրուկ և դըժ-
ուար կը լսոյ + և հազալ կուզէ հիւանդը , բայց այն
միջոցին չե կը ընար ալ հազալ . պազի հեղ ասոնք
քանի մի սահաթ կը քըշէն , և պազի կէս գիշերէն
կը սկըսի՝ մինչև ցերեկի կերթայ + այն ատենը կա-
մաց կամաց թող կուտայ :

Շնչառութիւն անկեց ետքը կը շիտկի և լեցուն
կը լսոյ , հիւանդը սէրպէստ կը խօսի և սէրպէստ կը
հազայ . թէ որ հազին հետ պալդամ քակլի նէ՝ հի-
ւանդը կը հանդչի , և անկեց եսքը կը ընայ ալ քը-
նահալ , որ քնանալ շատ կուզէ գիշերվան քընհատ
մնալուն համար :

Ասոնք ասանկ իքէն նավզը իրեն բնական վարը-
շը չե կորսընցըներ , հասարակօրէն եղածը այս է .
բայց պազի հեղ նավզը կը շուտովնայ , և հիւանդը
տաքութիւն և ծարաւ կիմանայ . որ ասոնք կը ցըցը-
նեն թէ ազմային հետը թէթե հիւմմա մը նալ կայ :

Թէ որ նոր բըռնած ատենը հիւանդը շուտէ նէ՝
շեռը շատ կելլայ , գոյնը բաց կը լսոյ և հօտ չու-
նենար , բայց ազման անցածին պէս՝ շեռը իւր ա-
տէթ ըրած շափը կը գըտնայ , գոյնը խօյի կը լսոյ ,
ԺՂ

և պազի անգամ նելքին մըրուր ալ կիջնայ :
Պազի հիւանդներ ազմայի բըռնըվածներնուն
պէս՝ երեսնին կը կարմրի, և քիչմի ալ կուռենայ .
Բայց ատէթձէն այն է որ՝ երեսը կը դեղնի, և քիչ
մի ալ կը կըռընծի :

Հիւանդը ցերեկին քընանալէն ետքը՝ որ ար-
թընսայ նէ, այն օրը մինչև մէկ մը տահա բըռնէ նէ՝
շընչառութիւնը քիչմը սէրպէստ և խօլայ կըլսյ,
բայց պիւթիւն պիւթիւնէ աղատ չըլլար . կուրծ-
քին սըխմըվէլը չանցնիր, կըշտի վըրայ պառկած ա-
տենը չի կըրնար աղէկ շունչ առնել, և որ կողմն որ
քիչմը շարժի նէ՝ շատ ճամբայ քալած հոգնածի
պէս շունչը կը կըրի, կերակուրէն ետքը փորը քա-
միով կը լեցվի, և մէկ անսովոր ատէթէ դուրս թըմ-
րութի մը կուգայ վըրան . ատէթձէ հիւանդութե-
առաջին անգամ բըռնելէն առաջ կըլսան ասոնք .
Ետքը ըլլան չըլլան՝ իրիկվան դէմ կը նորի դըժ-
ուար շունչ առնելը, կամաց կամաց դժուարութի ը
կը շատնայ՝ մինչև որ նորէն առջի գիշերվան տէ-
րէտէին կը հասնի :

Թաէ որ առաջկու գիշերվան բըռնածը ցերեկին
թող տըվաւ, և հիւանդին քունը իրիկվընէ տա-
րաւ, ու քընացաւ նէ, գիշերվան առաջին սահաթ-
ները հանգիստ կանցըլնէ . բայց կէս գիշեր ըլլայ՝
կամ կէս գիշերվան ու առտըվան մէջ տեղը հասա-
ծին պէս՝ կարթըննայ, և ազմայի կը բըռնըվի, որ
առջի գիշերվանը որքան քըշեց նէ՝ այս ալ այն-
քան կը քըշէ :

Ասանկ կերթայ շատ գիշեր . բայց պազի հեղաւ
քանի մի գիշեր անցնելէն ետքը՝ ազման թող տա-
լով՝ հիւանդին հանգիստ ատեն կը թողու . և այս
կըլսյ առտըվան դէմ պալուամ քակվելով, որ այս
պալուամ քակվելոս ցերեկին ալ քանի մի հեղկըլսյ :

Ասանկ պալուամ քակվօղ հիւանդները երկան
ատեն հանգըստութի կը գըտնան . և չէ թէ միայն
ցերեկին աշխատութի չեն քաշեր, այլ նաև մէկ

տիւզիյէ կըրնան ալ քընանալ քանի մի գիշեր և
և կըտրած գիշերվան հետևեալ գիշերը նորէն չի
բըռներ ազման :

Բայց մէկ անգամ մը մէկուն վըրսյ այս հիւան-
դութիւնս երևելէն ետքը՝ ատեն ատեն այն մարդը
թող չի տար մինչև ՚ի մահ ։ միջոց տալուն ալ չի հա-
ւատացվեր ։ անհաստատ է տրված հանգստութիւնը ։
և բըռնելուն կերպը ամէն հիւանդինը մէկ թիւրլիւ
չըլլար ։ հիւանդին կեօրէ կը փոխվի :

Պազիներուն ազման շուտ մը կը բըռնըլին քիչ մը
տաքութիւն եղածին պէս ։ ինչպէս մէկ տաք սենեակ
մը ։ կամ տաք բաղնիք մը մըտնայ նէ ։ ասանկներուն
համար աւելի անհանգստութիւն կը պատճառեն ա-
մըւլան տաք օրերը և իլէ շընիկ աստղին օրերը ։
քան թէ ցուրտ և սէրին օրերը :

Հավան փոխածներուն պէս ալ կը բըռնըլին ա-
սանկ մարդիկը ազմոյի ։ իլէ Երբ որ խիստ պաղէն
տաք տեղ մը անցնին նէ ։ ըսելէ քի՞ Երբ որ թանձր
օդէն ելլան նօսր օդով շընչառութիւննեն նէ ։ և
ինչ որ կուրծքին նեղութիւն կուտայ նէ ։ ասանկնե-
րուն ազմա կը պատճառել :

Կուրծքի նեղութիւն կուտան գոտին վերով և ա-
մուր կապելը սըխը լաթ հագնելը կուրծքին եախը
դարնելը ։ շատ կերակուրով միտէն լեցընելը ։ շատ
ջուր խըմելը ։ փորը շատ քամի ունենալը ։ խաղղ
ըլլալը ։ և այլն :

Հոգնելն ալ ։ և ինչ որ արիւնին շուտ շուտ շըր-
ջան առնել կուտայ նէ ։ այս ախտս կը պատճառէ ։
ասոր համար կերեայ որ՝ ազմոյին սաստկանալը աք
Շիյերին տամարներուն և շահ տամարներուն լե-
ցունութիւն կախում ունի ։ ասոր համար հաւնելու
բան է որ՝ Երբ որ արտաշընչութիւն խափանվելու
ըլլայ նէ ։ արիւնին մէջ գըտնըլված մանր և նօսր
մասունքները դուրս չի կըրնալով ելլալ աք Շիյերին
մէջ երթալու արիւնին մէկ թանձրութիւն մը կու-
տան ։ և ասով ազման կըրնան արթընցընել :

Ասոր համար է քի՞ շատ մարդիկ որ այս հիւանն զութիս ունին՝ ձըմեռը աւելի՝ կը տանջլվին . ձըմեռվան հավան անոնք շատ կը նեղէ՝ արտաշընչութիւնը դժուար ըլլալուն համար , և շատ ալ հարբուղիսի նեղազելի հիւանդութե հետ կը խառնըլի , որ այս հարբուղիսին ալ պաշլըն պատճառը արտաշնչութե խափանվելն է , ինչպէս որ իւր տեղը զըսւցած ենք :

Ցուրտէն և տագէն զատ ուրիշ պատճառներ ալ կան որ՝ սինիրներուն վըրայ թէյսիր ընելով այս հիւանդութիս կը պատճառեն . և ասանկ են ատէթձէ կիրքերը , պազի ձինս միւստոքիլ մասնաւոր հոտերը , սինիրներուն խըթմունք տըվօղ բաները , որ խըթիչ գցացութիւններէն առաջ կուգան . ինչպէս են մուխը , և վառօդը , և փոշին :

Անանկ է նե այս հիւանդութիս սք ձիյէրը շարժող մկանունկիներուն սինիրները գրգռվելէն առաջ կուգայ . և ասիկայ աշխքեար կերևի անկէց ալ որ՝ դիւրագրգռութեն առաջ եկած սբազմօտիքօ հիւանդութիներուն հետ ալ կըրնոյ կոր խառնըլվիլ այս ախտըս . ասոր հետը ատէթձէ խառնըլված ախտերն են իսդէռիզմօ , իբօքօնտուխա , տիսբէբսիա , և առթոիթիտէին աթօնիքա ընված թիւրլիւն , և տահատ ուրիշ սինիրի իլլէթներ :

Ասոր պատճառները :

* . 258 . Անչեւ այս տեղս ազմա հիւանդութեարկածներն ու նշանները էշկեարէ ընելովիս կարծեմք խօլայ կը հասկըցվի , թէ այս հիւանդութեան մօտաւոր նշանն է պրօնիքօ ըսված կուրծքին խողովակներուն սբազմօէ պատճառած և ընականիէն դուրս կըծկըտիլը , և թոռմիլը . որ ասանկ թոռմելով չէ թէ միայն այս պրօնիքօները չեն կըրնար բացլիլ , որ իսթիզալը է շնչառութիւնը ազատ և սէրպէստ ըլլալուն համար , այլև մէկ կերկիութիւն մը նաև կունենան որ՝ շունը դուրս տալու էփ

աղեկ արգելք կուտայ :

Այս սրազմօէս նկած կըծկըտումը և կէրկիուիը
և ուրիշ քօնվուլխիօնէի և սբազօի պէս բաներ՝
որ պո.օնքօներուն կը պատահին, առաջ կուգան ար
իւնին թանձրանալէն, և խապարմիշ ըլլալէն, և ու-
րիշ պատճառներէն, որ աք չիյէրին տամարը և
շահ տամարները առէթէն դուրս կը լեցընեն և
կէրմիշ կընեն :

Եւ չիւնքի ինչպէս որ տեսար՝ այս հիւանդուիս
նէօպէթով կուգայ, անոր համար տիսբնէային ամէն
ձինսերէն կը զատվի . զէրէ տիսբնէային նշանները
միշտ անհատտատ թէմէլսիղ և խախուտ ըլլալով
տահա շատ անհանգատութի և շունչ տռնելու դրժ-
ուարութի կը պատճառեն, քան թէ այս հիւանդուիս :

Բայց պազի մարդ կըընայ սըխալ դատում ընել
այս բանիս վերայ . զէրէ բուն տիսբնէային պատ-
ճառներն ալ պազի քիչ և ոպազի շատ ուժով թէյ-
սիր ընելով նէօպէթի նըման բան մը կը ցըցընեն
այն հիւանդութեանը, որ բուն տիսբնէա ըլլալով
միշտ մէկ տիւղիյէ է, նէօպէթ չունի :

Վարպետ բժիշկ մը աղեկ տիքքաթ ընելով քըն-
նէլու ըլլայ նէ՝ շատ աղեկ կը հասկընայ որ՝ տիսբ-
նէան ու ազման մէկ ըզմէկէ խիստ շատ ֆարխ ու-
նին, ասլա մէկ ըզմէկու հետ չեն խառնովին :

Ասոնք ըփոթելու ուրիշ մէկ բան մը նաև կայ .
պազի կըընայ քի այն պատճառը՝ որ մէնք դժուա-
րաշնչութի կը բերէ ըսինք, ազմա կը բերէ . և պատ-
ճառին նայելով, նէօպէթն ալ սաստկանալ և թուլ-
նալ կարծիք ընելով, ինչպէս որ տիսբնէային կը
պատահի, այս ազմաներս տիսբնէա կը կարծըվին :

Ասոնք մէկ ըզմէկէ որոշելու և դատելու առաջ
աղեկ տիքքաթ ընելու է հիւանդին կազմութիը .
ծընօղքներուն համար աղեկ տեղեկութի առնելու
է, տեսնալու է որ՝ ազմայի մէկ ույլունութիւն մը
ունի՞մի, կամ իրեն միւստաքիլ կազմութեն, կամ
ծընօղքներէն մընացած . զէրէ ինչպէս որ վերը

ըսինք՝ այս հիւանդութիւնըս ժառանգական է :

Թե՛ որ ազմայի ույղունութիւն ունի նէ այն հիւանդը, խապիլլի է որ անոր հիւանդութեան հետ տիսբնէա ալ խառնըված ըլլայ. զերէ այս երկու հիւանդութիւնո մէկ ըզմէկու մօտիկ են :

Ասանկ եղած ատենը իրաւի կը շըփոթվի, աւելի այս կողմէն որ՝ տիսբնէա բուն հիւանդութիւն է մի, ազմային արկածներէն մի սեպելու է . թէ որ ինքիր դըլսուն զատ հիւանդութիւն է նէ՝ ուրիշ կերպով բժշկելու է . թէ որ ազմային արկածներէն է նէ՝ ազմային համար ընելու դեղերդ ասոր ալ օգուտ կընեն . ինչպէս է նէ՝ հիմա այս հիւանդութե զարարլը կամ անվաս ըլլալուն նշանները տեսնանք :

Ասոր Գուշաքութիւնը :

* . 259 . Այս հիւանդութիւն կերևի թէ ափանալը պիտի մեռցընէ հիւանդը անշունչ ընելով և խեղդելով, բայց խկապէս ասըլ և սահիհ այս կերպով այս հիւանդութիւնէս մեռնող մարդ խիստ քիչ կոյ :

Ամէն օր և ամէն ժամանակ անանկ մարդիկ կը տեսնըվին որ՝ շատոնցվընէ պէրի այս հիւանդութիւն վըրանին է, և ողջ են . բայց պազի դիպուածներուն մահաբեր է ազման, պազի ալ շուտով կը մեռցընէ, և պէլքի ամէն օր բըռնելու ըլլայ նէ՝ միշտ կը մեռցընէ, հիւանդը ասկէց չի կըրնար ազատիլ, և երկան ատեն չի կըրնար ապրիլ :

Պազի երիտասարդներ այս հիւանդութես բըռնըվելով առաջկուց՝ ետքը վերէմ (թիզի բօլոնառէ) եղած են, և թէ որ շատ երկան քըշէ նէ՝ այս հիւանդութես յաջորդն է ատէթձէ իտուօթոռաշէ ըսված ջրգողութիւն, որ է կուրծքի ջրգողութիւն . և ուրիշ անդամ մահաբեր ալ կըլլայ անէվուիզմա բէյտահ ընելով սըրտին կամ սըրտառածքին

իխտիզալը գործարանքնէ ըուն մէկուն վարայ :

Ասոր Դարեւնք :

* . 260 . Ա . յս իլլէթիս կատարեալ բժշկը վողը
քէք քիչ պատահած ըլլալուն համար՝ չենք գիտեր
թէ՝ ի՞նչ թէլքիսց տանք այս ձինս հիւանդները
դարմանելու :

Քանի մի դեղեր կան որ՝ կը թուլցընեն, ուժը
կը կըտրեն . իխթիզոյ է այս տեղըս անոնց համար
խօսիլ, և չիւնքի այս ձինս տեսակ դեղերը շատ են,
ասոնց մէջէն ույղուն եղածները պէտք է ընտրել:

Արիւնը սք ձիյէրին տամարներուն մէջը շրջան
առնելն իքէն՝ իրեն շրջանին արգելք գըտնալէն կը
պատճառի այն՝ որ հիւանդը ազման բըռնած ատե-
նը գիտես թէ՝ կը խեղդը վի . անանկ մէկ դժուա-
րութիւն մը կիմանաց շունչ առնելու :

Պէլի՛ է որ՝ այս զուհուրաթիս խիստ ույղուն և
խիստ շուտ օդուտ ընելու դեղը արիւն հանելն է,
ասոր համար է որ ամէն ատեն և ամէն բըժիշկներ-
էն այլըսպըրոված է քի՝ ազման սաստիկ ուժով բըռ
նելու ըլլայ նէ՝ շուտ մը արիւն առնելու է :

Նոր բըռնած ատենը, իլլէ՝ երբ որ բըռնը վողը
երիտասարդ է, կամ տամարները լեցուն՝ և արիւնը
առատ մարդ է նէ, արիւն առնել պէտք է . շատ ան
գամալ իխթիզոյ կը լայ . բայց երբ որ ամէն գիշեր
կը բըռնէ նէ՝ ամէն անգամին արիւն առնել ըլլար,
գէրէ հիւանդը շատ ուժէ ձըգելով՝ կը վընասէ :

Ալէսէվիյէ զանն եղածին չափ իխթիզութալ չէ
արիւն առնելը . զէրէ ամէն ատեն արեան վարը շը
սք ձիյէրին տամարներուն մէջը արգելք գըտնելով
չի կըտրիր . և ասոր ալ դուրսէն երևցած նշանը այն
է որ՝ ատէթձէ այս հիւանդութէս բըռնը վողնե-
րուն երեսը կը թոռմի և կը դեղնի . թէ որ արեան
վարը բըռնը վելու ըլլայ նէ՝ երեսն ու աչքերը
պիտի կարմրին . ինչպէս որ վերը ըսինք, այս հի-
ւանդութեանս ատէթ եղած նշաներէն չէ :

Այլև արեան շրջանը դադրած ատենը արիւն

առնելէն ի՞նչ շահ կը տեսնըվենէ՝ այն շահերը
չի կան :

Վերը ըսմիք քի՝ շատ հեղ ազմային պատճառը
արիւնին խաղառմիշը ըլլալն է . և արիւնոտ բնու-
թիւն և կազմութիւն ունեցող մարդոց շատ կը լլայ
որ՝ ոք ձկյէրին տամարներուն մէջը արիւնը խա-
պարմիշը ըլլայ . ասկէց կը հասկըցվե որ՝ արիւն առ-
նելը ույղուն դեղէ :

Բայց այս կողմանիս ույղունութիւն ունի նէ՝ տա-
հա աղէկ է առջի բըռնած անգամներուն արիւն
առնելու նայել ետքը թող տալ գէրէ այս հիւան-
դութիւն մէկ մարդուն վըրայ երկան ատեն կենա-
լով անոր լեցուն և արիւնոտ կազմըվածքը կավրէ .
ասոր համար կըսէնք քի օր է օր այն հիւանդէն
արիւն առնելը քիչցընելու , և վէրջապէս պիւ-
թիւն պիւթիւնէ դադրելու է :

Ասանկ ազմա ունեցող հիւանդները ատէթձէ
արիւնոտ և լեցուն կը լլան տէյի զանն ընելէն ա-
ռաջ եկած է այն ալ որ՝ լուծող դեղէրը ասոնց ույ-
ղուն զանն կը լլըլլն . Բայց այս զաննըս ձշմարիտ չէ
խիստ քիչ կը պատահի , և սէպէ քի հիչ չըլլար
որ՝ այս կերպ լուծող դեղէրը ոք ձկյէրին տամար-
ներուն լեցուն և թանձրանալուն ձար մը ընեն . ա-
նոր համար այս կերպ լուծմունք տըլօղ դեղէրը
կերսի թէ ալէսէվիյէ աղէկ չեն ույմիշը ըլլար աղ-
մա ունեցող հիւանդներուն . իլլէ քի՝ փորձըված
է որ՝ այս կերպ հիւանդներուն՝ որուն որ փորը
քըշէր է նէ՝ գէշցած է :

Բայց այն ալ տիքքաթ ընել պէտք է որ՝ ազմա
ունեցողները ատէթձէ խապըզ կը լլան . և փորէր-
նին չելլալնին ալ իրենց մէկ ուրիշ նեղութիւն մը
կուտայ , հիւանդութիւն զօրանալուն պատճառ կը լ-
լլայ . անոր համար այս խապըզութէն ալ զգուշանա-
լու է՝ և հիւանդին փորը լոյծ պահելու է :

Եւ փորձըված է որ՝ ազման բըռնած իքէն կա-
կը լլութէ հօքնա թափելը շատ օդուտ կընէ հիւան

դին . բայց Փոր Քըշել տալու բան ասլա չըլլար .
 Միտէին մէջ քամիով լեցուկ ըլլալուն և տահա
 դժուարամարսութեան ուրիշ նշաններ երևնալուն
 համար՝ որ հիւանդը շատ կը նեղէն, պէտք է պազի
 թեթև փըսխեցընօղներ ալ տալ որ՝ հէմ մարսո-
 ղութեն չեկած բաները դուրս հանէ՝ միտէն պար-
 պէ , հէմ քամիին ձամբայ բանայ :

Միտէին մէջը հում մնացած բանները պարպելէն
 այս խերը կունենանք որ՝ անկէց ուրիշ ձամբալ
 պարպըլելով այն հում և թանձր կոշտերը չերթան
 աք չիյէրին կողմերը խալապալվս ընեն . և քամին
 պարպելուն խերը այն է՝ որ միտէին ուռեցընելով
 կուրծքը չի սըսմեն , որ շընչառութեն դժուարութը
 այն կողմէն ալ չէվելնայ :

Պազի հեղ թէ որ կասկած ունիս քի՝ գիշերը
 ազման պիտի բըռնէ , իրիկվան կերակուրէն չորս
 սահաթի մի չափ անցնելն եռքը մէկ թեթև փըս-
 խեցընօղմը տներ . անոր վըրայ ազման բըռնէ ալ
 նէ՝ թեթև կանցնի :

Հատ անգամ այս հիւանդութես օգուտ ընելու
 մըտքով՝ երկու քիւրէկին արան կամ կուրծքը բէհ
 լիւլան եախըսի մը բաննեցնել ատէթ եղած էր +
 բայց քուլլէն կըսէ քի՝ ազման լոկ սատէ սբազմօ-
 տիքա ըլլայնէ՝ բէհլիւլան եախըսիէն հիչ աղէկու-
 թիւն մը չեմ յուսար . ոչ բըռնելուն առաջը կառ-
 նէ՝ և ոչ ուժը կը տկարացընէ .

Լեցունութեն համար որ տամարները շատ չելց
 վին՝ պայազի եախըն օգտակար ըլլալուն հիչ
 չեւբէկ չի կայ . բայց ազմային համար չերևիր այս
 ըզգուշութիւնս , և տեսնըված է որ՝ ասիկայ խիստ
 քիչ անգամ շահ ըրած է այս հիւանդութեանս :

Եւ չիւնքի ազման շատ անգամ արեան խապար-
 միշ ըլլալէն առաջ կուգայ կըսվի . ասոր վըրայ բը-
 ժիշկները միշտ խելընին տըլած են որ՝ արիւնը
 խապարտմիշ չընեն . և այս դիտաւորութես համար՝
 թթու դէղեր և սալ նէութու ըսված աղերը հի-

ւանդիներուն կուտան :

Իրաւի որ լեցուն մարդիկ այս հիւանդութեանս աւելի ույշունութիւն ունին . և արիւնին խապարմիշ եղածին պէս ալ ազման կը սաստկանայ, բայց պէլվի էքի՝ այս հիւանդութեան բուն և միւստաքիլպատճառը՝ պոտքօ ըսված կուրծքին խողովակները շարժող մկանունքներուն մանրաթելերուն սախատ կազմութին, է . որ այս կազմութիովս պազի հեղ ասոնք սբազմօի կը բըռոնըվին և կը քաշվին թոռմածի պէս, անոր համար քանի՛ որ այս ույշունութիս կայ այս մանրաթելերուն վըրայ՝ այս հիւանդութիս կատարեալ բժշկելու յոյս չի կը ընար ըլլալ, հիչ չէ նէ անանկ ընելու է որ մէկ մը տահա այս մանրաթելերը մէկ գրգռութիւնը իմացածներուն պէս չի կը ընծին և սբազմօի չի բըռոնըվին :

Անոր համար այս հիւանդութիս բժշկելը խիստ դժուար և սէպէ քի խապիլսիդ բան մը նէ, թէ որ այս ըսած կազմութիւնս բուն ծընած ատենէն անանկ մնացած է նէ :

Բայց յոյս կը լսայ որ՝ ուժերնին կը տրի, անթիս-քաղմօդիքօ ըսված դեղերուն ուժովը, այս դիտաւորութեանս վըրայ շատ հեղ այս թիւրլիւ դեղեր դործ կածվին այս հիւանդներուն, և միւստաքիլպէշ հոտ ունեցող խէժերը զամփերը, ինչպէս են ասսա ֆէթիտան, խասնին, և այլն :

Բայց ասոնց այս զուհուրաթիս մէջը այնքան զօրաւոր ըլլալնին չերեար, և ասոնցմոլ բժշկը ըսված հիւանդներ այս թիւրլիւ հիւանդութես խիստ շատ չեն . իլլէ՝ շատ տաքցընօղ ըլլալնուն համար պազի վընաս ալ կը բերեն :

Ուրիշ անթիսքաղմօդիքօներ կան, ինչպէս է մուսքիօն, որ խապիլէ քի՝ օգտակար ըլլայ . Բայց օգուտ ունի տէյլի վճռաբար սիճիլ ընելով ըսելու քիչ կուգայ փորձերնիս :

Եթէուէ վիթոխօլիքօն կը թեթևեցընէ այս հիւանդութիս, բայց ասոր թէյսիլն ալ շատ չի դիմանար,

ասանի և ասոր նման ամէն հիւանդութիւններուն
համար անմիտ սըրազմօտիքօ դեղերուն մէջէն գործ ա-
ծելու ամփիօնէն ույղունը չի կը բնար ըլլալ :

Ախիկայ քանի որ գործ ածված է նէ՝ ամէն ա-
տեն օդուտ տեսնըված է, և հիշ մէկ զարար մը նալ
չի պատահիր ասոր գործածութէն . պազիները այս
դեղիս օդուտ ընելուն վըրայ շիւբհէ ըրած են, և
կը կասկածին որ՝ գովածներնուս չափ օդուակար
պիտի չըլլայ . բայց կերեի թէ՝ ասանի կարծիք
ընտղները տեսնալով՝ որ ուրիշ ասոր նման հիւան-
դութէ մը այս դեղս տըվեր են, և օդուտ չէ ը-
րեր, շիւբհէ ըրած են թէ՝ այն հիւանդութիւնը
բուն ազմա էր, որ ամփիօնը խեր չըրաւ :

Եւ ասկէց կը մակաբերեն կիւմանան որ՝ այնպէս
է նէ՝ ամփիօնը ազմա հիւանդութէն խեր չունի . և
յատուկ ազմա ուլ ըլլայ նէ՝ մենք այս տեղս ազմա
սըազմօդիքօին համար կը խօսինք . ուրիշ ճինս ազ-
մաներ ալ կան որ՝ արեան լեցունութիւննեն առաջ
կուգան, և բլէթօսիքօ կըսվին, կամ արեան բոր-
բոքումէն առաջ կուգան, և ինֆիւամմաթօսիօ կըս-
վին . ասոնց համար ամփիօնը չէ թէ օդուտ չըներ,
այլ զարար կընէ անկասկած :

Այս հիւանդութէս պատճառը պազի հեղանանկ
մէկ բան մը կըլլայ որ՝ բժշկական արհեստը պա-
րապ տեղը կը հոգնի, այն պատճառը չի կը բնար
վերցընել . և այն առենը աղէկ տիքքաթ ընելու է
թէ՝ ի՞նչ բան պատճառ կըլլայ որ՝ հիւանդութիւնը
կը սաստկանայ, անոր առաջը առնելու է,

Ասոր ալ ալէսէվլյէ կանոն մը չենք կըբնար տալ.
զէրէ ամէն ազմա ունեցող հիւանդները զատ զատ
բնաւթի և որակութի ունին . ոմանց պազը կը դըպ-
չ՝ ոմանց տաքը, պազիները խալապալը խը քա-
զքիներուն մէջը բնակելով՝ օդուտ տեսեր են, պա-
զիները գեղ տեղերը կը կենան որ՝ մարդ շատ չը-
լլաւգ՝ օդը աւելի մաքուր կըլլայ, անկէց շահ
կը տեսնան :

Բայց ասանկ գեղը կեցողներուն շատը լեռնային տեղերուն օդը չեն կըրնար քաշել, կուզեն որ կեցած տեղերնուն օդը քիչմը չոր և ազատ ըլսայ, բայց ցած ըլսայ, ասոնց բէհրիզին ալ նայելու կերպը մէկու նըման չըլսար, ամէնուն ալ զարար կընէ շատ կերակուր ուտելը, կամ դժուար մարտելու ուտելիքներ ուտելը, զէրէ միտէն կէրմիշ ընելով կուրճքին նեղութիւն, կուտայ:

Հատը քիչմը թեթև մսեղէններ ուտելէն ետքը՝ շատ հանդիստ կընեն, քամի պատճառող խոտեղէնները վընաս կուտան շատին, ուտելու բաներնին թեթև և պաղըշկեցընօղ պիտի ըլսայ, և ասկէց աւելի շատ օգուտ կը տեսնեն, անոնք որ՝ նոր բըռնած է աղմանին, կամ երխտասարդ են, կամ լեցուն են խառնըլածքով:

Թէ՛ որ հիւանդը շատ ատենեն պէրի կը քաշէնէ այս հիւանդութիւնս, կըրնայ սընունող տըլող բաններ էն ալ ուտել զիեանսըզ, բայց քիչ:

Եւ այս կերպ կերակուրներ պէտք է որ ուտեն անոնք՝ որ շատ քաշելով այս իլլէթըս՝ և շատ արիւն առնելով տկարացած են, բայց ամէնուն ալ միւստափիլ այս պատուիրելու է քի՛ շատ ուտելը թէպէտ վիաս ունի ամէն անգամ, բայց իլլէ այս հիւանդութեանս մէջը շատ վընաս ունի:

Այս հիւանդներուն ույշուն և զարարսըզ խըմելիքն է սատէ լոկ ջուր, կամ ուրիշ պաղըշկեցընօղ բաններ, որքան խըմելիքներ որ եփ կելան կը քացիսին միտէին մէջը, զարար կընեն, անոր համար որ՝ քամի կը պատճառեն, և քիչ հիւանդ կը գըտնըլի այս թիւրլիւ հիւանդներէն՝ որ բարկ և քէֆ տըլող խըմելիքներէն զարար չի տեսնայ:

Այս իլլէթիս որ ամէն թիւրլիւ տաք կամ ըլքճախ խըմելիքը զարարը են, ոչ չայ կըլսայ՝ ոչ սալէպ՝ ոչ խահվէ՝ և ոչ ուրիշ բաններ, որ տաք կիբէն կը խըմվին, զարար տալուն պաշըլնա պատճառին մէին ալ այն է որ՝ միտէին սինիրներուն տկարութի

կուտան, ինչպէս որ սինիրներու հիւանդուն վըրայ ալէսէվիյէ խօսած ժամանակնիս զըրուցեցինք:

Հարժմունիքնին չափաւոր ատէթձէկ պիտի ըլլայ, հոգնելը զարար կուտայ . զէրէ շնչառութիւնը կը կարձըցընէ . միւստաքիւ ձիով պըտըտիլը, և թախտըրէվան նստիլը, և նաւով երթալը աղէկ է :

Պօշտամտ էօտսիւրիւտ . աճ: Թխօսու քօնձաւշիկա չոք բէտօսոսէ . իս: Հաշ շընցախոն . հայ:

Ասոր սրպիսութիւնը:

* . 261 . I. յս հիւանդութիւն երիտէմիքա է, այս ինքն մէկ երկրի մը մէջ ըլլայ նէ՝ մինակ մէկ մարդ մը չի բըռներ, բազմութե՛ մէջ եայըլմիշ կըլլայ, և աշեգեար պուլաշըխութիւն ալ ունի:

Եւ ասոր պուլաշըխութիւն կերեկի թէ՝ միւստաքիւ ձինս մը և թարզ մը ունի որ՝ ուրիշ պուլաշըխութիւններու չի նմանիր:

Իխտիզալը չէ հիւմմա պատճառելը, ինչպէս որ ուրիշ պուլաշըխ հիւանդութիւններուն ալ շատը ասանիկ մախսուս հիւմմա չեն պատճառեր, կաշինն վըրան բան դուրս չետար, արեան կամ աւիշըի ապականութիւն կամ փոփոխութիւնը նաև չի բերեր:

Այս ցընցական թոթվօղ հաղըս ատէթձէկ կը միաւորվի հարբուղինն (զիւքեամին) և հարսանիթինն (խղամուխին) հետը, և աք ձիէրին կը դըպչի . բայց ասոր դըպչելէն ուրիշ բաններ կը հետևին . ինչպէս որ վարը պիտի զըրուցենք:

Ասոր հէյլաբէնէրը:

* . 262 . II. որիշ պուլաշըխ հիւանդութիւններուն մէկ քանիին պէս այս հիւանդութիւննս ալ մէկ մարդ մը բըռնելու ըլլայ նէ՝ բոլոր կենացը մէջ միայն մէկ անգամ մը կը բըռնէ . ասոր համար է որ՝ կը տեսնանք քի՞ տըլշայոց շատ կը պատահի այս հաղըս : Տարիքնին առած մարդոց ալ կըլլայ շատ ան-

պամ. բայց ինչպէս որ զանն կը լլլվի, քանի որ տարիքը առած ըլլայ մէկ մարդ մը նէ՝ այնքան քիչ ու յղունութիւն կունենայ այս հիւանդութեանս, շատ նեղութիւն չի քաշեր:

Ասոր Հարըւ:

* . 263 . Հիւանդութե սկիրզը անանի կը ցըցը-նէ որ՝ պաղեն առաջ եկած մէկ հարբուղիս կամ զեւքքեամ մը նէ, շատ հեղ քանի մի օր ասանի կը մընայ և այս կերպարանքովը կը քըշէ . և շատ տես նըլված է որ՝ թէպէտ պէլլի է ցընցական թոթվօղ հաղ ըլլալը՝ պուշմիշեղած ըլլալը գիտցըվելով, բայց սկիրզէն մինչեւ վերջը հարբուղիս կը նմանի . հարբուղիս պէս կըսկըսի և հարբուղիս պէս կը վերջանայ:

Բայց ասո՞ք ատէթէն դուրս ըլլալով՝ քիչ են, և պատուահմունք կը սեպվին . զէրէ ալէսէվլյէ և ատէթձէ՝ բըռնելուն երկրորդ շաբթըլվանը մէջ, կամ թէ որ ուշանայ նէ՝ երրորդ շաբթըլվան մէջ՝ հիւան դութիւն իր բուն կերպարանքը կը գըտնայ, թօսսէ քօնվուլսիվա ըլլալը պէլլի կընէ, որ շնչառութիւն շուտ և ուժով և կէօյաքի մէկ ըզմէկու ետևէ չի կը նալ հասցընելով կըլլայ:

Ասո՞ք հազին սեպհական մախսուս եղած և պէլլի պաշը նշաններն են . բայց աս ըսածները ճինս ճինս կըլլան, այս հազին ճինս ճինս թիւրլիւներուն կէօրէ . այնպէս որ դժուար է զատելը թէ՝ ինչպէս ըլլայ նէ ցընցական թոթվօղ հաղ ըլլալ կըսկըսի, և ատէթձէ հազերէն կը զատվի:

Յատուկ նշան մը ունենալու է որ՝ ուրիշ հազերէն ֆարլուլը է այս թիւրլիւ հազըս . այս նշանս այն է որ՝ շատ անգամ ցընցըվելով և թոթվելով սաստիկ և զօռով շընչառութիւն ընելէն ետքը՝ մէկ մը նալ օդը ներս քաշած իքէն՝ Երբ որ կը կարծըվի թէ՝ հեվալով ներսի օդերը պիւթիւն պիւթիւնէ դուրս տըլվաւ, ձայն մը կը լըսվի ճըշքած խամիշն

մ.ջէն ուսուլովմը փըչած ատենըդ ելած ձայնին
պէս , որ է խըժալը . և այս ձայնըս կը պատճառի
օդէն՝ երբ որ մակալէղուին վըրայէն ուժովմը
կանցնի դէպ ՚ի աք ձիյէրը կերթայ :

Ե՛րբ որ այս ձայնալ խըժումը լըսվե , որ ամէն
դիպուածին ալ մէկ թիւրլիւ ըլլար . պազիին շատ
և պազին քիչ կըլլայ , ցընցական թոթվող հազը¹
կըսկըսի , և շատ անգամ մինչև որ հիւանդը փըս-
լսելով միտէին մ.ջի նիւթերը չե պարպէ նէ՝ չե
դադրիր :

Պազի հեղալ աք ձիյէրին մ.ջէն շատ պալզամ՝ և
փըրփուր դուրս կելլայ , թէ պալզամ քակվի՝ և թէ
փըսիէ , երկուքն ալ մէկ թիւրլիւ այն անգամին
բըռնըլած հազին կազատեն , ատեն մը անկէց եսքը
սէրպէստ և հանգիստ կը մնայ բահած կըլլայ :

Պազի հեղալ քանի մի անգամ մէկ ըզմէկու-
ետեէ հազն ու խըժումը ըլլալէն ետքը՝ կը պատա-
հի պալզամ քակելը , կամ փըսիելը . բայց ատէթձէ
վարըը այս է որ՝ մէկ անգամ մը հազը կը բըռնէ ,
անկէց ետքը խըժումը կուգայ . այս խըժումէն ետքը
եկած հազը վէրջանալու ատենը կը պարպըլի աք
ձիյէրը կամ միտէն :

Հիւանդութիւր ասանկ իրեն բուն կերպարանքը
մըտնելէն ետքը՝ քիչմը երկանիկէկ ատեն կը քըշէ ,
և ատէթձէ քըշէլը մէկ ամիսէն մինչև երեք ամիս
կըլլայ . պազի հեղ ամիս ալ չե քըշէր , քանի մի
օրէն կը լըմըննայ . պազի հեղալ տարիէն էվել կը
քըշէ . և ուրիշ էթրաֆներն ալ մէկ ըզմէկու նման
չեն ըլլար :

Հազը բըռնելուն ժամանակը պէլլի չե . մէկ մը
ցերեկին կը բըռնէ , մէկ մի ալ գիշերը . պազի օրը
երկու երեք անգամ կը բըռնէ , պազի երկու երեք
օր կանցնի՝ հիչ չե բըռներ . հաստատուն նէոպէթ
ունենալը խիստ քիչ կը պատահի :

Յերեկին բըռնելը շատ կըլլայ , բայց գիշերը
տահա շատ կը բըռնէ , գալու ատենը մօտենայ նէ՝

Հիւանդը առաջկուց խապար կունենայ , և այն սառ
տիկ և ցաւալի զօռէն ազատելու համար՝ քովը ինչ
կայ նէ ահոր կը կըռթընի , և ամուր մը կը գըրկէ ,
կամ ուրիշներուն կաղաչէ՝ զիս բըռնեցէք տէյի :

Հազը անցնելէն ետքը՝ պազէ հեղ կը տեսնըլի
որ՝ շուտ շուտ շունչ կունէ կուտայ , և ինքը տը-
կար մէհման ինկած կը մնայ քիչմը ատեն . բայց շատ
հիւանդին վըրոյ այս նշաններս ֆարխ չեն ըլլը-
վիր , և ալէսէվիյէ տղայքը որ այս հազըս ունենան
նէ հազը անցնելէն ետքը մէհմանութի չեն ցըցը-
ներ . հազը անցածին պէս՝ կիմէ կը դաւնան իրենց
խաղը խաղալու . որպէս թէ ատէթ եղած թեթե
հաղմը նէր եկաւ ու անցաւ :

Թաէ որ հազը փըսիելով վերջանայ նէ՝ հիւանդը
հանգըստութիւնը գտածին պէս փորը կանօթենայ .
ուտելիք կուղէ . և կերած ատենն ալ աձէլէովմը
կուտէ . հիւանդութեն սկիզբները պալռամ քակել
չերեիր ատէթձէ . կամ միայն լոկ փըրփուր կել-
լայ դուրս :

Քանի որ ասանկ նօսը փըրփուր դուրս կուտայ
նէ հիւանդը , հազը երկան կը քըշէ , և սաստիկ
կըլլայ . բայց Երբ որ շատկէկ բան կելլայ հաղէն
ետքը , և ելածն ալ թանձրացած պալռամէ՝ կամ
պալռամով խառն փըրփուր , և ոյս պալռամները
խօլայ կելլան , հիւանդութիւն այնքան ուժով և սաս-
տիկ չըլլար , և բըռնած ատենը երկան չի քըշեր :

Հազը բըռնըլված ատենը ատէթձէ արխւնին վա-
րըսը կամ թոքին սք ձիյէրին տամարներուն մէջի-
ըրած շրջանը կը դադրի . ասոր համար գըլլուխը
գըտնըլված արխւնին ալ չի կըրնար սէրտէստ ճամբայ
գըտնալ վար իջնալու , և իր շրջանը ընելու . ասոր
համար է որ՝ հազը բըռնած ատենը՝ շատ հեղ հիւ-
անդին երեսը կուռենայ և աչքը կը կարմըրի :

Ասոր համար կըրնայ ըլլալ նաև այն որ՝ պազե-
ներուն հազը սաստիկ բըռնած ատենը՝ քըթէն և
ականջէն և աչքէն արխւն կելլայ դուրս , ոյս ըսած

Թարզովնիս կը լւայ այս հիւանդութիս շատ անգամ։
Հիւմնայի և տաքութե նշան ցըցընելը ատէթ եղած
չէ, ինչպէս որ առաջալ ըսինք . և սիտէնհամ վար-
պէտն ալ կը վկայէ որ՝ այս հիւանդութեանս հետ
հիւմնա խիստ քիչ տեսած եմ։

Բայց քուլէն կըսէ քի՞ այս ցըցական հազիս
հետ հիւմնա ես շատ տեսած եմ. և պազի հեղ նոր
բըռնած ատենէն հիւմնայով ըսկսելն ալ կը վկայէ։

Բայց ատէթ եղածը այն է որ՝ հիւմնա որ ըլսա-
լու ըլլայնէ՝ հազը ըսկըսելէն քանի մի օր անցնե-
լէն ետքը կուգայ . այս հիւմնաս նէօպէթով տեսնը-
ված չէ . իլէ քի՞ մէկ տիւղիյէ կը լւայ բուն հիւմ-
նա հիւանդութե պէս . միայն այսքան նէօպէթ կը
ցըցընէ որ՝ իրիկվըները կը սաստկանայ , առտըվան
դէմ կը թուլնայ։

Պօպէլյլեօն քններ դիտեր է այս հիւմնաս որ՝
առտըվըները պիւթիւն պիւթիւնէ կը կըտրի , օր
հարսակի ատենները նորէն կըսկըսի , քանի երթայ
կը ծանրանայ , և գիշերը իրեն սաստկութեանը կը
հասնի , և ասիկայ ծանր ցըցական հազերուն կը լ-
լայ կըսէ . և այս դիպուածիս հիւմնան վէրէմունե-
ցող հիւանդներուն հիւմնային նըման կը լւայ . որ
ասոնք ալ իրիկվան դէմ հիւմնայով կը ծանրանան .
առտու ըլլալը մօտենայ նէ՝ շատ քըրտինք դուրս
կուտան , և հիւմնան կը խաղաղի . քըրտինքն ալ ամէն
տեղը ըլլար , միայն գլուխն ու ըլլինքը կը լւայ։

Ասանկ հիւմնայով եղած ցըցական կամ թոթ-
վող հազին ատենը՝ գէշ և զիանքեար նշաններ են.
շուտով շունչ առնելը . և հեվալը, թարախի գոյնով
պարզամ հանելը , և արիւն թըքնելը , ցըցական
հազին հետ ատէթձէ գըտնըված նըշաններուն մէկն
ալ դժուարաշնչութիւնն է։

Եւ այս դժուարաշնչութիս չէ թէ միայն հիւան-
դութե նոր սկսած՝ կամ նոր վերջացած ատեննե-
րուն մախսուս է , այլ և մէկ տիւղիյէ կը քըշէ . բոյց
հիւանդին խառնըվածքին և հիւանդութեը տէրէ-
ժէ

չէին կէօրէ դժուարաշնչութեան տէրէճէները կը փոխվին, մէկ կերպ չեն մնար . սլաղիներուն սաստիկ և սլաղիներուն թոյլ կըլլայ :

Միայն մէկ հիւանդ մը տեսայ կըսէ քուլլէն, որ այսպէս դժուարաշնչութիւն ալ ունէր սաստիկ և հիւմմա ալ ունէր . և այս հիւանդը վերջապէս մէռ ուր հիւանդութիւնէն :

Ասոր Պատճառանիէլլ :

* . 264 . Պայս հիւանդութես մէկ մարդ մը պուշամիշ եղած ըլլալէն ետքը՝ ուրիշ աշխեար պատճառ մը չեղած իքէն ալ հազը կուգայ հիւանդին վըրան և կը չարչարէ . բայց շատ հեղալ պուլաշըլսութիը մէկ ույղունութի մը կուտայ հիւանդին որ մէկ թեթեւ պատճառով մը հազայ . և այս պատճառը չեղած իքէն՝ հազը չըսկըսիր :

Այս թեթեւ պատճառ ըսածնիս կըրնան ըլլալ շատ աշխատութեն՝ կամ շատ քալելէն հոգնիլը , շատ կերակուր ուտելը , դժուարամարս բաներ ուտելը , փոշիէ՝ կամ մուխէ՝ կամ ծանը և գէշ հոտերէ սք ձիյէրին գրգռվիլը . և միւստաքիլ՝ մարդոյս կիւքէրը . ինչպէս են՝ վախը , բարկութիւնը , և այլն :

Ասոր Գուշաչութիւնն :

* . 265 . Պայս հիւանդութես գլսաւոր էթրաֆները ասոնք են . վերջը ինչպէս գալը հաստատուն չի , բայց ըսելու բաներուս տիքքաթ ընողը կըրնայ հասկընալ թէ՝ զիեանքեամը է մի՝ զիեանսը զէ մի :

Յընցական կամ թոթվօղ հազէն բըռնըօղ տըղաքը որքան մանը են նէ՝ զարարը այնքան մէ՛ծ է . երկու տարվանէն վար եղողներն են այս հիւանդութութես մեռնօղներուն շատը . որքան որ տըղոցը տարիքը շատ ըլլայ նէ՝ այնքան ալ այս հիւանդութեանս զարարէն հեռացած կըլլան և թէպէտ այս կանոնիս գէմ փորձեր կան , բայց շատ ըլլալուն ժը

համար, և ուրիշ միւսոտաքիլ պատճառներ խառնը
վելնուն համար՝ այս կանոնս մէկ ալէսէվիյէ կանոն
մը նէ կըսեմք:

Այն տըղաքն՝ որ վերէմին էին, կամ կէօյիւս
թութուղի ունէին ծընողքնին, երբ որ այս հիւան-
դութես բըռնըվին նէ՝ զարարի մէջ կըլլան, երբ որ
հիւանդութիւնը հարբուղիսի պէս կըսկըսի, և հեան
ալ հիւմիս և դժուարաշնչութիւնունայ, և պալ-
ղամալ քիչ կը քակվի, ասիկայ ցընցական կամ
թոթվօղ հազի կերպարանք չի մըտնայ պիլէ նէ՝ սէ-
պէ քի միշտ մնահաբեր է, բայց ասանկ դիսուած-
ներուս ատէթձէ զարարը կը հեռանայ՝ երբ որ
հազը և խըժումիլ ըսկըսի և քիչ մը շատկէկ պալ-
ղամ քակվի նէ:

Ցընցական հազը երբ որ իրեն ատէթձէ թար-
գերը առած ըլլայ, և սէյրէկ բըռնէ, և սաստիկ չի
բըռնէ՝ թեթև անցնի, և ետևէն պալլամ քակվի
հազը կըտրելէն ետքը, ասլա զարար մը չունենար
այս կերպ հազը:

Եւ տահա աւելի զարարսըզ կըլլայ, թէ որ մէկ
անդամմը հազը բըռնէլ անցնելէն մինչև մէկ մը
տահա գալու ատենը ասլա նեղութիւնը չունենայ,
սիրտը չի խառնըվի, իշտահը տեղը ըլլայ, հանդիսա-
քնանայ, հիւմիս և դժուարաշնչութիւն չունենայ:

Եւ երբ որ հազն ալ օրէ օր քիչնայ և երկանկէկ
մաղէյն տալ ըսկըսի նէ՝ նշան է որ ինքն իրեն պի-
տի վերջանայ հիւանդութիւն, դուրսէն դեղ և օգ-
նութիւնը չուզեր, խիստ քիչ պալլամ քակելն ալ ա-
ղէկ նշան չէ, խիստ շատ ալ, իլլէ՝ երբ որ շատ
պալլամ քակած ատենը հիւանդը դժուարաշնչու-
թիւն ալ ունենայ նէ:

Հազը փըսխելով անցնի, և փըսխելէն ետքը հի-
ւանդին փորը անօթենայ նէ՝ ալէսէվիյէ խօսելով
հիչ զարար մը չի կայ, քըթէն չափաւոր արիւն գայ
նէ՝ աղէկ նըշան է, բայց թէ որ արիւնը շատ ըլ-
լայ նէ՝ գէշէ, զապուն մարդոց պատահի այս հի-

Համագութիւնունէ վերջը գեշ կըլլայ ատեթանէ :

Ցընցական հազին մեծ զարարը հազալն իքէն կըլլայ . որ սաստիկ եղած ատենը՝ կամ արօբէսսիա կը բերէ , կամ լուսնութութիւն , կամ շունչ չի կըրնար առնել , և անմիջապէս վախիթ չի տալով անիտէ կը խեղդըլվի :

Բայց այս դիպուածներս քիչ կը սրատահին . ատեթան զարարը հետը գըտնըլված հիւմման ու դըժ ուարաշնչութիւնն է , որ տէրէճէին կէօրէ զարարի մէջ կը ձըգէ :

Ասոր Դէմորէ :

* . 266 . 1^o յս իլլէթս ատեթան դժուար բը- ժըկըլվէլու հիւանդութիւներուն կարգն է . սաստիկ եղած ատենը գալու զարարներէն աղատելն ալ դժուար է . թէթև եղած ատենը քիչ քըշել տալու հոգնելն ալ դժուար է :

Հիչ մէկ ճամբայ մը և խաղիլվի ճար մը մինչև հիմա չէ գըտնըլված որ՝ հիւանդութիւն նոր պու- լաշմիշ ըլլալու ատենը՝ առաջը առնըլվի , կամ ուժը կըտրի :

Անոր համար իսթիզայ է որ՝ հիւանդութիւնը ատեն մը քըշէ . բայց կերևի որ՝ վերջապէս այն պուլաշմիշ եղող բանը ի՞նչ որ է նէ՝ թէյսիր ընե- լէն կը դադրի . և հիւանդութիւն անկէց ետքը՝ դոր ծարանքները սորվեցուցած ըլլալուն համար՝ կը մը- նայ մէկ ալ ցընցական հիւանդութիւներուն պէս :

Ասոր վերայ մըտածելով հիմա կանոն պիտի տանք թէ՝ ի՞նչպէս նայել պէտք է ցընցական հազ ունե- ցողները . և այս երկու կերպ կըլլայ մէկ ըզմէկու հակառակ , բայց երկուքն ալ հիւանդութիւն ցըցու- ցած նըշաններուն համեմատ :

Հիւանդութեան սկիզբը անանկ դեղեր տալու է որ՝ չի սաստկանայ . և զարարը տէրէճէի մէջ չի- նայ . բայց թէ որ հիւանդութիւն հիչ մէկ սաստիկ , տէրէճէ մը և վըտանդ մը չէ ցըցուցած նէ՝ մինչև

Երեք շաբաթ , որինք է այն ատենը միայն անսանկ դեղ առ որ՝ շատ երկան քըշել չի տայ հիւանդութիւնը . շուտով աէֆ լինէ :

Առաջին ըսածներուն համար իխթիզայ է արիւն առնելը . և արիւն առնելը համար հիւանդին խառնը վածքը և կազմութիւնը նայելու չէ թէ արիւնուն է մի , չէ՞ մի . բուն հիւանդութե թարգը նայելու է , և երբ որ հազեն և բրանելուն թարգէն կը հասկընաս որ՝ արիւնը չի կը նար սէրպէստ շրջան ընել ոք ձիյերին տամարներուն մէջը , այն ատենը իխթիզայ է առնելարիւն , թէ և հիւանդը դապուն ըլլայ :

Թէ որ հիւանդութիւնը նոր ըսկըսած է նէ՝ արիւն առնելը կը նելու է . բայց չի նքի սբազմօի հիւանդութիւներուն աղեկի չի դար արիւն շատ հանելը , անոր համար զգուշանալու է շատ անգամ արիւն առնելն . ատէթձէ երկու անգամը բաւական է :

Խապզութե տուաջը առնելու , կամ թէ որ խապզութիւն կայ նէ՝ ըսծելու համար թեթև ըսծողներ պէտք է տալ . և չիւնքի ցընցական կամ թօթվօղ հազին հետը ատէթձէ խապզութի կը լլայ , անոր համար այս մինս գեղերը իխթիզայ կը լլան :

Ալեսելիյէ՝ փորը կակուղ բրանելը տայմա օդատակար է . բայց փորը քըշելտալն ալ այս հիւանդութենս զիեանքեար է , բէհիվան եախըսի զորնելն ալ աղեկի է այս հիւանդութենս , որով բորբոքում պիտի ըլլայ նէ՝ առաջը կառնըլին :

Եւ այս գեղը կը նաս կը նել քանի մի անգամ , և շահ կը լլայ . այնքան օգուտ չըներ պոյաղի նոհուտ եախըսին . և բէհիվան եախըսին քանի մի անգամ գործ ածելը մէկ տիւղեյէ հասարակ նոհուտի եախը գործ ածելն աղեկի է :

Բէհիվան եախըսին թէ որ ույմիշ ըլլայ նէ կուրծքին վըրայ զարնել ուրիշ հեռու տեղեր զարնելն աւելի օգուտ կը նէ . բայց այս հիւանդունս ամենէն աղեկ ոյշուն և օգուտակար դեղեր փըսիս-

թընթղ դեղէրն են :

Ասոնք մէկ ալեւէվիյէ թէյսիր մը ունին , որով սբազմօնն ետ գտանալը և նորէն բըռնելը կը կըտրեն . այս հիւանդութեանս վերաբերեալ մախսուս թէյսիր մը նալ ունին որ՝ զարարլը բաները դէպ ՚ի կաշեին ծակրտիքները կը հըրեն ներսէն՝ արտաշընչութիլը բանալով , չե՞ն թողուր որ՝ աք ձիյէրին երթայ և գրդուէ և հազ պատճառէ :

Եւ այս գործքերըս տէսնալու՞և այս օգուտներըս վայելելու համար՝ իխմիզայ է կատարեալ փըսիսել տալ . և անանկ փըսիսեցընօղ դեղտալու է որ՝ մէկ փըսիսելէն մինչեւ մէկ ալ անդամ փըսիսելը՝ քիչմը ընդարձակ երկանկեկ ժամանակ ունենայ , որ այն միջոցին ալ քիչքիչ անթիմօնէ շինած փըսիսեցընօղ դեղտալու . բայց անանկ քիչ որ՝ մինակ այն դեղը չի կընայ փըսիսեցընել , միայն միտէն խառնըշորկէ , և մէկ ալ անդամ փըսիսելուն խօլայութիւնայ , և արտաշընչութիւնը սէրպէստ ընէ՝ կաշեին ծակրտիքները բաց պահէլով :

Քլօսսիօ անունն բժիշկը ասոր համար ույղուն դեղ կըլայ ըսեր է՝ սօլֆօ տոռաթօ տի անթիմօնիօ ըսվոծ դեղը . բայց ասոր չափը անստոյգ և սուտ ըլլալուն համար՝ օգուտն ալ կասկածաւոր է և երկիւղալե :

Ասկէց աղէկ և միշտ օգտակար է հետեւեալ թէրքիսլը , որ ֆօթէրկիլ անուն ինկիւղ վարպետին բըռնած ձամբան է :

Կէս տրամ խեցգետնի աչք , (օքուլուս քանքրի , կամ այնի սարաթան .) և երկու ցորեն թարթարօ է մէթիքօ . աղէկ մը մէկ լզմէկու խառնելու է . բայց խեցգետնի աչքը աղէկ մանր ծեծելու՝ փոշի ընելու՝ և բարակ մաղէ անցնելու է որ՝ աղէկ մը խառնըվի թարթարօ է մէթիքօին հետ :

Փօթէրկիլ ասիկայ գործ կածէր , մէկ տարվան տըղոցը այս խառնըված և բաղադրած շինված խառնըված փոշիէք ցորեն մը , ցորեն ու կէս , և պաղի

ալ երկու ցորեն, հետը հինգ կամ վեց ցորեն ալ
բօլվէռէ թէսթաչէա խառնելով, և կաթի կամ հա-
սարակ ջուրի հետ խառնելով, և աղէկ մը հալեցը-
նելով մէկ դրդալով մը կուտար առտրվաները խահ-
վէ ալթըն ընելէն ետքը:

Ասիկայ չի փըսխեցընէր նէ՝ հետեւեալ օրը կեվել
ցընէր քիչ մը, մինչև որ փըսխել սկսէր, և ամէն
առտու մի և նոյն սահաթին այս դեղըս կուտար .
խահվէ ալթընէն ետքը տալուն պատճառն ալ այն էր
որ՝ անօթի փորով փըսխեցնօղ դեղ առնելով
հիւանդը չափազանց մէկ դրդառում մը չընէ ներսը .
և իրիկվըներն ալ չէր տար . մէկ մը որ՝ տըղան հան-
դիստ քընանայ, մէկ մը նաև որ՝ սընունդ առնելու
կերակուրը միտէին մշէն պարսկվելով՝ տըղան
առանց սընունդ առնելու չի մնայ:

Գիշերվըները թէ որ հիւանդը սաստիկ հիւմմա
ունենար նէ՝ կէնէ այս անթիմօնոտ փոշիէս կուտար
կէս ցորեն, հետը խառնելով քանի մը ցորեն նիթ-
ռո և քօնթռայէռվա ծեծած և բարակ մաղած :

Այս դեղըս մէկ անուշ արտաշընչութիւն մը և
քըրտինք մը կը բերէր . ներսէն աք ձիյէրին դրդը-
ռութիւն տալու խոնաւութեն մէկ կըսուրը ասանկով
դուրս կելլար . հիւանդութեն առն տէրէնէին ֆօ-
թէռիիլ այս դեղըս դործ կածէր, և աղէկ օդուտ
կը տեսնար ամէն ատենին ալ, հիշ պէտք չէր ըլլար
այս դեղէս ետքը արիւն առնել կամ ուրիշ լու-
ծողներ տալ, և ներսը պարպել:

Միայն իսթիզայ կը լլար թէթե լուծող մը տալ
թէ որ այս դեղըս տըլված ատենը օրը անդամ մը՝
կամ երկու անգամ փորը չելլար նէ . և այս բանիս
համար՝ իրիկվըները տըլված դեղին հետ ույզուն
չափով քիչ մը մակնէզիա կուտար :

Այս դեղըս շուտով մը օդուտ չի ցըցընէր, բայց
քանի մի օր անցած չանցած կը տեսնըին որ՝ շահ
կընէ եղեր . հաղը սէյրէկ կը բըռնէ, և ուժը կը տ-
րած կը լլայ, տենդը կը կըտրի, դըմուարաշընչու-

Թիւնը կանցնի , և չե կըտրին կամ չանցնին ալնէ՝
շատ կը թեթևնան :

Երկու օր մէկ ըզմէկու ետևէ կուտար ֆօթէռկիլ
այս փոշիս , երրորդ օրը չէր տար , ետքը ասոնք
թուլցած ատենը կըսկըսէր օր մը տալ օր մը չե
տալ . Երբ օր կը տեսնար քի՞հիւանդութիւնը տկարա
ցաւ , և վերջանալը մօտիկ է , շաբաթը միայն Երկու
անգամ կուտար :

Այս դեղը առնենի լիքէն հիւանդը՝ իշու կաթ
կը խըմցընէր , և պազի ալ խիստ թեթև ուտելիքներ
կը կերցընէր . միշտ կը պատուիրէր որ՝ շատ չու-
տեն . զէրէ աղէկ ֆարիս ըրած էր որ՝ միտէն որքան
որ կերակուրով լեցուն ըլլայ նէ , այնքան ալ հի-
ւանդութիւնը ծանր և սաստիկ կըլլար :

Ասոր գըտած դեղը՝ այս Երկու աղէկ յատկութիւ
ունի որ , հիշմէկ համմը չունենալսվը՝ ոչ աղէկ ոչ
գէշ , հիւանդը չե զըգուեցընէր . և տաքցընօղ չըլ-
լալուն համար՝ ներսի փափուկ գործարանքներուն
ալ գրգռութիւն չե տար . այս Երկու յատկութեանս
համար մինչև հիմա այս հիւանդութես գէմ գործ
ածված դեղէրուն ամենէն ալ աղէկ է :

Այլ այս Երկու ըսած յատկութիւններէս ՚ի
զատ՝ աղէկ և զօրաւոր տիաֆօռէթիքօ դեղէ , որ
կաշիին ծակըտիքները կը բանայ և քըրտինք կը բե-
րէ , ասանկով հիւանդութե ուժը կըտրելէն ետքը՝
կը մնայ հիւանդին ունակութիւնը ավրել , և ասոր
դեղ չուզեր . ուրիշ կերպ թեգիպնէր գործ ածել
ալէոք է :

Այս հիւանդութիւն՝ որ պուլաշըլս է ըսինք , և
այնքան ալ Երկան ատեն կը քըշէ նէ , պուլաշըլս հի-
ւանդութիւններուն մէջ այսքան Երկան քըշօղը չի
կայ , ինչպէս որ պէլլի է , այն պուլաշմիշ եղօղ և
հիւանդութիւն պատճառօղ բանը ի՞նչէ նէ՝ ուժը
այսքան չի քըշէր :

Միայն կերևայ քի՞ պուլաշըլսութենէ սկսելով
ցընցական հազը՝ ունակութիւն եղած է հիւանդին . և

այն ունակութին է որ՝ կառնէ կանցնի . բայց այն ալ
կըտրելը իրեն ձեռքը չէ , զէրէ ունակութիլը կամա-
ւոր չէ . գործարանքները ալշմիշ եղած են քիչ մը
քանիւն առնըլելու , և թեթև բան մի ալ գրգուուի
աըլվածին պէս՝ կըսկըսի հազար . որ այն պուլաշը-
խութիւնը չեղած իքէն՝ այն թեթև բանը հազ
չէր պատճառեր :

Եւ ասոր փորձ՝ ասո՞ք ե՞ն , որ շատ հաջ սաստիկ
վախը , կամ ուրիշ ափանսըզ հասած մէկ նիւք մը հի-
ւանդը մէկէն՝ մէկ յընցելով՝ այս հազը կանցընեն :

Խըզամուխ կամ ծաղիկ դուրս տալալ ալ այս հա-
զը կանցնի . թօնիքօ և անթիսըազմոտիքօ ըսլած
դեղերուն թէյսիրն ալ այսոտէս է . ասո՞ց հիշմէկին
համար չե՞ք կըրնար ըսել թէ՝ հիւանդուեն նիւթը
տէֆ կըրնեն , ամէնն ալ սինիրներու օդտակար դե-
ղեր ըլլալով՝ սինիրներուն ունակութիները կը շիտ
կէն , մէկ պատճառէ մը մէկ հիւանդուեն ունակութի
մը վաստըկած են նէ՝ այն կը վերցընեն :

Այս խորհրդածութիս և այս մտպածութիս կը ցը-
ցընէ թէ՝ յընցական հազին երկրորդ աերէձէին
հաօնըվինէ՝ ի՞նչ դեղեր ընարելու է : կըրնայ մէկը
ըսել թէ՝ առջի աերէձէն անցընէլէն ետքը՝ հի-
ւանդին գեղ ընելի ալ մէկ է՝ չընելու ալ . դեղով
պիտի անանէ ընես որ՝ շատ չի քըշէ , քիչ մը շատ-
կէկ քըշէ նէ ի՞նչ կը լայ եղեր :

Այս խօսքը ըսողը պէտք եղած բաները չէ կը
ցած մըտածել . զէրէ յնցական հազն ալ մէկ ալ ըս-
բազմօէն և քօնվուլսիօնէէն պատճառված հիւան-
դութիներուն պէս՝ կըրնայ միայն ունակութի եղած
ըլլալուն համար՝ երկան ատեն քըշել . և քանի որ
երկան քըշէ նէ՝ կուժովայ , մինչեւ վերջապէս հի-
ւանդին կեանքը զարարի մէջալ կը ձըդէ :

Եւ ասիկոյ խօլայ կըրնայ պատահիլ երբ որ հի-
ւանդին վըրայ՝ այն ունակութիլ տահա կեցած ի-
քէն՝ արտսքին պատճառներէն չի զգուշանայ . որ
այս անդգուշութիով կը ծանրացընէ իւր հիւանդութիւ-

Անոր համար պէտք է այս ունակութիս ալ վերցընել և տեսնանք թէ՝ ասիկայ վերցընելու ոյլունինչն է դեղես կը բնանք ունենալ ։ սաստիկ վախը՝ աղեկ զօրաւոր դեղերուն մէկն է տէյի կերեխ ։ բայց չեւնքի այս հիւանդութիս բժշկելու համար մը ըստ վախցընել իսթիվալը է նէ՝ անիկայ չափել և գիտնալը խաղիլովիդէ ։ քիչը՝ անօդնւտ է, և աւելին՝ զարարլը է, անոր համար այս դեղս դործ ածելու չի գար :

Ուրիշ դեղերն են անթիսբազմութիք և թօնիք ըսված դեղերը ։ անթիսբազմութիքօներուն մէջէն անուանի մօռուիս հեղենակը ամէնէն աւելի քասդօրէօն կը գովէ, որ է քունստուգ հայասին ։ բայց քուլէն բժիշկը՝ որ վարպէտ և խելացի բժիշկ մը նէ, չի հաւնիր ասոր ։ քանի մի հեղ փորձած եմ կըսէ իմ հիւանդներուս վարոյ, հիշմէկ օգուտ մը տեսած չեմ ։ օգուտ ըրած ունին ալնէ՝ քիչէ :

Ասկէց աւելի օգտակար է միոքը, և ասիկայ դործ ածողները տահա աղեկ ըրած են ։ թէ պէտ այս ալ ամէն դիպուածի՝ և ամէն հիւանդի օգուտ չը ըրած ։ չեմք գիտեր թէ՝ աղեկ միոքը քիչ գըտնըլվելուն համար է մի որ՝ օգուտ չըներ բժիշկներուն ձեռքը անցած միոքը, եօլսսա չափը խնայելով դործ ածելնուն համար է մի :

Բայց անթիսբազմութիքօներուն մէջէն ամէնէն աղեկը ամիկօնն է, ինչպէս որ սբազմօյի ուրիշ հիւանդութիներուն համար ալ զբուցեցինք, շատ հեղ օգտակար է՝ երբ որ հիւանդը հիւմմա չունենար և շնչառութիլ դժուար չըլլար նէ, ցնցական հազին բռնութիւննը՝ և ուժը կը կըտրէ :

Բայց բժըշկական պատմութիներուն մէջ՝ միայն աֆիօնով կատարեալ բժըշկըված ցնցական հազի օրինակ կը գըտնըլվի՞մի՝ չենք գիտեր :

Պութթէռ կըսէ քի՛ էսթռաթթօ տի չիքութան (պալալրան խիւլասասըն) ցնցական հաղեն, դէմ շշէկ դեղէ ։ թէ որ այս վարպէտին ըսածը իրաւ է

նէ՝ այս դեղս ալ կամէ անթիսբազմօակրօներուն
կարգը մըտնալու :

Ուրիշ վարպետներ ալ կան որ՝ պութթէռին պէս
կը հաստատեն այս դեղիս օգուտ ընելը, և փորձեր
կը պատմեն, որ իրենց պատմելուն կէօրէ աղէկ յա-
ջողած են . բայց ամէնն ալ կասկածելի կընէ քու-
լունին մէկ խօսքը, որ թէպէտ պարկեշտ ոճով մը կը
խօսի՝ բայց համառօտ, և ասանկով անօգուտ ըլլա-
լը կիմացընէ . քանի մի անգամ փորձեցի հիշ խեր
մը չի տեսայ կըսէ . պէլքի դեղագործը՝ էղաճին
աղէկ կերպով չէր հանած էսթռաթթօն :

Թօնիքօներուն կարգը կը սեպվին մուսքուս բիք-
սիտաթռուս ըսվածը, և ուրիշ անուանի դեղեր, որոց
մէկն է մէշէ պուռափինն կեցել, (քութէչչիա տէլ
վիսք կուէռչինո :)

Բայց ասանկ դեղեր փորձելու ժամանակ չունին
վարպետները՝ քանի որ քընա քընան ձեռվընին
է, որ ցնցական հազը բժշկելու դեղերու մէջը ա-
մէնէն իրաւ և առենէն քորքուսուղ և ապահովէ,
երբ որ հազը երկրորդ տէրէմէինն հասեր է նէ . և
թէ որ հէտը քիչմը հիւմմաալ դըտնըվի նէ, խիստ
քիչ եղած է որ՝ այս դեղս հիւանդութիւնը պիւ-
թիւն պիւթիւնէ չի վերջացընէ :

Այս ալ փորձըված բան է որ՝ երբ որ ցնցական
հազը երկրորդ տէրէմէինն հասած է նէ, առաջ ինչ
թիւրլիւ կապրէր նէ՝ այն թիւրլիւն պիւթիւնմէ
փոխել անոր զըմը ընելն օգուտ ըըեր է, և շատը
մինակ այս ձամբով բժշկըվեր են :

Անոր համար պաշտըմա օդափոխութի կապըսպը-
րեն ասանկներուն բժիշկները . և շատն ալ օգուտ
տէսեր են . բայց աւելի ձարտար և խոհեմ վար-
ոյեաները դիտեր քններ են որ՝ թէպէտ օդափո-
խութիւնը քիչմը ատեն կը թեթևցընէ հիւանդը,
բայց պիւթիւն պիւթիւնէ բժշկելու կարողու-
թիւն չունի :

Իսրէս Էանմասը . պմ : Բիտօսի . էոր : Արտայրէտայք . հայ :

Ասոր որդիսառանիւնը և ինչ ըլլալը :

* . 267 . ԱԲանի մի տեսակ ցաւեր կան որ՝ միտէին կը տըրվին , և իրաւի ալ այնպէս կերևի որ՝ սահիհ միտէի հիւանդութիներ են . կարելի է որ՝ այս ցաւերս ճինս ճինս հիւանդութիներէ առաջ կուգան , անոր համար անունին ալ զատ դընելու է . ամենուն մէկ անուն դնելով ըլլար :

Բայց անուննին ալ զատ ըլլայ նէ՝ ամենուն սահիհ պատճառը և աղբիւրը ուր տեղէն ըլլալը պէլ-լիսիզ ըլլալուն համար՝ մէկ ըզմէկէ զատելու և որո շելու համար իձատ եղած անունները մէկ ըզմէկու հետ խառնակելէն ՚ի զատ՝ ուրիշ բան մը պիտի ընեն . թող որ , զատ անուն դընելով ալ զատ շահ մը պիտի չի վաստըկվի :

Եթուէն երկու ճինս ցաւ կունենայ . մէկը , կէօյաքի շեշ կը խօթեն՝ կամ կը տըրտելու պէս կընեն , որ սաստիկ կը լլայ . մէկն ալ կէօյաքի կը քաշեն՝ կէրմիշ կընեն , և ասոր ցաւը սաստիկ ըլլար , բոյց նեղութիւն շատ կուտայ :

Ասոնց երկուքին ալ երոցքը և կը ծուռութիւն չի-մացվիր , և ասոնց երկուքին մէկ անուն տըվեր են , կասթռօտինէ կըսեն , որ միաէի իլլէթ ըսելէ , ուրիշ ճինս ցաւ մը նաև կայ որ՝ սէպէքի վըրան մէկ երող կը ծու բան մը դըպած է՝ քէզապի պէս , և տաքութիւն ունի . ասոր քառտիալձիա կըսեն :

Տաքութիւն շատ որ իմանայ հիւանդը նէ՝ անոր ալ սօտա կըսվի . այս զըուցված հիւանդութիներէն ՚ի զատ , որ կըսվին կասթռօտինէա , բէռիատինէա , քառտիալձիա , և սօտա , ուրիշ մէկ հիւանդութիւն մը նաև կայ որ՝ ասոնց հիչ մէկուն չի նմանիր . և ասոր անունը սօված հեղինակը դրեր է բիուսի սլէցէզէ . այսինքն՝ սրտայրեացք շվետական :

Այս հիւանդութեանս լիննէոս վարսէտը ուրիշ

անուն մը տըվեր էր , քառակալձիա սբութագօր-
ռիա . այսինքն՝ թըքցընօղ սըրտի ցաւ . այս թիւսօսի
ըսած ձինսը մէկ ալէսէվիէ քառի մը պէս կառնէ
սօված , և քանի մի թիւրլիւ հիւանդութիներ կը
դատէ . բայց այս բիոսի սվեցէզէ ըսածէն ուրիշ-
ները՝ կամ կասբուտինէա ձինսէն են կամ քառ-
ակալձիա ձինսէն , անոնկ որ այս ձինսէն սալթ այս
բիոսին կը մնայ որ՝ հիմա պիտի պատմեմք :

Ասպետաօտիննեան և քառակալձիան սէպէքի միշտ
ուրիշ հիւանդութիններու հետ կը լլան . իրենք ի-
րենց մինակ չեն երեխը . անոր համար զատ հիւան-
դութիննեն , և զատ դեղ չեն ուղեր . պաշտընա հի-
ւանդութինը ույղուն դեղով մը բժըշկըվածին պէս
անոնք ալ կը բժշկըվին տէյի՝ անոնց համար զատ
խօփ ընել չուղեցի :

Ասոր պահ Էնօշները :

* . 268 . Բիոսօսի ըսվածը անանկ մէկ իլէթ մը
նէ որ՝ հասարակ ժաղովուրդին մէջ շատ կը գըտ-
նըլի . մեծամեծաց մէջ սէպէքի հիշ բաստ եկած
չունի :

Ինկիլթէռուայի սրօցիա ըսված երկիրը շատ կը լ-
լայ , լինենոս հեղինակին խօպին կէօրէ՝ լաբբօնիա
գաւառին մէջն ալ կը լլայ . ատէթձէ քառառուն և
հինգ կամ յիսուն տարիէն վար եղողները այս հի-
ւանդութէս կը բըռնըլին , ծերերը այնքան չեն
իյնար այս իլէթիս տակը , բայց շափահաս և խելա-
հաս չեղող տըզաց համար ալ այս հիւանդութեան
բըռնըլած էին տէյի լըտված չէ :

Մէկ անգամ մը մէկ մարդ մը այս հիւանդութիս
քաշած ըլլայ նէ՝ անկէց ետքը շատ երկան ատեն
անցնելին ետքն ալ ոչ ինչ սբատճառով մը կը նորի
այս հիւանդութիւնս , ծերանայ նէ կը խալըմի :

Կընիկ մարդու ալ կը լլայ երիկ մարդու ալ բայց
աւելի կընիկ մարդու կը լլայ՝ քան թէ երիկ մար-
դու . պաղի հեղ յղի կընիկներուն կը լլայ , և լլէ

շատ կընիկ յղի չեղած առենք՝ այս հիւանդութիւն է չէ չեն ուսնար • յղութեան ատենին ասկէց կը բըռնըլին :

Հարս ըլլալու կոյս աղջիկները կարգըլածներէն շատ կը բըռնըլին . և կարգըլածներուն մէջէն ալ տղայ չերեօդ ամուլներուն շատ կըլլայ . հայիզնին աված կընիկներն ալ որ Փիոռ պիանքօ ըսված իւլէթը ունին , այս հիւանդութեանս շատկէկ ուղարկութիւն ունին :

Ասոր Հարշաւ:

* . 269 . Վտեթ իւզըէ առավլուները կըլլայ այս հիւանդութեան սաստիկ բըռնելու ատենը , և օրհասարակէն առաջ , երբ որ միաէն պարագած է :

Եւ գլխաւոր դիպուածը այս է որ՝ միտէին վերի դիրու պըլտիկ փոսը մէկ ցաւ մը կիմանայ , և միտէն կէցա քի կը սըլսմըլի , և կըռնակին դիէն չուանով մը քաշվածի պէս կերիլմիշ ըլլալմը կիմացվի :

Ասոր համար է որ՝ հիւանդը այն ցաւը քաշած ատենը իխթիզայ կըլլայ որ՝ դէպ ՚ի առաջը ծըռի . այս ցաւըս սաստիկ կըլլայ , և ատեն մը քըշելէն ետքը՝ կըսկըսի քերքըսաթըկալ , և կը փըսիսէ . բայց փըսիսէն իքէն՝ չե քաշեր այն աշխատութիւնը , որ ատէթձէ կըլլայ փըսիսէղներուն . և փըսիսածը իստակ մէկ ջուր մը նէ շատկէկ՝ որ դոյն չունենար . համը պազի հեղ թթու կըլլայ՝ բայց շատ անդամ առլա համ չունենար :

Այս փըսիսէլըս մէկ ըզմէկու ետեէ քանի մի ատեն կըլլայ , և եղածին պէս ալ շուտառվ մը ցաւը չե կըտրեր . քիչմը ատեն անցնելէն ետքը՝ ցաւը կը կըտրի . և ասանկ կը դադրի բիոսիին բըռնելը :

Այս հիւանդութեան բըռնելը մէկ պէլի ողատճառ մը չունենար . և տեսնըլված չէ որ՝ ուտելիքի խըմելիքի , կամ մարդոյս ուրիշ ըրած բաներուն հետ իլհախութիւնը ունենայ , միս ուտողներուն ալ կըլլայ՝ խռտեղէն ուտողներուն ալ , ջուր խըմովն

ալ կըլլոյ՝ գինի ըալսի խըմողին ալ, բայց կաթնեցն և խմօրեղին ուտողներուն քիչմը շատկէկ կը պատահի :

Ասոր մասնաւոր սղատձառները կերեւոյ թէ՝ մէկ մը ոտքէրը պաղեցընելէն է, մէկ մը նալ սաստիկ կիրք և հընհընաւք ունենալը, շատ հեղալ հետը դժուսարամարսութեան նշան չըլլար :

Ասոր դադճուները :

* . 270 . **Պ**ար բըռնած ատենը ներսի գործարնկներուն ի՞նչ կընէ, ի՞նչպէս կը դըպչէ, դըպածը ի՞նչէ, ցաւը ի՞նչ առաջ կուգայ, ասոնք ալ գիտնալը խօլոյ բան չէ :

Գուլլէն սյստես կը մեկնէ այս հիւանդութես ըրած բաները, բայց այն ալ կարծիք տէյի կը դրէ. միտեին մկանունկներուն մանրաթելերուն մէկ սրազ մօ մը կուգայ, և այս սբազմոն կամաց կամաց եայըլմիշ կըլլայ արիւն բերօղ՝ և արտաշնչութիւնով նօսըր հիւթերը դուրս հանող՝ խոշոր և մանր տամարներուն վըրայ, ասով ասոնց մէջի եղած շըջան առնող հիւթին զարնելը կը շատնայ, և ծայրերնին կը թոռմին պիւզիւլմիշ կըլլան. շըջանին ուժը շատ ցած ատենը տամարներուն մէջ շատ հիւթ կուգայ, և ծայրերնին պիւզիւլմիշ եղած ըլլալով՝ ամենէն նօսը հիւթը ո՞րն է նէ՝ միայն անիկայ դուրս կըրնայ ելլալ. ասով կըլլան այս դիպուածներըս, որ իսթէրիզմօ ունեցողներուն տիաբակէթէին խիստ շատ ույշունութիւն ունի :

Ասոր դէմքը :

* . 271 . **Պ**այս հիւանդութես ներքին պատճառը ի՞նչողէս որ հասկընալը դժուար է նէ, բժշկելուն ույղուն թարզը գըտնալն ալ դժուար է. սաստիկ բըռնած ատենը ցաւուն ուժը կըտրելու համար ամէն հեղ աղէկ տէյի փորձըլած դեղը աֆիօնն է. Ուրիշ անթիսբազմօտիքներն ալ, ինչպէս ենք

էթէրէ վիթուիօլիքօն և ալքալի վօլաթէլէն , պամպե
հեղ օգուտ կլնեն , բայց ամէն հեղ չէ . բայց թէ ա-
ֆիօնը և թէ ուրիշ անթիսբազմօտիքօները միայն
ցաւը կը թուլցընեն , և հիւանդին քիչմի առեն
հանգիստ կուտան . ասկէց աւելի խեր չունին :

Տիսբէբսիախն աղէկ եկած դեղերը այս հիւան-
դութես հիչմէկը շահ մը ըրած չեն . լինեօ վարպե-
տը ասոր համար քառկա պիւքէն (նօչէ վօմիքա)
ըսված դեղը փորձեր՝ և օգուտը տեսեր է :

Ասէճ . պճ : Քօլիքա . իպ : Խիլլ : հայ :

Ասոր ինչ ըւլաւ :

* . 272 . Այս անունս կը տըրվե ստորին որո-
վայնին մէջը բէյտահ եղած մէկ ցաւի մը , և այս
ցաւը քիչ կըլլայ որ կօթտէ , և հաստատուն մէկ
տեղմը մնայ , մէկ տեղաց մը կըսկըսի , և եայըլիշը
կըլլայ պիւթիւն փորուն մէջը . և սէպէքի կըծիկի
մը պէս կը բոլորվե կը մնայ պորտին էթրաֆները ,
որ քօլիքայ ըսված ցաւուն միւստոքիւ եղած նշա-
նի պէս մը նէ ասիկայ :

Քանի որ այս ցաւը կայ նէ՝ թէ պորտը և թէ
պիւթիւն փորը դէպի ներս կը քաշվին . մէանունք
ները սբազմօի բըոնըլածի պէս կը քաշվին , և ա-
նանկ կը զատվին մէկ ըզմէկէ որ՝ փորը մէկ խիստ
լեցուն տօպրակի մը պէս կէրմիշ կընեն :

Այս ցաւիս պէս ցաւեր կը պատահին շտո հեղ
թէ որ փոր քըլուքին , և թէ քօլեռա ըսված հիւ-
անդութեանը . բայց ասոնց քօլիքա չեն ըսեր իտ՝
թօռմինի կըսեն , թէպէտ տաճ՝ ամէնուն ալ մէկ ա-
նունով անձը կըսեն . բայց իտ՝ անուններովը տա-
ճա աղէկ մէկ ըզմէկէ ֆարլս կըլլան ճինս ճինս հիւ-
անդութիւնները :

Թօռմինի ըսված ցաւերը ոչ քօլիքային չափ
սաստկութիւն կունենան , և ոչ կը դիմանան անոր
չափ , և ասոնք ալ եթբ որ սաստկանան և երկան

ասեն քշեն՝ և խաղղութիւն ալ ըլլայ հետեւնին նէ՝
անկեց ետքը թօռմինի չեն ըսլիր, քօլիքա կըսվին:

Քօլիքային հետը փըսիւն ալ կըլլայ, և քանի մը
անգամ ալ կը կըրկնըլի ։ իլլէ քի՝ թէ որ բան մը
կըլլէ, կամ առաջկուց կըլլած ըլլայ նէ, և փըսիւն
լով մինակ մըտելին մ.ջի դըտնըլված բաները դուրս
չի տար, այլ և տուօտենո ըսված աղիքին մ.ջիններն
ալ դուրս կուտայ, որ անմիջապէս (մաղէյնսիզ)
կից է միտելին: ասոր համար է որ՝ այս հիւանդնե-
րըս շատ մաղձ (սաֆրա) կը փըսիւն, և այս սաֆ-
րայէն ելուծ է բուն հիւանդութեան անունը, որ
սաֆրայի հիւանդութիւն ըսել է:

Պազի, քօլիքաներուն՝ աղիքներուն բէռիսթէալ-
թիքօ ըսված շարժմունքն ալ թէրս կը դառնայ. ա-
ռաջկուց վերէն վար շարժին իբէն՝ այն ատենը
վարէն վեր կը շարժին, և ասոր համար հաստ աղիք-
ներուն մ.ջի եղած բաները պիլէ, որ է աղբը՝ որ
վար պիտի երթար, և վարէն դուրս պիտի ելլար,
շարժմունքին թէրս դառնալուն համար՝ վեր կել-
լայ, և փըսիւն ատենը վերէն դուրս կելլան:

Այս շարժմունքիս այսպէս թէրս դառնալը տա-
հա աղէկ անկեց աշիքեար կըլլայ որ՝ հօքնայով վա-
րէն ուղիղ աղիքին մէջ մըտած դելլ քիչ մի ատե-
նէն ետքը վերէն դուրս կը հանէ փըսիւն լով:

Այս շարժմունքըս թէրս դարձած քօլիքային ա-
նունը զատ է իտ՝, և կըսվի բասսիօնէ իլլաքա, և
պազիները զանն կընեն թէ՝ ասիկայ ուրիշ մէկ հի-
ւանդութիւն մը նէ բուն քօլիքայէն Փարլսլ:

Բոյց ուրիշ վարպետներ տեսնալով որ ասոնց
երկուքին մօտիկ և մերձաւոր պատճառն ալ մէկ է,
հետի եղած դիպուածները և նշաններն ալ մէկ են՝
ցան ալ մէկ է ըսին. միայն թուլութիւնով և
սաստկութիւնով մէկ ըզմէկէ Փարլս ունին:

Շատ անգամ քօլիքային հետ հիւմմա չըլլար *
բայց պազի անգամ ո՞ր աղիքն է ցաւցածը նէ՝ այն
աղիքին վըրան բորբոքում մը կըլլայ, այս բորբոքու-

մըս հիւանդութեա ամէն դիսպուածները կը ծանրապընէ . և խապիլ է որ բէռիսթալթիքօ շարժմունքին ետ դառնալուն ալ պաշլընա պատճառը այս ըլլայ . և չիւնքի բասսիօնէ իլիաքա ըսված հիւանդութիւն ձանչնալու պաշլընա նշանը աղբը վերեն գալն է , անոր համար այս բորբոքումին ալ նշան ասիկայ կը նայ սեպվել :

Ասոր համար տահա աղեկ է իլիաքան քօլիքային սաստիկ տէրէճէն է աէյի գիտնալ , քան թէ երկուքը զատ հիւանդութիւն դնել :

Ասոր դադարաները :

* . 273 . ♫ Քօլիքային նշանները , և այս հիւանդութիւնս քաշելէն ետքը՝ մեռնօղ մարդոց մարմինին քննութիւն աշիքեար կը ցըցընէ քի՝ այս հիւանդութես մօտաւոր պատճառն է սբազմօյով աշիքներուն պուռուշմիշ ըլլալ կըծկըտիլը :

Պազիներուն վըրայ տեսնըված է որ՝ աղիքներուն մէկը մէկալին մէջ անցեր է , բայց ստուգված չէ թէ՝ այս դիսպուածըս միայն բասսիօնէ իլիաքա ըսված տեսակի՞ն մի կըլլայ , և այս տեսակին ալ ամէն անդամ կըլլայ մի :

Ալէսէվլյէ ատէթ է որ՝ քանի մի ձինս քօլիքա կը բաժնեն . բայց ամէն հեղինակին ըրած բաժանմունքը մէկ թիւրլիւ չէ :

Եւ չիւնքի հեռաւոր պատճառներուն պաշխապաշխա ըլլալը ասոնց թիւրլիւներուն մէջն ալ պաշխա պատճառ ըլլալը կը մըտցընեն , այս կողմէն խապիլ է քանի մը ձինսերը խօլայ ձանչնալ :

Բայց գիտնալ պէտք է որ՝ այս ամէն ձինսէն ներսէն պատճառը՝ որ է մօտաւոր պատճառը՝ մէկ հատիկ մը նէ , աւելի չէ . աղիքին մէկ կըտորին սբազմօյով կըծկըտիլ և պուռուշմիշ ըլլան է :

Պատճառը մէկ եղածին պէս՝ բժշկելու թարզ ալ ֆարիս չունենար . և ի՞նչ բաժանմունք որ բժշկելու թարզին ֆարիս չունի նէ՝ պարապ և անօ-

գուռ քաժանմունք է :

Քանի մի թիւրլիւ քօլիքաներ կան՝ որ կը սվին
տմէռքօռաշեա, քալտզա, և քալքօլօզա, ասո՞ք կը
հասկըցընեն որ՝ աղիքին լեցվելէն և թըխըլմիշ
ըլլալէն առաջ կուգայ ցաւը, ասո՞նց քօլիքա ըսվել
պէտք չե՝ միայն թըխանըխութենը համար, այն առե-
նը քօլիքա կըսվին՝ Երբ որ աղիքին վըրան սբաղ-
մօն տիրէ՝ և աղիքը պառառաշմիշ ըլլայ, որ ասանկ
եղած առենը քօլիքայի դեղ կը տըրվի :

Ասո՞ք դարձանց :

* . 274 . Աղիքներուն պուռուշուխութիւ բա-
նօլու է որ՝ այս հիւանդութիւն բժշկութիւն ։ և ասոր
ույզուն գեղերը երեք թախը կը զատվին, առա-
ջինն է՝ անթիսքազմօտիքօ գեղերով սբաղմօն կըտ-
րել և թեթև յընել, երկրորդն է՝ լուծող գեղերով
աղիքները խըթել և արթընյընել և ուժ տալ, եր-
բորդն է՝ կըծկըտած աղիքը բանալ և լայնյընել :

Ասո՞նց վըրայ առանձին յատուկ յատուկ զսու-
ցելն առաջ՝ պէտք է ասիկայ խապար տալ որ՝ Երբ
որ քօլիքան սաստիկ է, և հիւանդին շատ նեղան
կուտայ նէ՝ ուրիշ գեղերուն վըրայ մըտածելէն ա-
ռաջ՝ առեն շանցուցած՝ շուտով մը պէտք է արիւն
առնել, որ չէ թէ միայն չի թողուր որ բորբոքում
մը բէյտահ ըլլայ, որ առանց արիւն առնելու խիստ
խօսայ է բէյտահ ըլլալը, և խիստ վախնալու բան է :

Այլ և աղիքներուն սբաղմօն կըտրելու համար
ալ զօրաւոր մէկ գեղ մը կըրնայ ըլլալ ասիկայ, ։
պէլքի պազի զապուն և տկար մարդոց համար այս
գեղս ույյմիշ չըլլայ, բայց ովլոր քիչմի ուժ և զօ-
րութիւն ունի նէ՝ առանց վախու անոնց ամէնուն ալ
ընել պէտք է, էփ էշկեարէ իխմէիզալը ալ է այն
ամէն դիսպուածներուն՝ որ մէկ նոր սկսած բորբո-
քումի մը կատկած կուտան, կամ բորբոքումի ույ-
շունութիւն մը կերենայ հիւանդին վըրան :

Պէտք է արիւն առնելը կըկնել Երբ որ կը տես-

նաս քի՝ արիւնին վըրոյ մար կապելով բորբոքման
նշան ալ տըվաւ , կամ առաջին արիւն առնելուն
վըրոյ հիւանդըդ թեթևացաւ , կամ նազը լեցուն
և կարծը է՝ և շուտ շուտ կը նետէ , որ ասոնք ա-
մանն ալ ինչ հիւանդի վըրոյ տեմնըլին նէ՝ պէտք է
շիւբհէսիդ արիւն հանել :

Ընելու և գործածելու անթիսբազմօտիքօներն
են՝ տաք բան մը դընել ցաւցած տեղին վըրան ,
թէ չոր ըլլայ և թէ թաց . բէհլիվան եախըսին ,
աֆիօնը , և անուշ ըսված եղերը :

Չոր տաքութիւն կըլլայ՝ հիւանդին փորուն վը-
րոյ մէկ կենդանի մը կապելով , կամ մէկ պըզտիկ
կաշիէ տօպրակի մը մէջ տաք ջուր լեցունելով , և
այն տօպրակը վըրան կապելով , կամ ուրիշ լաթե-
զէն տօպրակներու մէջ ուշ տաղելու տաք բաներ
դնելով՝ և վըրան կապելով , որ քիչ մի ատեն ալ
վըրան պիտի կենայ :

Շատ անդամ այս կերպովս հիւանդութիւն բժշ-
կըլած է , բայց ասոնց մէ զօրաւոր է թաց տաքու-
թիւնը . ամիկայ գործ կածվի՝ կամ հիւանդը մինչեւ
կէս մէջքը տաք ջուրի մէջ թաղելով , կամ տաք
ջուրի մէջ լաթ խօթելով՝ և քամելով , և ցաւցած
տեղին վըրան դնելով . ջուրի մէջ թաղվելը այն կող
մին աղէկ է որ՝ շատ տեղը մէկէն կը թըրջի , և
իլլէ ոտքերը :

Բայց գործածութիւն տեմնըլած է որ՝ այս դեղս
սախատութիւն ալ ունի . անոր համար ասկէց աղէկ
սեպելու է ֆօմէնթիները . իլլէ որ կըրնայ գործ
ածվիլ երկան ատեն մէկ տիւզիւյէ , և տաք ջուր
մըտնալուն օգուտոը ասովալ կըրնայ տեսնել ու-
զօղը . ուր ուզէնէ ֆօմէնթօն զարնելով , թէ
փորուն վըրայ՝ և թէ ոտքերը :

Փորուն դուրսի գիի կաշին աղիքներուն հետ
շատ սըլս իլհախութիւն և կապվել մը ունենալով , երբ
որ աղիքները սբազմօի բըռնըլին և պուռուշմէշ
ըլլան նէ՝ այն կաշին ալ պուռուշմէշ կամ կէրիւմէշ

կըլլայ. անոր համար փորուն վըրայ բէհլիվան եաս խրսի զարնըվենէ՝ կըրնայ այն սբազմօն տաղըդ միշ ընել. անկէց աղիքներուն ալ շահը կը դըպչե ըսած իլհախութեան և կապակցութեանս համար :

Այս կանոնիս վըրայ է որ՝ քօլիքա ունեցողներուն շատ գործ կածեն բէհլիվան եախրսին, և շատ շահ կընէ, և չէ թէ միայն բէհլիվան եախրսին, այլ և որքան լափաներ կան որ՝ ոռւպէֆաչենթէ կամ երիսբասթիքա կըսվին, ինչպէս են՝ սըխտորը, հառ տալ եախրսին, ևայլն. փորուն վըրայ զարնըվելով՝ քօլիքային շահ կընեն :

Այս հիւանդութես աֆիօնին ընելու օդուտը անստոյգ է. բայց չվակի քիչմի ատեն պէտք է ցաւին ուժը կըտրել, իսթիզայ կըլլայ աֆիօն գործ ածել. իլէ՝ երբ որ ցաւը շատ է, և շատ նեղութիւն կուտայ :

Բայց այս ալ գիտցած ըլլաս որ՝ աֆիօնը աշխատ ներուն բէռիսթալթիքօ ըսպած շարժու մը կը թուլցընէ, և կը քիչցընէ, և ասով սբազմօյի պուռուշուրմիշ ընելուն ժամանակ կուտայ. ասոր համար թէպէտ քիչմի ատեն ցաւը կը կըտրէ, բայց ցաւին պատճառը էլելցընելով՝ տահա գէշ կընէ :

Այլն՝ այս հիւանդութես շատ օգտակար ըլլալուն համար՝ իսթիզալըալէ լուծող դեղեր տալը. և աֆիօնը լուծող դեղերուն դէմ դընելով՝ ուժերնին կը կըտրէ, անոնք սլարապ կը հանէ :

Ասոր համար շատ բժիշկներ այս հիւանդութես աֆիօն տալ չեն ուղեր որ՝ զարարլըէ. բայց ուրիշ վարպետ և իմաստուն բժիշկներ ալ կան որ՝ իսթիզայ կը սեպեն այս դեղս տալը. և կըսեն որ՝ այս դեղս գործ ածելու ատենը խոհեմութիւնն ըանեցընելով՝ ասկէց շահ ալ տեսնըված է:

Ե՛րբ որ քօլիքայէն առաջ խապզութի չըլլայ, կամ քօլիքան պազութիւննին պատճառած չըլլայ, կամ հոդւոյն կիրքերէն, կամ հընհընուքէն, կամ ուրիշ մէկ բանէ մը՝ որ սինիրներու վըրայ թէյսէր կընեն,

աֆիօնը անանկ մէկ դեղմը նէ այս էթրաֆներուս
որ՝ հիշ զարար չի կը բնար ունենալ, և օգուտ ընե-
լուն վրայ ասլա երկբայութիւն ընել պէտք չէ:

Բայց զարարլը և զիեւանքեար է՝ ե՛րբ որ հիւան-
դը ամէն օր խապղութիւն ունի, կամ հիւանդութիւր
չի բըռնած իքէն և քանի մի օր առաջկուց խապղու-
թիւն պատահած էր. անանիլ որ՝ կը ընաս կարծիք
ընել թէ՝ փորուն մէջի աղբը կարծրացած է. ա-
սանկներուն աֆիօն տալ իսթիզայ պիլէ ըլլայ նէ՝
պէտք է առաջկուց լուծող դեղովմը փորը մաքրել,
ինչպէս են՝ օլիոտի ըիշինան, կամ օլիոտի լինի,
և այլն. (* . Ռ. . Թ. . 77 .) խապղ եղած ատենը՝
երբ որ կիմանաս քի՝ սաստիկ սբազմօ ունի առանց
բորբոքման, և փըսխելուն համար չես կը ընար լու-
ծող դեղեր տալ, և սաստիկ և չի կիմանալու ցաւ-
ալ ունենայ. պէտք է աֆիօնին ապաւինիլ, չէ թէ
թուլցընօղ (անօտինօ) դեղի չափով տալով, այլ
անթիսբազմօտիքոյի չափով. շատկէկ տալով որ՝
սբազմօին դէմ դընէ, որ լուծող դեղերուն մա-
պէյնները տալ իսթիզալը է:

Այս դիպուածներուս քանի որ աֆիօն տաս նէ՝
կամ տուածէդ առաջ կամ անմիջապէս վախիթ չան
ցուցած ետքը պիտի զօրաւոր լուծող դեղմը նաւ-
տաս որ՝ աֆիօնը խապղութիւն պատճառելով՝ զա-
րար մը չընէ:

Խապիլէ որ՝ ձիւսքիամօ ըսված դեղը՝ որ հէմ
թըմրեցընօղէ, հէմ լուծողէ, աֆիօնին ու լուծող
դեղերուն երկուքին մէկէն տեղերնին բըռնէ,

Քօլէքային ատենը պազի վարպետներ անուշ
իւղեր և ընկած կապըսպըրէն շատկէկ, և կերիկ
թէ՝ համ ունին. զէրէ այս իւղերը՝ հէմ անթիս-
բազմօտիքօ են, հէմ փորը թուլցընօղ են. միայն
նայելու է որ՝ հիւանդը ասոնցմէ չի գանի, և չի
փըսխէ. զէրէ այն ատենը զիեւան կընեն.

Ասանկ իւղերը շատ մը մէկէն խըմելու ույշուն
միտէներ զանն կընեմք թէ խիստ քիչ կան աշխար-

Քիս մէջ անոր համար այս դեղս ալ ալէսէվլլյէ չե
կըրնար ըլլալ:

Քօլիքան բժշկելու դեղերուն մէկ ուրիշ թիւր-
լիւն ալ լուծող դեղերն են, որ խըթելով կարթըն-
ցընեն աղիքները՝ և ուժ կուտան, որ մէջը թըխան-
միշեղած բանը դուրս նետէ ։ այս լուծող դեղերը՝
կամ բերնէն կը տըրսի, կամ հօքնայ կը լսյ վարէն:

Եւ չիւնփի հիւանդութեան բուն տեղը հաստ
աղիքներուն մէջն է, որ վարին մօտիկ են, անոր հա-
մար հօքնա ընելէն սկսանիլը աղէկ է ։ զէրէ շու-
տով և անմիջապէս վախիթ չոռուած թէյսիր ընելով
հօքնան շուտ մը նալ կը թեթև յընէ հիւանդուիը,
և հիւանդը կը հանգչեցընէ ։ և թէ որ բերնէն տաս
լուծող դեղւնէ՝ խապիլէ քի՝ փըսիսէլով դուրս
նետէ ։ որով հիչմէկ շահը չի տեսնար :

Ակիզբը անուշցընօղ հօքնա թափելու է, որ ըսել
է քի՝ շատ մը ջուր և քիչ մը նալ անուշ ըսված
իւղերէն խառնելով՝ այն գործ ածելու է հօքնայի ։
պազի կը լսյ որ միայն այս հօքնաները բաւական
օգուտ կընեն, ուրիշ դեղի կարօտ չըլլըլիր :

Բայց ամէն հեղ սալթ ասիկայ չօգտէր ։ պէտք է
ասոնք ընելէն ետքը՝ տահա աւելի խթիչ և գըր-
գըռիչ դեղեր գործ ածել, հետերնին նէութու ըս-
ված աղերէն աղմը խառնելով, և այս աղերուն մէ-
ջէն ամէնէն աղէկ կը սեպեմք ծովային աղը՝ կամ
ուրիշ ասոր նըման աղմը :

Թէ որ այս աղի հօքնաներս շուտով դուրս ել-
լան, և ասոր համար՝ կամ ուրիշ պատճառի մի հա-
մար թէյսիր չընեն և օգուտ մը չի տան նէ, այն ա-
տենը այս աղերուս հետը խառնէ քիչ մը նալ սի-
նամէքի՝ կամ ուրիշ անանկ լուծօղ մը որ՝ ջուրը
անոր լուծող ուժը առնէ իրեն քաշէ, որ հօքնայով
ներս գացած ժամանակը լուծել տայ :

Պազի հեղ վինօ էմէթիքօ ըսված գինին ալ կը
գործածվի այս հիւանդութես՝ հօքնայի համար ։ և
օգուտ ալ լընէ ։ Բայց ամէն հօքնաներէն աղէկ է

աս հիմա գրելու հօքնաս :

Առ մէկ օնչիա թիրէմէնթին, հաւկիթի մը դեղնուցով խառնէ, լըճախ ջըլով հալեցուր, և գործածէ . և այս հօքնաներուն հիշմէկը օգուտ չըրաւնէ՝ թիւթիւնին մուխը ներս խօթելու է աղիքներուն մէջը, և թէ որ այս ալ խեր չընէ, գործիքով աղիքը բանալու է, որ հիմա կըսենք :

Բայց պազի հեղ հօքնաները բանին պիլէնէ՝ հիւանդութիւն օգուտ չեն ըներ, հիւանդութիւն թէքմիլէն բժշկելու համար՝ այն ատենը իսթիզայ կըւլայ ուրիշ ձամբաներ գործ ածել :

Պազի հեղ քիչմի կը թեթևցընեն հիւանդութիւն պէլի պէլմիսիզ, անոր համար ալէսէվիյէ իսթիզայ կըլայ բերնէն լուծող տալով բժշկել հիւանդութիւնը, պազի հեղ ասոնց մէջէն ամէնէն զօրաւորները և տուասթիքա ըսվածները իսթիզալը կըլան :

Բայց ասոնք ամէն ատեն գործ ածելէն զգուշանալու է . մէկ մը որ շուտով կը փըսխեցընեն, և անանկ դուրս կելան ներսը մէկ թէյսիր մը չըրած . մէկ մը նաև որ՝ կըրնան խօլայութիւնով բորբոքում բէյտահ ընել, թէ որ չի քակվին և թըսանըսութիւնը չի կըրնան բանալնէ :

Անոր համար է որ՝ խոհեմութիւն կը խնդրէ հարկաւ հիւանդութեան ըսկիզբները կակուզցընօղ և քիչ բորբոքում տըվօղ լուծող դեղեր տալ :

Քուլէն կըսէ քի՝ լուծող դեղերուն մէջ շատ անդամ իմ ձեռօքս հիւանդներուն շահ եղած է քուսոդալու տի թառթառօէն . քիչքիչ և սըխ սըխ տալով՝ քիչ ատենվան մէջը շատ բան գործ ածելով :

Այս դեղս այս կերպով տըրպինէ՝ միտէն մէկ ծանրութիւնը չի մանար այս դեղէն՝ և չի փըսխեր . զէրէ շատ պիլէ տըրպինէ՝ ուրիշ աղիքներուն պէտ շուտով փըսխըվելու դեղ չէ :

Քիչմի ուժովկէկ դեղ պէտք ըլայ նէ՝ ձեալաբան աղէկէ է՝ Երբ որ պէտք եղածին պէս պատրսաւ տըլի, անհամութիւն քիչք շատ չէ, առնօրը չի գա:

նիր . միտելիին ալ աւելի . մէկ խըթում մը՝ կամ ծան-
բութի մը չի տար , մէկալ սաստիկ լուծօղներուն չափ :

Պազի քոլիքաներու , մինչև որ շատ քաջօմէլանծ
չի տաս նէ՝ չեն լուծեր . պազի վարսկետներ մինա-
սիս տեսան աղիքներուն թըլսանըխութիւն բանա-
լու համար՝ անթիմնոտ փըսխեցընօղ դեղեր տալ
քիչ քիչ . այս դեղերըս զօրաւոր լուծմունք կուտան
շատ հեղ , միայն՝ փըսխել չի տան , և այս ձամբով
միտէէն դուրս չելլան :

Պազի հեղ լուծող դեղերը անօգուտ ըլլալով
ոտքերուն և պաճախներուն վըրայ շատ պաշ ջուր
սէրբմիշ ընելն ալ օգուտ ըրած է :

Աղիքներուն սբազմօն տէֆ ընելու համար՝ գործ
ածելու երրորդ ձարն ու հնայիքն է առանց դէղի
գործիքով աղիքները լայնցընելը . այս գործիքը
երկան ատեն՝ սընդիկն էր . անոր համար սընդիկ կը
խըմցընէին , և մինչև հիւմա շատ տեղ ասանիկ հիւան
դութել սընդիկ կը խըմցընէն , իլլէ՝ անստօլու . որ
չէ թէ սալթ սանձըլի կամ ուրիշ հիւանդութիւնե-
րու համար՝ գործ կածեն այս դեղս , այլև հիչ մէկ
հիւանդութիւն մը չունեցած լիքէն , իլլէ՝ մայիս ամ-
սուն մէջ , փորերնիս լուծէ տէյի՝ սընդիկ կը խըմեն :

Բայց այս հիւանդութես վըրայօք՝ ասոր ընելու
օգուտը շիւբհէլի է , և թէ որ չի կը օնայ քակել
սընդիկ նէ՝ աճապատ մէկ սախատ տեղէ մը չի՞կըր-
նար մի ծակ բանալ . թէ որ թըլսանըխութիւն բելօ-
ռօին անմիջապէս մապէյնսիզ վարերը ըլլայ , կամ
տուօտէնօլն մէջը ըլլայ . ուրիշ բժիշկներ ոսկի կամ
արծաթ մանր գընտակներ կը լլել կուտան եղեւ
հիւանդներուն . ասոնց հիչ մէկը օգտակար բաներ
չեն , և ասոնք գործ ածօղները վարպետ բժիշկ ալ
են նէ՝ գործածութիւնին անօգուտ և անպըտուշէ :

Ուրիշ մէկ ձար մը՝ մէկ յատուկ գործիք մը շնո-
ված է՝ որով շատ ըլլամախ ջուր կը թափեն ուղիղ
աղիքին մէջը , ասիկայ աղէկ մէկ հնարք պուլուշ մը
նէ . և խելք կը կըորեւ . այս ջուրը մէկ տիւզիւյէ

և մէկ թիւրլիւ կըբնաս ներս թափել քիչ կամ
շատ՝ ուժ տալով ուզածիդ չափ :

Այս գործիքը շատ գործ ածողներն են՝ տէհա-
են և քուլէն վարպետները . և կը վըկայեն քի՞՝ ա-
շկներուն պուռուշուխութիւր բանալու աղեկ մէկ
գործիք և հնարք պուլուշմը նէ ասիկայ :

Մինչև հիմա ինչոր ըսինք նէ՝ քօլիքան ալէսէ-
վիյէ առնելով՝ անանկ գեղեր ըսինք որ՝ ամէնուն
միակերպ ույմիշ կըլլայ . անոր համար պէտք է այս
տեղու քիչմը նալ այս հիւանդութեան միւստաքիլ
եղած թիւրլիւներուն վըրայ խօսիլ, որ իրենց մախ
սուս եղած գեղ և դարման և զատ վարպետութիւ-
կուզեն :

Ասոնց մէկ թիւրլիւն է քօլիքա տի բուաթու-
ըսվածը , որ ինկիլիզները տէվընշեռի փորու ցաւ
կըսեն . տէվընշեռ գաւառին մէջը ասիկայ շատ ըաստ
դալուն համար . ինչպէս ֆուանսըզներուն ալ բու-
աթու ըսված երկիրը շատ կըլլայ :

Խիթ բուաթէայ :

* . 275 . Այս թիւրլիւ սանձըյիս՝ թէ պատ-
ճառը և թէ գործքերը մէկ ալ թիւրլիւներէն ողիւ-
թիւն պիւթիւնէ կը զատվին . ասոր պատճառը ինչ
ըլլալը Պոտքէու և Հառտէյ անուն վարպետները
շատ փընտըռելով՝ վերջապէս գըտան :

Բայց այս գըտքին վարըշը չի ներէր որ՝ նոր գըտ
նըված գիւտերը՝ որ տահա ալէսէվիյէ փորձըված
և ըստուգված չեն, ամէնուն առաջը դընենք . անոր
համար միայն բժշկելուն թարզը գրելով՝ հերեք
կը սէպէնք :

Այս հիւանդութիւն ինչ թարզով և ինչ ճամբով
կը բըռնէ մէկ մարդ մը , մեր երկիրներուն ատէթ
չըլլալուն համար՝ չեմք գիտեր . բայց նմանութեան
կանոնով նայելու որ ըլլանք նէ՝ չիւնքի այս քօլի-
քան , քօլիքայի համար ալէսէվիյէ ըսած գեղելը-
նիս ասոր ալ օգուտ պիտի ընէ :

Զեմին հաստաւութեաւ . ոճ : Վեշտնիէ . էաւ : Հիւանդաւ-
լիւնէ յարաւ . հայ :

Ասոր բաժանուին :

* . 276 . Խօված և Սակար անուն վարպետ բը-
ժիշկները առաջինը եղան որ՝ այս հիւանդութինե-
րուն վըրայ աղեկ խօսեցան , և երկու կարգ բա-
ժանեցին :

Մէկ կարգն է այն հիւանդութիներուն՝ որ մար-
դոյն միտքը ծուռ ու մուռ բաներ կուգան , ուրիշ
մարդոց մըտածելուն թարզին չի նմանիր անոր մը-
տածելը . ասոր կըսեն ալլուչինացիօնէ , հայ՝ թիւ-
րադատութիւն :

Երկրորդ թիւրլիւն է այն հիւանդութիներուն՝
որ անկանոն իշտահ և սաստիկ կիրք կունենան . ա-
սոր կըսեն մօռօղիթա , հայ՝ մօրոսութիւն :

Վենէոս ալ այս երկու բաժանմունքը կընդունի
ուրիշ անուններով . ալլուչինացիօնէին կըսէ մօռապօ-
խմաճինառիօ , հայ՝ հիւանդութին երևակայութե .
մօռօղիթաին կըսէ մօռապօ բաղեդիքօ , հայ՝ հի-
ւանդութիւն կրից :

Բայց ուրիշ բժիշկներ այս բաժանմունքըս սրա-
կասաւոր սեպելով՝ չեն ընդունիր . զէրէ դեղի կող-
մանէ ընդ հանրութիւն չունին , և ասոր տեղը ու-
րիշ բաժանմունք կը դընեն :

Վօժէլ այս հիւանդութիներուս մէջէն ալլուչի-
նացիօնէ և մօռօղիթա անունները կը վերցընէ .
զէրէ միւստաքիլ հիւանդութիները ըլլալով՝ տեղա-
կան հիւանդութիներուն կարգը կըրնան մըտնալ , և
ասոր համար մոքի շփոթութի կուտան կարդացողին :

Ասոնց տեղը ալէսէվիյէ անուն մը կը դընէ , բա-
ռանիէ , որ քուլլէն վէզանիէ ըսաւ . և անկէց եռքը
այս անունըս վօժէլին դըրած անունէն աւելի ալէ-
սէվիյէ եայըլմիշ եղաւ , ասոնց կարգէն դուրս հա-
նէց վօժէլ սուտ գատմունքները և խենթ ու խե-

լառ խօսքեր խօսելը, և իշտահի անկանոնութիւնը, որ
կը տեսնըլի ատէթ իւզրէ թիմարխանէի խենթե-
րուն վըրայ, և այս զատածներուն ալ միւստաքիւ
անուն դրաւ իբէռէսդէսի, որ է բուն խենթութիւնը:

Եւ իրաւի որ շատ մարդիկ կան քի՞ երեակայու-
թիւննին ավըրված է, տեսածնին ինչպէս որ է նէ՝
անանկ չերևիր աչքերնուն, սուտ կամ սխալ կը
դատեն, և այս է վէղանիա ըսված հիւանդութիւնը,
որ ըսել է դիւրադատութիւնն:

Եւ շատ հեղալ մէկ սուտ դատումը ուրիշ սուտ
դատումի մը ուժ կուտոյ կամ թէմէլ կըլլայ. ալ-
լուչնացիօնէ ըսվածն ալ ծուռ դատմունք մընէ,
բայց միւստաքիւլ այսինքն՝ մէկ զգայարանք մը միայն
իրեն տակը ինկածը ծուռ կը դատէ, մէկ ալ զգայա-
րանքները առողջ են և դատմունքնին շիտակ է. այս
հիւանդութիւն եռի է, միայն այն ծուռ դատմունք
ընօղ զգայարանքին մախսուս է:

Վէղանիաին հետը ալլուչնացիօնէ գըտնըլի տւ-
նէ՝ այս ալլուչնացիօնէս բուն հիւանդութենը մէկ
զուհուրաթն է, մի և նոյն պատճառէ առաջ կու-
դան. անոր համար երկրորդական կը սեպիլի բուն
հիւանդութեան քով:

Մօռօղեթան ալ ըսած կերպովնիս պազի հեղ
վէղանիային հետ մէկ տեղ ըլլալով՝ այս ալ երկրոր-
դական հիւանդութիւն և բուն վէղանիային պատճա-
ռէն առաջեկած զուհուրաթ մը կըրնայ սեպվիլ:

Բայց պազի կըլլայ որ՝ մօռօղեթա ըսված հիւան
դութեն վէղանիա կը պատճառի. և այն ատենը վէ-
ղանիան կըլլայ երկրորդական հիւանդութիւն, և մօ-
ռօղեթան ասըլ և բուն հիւանդութիւնն:

Ասանկ իբէն ալ վարպետները ատէթ չեն ըրած
որ՝ մօռօղեթան ինք իր գըլլապուն մախսուս և միւս-
տաքիւլ հիւանդութիւնն սեպեն, և վէղանիան անոր
երկրորդական տան. զէրէ վէղանիան մօռօղեթաէն
ալէսէվիյէ է:

Ի՞նչ որ է նէ՝ վէղանիա անունը միւստաքիւլ

յատկացեալ է այն ամէն հիւանդութիներուն՝ որ դատողութիր սախտած է։ այս թիւրլիւիս մէջը սըդ մած հիւանդութիւնները երկու թիւրլիւ են։ մէկը անոնք են որ՝ մարդը արթուն իքէն բաստ կուգան։ մէկալը անոնք են որ՝ քընացած իքէն երազի կարգով կուգան կանցնին։

Արթուն իքէն եղածներն ալ կըրնանք երկու թիւրլիւ մըտածել։ մէկ թիւրլիւն է սխալ դատմունքը, որուն տէլիուիօ կըսեն, որ եղառանցանք ըսվածը. մէկն ալ մէկ տկաբութի մը նէ՝ որ չի կըրնար մըտածել, խելքը չի հասնիր, չի հասկըրնար։ և ասոր կըսեն ֆաթուիթա, որ է ապացութիւն։ մէնք հիմա առաջինին վըրայ խօսինք։

Չառանցոնք։

* * 277 * Ամէն մէկ մարդ մէյ մէկ թիւրլիւ բան հասկըրնալ և դատել ունի, և ասոնք ամէնն ալ մէկ ըզմէկէ տէրէձէ տէրէձէ ֆարիս ունին։ անոր համար այս տէլս զատել պէտք է որ՝ դատմունքին սխալը ո՞րն է, հիշ չի կըրնալ դատելը ո՞րն է, որ անոր կէօրէ հասկըրնանք թէ՝ ո՞ր հիւանդին համար տէլիուիօ ունի ըսելու է, և ո՞ր հիւանդին համար ֆաթուիթա ունի պիտի ըսվի։

Ասիկայ հասկըրնալու համար՝ առաջ զատենք այն արլուալ դատմունքները որ՝ տէլիուիօին մախսուս են։

Դատմունք ըսածնիս այն է որ՝ տեսած և հասկըցած երկու բաներնիս մէկ ըզմէկու քով որ բերենք նէ՝ որոշենք զատենք՝ թէ անոնք մէկ ըզմէկու նըմանութի ունի՞ն մի, աննմա՞ն են մի, մէ՞կ են մի, զատ բա՞ն են մի, մէկ ըզմէկու հետ կապակցութիւն ունի՞ն մի, չունի՞ն մի։

Ըսենք թէ՝ ձեռքը կըտոր մը սառոյց (պուղ) կառնեմ, այս մէկ բանն է։ ձեռքիս վըրայ մէկ պաշութի մը կիմանամ, այս ալ երկրորդ բանն է։ կը մտածեմ թէ՝ ա՞րդեօք այս պաշութիը այս սառոյց բըռնելը է մի, և կըսեմ թէ՝ անկէց է, այս դա-

տառւմն է . զերէ ըսելէ թէ՝ սառոյցն ու պաղութիւն
մէկ ըղմէկու հետ կապակցութիւն ունին :

Երբ որ այս կապակցութիւն ինքեար ընեմ նէ՝
զառանցանք է . երբ որ չի գիտնամ թէ՝ կապակ-
ցութիւն ըսած բանը աշխարքիս մէջ կայ մի , չի կայ
մի . ասիկայ ապշութիւն է . բայց ասոնք այս անուննե-
ըլս վաստըկելու համար՝ իխթիզայ է որ այս դատ-
մունքները իրեն արթնութե ատենը ըրած ըլլայ :

Եւ տէլիուիօին մէկ թարզն ալ այն է որ՝ պիւ-
թիւն մարդիկ ալէսէվիյէ իրեն զաննին դէմ եղած
ըլլան . ամէնը մէկ բերան իրեն զաննը սըտեն , և
մինակ ինքը այն զաննին վըրան մնայ :

Անոր համար պազի բաներ կոյ որ՝ անոնք ըսելը
խենթութիւն է էթրաֆին կէօրէ . ըսենք թէ մէկ
հասարակ մորդ մը ելլայ ըսէ թէ՝ ես թագաւոր
եմ , իրեն քովի մարդոցը թագաւորի պէս հրաման
տայ , այս ինչ բանը այսպէս ըրէք ըսելով ամէնն ալ
այն մարդուն համար խենթ է կըսեն . բայց թագա-
ւոր եմ ըսելը՝ խենթի խօսք և խենթութեան նը-
շան չէ . թէ որ այնպէս ըլլար նէ՝ աշխարքի մէջ
որքան մարդ որ թագաւոր եմ ըսեր նէ՝ խենթ
սեպէլու էր :

Նոյն մարդը որ այսպէս հասարակ մարդ մը ի-
քէն՝ թագաւոր եմ ըսաւ նէ՝ խենթ սեպվեցաւ .
Երբ որ բաղդին բերմունքէն թագաւոր ըլլայ անի-
կայ , և անկէց ետքը ես թագաւոր եմ ըսէ նէ՝ թէ-
պէտ խօսքը նոյն առաջին խօսքն է , բայց խենդու-
թիւն չի մնար այն աեղը և չի սեպվեր , իլլէ քի՝
թէ որ այն ատենն ալ ես թագաւոր չեմ ըսէ նէ՝
խենթ կըլլայ :

Ասոր պատճառը ի՞նչ է որ՝ մի և նոյն խօսքը մէկ
մարդ մը ըսէ նէ խենթ է , ուրիշ մը ըսէ նէ խենթ
չէ . զէրէ առաջին ըսողին պէս հիշմէկ ըսող մը նալ
չի կայ , ինքը մինակ ինք իր գըլմուն պօյ կը քաշէ .
ուրիշներուն ըրածին և դատմունքին ույմէշ չըլլար
չի համաձայնիր :

Մէկալին ըսածը հասարակութեան ըստածին ույ-
ղուն և համաձայն է, անոր համար ասիկայ խենթ չէ
սեպվիր, առաջինը խենթ կը սեպվի:

Ասկեց համկըցի՞ր որ՝ խենթութե մէկ նշանն ալ
ուրիշին զաննին չի համաձայնիլին ու ույմիշ չըլլալն
է. և ասոր համար յամառութին (ինատն) ալ մէկ
ճինս մը թեթև խենթութի է, թէ որ շատ մարդու
ըսածին դէմ դնէնէ՝ կամաց կամաց խենթութե
կը մօտենայ:

Խենթին մէկ մեծ նշանն ալ, որ ինատճի մարդէն
ասուլ կը զատվի. այս է որ, իրեն մէկ ատենվան
ըրած դատմունքը՝ ուրիշ ատենվանին դէմ կելլայ.
որ ըսել է թէ՝ մէկ ըսածը մէկալին ույմիշ չըլլար,
խենթը պույնուղ չունի եա:

Պազի հեղ զգայարանքները ասլա մէկ սախատու-
թիւն մը չունեցած իքէն՝ ծուռ կը դատէ տեսած
բաները, և ասոր ադատմառը ներսի դիէն մէկ խան-
դարմունք մը եղած պիտի ըլլայ. այսինքն՝ ուղեղը
երեակայութե անանկ բաներ կը ցըցընէ որ՝ զգայ-
ութիւնները անոր նման բան չեն իմանար:

Այս սրխատ և ծուռ հասկընալին ալ հելպէթ
ծուռ դատմունք կամ տէլիուիօ պիտի հետեի. տէ-
լիուիօին մէկ ուրիշ էթրաֆին ալ այս է որ՝ տեսած
ու լսած բաներուն խալիպները ծաղրական կեր-
պով մը մէկ ըզմէկու միացընելով՝ աբուառոց բա-
ներ կը հանէ:

Շատ մարդոց մըոքին մէջը՝ իրեն կեանքին և
ապրուստին իխթիզալը եղած միջոցները մէկ թիւր-
լիւ են, մէկ ըզմէկէ ֆարիս չունին, անոր համար այս
ատէթձէէն զատված զաննը խենթութիւն է:

Այս հիւանդութիւս մըաքին գործարանքներուն
մախսուս է. զէրէ յիշողութե մէջի եղած բաները
կավրէ՝ կամ կը գոցէ. որ յիշողութիւն է դատման
ասըլ իխթիզալը գործիքը:

Տէլիուիօին երրորդ թարգն է մէկ սաստիկ կիռք
մը, որ երբեմն վախը կըլլայ, և երբեմն բարկութը.

որ առաջ այն բաները ըլլայ ալնէ՝ այն վախը կամ
այն բարկութիւնը չէր պատճառեր . և այն բանը ու-
րիշ մարդոց ալ կը պատճհի, բայց անոնք չեն վախ-
նար , կամ չեն բարկանար :

Ասոնք դհելէս եսքը՝ կը ընանք քիչ խօսքով տէ-
լիուրոն սահմանել թէ, արթուն մարդուն սուտ ե-
րևակայութիւննէն՝ կամ սըխալ յիշողութիւննէն
առաջ եկած ծուռ դատմանք մը նէ . որ այս ծուռ
դատմանքներէն ալ մինասիպէթ սիզ կիւքեր կը
պատճառին :

Եւ այս տէլիուխօս երկուք կը բաժնըվի . մէկ
թիւրլիւխն հետ հիւմմա կամ թմրութիւններէս
վիւրլիւն՝ այս հիւանդութիւններէս
աղատ է . այս առանց տենգի և առանց թըմրութեն-
եղած թիւրլիւն ալ իտ՝ միւստաքիլ անունով ֆօլ-
լիտ կը սվի, որ հայ՝ կը ընանք ըսել յիւրարութիւն .
և մենք հիմա յատկապէս այս թիւրլիւխն վըսպ-
պիտի խօսինք :

Յիւրահենէն :

* . 278 . Հնար է որ ֆօլիան կամ յիմարութիւն
ալէսէվլիյէ անուն մը սեպվի , և ասոր տակը քանի
մի թիւրլիւ խենթութիւններ կը պարունակի՝ կը
սըլմի , բայց մենք ասոր նեղքին պարունակված
թիւրլիւնները չեն քըննած իքէն՝ տեսնանք քիչ յի-
մարութեան ալէսէվլիյէ պատճառը ի՞նչէ :

Ասոր պատճառէրը :

* . 279 . Ուարդը ողջ առողջ իքէն՝ հոգին ու
մարմինը մէկ ըզմէկու հետ այնպէս կապակցութիւն
մը ունին որ՝ հոգին ինչ հիւանդութիւն կամ անկար-
դութիւն որ ունենայ նէ՝ անոր թէմէլը և քեզը
մարմինին վըրայ փընտըռելու է . նիւթեղէն և
մարմնաւոր գործիքներուն մէկը հէլպէթտէ քի մէկ
սախտութիւնը պիտի ունենայ , թէպէտ շատ հեշ
ալ ասանկ պատճառ մը չի դըտնալուս համար՝ կը-

սենք քի՞ ասոնք հոգւոյ կամ մըտքի հիւանդու-
թիւններ են :

Այս վարպետութիւն է Հալլեու և Պօռհաւ ճար-
տար բժիշկներուն . ասկէց ՚ի զատ գիտնալ պէտք է
որ՝ սինիրներուն ամէնուն ալէսէվիյէ քեօքը՝ որ է
ուղեղին մէջը, հոգիին հետ աւելի կապակցութիւն
ունի . և ասանկ կըսեն՝ չ՛թէ միայն բժիշկները ,
այլ և նոր քաջ տրամաբանները . լօք , քօնտիյլեաք ,
սօաւէ , և այլն . այս անդամբըս քիչմը սախտածին
պէս պիւթիւն մըտքին և խելքին սախտածութիւն
կը բերէ :

Այս սինիրներուն ալէսէվիյէ քեօքին հասարա-
կօրէն ուղեղ կը զրուցվե . բայց այս վերջին ըսած-
նիս ընդունելով՝ մեղի մեծ բժուար առաջարկու-
թիւն մը կուգայ՝ որ ըւծելու է :

Չենք կընար շեւբհելէնմիշ ըլլար որ՝ մարդոյս
մըտքին պազի գործողութիւնները ուղեղին շարժ-
մունքներէն առաջ կուգան . և ասիկայ աղէկ սապիթ
ընելով և օրինակներով կը հաստատէ Կօպիօ :

Բայց այս շարժմունքներըս մենք չենք իմանաք ,
անոր համար չենք կընար ստուգել թէ ուղեղին
ո՞ր կերպ շարժմունքը մարդոյս միտքը կը փոխէ և
ի՞նչպէս կընէ . չենք ալ գիտեր թէ՝ ուղեղը ի՞նչ-
պէս կը շարժի , ի՞նչ եղանակով , և ի՞նչ օրինա-
կով կը փոխվի :

Ուղեղին շարժմունքներուն վըրայ աղէկ տեղե-
կութի չունենալնուս համար՝ չենք կընար մըտքին
հիւանդութիւններուն պատճառները աղէկ և լըման
հասկընալ , և ոչ սահին դժուարութիւն գըտնալ , և
ոչ ուրիշներուն գըտած դըժուարութեանը պա-
տասխան տալ :

Կընանք ըսել թէ՝ ուղեղին տամարներուն մե-
ծը շրջան առնօշ արիւնին ավըլվելէն՝ կամ շըլա-
նին շուտ կամ ծանր ծանր ըլլալէն՝ կընայ մըտքի
շփոթութիւն մը պատահիլ . բայց բժիշկները՝ որ ա-
սանկ բաները աղէկ քըննած են , չեն կըցած հաս-

կընաւլ և դիտել և քննել, թէ այս թիւրլիւ արեան շարժմունքին շատնալը՝ կամ քիչնալը՝ կամ փոխվիլը՝ մըտքին փոփոխութիւնը տրված ըլլայ, ասիւ կայ եղած ալէ նէ՝ ամէն ատեն և ամէն եթրաֆին մէկ թիւրլիւ եղած չըլլալուն համար՝ եղածներն ալ դիպուած (ռաստ կէլէ) բան մը կը սեպվի:

Այլև այս ալ սահին է որ՝ սինիրի կարողութիւն (բօդէնձա նեռվջողա) ըսված կարողութիւնն է մըտքին թէյսիրներուն ասըլ քեզքը, և այս կարողութիւնն ըսածնիս՝ շատ բժիշկներուն զաններուն նայելով, մէկ խիստ նօսր և խիստ շարժուն հիւթ մը նէ, որ ուղեղին և սինիրներուն ծուծին մէկ կըտորին մէջը եռլէշմիւն եղած կամ փակած կերևնայ, անանկ մէկ կերպով մը որ՝ մեզի ծանօթ չէ, և առողջ մարդուն մէկ սինիրէն մէկ ալ սինիրը կընայ խօսայ մը անցնիլ:

Խիստ պէլլի փորձ ունիմք որ՝ այս հեղուկը զգայարաններուն վըրայ եղած սինիրներուն ծայրերէն խիստ շուտով կըրնայ ուղեղը հասնիլ, որ ասոր հասնելով զգայարաններնուս քովը եղած բաները մենք ալ կիմանամք, այլև փորձով գիտեմք որ՝ այս սինիրի կարողութիւն խիստ քիչ ժամանակի մէջ կըրնայ ուղեղին մկանունքներուն վըրայ եղած սինիրներուն հասնիլ, և այն սինիրներուն ուժով այն մկանունքները շարժել մեր կամքին ուղածին կէօրէ:

Եւ չիւնքի մըտքին գործողութիւններուն չափը և պատճառը և թէմէլը զգայութիւններն են. և անդամիք ներնիս շարժելնուս արմատը կամքն է, և կամքին ու միտքին սինիրներուն հետ ունեցած իլհախութիւն այս սինիրի կարողութիւն կամ կենսական ողի ըսված հիւթերնուս միջնորդութը, և երթալով գալով կըլլայ կոր, ասոր համար անկասկած կըրնան ըսել թէ՝ ուղեղին ու անոր ճինս ճինս շարժմունքներուն մըտքին վըրան թէյսիր ընել և խենթութիւն պատճառելն ալ այս կենսական ողիքին միջնոր-

Դութեամբը կըլլոյ,

Այս շարժմունքներուս հանդամանքը և մէկ ըզ-
մէկէ զանազանութիւնը ֆարիս ընելը դժուար բան
է, և բժիշկները ատեթիւնը իւղը այս բանս մթին և
չի հասկըցվելու բան մը սեպած են, անանկ որ՝ հիշ-
խելքերնին չի կըտրեր թէ՝ ասոր լըմանին պիտի
խելք հասնի:

Այս յուսահատութիւն պատճառ կըլլոյ որ՝ որ-
քան խելք հոգնեցընենք նէ՝ պարապ է ըսելով
ասոր վըրայ ասլա քննութիւն ըներ, և ասոր հա-
մար այս յուսահատութեանս չեմ հաւնիր կըսէ. և
կարդացողին միտք արթընցընելու համար՝ իրեն
միւստաքիւ զաննը՝ կամ դրութիւն՝ կը գըէ. յօյ
ունիմ որ կըսէ՝ այս զաննիս սուտ ըլլալը պիլէ
խելք ընէ բժշկական գիտութեն այս բանիս վըրայօք.
զէրէ այս զաննըս սուտ հանօղը հէլլպէթու ինքն ալ
իրեն կողմէն ձշմարտանըման զանն մը գըտնալու
միտք պիտի հոգնեցընէ. և այս միտք հոգնեցընելու
է մեր ուղածը. մեր զաննը կըսէ իրաւ է եղեր՝
սուտ է եղեր հոգ չէ:

Այան աշեքեար կերեսի որ՝ կենսական ոգիքին
ուժը, և դիւրաշարժութիւնը ամեն ատեն մէկ չի կըր-
նար ըլլալ. այս զատ զատ տէրէմէներս որ կոյ այն
կենսական ոգիքին վըրան նէ՝ քըննելով երկու-
ձինս կըրնանք գըտնալ. մէկը կըսվի արթընցընելը
(էջնթամէնթօ,) մէկալը հանդարտութիւ (քօն-
շետէնցա :

Սինիրի կարողութիւնը՝ կամ կենսական ոգիքը
արթընցընել անոր կըսենք՝ երբ որ ձինս ձինս
թէյսիրներ իմրա ընելու հերիք ուժ ունին. և երբ
որ այս ուժը՝ և շարժականութիւնը ատեթ եղածէն
ալ աւելի շատցած է նէ՝ անոր ալ այս էջնթամէն-
թօ անունը կը տըրվի:

Քօնշետէնցա կամ հանդարտութիւն կըսենք՝ երբ
որ կենսական ոգիքը իրեն վըրայ ինկած բաները
իմրայ ընելու՝ կամ առաջկու ըրած բաներնին ընե-

լու ուժ չունին . այս անուններս և այս գործքերս
կը դնեմք նէ՝ բանաստեղծական անուններ չեն
կըսէ քուլլէն , ամեն առեն մեր աչքովը աեսած
բաներնուաս մախսուս եղած անուններն են :

Այս ուժը էվելուալը՝ կամ պակսելը ինչո՞լ կըւ-
լայ , անիկայ չե՞լք կըրնար հասկըցընել . այս էչչե-
թամէնթօ և քօնչիտէնցա ըսված յատկութիները՝
որ կենսական ոգիքները ունին ըսինք , պազի սէ-
պէպիներ կըլլայ որ՝ աշխետը կըլլան . բոյց արթ-
նութեան առենը պէլլի եղածէն աւելի է՝ քընա-
ցած առենը աշխետար ըլլալնին :

Աղէկ և կատարեալ քընացած առենը՝ կենդա-
նական գործողութիւններուն վերաբերեալ ո՞քան
շարժմունքներ կընէ՝ կենսական ոգիքը նէ՝ ամէնն
ալ կը դադրին . աչքը չի տեսնար , ականջը չի լը-
սեր , և զգայաբանքներուն հիշմէկը բան մը չի զգար
չի մանար . այս է քօնչիտէնցա ըսածնիս :

Արթնութե առենը ասոնց թէյսիրը ֆարխլը է .
և այն մարդն որ կատարեալ առողջութեան մէջ կը
կենայ նէ՝ ամէն սինիրներուն և ամէն զգայաբանք-
ներուն գործողութինները տեղին են . և ասոր հա-
մար կըսենք թէ՝ կենսական ոգիքներուն էչչեթա-
մէնթօն կատարեալէ :

Ասոնք ալ մարդ չի կըրնար ինքեար ընել , որ
ամէն օր աչքով տեսած բաներնիս են . ասոնք դնե-
լին ետքը՝ պէտք է այս ալ մտածելքի՝ երբ որ այս
երկու թարգերս էչչեթամէնթօ և քօնչիտէնցա ըս-
վածները յաջորդաբար մէկ ըզմէկու ետևէ կըլլան .
ինչպէս որ ատէթ լուզուէ ամէն մարդու ամէն օր կը
պատահի , սէպէքի՝ խաղիլսիզէ որ ափանուզդ մէկէն
չի մէկ պէտք եղած փոփոխութինները ըաստ գան :

Կամաց կամաց կըլլան այս փոփոխութիններէս , և
քիչմը ատեն կուզեն մէկ ըզմէկու յաջորդելու . և
ասիկայ սահին է՝ թէ զգայութե կողմանէ՝ և թէ
շարժման կողմանէ . երբ որ մէկ մարդ մը քընանա-
լու ըլլայ նէ՝ կամաց կամաց անոր զգայութինները

կը կապվին, անանկ որ՝ նոր քունը տարած ատենը
մէկ թեթև ձայն մը կամ շարժում մը նալ հէրիք է
անօր կենսական ոգիքը արթընցընել, որով ինքն ալ
կարթըննոյ բայց քիչ մը ատեն անցնելէն ետքը՝
այն շարժմունքը՝ և այն ձայնը՝ և անկէց քանի մի
տէրէճէ ալ աւելի ըլլայ նէ՝ չաղդեր թէյսիր չըներ
ողառկողին, զէրէ քունը խորունկցած է. ըսելէ քի՝
կատարեալ քընացած է, և կենսական ոգիքը քօն-
չիտէնցա ըսված վեճակին մէջ մըտած են:

Դարժող զօրութիւնն ալ ասանկ կամաց կամաց
կը կապվի, կամքը չի կըրնար իր ուղածը ընել, և
շարժմունքները առաջ մէկ անդամքինը կը դադրի,
ետքը մէկալինը ասոնք շարժել ուղելու ատենը՝
արթըննալէն ետքը քիչ մը ատեն պիտի քըշէ. որ
խելքը գլուխը գոյց կըսվի. և այս միջոցիս՝ տահա
քունը գլուխն է կըսվի. ըսելէ թէ՝ տահա կեն-
սական ոգիքները քօնչիտէնցա ըսված վեճակին
մէջն են:

Արթըննալու ատենը՝ աչլըները չի բացված ի-
քէն՝ ականջները կը բացվին. ինչպէս որ քընանա-
լու ատենն ալ ականջներէն առաջ աչքերը կը դոց-
վին, և բատէթճէ շարժմունքը իր չափը չի գրտած՝
պիտիւն զգայարանքները կը բացվին:

Պազի հեղ զգայարանքները կը բանին. աչքը կը
տեսնայ, ականջը կը լսէ. բատէթճէ շարժմունք-
ներն ալ կըրնայ ընել. կելլայ կը նըստի, կը քալէ,
և այլն. բայց միտքը արթընցած չըլլար, ուսսածները՝
կամ ըրածները՝ միտքը չի կըրնար առնել. և այս է
քնաշըջութիւն ըսվածը, որ իտ՝ սօննամպօլիդ-
մօ կըսվի:

Ըսածներէս կըրնաս հասկընալ որ՝ այս երկու
յատկութիւններս որ ըսկնք՝ չէ թէ ամէն մարդու
վըրայ զատ զատ տէրէճէ ունին, այլև մի և նոյն
մարդու վըրայ՝ ամէն ատեն մէկ տէրէճէի մէջ չեն
մնար. և իրենց տէրէճէին կէօրէ՝ խելքին ալ փո-
փոխութիւն կըրնան բերել:

Ինչպէս որ ամէն մարդ այս ըստ փոփոխութիւներս՝ իր վըրան փորձը տեսնալով գիտէ, նմանապէս ալ ամէն մարդ գիտէ՝ և իր վըրան փորձած է որ՝ կենսական օգիքներուն անկանոն շարժած ատենը խենթութիւն կը պատահի:

Այս խենթութիւն շատ մարդոց քընացած ատենը կը լայ, և երազ կը սվի. և յիրաւի երազին մէջ չեղած բաներ կը տեսնայ, իրեն ատէթ եղածէն դուրս դատմունքներ կընէ. հիշ մէկ ըզմէկու հետ մինասիակէթ չունեցող բաները մէկ ըզմէկու ըուպար կընէ, ասոնց ըուպար ըլլըվելէն ծաղրական բաներ կը հանէ. և այս բաները թէ որ արթուն իքէն ընելու ըլլար նէ՝ կատարեալ խենթ կը լար:

Ասկէց կը հասկընամք որ ուղեղին գրգութիւնը մէջ՝ մէկ անհաւասարութիւնը ըլլալէն կը պատճառի խենթութիւնը. զէրէ երազն ալ ասկէց կը պատճառի կոր՝ որ խենթութեան նման է:

Մըտքերնուս գործողութիւները կատարեալ ըլլալու համար՝ պէտք է քի՝ գրգութիւնը ուղեղին ամէն դին և ամէն մասունքներու վըրայ հաւասար եայլմիշ ըլլայ. և թէպէտ չենք գիտեր և չենք կը նար սապիթ ընել թէ՝ տեսած բաներնիս՝ որ աչքերնուս առաջը չեղած իքէն ալ անունը լսելով մոքերնուս մէջի խալիպը կը նորոգվի, և այս նորոգվելուն ատէթ եղած է մըտքերնիս կուգայ ըսելը. այս մոքի մէջի խալիպներս ուղեղին մէջը պահված են մի եօխսա պիւթիւն ուղեղին վըրայ եայլմիշ եղած են, մի. բայց ի՞նչպէս որ ըլլայ նէ՝ իսթիզայ է մէկ բան մը դատելու՝ կամ հասկընալու ատեննիս՝ այն բանին մինասիակէթ ունեցող խալիպները ի՞նչ բան են և ուր են նէ՝ կարգաւ մըտքերնուս առաջը բերել. և թէ որ ուղեղին մէկ մասը մէկ կողմը չի կը ընաս շարժելնէ՝ այն մասին կամ այն կոշմին մթապըս խալիպը մոռցած կը լսաս:

Թէ որ այն շարժելու մասին կամ իըտորին տեղը՝ ուրիշ մէկ խալիպի մը կողմը դրդուվելու ըլլայ

ՆԵ՞ Փընտըռած խալիպիուտ տեղը այս չե Փընտըռած
ծըդ կուգայ , կը սխալիս , խալիպին սխալելէն ալ
դատմունքը սըխալ կելլայ :

Այս ըստածները աղեկ հասկընտըռ համար՝ գիտ
նալ պէտք է որ՝ մարդո քընացած ատենը քօնչե-
տենցա ըստածնիս սկիզբէն մինչև վերջը մէկ տերե-
ճէ շըլլար . ըսելէ քի՝ քունը սկիզբը թեթև և
ետքը խորունկ կըլլայ :

Անոր համար պազի հեղ էզմը ատեն քընացած
իքէն ալ՝ որ խորունկ քուն ըլլալու ատենն է ,
դուրսէն իրեն զգայարանիքներուն վերաբերեալ,
բան մը պատահի նէ՝ խիստ շուտով կիմանայ . Թէ
ձայն եղեր՝ և թէ՛ շարժմունք :

Այս զգացմունքներս չիւնիքի ուղեղին ամէն կող
մը հաւասար չեն աղդեր թէյսիր ընէր քունին մէ-
ջը՝ քօնչետենցա ըլլալուն պատճառուիլը , անոր հա-
մար այս ալ մէկ ձինս մը երազ կամ խենթութի է ,
կամ երկուքին մաղեցնը բան մը նէ :

Այս խենթութէս կազմատի՝ եբբ որ ուղեղը
իրեն կատարեալ հաւասարութիլը դըտնէ գրգռու-
թեանը կողմանէ . կամ եբբ որ կենսական ոգիքը
ուղեղին ամէն դիտն վըրան հաւասար աղդեն թէյ-
սիր ընեն :

Ամէն մարդ աղեկ ֆարխին գացած է կարծեմ , թէ
այն քունն որ շատ երազ կը բերէ , ըման քուն չէ ,
շատ հանգստութի չե տար առանց երազի եղած քը-
նանալու չափ , ասոր համար ատէթ իւղու առողջան
դէմ երազ կը տեսնըվի՝ եբբ որ քունին ուժը անց-
նելու մօտիկ է , և շատ հեղալ քունին մէջը մարմնայն
մէկ բան մը ըլլայ նէ՝ անոր նմանը երազ կը տեսնէ :

Արթնութէ ատենն ալ տէլիուխօի ույլուն օրինակ
ըլլալու բան մը ըաստ կուգայ մարդոյս մըտքին ,
կենսական ոգիքներուն անհաւասար գրգռութէն ,
և այս է որ կըլլայ հիւմմա ունեցօղ մարդերուն :
Եւ պէլլի է քի՝ հիւմմային ատենը ուղեղին ,
թէյսիրը կենսական գործողութիւններուն վըրայ՝

շատ պակաած և քիչցած է . ասոր համար հիւմմայ - ին հետ առէթ իւղը տէլիուիօ կը գըտնըվի . ոյս տէլիուիօ՝ որ հիւմմային ատենը բաստ կուգայ , հիւանդութեան վարըշն մ.ջը մակոսուս ժամանակ ունի իրեն , և նշաններ ալ ունի որ՝ չեկած իքէն պիտի գայ տէյի կը ընանք հասկընալ . և ատենը այն է որ՝ կամ պիտի քընանայ հիւանդը , կամ քընանալէն նոր արթընցած է :

Ասկէց կերևի որ՝ հիւմմային սկսած ատենը կենսական ոգիքին գրգռող ուժին հաւասարութիւնը կտրելով , ամէն տեղ մէկ կերպ թէյսիր չընելով խենթութիր կը պատճառի . և հիւանդութիր սաստկացած ատենը նոյն պատճառը սաստկանալով խենթութիւն կուգայ :

Այս ամէն ըսածներէս աղէկ հասկըցվեցաւ կարծեմ , թէ խենթութե ասըլ պատճառը՝ կենսական ոգիքներուն ուղեղին վարայ մէկ թիւրլիւ թէյսիր չընելն է . բայց չե՞նք կը ընակար իմացընել և էշկեարէ ընել . ի՞նչպէս կը լսայ որ ուղեղին ամէն մասունքը մէկ թիւրլիւ չե՞ն առներ կենսական ոգիքներուն տպաւորութիր . ասոր պատճառը կենսական ոգիքն են մի , սինիըներն են մի , ուղեղն է մի . և մարդոյս կենդանական , կենսական և բնական գործողութիւներուն ի՞նչպէս մէկ թիւրլիւ չըլսար կենսական ոգւոյն թէյսիրը :

Բորբոքում ունեցող հիւանդութիւններուն մ.ջ մէկ խթիչ բան մը ուղեղին թէյսիր ընելով կենսական գործողութիւներուն վըրայ ունեցած ուղեղին ուժը էվելօք կը սաստկանայ . կենդանական ուժը՝ կամ հիչ չե փոխվեր , կամ փոխվի ալնէ՝ շատնալուն տեղը կը քիշնայ . ասոր զըթ պազի խելագարութեղութեաներուն կենդանական գործողութիւնները որ՝ միշտ ուղեղին կախում ունին , զարմանալի կերպով մը կը շատնան , կենսական գործողութիւնները որ՝ սըրտէն առաջ կուգան , կամ հիչ չեն փոխվիր : կամ խիստ քիչ կը փոխվին :

Ասանկ բաներուն թէպէտ ուղեղին կազմութիւր,
և շարժմունքներուն ձինսերը, և կենսական ոգիքը՝
ուղեղին հասած ատենը խըթելուն կամ շարժելուն
թարզը մեղի ծանօթ չեն. բայց մթապիսութիւնով
եղած բաները քըննելով՝ և անոնց վըրայ տիքքաթ
ընելով՝ կըրնանք հասկընալ թէ՝ խենթութեն պատ
ճառը ի՞նչ կըրնայ ըլլաւ:

Յիշորութիւն:

* . 180 . Պատաջալ ըսինք թէ՝ երկու մինս կըլլայ
տէլիուիօն . մէկին հետը հիւմմա կըլլայ . մէկը տ-
ռանց հիւմմայի կըլլայ, հիւմմայով եղածին վըրայ
այս տեղու խօսք չունիմք, ուրիշ տեղ ըսած եմք՝
իլէ՝ բորբոքումներուն կարգին մէջը ուղեղի բոր-
բոքման վըրայ (* . 95 .) :

Հոս միայն անոնց վըրայ կը խօսինք որ՝ հետեր-
նին բորբոքում չերսիր . և վէզանիւններուն կարգին
մէջը կը մըտնան . ասոնց ամէնուն ալ ալէսէվլյէ ա-
նուն դըրված է խտալ” բացցիա, որ աշխարհաբառ
փախութիւն ըսելու շատ ույշուն կուգայ:

Ասոր մէկ թիւրլիւն է մանիա, հայ” մոլեգնութիւն,
տճկ”, չըկընըք . և ասանկներուն՝ մեռնելէն ետքը
ուղեղինին բանալով տեմնըլած է որ՝ ալէսէվլյէ
ուղեղին մէջը մէկ ավրածութիւնը կրայ . աւելի չոր
կըլլայ, և թանձր, և թափանցիկ, և կարծր . որ այս
հիւմմութիւնս չիքաշած մեռնողներուն ուղեղը՝
այս չորս թարզը ասոնց վըրայ տեսնըլած տէրէ-
ճէովլը չունենար:

Պաղի հեղ ուղեղը ատէթ եղածէն աւելի թաց
և կակուղ կըլլայ, և այս դիս այն դին խօլայ կը
ծըռմըռկի . Մէքէլ բժիշկը ասանկ մէկ խենթի մը
ուղեղը աղէկ քըննելով մեռնելէն ետքը, թէ
թանձրութեր և թէ ծանրութեր՝ շատ ֆարլս գը-
տաւ խելացի մարդուն ուղեղին նայելով:

Այս բաները ուղեղին ամէն կողմին վըրայ մէկ
կերպ մի կըլլան, տեղտեղ կը փոխվի՞ն մի, չնչ

կըրնար որոշակի և բացարձակ գիտնալ . զէրէ անդամազըննինները որ՝ մեռելներուն մարմինը կը բանան , աղէկ տիքքած ըրած չեն այս բանիս վերայ :

Բայց քանի մի փորձերէն սահին կերեի որ՝ ուղեղին ամէն կողմը մէկ կերպ պիտի չըլլայ . և այս մէկ կերպ չըլլալս ալ քուլլէնին ըսած պատճառը կը հաստատէ :

Մօռկանէի ճարտար և խելացի բժիշկը կը հաստատէ որ՝ մանիսքօ (չըլկըն) ըսված խենթերուն ուղեղը ատէթէ չոր և թանձր և կարծր կըլլայ . և այնքան անգամ մեռելներուն վըրայ ասիկայ տեսէր է որ՝ պիտի ըսեր թէ՝ ամէն չըլլըններուն ուղեղը ասանկ կըլլայ :

Բայց ուրիշ ըրած փորձերուն մէջը կը տեսնըվի որ՝ ուղեղին ծուծը այսպէս չոր և կարծր իքէն՝ ուղեղին խելապատակ ըսված մասը՝ իրեն բնական թացութիլ և կարծրութիլ ունի . և պազի զուհուրաթներուն՝ ատէթ եղածէն աւելի ալ թաց գլուխըված է խելապատակը :

Նոյն մօռկանէն տեսէր է որ՝ շատ անգամ ուղեղին մէկ կողմը չոր և կարծր իքէն չափէն աւելին մէկ ալ կողմը նոյնպէս չափէն աւելի թաց և կակուղ գլուխըված է . ասոնք ամէնն ալ քուլլէնին ըսածը կը հաստատեն այս հիւանդութեանս պատճառներուն վըրայ :

Բացցիա ըսված խենթութիւննէն մեռնողներուն ուղեղը բանալով ասըլ ուղեղին գործարանքին մէջը ավըրվածներ տեսնըված է . և կերեի թէ՝ կենսական ոգիքները ավըրված մասին վըրայ՝ ուրիշ թիւրլիւ թէյսիր կընեն , չավըրվածին վըրայ՝ ուրիշ թիւրլիւ :

Ավըրված տեղը այն կենսական ոգիքներուն գործողութիլ մէկ դիէն մէկալ դին անցնելու ճամբան ալ կը գոցեն . և ասոնց ո՞րն որ ըլլայ նէ՝ կըրնայ խենթութիւն պատճառել :

Ասոր վըրայ այնքան փորձեր եղած էն որ՝ կար-

ծեմ ամէն բժիշկ ալ պիտի զանն ընէ թէ՝ այս հիւանդութիս ուղեղին գործարանքին ավարտվելէն կը պատճառի ամէն ատեն :

Ասոր հետեւութիւն այն կը լսոյ որ՝ խենթերը անբժշկելի պիտի ըլլան՝ չիւնքի որքան օռկանիքա ըսված հիւանդութիւններ կան որ՝ գործարանքներուն ավարտվելէն կը պատճառին՝ ամէնն ալ անբժշկելի են :

Փորձը այս զանն ընէլը՝ սուտ հանած է, զէրէ շատ խենթեր տեսեր ենք և բժշկական պատմութիւններու մէջ կարդացեր ենք որ՝ կատարելապէս բժշկը ված են, ասլա խենթութեան նշան մը չի մնալով վըրանին :

Եւ չենք կը լսուաբ ըսել թէ՝ այս բժշկը ված խենթերուն ալ ուղեղը ավարտված էր, օռկանիքա հիւանդութիւն ունէր, և ետքը բժշկեցաւ, և այն սախատութիւնը շիտկեցաւ, անոր համար այս ետքէն անցնող խենթութիւններն ալ ուրիշ մէկ փորձ մը ընէն որ՝ կենսական ոգիքներուն ուղեղին վըրան թէյսիր ընելը անհաւասար եղած պիտի ըլլայ, և անկէց խենթութիւն պիտի պատճառի, որ ետքը այն անհաւասարութիւնը զուհուրաթով մը անցածին պէս՝ խենթութիւնն ալ կանցնի :

Հատ խենթութե մէջն իքէն մեռնողներուն ալ ուղեղին կազմութե մէջը այնպէս գործարանքի սախատ չէ տեսնը ված, իլէ՝ պազի հեղ հիշ մէկ խենթութեան պատճառ ըլլալուն բան մը նաև չերեիր :

Այս ալ մէկ ապացոյց (իսպաթ) մը նէ որ՝ այս հիւանդութեան պատճառը ուղեղին գործարանքին սախատութիւնը չէր, ասոնցմով ըսել չենք ուղեր թէ՝ ուղեղը ասլա պատճառ չէ այս հիւանդութես, զէրէ խապիլէ որ՝ անդամազննինները մեռելներուն մարմինը բացած՝ և ուղեղը քննած ատենին՝ ուղեղին չորսութեն և կարծրութեն ուրիշ բանի տիքքաթ ըրած ըլլան, և չեն նայած թէ՝ ուղեղին մասունքներուն մէջը մէկ ըզմեկու աննըմանութիւն

կա՞յ մի , Եօխսա առլա մէկ ըզմէկու նման են մի :
թէ որ ասոր տիքքաթ ըրած ըլլային նէ՝ խաղիւ
էր որ՝ հիւանդութե պատճառին վըրայ քիչմը բան
էվել կըրնայինք սորվել :

Խենթութե վըրայ անդամազըննիններուն ըրած
քննութիւները շատ պակասաւոր են . միայն մօռկա-
նէի վարպետին գրածները աղեկ են :

Ասոր ռիւարը :

* . 281 . **Պ**աքսն բաներ գրելես ետքը այս հիւ-
անդութե վըրայ՝ շատ կուզեկ աղեկ մը խելագտ-
րութեան ֆարխերը գըտնալ ուղեղին կողմանէ . որ
ասո՞ք բժշկելու ույղուն ձամբայ մը գըտնըվեր .
բայց մինչև հիմա այս ֆարխս գըտնըված չէ , և
գըտնըվելու յոյս ալ չի կայ , անոր համար այս տեղս
քուլէն վարպետին քանի խորհրդածութիւնները
դնենք . պէտքի ասո՞ք այս հիւանդութիւն բժշկելու
ձամբան գըտնալու քիչմի օգուտ ընեն :

Առնօլոյ անունն վարպետը հոգնեցաւ գըտնալու
թէ՝ մանիս կամ մոլեգնութիւն ըսված խենթութեր
քանի մինս ունի՝ հոգւոյն կողմանէ նայելով . և
երբ որ հասկընանք քի՝ հոգւոյն ո՞ր վիճակին՝ ուղե-
ղին ո՞ր վիճակը ույղուն կուգայ , այն ատենը աղեկ
կըրնանք շահ տեսնալ այս երևելի վարպետիս գը-
տած մթապըխութիւններէն :

Բայց հիմա որ՝ ուղեղին ու հոգիին շարժմունք-
ներուն մէկ ըզմէկու հետ մթապըխութիւն չենք գե-
տեր , այս վարպետիս աշխատութիւննեն պտուղմը
չենք կըրնար ունենալ :

Խենթութե թիւրլիւ տէրէճէներ կը ցըցընէ .
բայց կարծեմ թէ՝ այս տէրէճէներուն ֆարխը գոր
ծադրութեան կողմանէ՝ կամ հիչ օդուտ չունին ,
կամ խիստ քիչ :

Այլև այս թիւրլիւները կըրնան մէկ ըզմէկու
հետ խառնըվել , մէկ ըզմէկու հետ փոխվել , և մէկը
երթալ ետևէն մէկալը գալ մի և նոյն մարդուն

վըրայ + անոր համար տահաւ աղեկ կերեի խենթու-
թիւններուն ամենուն մէկէն մէկ պատճառ մը տալ, և
ամենն ալ բժշկելու մէկ կերպ դեղի մը կարօտ ըլլալ:

Ասանկ քիչ բան գիտնալուս համար այս հի-
ւանդութես վըրայ՝ ըսելիքնիս ալ քիչ կըլսայ + և
մենք այս թիւրլիւ հիւանդութիններուն միայն եր-
կուքին վըրայ խօսինք + մէկը միւստաքիլ մանիս ըս-
վածը, մէկն ալ մէլանքօլիան:

Գիտեմ որ ամէն խենթութի այս երկու թիւր-
լիւիս մէջ չեն սըզմըվեր + բայց չենք կըլնար ըսել
թէ՝ ո՞ր թիւրլիւն ասոնց նելքին կը սըզմի՝ ո՞րը
դուրս կը մնայ + կարգը գայ նէ՝ ասոր վըրայ ալ քիչ
մը բան կը խօսինք:

Չըլիչլչ + դմ: Մանիս + էպ: Խելտաբութի + հայ:

Ասոր Էնչ ըւստէ:

* . 282 . **Տէլեռիօին** համար ալէսէվլյէ լնչ որ
ըսինք նէ նախընթաց գլուխին մէջը, միւստաքիլ
այս թիւրլիւիս վըրայ հասկընալու է + որուն մախ-
սուս անուն դրին՝ մանիս ըսին:

Այս հիւանդութիս պազի անգամ կը կենայ մէկ
բանը ծուռ հասկընալէն՝ կամ ծուռ սէլլիլէմիշ
ընելէն առաջ եկած ծուռ դատմանը վըրայ + որով
այս հիւանդութիս ունեցողները՝ հեռու եղած բա-
ները աչքերնուն առաջը եղածի պէս կը տեսնան:

Բայց ասիկայ մանիսյին ոչ ամէն ատենվան՝ և ոչ
հաստատուն նշանն է + շատոնց պէրի իրեն յիշո-
ղութեան մէջ եղած բաներուն վըրայ կընէ ծուռ
դատումը:

Սովորաբար այս կերպ հիւանդըս խելքը միտքը
մէկ բանի մը տըլած կըլսայ, ծուռ դատմունքը անոր
վըրայօք կընէ + բայց ուրիշ շատ անգամ ալ շատ բա-
ներու վըրայ խելքը կը պըտըտըլընէ, և ի՞նչ բանի
վըրայ որ խելք տանի նէ՝ միշտ ծուռ կը դատէ:

Այս միջոցիս գաղափարներն ալ մէկ ըզմէկ կը

խառնըզին , և այս ալ հիւանդը կը շփոթէ , և նոր մոլորութիւններու և նոր ծուռ դատմունքներու պատճառ կը լլայ + այս հիւանդութիւն ասով կը զատ վե ուրիշ խենթութիւններէն որ՝ մէկ աձէլէ դատմունք մը կընէ այս հիւանդըս , այն ալ ծուռ . բայց այս ծուռ դատմունքը մէկ անգամմը մը մըտքին մէջը մըտածին պէս՝ ինատ կընէ կը մնայ վըրան . մէկ նոր խենթութիւնը նաև դալու է որ՝ առաջինը ձըգէ ու ուրիշ մէկ նոր ծուռ դատմունք մը ընէ :

Այս հիւանդութիւնս ունեցողները ալէսէվիյէ շատ բարկացօղ կը լլան , և բարկութեան պատճառը շատ անգամ իրենց ծուռ դատմունքն է . զէրէ ինչ բան որ ընել կուզեն նէ՝ սաստկութեամբ և ուժով ընել կուզեն . Երբ որ մէկը իրենց դէմ խօսի՝ կամ խաղաղընել ուզէ՝ կելլան կամ անոր վըրայ հիւանդիւմ կընեն , կամ ի՞նչ որ իրենց կամքին դէմ կուգայ նէ՝ անոր վըրայ կը վազեն :

Իրենց ծուռ դատմունքը միշտ այնպէս կը բերէ որ՝ ինչ որ մէկը ընէ նէ՝ իրենց նխօսպէթ և իրենք նախատելու համար ըրած կերենայ . և հիչ մէկ բան մը չըլլայ նէ՝ առաջկուց եղածները կը մըտմըտան , անոնցմէ իրենց նախատինքի ույղուն բան մը կը հանեն շիտակ կամ ծուռ . կըսկըսին անոր վըրայ կատղիլ , և աւելի անանկ մարդոց ըրածները կը քընեն որ՝ առաջկուց հետերնին շատ սըխ բարեկամութիւն ունէին :

Ասով այն հին բարեկամնին իրենց ատելի կը լլայ . անունը լըսածներնուն պէս կը կատղին . անունը տըլօղն ալ իրենց նխօսպէթ կընէ կարծելով վըրան կը վազեն . առաջկուց ի՞նչ յարգութիւն և ի՞նչ սէր ունէին այն մարդոցը վըրայ նէ՝ անոնք ամէնն ալ ետ կը մնայ :

Այս ամէն լըսածներէս պէլլի է որ՝ մանխա ունեցող խենթին խօսքերը ափեղ ցըփեղ և մէկ ըզմէկու ույղունսուզ բաներ պիտի ըլլան , տէլեռիօին պէս :

Եւ ասկեց էվել ատեթէ դուրս մէկ ուժ մը պիտի ունենան կամաւոր շարժմունքներնուն մօտ . և անզգայութի մը պիտի ունենան , որով խիստ ռաստիկ բաներէ ալ պիտի չառնեն . ոչ քընանալ կուգայ մըոքերնին , ոչ ցուրտ , ոչ տաք , և ոչ անօթութիւն . բայց պազի խենթ շատ իշտահ կունենայ քի՝ ինչ որ ըլլայ կուտէ անյագ կերպովմը :

Ասոր դադարաները :

* . 283 . Պայմ ըստածները կը ցըցընեն որ՝ կենական ողիքներուն գրգռութիւնը ուղեղին վըրայ գերազանց տերէնէն հասնելով՝ այս հիւանդութիս պիտի պատճառի . այլև այս չափազանցութիս անկանոն մէկ թէյսիր մը պիտի ունենայ , և միայն կենդանական գործողութիներուն պիտի դըպին . զէրէ ասոնց բնական և կենսական գործողութիւնները ատեթ իւզբէ և խիստ շատ ատեն ասլա ավորված չեն ըլլար , միայն կենդանական գործողութիւնը ավելիված կըլլայ :

Եւ դժուար բան է դիանալը թէ՝ ի՞նչպէս այս չափազանցութիս կըլնայ ըլլալ կենսական ողիքներուն գրդմանը վըրայ , և ինչ որ Սօվլաժ վարպետը մանիս մէդասդադիքա ըստած հիւանդութենը վըրայ , և քուլէն մանիս քուրօնէային վըրայ օրինակիներ կը բերէն նէ ուղեղին մէկ դին մէկ սախտութի մը և ավորվէլ մը ցըցընելով՝ այս հիւանդութիս ռոկանիքա հիւանդութիւններուն կարգին մօտ բան մը կը ցըցընեն :

Բայց նցն քուլէն կըսէ որ՝ ասանկ հեռաւոր պատճառները քիչ բաստ կուգան , անոր համար ուրիշ պատճառները քըննել նայինք , կիրքերը կամ հընհընոքը՝ որ շատ անդամ զօրաւոր պատճառ մը կըլլան խենթութեն , աւելի տիքքաթ կուղեն , և կերեկ թէ՝ այս կիրքերը՝ որ բըռնածներուն սկէս շատ հեղ կենսական ոգիքներուն ուժը կը շատցընեն , երբ որ քիչմը երկանկէլ ատեն մընան , կամ

մէկը անցած չանցած՝ մէկ ուրիշմը յաջորդէ տեղը
բռնէնէ՝ այս ուժը աւելի շատցընելով՝ մարդը կը
խնթեցընեն :

Պազի անգամ մըստմըսուքէն և մէրաքէն ալ խեն-
թութիւն կըլսոյ զէրէ խելքը աւելի հոգնեցընելով՝
ուղեղին մէկ մասին վըսոյ, ուր տեղ որ մըստմըսա-
ցած խալիպին մթապըս տպաւորութիւն կը դըտնը-
վի, կենսական ոգիքը հոն շատ կերթայ, և այն մասը
շատ կը դըրդէ ։ այն մըստածմունքը երկան քըշածին
պէս՝ այն դրդմունքն ալ ունակութիւն պէս բան մը
կըլսոյ ։ հաւասարակշուութիւն կավըսվի, կըլսայ կա-
տարեալ մոլեգնուութիւն կամ խելագարութիւն :

Բայց պազի մոլեգնուութիւններ կան՝ որ ասանկ
հեռաւուոր սպատձառներու ույղունութիւն չունին .
ի՞նչ թիւրլիւ որ ըլսոյ նէ՝ հաւնելու բան է որ՝
մէկ աւելի գրգռութիւնը կը պատճառվի կոր ասկէց
ուղեղին վըսոյ ։ և այս դիտողութեանս ույղուն է
ամէնէն աղեկ ձինսը, որով այս հիւանդութիւնս
կը բժշկըվի :

Տեսնանք թէ ի՞նչ դեղով կը բըժըշկըվի այս
հիւանդութիւն, և ալրված դեղերը քըննենք թէ՝
ի՞նչ կողմէն օգուտ ունին :

Ասոք դիմոք :

* . 284 . ԽԵՆԹԵՐՈՒՆ բարկացողութիւն և սաստ-
կութիւն զապթ ընելը՝ ամէնէն առաջ խիստ իխթի-
զալը է, որով ոչ իրենց վընաս ընեն՝ և ոչ ուրիշ-
ներուն, և այսպէս իրենց կամքին դէմ դնելը դեղե-
տեղալ կանցնի :

Քանի որ հիւանդը ձեռքը ոտքը քակած սէր-
պէստ բանեցընէնէ՝ տրտմութիւն եկած հոգւոյն
կիրքերը աւելի կը սաստկանան . և մէկ անգամ մը
ուզածներնին չի կըրնան ընելու, իրենց կամքեր-
նուն դէմ բըռնութիւն դըտնան նէ՝ ընելու սաստ-
կութեանն ալ շահը կը դըպչի, որ խապիլէ թէ՝
մէղմացընէն :

Ասանկ խենթերուն դէմ դընելը և ուզածնին ընել չի տալը իրենց համար շատ օգտակար է, բայց ամէն անդամ մէկ տիւզից ըլլալու է . որ ըսելէ թէ՝ դիմադրութիւն կատարեալ ըլլալու է, հիշմէկ բանի մի միւսաստու ըլլալու չէ :

Բայց անանկ ընելու է որ՝ հիւանդին սիրու չի նեղանայ՝ և նորէն մէրաք տալով իրեն՝ աւելի չի խենթեցընէ . ասանկ հէմ հիւանդին ուզածը ընել չի տալու՝ հէմ սիրու չի նեղացընելու համար՝ գըտ նըված հնալիքներուն մէկն է . որիսը կաշեէ՝ կամ ուրիշ խօլայ չի պատռըվելու բանէ շապիկ մը հագցընել, որ ամէն օյնախները սըխմըվեն . ոչ թել շարժելու կարողութիւննենայ՝ և ոչ ոտքը . ասիկայ ուրիշ ամէն բըռնութեան ճամբաններէն աղէկ է :

Խենթը կապէլը աղէկ չէ՝ զէրէ քանի որ կապված է տէ և քակվիմ տէյի իրեն զօռ պիտի ընէ, չեղածին պէս՝ մէրաք ընելով տահա աւելի պիտի խենթենայ . և թէպէտ խոհեմութիւն չի ներէր որ՝ խենթերը երկան ատեն սորբի վըրայ ըլլան՝ կամ սէրպէստ ուզածներնուն պէս և ուզած տեղերնին երթան գան, բայց օգուտ մը նալ չունի ամէն ատեն հարկ դընել անոնց՝ որ անկողինին մէջը պառկած մընան :

Ոտքի վըրայ Եղած իբէն՝ ուղեղին մէջը արիւնը սէրպէստ կառնէ իրեն շըրջանը . պառկած տոտենը գլուխը շատ արիւն կերթայ՝ և քիչ ետ կը դառնայ . որով գլսուն տամարները կուռենան և կը լեցվին, և շրջանը մէկ չափուխութիւն մը կը վաստըկի, որ ըսելէ հիւմմա :

Այս միջոցիս մէջը մէկ դիէն ալ արիւնին շատութիւնը կը գրդու ուղեղը՝ ֆոէնէղիա ըսված հիւանդութե պէս, խենթութիւն աւելի կը շատնայ, հիւանդին կամքին խօլայ դէմ դնելու համար՝ իմթիզայ է հիւանդը անանկ մէկ տեղմը դընել որ՝ բան մը ընելու ըլլայնէ՝ անոր դէմ դնելու քիչ մարդ հէրեք ըլլայ :

Առաջկուց գիտցած և ճանչցած տեղերէն և մաք
դիկներէն հեռու տանելու է . զերէ խապիթլէ որ՝
անոնք տեսածին պէս՝ անոնց հետ առաջկուց տե-
սածները միտքը գոյ . անոնցմէ ալ ուրիշները, մին-
չև հասնի անոնց որ՝ միտքը եկածին պէս չըլուր-
միշ ընէ, կամ խենդենայ :

Ասոր համար խենդերը ասլա իրենց առաջկուց
պէրի կեցած և բնակած տուներնին պահել չըլար .
և թէ որ իսթիզան այնպէս խնդրէ որ՝ տընէն
դուրս չելայ , առաջկուց գործած բաները աչքին
առջևէն հեռացընելու է :

Որո՞նք որ առաջ սըլս բարեկամ էին նէ՝ անոնց
հիշ մէկը քովը երթալու չէ . զերէ անոնք տեսածին
պէս՝ իրեն առաջկու որպիսութիւնը միտքը բերե-
լով՝ հիւանդութիւնը կէվելնայ :

Եասլանձի մարդիկ տեսնալը առաջկուց քիչմի
վընաս կուտայ . բայց քանի մի օրէն ետքը այս չէ
ճանչցած մարդիկը՝ կամ ֆարլիսը և եապանձը և
անտարբեր բան մը կըլան հիւանդին հախին, կամ
վախնալ կըսկըսի անոնցմէ :

Քովը գացող մարդիկները սըլս սըլս փոխելու
չէ . վախը անանկ մէկ կիլք մը նէ որ՝ կենսական
ոդիքներուն խթմունքը կամ ուժը կը կըտրէ :

Բայց աւելի ասիկայ անանկ խենդերու գործ ա-
ծելու է որ՝ խիստ բարկացող և կատաղի եղած ըլ-
լան . ասանկները շատ վախկոտ կըլլան, որ այն տէ-
րէձէն չի կարծըլիր . ասոր համար անանկներուն
վախը պակաս ընելու չէ . այս վախըս ամէն ատեն
անոնց սըրտին մէջը ըլլալու համար, ո՞լ որ ամէն
ատեն քովերնին պիտի մըտնայ ելայ նէ՝ պէտք է
որ անկէց վախնան :

Ասիկայ ընելու երկու կերպ կայ, մէկ մը, ասըլ
իրենք քովը գացող մարդիկը թող վախցընեն խեն-
դերը, գէմ դընելու մինասիպ եղած գործքերուն
դէմ դընելով, չեխելով, և ի՞նչ կերպով որ կըր-
նան նէ՝ վախցընելով, մէկ ալ կէրպն ալ՝ խամչին

Ածեծն է պաղի ատեն:

Առաջին ըսածնիս՝ որ է զօռով ուղածնին լնել չի տալ, շատ սէրթութիւն և անդըմութիւն կուղէ: բայց խոհական մարդը այս կերպը կըրնայ բանեցընել ծեծելը մէկալէն ալ գէշէ, զէրէ թող որ պաղիները ծեծած ատենինին սաստիկ կը զարնեն, կեցյաքի խենդութիւնէ ազատվելուն դեղը ծեծի ներքին մեռնիլն է, պաղի հեղ ըռաստ եկած տեղին դարնելն իքէն՝ գըլմուն ալ կը զարնեն, որով գըլուխը պէրէլէնմիշ կըլլայ, ուղեղը կը թոթվավի սարսըլմիշ կըլլայ, և խենդութիւնը կը շատնայ, կամ ուրիշ տահա գէշ բաներ բաստ կուգոյ:

Ասոնք միայն հարկ եղած ատենը լնելու է: և անանկ մարդոց ընել տալու է որ՝ գըլթած և բուխ սիրտ ըլլալնին ամենուն յայտնի եղած է:

Մէկ զուհուրաթ մը կայ քի՝ ասանկ խըստութիւն բանեցընելը պիւթիւնն պիւթիւնէ անօդուտ է: և այս է որ՝ խենդը այնքան կատղած կըլլայ քի՝ ասլավախ չառներ, խելքը ատեն չունի միացընելու՝ մէկ տեղ բերելու այն խալիպները լէսիմները՝ որ ատենօք պինքը վախցուցեր են:

Այս դիպուտածիս մէջ խենդը ծեծելը ուրիշ բան չէ: տահա աւելի կատղեցընել է, կամ անօգուտ տեղը մէկ թարափը սախտել կամ պէրէլէթմիշ ընել է:

Երբ որ խենդին կատաղութիւնը անցնի նէ՝ անոր վերակացու եղողը այն ատենին ալ անիկայ պատժելու չէ: իլլէ՝ խելօֆնալուն և հանդարտելուն վըրայ աֆէրիմ ըսելու գովելու է, մանր մունք պարզեներ տալու է: բայց անանկ խոհեմութիւն վարվելու է քի՝ խենդը իր վերակացուն բանի տեղ չի դընել ըսկամի, երես չելլայ: չէնէ՝ այն ատենը վերակացուն փոխվել պէտք կըլլայ:

Թե՛պէտ խենդերուն վըրայ լեցունութեն պէլլի նշան մը չերեիր, բայց պէտք է ամեն խըթիչ և արիւնը տաքցընօղ և լեցունութիւն պատճառօղ բանէրէն սախընմիշ ըլլան: ասոր համար կերած կե-

բակուրները ոչ խըթիչ պիտի ըլլան՝ և ոչ շատ սը-
նունդ տըվօջ՝ շատ առեն ալ խիստ և սաստիկ բէհ-
րիզ դընելը՝ շատ ֆայտալը է, որ լեցունութիւն
ունի նէ՝ հանդարտի, և չափէ դուրս լեցունութիւն
շըլայ պիլէ նէ՝ այս ըստած բանիս համար պէտք է
պազի պազի ներսը մաքրել ույղուն դեղերով:

Արիւն հանելը ֆայտալը կը կարծըվի. և վար-
պետ բըժիշկները կըսեն թէ՝ նոր խենդեցօղներէն
շուտովմը արիւն առնելը շատ օգուտ կընէ. բայց
առեն անցած ըլլալէն ետքը՝ ասիկայ պարապ մէկ
դեղմը կը սեպիլի. հարիւր խենդէն մէկ հատ մը հա-
զիւ թէ կըրնայ գըտնըվիլ որ՝ շատոնցվան խենդ-
ըլլալով՝ արիւն առնելէն օգուտ տեսած ըլլայ:

Արիւն առնելը ֆայտալը դեղէ, և պազի իս-
թիզայ ալ կըլայ՝ Երբ որ նավզը չափուխութի և
լեցունութիւն ունենայ. կամ երբ որ նշաններէն
երեխ քի՝ արիւնը սաստիկ ուժով վեր կելայ կոր
գըլվուն տամարներուն մէջը:

Այս դիտուածներուս մէջը՝ պազի բժիշկներ
միւսթաքիլ արիւն առնելուն կերսը տահա աղէկ
կը սեպէն, ինչպէս է առնելու օդօմիա ըսված գործո-
ղութիւնը, որով շահ տամարէն արիւն կառնըվի.՝
էնքսէէն հաճամաթ ընելը, կամ շըլլինքին ճիւկու-
լառէ ըսված տամարներէն արիւն առնելը. և հա-
ւանական ալէ որ՝ գըլվուն մօտ եղած տամարնե-
րէն արիւն հանելը աւելի ֆայտալը կըրնայ ըլլալ՝
Երբ որ կասկած ունենաս քի՝ գըլվուն տամարները
լեցուն են, կամ ուղեղին մօտ տեղվանքը բորբո-
քումմը ըլլալու ույղունութիւն կայ:

Բայց այս ալ գիտնալ պէտք է քի՝ խենդերուն
թէ թէմբօռալը ըսված շահ տամարէն և թէ ճիւ-
կուլառէ ըսված տամարէն արիւն առնելը կըրնայ
զիւանքեար բան ըլլալ. անոր համար այլէկ է ամէն
առեն թէսէն արիւն առնել զարարութ չունենալուն
համար, և քանի որ արիւնը կը վաղէ նէ՝ նայելու
է քի՝ խենդը շիտակ կենայ, և այնքան արիւն վազ-

շընելու է որ՝ պայըըմիշը ըլլալ ըսկսի :

Ուղեղին առամարներուն լեցունութիւնը անցնելուն մեծ նշանը այս պայըըմութիշի գալն է . լուծող դեղեր ալ կը ընայ տըրպիլ այս տամարներուն լեցունութիւնը տէֆ ընելու համար :

Հիներն որ՝ խենդերուն եղբորոս (էլլեպօս) ըսված դեղը կուտային , և խենդութիւնը կը բժշկէ տէյի՝ այս խոտիս այնքան իխտիպար ըրեր էին նէ՞ ուրիշ պատճառ մը չունէր , ինչպէս որ նոր անուանի բժիշկները սապիթ կը նեն , միայն այս լուծող և մաքրող ուժին համար՝ այնքան անուն վաստըկեցաւ , և այնքան շահ ըրաւ :

Բայց չենք զանն ըներ թէ՝ այս իլլեթիս դեմ էլլեպօռն մէկ մախսուս զօրութիւն մը ունեցած ըլլայ . և ասոր սև թիւրլիւն՝ որ կը սվի էլլեպօռն էռո , անթիշիուա ըսված գաւառին մէջ գըտմըվօղ խենդերը կը բժշկէր տէյի՝ հին պատմութիներուն մէջ գըրված է . հիմա հիշ մէկ տեղ մը այս դեղըս այս զօրութիշը չունի տէյի՝ նոր բժշկական պատմութիւնները սապիթ կը նեն :

Բայց չիւնքի խենդ մարդուն խապզութիշը աղէկ քան չէ , և շատ ալ կը պատահի . անոր համար լուծող դեղերը ամէն ատեն իխթիզայ են

Եւ բժշկական պատմութիներուն մէջ կը տեսնանք քի՝ տռասթիքա ըսված սաստիկ լուծող դեղերը՝ սլազի հեղ շատ օգուտ ըրած ունին . բայց շատ անգամ ալ օգուտ չեն լներ :

Տահա աւելի օգտակար են կակուղ լուծող և սլազը քի յընօղները՝ երբ որ քանի մի անգամ կը կնըվին նէ , և ասոնց մէջէն ամէնէն օգտակարը թառառո սօլուպիլէ ըսված դեղն է՝ որ մէկաներէն զօրաւոր է :

Խենդերուն պազի փըսիսեցընօղ դեղեր ալ կուտանի . այս դեղերըս արտաշնչութիւնը կը խօլայցընեն , կաշին ծակտիքները կը բանան . և ներսի գըտնըված զարարլը մատտէները այն ծակտիքներէն

պուրս կը հանեն . ասովլ ուղեղին չափէ դուրս
գրգռութիւնը չափի կը բերեն և կը թուլցնեն .
Բայց քուլէն կըսէ քի՝ այս դեղերուս օգուտը .
հասկընալու չափ երկան ատեն՝ և շատ մարդու
գործ ածած չեմ . զէրէ կը վախցըվի որ՝ արիւնը ու-
ժովմը վեր կը հրեն՝ ուղեղին տամարները կը լեցը-
նեն և զարար կուտան . բայց խապիւլալէ քի՝ խու-
զէթի թոթվնը տալով սարսմիշը ընէ տէ՝ ուղե-
ղին միւսմաքիւ գրգռութիւնները ալէսէվէյէ ուրք
հանեն , կենսական ոգիքներուն թէյսիր ընելուն կեր
պը կանոնի ներքի խօթեն , և խենդութիւնը բժշկեն .
Ի՞նչ որ է նէ՝ չիւնքի զարարը կըլլայ նէ՝ հիշ
գործ չածելը այս դեղերը աւելի խելացիութիւն
է . սըս սըս խենդը թրաշ ընելը՝ և գըլսուն մա-
զերը պիւթիւն պիւթիւնէ վար տախն ալ՝ այս լւ-
լէթիս աղէկ է կըսվի :

Եւ խապիւլէ որ՝ այս միջոցով գլսուն կաշինն
ծակտիքները բացվելով սէրպէստ արտաշնչութիւ-
նըսայ , և կենսական ոգիքներուն տուած չափէ
դուրս խըթմունքը վերնայ :

Բայց ասոր տեղը բէհլիվան եախըսի զարնելը՝
ասկէց շատ զօրաւոր է այս գործս կատարելու . նոր
խենդեցողներուն աղէկ օգուտ ըրած է այս դեղը՝
քընացընելով . և երբ որ քուն կը բերէ նէ՝ օգուտ
ընելու նշան է , կրկնելու է . բայց հինցած խենդե-
րուն պաշլընա մէկ օգուտ մը ըրած չունի . նաև ոչ
բէհլիվան եախըսին , ոչ խայթան եախըսին , և ոչ
հասարակ եախըն կերկնի թէ հաստատուն մէկ օ-
գուտ մը չունին ոչ հին խենդին և ոչ նոր խենդին :

Զէրէ նոր եղողին օգուտ կընեն որ ըսենք նէ՝
ամենուն չէ . չիւնքի սինիրներուն թէյսիրը եվել-
ցընօղ և առոյգ ուժով պահօղ , և կենսական ոգի-
քին ուժ տըլող բանը միւսմաքիւ տաքութին է . և
այս լլէթս ասոնց չափէ դուրս ուժէն առաջ կու-
գայ , անոր համար զանն կըլլավի թէ՝ խենդերուն
քիւմը օգուտ պիտի ընէ պազւ :

Այս զաննիս վըրայ պազի բժիշկներ փորձ ընել
ուզելով խենդը ձմեռվան ժամանակ գիշերով բա-
ցը կայնեցուցած են, հետ մէկ բան մը չէ ֆարիս ե-
ղած խենդութիւննեն . ասոր համար պաղութիւնն
ալ անօգուտ դեղերուն կարգը մոտած է :

Բայց պազիներուն համար կը լըսվի քի՝ պաղու-
թիւննեն իրենց խելքը քիչ մը ֆարիս ըրած է , և
պազիները կատարեալ բժշկութիւն ալ գըտած են
մէկ միւսմաքիլ կերպով մը պաղ ջուրը մըտնալով .
և այս է միւսմաքիլ կերպը քի՝ հիւանդը ինքն ա-
ռաջկուց չի գիտցած իքէն՝ ափանուրզ ջուրը ձրգ-
վի . քիչ մի ատեն անանկ ջուրին մէջը կենայ, թող
չի տան որ ելլայ դուրս , և գըլիսուն վըրայ ալ թա-
սով սըլս սըլս պաղ ջուր լեցընեն . այս միջոցիս երբ
որ խենդը վախնայ նէ՝ պաղը կեցընող բան մը նալ
տալու է . այս կերպը շատ հեղ օգուտ ըրած է ,
ասկէց 'ի զատ՝ հիւանդին գլուխն վըրայէն պաղ
բանը պակաս ընելու չէ . և շատ թեթևութի կիմա-
նան խենդերը՝ Երբ որ դըլուխներնուն վըրայ սա-
ռոյց պուզ կամ ձիւն, կամ ուրիշ ասանկ պաղ բան
դըրվի . ասոր համար՝ գլուխնին հագած ֆէսին կամ
կէչէլեկին մէջը ձիւն լեցընելու է ատեն ատեն, և
անանկ հագցընելու է :

Պազի բժիշկներ տաք ջուրը խօթելն ալ աղէկ է
ըսին խենդերուն . և հնար է որ՝ սկամաղձոտ խեն-
դերուն աղէկ ըլլայ . որ ասոնց մանրաթելները
կարծր են, և կէրկիութիւն ունին :

Չըլւըն խենդերուն ալ պէլքի օգուտ ընէ՝ միայն
մինչև կէս մէջքը տաք ջուրը խօթելով , և գլուխը
պաղ ջուր լեցընելով , ինչպէս որ պազի բժիշկներ
ընել կուտան :

Թէ որ ամէն մարդ՝ ինչպէս գործ կածէ տսք
ջուր մըտնալը , այնպէս գործ ածվի խենդերուն ալ
նէ , օգուտ ընելուն տեղը վնաս կընէ , աւելի կը
խենդեցընէ . զէրէ շատ արիւն կը հանէ շէո՞ի
դըւխը :

Չիւնքի կենսական ոգիքները ուղեղը գրգռելէն
իր պատճառի խենդութիւնը, և աֆիօնը այս գրգռու-
թիւնը թուցընելով և հանդարտեցընելով՝ քուն
կը բերէ, անոր համար կերևի թէ՝ աֆիօնը այս հի-
ւանդութեանս դէմ զօրաւոր գեղ պիտի ըլլայ:

Ասոր օգտակար ըլլալը կը վրկոյէ բեռնաւոդոս
հիւէ անուն բժիշկ մը, և իրեն ըրած փորձերն ալ
կը վիսյէ իրեն շինած ճառին մէջը. Երբ որ աֆիօն
տալէդ ետքը խենդին քունը կուգոյ՝ և կը քընա-
նոյ նէ, կը ընաս հաստատուն ումուտ ունենալ քի՝
աֆիօնը օգուտ պիտի ընէ. և անոր համար պէտք է
մէկ տիւղիյէ տալ աֆիօնը:

Ընէ որ այս թէյսիրս չընէ նէ՝ կարծիք կը ընաս
ըներ թէ ուղեղին դործարանքին մէջը մէկ խան-
դարմունք մը կայ. որ անով հիւանդութիւնը օռկաք
նիքա է, ուրիշ դեղերով ալ չի բըցըցկըվեր, աֆի-
օնն ալ անօգուտ կը լլայ:

Նմանապէս երբ որ խենդը մէկ բորբոքում մը
ունի նէ ուղեղին մէջը, կամ գըլսուն ներսի դիերը
ուրիշ մէկ տեղմը, աֆիօն չես կը ընար տալ. զէրէ
բօրբոքում ունեցողներուն՝ աֆիօն տալը զա-
րարը է:

Խենդերուն համար քանֆօռան ալ շատ կը դո-
վեն. և պատմութիւններ ալ կան որ՝ կատարեալ
բժշկութիւն գըտնօղ խենդ կայ՝ միայն այս դեղս
դործ ածելով:

Եւ Պէքքառիսա բժիշկին ըրած փորձերուն վը-
րոյ կերևի թէ՝ քանֆօռան հանդարտեցընօղ և
քուն բերօղ ուժ ունի, անոր համար պատմած բա-
ներնին ալ խասիլէ թէ սուտ չըլլայ. չիւնքի բը-
ժշկական պատմութիւնները միշտ կասկածանօք կար-
դալու է, որ մէջը սուտ բաներ շատ կը խօթեն:

Բայց քուլմէն բժիշկը՝ որ կարդացեր և լսեր էր
քանֆօռային ֆայտալը ըլլալը, շատ կերպ փորձեր
ըրաւ ասոր վարոյ. շատ տըլաւ, քիչ տըլվաւ, հեծ
մէկ շահ մը չի դադաւ:

Պազի խենդերու աշխատելի գործք մը դընելով
որ՝ առտըլընէ մինչև իրիկուն բանի, բժշկըլած է
տէյի կը պատմըլի . և իրաւի խելքը մէկ բանի
գործքի մը տալով իրեն մըտքին մէջը ծուռ ու մուռ
դասաւորած խենդ ու մենդ բէսիմներէն խալիպնե
րէն ետ կենալով, թէ որ քիչմի ատեն անցնի նէ՝
խապիլէ քի մոռնայ ալ. ասոր համար կը յուսացվի
որ՝ այս կերպովս մէկ քանի թիւրլիւ խենդու-
թիւններու օդուտ ըլլայ :

Պազի հեղ շատոնցվընէ ըսկըսած և հինցած խեն
դերուն՝ հեռու տեղ մէկ տիւզիյէ ձամբայ ընելն ալ
օգուտ ըրած է . ասոնք են բժիշկներուն ապրսպը-
րած դեղերը՝ խենդերը բժշկելու համար :

Բայց կերեի թէ՝ ասլա տիքքաթ չեն ըրած խեն
դութիւնները զանազաննելու. երկու թիւր-
լիւ խենդ կան, և այս զանազաննութիւնս իրենց
խառնըլածքէն կառնելով :

Շատ խենդեր առաջկուց սեամաղձու և մէրաք-
լը եղած կըլըան . բայց շատ ալ կան որ՝ ասոր զըթ-
խառնըլածքէն են, որոնց հին բժիշկները արիւնայ-
ին կազմութիւն կըսէն . և այս երկու ձինս խեն-
դութիւն մէկ ըզմէկու չեն նմանիր . և թէ որ բժիշկ-
ները այս երկու ձինս խենդութիւն մէկ ըզմէկէ սէշ-
միշ այլրմիշ ընէլն նէ՝ ասոնց մախսուս եղած զատ
զատ նշաններ և տէրէճէններ կըրնային գըանալ, և
կըրնային որոշել թէ՝ ինչով մէկ ըզմէկէ Փարփի կըլ-
լան . մելամաղձուին խենդութիւնը ի՞նչպէս կըլլայ,
արիւնայինին խենդութիւնը ի՞նչպէս կըլլայ :

Վարծեմ թէ սեամաղձու խենդին մախսուս ե-
ղած բան են սուտ երկակայութինները որ՝ չի տե-
սած բանը աչքին առաջը կեցած զանն կընէ, և
շատ ինատճի կըլլան . իրենց ըսածէն և իրենց մըտ-
քի դրածէն ասոնք ետ առնելը շատ դժուար է :

Արիւնային խենդերն ալ բորբոքման ույղունու-
թիւն մը պիտի ունենան իրենց մախսուս, և ասով
պիտի զատովին մելամաղձուններէն :

թե որ այս ըստածնիս ստուգելու ըլլայ նէ , ինչպէս որ ուրիշ հիւանդութիւներուն վըրայ գըտած և ստուգած են նոր վարպետները , և այս երկու ձինսիս սթէնիքա և ասթէնիքա կըսեն , այն ատենը ասոնք բժշկելու եղանակն ալ ֆարիլը ըլլալով կըրնային զատ զատ փորձեր ընել երկու ձինսին ալ վըրայ :

Ասոնք մէկ ըզմէկէ ֆարիս չեղած իքէն՝ մըքան փորձ ըլլայ նէ՝ պարապ է . չիւնքի մի և նոյն դեղը որ՝ սևամաղձոտ խենդին օգուտ կընէ , արիւնային խենդին օգուտ չըներ , պաղին վընաս ալ կընէ . ինչպէս ըսինք աֆիօնին համար՝ որ խենդին քուն բերելով օգուտ կընէ . Բայց ուղեղի բորբոքման նշան ըլլալու ըլլայ նէ վըրան , ըսելէ քի՝ թէ որ արիւնային է նէ՝ վընաս կընէ :

Արիւն առնելը և պաղցշկեցընօղ (անթիֆլօճիս-դիքօ) դեղերը օգուտ կընեն այն խենդերուն որ՝ կազմութիւննին արիւնային է . որ ասոնց հիշ մէկը շահ մը չըներ սևամաղձոտներուն :

Ասոր համար է որ՝ այս յօդուածիս մէջը ինչ դեղի վըրայ որ խօսեցանք նէ , օգուտ մը չե գտանք որ՝ ամէն հիւանդի մէկ թիւրլիւ ըլլայ . զէրէ հիւանդներուն խառնըվածքը մէկ ըզմէկու զըթ ըլլալուն համար՝ հէլպէթտէ մէկուն օգուտ ըրածը՝ մէկաշին կամ պիւթիւն սլիւթիւնէ անօգուտ է , կամ զարարլը է :

Պաղ ջուրն ալ խապիլէ քի՝ արիւնային կազմութիւն ունեցող խենդերուն աղէկ գայ , սևամաղձոտներուն աղէկ չի գայ . Բայց ի՞նչոր ըսինք նէ՝ պարապ է , չիւնքի մախսուս փորձ չե կայ ասոնց վըրայ :

Մէկ բան մը կայ դիտելու և տիքքաթ ընելու , որ արիւնային խենդերը սևամաղձոտներէն աւելի խօրայ և աղէկ կը բժշկըն :

Քառաս սէկտոր ։ պմ ։ Մէլտնութշիտ ։ իդ ։ Անոմովզուա-
լիւան ։ հոյ ։

Ասոր չեղոր ըւսուը և դիմորը ։

* . 285 . Առեթ իւզրէ սևամաղճութիւնը մէկ
միւսթաքիւ խենդութիւնը մը կը կարծըվէ ։ բայց այս
կարծիքիս մէջը սըխալ կայ ։ մասնաւոր խենդութիւնը
կըսվէ անոր որ՝ մէկ մարդ մը մէկ մասնաւոր բանի
մը վըրայ ծուռ դատմունք ունենալով՝ սնիկայ սը-
խալ պէլէմիշէ ըրեր ։ ի՞նչոր անոր կը վերաբերի՝
և անոր հետ կապակցութիւնինէ՝ անոնց տամէնուն
վըրայ ալ այն ծուռ դատմունքը կը բանեցընէ ։ բայց
ուրիշ բաներու վըրայ՝ որ ասլա ամենեին մէկ կա-
պակցութիւն մը չունին, իրեն ծուռ պէլէմիշէ
ըրածին հետը, հասարակօրէն ուրիշ մարդիկ ի՞նչ
կընեն, և ի՞նչ կըսեն նէ՝ ինքն ալ այնպէս կընէ և
այնպէս կըսէ ։ այն մասնաւոր բանին վըրայ մինչեւ
որ խօսք չի բացվէնէ՝ խենդ ըլլալը հիշ մէկ մարդ
մը չի կըրնար խմանալ ։

**Այս կերպ խենդեր ալ կան ։ բայց ասոր սահմանը
յայտնի չէ ։ պազի խենդեր կան որ՝ մէկ բան մը չեն
սիրեր, կամ մէկ բանէ մը վախցած են ։ անոնց սը-
խալ դատմունքը՝ միւսթաքիւնէ այս բանին վըրայ
կը պըտըտի ։ կամ երբ որ սյն բանը մըտքերնին
գոյնէ՝ չըլուրմիշ կընեն ։ բայց մէկ անգամ մը այն
բանին պատճառովը խենդ եցածներնուն պէս՝ ու-
րիշ ի՞նչ բանի վըրայ որ խօսին նէ՝ այն ծուռ դատ-
մունքը և խենդութիւնը կերեայ ։**

Այս ալէսէվլյէ խենդութիւն շատ կերպ կըլլայ ։
չէ թէ միայն այլ և այլ մարդոց վըրայ, այլ և մի և
նոյն մարդու վըրայ այլ և այլ ատեն ։ ասոր համար
այն մարդիկն՝ որ խենդ են և խենդ կը կարծըվին,
ատեն ատեն ։ շատ աղէկ կը խօսին՝ և շատ աղէկ
դատմունք կը ցըցընեն անանկ բաներու որ՝ լըսօղը
և տեսնօղը կը շաբմանայ անակընկալ ումիշը չընե-

լու բռն ըլլալուն համար :

Երբ որ այս ատենըս անցնի նէ՝ շաշըրմիշ կը-
նեն, կըսկըսին խենդ ու մենթ խօսիլ թէ իրենց
ծուռ պէլլէմիշ ըրած բանին վըրոյ, և թէ ուրիշ
բանի վըրոյ, ինչ որ ըլլայ նէ:

Ասսնկներըս տեսնալով՝ չենք կըրնար որոշել,
թէ ալէսէվիյէ խենդութի՞ է մի այս՝ միւստագիլէ
մի. ատեն կըլլայ որ՝ սալթ միւսթագիլ կերեի,
ատեն կըլլայ որ՝ պիւթիւն պիւթիւնէ տլէսէվիյէ
է, և ատեն ալ կըլլայ որ՝ միւսթագիլէն կըսկըսի
ալէսէվիյէ կըլլայ:

Այս էթրաֆներուս համար չի հասկըցվիր թէ՝
Երբ միւսթագիլ է հիւանդութիւնը և Երբ ալէսէ-
վիյէ, և թէ միւստագիլը տլէսէվիյէն զատ ձինս
մի սեպելու է՝ եօլսսա երկուքը մէկ ըզմէկ խառ-
նելու է մի:

Ե՛րբ որ խենդութիը ոչ աղէկ մը մասնաւոր է և
ոչ աղէկ մը ընդհանուր, և խենդը կատաղութի մը
չունենար, տրտմական բաներ չէ միտքը բերածը, կը
խընդայ և կը խընդացընէ, ասոնք կը ցըցընեն թէ՝
խենդը արիւնային կազմութի ունի, և այս ձինսիս
ասլա չի վայլէր սեամաղձութիւն ըսել, որ ուրիշ
բան է. ինչպէս որ պիստի ըսենք ետքը :

Եւ չիւնքի ասիկոյ առաջկու ըսած թիւրլիւէս
ալ չէ որ՝ ասկէց առաջ դըրված գլուխին մէջը գը-
րեցինք, անոր համար անոր վըրոյ ապըստլըրած դե-
ղէրնիս ալ ասոր չի ույմիշ ըլլար, ասոր ուրիշ դե-
ղէր դըտնալու է:

Ինչ որ ըսինք մէկ ալ թիւրլիւին համար էն ա-
ռաջ, նոյն թէմպիհը ասոր համար ալ միտքըդ առ.
պաշլըճա ծուռ դատմունքը ի՞նչ բանի վըրոյ է նէ՝
այն բանը աչքին առջևէն վերցնէր, անոր վըրոյ
ասլա խօսք չըլլայ քովը. և քանի՛ որ նիքը խօսքը
բանայ նէ՝ ույլուն ճամբաներով անիկայ մռա-
ցընել նայէ:

Բայց մոլեպին խենդերուն ողէոք եղածին չակ-

բըռնութիւն պէսք շըլլար ասանկներուն բանեցը
նել, քիչմը խենդը իրեն վերակացուէն վախնայ՝
կամ ամընայ նէ՝ հերիք է որ խօսքին կարգը խեն-
դը շաշըրմիշը ըրածին պէս՝ վերակացուն անոր ծուռ
մը նայի, և ձայնը կըտրել տայ:

Մէկ ալ ձինս խենդերուն համար ըսի որ՝ առան
ձին տեղմը դըրվին, և քովերնին անխստիր շատ
մարդ չերթայ. իլլէ այն մարդիկ՝ որ առաջկուց խեն-
դին ծանօթ կամ ընկեր են, որ անոնք տեսածին
պէս՝ ուրիշ բաներ միտքը դալով խելքը իւր չա-
փէն չելսյ:

Բայց թէ որ անանկ մարդիկ են՝ որ ատեն չեն
տար խենդին այդպէս գաղափարներ խալխաղներ և
ըէսիններ միտք բերելու, ուրիշ բաներ կը խօսին,
և կըրնան խենդին մըտքէն այն բանը հեռացընել,
անանկ մարդիկը տանելու է քովը:

Ասոր համար է որ՝ շատ օգտակար կըլսյ խեն-
դերուն հեռու տեղեր ձամբայ ընելը. որ հիշ չե-
տեսած բաներնին աչքերնուն առաջը գալով՝ մըտ-
քերնին այն նոր տեսած բաներովնին էյլէնտիրմիշը
կընեն, առաջկուց մըտքերնուն մէջը շինած և պա-
հած ծուռ դատմունքները, և զիրենք խենդեցընօղ
բաները կամաց կամաց կը մոռնան:

Թէ որ խենդը ուրիշ բաները աղեկ գիտէ, և
աղեկ կը դատէ, միայն մէկ միւռաթաքիլ բանի մը վը-
րոյ դատմունքը ծուռ ըլլալով՝ այն բանը միտքը
եկածին պէս՝ կը խենդենայ, և անկեց ետքը աղեկ
գիտցածներուն վըրոյ ալ կըսկըսի ափեղցըփեղ խօ-
սիլ, այս դիտուածիս խենդը աշխատել տալու է մէկ
տիւզիյէ՝ մէկ հոգնեցընօղ գործի մը վըրոյ. և այն
գործը փոխելու չէ. և բանել չուզէ ալնէ՝ պէտք է
զօռով բանեցընել տալ:

Եթէ որ այս բաները արիւնոտ խառնըվածք ու-
նեցող մարդոց վըրոյ տեսնըվելով՝ ֆռէնէղիա ըս-
կած հիւանդութեն սկզբնաւորութիներ կը ցըց-
նեն, կամ անանկի վախ կուտան, այն ատենը պէտք

է արիւն առնել, և լուծող դեղեր տալ, այս ձինսիս
կարծենք թէ՝ աղեկ պիտի գայ նաև պաղ ջուր
դործ ածելը, ինչպէս որ առաջ ըսի, բայց սևամաղ-
ձութներուն մասնաւոր միւսթաքիլ խենդութեանը
այս դեղս դործ ածելու չի գար, ինչպէս որ առաջէն
ըսինք, և խօսքին կարգը գայ նէ՝ նորէն կըսենք:

Ասոր մախուս եղած նշանները :

* . 286 . ♫ ամառօտ մը այս միւսթաքիլ խենդու-
թեան վըրայ խօսեցանք, որ ուրիշ հիւանդութիւն մը
նէ, ոչ մոլեգնութիւն (մանիա) է, և ոչ սևամաղ-
ձութիւն (մէլանքօլիա) է. հիմա գանք բուն մէլանքօ-
լիային իրեն մախսուս եղած նշանները և արկած-
ները տեսնանք թէ՝ ի՞նչ են :

Այս հիւանդութիւն՝ որ սևամաղձութիւն կըսենք,
շատ հեղ այնշափ աղեկ կը նմանի միւսթաքիլ խեն-
դութեան՝ որ անոր մէկ ձինսին պէս կերսեի :

Ակիզբէն կերսեի թէ՝ խելքը միւսթաքիլ մէկ բանի
մը ուրված է. բայց քանի որ երթայ նէ՝ կիմացվե-
քի՝ խելքը և իմացողութիւն խանգարած է աւրըվելը
է. ամէն բանի վըրայ կըսկըսի ծիծաղական և մէկ
զմէկու ույմիշ չըլլալու խօսքեր խօսիլ :

Եւ չիւնքի ինսանիա բառցիալէ կամ միւսթա-
քիլ խենդութիւն ըսված հիւանդութե ամէն տէրէ-
ճէները վըրան կերսեան. պազիներուն սևամաղձու-
թեան պաշլըճա նշան այս դըրին. բայց այսքան
բարակ նշաններ գըտնելու հոգնիւն ալ խիստ իխ-
թիզալը բան չէ :

Պաշլըճա նշանը այս է որ՝ այս խենդութիւնը,
միւսթաքիլ սևամաղձոտ կազմութիւն ունեցող մար-
դոց կը պատահի. և սէպէ քի՝ միշտ վախ մը կունե-
նայ հետը, որ թէպէտ կերսեի թէ՝ հիշ մէկ թէմէլ
մը չունի. բայց այս վախովը հիւանդը շատ ան-
հանգիստ կըլլայ :

Ասար պատճառնելլու

* . 287 . Այս իլլէթիս պատճառը հասկընալու համար գիտնալ պետք է որ՝ սեամաղձու մարդիկ շատը մըտածող կըլլան՝ որ մէկ բանին վարոյ մըտածելով՝ անկեց թիւրլիւ թիւրլիւ հետեմունքներ կը հանեն :

Մըտածող ըլլանուն համար շատ ալ զգուշաւոր և վախկոտ կըլլան . քիչ կը պատահի որ՝ մէկ բան մը աղեկ կըլլայ տէյի՝ յոյս ընեն . կամ ինչպէս կըլլայ նէ ըլլայ ըսելով՝ յանդգնութեք սալտըրմիշ ընեն :

Ասանկ մարդիկ մըտքերնին շատ ուշ և շատ դըժ վար կը փոխեն . մէկ բանին ետեկն շատ կիյնան , մէկը մէկ բան մը ընելու ըլլայ իրենց վընաս կամ շահ , անիւկայ անկեց ետքը չեն մոռնար :

Ասանկ մարդիկ շատ խօլոյ է վախցընելը . և վախնալէն ետքը շատ անհանգըտութիւն կունենան , և այս վախս որ շատ և սաստիկ ըլլայ նէ՝ կը փոխվի միւսթոքիւ խենդութիւն կըլլայ , ինչպէս որ շատինը եղած է :

Այս վախը և ձեսարեթսիզութիւն՝ որ սեամաղձուներուն վըրայ կը տեսնըլի , պազի հեղ սինիրի մանրաթելերուն տիարութիւն է . անոր համար խառիլի կը սէպէմք որ՝ երբեմն այս նշաններլու տիերէբսիսյին դըտնըլիլուն պատճառը այս ըլլայ :

Բայց այս վախնալու ույզունութիւն այն դիպուածին շատնալու դին չերեիր . և այնքան ինատմի ալ չըլլոր՝ ուրջան որ ինատ կըլլայ սեամաղձուներուն վախը :

Թէսպէտ տիսբէբսիա ունեցողներուն և սեամաղձուներուն վախը մէկ պատճառէ առաջ կուգայ , բայց սեամաղձուներուն շատ կըլլայ , ուժով կըլլայ , քանի հիննայ նէ՝ կը զօրանայ , և վերջապէս այն բանները կը պատճառէ , որոնց վըրայ խօսեցանք իբօքօնտոխյին հիւանդութեք վըրայ խօսած առենանիս , թէ մարմնոյ և թէ հոգւոյ քաշածներուն

կողմանէ կատարեալ նմանութիւն կը տեսնը-
վի տիսբէքսիա և իբօքօնտուիս հիւանդութիւննե-
րուն . և ուրիշ բանով մէկ ըզմէկէ չեն ֆարխ ըլլար .
միայն ասովլ ֆարխ կը լլան որ՝ իբօքօնտուիս հիւան
դութիւ մելամաղձուներուն կը պատահի . ինչպէս
որ աղէկ քննութիւն սոսուգած է քուլլէն վարպե-
տը . և մենք ալ իր տեղը գրած եմք :

Հիմա դժուարութիւնը այն է որ՝ իբօքօնտուիան
ու սեամաղձութիւն (մէլանքօլիա) ըսված իլլեթը
ի՞նչպէս պիտի զատովին մէկ ըզմէկէ . որ այս երկու
հիւանդութեանս ալ հիւանդներուն խառնըված-
քը նոյն է :

Քուլլէն այս թիւրլիւ իրարմէ ֆարխ կուտայ ,
իբօքօնտուիսյին հետ միշտ և ամէն ատեն տիսբէք-
սիսյի նշաններ կը գլանըլլին , առանց տիսբէքսիսյի
իբօքօնտուիս չըլլար . և թէպէտ սըրտին մէջ վախ մը
նալ կը լլայ իբօքօնտուիս ունեցողին , և այն վախէն
բահաթսըզ կը լլայ , բայց ինչք՞ն վախնալն որ հաս-
կըցվի նէ՝ իբօքօնտուիան ու մէլանքօլիան մէկ ըզմէ-
կէ կը զատովին :

Իբօքօնտուիս ունեցօղը իրեն առողջութեն վըրայ
կը վախնայ , կը կասկածի որ՝ սյն հիւանդութիւննէն
պիտի չազատվի + և քանի՛ որ մեռնելը միտքը գոյ
նէ՝ վախը կը սաստկանայ , բահաթսըզ կը լլայ . մէ-
լանքօլիա ունեցողին վախը այս չէ . և այս հերիք նը
շան է այս երկուքըս մէկ ըզմէկէ որոշելու և զատելու :

Այլ և մ.լանքօլիա ունեցողին վըրայ տիսբէքսի-
սյի նշաններ չեն երեխր . բայց չեւնքի պազի մար-
դիկ թապիյէթէն սեամաղձութ ըլլալովնին՝ բուն
իրենց կազմութեն և խառնըվածքին բերմունքէն օրէ
օր տկարանալով միտէներնուն ուժն ալ կը կըտրի +
չեն կը բնար կերածնին մարսել որ է բուն տիսբէք-
սիա ըսված իլլեթը . այս ալ պատահած ժամանակը
մէլանքօլիան և իբօքօնտուիան մէկ ըզմէկու խիստ
նման կը լլան , ի՞նչպէս որոշելու է անոնք մէկ ըզմէկէ :

Այս ալ կը բնար որոշվել վախցած բանին պատ-

Ճառէն, թէ ինչէ՞ն կը վախնայ, և ինչո՞ւ համար +
թէ որ վախը մեռնելէն կամ հիւանդութիւն գէշի
երթալէն չէ նէ, կամ հիչ մէկ պատճառ մը չունե-
նալով՝ կը վախնայ մեռնելէն նէ, մէլանքոլիա է,
իբօքօնտոիա չէ:

Ասանկ է նէ՝ մէլանքոլիան մարդոյս խառնըված-
քէն առաջ եկած հիւանդութիւնը նէ. պազիներուն
խառնըվածքը սեամաղձոտ է, բայց հիշմէկ հիւան-
դութիւնը չունին՝ ոչ մարմնոյն կողմանէ և ոչ հոգւոյ:

Ասանկներուն մէլամաղձը քիչէ. թէ որ չափա-
զանց աս տէրէնէի համնի նէ՝ կը խենդեցընէ, և
մարմնոյ կողմանէ ալ հիւանդութիւնը բերէ. և իլլէ³
խենդեցընելը աւելի մօտ է. ասոր համար պէտք է
քըննել թէ՝ այս մէլամաղձոտ կամ սեամաղձոտ
ըսված խառնըվածքը կամ կազմութիւնը ի՞նչէ:

Ասոր մախսուս և միւսթաքիւնշաններուն մէկը
այն է որ՝ կենսական ոգիքին վարըշը կը ծանրացը-
նէ՝ թէ՝ զգայարանքներուն դին, և թէ՝ կամաւոր
շարժմունքներուն դին:

Ասկէց ՚ի զատ, որքան սատէ հաստատուն մար-
միններ ունի նէ մարդ, ինչպէս են սինիրները, տա-
մարները, շմշերակները, ևայլն. ասոնց ամէնն ալ
մէկ կէվոէկութիւնը և կէրկիութիւնը կունենան. և
այս ալ աշեքեար է որ՝ արիւնին շրջան առնելուն
հաւասարակշութիւնը տամարներուն դիրքէն և որ-
պիսութէն կախած է. տամարներուն վըրայ այսպէս
իրենց բընական դիրքէն և որպիսութիւնէն փոփո-
խութիւնը մը ըլլայ նէ՝ արեան շրջանն ալ կավորվէ:

Պէտք է հիմա որ իմանանք թէ՝ այս կազմութիւն
և խառնըվածքը ունեցօղ մարդիկ ինչո՞ւ համար կը
խենդենան, ասոնց ուղեղին վըրայ ի՞նչ սախա-
տութիւն կըլլայ:

Ասոր վըրայ ի՞նչ որ պիտի ըսվի նէ՝ զաննուլէ.
և պէս պէս վարպետներուն կարծիքներուն մէջէն՝
քուլլէն ինկիլող վարպետին կարծիքը ամէնէն աւե-
լի խելքի մօտ գալով՝ այն կը դընենք այս աեղու-
իա

Աւամաղձու մարդոց ուղեղին ծուծը կերևի թէ՝
աւելի չոր պիտի ըլլայ, և ասոր պատճառն է՝ այն
տեղը քիչ հեղուկ երթալը. զէրէ քըննըլած և
փորձըլած է որ՝ սևամաղձուաներուն ուղեղը տե-
սական ծանրութեան կողմանէ՝ առօղջ մարդոց
ուղեղէն թեթե կըլլայ:

Այս չորութիւն մելանքօլիսյէն կը պատահի տէյի
կարծիք ընելնուս աւելի զօրաւոր պատճառը՝ քու-
լէնին ըսածին կէօրէ, այս է որ՝ մէկ մը ասանկնե-
րուն պիւթիւն մարմինը չոր և շոջան առնող հիւ-
թը քիչ կերևնայ, մէկ մը նաև որ՝ քանի որ մէլան-
քօլիս ունեցող մարդոց մեռնելն ետքը գլուխը բա-
ցեր են նէ՝ ուղեղը այսպէս չոր և թեթե գըտեր են:

Այսպէս չոր ուղեղ՝ մէկ մը նաև մոլեգնութիւն
կամ խելագարութիւն (մանիա) ըսված թիւրլիւնին
վըրայ կը գըտնըլի ։ որ մէլանքօլիսյէն մէկ տէրէճէ
մը աւելի սաստկութիւն ունենաւ կերևի:

Եւ խապիլ է որ՝ ուղեղին չորութիւն քիչ լիքէն՝
հիւանդութիւն մէլանքօլիս ըլլայ, աւելի չորնայ նէ՝
մանիա ըլլայ, որ մէլանքօլիս հիւանդութիւնն ալ
հիննալով շատ անգամ կը փոխվի, մանիա կըլլայ:

Եւ ուղեղը չորնայ նէ՝ մէկ դիու եղած գրգռու-
թիւնը և խթմունքը ամէն տեղը հաւասար եայըլ-
միշ չըլլար, մէկ տեղը շատ՝ մէկաւ տեղը քիչ կըլ-
լայ, և այս անհաւասար խթմունքս է՝ որ մանիա ըս-
ված թիւրլիւնին պատճառ կըլլայ ըսինք:

Մէր կարծեացը կէօրէ՝ այս է մէլանքօլիսյէն
պատճառը. ասոր կէօրէ բժշկելուն թարզը նոյնիք
թէ այս պատճառիս ույմիշ կըլլայ մի:

Ասոր դիմուք:

* . 288 . Խնչպէս որ իբօնստուիա հիւանդութե-
համար ըսինք, այս հիւանդութեանս ալ պէտք է էն
առաջ հիւանդին խելքը գլուխը բերելու հոգնիւ:

Եւ չիւնքի մէլանքօլիս հիւանդութե հէմ երևա-
կայութիւնը ծըռած է, հէմ սխաւ դատմունքներ
իբ

հիւանենայ հիւանոր ամսոր համար չէ թէ դեղ , ապէ մշարողէ տութիւն պէտք է բանեցընել երեակայութիւն և դատումը շիտկելու համար :

Իբօքօնառիսայի հետ եղող տիսբէրսիան բժշկելու համար ըսած դեղերնիս խիստ քիչ կըլլայ որ՝ մշանքօլիան բժշկելու համար պէտք ըլլան :

Ատէթ իւզըէ միայն ախսբէբսիսյին մէկ նշանը կը տեսնըվի մշանքօլիա ունեցող հիւանդներուն վըրայ , և է խապզութիւն . բայց խապզութեան հետ չէ կոյ ուրիշ մէկ նշան մը նաև որ միտէի հիւանդութիւն ցըցընէ :

Այս խապզութիւն հելպէթոտէ պէտք է քակել և ասիկայ քակելու համար՝ ամէն բան փորձելու է . իլէ գիտնալ պէտք է թէ՝ ասոր համար է որ՝ ու-պէքի՝ միշտ լուծող դեղերը մշանքօլիսյի օդ-սուակար են :

Բայց չենք գիտեր թէ՝ լուծող դեղերուն մշջը անսանկ միւսմաքիւ դեղ կայ մի՝ որ մշանքօլիսյին խապզութիւնը լուծելու միայն այն դեղը աըրուին , ուրիշ դեղերէն օգուտ ըսլայ :

Բայց իսմիզայ է լուծողներուն մշջը ընտրութիւննել , թէ ո՞րը հիւանդիդ ույղուն կուգայ . ուրիշ դեղերուն կողմանէ , արիւն առնելը որ՝ մոլեգնութեան կամ խելագարութեան աղէկ է ըսմիք , խիստ քիչ բաստ կուգայ որ՝ մշանքօլիսյի կամ սևամաղլ ձուտութեան աղէկ գայ :

Թէ որ պէտք ըլլայ նէ՝ նշանները և ուր տեղէն արիւն առնելը , և ի՞նչ զգուշութիւն բանեցընելը , խելագարութեան վըրայ ինչ որ գրեցինք նէ՝ անոնք են . և պաղ ջուրը մըտնալը՝ որ խելագարութեան պաղն անգամ աղէկ կուգայ ըսմիք , մշանքօլիսյին ասլա աղէկ չեղար , գործ ածելու չէ . պարէ քանի՛ որ մշանքօլիան միւսմաքիւ խենդութեն նշաններ ունի , և ուղեղին գրգութիւն սաստիկ չէ նէ , այն-քան ժամանակին պաղ ջուրէն զգուշանալու է :

Ասր դէմ՝ տաք ջուր մըտնալը խապէլ է՝ թէ

օգուտ ունենայ այս հիւանդութեն . խելագարութիւնը
բժշկելու համար՝ թմրեցընօղ դեղերը աղեկ են
ըսինք . բայց այս դեղերըս քիչ կը լսյ որ՝ մէլան-
քօլիայի ույմիշ ըլլան . միայն երբ որ սաստկանայ
դրգուռութիւնը , և մէլանքօլիան խելագարութեան
պէս ըլլայ նէ՝ այն ատենը այս դեղերուս ձեռք
զարնելու է :

Եւ այս տէրէնէիս հասածին պէս հիւանդութիւնը
պէտք է կերակուրներուն նայիլ , և աղեկ սաստիկ
բէհրիշ դընել հիւանդին . բայց չիւնքի խոտեղէն-
ները շատ չանցնիր միտէին մէջը թթուռութիւն և
քամի պատճառելով՝ տիսբէբսիայի նշաններ կը ցը-
ցընեն , անոր համար աղեկ զգուշութիւնը բանեցընել
պէտք է բէհրիզին :

Աշխատութիւն՝ մանրաթելերուն ուժ տալու դի-
տաւորութիւնով իսթիզոյ չէ , ոչ իբօքօնտուխային և
ոչ մէլանքօլիային . բայց չիւնքի զբաղմունք մը ըլլա-
լով հիւանդը էյլէնտիրմիշ կընեն , այս կողմէն մը-
տածելով իբօքօնտուխային ալ աղեկ է՝ այս հիւան-
դութեանս ալ . և ինչ կերպով որ իբօքօնտուխա ու-
նեցող հիւանդներուն համար ապըսպըրեցինք նէ ,
մէլանքօլիային ալ այն կերպով ընելու է :

Ասոր ուրիշ պէստինէրը :

* . 289 . **Պ**ատնք այսպէս հասկընալէդ եռքը՝ կը
մեսյ ուրիշ քանի մի խօսք ալ ըսել այս հիւանդու-
թեանս մէկ ալ թիւրլիւներուն վըրայ , որ իտ՝ կըս-
վին տէմնցա (մոռացկոտութիւն) և օնիուտինխա ,
(խենդ երազներ տեսնալ :)

Ասոնց վըրայ վարպետներուն փորձերը քիչ են ,
և հիւանդներն ալ քիչ կը պատահի որ՝ բժիշկի կյ-
նան , անոր համար ստոյգ բան մը չենք կըրնար
դըտնալ ասոնց վըրայ . Երբ որ այս հիւանդութիւն
ունեցողները գիտնալով որ հիւանդութիւն է իրենց
վըրայի եղածը , մէկ տիւզիյէ խայրէթ ընեն վըր-
պեա և բան հասկըցող բժիշկներուն ինքը զինքնին

ցըցընել և խորհուրդ հարցընել, անկեց ետքը բը-
ժիշներն ալ կըսկըսին ասոնց վըրայ խելք հոգնե-
ցընելու, և օդտակար բաներ գտնալու:

Եւ չ' թէ հասարակութիւր այս բաներս հիւան-
դութիւն չեն կարծեր, այլ և փիլիսոփաներուն մէջը
պիլէ ըսող կայ որ՝ երազ տեսնալը մէկ մարմնոյ
մախսուս գործողութիւնն մը նէ, բնական բան մը
նէ, հիւանդութիւն չ' :

Հոգին մարմնոյն հետ կապակցութիւն ունենալուն
մեծ փորձ մը երազները կառնեն, զէրէ երբ որ կամ
մարմինը հիւանդ ըլլայ, կամ միտքը մէկ կիրք մը՝ մէկ
հընհընուքի մը մէջ ըլլայ, մարդը երազ կը տեսնէ:

Մէկ մարդ մը ցերեկին մէկ բանի մը վըրայ շատ
շափազանց ինկած ըլլայ՝ կամ գործքով կամ մըտած-
մունքով, գիշերը այն բանը երազին մէջը կուգայ,
բայց այս ալ մըտքի մէկ խանգարմունք մը՝ կամ մէկ
հոգնիլ մը կը ցըցընէ:

Եւ երազը ինքնիրեն ալ մըտած թեթև ըլլայ նէ՝
կը ցըցընէ որ՝ քունը կատարեալ չ', ուղեղը աղեկ
մը հանդարտած չ', ուղեղին միսյն մէկ կողմը հան-
դարտ է, մէկ ալ կողմը միւսմտաքիլ գրդուութիւն ունի:

Երազներուն պազին ուժով կըլլայ, և պազին
թոյլ կըլլայ, ասոնց ուժովութեն կամ մեղմութեան
տէրէմէները գըտնելն ալ դժուար է, բայց միշտ
ճշմարիտ է՝ որ երազ տեսնալը ըընական բան չ'
թէ մըտքի և թէ մարմնոյ կողմանէ մէկ խանդար-
մունք մը պիտի ըլլայ, անոր համար օնիւոտինիա
ըսվածը՝ որ է երազ տեսնալը՝ առանձին մէկ իլլէթ
և մէկ հիւանդութիւնն մը նէ:

Եւ երաւի է՝ թէ ի՞նչ բան որ ուղեղին տա-
մարներուն մէջի արեան շարժմունքը կը շատցընէ,
երազ կը պատճառէ, և ասոր համար հիւամաներուն
մէջը մէկ մարդ մը ցնողելէն և խելքը կորսընցընէ-
լէն առաջ թիւրլիւ թիւրլիւ երազներ կը տեսնայ,
իլլէ՝ քանի որ հիւանդները երազ կը տեսնան, կը
վախցըվի որ՝ խելքերնին կը կորսընցընէն:

ինչէ մարաշ . աճ . Քօնսունցիօնէ . իդ . Հիւծական
ախտ հայ Արծուացառ . հայ :

Ասոր ընդուր և ինչ ըլլալը :

* . 290 . Հիւծական իլլթը , որ է մարմնոյն օրէ
օր հալիլը և պըզոտիկնալը և բարակնալը + ատէթ իւզ-
րէ ուրիշ հիւանդութեան նշաննէ է . քիչ կըլլայ որ
ինք իր գըլլսուն մախսուս հիւանդութի սեպվելու
բան ըլլոյ :

Բայց խապիլէ որ՝ պազի ինքիր գլխուն հիւան-
դութի ալ ըլլայ . անոր համար սյս տեղս իսթիզայ
սեպեցի՝ քիչ մի բան ասոր վըրայ խօսիլ . ասիկայ
հասկընալու համար ինծի իսթիզայ կերևի առաջ
քըննել թէ՝ ուրիշ հիւանդութի քաշօղներն որ
կը հալին և կը զապունաննէ՝ անոր պատճառը ի՞նչէ :

Ասոր պատճառնէրը :

* . 291 . Իս պատճառներըս երկու պաշւըձա
թախըմ կըրնան զատվիլ . մէկ մը՝ տամարներուն մէ-
ջը հերիք հեղուկ կամ արիւն չի գըտնըվիլը , մէկ մը
նաև պէտք եղած տեղերը մարմինին վըրայ ատէթ
եղածին չափ եղ կամ ճարպ չի գըտնըվիլը :

Այս երկու պատճառս պազի հեղ մէկ ըզմէկու
խառնըված կըլլան . բայց մենք ասոնք հասկընալու
համար պիտի զատ զատ մըտածենք . չիւնքի մարդոյս
մարմինին վըրայ խիստ շատ տամարներ կան , և ամե-
նուն ալ մէջը հիւթ կայ . որին մէջը արիւն , որին
մէջը աւիշկ , և այլն . անոր համար ասոնց լեցուն և
կանոնաւոր ըլլալը՝ մարդոյն աղէկ առողջ և շափա-
ւոր դէր ըլլալուն պատճառ կըլլայ . ասոնք որ պա-
րապ ըլլան նէ՝ կը սըմքին կիջնան . կաշին ալ պա-
րապ թուլումի նման կը սըմքի կը թոռմի :

Զէրէ տամարները մէկ ուժ մը ունին որ՝ ելաս-
թիքա կըսվի . լեցվին նէ՝ կը լոյննան կէրիւթիշ կըլ-
լան . պարապվին նէ՝ իլենք իրենց կը սըմքին , մէջեր-

Նին լեցուն իքէն՝ ինչպէս էին նէ՝ այնպէս չեն
մընար :

Եւ չիւնքի ամէն տամարներ մէկ ըզմէկու հետ
կապակցութիւն և իշխանութիւն ունին . անոր համար
տամարներուն մէկը պարպըվածին պէս՝ թէպէտ
ուրիշ տամարներէն անոր մէջը հեղուկ կուգայ ,
բայց անիկայ առաջինին չափ չի լեցվիր , մէկաներն
ալ իրենց առաջին լեցունութիւր կը կորսնցընէն .
հաւասարակշուռութիւն գըտնալով հեղուկները՝ մար-
մինը կը զապուննայ , և այս հեղուկները ողէս պէս
պատճառներէ կը ընանան առաջ դալ :

Այս պատճառներուս պաշլըման այն է որ՝ մէկ
մարդ մը իրեն օգտածին չափ կերակուր առած չը-
լալով՝ սնունդը քիչ կը լսայ :

Սօված վարպետը մէկ հիւանդութիւն մը կը գրէ
մանր ալզոց մախսուս , աթոօֆիւա լոգթանցիում
անունով , այս հիւանդութիւն մէկ փորձ մը նէ քի՞
հէրիք սընունդ չըլալէն՝ կը ընայ եղեր հալիւ :

Եւ ուրիշ օրինակներ ալ կան որ՝ կերակուր քիչ
ուսուող մարդը հեղուկթաէ կը զապուննայ . ասոր վը-
րայ խօսիլ չուզէր . կերակուրներուն մէջն ալ կան
որ՝ քիչ անունդ կուտան , ասոնք ուտելով ալ կը հալի
մարդ . թէ՛ և շատ և մինչեւ փորը կը շտանայնէ ուտէ :

Ասոր համար է քի՞ այն մարդիկ որ ատէթ իւզ-
րէ խոտեղէն կուտեն նէ զապուն կը լսան , բաւական
գիրութիւն չեն ունենար . հեղուկներուն քիչութեան
երկրօրդ պատճառը այն է որ՝ կերակուրին սընունդ
արվող մասունքները արեան տամարներուն մէջը չեն
կը ընանար անցնիլ :

Եւ այս ալ կը լսայ սըս սըս փլասխօղներուն , որ
կերած բանները չի մարսած իքէն՝ դուրս տալով չե-
կը ընանար սընունդ առնել . մէկ մը նաև որ՝ կերակուրը
մամաց եղած ատէնը հեղուկթաէ պէտք է որ՝ մէ-
զէնթէռիօին աւիշկեան գնտակներէն անցնի , և
քօնտօթթօ թօռաչիքօ ըսլած խողովակին մէջ դայ
որ՝ արիւնին խառնըլի , և մալմնցն սնունդ տայ :

Այս աւելիշկեանք գընտակներուն մանր և բարձկ տամարներուն մէջը խըցանք մը պատճառելով՝ մամացը այս ճամբան չի կը ընար բըռնել . բժիշկները ամէն հասակի մարդոց վըրայ հիւծական ախտ կամ զապուննալ կը տեսնան . և իլլէ երիտասարդներուն վըրան , որ այս պատճառէս առաջ եկած կը սեն :

Եւ ասիկայ աւելի անոնց կը լլայ որ՝ սքոօֆօլա ըսված հիւանդութիւն ունին . զէրէ ասոնց մէզէնթէռիօին գընտակները շատ անգամ ուռած կը լլան , որ այս ուռեցքները դըրաէն ալ ասդիս անդին կերւեան՝ ուր տեղ որ կաշիին մօտ երևելի տեղվանք աւիշկեան գընտակներ կան նէ :

Ասկէց կը պատճառի թապէ սքոօֆօլօզա ըսված հիւանդութիւն . և քանի մի ուրիշ հիւանդութիւններ , որ սէպէ քի՞ միայն անունով ֆարլս կը լլան թապէ սքոօֆօլօզաէն , բայց իսկապէս նոյն են :

Անանկներուն վըրայ ալ կը լլայ այս թիւրիւ հիւծական ախտը կամ զապունութիւնը որ՝ սքոօֆօլէ չունին . բայց մեռնելնուն եսքը կը տեսնըվի որ՝ մէզէնթէռիօին աւիշկեան գընտակները խըցանք ունին :

Այս կերպ զապուննալըս կը պատահի շատ անգամ նաև այն հիւանդութէ՝ որ կը վիւ լատիներէն աղոօֆիա ինֆանդում . որ ըսելէ՝ արծուացաւութիւն կամ անտածութիւն մանկանց :

Ասոր այս անունըս դըրված է՝ այս հիւանդութեանս բըռնըլօղներուն տարիքին համար , թէպէտ տասն և չորս տարվան եղօղներուն ալ պատահած կայ , որ մեռնելնուն եսքը մարմիննին բանալով կերսի :

Ասոնց շատին ոչ հիւանդութիւննէն առաջ և ոչ հիւանդութեան ատենիը՝ սքոօֆօլէ տեսնըված չէ . վէրէմլիներուն ալ շատ բաստ կուգայ այս մաշելս , որ ասոր վըրայ զատ պիտի խօսինք . բայց կերմիթէ՝ ասոնց ալ մէզէնթէռիօին խցանքն է հալելուն պատճառը :

Թիէպէտ մէզէնթէռիօին խցանքին պատճառը չաւասրակօրէն պրոֆօլօէն կըլլայ , բայց ամէն ատեն անկէց չէ . ուրիշ պատճառներ ալ կըրնայ ունենալ :

Խաղիլէ որ՝ աղիքներուն վարայի եղած մանր տամարները՝ որ ծըծօղ (ասսօռպէնթի) տամարներ կըսվին , ավըլված ըլլալով մամացը՝ չի թողուն որ արիւնին տամարներուն մէջ երթայ , և արիւնի հետ խառնըլի :

Ասիկայ աղէկ մը ստուգելու համար բաւական փորձեր չունինք . բայց մամացը արիւնի հետ չի խառնըլելուն ուրիշ պատճառ մը նաև կայ . քօնտօթթօ թօռացիքօ ըսված տամարին պատառիլը . որ այս պատռելէս եռքը՝ հիւանդը շուտով չի մեռնի նէ՝ հելպէթուէ քի պիտի սկսի հալիլ և խոռօթուաչէ ըսված ջրգողութիւնը պիտի գայ վրան :

Հեղուկներուն քիչութե՛ մէկ պատճառն ալ մարք սողութեան իսթիզայ եղած գործարանքներուն մէկուն սախատութին է . որով կերած բանը աղէկ մը չի փոխվիր մամաց ըլլար , որ եռքը արեան տամարներուն մէջը երթալով՝ արիւն ըլլայ և տամարները լեցընէ , և սնունդ տայ :

Ասկէց է տիսբէբսիա և իբօնտուիա ունեցող հիւանդներուն հալիլը , Երբ որ հիւանդութիլ երկան ատեն քըշէ . և այս է հալելուն այն թիւրլիւն որ՝ Սօված կըսէ աթոօֆիա նէռվօզա , (չուցին աթուացաւութի կամ անտածութի .) և քուլէն՝ աթոօֆիա տէպիլիում , (անտածութի տկարաց :)

Ուլուժ երկու ճինս հալել տահա կը դնէ . աթոօֆիա լաթէռալիս , (անտածութի կամ արծուացաւ կողմական ,) և աթոօֆիա սէնիլիս , (անտածութի ծերոց ,) որ ասոնք ուրիշ թիւրլիւ են , և ուրիշ պատճառէ առաջ կուգան :

Հեղուկներուն քիշնալուն չորրորդ պատճառն է՝ փորուն հիւթերը շատ պարագալիլը . ասկէց կը զապունիան կաթ տըլվողները , լէվքօռուէա ըսված հիւանդութիլը ունեցող կընիկները , փոր հարնելը ,

Քերանը շատ ջըրոտող մարդիկ , և անոնք որ շատ
արիւն դուրս կը հանեն՝ թէ մոյասըլէ , թէ դաշ-
տանէ , և թէ քիթ արիւնելէն :

Այս վերջի ըսած թիւրլիւս միայն այս ըսածնե-
րէս չըլլար . մէկը եարալանմիշ ըլլայ՝ և եարոյէն շատ
արիւն վազէ , կամ բժշկի խրատով արիւն առնե-
լով շատ արիւն հանեն նէ՝ այն ալ կը հալի :

Շատ աւելի արտաշնչութին ալ՝ թէ որ երկան
ատեն՝ քըշելու ըլլայ նէ՝ կը զապունցընէ , թէպէտ
շատ կերակուր ուտէ մարդ , և ամէն կերածներն ալ
սընունդ տըլվօդ ըլլայ , օգուտ ըներ :

Աըրնայ այս իլլէթս պատճառիլ նաև և երբ որ
հիւթերը ամէն դին հաւասար եայըլմիշ կըլլան տէ՝
մարմնոյն մէկ տեղը միոյն կերթան կը ժողվըվին ,
ասկէց է որ իտոօքէ հիւանդութիւն ունեցողները
կամ ջըրգողները օրէ օր կը հալին :

Ուրիշ մէկ իլլէթ մը նաև կայ զապունցընօղ , որ
թապէ տօռսալէ կըավի , այս իլլէթիս ալ զապուն-
ցընելուն պատճառը՝ հիւթերուն պակսութիւնն է
ըսին քանի մի վտրպետներ , և քուլէն ալ առաջ
անոնց կարծիքին հետեւ ելով՝ թապէ տօռսալէն աթ-
ոփիս ինանիթառում ըսածին . մէկ թիւրլիւն դրաւ :

Բայց եռքը աղեկ մը քըննելով՝ այս կարծիքէս
ետ կեցաւ , զէրէ թապէ տօռսալէն չի պատահած
իքէն՝ զայ եղած հիւթերը այնքան շատ չեն որ՝ այս
հիւանդութեանս պատճառ ըլլան :

Այս հալելըս պաշլըձա կը պատճառի մարդոյս
սերմին շատ զայ ըլլալէն , բայց որբան շատ ըլլայ
նէ՝ հիւթերուն հաւասարակըշուռութիլ խանգարե-
լու շափ շատ չըլլար . անոր համար երկու պատճառ
կըրնանք տալ ասոր , որ մէկը չէ նէ՝ մէկ ալն է այս
իլլէթիս հալեցընելուն պատճառը , կամ զայ եղած
հիւթին որպիսութիլ , որ մարդոյս վըրոյ գըտնը-
ված հիւթերուն ամէնէն ազնիւ է . կամ այն հիւթին
զայ եղած ատենը բաստ եկած թեթև քօնվուլսիօ-
նէն , որ մէկ հեշտութիւն մը կը պատճառէ , և այս

Հեշտութիս սինիրները կը թուլցընէ . մէկ ըզեկու ետև սըխ սըխ կըրկնըլի այս քօնվուլսիօնէն նէ՝ սինիրները շատ կը տկարանան , և տկարութիւնը անոնց ունակութիւն կըլլայ :

Մէկ մարդ մը այսպէս գործքերէն որբան շատ հեշտութիս խմանայ նէ՝ այնքան շուտ կը հալի . և այն տէրէձէն կըլլայ որ՝ պաղի փափուկ և շատ հեշտասէր մարդոց՝ այս քօնվուլսիօնէիս պատճառովը աք ճիշերին մէջը հիւթը ժողվովելով թիզի բօլմօնառէ (վէրէմ) կը պատճառէ :

Հեղուկներուն քիշնալուն հինգերորդ պատճառը՝ մանր տամարներուն դոցվիլն է , և ոչ թէ թըլիանիմիշը ըլլալը , այլ թումիլը , որով կը կըծկըտին մէկ աեղ կուգան լոյնութիւննին կորսընցընելով՝ չորցած պաղպատիսի պէս . և ասով կամ հիչ հիւթ չի մտնար մէջերնին , կամ ատէթէն խիստքիչ կը մտնայ :

Այս է ծերոց զապուննալուն պատճառը , որուն Աօվաժ կըսէ Աթռօֆիա սէնիլիս + կըլնայ նա և ըլլալ որ՝ հասար շահ տամարներուն մէկ կողմը բառալիսիա ըլլայ . որով այն շահ տամարը չն կըլնար իրէն մէջի արիւնները դուրս հանել :

Այս դիարուածս կը տեսնըլի՞ Երբ որ մէկուն ձեռքերը կամ ոտքերը բառալիսիա ըլլան . զէրէ այս հիւանդութիս միայն մկանունցներուն ըլլար , շահ տամարներուն ալ կըլլայ :

Աօվաժին ըսած աթռօֆիա լաթեռալիսը (կողմշական անտածութիլ կամ արծուացաւութիւն +) այս է . քօնսունցիօնէին կամ հալեցընօղ հիւանդութեան պատճառներուն երկրորդ թախըմը այն է որ՝ եղը պակաս կըլլայ :

Մարդոյս մարմինին ո՞ր կողմը և ո՞րքան խորշաւոր մաշկ կը գլտնըլի նէ՝ հիմակիվան անդամազըննիններուն ճարտարութիւնովը աշեքեար եղած է . և պէլլի է քի՝ մարդոյս մըսին շատը այս խորշաւոր մաշկը (թէսսութօ չէլլուլօզօն) է :

Եւ շինքի ատեն ատեն այս մաշկը մաքդուն

կէօրէ՝ քիչ շատ եղով կամ ճարպով լեցված կըւ
լոյ. անոր համար լեցվելուն և պարպըվելուն կէօրէ
ալ մեծն ալ պըտիկն ալ կըլլայ. և ասոր կէօրէ ալ
մարդը կը գիրնայ կամ կը զապուննայ :

Ճեղուկներուն պակսութել հետ իւղային գոյա-
ցութիւն կամ ճարպն ալ կը պակսի, և ասոր պատ-
ճառը կը զուցենք, բայց բժիշկները ասիկայ բժը-
կելու ըլլան նէ վերջին պատճառին շատ տիքքաթ
չեն ըներ. անոր համար այս տեղս հասկըցընենք
թէ ինչըն, կըլլայ իւղին կամ ճարպին պակսիլը :

Մարդոյս գոյացութեն կամ մարմնոյն մէջ գտնիլ-
ված հիւթերուն թախսիմ ըլլալուն կանոնը մեզի
անձանոթ ըլլալուն համար՝ չենք գիտեր թէ արիւ-
նին մէջի գըտնիլված իւղային մասունքները ի՞նչ
կանոնով կը բաժնըլին, և թախսիմ կըլլան ամէն
մէկը իրենց տեղը. իլէ՛ որ չի զատված լիքէն՝ չի
տեսնըլիր ալ որ արիւնին մէջ ո՞ւր տեղն է ճարպ
ըլլալու գոյացութիւնը :

Ասոր համար շատ կողմէն չենք կըրնար աղեկ մը-
քընել իւղային գոյացութեն պակսելուն պատճա-
ռը. բանի մի թիւրլիւ փորձեր մեզի ո՞ւքան
որ կը սորմեցընեն նէ՝ այնքանը կըրնանք հասկընալ
և հասկըցընել :

Առաջին պատճառ կըրնայ ըլլալ արիւնին խան-
գարմունքը. որով արիւնին մէջէն չի կըրնար զայ ե-
ղած ճարպերուն պակսութիւնը լեցունելու չափ
ճարպ ելլալ. արիւնին խանգարմունքին միւսթաքիւ
պատճառ կըլլայ կերած կերակուրին բնութիւնը,
որոնց մէջը իւղային մասունք կամ իւղ քիչ կըլլայ :

Թէ մարդու և թէ անասուններու վըրոյ շատ
փորձեր ընելով տեսնըլված է քի՛ մէկ ուտելիքի մը-
մէջ որքան իւղային գոյացութիւն շատ ըլլայ նէ՝ այն-
քան շատ սընունդ կուտայ, իւղային բաներ ուտով
թէ մարդ և թէ այլ կենդանի՝ շուտով կը գիրնայ.
և գիրութիւնն ալ նոյն իւղին շատութիւնն է:

Ասիկայ աղեկ մը հասկըցընելու համար՝ կըրնայ-

ինք այս տեղս սընտւնդ տըվօղ եղոտ կերակուրնեւ-
րուն վըրայ եղած փորձերը երկան երկան քըննել-
բոյց կարդացողին ձանձրութիւն չի տալու համար
միայն երկու օրինակով լընդուցնենք խօսքերնիս :

Առաջին փորձ + խոտեղէնները սերմունքներու
չափ սընտւնդ չեն տար անասունին , և չեն գիրցը-
ներ . ձի պահողները այս խօսքըս ստուգելու հա-
մար՝ կըրնան բաղդատել լոկ յարդ և խոտ ուտող
ձիերն ու գարի ուտող ձիերը . և այս սերմունքնե-
րուն մշջը իրենց պըզմիկութեանը կէօրէ շատ եղ
կը գըտնըվե :

Երկրորդ փորձ . մսեղէն կերակուր ուտող մարդը
խոտեղէն ուտուղէն աւելի խօսայ կը գիրնայ . և ա-
մէնուն գիտցած բանն է որ՝ մըսին մշջը խոտէն
շատ եղ կայ :

Ասոնցմէ պէլի կըլլայ որ՝ քիչ կերակուր ուտե-
լը կամ շատ սընունդ չի տըվօղ կերակուր ուտելը
մարդըս կը զապունցընէ . չէ (թէ միայն հեղուկները
պակսեցընելով՝ ինչպէս որ վերը ըսկնք , այլև իւ-
ղային գոյացութիւնն չի տալով , որ խորշաւոր մաշկը
(թէսսութօ չէլլուլոզնի) , պէտք եղածին չափ
չի լեցիլիր :

Ասանկ գիտուածներուս զապունութեն պատճառ
կըլլայ՝ կամ հեղուկներուն քիչութիւն կամ եղին
քիչութիւնը կամ երկուքը մէկէն :

Եղին պակսելուն երկրորդ պատճառ կուտանք
արիւնին շրջանը . զէրէ արիւնը իր շրջանը շուտ
կամ կամաց առնելուն կէօրէ՝ շատ կամ քիչ ձարպ
կը զատիլի անկէց . արիւնը շուտ շրջան առնէնէ
ձարպին ժամանակ չի տար զատվելու + հետը պարա-
պար կը քըչէ կը պըտըցընէ , և խապիւն է որ՝ ասոր
համար ըլլայ քի՞ շուտ շրջան առնօղ արիւնը թան-
ձըր կըլլայ . ինչպէս որ բորբոքման հիւանդու-
թիւններուն առնըված արիւնները կը ցըցլնեն :

Ասոր համար է որ՝ շատ պըտըտօղ և բանի գոյ-
ծէ վըրայ եղօղ և հոգնօղ մարդը չի կըրնար գիր-

նալ, զասրուն կը մնայ . զէրէ ասոնց արեան շրջանը շուտ կը լլայ . շատ հոգնօղ մարդուն նավզէն պէլլի է . հոգնիլը ուրիշ կերպով մը նալ կը զապուն- ցընէ մարդը՝ արտաշընչութիլը չափէ դուրս բանա- լով , և ասոր վըրայ վերը խօսեցանք :

Մարդոյս թէսսուդօ չէլլութօին մէջի եղած ձարպը առեն մը այն տեղ մնալէն ետքը՝ ներս կը քաշվի , կը բարկընայ կը հալի , և նորէն արիւնին մէջը մը առնալով՝ անկէց մանտըրտիկ տամարներուն մէջը կանցնի , որ արտաշնչութեամբ կամաց կամաց դուրս ելայ . և այս է աղտ ըսվածը :

Արտաշնչութիլը հոգնելով բացված առենը այս եղերը շատկէկ դուրս կելլան . անոնց տեղը լեց- ներու համար՝ թէսսուդօ չէլլութօին մէջի գըտնը ված ձարպէն այն համեմատութբ շատ եղ ներս կը քաշվի՝ արիւնին խառնըվելու , ձարպը կը պակսի , և մարդը կը զապուննայ :

Այս ձարպին ներս քաշվելուն՝ և ասանկ բա- րակնալէն ետքը թախսիմ ըլլալուն մէկ պատճառն ալ այն է որ՝ շարժմունք տըվօղ մանրաթելերուն թէյսիրը խօլայցընէ . անոր համար բնութե արարիչը չափ դրեր է որ՝ որքան եղ պէտք է այս մանրաթե- լերուն համար նէ՝ այնքան եղը ասլա պակաս չը- լայ անոնցմէ . քանի՛ որ պակսի նէ՝ նորը գոյ . և թէսսութօ չէլլուլառէն այս իւղերուն՝ սէպէ քի՛ պահարանը կը սեպվի :

Այս մանրաթելերը քանի՛ որ շարժին նէ՝ այն- քան ալ եղ զայ կընեն . իրենց քովի պատրաստ եղածը մարմնոյն ծակոլիքներէն դուրս կը հանեն , և այս է հոգնօղ մարդոց քըրտընիլը :

Եւ քանի՛ որ այն եղը պակսի նէ՝ թէսսութօ չէլլութօին եղ կը քաշվի ներս՝ որ դուրս ելլող- ներուն տեղը լեցընէ , և այս է որ աշխատող մար- դիկը շատ դէր չե՞ն ըլլար :

Եղերուն պակսելուն երրորդ պատճառ կը ընայ սէպվիլ հետեւեալ պատճառը , մարդոյս թէսսուդ *

չելլուլօգօին մ.ջ ժողվը ված եղը հիւթերուն շըր-
ջանին հետ խառնը վելով՝ հիւթերուն մէջի առաջ-
կուց դըտնը ված՝ կամ նորէն բէյտահ եղած կը-
ծուութեան՝ և թթուութեան ուժը պիտի կըտրէ
որ՝ ներսի փափուկ անդամքներուն չի դըպչե.

Ասոր համար Երբ որ կըծուութիւնը շատ ըլլայ
ներսը նէ՝ եղը շատ կը քաշվի ներս՝ այն կըծուու
թիւ դիմաւորելու համար, և մարդ կը զապուննայ:

Այս թիւրիւ զապունութին է որ՝ կը տիրէ այն
հիւանդութիւններուն, որ կըսվին սքուպութօ,
տիոքուազիա քանչեռօզա, և լուէ վէնէռէա. այլ և
երբ որ մէկ մարդ մը թոյն առած ըլլայ, կամ ուրիշ
թիւրլիւ հիւանդութիններ. պազի թոյններ կան որ՝
մարդոյս միտէին մէջ մըտած և մամացին խառնը վա-
ծին պէս՝ անանկ կըծուութիւն մը իլհախ կընեն
արիւնին որ՝ անկէց ետքը չանցնիր. քանի որ այն
կըծուութիւ կայ նէ՝ եղը շատ ներս կը քաշվի. և
այս ձինս զէ հիրէնմիշ եղվածները ասանկ հալելով
մաշէլով կամաց կամաց կը մեռնին. ասոր Սօված
կըսէ թապէս ավենենօ, (հիւծական ախտ կամ
արծուացաւ ՚ի թռւնոյ:

Ասոր չորրորդ պատճառը կերեի, ջերմին, և հիւմ-
մային բըռնած մարդոցը վըրայ, որ ասոնք ալ շատ
կը զապուննան, ասիկայ կըլլայ մէկ մը արտաշնչու-
թիւնը շատնալէն, որով հիւթերը կը պակսին:

Մէկ մը նալ, պազի հիւմմաններուն մէկ կծուու-
թիւն մը աշեքեար կերեի, և կը կասկածինք որ՝ ա-
մէն հիւմմաններուն ալ ասանկ կըծուութին մը ըլլայ.
այս կըծուութիս պատելու և տկարացընելու հա-
մար ձարպը ներս կը քաշվի. և այս ալ զապուննա-
լուն պատճառն է, ինչպէս որ վերը ըսինք. հիւմ-
մաններուն ամէնէն շատ հիւմմային ֆէպպուէ էթի-
քա ըսկած ձինսը մարդը կը հալեցընէ:

Եւ ասոր այսքան շատ հալեցընելուն պատճառը
կըրնոյ ըլլալ չափէ դուրս քըրտինքը, որ այս հիւմ-
մային մախսուս եղած է. այս դիպուածներուս՝ ար-

իւնին մ.ջը կըծուռւթի՞ գըտնըվելուն վըրաց կաս-
կած ընելու շատ հայս ունիք, որ այս կըծուռւթիս
հիւանդութե սկիզբէն պէրի դէմ կը դընէ՝ չի թո-
ղուր որ ճարպ ժողվըլիի, և ժողվըլածն ալ շուտ
զոյ կընէ:

Եւ կամաց կամաց այն տէրէմէն կը հասնի որ՝
եղը հատցըլնելէն ետքը՝ թէսսուդօ չէլուլօզն ալ
կը հալեցընէ, և ասոր շատ օրինակներ տեսած ենք:

Ասոնցմէ ՚ի զատ ուրիշ բան մը նալ կայ որ՝ հե-
զուկներուն պակսին ու ճարպին պակսիլը երկուքը
մէկէն զավունութի՞ կը պատճառեն, և մարդը կը
հալեցընէն, և այն զարունութի՞ն է՝ որ կը պատահի
անոնց, որ բնական հոսմունքնին աւելցած, այս-
ինքն՝ կամ փորքըշուք ունին՝ կամ շատ բերաննին
կը վազէ, կամ մոյասըլ՝ կամ դաշտանի շատութի՞,
և այլն, ասոնք ներսի հեղուկները պակսեցընելէն ՚ի
զատ՝ եղն ալ շատ ներս կը քաշեն, անոր համար
ասոնցմէ պատճառած զավունութիւնը երկու կող-
մէն ըլլալովը շատ կըլլայ՝ և շուտ կը ձըդէ մարդը:

Ասոր դիմոք:

* . 292. ♦ Հիւծական ախտին պէս պէս թիւրլիւ-
ներուն վըրայ խօսելէն ետքը՝ մեր բըռնած ճամ-
բուն կարգը կը պահանջէր՝ որ ասոր բժշկելուն
վըրայ ալ քիչմի բան խօսինք, բոյց ըսածներէս
կերևի որ այս իլլէթը խիստ շատ անդամ ուրիշ հի-
ւանդութե հետ կըլլայ, և պաշլըճա հիւանդութի՞ը
բժշկըվելէն ետքը՝ ասիկայ բժշկելու համար միւս-
թսքիւ հոգ տանիլ պէտք չըլլալ:

Մախսուս ինք իր գըմսուն հիւանդութի՞ սեպ-
վածներն ալ հեռաւոր պատճառնին վերցընելուն՝
բժշկըվելնին աշեքեար է, և այս հեռաւոր պատճառ-
ներուն վըրայ ալ կըրնայ բժիշկը՝ մեր ուրիշ տեղեր
դրած խօսքերէս բժշկութեան թարզը գըտնալ:

Յ Ա Ն Կ

Չորրորդ համույթ :

Համալսեն . աճ : Աքքեցիօնէ սբաշմօտիսէ . իս : Ցընյա-
խան հիւանդութիւնն . հայ : Թռէշէնիւճ . աք :

ԱսպաշտիչԹաշթահամարք

* . 242	Սահման	+	+	+	+	+	+	1
* . 243	Բաժանումն	•	•	•	•	•	•	1
* . 244	Թռէդանօս, ասոր հանգամանիքը	•	•	•	•	•	3	
* . 245	Ասոր գնացքը	•	•	•	•	•	4	
* . 246	Ասոր պատճառները	•	•	•	•	•	11	
* . 247	Ասոր դիմարլը	•	•	•	•	•	11	

Արնիք հօսանք . աճ : Պալլօ պիստն վելօ . իս : Պար-
ջային . հայ :

* . 248	Ասոր հանգամանիքը	•	•	•	•	•	21
* . 249	Ասոր դարմանը	•	•	•	•	•	23

Իւրէս չըրէւէլըսց . աճ : Բալբիւայիօնէ աէլ չհաօսէ .
իս : Աբասպրոյք . հայ :

* . 250	Ասոր սահմանը	•	•	•	•	•	24
* . 251	Ասոր պատճառները	•	•	•	•	•	24
* . 252	Ասոր դիմարլը	•	•	•	•	•	27

Թռէնէքէսլէն . աճ : Տիսինէա, իս : Դժուարաշնչու-
թիւն . հայ :

* . 253	Ասոր որպիսութիւնը	•	•	•	•	•	28
* . 254	Ասոր բաժանումն	•	•	•	•	•	28

Ակտորնեա Առավելագույնաւունք . ամա Աշխարհ . իսպանականաւունք . հայ :

* . 255	Ասոր որպիսութիւնը	• • • • •	30
* . 256	Ասոր մէյիլմիները	• • • • •	31
* . 257	Ասոր գնացքը և նշանները	• • • • •	32
* . 258	Ասոր պատճառները	• • • • •	35
* . 259	Ասոր գուշակութիւնը	• • • • •	37
* . 260	Ասոր դարմանը	• • • • •	38

Պօշտան էօսիսրիս . ամա Թօսոսի քօնզուալսիվուն (Քամ) բէալոսոսի . իսպանականաւունք . հայ :

* . 261	Ասոր որպիսութիւնը	• • • • •	44
* . 262	Ասոր մէյիլմիները	• • • • •	44
* . 263	Ասոր վարըշը	• • • • •	45
* . 264	Ասոր պատճառները	• • • • •	49
* . 265	Ասոր գուշակութիւնը	• • • • •	49
* . 266	Ասոր դիմարը	• • • • •	51

Իսրէտ Էտնեմուը . ամա Բիբուոնի . իսպանականաւունք . հայ :

* . 267	Ասոր որպիսութիւնը և ինչ ըլլալը	• • • • •	59
* . 268	Ասոր տակը ինկօղները	• • • • •	60
* . 269	Ասոր վարըշը	• • • • •	61
* . 270	Ասոր պատճառները	• • • • •	62
* . 271	Ասոր դիմարը	• • • • •	62

Սահման . ամա Քօլեւուն . իսպանականաւունք . հայ :

* . 272	Ասոր ինչ ըլլալը	• • • • •	63
* . 273	Ասոր պատճառները	• • • • •	65

X 130 X

* . 274	Ասոր դարմանը	•	•	•	•	•	66
* . 275	Խիթք բուժդեայ	•	•	•	•	•	73

ԶԵՐԻՆ ՀԱՍՊԱՀԸՆՅԱ • պմ: ՎԱԷՇԱՆԻԷ • իս: ՀԻՆ-ԱՆԴՐՈՎ
ԱԲԻԱՆԻ ԲՈՒԺԿ • հայ:

* . 276	Ասոր բաժմանումն	•	•	•	•	•	74
* . 277	Զառւանցանիք	•	•	•	•	•	76
* . 278	Յիմարութիւն	•	•	•	•	•	79
* . 279	Ասոր պատճառները	•	•	•	•	•	79
* . 280	Յիմարութիւն մոլեգնական	•	•	•	•	•	88
* . 281	Ասոր դիմարը	•	•	•	•	•	91

ՉԵԼԵԿՆՅԱ • պմ: Մանիս • իս: ԽԵԼՈԳԹՐՈՒՄԻ • հայ:

* . 282	Ասոր լնչ ըլլալը	•	•	•	•	•	92
* . 283	Ասոր պատճառները	•	•	•	•	•	94
* . 294	Ասոր դիմարը	•	•	•	•	•	95

ՔԱՐԱ ԱԷՎՈՎԱՅ • պմ: ՄԵԼԱՆՏԵԼԻՄ • իս: ԱԿԱԲԻՉՅԱ-
ԱԲԻԱՆ • հայ:

* . 285	Ասոր ընտոր ըլլալը և դիմարը	•	•	•	•	106
* . 286	Ասոր մախսուս եղած նշանները	•	•	•	•	109
* . 287	Ասոր պատճառները	•	•	•	•	110
* . 288	Ասոր դիմարը	•	•	•	•	113
* . 289	Ասոր ուրիշ տեսակները	•	•	•	•	115

ԽԱՅՔ ԽԱՐԱԴ • պմ: ՔԾՆԱԽԱՆԵԲՈՆԻ • իս: ՀԻՆ-ՃՐԵՔԻ-
ԱԲԻԱՆ ՔԱՅ ԱՐՁՈՒՄԵՐԱ • հայ:

* . 290	Ասոր ընտոր և լնչ ըլլալը	•	•	•	•	117
* . 291	Ասոր պատճառները	•	•	•	•	117
* . 292	Ասոր դիմարը	•	•	•	•	127

**Արկրորդ հատորին յաւելուածին
սխալները:**

Անալ	Ուղիւ	Երես	Տառ
վըրան ՚ի վար	վըայէն ՚ի վար	10	29
Ասոր գուշակութիւն	Ասոր նշան	63	33
կը սուբնայ	կը սուբնայ	64	13

Երրորդ հատորին սխալները:

քժշկական	կենսական	8	33
հիւանդութիւն	հիւանդութիւնին	21	34
չեղի դիմանար	չեղ տար	28	29
տեղը բըռնէ :	օգուտը ընէ :	43	1
հիւանդներուն	հիւանդութիւներուս	58	34
Ո'վոր	Ո'րին որ	61	13
թիրէմինթինի	թուէմինթինա	77	27
անէառիզման	անէուռիզման	90	29 + 33
առմինաթիվօ	քառմինաթիվօ	109	32

Չորրորդ հատորին սխալները:

շահ տամար -	շահ տամարնե -	24	9
ներուն մէջ	ըէն անցընելուլ		
եղածին	եղածէն	24	11
Բիսբնէա	Տիսբնէա	30	10
թէրբիոյ	թէրբիպ	38	4
խառնըլած	օգտակար	53	36
կասըռ օտինէա	կասթռօտինէա	60	6
քօլիքոյ	քօլէռա	63	18
Աօլած	Աօլաժ	74	4
փոփոխութիւներէս	փոփոխութիւներըս	83	32
ուղեղին	ուղեղէն	87	33
Յիւարհութիւն	Յիւարհութ իւշէգնախոն	88	8
կերէնայ	կերևնայ	93	20


ធម្មបានក្រោម និងក្រោម ពីរូបរាង និង
ស្វែងរករាយរបស់ខ្លួន

၁၇၈၂ ခုနှစ်၊ မြန်မာနိုင်ငြချေ ရန်ကုန်၏

8	82	- Անդամական հաց	- Կանոնական հաց
11	83	լուսավոր լույս	Չի մասնակի
01	84	պատճենագույն մշտական	միջնարև
1	85	պատճենագույն մշտական	ամպական
02	86	պատճենագույն մշտական	ըստ դրանք
03	87	պատճենագույն մշտական	Ենից մասնակի
04	88	անձնագույն մշտական	անձնագույն մշտական
05	89	անձնագույն մշտական	անձնագույն մշտական
06	90	անձնագույն մշտական	անձնագույն մշտական
07	91	անձնագույն մշտական	անձնագույն մշտական
08	92	անձնագույն մշտական	անձնագույն մշտական

254

9.9.





ԴԵՐԱՅ ԵՐԱՐԿՈՒՄՆ Ի ԹԻՄԱՀԱՆՈՒՄՆ

25/11-43 p.



